



911

ԱՀԱՅՈՒՄՆԵՐԻ ԹԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԲԵՐԵԿԵՑ ՕՏՈՈՒՄՆԵՐԻ

ԵՎ

ՔԵՎԵՐԵԿԵՐ

ԵՐԵՎԱՆԸ ԱՏԵՍ

ԱՐԱՐԱԴԱՑ ՊԱՏԱՐԱՐԱ

Խաչիկ
96/1



ԵՐԵՎԱՆ

Ե ՏՊԱՐԱՆՆ ՄՐԲՈՑՆ ԳԵԶԵՐՈՒ

ՏԱՐԻ 1849



THE TURKISH

¶ Ըստ ՀԱՅՈՒԹԻՒԹԵԼԱՆ ուսումը ատենով շատ հարկանութիւն մը չէր համարուեր, բայց հիմա յայտնի է թէ մարդկային գիտութեանց մէջ խիստ օգտակար ու հարկանութիւն ու սպառած ներէն մէկն է . միանգամայն աւելի զործնական ուսմունքը ըլլալով քան թէ տեսական գիտութիւն, շատ աւելի պիտուական ու օգտակար է : Իրաւ է որ աշխարհագրութիւնը զվասարապէս երկրի վրայի երեսոյթները կը սորվեցնէ . բայց մէկ կողմանէ, ալ շատ կ'օգնէ մարդկանց բնաւորութիւնը հասկընալու, գիտութիւնները ծաղկեցնելու, քաղաքականութիւնը աւած տանելու, ու մարդկային ընկերութեան որ և իցէ օգուանելոր շաացընելու : Վշխարհագրութեամբ արուեստներն ու վաճառականութիւնն ալ շատ կը յառաջանան . անոով հարկա այլ և այլ ազգեր ու ժողովուրդներ ալ իրարու հետ կը ճանաւորին, իրարմէ խելք կը սորվին, ու իրարու հարատութեամբ մանակից կ'ըրյան :

Աշխարհագրութեանը հիմնկուան ատենա շատ ծաղկած է լուսոպայի մէջ . և աս բանիս զվասար պատճառը աս է , որ ուսումնաները ու անվախ հանապարհորդներ՝ իմաստուն տէրու-

թեանց և ընկերութեանց օգնութեամբը շատ տեղուանք քալեր դիտեր են , ու նոր նոր երկիրներ զտեր ու ստորագրեր են . աչա անոնց արդիւնքովն է որ եւրոպացի ազգերը աղջկ տեղեկութիւններ առեր են ու կ'առնաւն միտ հեռաւոր երկիրներու վրայ . անոնց աշխատանքովն է որ աշխարհիս խիստ հեռաւոր ժողովուրդներն ալ քանի կ'երթան՝ աւելի կը մօտենան իրարու :

Աշխարհագրութիւնը իրեք զլիսաւոր մաս կը բաժնուի .

Ա. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱԾԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ¹, Կամ Տեղաբարքագրութիւն², որ երկրիս տարածութեանը, շարժմանը, և մշկալ մոլորակներուն հետ ունեցած վերաբերութեանը վրայ կը խօսի :

Բ. Քննական ԱԾԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ³, որ կը խօսի երկրիս ձեխն ու կազմութեանը վրայ , ցամաքի ու ջրի վրայ , երկրիս երեսը զանուող մարմիններուն վրայ , ու երկրիս ջրու դին պատաժ մթնոլորտին վրայ :

Գ. Քննեան ԱԾԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ⁴, կամ Քննական ԱԾԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ⁵, որ կը ստորագրէ երկրիս այլ այլ կողմը, անոնց վրայի տեսակ տեսակ կառավարութիւննելը , մարդկանց երկրիս վրայ ըրած բաժանմունքները , դրած սահմաններն ու շինած քաղաքները , քնակիններուն բարքն ու սովորութիւնները , ու ան ժողովուրդներուն պատմութեանը մէջ եղած զիտնալու խիստ հարիսաւոր դիպուածները . ասմայմէ զատ նաև այլ և այլ տէրութեանց մեծութեանը , հարաստութեանը և ուժին պատճառները . թէպէտ և աս վերջի նիւթերուս վրայ մանրամանաբար չխօսիր , որովհետեւ ասնաց վրայ տեղն 'ի տեղը խօսիլը վիճակագրութեան⁶ ուստունքին կ'իմայ :

1 Géographie mathématique.

2 Cosmographie.

3 Géographie physique.

4 Géographie proprement dite.

5 Géographie politique.

6 Statistique.

Վաղաքական աշխարհազբութեան ստորագրութիւնը աւելի դիւրաւ հասկըցնելու համար, սովորութիւն եղած է որ հետը մէկտեղ՝ Անտառացաց՝ ըսուած պատկերներ ալիք զբուխն. ան պղտիկ տախտակներուն մէջ մարդս չափաւորապէս կը հասկնայ ցանաքին ու ծովերուն զիբքերը, այլև այլտեղերուն իրարմէ հեռաւորութիւնը, և ամէն մէկուն ընդհանուր ձեւ :

Այս մեր զբուածքին առաջնն վախճանն ալան է՝ որ երկրիս զմնազան կողմերուն ձևերը դնենք. բայց շատ օգտակար ձանչ ցանկ հետը համառօտ բնական աշխարհազբութիւն մըն ալդնել, որ ընդհանուր տեղեկութիւն մը տայ երկրին վրայ. քաղաքական աշխարհազբութիւն մըն ալ՝ որ իրաքանչիւր տէրութեանց վրայ զատ զատ խօսի : Ուշիմը աս վախճաննաւ, մէյմըն ալ որպէս զի աշխարհացոյներուն մէջ գործածուած յատուկ բառերը զիւրաւ հասկըցուին, և ուրիշնելն ալաս տէսակ աշխարհացոյները ըստ կարի Ֆրանսներով գծելըն կերպը իմնանան, հարկաւոր կը համարինք նախ կարծ տեղեկութիւն մը տալ երկրագունտիս ձևին՝ մեծութիւնը ունի. այսինքն համար մէկաւ երկնային մարմնոց հետ վերաբերութիւններ ունի. այսինքն թէ ինչպէս մէկալ մոլորակներուն հէտ մէկտեղ աս տիեզերաց կազմութիւնը կը ձեացնէ. ամսոր համար նոյն երկնային մարմններուն վրայ ալ համառօտ մը կը խօսինք :

1 Cartes géographiques.

ԱՅ ՅՈՒՐԱԳՐԱԲԱՑԻՆ

Ա Տ Ս Ա Բ Մ Ն Ե Ա Կ Ն

ԵՐԿՐԻՄ ԶԵԼԻ. ԵՒ ՎԱՌՄԱՆՈՐԱԾ ԱԱԿՐԵՒՈՅՑԹ.

ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՔՐԵ

ԵՐԲՈՐ մարդու ընդարձակ դաշտի մը մէջ կամ բարձր բլրի
մը վաս կենայ, այնպէս որ ազգին զիմանցը ամեննեխն արգելք մը
չունենայ, կարծէ թէ երկինքը կիսաբռուր գմբէթ մըն է, որ
զերկիրս կըր շրջանակի ձեռվլ մը ամէն կողմէն կը կտրէ, և ան
շրջանակին մէջ եղածներէն զատ՝ ուրիշ բան չկմնար տեսնել.
աս շրջանակը յունական բառով հռիդն՝ կ'ըսուի. Խրկրիս մակ-
երկութին անհաւասար ըլլալը չժողուր որ մարդու հորիզոնին
մէջ եղած բոլոր տեղերուն ձեր տեսնէ հասկընայ. բայց թէ որ
ծովեղերեայ տեղ մը կեցած ատենը հեռուէն յանկարծ նաև մը
տեսնէ, փորձուած բան է որ նաւուն վարի կողմը մէկէն չերկենար.
և աս բանիս պատճառը ան է որ նաւէն ինչուան մարդուն կեցած
տեղը եղած ծովին երեսը կորնթարդ է, այսինքն մէջտեղը դէպ
՚ի վեր ուռած է: Շատլուն երեսը այսպէս զնտաձեւ ըլլալէն ետքը,
տարակոյս չմնար՝ թէ նաև ցամաք երկիրներուն երեսը զնտաձեւ
պիտի ըլլայ. և որովհետեւ կորնթարդ ձեւ ունեցող մակերեսոյթնե-
րուն մէջ ամեննէն պարզը գունտի ձեւն է, ասկէ հետեցուցին
զիտունները թէ ուրեմն երկրիս երեսն ալ զնտաձեւ է. իսկ եր-

կրիս տեղ_տեղ_անհաւասար ու խորտուբորտ ըլլալը բանի տեղ_չեն սեպեր , վասն զի բոլոր աշխարհին ընդարձակութեանը նայելով ամ բարձր ու ցած տեղուանքը զրեթէ անզգալի են : Ի՞ս կարծիքը , այսինքն երկրիս զնոտանե ըլլալը՝ ստուգուեցաւ նաև շատ երեցիթներով , ու զանազան ճամփորդութիւններով՝ որ աս բանիս համար ըրին այլ և այլ մարդիկ . երեւելի աստղաբաշխներ այլ ու միայն աս ճշմարտութիւնը հաստատեցին , այլ նաև ցըցուցին թէ երկրիս բոլորովին գնոտանե ալ չէ , հասաւ երկու բեւեւներուն կողմերը քիչ մը տափակի են . միայն թէ աս տափակութիւնը այնափ անզգալի է որ ընդհանրապէս սիսալ_չամարուիր ըսելը թէ երկիրս գուշափ ձեռովէ :

Ամէն օր երբոր արեւը ժագելու ատենը հորիզոնին վեր կը բարձրանայ , քանի կ'երթայ աւելի պայծառ լցու կուսայ . խոտարիսկի կը բարձրանայ ինչուան կէսօր , ետքը նոյնակը խոտոր շծով վար կ'իջնայ , ու ելած կողմին զիմանցը նորէն հորիզոնին տակը կը մանէ : Վճռելը մանելին ետեւ ալօստ լցու մը կըտեսնուի , որ քանի կ'երթայ կընուազի , ինչուան որ բոլորովին մութը կը կոխէ : Ի՞ն ատեն կը տեսնենք երկնքին երեսը անթիւ անհամար լուսաւոր կէտերով զարդարուած . և աս կէտերուն ասու կ'ըսենք : Վասնց ընթացքը գիտելու որ ըլլանք , կը տեսնենք որ իրենք ալ արեւուն պէս հորիզոնին այլ և այլ կողմերէն կ'ելլէն , կը բարձրանան , ետքը վար կ'իջնան , ու իրենց ելած տեղին զիմանցը կը մանենք : Բարօր աս աստղերը իրարմէ միշտ նոյն հեռաւորութիւնը կը պահէն . այսպէս կ'երեւայ թէ ամէնքն ալ նոյն ձեւերը ունին , ու ամբողջ երկնքի կամարը կարծէս թէ երկրիս չորս զին կը զառնայ կը պարսի :

Վաստաղերուն մէջ ունանք կան որ քանի մը ժամը գիտելէդ ետքն ալ հազիւ թէ պատիկ շարժում մը կը տեսնեն վրանին . ընդհակառակին աստղեր ալ կամ՝ որ նոյնափ ժամանակի մէջ ահազին տեղ_կը կտրեն : Վասնց մէկը զրեթէ անշարժ կ'երեւայ .

և ան աստղերը որ անկէ չեն հեռանար, կը տեմնէս որ ամոր չըսս
զին կը պարախն: Վայուն լրդը ասատիկ ըլլալով թող ժմար որ
մէկալ աստղերուն ընթացքը միակերպ գնաենք: բայց յայսնի է՝
որ անոնք մշտ լրաւոր են: Վակէ կ'իմանցուի թէ երկնիքի բոլը
աստղերն ալ հորիզոնին վրան ու տակը իրենց շրջանները ամբողջ
կը կատարեն: թէ էպէտ և մենք ամոնց մէկ մասը միայն կը տեմնենք:

Վայսէս կ'երենայ մեզի թէ օրը մէյմը երկնագունար գծի
մը վրայ կը դառնայ՝ որուն առանց աշխարհի՝ կ'ըսենք: և աս օրա-
կան շարժմանքով բոլը երկնագունարին վրայի աստղերը քասմ-
ուչորս ժամուան մէջ մէկ անգամ իրենց վրայ դառնալէն ետեւ,
երկնիքի հորիզոնին նոյն կէտերուն վրայ կը համնին՝ ուսկից որ
ծագեր ու մուեր էին:

Վայսէս երկու օրոշեալ կէտերու մէջէն կ'անցնի, որոնք
բենեա՝ կ'ըսուին: Վայսէս որ մեր զվարուն վրան է, հիւսիսային՝
կամ արշային՝ բենե կ'ըսուի: Վայսէս հիւսիսային բենեին ամենէն
մօտ եղած ասաողը, որ մեզի անշարժ կ'երենայ, բենեային ասողը՝
կը կոչուի: Հիւսիսային բենեին հակառակ կողմը եղած բենեը
հարաւային կամ հաւարշային՝ բենե կ'ըսուի:

Վայսէս շրջանակն որ երկնագունարի առանցքին ուղղահայեաց
ըլլալով զերկնագունարը երկու հաւասար կտոր կը բաժնէ, հասա-
րահած՝ կ'ըսուի: իսկ ան կտորներէն մէկը հիւսիսային հիւսիսային,
մէկաղը հարաւային իստափունք:

Հասարակածէն հաւասար հեռաւորութեամբ ձգուած պըզ-
ափիկ շրջանակները պահանջեած անո՞ւ կ'ըսուին, և ազքի այնպէս
կ'երենայ թէ ասոնք աստղերուն օրական շրջանով կը ձևանան:

Հորիզոնը երկու աեսակ է: պատկան կամ առելեռով հորիզոն՝

1 Axe du monde.

2 Pôle.

3 Nord կամ Boreal կամ Septentrional.

4 Arctique.

5 Etoile polaire.

6 Sud կամ Austral կամ Méridional

կամ Antarctic.

7 Équateur.

8 Hémisphère boréal, Hémisphère austral.

9 Parallèles.

10 Horizon sensible կամ apparent.

և ի մասնավու կամ՝ ռասուննական հորիզոն¹։ Օ քայլ հօրիզոն կ'ըսուի՝ բնաւան ուր որ բաց տեղ մը կեցած մարդուն աչքը կը կտրէ . իսկ խնանալի հօրիզոնը՝ զգայլ հօրիզոնին զուգահեռական մակարդակ մըն է , որ երկրիս կեզրոնէն կ'անցնի : Հօրիզոնին մակարդակը ուղղահայեաց է զագաթնակետին : այսինքն թէ որ թելով մը դադաթէն կապար կախե՞ւ ուղղահայեաց կ'ըլլայ հօրիզոնի մակարդակին : Այս ուղղահայեաց զիծը որ երկրիս կեզրոնէն կ'անցնի , երկնագունատին վրայ երկու տեղ կը զայի . մէջ մը նայողին գլխուն վրայի կէտին , որ պէտին կամ՝ ժագախնակէալ² կ'ըսուի , մէջ մըն ալ զէնիթին հակառակ կողմը՝ նցն մարդուն ուղբին տակը , որ նատիր կամ՝ ռասունէալ³ կ'ըսուի :

Ո՞էկ բեկուն մէկաը ձգուած մեծ շրջանակը դիօքէական⁴ կ'ըսուի , որ զէնիթին վրայէն ալ կ'անցնի , և գունտը երկու հաւասար կտոր կտոր կը բաժնէ :

Այս զծէրն որ հօրիզոնի մակարդակին վրայ ամէն մէկ աստղին ելած ու մասն կէտերը իրարու հէտ կը միացընէն , մէկմէկու զուգահեռական կինան սեպուիլ . ուստի երբոր մէկ զիծ մը անսունիտ մէկուն ուղղահայեաց է , հարկաւ մէկալնոնց ալ ուղղահայեաց կ'ըլլայ : Ո՞էկ որ գունտին վրայ երկու զիծ ենթաւ զրենք , որոնց մէկը ուղղահայեաց ու մէկաը զուգահեռական ըլլայ վերի զծէրուն , առ զծէրը զօրիզոնը չորս հաւասար կտոր կը բաժնէն , և աշխարհին ըստ գլւանոր հէտերը⁵ կ'որոշէն . այսինքն Արեւելք , ուսկից որ աստղերը կ'ելլէն . Արեւմուտք , որ արեւելան զծին դիմացի կողմն է : Երկրորդ զիծը՝ հօրիզոնի մակարդակին վրայ միջօրէականին կէտը կը ցուցինէ , և աս զծին երկու ծայրերը մէջմէկ կէտ կ'որոշէ , որոնց մէկը որ հիւսիսային բեկուն վրայ է՝ հիւսիս կ'ըսուի , մէկալը հարաւ :

1 Horizon rationnel *κανόν* mathématique.

2 Zénith.

3 Nadir.

4 Méridian.

5 Points cardinaux.

Դ ն մ ե ն ք թ է մարդ մը երկիրս բ և ե ռ ո ւ լ կ ե ց ա ծ է , ի ր ե ն զ ե ւ
ն ի թ ը լ կ' ը լ լ ա յ ե ր կ ի մ ա փ ի բ և ե ռ ո ւ լ , և ա յ ն ա փ ի ս կ ե ր կ ե ն ա յ ի ի ր ե ն թ է¹
ա ս տ ղ ե ր ը պ տ ը ս ե ր ը . ա տ ե ն զ ո ւ զ ա ս հ ա կ ս ն շ ը ջ ա ն ն ե ր կ կ' ը ն ե ն
ի ր ե ն ա տ ե ս ա ծ հ օ ր ի զ զ ն մ ի վ ր ա յ ՝ ո ր ա ն ա տ ե ն կ ը հ ա ս ա ր ա կ ս ն է , և
Վ ա ն ի ո ր մ ա ր դ ը բ և ե ռ ո ւ ն վ ր ա յ կ ե ց ա ծ է , կ' ը ս ո ւ ի թ է ե ր կ ի ր ս ՝
ի ր ե ն ն ա յ ե ր ո վ լ լ ա ս ա գ ա ն ե ռ ա կ ս ն ՝ զ ի ր ը ը ռ ո ւ ն ի ի ր ը ր ո ր բ և ե ռ ո ւ ն գ ե պ ՚ի
հ ա ս ա ր ա կ ս ն ե ր մ ա յ ա յ , ա ն ա տ ե ն ի ս ո ր ո ր ՝ զ ի ր ը կ' ո ւ ն ե ն ա յ . վ ա ն ն
զ ի ա ս տ ղ ե ր ո ւ ն ձ ե ս ց ո ւ ց ա ծ շ ը ջ ա ն ն ե ր ը գ ե պ ՚ի հ օ ր ի զ զ ն ծ ո ւ ա ծ
կ' ե ր կ ե ն ա մ . ի ս կ հ ա ս ա ր ա կ ս ն ի մ տ ի բ ն ա լ ի շ ն ե ր ո ւ ն հ ա մ ա ր ե ր ։
կ ի ր ս ո ւ ն շ է ՝ զ ի ր ը կ' ո ւ ն ե ն ա յ , վ ա ն ն զ ի ա ս տ ղ ե ր ո ւ ն ձ ե ս ց ո ւ ց ա ծ
շ ը ջ ա ն ն ե ր ը հ օ ր ի զ զ ն ի մ ա ր դ ը կ ի ր ա ր ա կ ի մ ա ր ա կ ի ն ո ւ զ զ ա հ ա յ ե ա յ ե ա յ ե ա յ է ն ։

Լ ի ր ի ն փ ի ա ն մ ի ւ ա ս տ ղ ե ր ո ւ ն մ է ջ ո ւ ն մ կ ի ա մ ո ր ի ր ա ր ո ւ ս չ ե տ
մ ի շ ա ն ո յ ն զ ի ր ը ը լ կ ը պ ա շ է ն , ո ւ զ ի տ ա կ ո վ լ ա լ ն ա յ ե ր ո վ լ զ զ ա լ ի
ա ր ա ն ա զ ի ծ մ ը չ է ն , ե ր ե ց ը ն ե ր , ա յ ս ի ն մ ն ա ռ ա մ ն զ կ ո ր ձ ե ռ ո վ լ մ ը
ե ր ե ն ա ր ո ւ կ ը փ ա յ լ ի ն մ ի ա յ ն . ա ս ո ն կ հ ա ս ա փ ա ր ո ւ ն ա ս ո ր ո ւ կ կ ա մ ը պ ա ր զ
ա ս ո ր ո ւ կ լ ի ն ։ Ո ր ի ր ի ն ե ր ա լ կ ա մ ո ր ա մ ի ն ե ր ո ւ ն պ է ս չ է ն փ ա յ լ
փ ի ր ը , ո ւ զ գ ա լ ի լ ո ր ո ւ ժ ի ն ե ն կ ա մ ը ա ր ա ն ա զ ի ծ ա լ ա լ ո ւ ն ։ ա ս ո ն յ
ը ն ն շ ա յ ը ը զ ի ր ե լ ո վ ա ե ն ա ս ա ծ ա ծ է , ո ր բ ա ց ՚ի օ ր ա կ ա մ ն շ ը ջ ա ն ի ն ՝ ո ր
ա ր ե լ ե լ ի ն գ ե պ ՚ի ա ր ե մ ա ր ա ր է , ո ր ի շ ը շ ը ջ ա ն մ ի ն ա լ ո ւ ն ի ն ա ր ե մ .
մ ո ւ ա ր է լ ա ր ե լ լ ք , ա ս ա ս ո ւ լ ե ր ը հ ա ր ա կ կ ա մ ը ն ա վ ա ս ա կ ի ն ա ս ո ր ո ւ կ
կ' ը ս ո ւ կ ի ն , ո ւ մ ի շ ի ր ե ն զ ի ր ը ը լ կ ը փ ա յ լ ի ն ե ր է ն ։ թ է ի ր ա ր ո ւ և թ է ։
հ ա ս ա ս ա ս ո ւ ն ա ս տ ղ ե ր ո ւ ն ն ա յ ե ր ո ւ կ , լ ո ւ մ մ ո ւ ր ա կ ի ն ե ր ը ա ս ա ն ը մ է կ
կ ը հ ա մ ի ս ի ն , ո ւ ա ս ո ն կ ե ն . Փ ա յ լ ա ն ո ւ , լ ո ւ մ ո ւ ե ա կ , հ ր ա ս ,
լ ո ւ մ ա ն ե ա ս , լ ո ւ մ ե ա կ : լ ո ւ մ ի ք հ ի ն ա ս է ն մ ն ա լ յ ա ս ա ն ի ե ի ն , օ ր ո վ լ
հ ե տ ո ւ պ ա ր զ ա ք ը ո վ ա լ կ ը տ ե մ ն ո ւ ի ն : լ ո ւ մ ե ր բ է , զ ա լ լ ա ս , հ ե ր տ
կ ա մ ք ա ս ա ն ո ւ , լ ո ւ մ ա ս , լ ո ւ մ ե ն ո ւ կ ա մ ը հ ե ր է լ ւ , և լ ո ւ մ ո ւ է ա ։ օ ր ն ա ր
զ ա ն ո ւ ե ց ա լ) . ա ս ո ն կ ս ս ո ւ լ ա ր ա շ խ ա կ ա մ ն դ ի ս ա կ ի ը հ ա ր ո ւ ե լ ի ն ե տ ե

1 Parallèle.

2 Oblique.

3 Droite.

4 Etoile fixe.

5 Planète կամ Astre errant.

6 Mercure, Vénus.

7 Mars, Jupiter, Saturne, Cérès,

Pallas, Junon, Vesta, Uranus, Astree.

գտնուեցան, ամսր համար դիտական հալբարձր¹ կը լսուին, Երակը կը խօսինք թէ երկիրս ալ աս մօլորակներուն մէկը պէտք է սեպուի: Ան ատենէ ՚ի վեր ճանցուած մօլորակներուն շրջանը երկնագունակն մէջ մանաւոր գօտի մը վրայ առնուած է, որ լուսական կամ հեղուանակամար² կը լսուի. ասր լայնքը 18^{էն} ինչուան 20 աստիճան է:

ԵՅԼ ԵՒ ԵՅԼ ԴԻՄՔ ՄՈՒԱՐԱԿԱՅ

ԵՐՄԿՆ ԱԳԱԽՆԵՐՆ արեւելքէ դէպ ՚ի արեւմուտք ըրած շարժ մաշնքը բացատրէլու համար զանազան զրութիւններ կամ կարծիքներ եւած են:

Հիները կ'ըսէին թէ երկիրս արեւելքաց մէջտեղը անշարժ կեցած է, ու երկնագունատը բօրը մէջի աստղերով ու մօլորակներով մէկտէղ անը չըստ զին կը դառնայ: Պատղոմէոս, որ երկրորդ դարուն մէջ էր, առ կարծիք հաստատեց. և ինքը կ'ըսէր թէ աշխարհու երկու մասէ ձեւացած է, ու արբական, և էլեբական³. առջինին մէջ կը սեպէր երկիրս, ջուրը, օդը, և կամքը. իսկ երկրորդին մէջ մօլորակներուն ձեւացած շրջանակները կամ պարունակները. և ասմք էին կարգան մօլորակներուն անունները. և աշխատէ կամ փայլածու, Արուսեակ, Արե, Հրաս, Վասին, Թագ և Խրեակ: Աս մօլորակներէն վեր կը զնէր հաստատուն աստղերուն պարունակը, որ հաստատութիւն՝ կամ ութեւրորդ պարունակ կ'անուանէր: Իսոնցմէ զառ Պատղոմէոս ուրիշ երկու զուսա ալ կը զնէր՝ Էթ-Եթ-Շայ⁴ անսաւով. երբարդ մըն ալ կայ կ'ըսէր, որ բարը մէկանար մէջը կ'անէ, և ասր անունը առաջին շարժուածն զրեր էր. վասն զի միաբը զրած էր՝ թէ անիւսայ է, մէկապ-

1 Planètes télescopiques.

4 Firmament.

2 Zodiaque.

5 Cristallines.

3 Élémentaire, Étherée.

նոնց շարժմանքը տուողը , ու զանանք քանակություն ժամանան մէջ երկրիս չըս դին պարագընողը . իսկ առաջին շարժունեն վեր երա նելեաց բնականան է կ'ըսէր . Պատրմէսս աս իր զրութիւնը տեղն 'ի տեղը կը բացարձի իր Շամբէսս համը Եշամբէծ ' ըսուած աստղաբաշխութէնմը մէջ , ու երկայն ասուն աստղաբաշխները աս զրութէնն հետեւ եցան . բայց երբոր քանի գնաց աստեղաբաշխութէնն ուսնեւ ասանքը ծաղկեցու , աս կարծիքին ծռութիւնն ալ յացանի եղաւ :

Ա Եշտասաններորդ գարուն մէջ Կապերնիկոս անունով լե հացին որ Ժօնին քաղաքը ճնած էր՝ նորին հաստատեց ան հին կարծիքը թէ արեւը տիեզերաց մէջտեղն է : Կրեն ըսածին նայելով , արեւը՝ իրեն չըս գին գաբած տասը մնաբակներուն կեզանն է , և աս մնաբակները որպահ որ իրմէ հեռու են՝ այնափ աւելի մեծ շրջան կ'ընեն : Շմենէն մօտը փայլածուն է , ետքը արուսեակը , ետքը երկիրը՝ որուն չըս գին կը դառնայ լուսինը . ետքը հրատը , լուսնթագն ու երևակը : Չորս արքանեակ լուսնթագին , ու հինգ հասալ երևակին բոլորաթիքը կը պարաին : Կրեակէն վեր հաստատուն ասաղերն են , որ արևէն անհան հեռառ ըռութիւն ունին :

Տիբոն Պարաչէ անունով Տանիմագրացի աստղաբաշխն ալ , որ նոյնագէս տասնթվեցերորդ գարուն մէջ էր , նոր զրութիւն մը հանեց . սասոր կարծիքը Կապերնիկոսինէն աս տարբերութիւնն անի որ երկիրս հաստատուն կը սկսէր , ու տիեզերաց կեզանը կը գնէր , և անոր չըս գին կը դառնան կ'ըսէր լուսինը , արեւն ու աստղէրը : Շմեւը տարեկան շրջան մը կ'ընէ կ'ըսէր , ուրիշ մնաբակներուն շրջաններուն ալ կեզբանն է . և ան շրջաններուն վրայ կը դառնան փայլածուն , արուսեակը , հրատը , լուսնթագն ու երևակը , բայց անանկ որ առջի երկու մնաբակներուն շրջանը մէկ տեղ առած՝ երկրիս շրջանին շամնիք : Կրեակէն անդին մէ-

կալ աստղերուն շրջանն է՝ կ'ըսէր, որ մենք հաստատուն առաջ ըսմնք :

Խօժնեւստամերորդ դարուն մէջ Կարգեսիս կամ Տէքարթ անունավ գաղղիքացի փիլսապիսն իր չոբանք՝ ըսուած զրութիւնը հնարեց, որ Կոսէրնիկոսի զրութեանը վրայ հիմնած է : Մաքը կ'ըսէ թէ ամէն հաստատուն աստղ՝ ուրիշ շատ մողղակներու կեզրն է, որոնք համակեդրոն շրջանով իրարու վրայ կը պարատին . և ամէն մողղակ ու ամէն արքանեակ իր վրայ պարտադ մնդրմիններ կամ յորձամպներ ունի :

Հիմնկուսն զրութիւնը, որ ամէն կողմնանէ հաւանական կ'երենայ, և անով կը մեկնուին երկնային մնդմնոց ընթացքը, Կոսէրնիկոսի զրութեանը վրայ հաստատուած է . այսինքն թէ արեւ տիեզերաց կեզրանը կեցած է, և մողղակները անոր ըրս դին կը պարաւին, և չէ թէ երկրիս վրայ՝ բնագէս որ երկար առեն կը կարծուէր :

Վսողաբաշխական ու բնաբանական ապացոյցներով յայտնի եղաւ, որ Երկիրու Երկու շրջան ունի . մէկով քամուցրու ժամանան մէջ իր առանցքին վրայ կը գանայ, մէկալով արեւուն ըրս դին : Ուստի սիսալ կ'ըլլայ ան կարծիքը՝ թէ Երկիրս անշարժ է, ու տիեզերը անոր վրայ կը դառնան :

Վս նոր զրութեամբս աստղերուն ընթացքը իխստ աղէկ կը մեկնուի . վասն զի Երկիրս իր վրայ արեւմնուտիէն արեւելք զատնալով, իր հորիզոնով աստղի մը կը պատահի ու անոր տակին կ'անցնի . միջօրէական գիծն ալ անոր կը մօտենայ, անիէ կ'անցնի, ու ետքը ամէկ կը հեռանայ . Հորիզոնին մակաղուակը նորէն նոյն աստղուն կը պատահի, և դարձեալ մեր աչքէն կը հեռացնէ, զանիկայ : Վհա առ կերպով կը մեկնենք աստղերուն Ելեն ու մանելը, և միջօրէական զծին վրայէն անցնիլը :

Երկրիս իր վրայ գառնալը յայտնի կ'երենայ Երկրիս Երեսը

Եղած է Երրուստախոյս զօրութենէն՝¹ . Վասն զի անով Երկրագուշտին Երկու բևեռաները կը տափկին , ու հասարակածին տակը Եղած մարմիններուն Ժամորութիւնը կը թէլէւնայ :

Ո՞չ յմը որ ընդունինք թէ Երկիրս կը պտըսի , ինչպէս որ Երկնային մարմնոց շարժմունքէն ալ յայտնի է , կ'ուղէ արեւը ըլլայ ձուաձեւ շրջանի մը վրայ պտըսողը՝ որուն մէկ կէտին վրայ կեցած է Երկիրս , կ'ուղէ Երկիրս ըլլայ աս ձուաձեւին վրայ պտըսողը՝ ինչպէս որ հիմա կ'ըսուի , և արեւ նոյն շրջանին վրայ ուրիշ կէտի մը մէջ կեցած սեպուի , աս յայտնի է թէ արեւուն վրայ Երկեցած տարեկան շարժմանքները Երկրիս տարեկան քեզական շարժմանը՝² առաջ կուգան , որով Երկիրս արեգական չորս գինն կը պտըսի : Այս շարժման սույգ ըլլալը՝ նախ Երկրիս ուրիշ մարդակայ չետ նման ըլլալէն կ'իմացուի , և մանաւանդ ան Երեւութէն՝ որուն զարդարութին՝³ կ'ըսէն . և աս Երեսյթը ուրիշ կերպով շմէկնուիր , բայց եթէ Երկրիս շարժմամբը . ասկէ կը չետեկ՝ թէ մեզի այնպէս կ'Երկնայ , որ ամէն մէկ աստղերը տարեկան ձուաձեւ շրջան մը կ'ընէն՝ որը Երկայն որը կարճ , ու իրազու չետ առջի ունեցած զիրքերնին չեն պահեր :

Ուրեմն Երկիրս իր տարեկան շրջանն ընելու ատեն՝ ձուաձեւ պղտի շրջան մը կ'ընէ , որուն մէկ կէտին վրայ կեցած է արեւ . և աս շրջանը ծէր Էտապրման՝⁴ կ'ըսուի : Տեղափոխ շարժումը , ինչպէս նաև թաւալման շարժումը արեւմատի դէպ ՚ի արեւ Ելք է :

Լոյապրման ծրի հակուն՝⁵ կ'ըսուի Երկրիս շրջանին դէպ ՚ի Երկինքի հասարակածը ծուած ըլլալ . որ է գրեթէ 23°, 27° $\frac{1}{2}$: Այս հակումը թէպէտ և ամէն տարի կը նուազի , բայց հաւանական է որ առ բանիտ պատճառուը ճօնման պէս շարժումը մըն է . ուստի հասա-

1 Force centrifuge.

2 Mouvement de translation.

3 Aberration.

4 Écliptique.

5 Obliquité de l'écliptique.

բակածն ու խաւարման ծիրը ոչ երեկ նայն գծն շտկութ է եանը
վաս կընան զալ: Ե՞ն կէտը՝ ուր որ երկիրս հասած ժամանակը
աւելի մօտ է արևոն՝ Ա-քաջ-է-եր՝ կ'ըստի ի սկզ հեռու եղած կէտը՝
Հ-է-ս-ս-է-լու՝: Ե՞ն ուղիղ զիմը որ զանոնիք իրապու հ'ետ կը միացընէ,
ու շնորհագիծ՝ կ'ըստի:

$C_2 \oplus b \oplus C_2 \oplus a$

Եմ Ե Խ Ա Խ Ա մակերեւութիւն վասց բծէր կը տեսնուին , ասոնց
Բնա ը ըստա չպահպանիք . բայց աս բծէրով իմացուեցան որ արևը
զնտուածե մարդին մշնա է , ու զրեթէ Հ Յ Հ Յ օրուան մէջ արևի էլքէ ,
արևի մուռք իր առանցքին վասց կը դատանա . և աս առանցքը
զրեթէ ուղղահայեաց է խաւարման ծրին մակարդակին , որուն
վասց արեւուն հասարակածը 7°, 49°, 23° ծռած է : Իմէրը ընդ-
հանդապէս մէկ գօտիի մը վասց են , ու աս գօտիին լայնքը արեւու
հասարակածէն անդին ամփոփի :

¶ Արևոտն էրկրիւս առնեցած չեռուսորութեան շափը չեռազայ համարն մեջ որոշ կիսացուի . մենք աս շափերը կառնենք թէ էրկրիա շառակարգին վրայ, թէ հասպասկ մդմնի (որ 2280 ձուասահ, կամ 4444 մերը է), և թէ բիւր մեթրի վրայ:

C. - L. H. H. : 1955 : 13-14.

Փոքրագոյն հեռաւորթիվներ	23,691	33,925	512	15,083	200
Ամենացածր հեռաւորթիվներ	24,501	35,085	432	15,598	900
Միջին հեռաւորթիվներ	24,096	34,505	472	15,341	050
Մեծ առանցքին ըստ խաւարժան	48,192	69,010	944	30,682	100
Հաստակված արդ գումաններ	110	157	520	70	000

Ես հայուսվել կ'իմացուի՝ թէ արել 1,334,000 անդամ երկրություն է:

Ա Երբ տեսանք որ Երկնքի հասարակածը և խռովությունն ծիրա

4 Péribélie

2 Aphélie.

3. Liens des Ansides

գետի իրար 23°, 27' $\frac{1}{2}$ հակումը ունին . աս երկու կող զծէրուն մաւ կարգակները իրար կը կարեն ուղղվ զծով մը , որ արեգակն կեղռա նէն կ'անցնի . աս զծին երկու ծայրերը գլուխութեաւուր կ'ըսուին . վասն զի երկիրս ան կէտերուն վրայ համնելուն պէտ' ամէն տէղ զի չէր ցորեկ հաւասար կ'ըսայ . Գիշերահաւասարներէն մէկը դար նամնային մէկարը աշնանային կ'ըսուի . առջնոր զրեթէ լի Ուրափ 21 մն կը պատաշի . երկորորը զրեթէ Խեպտեմբերի 21 մն . Ի՞ս ուղիղ զիծը որ առ կէտերը իրարու հետ կը միացնէ , գլուխութեաւուր կ'ըսուի . ասիկայ երկրագումնային վրայ հասակակածին անցած կէտին հետ պէտք չէ շփոթել , թէսկէս և շատ անզամանոր ալ գլուխութեաւուր կ'ըսեն , որովհետեւ աս զծին տակ երկիրներուն մէջ զիծը ցորեկ միշտ հաւասար է : Գիշերահաւասարի առեն երկիրս առանցքը ուղղահայեաց է ան զծին որ երկիրս ու արեգակն կէզրանները իրարու հետ կը միացնէ :

Գիշերահաւասարի կէտերուն տէղը որու չէ երկիրին վրայ . վասն զի ամէն տարի 30° արեկըքէ արևմատը կը ծռին . և աս հակումը գլուխութեաւուր կ'ըսուի : Ի՞ս կամիսնան պատհառու 23,868 տարուան մէջ մեծ շրջան մը կ'ըսայ , որ հծ պարբերութեաւ կ'ըսուի :

Գիշերահաւասարներուն կամիսնան պատճառը ան է , որ երկիրս առանցքը հաստատուն չէ , ու ծայրովը երկնագումնային վրայ պատիկ շրջան մը կը ձեւացնէ , որ խաւարման ծրին մակարդակն հետ զուգահեռական է : Բայց խնացուեցաւ որ աս խաւարման ծրին ծայրը միշտ ան զուգահեռականին վրայ չզըստնուիր , հասպա երբեմն վրայի և երբեմն տակի կողմը կիյաց , ու հօնալով կը դանայ պատիկ ձուանն շրջանի մը չըսու զին , որուն մեծ առանցքը լայնութեան շրջանակին շօշափու է : Խրկիրս

1 Équinoxes.

4 Précession des équinoxes.

2 Ligne des équinoxes.

5 La grande période.

3 Ligne équinoxiale.



առանցքին աս կերպ ճօճալէն առաջ եկած շարժումը ճօճուհն առանցից՝ կ'ըստի . իսկ լրջան ճօճման առանցից՝ , այսինքն ան ժամանակը որուն մէջ առանցքին ծայրը ձուածե շրջանը կ'լնէ , ինպակս վերը ըսլնք , զբեթէ տասնույնը տարի կը քչէ :

Խաւարման ծրին կէտերը , որ գիշերահաւաքներուն ուղղահայեաց եղաղ գծին վրայ կ'իշխան , արեաւայք՝ կ'ըստին : Զմեռնային արևակայք կ'ըստի աս գծին ան ծայրը որ արևուն խիստ մօտ է . իսկ առջինին ներհակ եղած ասենը՝ ամառնայինն արևակայք է : Խրկիբս մէյմը Դեկտեմբերի 21^ին մէյմըն ալ Հյունիսի 21^ին աս կէտերուն վրայ կ'ըլլայ : Արեաւադարձերը՝ իրարու զուգահեռական գծեր են , որ կարծես թէ արևուն ընթացքովը կը ձևանան՝ արևակայից ժամանակը , այսինքն երբոր հիւսիսէն դէպ 'ի հարաւ կամ հարաւէն դէպ 'ի հիւսիս երթարով իրեն խիստ մեծ խատորմունքը կը կատարէ : Արեաւադարձ իւեցաւոնէ՝ կ'ըստին երբոր արևու ամառնային արևակայքին վրայ կը հանի . երբոր ձմեռնային արևակայքը համնի , արեաւադարձ այծեղլէր՝ կ'ըլլայ . ասնք հասարակածէն 23° 27'¹/₂ հեռու են :

Դա՞ք՝ կ'ըստին գունտին վրայի ան երկու շրջանակները , որոնցմէ մէկը գիշերահաւաքներուն վրայէն՝ մէկան ալ արևաւդարձներուն վրայէն ձգուած է , ու երկուքն ալ բեկեներէն կ'սմոյնին : Վսննցմէ առջինը գիշերահաւաքներու ծիր կ'ըստի , երկրորդը՝ արևակայից ծիր :

Խաւարման ծրին երկու կտորներն ալ՝ գիշերահաւասար ներէն սկսելով՝ վեց հաւասար մաս կը բաժնուին . ամէն մէկ մասը երեսնական աստիճան են , ու ամէն մասին վրայ մէյմէկ հէնդանակէրպ՝ կայ : Աս կենդանակերպները տասուերկու հաս են , ու զոդիսակոսին վրայ իրարմէ հաւասար հեռաւորութեամբ քա-

1 Nutation.

2 Période de la nutation.

3 Solstices.

4 Tropiques.

5 Tropique du cancer.

6 Tropique du capricorne.

7 Colures.

8 Signe zodiacal.

շուած էն, և արել ասոնց մէջէն կ'անցնի : | յրէնց անունները
կարգաւ ասոնք էն .

ԳԵՐԵՑՆԵՑԻՆԵՐ :

ԱԾԵՑՆԵՑԻՆԵՐ :

Y Խոյ .	le Bélier.	△ Կըժու .	la Balance.
Y Ցուլ .	le Taureau.	III Կարիք .	le Scorpion.
II Եղիսուորեակ .	les Gémeaux.	† Աղեղնաւոր .	le Sagittaire.

ԱՄԵՐԻԿԱՅԻՆԵՐ :

ՀԱՄԵՐԻԿԱՅԻՆԵՐ :

❖ Խեցեակին .	le Cancer.	❖ Այժեղջիւր .	le Capricorne.
❖ Ասիւծ .	le Lion.	❖ Ջրհոս .	le Verseau.
III Կոյս .	la Vierge.	X Ձեռակ .	les Poissons.

Այս գական շաբաթումը՝ միայն առերեցիթ բան մը ըլլալով,
զողիակոսի կենդանակիերանները երկրիս շրջանին այլ և այլ կե-
տերուն կը պատաժիանեն . և արել խաւարման ծրին վրայ եղած
ժամանակը՝ երկրիս գանուած կէտին անմիջապէս դէմը կ'իյնայ .
ուստի գարնան սկիզբը կը տեսնենք որ արել խոյին վրայ է , վասն
զի ան միջոցին երկիրս կիւրքին մէջ է , որ ձիշդ խոյին դիմացը կ'իյ-
նայ : Տարին չորս հաւասար մաս կը բաժնուի , որ եղանակ՝ կը ըստուն ,
և են գարուն , ամառն , աշուն և ձեռն : Պարտանը կը սկսի՝
երբոր երկիրս գիշերահաւասարին անցնելով՝ ինչուան հեռակետը
կամ ամանային արեակայքը կը համնի . հնա համնելն ետև մէ-
կէն ամառը կը սկսի , ու կը լմբճնայ՝ երբոր երկիրս մէկալ գիշե-
րահաւասարին վրայ գայ . անկէ ալ ինչուան որ մերձակէտը կամ
ձմեռնային արեակայքը համնի՝ աջուն կ'ըլլայ . ետքը ինչուան որ
անկէ ալ գառնայ ու գարնանային գիշերահաւասարը գայ՝ ձմեռ
կ'ըլլայ . ասանկով տարւոյն չորս եղանակները կը կասարուին :

Կաւարման ծիրը ձուածե շրջան մը ըլլալով , որուն մէջտեղի
կէտերին մէկուն վրայ կ'իյնայ արել , գիշերահաւասարներուն
գծովը ան շրջանը ձիշդ երկու կտոր չկրնար բաժնուիլ . ուստի

1 Saison.

2 Le printemps, l'été, l'automne, l'hiver.



յայսնի է՝ թէ արեակայից ու գիշերահաւասարներուն մէջտեղը
եղած աղեղները իրաբու հաւասար չեն կրնար ըլլալ. որով եղա-
նակներուն միջոցն ալ բոլորովին հաւասար ըլլար :

Դարնան միջոցն է	92 որ	24 զ	$\frac{7}{10}$
Ամսուուանն է	93	13	$\frac{6}{10}$
Աշնանը	89	16	$\frac{8}{10}$
Զմռուանը	89	2	0

(Եղին փոփոխութիւններուն պատճենառն է՝ երկրիս առանց-
քին խաւարնն ծրին մակարդակին վրայ ծռիլը : (Եղին չերմու-
թիւնը զարնան ու ամսուուան մէջ, աշնան և ձմռուուան մէջ նոյն
պէս չ' ինչպէս որ կ' երենայ թէ անսակ պիտի ըլլար . հասա-
սա բանին պատճառը արեւուն ճառագայթներուն շատ կամ քիչ
ժամանակ երկրիս վրայ զարնեն է : Ամենէն սաստիկ տարը ան
ատէն կ' ըլլայ՝ երբոր արեւը արեւագարձին վրայ իր բարձրութեան
խիստ վերի աստիճանոր կը հանի . ամսաը աւելի սաստիկ է տա-
քութիւնը, վասն զի արեւը ան ատէն հօրիզոնին վրայ երկայն ժա-
մանակ կը կ' ինայ, ու ճառագայթները ուղղահայեաց գիրքով
կը զարնեն երկրիս երեսը : Ամեռուն հօրիզոնին վրայ կեցած ժա-
մանակին շափը ամէն տեղ միակերպ չ' : Հասարակածին վրայ՝
հօրիզոնը բոլը զուզահեռական գծերը երկերկու հաւասար կոտր
կը բամէնէ, ու հնա բոլը տարին զիշերն ու ցորեկը հաւասար են .
ուստի տարուան մէջ երկու անգամ ամսան ու երկու անգամ ձմռու-
թ' ըլլայ հնա : Կրինակէս կ' ըլլայ նաև երկու արեւագարձներուն
մէջտեղը :

Երբոր արեւագարձներէն՝ դէպ 'ի հիւսիսային բևեռը զամփ,
կը տեսնենք որ ամսուուան մէջ օրը կ' երկրնայ, ու ձմռուուան
մէջ կը կարծնայ . որով ձմռուուան օրերը զիշերներէն աւելի
կարծ կ' ըլլան հնա, իսկ ամսար երկայն : Աս բանիս հակառակը
կը պատահի նոյն միջոցին՝ մէկալ կիսագունստին վրայ :



իմէ որ գնախն վրայ բեկուէն 23° 27' $\frac{1}{2}$ հեռու շրջանակ մը ենթազրենք , աս շրջանակին մէջ գտնուած բնակիչներուն օրը քսանուցու ժամ՝ կ'ըլլայ՝ երբոր արել նոյն շրջանակին մօտ եղած արեալգրձին վրայ գայ . երբոր անոր հակառակ կողմի արեալ դարձին վրայ համնի , քսանուցու ժամ՝ զիշեր կ'ըլլայ : Եւ թէ որ բեկոխն աւելի մօտ երթաս , արեւոն արեալգրձներուն մօտեցած ու հեռացած միջոցը ալ աւելի երկայն կ'ըլլայ : Վամի ջապէս բեկոխն տակը հօրեզմնը հասարակածին հետ միանալով , արել վեց ամիս նոյն մակարդակին վեր՝ վեց ամիս ալ վար կը մնայ . ասով հնա աեղը տարւոյն կէսը մէկ օր մը կ'ըլլայ , ու մէկալ կէսը մէկ զիշեր մը՝ իրարու հաւասար :

(Օ րերուն անհաւասարութիւնը տեմնելով հին աշխարհազիրները , բեկուէն ինչուան հասարակած եղած միջոցը երեսն բոլըրածեւ զծեր բաժնեցին՝ հասարակածին զուգահեռական , և ասոնց անունը հլինայ ¹ զըմն : Հասարակածէն սկսելով ինչուան բեկուէն 23° 27' $\frac{1}{2}$ հեռու եղած շրջանակին մէջ գտնուած քսանուցու զծերը հիսուժամետն հլինայ ² ըսուեցան . վասն զի աս զուգահեռական զծերը քանի կ'երթան իրարմէ հաւասար չափուաւելի բարձր ըլլապով ³ իրաքանչիւր բարձրութեամնը համեմատ օրն ալ կէս ժամ երկայն կ'ըլլայ : Վացած վեց կիմաները վերը ըսուած շրջանակին ու բեկոխն մէջ կ'ինան . և որովհետեւ ամենէն բարձր զուգահեռական զծերուն օրուան տարբերութիւնը մէկ ամիս է , անոր համար ամսնով ամսական հլինայ ⁴ ըսուեցան : Բեկաներէն 23° 27' $\frac{1}{2}$ հեռու եղած շրջանակիները բեկուային շրջանակին ⁵ կ'ըսուին . բեկուային շրջանակի արշային ⁶ կ'ըսուի հիւսիսային կողմինը , և բեկուային շրջանակի հակարծային ⁶ հարացյին կողմինը :

1 Climat.

2 Climats de demi-heure.

3 Climats de mois.

4 Cercles polaires.

5 Cercle polaire arctique.

6 Cercle polaire antarctique.

Ուստահանգեալ գորինեցը՝ անսպա են, որ անմիջապէս բևեռներուն ըղու զին պատած են, ու իրենցցմէ վար բևեռային շրջանակներն են : Շաբէնառան գորինեցը՝ բևեռային գօտիներուն ու արևադարձներուն մէջտեղը կ'ընան . իսկ այբեցած գորին՝ երկու արևադարձներուն մէջտեղը :

Լ Ա Բ Ս Ի Ռ

Լ Ա Բ Ս Ի Ռ. Երկրիս հետ մէկտեղ արեգական վրայ կը դառնայ իր բնական շարժմամբը՝ արևմուտքէն արևելք, և ըրած շրջանը ձուաձեւ է . ասոր մէջտեղի կէտերէն մէկուն վրայ կեցած է երկրիս : Այս շրջանը խստարման ծրին մակարդակին վրայ զրեթէ 5 աստիճանն ծռած է, ու զանիկայ երկու կոռոր կ'ընէ, որ հանգույցից՝ կ'ըսուին : Հանգույցից գիծ՝ կ'ըսուի անիկայ, որ ան երկու կէտերը իրարու հետ կը միացնէ : Այս բայերից հանգույցը՝ կ'ըսուի ան ուղղղ զիծը՝ որ լուսնին վրայէն գէստ 'ի հիւմիային կիսագունուր կ'անցնի . իսկ հայրաբեր հանգույց՝ կ'ըսուի ան գիծը՝ որ հարաւային կիսագունուրին վրայ կը ձգուի : Այս կէտերուն տեղը հաստատուն չէ, հասպա արևելքէն գէստ 'ի արևմուտքը կը շարժին, ու իրենց աստղաբաշխական ժամանակը զրեթէ 18 տարուանն մէջ կը լըմնայ : Այսոց շարժմոնքը միշտ միակերպ չէ, ու հարիւր տարին մէջ քիչ մը կը նուազի իրենց արակութիւնը :

Լ ուսնին երկրիս անեցած միջնն հեռաւորութիւնը զրեթէ 60 անգամ երկրիս շառակիղին շափ է, կամ՝ զրեթէ 85,900 վարսային, և կամ՝ 382,000,000 մեթր . իրեն արամագծին կէսը՝ Երկրիս տրամագծին կիսուն $\frac{1}{11}$ մասն է, կամ՝ օլէ ըսենք՝

1 Zones glaciales.

2 Zones tempérées.

3 Zone torride.

4 Nœuds.

5 Ligne des noeuds.

6 Nœud ascendant.

7 Nœud descendant.

1,737,000 մեթր է . և ամբողջ լուսնին գումարը երկրէս 49 անգամ պատիկ է :

Լուսնը այլեւայլ գիրքերով կը տեսնուի մեզի , որ էրեսյնից լուսնի՝ կ'ըսուին , ՚Քանի մը օր զինքը ամենալին չենք տեսներ , ան միջոցին կէսօր ատեն միջօրէէն կ'անցնի , և ան ատեն կ'ըսենք ծնունդ լուսնի կամ նոր լուսնի . անկէ ետքը բարակ էրջերաձեւ կ'ըլլայ , ու քանի կ'երթայ կը լայնայ՝ ինչուան տառաջին ժամանք . ան ատեն լուսնին ձեւը լուսաւոր կէս շրջանակի մը կը նսմանի , ու վեցերորդ ժամուն՝ միջօրէական գծին վրայ կ'ըլլայ : ՚Քանի կ'երթայ ան կէս շրջանակին աւ կը լեցուի , ու կ'ըսուի լուսն լուսնի : Ո՞իջօրէին վրայ գալը՝ կէս գիշերուն կ'ըլլայ . լուսուռուած կողմը կը սկսի պակսիլ , և անկէ ետև միայն կէսը կը տեսնուի . աս միջոցիս լուսնին վերջին ժամանքն է . առաւատեան վեցերորդ ժամուն՝ միջօրէին վրայէն կ'անցնի , և լցոր այնափ կը նուազի որ ալ չտեմնուելու կ'ըլլայ , ու դարձեալ նոր լուսնի կը սկսի ծնանիլ :

Լուսնին երջերաձեւ եղած ատենը՝ միշտ կորնթարդ կողմը արեւուն դարձած ըլլարով , յայտնի կ'իմացուի թէ լուսնը ինք-իրմէ ըց չունի , հապա արևէն կը լուսաւորուի : Խակ այլեւայլ երեսյներէն կ'իմացուի օր գնտաձեւ է . և աս բան խիստ զիւրաւ կը մեկնուի , որովշետև լուսնին շրջանը շատ աւելի կարճ է քան թէ երկրիս շրջանը . լուսնինը 27 օր ու $\frac{1}{3}$ է , իսկ երկրիս՝ 365 օր ու $\frac{1}{4}$:

Լուսնին եղջիւըը դիտակով որ գնմես , կը տեսնուի որ ներսի ծայրը ակասյ ակասյ է , ու գեռ ըլլոր ան կողմը լուսաւորուած՝ լուսաւոր կէտեր կը տեսնուին վրան . աս բանէս հետեցուցին ասողարաշները՝ թէ լուսնին մակերևոյթը խորսութուն է :

Լուսնը շատ չներաց՝ ¹ կ'ըսուի՝ երբոր երկրիս ու արեգական միջտեղն է . իսկ հանդիպահաց՝ ² երբոր երկրիս լուսնին ու արեւուն

մէջտեղն է : Օ սովընթացութեան ժամանակը լուսաւորուած կողմը գէպ 'ի անդին գարձած ըլլալով¹ զինքը չենք տեսներ առ, բանս նոր լուսնին ատենը կը հանդիպի . իսկ հանդիպակաց եղած ժամանակը լուսաւոր կողմը մեզի գարձած է, ու մենք լուսինը լուսաւոր շըջանակի մը պէս կը տեսնենք : Օ սովընթաց ու չանդիպակաց կէտեղը նաև ֆորդանիւնք² կ'ըսուին . իսկ առ կէտեղը՝ որոնց վայըն լուսինը կ'անցնի, ու ըօրդութիւններէն հաւասար հեռաւորութիւն ունին, չառակուսիք կ'ըսուին :

Ղ անի մակերեւութին վրայ անթիւ բծեր կամ, որ շատ անգամ՝ քններ են ու տեղն 'ի տեղը ստորագրեր են աստղաբացները . ան կէտերէն խմացուեցա որ մենք միշտ լուսինն մի և նոյն կիսագունար կը տեսնենք . ըսել է թէ լուսինը իր վրայ կը գառնայ, և աս շարժման միջոցը հաւասար է ան ժամանակին՝ որչափ ժամանակի մէջ որ լուսինը երկրին չօրս զին կը պտըրի : Պլորբերական ամիսը³, կամ՝ ան ժամանակը որ լուսինը երեն շըրջանը կը կատարէ, է 27^o 32'. կամ՝ 27^o 7' 43' 4'', բայց քիչ մին ալ աւելի ժամանակ կ'ուզէ⁴ որ նորէն արեւուն համնի . վասն զի լուսինը իր շըջանը կատարելու ատեն՝ կարծես թէ արեն ալ զէպ 'ի ան կողմը կը մօտենայ : Ղ անինը մէկ զուղմնթացութենէն ինչուան մէկալը երթալու համար 29^o 12' 44' 2'', 8 կ'անցընէ, ասովլ կը ձեւանայ շուտէննաշական կամ՝ լուսնական ամիսը⁵, որ անմին ջապէս լուսնին զուգընթացութենը սկսելէն կը համբարի : Կ'աղաքական հաշուալ լուսնական ամիսները մէյմը 29, մէյմը 30 օր կը համբուին : Ղ ամսական տարին, որ տասուերկու լուսնական ամիսներէ կը բաղկանայ, զիւելէ 41 օր կարճէ է արեգակնային տարին : ասոր՝ համար քիչ մը ժամանակ կ'անցնի նոյն տարուան վերջինոր լուսնէն ինչուան հետագայ տարւոյն յունուարի առջի օրը . աս ժամանակը Վրաբերէ կ'ըսուի :

1 Syzygies.

2 Mois périodique.

3 Mois synodique կամ լուսանուն.

4 Épacte.

Ժ Ա Մ Ա Կ Ա Վ Ա Կ Ա Վ Ա Փ Բ

ՈՐՉԱՓ ԺԱՄԱՆԱԿԻՒ մէջ որ մի և նոյն աստղը երկու անգամ՝
ետևէ ետևէ կը պատահէի միջօրէականին նոյն կողմէ՝ ան միջոցը
առտեղական օք՝ կ'ըստի. Խթոր գալանային զիշերահաւասարը
չի բախային միջօրէին վրայ կը հանի, ասուղական զն ալ ան
ատենէն կը սկսի, Արևը ինչուան որ երկու անգամ մի և նոյն
միջօրէին վրայ գայ՝ որպաի ժամանակ որ անցնի, ան ժամանակը
արեգակնային օք, ասուղեղբաշտական կամ ձևաբիր օք կ'ըստի. և
օրուան սկիզբը միջօրէն կ'ասնաւի, որ Ճշգր կէս օր է, ու
քսանուըստ ժամը կը տեէ, Ան օրը որ կէս զիշերուընէ կը սկսի՝
ճշաբիր ժաղատական օք կ'ըստի, և երկու մաս կը բաժնաւի, ամէն
մէկը տասուերկու ժամ. առ մասերէն մէկը առաւօտեան ժամեր՝
մէկան ալ զիշերային ժամեր կ'ըստին:

(Ճ) չ որ երկիրս միայն իր առանցքին վրայ դառնազու ըլլար,
միշտ նոյն կ'ըլլար ան ժամանակի միջոցը՝ որ կ'անցնի ինչուան որ
երկու անգամ ետևէ, ետև արեւը նոյն միջօրէն հանդիսի: Իսոյց
ամէն օր՝ իրեն տեղափոխ շարժմանը պատճառաւ, որ միշտ միա-
կերպ չէ, երկիրս իր շրջանին մէջ պարփկ աղեղ մը կը ձևացընէ,
որուն տարբերութիւնն է 57° 11" էն ինչուան 61° 11". ուստի
ինչուան որ արեւ երկու անգամ ետևէ ետև մի և նոյն միջօրէին
վրայ պատահէ՝ անցած ժամանակը ամէն օր տարբերութիւն
կ'ընէ. վասն զի կը բաղկանայ մէյմը ան ժամանակին՝ որ եր-
կրագունաւիս ամբողջ իր վրայ ժաւապէլով կ'անցնի, մէյմըն ալ
ան ժամանակին որ կ'անցնի ինչուան որ երկիրս արեգական վրայ
ըրած շրջանին ան կտորը հանի, որ կը պատասխանէ ան աղե-
ղին որ վերը յիշեցինք: Արեգակնային օրերւն անհաւասարու-

Թեամնը պատճառուը մէյլըն ալ ան է որ երկրիս առանցքը դէպ
'ի ծիր խաւարմանին մակարդակին վրայ հակումն ունի:

Լրկայն ու կարգ՝ օրերուն մէջ թէ որ չափաւոր երկայնու-
թեամբ օր մը ընտրելու ըլլամք՝ անիկայ դշն օր կ'ըսուի. և թէ
որ անոր երկայնութիւնը արեգակնային օրերուն ամէն մէկուն
չետ բաղդատենք, մեծ տարբերութիւն կը զանենք՝ որ միշտ կը
փոփոխի, ու կ'ըսուի հաւասարուն ժամանակաց¹: Այս տարբերու-
թիւնը եղանակներուն յարմաք՝ ամբողջ տարուան օրերէն հա-
նելով, կամ անոնց վրայ աւելցնելով, կ'առնուի ան ժամանաց-
ներուն վրայ՝ որ ձիշդ օրուան մը չափով շնորած են, և անով
դշն կամ ասուլուական ժամանակը կ'իմացուի:

Այս ժամանակը՝ որ կ'անցնի ինչուան որ արեւ երկու ան-
գամ ետևէ ետև նոյն զիշերահաւասարին վրայ զայ՝ արեւադարձի
ժաղանական կամ գլուխահաւասարի՝ ուրիշ² կը կոչուի. ասոր երկայ-
նութիւնն է 365^ա 5^ի 48'^ի 51'', 6 միջին օր:

Այս ժամանակը՝ որ կ'անցնի ինչուան որ արեւ երկու ան-
գամ զառնալով մի և նոյն աստղին պատահի, ասուլահական ուրիշ
կ'ըսուի. ասոր երկայնութիւնն է 365^ա 6^ի^{աշ} 9^ի 11'', 6: Այսա-
դարձին ու աստեղական տարւոյն մէջ եղած տարբերութիւնը
20' 20'' է, ու իսկական գլուխահաւասարից ըստած ժամանակն է:

Պարահանձն ուրիշ³ ըստածը, որ արեւուն երկու անգամ եր-
կրամերձ կէտին վրայէն անցնելով կը ձեւանայ, աստեղական
օրէն քիչ մը երկայն է, այս ինքն 365^ա 6^ի^{աշ} 13' 58'', 8:

Կակ ժաղանական ուրիշն ան է որ թէպէտ արեւագարձի տա-
րւոյն վրայ չափուած է, բայց յունուարի սուաջին օրուան նախ-
ընթաց կէս գլուխըն կը սկզի. և ասոր օրերը միշտ ամբողջ օր
են. այսինքն երբեմն 365, երբեմն ալ 366 օր է. վասն զի քա-
ղաքական տարին չկընար օրերու կոսորակներ ունենալ: Տարին՝

1 Équation du temps.

2 Année tropique équinoxiale կամ civile.

3 Année anomalistique.

366 օր եղած ատենը նահանջ՝ կ'ըլսուի : Քուլիսս կեսարի ատենէն
՚ի վեր չըրս տարին մէյմբ նահանջ կ'ըլսուէր, վասն զի արեա-
գարձի տարին 365 $\frac{1}{4}$ օր կը կաթուէր . բայց որովհետեւ ձիշդ
365 $\frac{1}{4}$ չկայ, շատ տարինէր անցնէլէն ետև պէտք էր օր մը թռ-
դոււ : Ի՞ վրիսակին զիմնացը առանուեցաւ Պրիֆետեան քռամարտակ,
որով իրեք գարագլուխը մէյմբ նահանջ ըլլար, հապա չորրոր-
դին միայն կ'ըլլայ . Ընդ հակասակին Քուլէան քռամարին մէջ ամէն
գարագլուխ ալ նահանջ է :

Պրիգորեան տումարը կը գործածուի բոլը | Երապայի մէջ .
Որումնէրը, նմանապէս Հյոնիք և մեր ազգը դեռ Քուլէան տու-
մարով Ե՛կըլը ան, ու Պրիգորեան տումարին տասուէրկու օր
ետ կը մնան :

Տաճկաց տարին լուսնական է :

Տարին տասուէրկու ամիս կը բաժնուի . և ասոնցմէ մէկը
30, մէկալը 31 օր է, բայց ՚ի ետևէ ետև Քուլիս ու () զոստոս
ամիսնէրէն՝ օր 31 օր են . Փետրուար ամիսն ալ, որ հասարակ
տարիներան 28 օր է, նահանջ տարին 29 օր կ'ըլլայ :

Որովհետեւ տարույն շաբաթնէրը կամ եօթնէակնէրը ձիշդ
նոյնափ չեն, կիրակինէրն ալ ամէն տարի ամսոյն նոյն օրը չեն
պատահիր, միայն 28 տարի անցնէլէն ետև կիրակինէրը գար-
ձետ նոյն օրերը կը հանդիպէն՝ ինչ օր որ հանդիպէր էին 28
տարի առաջ : Ի՞ 28 տարուան միջոցը լրջան արեժական կ'ըսուի :

Ըստ ատենէ ՚ի վեր իմացուած է որ 19 արևադարձի
տարին՝ ձիշդ 235 լուսնական ամսու կը պատասխանէ . աս բանիս
համար է որ տասնուինը տարեկան շրջանը լրջնալըն ետև՝ նոր
լուսիննէրը նորէն տարույն նոյն օրերը կը պատահին : Ի՞ 19
տարեկան շրջանին լուսնական շրջան կ'ըսէնք . իսկ ուշէնիւ ³ ըսուա-
ծը լուսնական շրջանին վրայ տարույն կարգը կը ցուցընէ :

Ուսմանակազրութեան մէջ ելլորդ տէսակ շրջան մըն ալ

կայ որ լըշտն ըստէրինեն¹ կ'ըստուի, ու տառնուհինդ յուլեան տարի է: Ի՞ս ըթանլ հռովմաց կայսերաց ատենը հաստատուած է, որովհետև տառնուհինդ տարին մէյմբ տէրութեան մէջ հրա վարտակներ կ'ելլեն: և ընդիկտին բառը լատիներէն հրա տարակումն կընչանակէ: Ի՞ս 28, 19 ու 15 թիւերը, որ վերցի շեալ իրեքին, այսինքն արեւու, լուսնի ու ընդիկտինի ըրջաններուն թիւերն են, իրազու հետ բազմապատկելով՝ 7980 տարի կ'ըլլայ. այսափի տարիին ետև ան իրեք ըրջանները մէկ կարգի վրայ կուգան, ու իրեքը մէկին նորէն կը սկսին՝ իւրաքանչիւրը իւր սովորակն ընթացքը կատարելով: Ի՞ս ըթանին անունը՝ Քառակա լըշտն է:

Խ Ա Ե Ա Բ Ա Ի Մ 'Ն

Երբար լուսինը արեէն ըստ չաներ, կամ թէ անոր հան զիապակաց կ'ըլլայ կը մէջընայ, որ Խառարան² լուսնի կ'ըստուի: Երկրիս մէկ կողմը արեէն լուսաւորուելով, գէպ ՚ի ետեի գին կոննաձե շուք մը կը ձգէ. աս շուքին առանցքը ան գծին վրայ է որ արեւուն ու երկրիս կեդրոններուն վրայէն կ'անցնի: Երբոր լուսինը աս կոննաձե շուքին մէջէն անցնելու ըլլայ, որ հանգիպակաց եղած ատենը միայն կը պատահի, արեէն ըստ չաներ, ու ամբողջ կամ կէս մը կը խաւարի: Ի՞ս լուսինին խաւարումն կ'ըստուի երբոր լուսին սկաւառակը բոլորովին կոննաձե շուքին մէջ կը մտնէ. մասնակն կ'ըստուի երբոր սկաւառակին մէկ մասը միայն կը մտնէ: Ի՞ս և այլ հաջիններով իմացուած է որ երկրիս ձգած կոննաձե շուքին երկայնաւթիւնը իրեք անգամ աւելի է՝ լուսին երկրէս ունեցած հեռաւորութենէն: իսկ կոննաձեին ան կատրին լցնքը՝ ուր որ լուսինը կը

1 Cycle d'indication.

2 Eclipse.

խաւարի, լուսնին ամբողջ տրամադծին ու մէյմբնալ անոր երբ բարդ մասին չափ է:

Վ ը և ուն մէկ եզերքէն ելած ճառագայթները երկրիս հանդիպակաց եղերքին քովին անցնելով, երկրիս ետևի կողմը բաւական ընդարձակութեամբ տեղ աղօս լցու մը կը ձգեն՝ երկրիս մէկաւ կողմերուն լցուն պակաս, բայց կոնսնաձև շուքէն աւելի լուսաւոր, ասիկայ Եւբաստիոնէր՝ կ'ըսուի, և առավ է որ լուսինը դեռ ժամանած լցան կամնց կամնց կը պակախ:

Երբոր լուսինը երկրիս ու արեւուն մէջտեղը կ'օնայ, այսինքն երբոր նոր լուսին է, երբեմն իրեն շուքը արեւուն սկաւառակին վրայ կը ձգէ, որով արեւը ամբողջ կամ ըստ մասին կը խաւարի: Երբոր արեւուն ու լուսին կեզդրոնները ճիշդ մէկ գծի վրայ զան, ու մարդու ալնոյն գծին շտկութեամբը գէպ'ի արեւը նայելու ըլլայ, կը տեսնէ որ արեւը բռլրական կամ մանէւառոր ձեռվ խաւարած է:

Վ ը և ուն բոլորական կամ ըստամանեայ խաւարելուն պատճառը ան է՝ որ լուսնին տրամագիծը արեւուն տրամագծէն մեծ կամ պղտիկ կ'երենայ: Երբոր լուսին ու արեգական կեզդրոնները ճիշդ մէկ գծի վրայ չեն զար, ու մարդու ալնոյն գծին շտկութեամբը ճայիր, խաւարութիւնը խաւարութիւնը լիշտ մասնական կ'ըլլայ:

Վ ը և ուն բոլորական խաւարման ժամանակը՝ լուսինը բոլոր ակեր գեղնորուակ լուսով ըջանակ մը կը տեսնուի. շատ հաւանական է թէ աս բանս արեւուն մը թնողըտէն առաջ կուգայ. վասն զի թէպէտ զննէնք թէ լուսինն ալ մընողըտ ունի, չկընար անկէ առաջ զալ, որովհէտեւ խիստ անզգափ է:

Վ ը ն անզգամ որ արեւուն հանդիպակայ է լուսինը լիսաւարիր. նմանապէս ամէն անզգամ որ արեւը լուսինն զուգընթաց է՝ արեւը ժամանաքիր, վասն զի լուսնին ըջանը ծիր խաւարմանին մակարդակին վրայ ծռած է. առավ լուսինը կոնսնաձև շուքին երբեմն վերի կողմը՝ երբեմն ալ վարի զին կը գտնուի. իսկ կոնսնաձևին

մէջ ան ատեն կը մօնէ՛ երեսը իրեն համացցնէրը ծիր խաւարդանին մանկարգակին կը մօնաւենան : Վհա լւսնին աս կերպով խաւարելուն համար է որ երկրիս ըրած շրջանը ծէր խաւարման ըստուած է :

Լ ուսինը իրեն թէ բողըական և թէ մասմական խաւարման ժամանակը՝ խաւարմանքները երկրիս ամէն կողմէն կը տեսնուին . բայց արեւուն խաւարմանքներն ալ նոյնպէս ամէն տէղէ չեն տեսնուիր . վասն զի արեւը լուսնին զուգընթացութեամուլ պատշաճաւու խաւարելուն համար , մարդու ինչուան որ իրեն կեցած տեղին դիզըը չարմարցընէ՝ արեւը խաւարած չտեսնէր :

Լ ուսնին խաւարման ատենը՝ երկրիս անոր վրայ ձգած բռնրածն չուըը տեսնելով աստղաբաշխները՝ նախ անկէ մակաբէ բեցին թէ երկրիս զնաածն է :

Փարձուած բան է որ 223 լուսնական ամնէն , կամթէ ըսենք՝ 18 տարիէն ու 11 օրէն ետեւ , արեն ու լուսինը իրապու հետ նոյն զիզըը կ'ունենան՝ ինչ զիզը որ նոյնափ աարի առաջ ունենէն . ասով խաւարմանքները նորէն ասջէ կարգովը կը հանդիպին . և աշա աս կաննաւոր շրջանին պատմառան է որ առաջուց կը գուշակէնք արեգական ու լուսնին խաւարմանքները . վասն զի բաւական է զինանալը թէ նախինթաց շրջանին մէջ որ ատեն պատահէր են նոյն խաւարմանքները :

Մ Ա Լ Ո Ւ Ա Կ Ե Ե Ր

Ո Ո Ա Ր Ա Կ Ա Ն Ե Ր Ե րկու կերպ շարժումունին . մէյմը իրենց վրայ կը գառնան արեւուաբէն արեւելք , մէյմըն ալ արեւուն վրայ . ասնց ամենուն շարժմունք ալ զէա ՚ի նոյն կողմն է , բայց արագութիւննին աարբեր : Արկու տեսակ զօրութեամբ կը շարժին . մէյմը չգուշական կամ՝ հետեւայիւ զըրսութեամբ¹ , որ զիրենք զէա ՚ի

1 Force d'attraction կամ՝ force centripète.

արեւ կը քաշէ , մէյլին ալ էտրանտիոյ շըբառելեամբ¹ , որ մոլորակները արեւէն չեռացընել կ'ուզէ . և իրաւցընէ ասիկայ զանանը թրենց շրջանին ընթացքէն զուրս կը հանէր՝ թէ որ առջի զօրութիւնը զիրենը գլորէնք հաստատ ըբանէր :

Ողորակները քանի որ արեւէն չեռանան , իրենց թաւալման ժամանակն ալ կ'աւելնայ . իրենց շրջաններն ալ ձուածե են . անոնց տրամագծին մէկ կէտին վրայ կ'ինայ արեւ , և ան շրջանները խաւարման ծրին վրայ իրարմէ աւելի կամպակաս ծռած են :

Եթեռն ամենէն մօտ եզած մեծ առանցքին մէկ ծայրը մէջանէլու² կ'ըսուի , մէկալը հէտանէլու³ : Խակ հակույցն կ'ըսուին շրջաններուն և խաւարման ծրին իրար կորած տեղերը :

Ողորակները իրենք իրենցմէ լցու չունին . ու երկրէս շատ չեռու չեղած մղորակները զննելով՝ իմացուեցաւ որ անոնց ալ լուսնի պէս երևոյթները ունին :

Փայլածուն ու արուսեկին շրջանները երկրիս ու արևուն մէջ կ'ինան . աս բանիս համար՝ աս երկուքը սպարէն մոլորակներուն . խակ մէկանընք՝ վէրին մոլորակներ , վասն զի անոնց շրջանը երկրիս շրջանին վրայէն կ'անցնի :

Հսո զրուած տախտակին մէջ որոշ կ'իմացուի՝ թէ պըսափ ժամանակի մէջ մղորակները իրենց տարեկան շրջանները կը կատարեն , ու առանցքներուն վրայ կը դառնան . և թէ ծիր խաւարման վրայ քանի աստիճան ծռած են , ու արեւէն ունեցած միջին չեռաւորութիւննին որչափ է . և իւրաքանչիւր մղորակին տրամագիծն ու մեծութիւնը որչափ է . գաղձեալ երկրիս տրամագծին ու մեծութեանը չեւա ինչ համեմատութիւն ունին , ու երկրէս ունեցած միջին չեռաւորութիւննին որչափ է :

2 Force de projection *ou* force centrifuge.

3 Périhélie.
4 Aphélie.

Վէկը աս տախտակը առջեր անենազին ետե, կրնայ դիւրաւ մոլորակաց արեւեն անեցած միջին հեռաւորաթիւնը իմանալ, թէ երկրիս շառաւիզին չափին վրայ առնելով, և թէ մղոնի վրայ առնելով ան միջոցը՝ աս բանիս համար բաւական է որ նոյն տախտակին մէջ քանի աստիճան որ գրած է՝ զանոնք երկրիս շառաւիզին վրայ՝ մղոնի կամ բիւր մեթրի վրայ բաժնելով բազմապատկէ :

Դիյնպէս տրամադիճներուն չափն ալ կրնայ իմացուի՝ մղոնի կամ բիւր մեթրի վրայ առնելով։ Երկրիս տրամագծին համար գրած չափելոնիս պէտք է մղոնի կամ բիւր մեթրի վրայ առնելով բազմապատկէ։ Վիհնապու է որ մենք համ միջին օրը միշտ իբրև միութիւն ժամանակի առնոք :

Ի՞ չորս մոլորակները, այսինքն Երկիրս, Լուսնթագը, Երկեակը և Ուրանուց արևելուն չորս գին պատրուելու ասենափնձիրենց վրայ ալ ուրիշ մարմիններ կը պարտին՝ արևմուտքէն զէպ՚ի արևելքը շարժելով։ Ի՞ մարմիններուն արբանեակ՝ կը բենք, և ասնոք այլ և այլ տրամագծով ձուաձեւ շրջաններ կ'ընեն :

Երկրիս արբանեակը լուսինն է, որուն վրայ վերը խօսեցանք :

Լուսնթագը չորս արբանեակ ունի, որ զիսակով միայն կը տեմնաւին . և սոսնք որչափ ասենուան մէջ որ մոլորակին վրայ կը պարտին, իբենց առանցքին վրայ ալ նոյնշափ ասենի մէջ կը զանոնան։ Ի՞ արբանեակներուն գտնուելովը գտնուեցաւ նաև լուսոյ արագութիւնը չափելուն հնարքը, և իմացուեցաւ թէ ինչ երագութեամբ լցոր երկնային մարմիններէն մէզի կը համարի . այսինքն մէկ վայրկենի մէջ 4,000,000 փարսափ տեղ կտրելով։

Երկեակը եօթը արբանեակ ունի. բայց իր վրան մէկ մանեակ մըն ալ կայ, որուն հետ ամենեակն կպած չէ։ Ի՞ մանեակը այլ և այլ ձեւերով կը տեսնուի, երբեմն ալ ամենեակն չերենար. թա-

ԱՆՈՒՅՆԻ ԵՒ ՆՇԱՆԻ ՄՈԼՈՐԱԿԱՅ	ՄԻՋԻՆ ՀԵՌԱՏՈՐՈՒԹԻՒՆ ՅԱՐԵԴԱԿԱՆԻ ՄԻՋԻՆ ՀԵՌԱՏՈՐՈՒԹԻՒՆ ԵՐԿՐԻ 1.	ՏՐԱՄԱԳԻԾԻՔ. ՏՐԱՄԱԳԻԾ ԵՐԿՐԻ 1.	ՀԵՎՈՒՄՆ ՀՐՁԱԿԻ ԵՐ ՆԻՐ ԽԱՏԱՐՄԱՆ.	ՉՅՓ ՀԵՄԱՆՑԿԻ ԱՍՑԵԴԱԿԱՆ ՀՈԼՈՎՄԱՆ 8.	ՉՅՓ ՀԵՄԱՆՑԿԻ ԹԱՏԱԼՄԱՆ 8 ԶԱՐԱՑՈՒՒԹԻՒՔ.	ՄԵՆՈՒԹԻՒՆ
Փայլածու . . . Mercure. ♀	0,387	0,39	6°.99	87°,969	1°,000	0,1
Արուսեակ . . . Vénus. ♀	0,723	0,97	3,24	224,701	0,973	0,9
Երկիր . . . La Terre ♂	1,000	1,00	0,00	365,256	0,997	1,0
Հրատ . . . Mars. ♂	1,524	0,56	1,85	686,980	1,027	0,2
Վեստա . . . Vesta. ☐	2,373	"	7,14	1335,205	"	"
Հերայ կամ Յունոն . Junon. *	2,667	"	13,07	1590,998	"	"
Դեմետրէ . . . Cérès. ☈	2,767	"	10,61	1681,539	"	"
Պալլաս . . . Pallas. ☯	2,768	"	34,61	1681,709	"	"
Լուսնըագ . . . Jupiter. ☜	5,203	11,56	1,31	4332,596	0,414	1470,2
Երևակ . . . Saturne. ☞	9,539	9,61	2,50	10758,970	0,428	887,3
Ուրանոս * . . . Uranus. ☉	19,183	4,26	0,78	30688,713	"	77,5

* Աս գործոյս տպագրութեան ժամանակը գտաւ քաջն Լըվէսիէ Ուրանոսէն հեռու եղած նոր մոլորակը . բայց մենք հոս առ այժմ անոր յիշատակով միայն դոհ կ'ըլլանիք , որովհետեւ դեռ ոչ անունը և ոչ ճիշդ չափերը հրատարակուած են :

Պիտառներուն մէջ ամենէն աւելի երկրիս մօտեցողը՝
1770^ա երեցող զինաւորը եղած է. որ երկրէս 800,000 փարախի
չեռու էր: Ովհակէտ և խիստ անկարելի բան չերենապ լուրը՝ թէ
աս գիտաւորներէն մէկը՝ օր մը չէ նէ օր մը երկրիս կընայ զարնուելւ
բայց շատ աւելի հաւանական է լուրը՝ թէ աս երկու մարդինները,
որոնցմէ մէկը անհնարին արագութեամբ ամէն տէսակ շըր-
ջաններով կը պտըտի, ու երբէք իրարու հետ կը զարնուին: աս-
կան թէ որ իրաւցինէ զարնուելու ըլլան յանկարծ, չէսեւանդը
սուկալի է:

• Ենուն ընթիւ ու ՀԱՍՏԱՏՈՒՆ ԱՍՏԳԵՐ հաստիք մատյառուս
առաջ որ, մինչ ու այս նույն քանի որուառու ու ուսումնակ ընդուն
ան: ԱՄՏԳԵՐՈՒՆ շասու հաստատուն աստղ՝ կըսուին, վասն զի ու
երբէք տեղերնին կը փոխեն, ու իրարու հետ ինչ դիրք ու հեռա-
ւորութիւն որ ունին՝ միշտ նոյնը կը պահէն: և ամէն ատէն նոյն
երեսըներն ու նոյն ձևերը կ'երենայ վրանին: Այս սատղերը ի-
րենք իրենցմէ ըստ ունին, և ինչպէս որ կը կարծուի՛ իրենք ալ մէ-
յէկ արևներ են՝ այլ և այլ մողբակներու զրից կերպոնը կեցած,
ինչպէս որ մեր արեւը մեր մողբակներուն զրիցը մէջտեղը կե-
ցած է:

Լիբոր հաստատուն աստղերը դիտակով զննելու ըլլանք,
դիտակը որպասի որ զօրաւոր ըլլայ՝ այնափ աւելի անմնք կամ
աննաց առերեւոյթ տրամադիմը պզտիկ կ'երենայ. ասով ալ մո-
լորակներէն շատ կը տարբերին: վասն զի թէ որ դիտակով մո-
լորակներուն վրայ նայինք, զանոնք շատ աւելի մեծ կըսունենք:
Հաստատուն աստղերուն երկրէս ունեցած հեռաւորութիւ-
նը շափէլ ուղերավ երկրիս շրջանին մեծ առանցքին ծայրը իրենց
դիտողուն հիմն սէպէցին աստղաբաշխները, բայց աս առանցքին եր-
կայսունը 68,000,000 փարախին աւելի ըլլալով՝ էքր բաներ ու զած

Հեռաւորութիւննին ամենողը լափելու . վասն զի հաստատուն աստ-
ղերուն երկրէս ունեցած հեռաւորութիւնը պէտք է որ հինգ երկ-
միլիոն շառաւիղ երկրի ըլլայ, որով եօթը եռամիլիոն փարսախ
կ'ըլլայ:

Խիկնքին երեսը երեցած հաստատուն ասողերը այնչափ
շատ են որ եթէ մէկ կերպով մը անոնց տեղերը որոշուած չըլլային,
զանանք գտնելու շատ գժուար կ'ըլլար . ուստի դիւրութեան համար
աստղաբաշխները ան աստղերէն շատը մէկտեղ առած՝ մէյմէկ
խումբ կը սեպէն, և ամէն մէկուն կ'ըսեն աստղեամսուն կամ համապէ-
շատիւն¹. և որովհետեւ հին ատեն մարդիկ համաստեղութիւննե-
րը կը պաշտէին, անոր համար ուղաճնուն պէս անոնց անուններ
զբեր էին, որ ամեննեին վերաբերութիւն չունին ան աստղերուն
ձեւացուցած զրիցը կամ ձեւն հետ : Համաստեղութեանց
մէջ ամենէն գլխաւորները անոնք են որ զոդիսկոսին կենդանա-
կերպները կը սեպուին, և սո պատճառու զոդիսկոսի համաստեղու-
թիւնն² ալ կ'ըսուին: Քյոները յիսուն համաստեղութիւն միայն կը
համրէին . իսկ հիսն կրկնէն աւելի համրուած են:

Խնակէս որ վերն ըսմիք³ աստղերը այլ և այլ խումբեր բաժ-
նուած ըլլապով, իւրաքանչիւր խաւմբերուն մէջ գտնուած աստղե-
րուն տեղերը իմանալու համար՝ յունարէն կամ լատիներէն այր-
ուքենի տառերը և կամ թշուաններ կը զործածուին . զոր
օրինակ կ'ըսուի, ՈՒԵծ արջին ո, Խէտին Յ, և այն:

Հաստատուն աստղերնաև իրենց լուսոյն սպայծառութեանը
նայելով այլ և այլ կարգ կը բաժնուին . առաջն էարգի սոսուն կ'ը-
սուին ամենէն աւելի պայծառ ըստ ունեցողները . անոնցմէ նուազ
ըստ ունեցողները երբորդ կարգի կ'ըսուին, անոնցմէ ալ վերջինները
երբորդ և չըրբորդ կարգի, և այն . իսկ էօներբորդ կարգի աստղերը
դիստակով միայն կըսենսուին: Այսուղաց աս կերպ բաժանմունքը

¹ Constellation.

3 Étoile de première grandeur.

² Constellations zodiacales.

Ճիշդ է, ինչու որ աստեղաց ըւստյն փայլունութեանը նայելով եղած է, և ոչ թէ իրենց մեծութեանը, վասն զի ամենուն մեծութիւնը չափի տակ ցինար, Կիսու ամսուանի աստղերէն ոմանց մանսաւոր անուններ ալ զբուած են:

Ուղիղ գծի կանոնով դիրաւ կրնայ մարդ աստղերը ճամփնալ. և երրորդ աստղ մը զանելու համար՝ պէտք է որ մարդ երկու աստղ որոշէ¹, որոնց ինչ աստղ ըլլալը արդէն զիսնայ: Վանենք թէ բևեռային սատղ²՝ կ'ուղինք զանել, որ հիւսիսային բեկորին մօտ կեցած ըլլալը՝ հորիզոնին զլխաւոր կէտերէն մէկուն վրայ կ'ինայ: Կախ պէտք է Վ'եծ արջը զանել, որ եօթը փալլաւուն աստղերէ կըբաղկանայ, ասմացմէ ըլլալը զրեթէ քառակուսի ձեռով կեցած են, մէկալ իրեքն ալ կէս մը պոչի ձեւ առած են. թէ որ քառակուսիին երկու սաստղերը՝ որ իրեք պոշաձեւ աստղերէն աւելի հեռու են՝ ուղղագիծ մը սեպենք, ան ուղիղ զիծը անմիջապէս բեկորին քովին կ'անցնի. անոր վրայ եօթը աստղով համաստեղութիւն մը կայ, Վ'եծ արջին նման, բայց զլխիվայր ձեռով՝ աս համաստեղութիւնը վայր արջ կ'ըստի: Վ'չա աս կերպով ոչ միայն այլ և այլ աստղերը կրնայ մէկը զանել, հապանաւ անոնց ձեւացուցած համաստեղութիւնները:

Վստղերուն փայլունութեանը նայելով որոշուած կարդը հաստատուն աւշէ. վասն զի ատեն ատեն հաստատուն աստղերէն շատին ըցըը կը նուազի ու կը սաստկանայ. աս բանիս համար անմիջ գործեական³ ըստեցամ, Արբեմն յանկարծ խիստ պայծառ աստղեր կը տեսնուին, ու ետքը բոլղովին աներեւայթ կ'ըլլամ:

Արկնիքին երեսը ծէր կ'ալիս: կ'ըստի ան անկանոն ձեռով զօտիի պէս լուսաւոր կամարը՝ որ կարծես թէ երկնիքին ըրս զին պատած է: թէ որ աստեղադիտակով աս կամարին նայելու ըլլանք, անթիւ մանր աստղեր կը տեսնենք վրան. ուստի շատ հա-

1. Étoile polaire.

2. Changeantes.

3. Voie lactée.

ամսակամն է՝ թէ նաև նոյն պայծառ լցուը ան աստղերուն բազմութէն առաջ կուզայ :

Արկնագունաժին վրայի աստղերուն տեղերը որոշելու համար՝ պէտք է անտանց հակառակ ու ուղիղ վերելքը՝ զիմանալ :

Ասողի մը հակումն կ'ըսուի՛ անոր հասարակածէն ունեցած հեռաւորութիւնը . և աս հեռաւորութիւնը ան շրջանակին վրայ կը չափուի՛ որ աստղին բեկոներուն ու կեղրոնին վրայէն կ'անցնի : Վասողի մը հիւսիսային կամ հարաւային կրնայ ըլլալ : Իսկ նոյն աստղին ուղիղ վերելքը՝ գարնանային զիշերահաւասարին կէտեն ինըուան հակման շրջանը ունեցած հեռաւորութին է՝ արևելուածքէն դէպ՝ ՚ի արևելքը առնելով ու զրոյէն ինըուան 360° համբերով : Վասիմաններուն թիւերը, որնայմնվ աստղերուն ցաւցակը կը շնուրի, տարբէնան գործուունը՝ կ'ունենան : Այսինքն շատ ատենէ ՚ի վեր փորձուած է՝ որ աստղը զիշեց նոյն աստիճաններուն վրայ չեն մնար . և աս բանիս զիւաւոր պատճառը՝ զիշերահաւասարից կանխումն է :

Հաստատուն աստղի մը կեցած տեղը նաև իրէն լայնութէն⁵ աստիճաննէն՝ կամ խաւարման ծրէն առնեցած հեռաւորութիւննէն կրնայ ինայցուիր . և խաւարման ծրէն ունեցած հեռաւորութիւնը՝ աստղին բեկոներուն վրայէն ու կեղրոնին անցած շրջանակին վրայ կը չափուի : Վարձեալ հաստատուն աստղի մը կեցած տեղը իր երիայնութեան՝ աստիճաննէն ալ կ'իմացուի . այսինքն խաւարման ծրին շրջանակին ան կառիէն՝ որ գարնանային զիշերահաւասարին ու լցոնութեան շրջանակին մէջ կ'իմայ . լ այնութեան աստիճանը՝ ինչպէս նաև հակումն ալ՝ կրնայ ըլլալ հիւսիսային կամ հարաւային . և երկայնութեան աստիճանը արևմտաքէն դէպ՝ ՚ի արևելքը, ու զրոյէն ինըուան 360° կը համբուի :

1 Déclinaison, & Ascension droite.

2 Variations annuelles.

3 Latitude.

4 Longitude.

Ե Բ Կ Ւ Բ

Երևան կողութիւնը և իրեն առանցքին վրայ պալտիւթ իմանալէն ետեւ, կը մնար քննել հասկընալ՝ թէ արգեօք երկիրս բոլորովին գնտաձեւ է թէ չէ, և մեծութիւնը որչափ է։ Երկրագունախ շրջամակները 360 մաս բաժնած ենթադրեցին աստղաբաշխները, և աս մասերը ասովի մաս՝ ըստ եցան։ Ո՞ւրդու մը թե եռին մօտ կամ անկէ հեռու կեցած ըլլալը՝ քանի երկրդ աստիճանի տակ որ կեցեր է՝ անկէ կ'իմացուի։ Եստղի մը միջօրէական բարձրութիւնը որչափ որ կ'աւելնայ կամ կը պակախ, անկէ կ'իմացուի մէկուն քանի աստիճան դէպ'ի բնեւու մօտեցած կամ անկէ հեռացած ըլլալը. զդու օրինակ, կ'իմանանք թէ է մէկ աստիճան մը թե եռին մօտեցեր ենք՝ թէ որ ինչ աստղ որ կը դիտենք՝ անոր միջօրէական բարձրութիւնը մէկ աստիճան աւելնայ։

Երկրին զանազան կողմերուն մէջ, մանաւանդ բեկեռին մօտ տեղուակը ու հասարակածին տակը՝ աստիճաններուն չափը իրարու հետ բաղդատելով՝ իմացուեցաւ որ ամէն տեղի աստիճանները իրարու հաւասար չեն, հապա հասարակածէն անդին աստիճաններուն երկայնութիւնը երթալով կ'աւելնայ. որով կ'իմացուի թէ երկիրս գնտաձեւ է, ու թե եռներուն կողմը տափկած։ (Կրինակի համար, Վահանիսյի, Վաղզիսյ ու հասարակածին տակի երկիրներուն երկայնութիւնները ասմաք են։

Հափոնիսյի միջօրէական աստիճանն է	111884. 44 մեջր
Գաղղիսյի	111192. 54
Հասարակածին տակը	110621. 46

Բաեռներուն տափակ ըլլալուն պատճառը կեղբնախոյս զարութիւնն է. ասոր ալ պատճառը երկրիս իր առանցքին վրայ

դառնախն է . բայց որովհետեւ աս տափակութիւնը քիչ բան է ,
անոր համար երկրագունա շնուելու ատեն բևեռները տափակ չեն
ձեւացներ : Երկրիս բևեռներուն պատափ տափկած ըլլալը գտեր
են այսպէս , $\frac{1}{3 \circ 4 \cdot 6}$. այսինքն մէկ բևեռէն ինչուան մէկալ բևեռ
եղած միջոցը $\frac{1}{3 \circ 4 \cdot 6}$ աւելի պզտիկ է քան թէ հասարակածին
տրամագիծը . երկրիս մակերեւութին վրայի խորսուքորառու-
թիւնը բանի տեղ չգնելով , բայց բևեռներուն տափակութիւնը
ընդունելով , երկրագունատին գլխաւոր գծերուն երկայնութիւները
այսպափ կ'ըլլան .

Ըստաւելզ հասարակածի	6. 377, 284 միլ'
Կէս առանցից երկրի	6. 356, 347
Ճնշումն բևեռաց	20. 937
Ըստաւելզ լոյնութեան հն տափած	6. 366, 815
Քառորդ միջօրէականի	10, 000, 976
Մակերևոյթ երկրագնաց	5. 093, 940 բիւրմեթ քառակուփ .
Զանգուած հողագնացոյ , իբր	4. 081, 070, 000 բիւրմեթ խորանարդ :

Երկինքը մեզի կէս գունատի ձեռով կը տեսնուի . անոր այլ ե-
այլ կողմերը երկրագնատիս զանազան կտորներուն կը պատասխա-
նեն . և ան գծերը՝ որ երկնագունատին վրայ ենթազրեցինք , ու
վլանին վերը խօսեցանք , նաև երկրագնատիս վրայ կամ՝ նայն ա-
նուններով . և են առանց երկրի , բնեւուր , դիջրէեկան , լուժանեւու-
անան : Երկրիս մակերեւոյթը երկու հասագունատի կը բաժ-
արակածին մէջտեղէն , ու վրան այլ և այլ գոտիներ ու շրջանակ-
ներ կամ . այսինքն այբեցած , բարեխառն ու սառաւցէալ գոտիք . ծեր
խառարման , ու բնեւուայն լրջանակներ . և բոլոր աս գծերը բաշխւու-
զանան կամ հանեկաւոր ըստւած գոտինեն՝ վրայ որոշ կը տեսնուին :

Երկրիս վրայ տեղաց մը զիբքը կը չափուի մէյմը անոր հա-
սարակածէն ունեցած հեռաւորութենէն , կամ՝ իրեն լայնանեան
ասպիճանէն , որ նոյն տեղայն հորիզոնին բևեռին բարձրութիւնն

է . մէյմըն ալ իրեն էրկայնութեան աստիճաննեն , կամ ան ան կիւնեն՝ որ նոյն երկրին միջօրէական կ'ըլլայ՝ առաջին մէջու ըստած կէտին վրայ գալով . և աս առաջին միջօրէն ամէն մարդ ուր ուղէ կընայ հաստատել միայն թէ բոլոր մէկալ միջօրէական ներն ալ անոր ուղարկեամբը պիտի համիէ : Արկայնութեան աստիճանը կը լափուի հասարակածին ան կտորէն՝ որ երկու միջօրէականի մէջ ընկած է . և աս երկայնութեան աստիճանը կ'ըլլայ արևելքան կամ արևելքան . այսինքն առաջին միջօրէն կէտը որ կողմին որ հաստատած է՝ անկէ կը կախուի , և զրոյէն ինչուան 180 աստիճանն կը համիուի : Այսութիւնն ալ հետապայն կ'ըսուի՝ թէ որ լայնութեան կէտը հիւսիսային կիսագնտին վրայ է , հարաւայն՝ թէ որ հարաւային կիսագնտին վրան է . և զրոյէն ինչուան 90 աստիճանն կը համիուի :

Առողջետե լայնութիւնը ինչ տեղէ որ կը լափես՝ ձիշդ նոյն տեղոյն բեկուին բարձրութիւնն ունի , անոր համար տառարկ լլը շահագի ՝ ըստած գործիքով խիստ զիւրաւ կը լափուի . աս գործու զութիւնն ընկըս համար այնպիսի աստղ մը գանկելու է՝ որ նոյն տեղը չմանէ աւր որ լափոյը կեցած է . և հորիզոնին վրայ նոյն աստղին երկու ունեցած մեծագոյն ու փարզագոյն հեռաւորութիւնները չափելու է . ան երկու բարձրութեանց չափին կէսը՝ ձիշդ ու զած լայնութեան աստիճանիդ չափը կ'ըլլայ :

Արկայնութեան աստիճանը չափելը շահ աւելի դժուար է : Ասին աս զիսնամը է որ մի և նոյն միջօրէականի տակ եղած երկ կիրաներուն մէջ՝ մի և նոյն բնական ձիշդ լայրկենի մէջ ժամը ամէն աւել նոյն է . բայց երկու տարբեր միջօրէականներու տակ եղած երկիրներուն մէջ նոյնակէս չէ : Արկայնութեան 15^o նո տակ եղած երկու երկիր՝ մի և նոյն լայրկենի մէջ մէկ ժամ մը տարբերութիւն ունին իրավակէ . և աս բանիս պատճառը ան ամկիւնն է՝ որ նոյն երկիրներուն մէջտեղը երկու միջօրէական կէտերէ կը

ձեանայ . ուրեմն երկայնութեան աստիճանը մի և նոյն վայրկեւ նի մէջ ժամերան ցըցուցած տարբերութենէն կը չափուի : Եւ աշա աս բանիս համար երկային երեցյթները դիտելու է . ինչպէս են արեգական , լուսնի , լուսնթագի արքանեակներուն խռաւ րումը , աստղերուն ծածկուիլը՝ լուսինը դիմացնին գալով , և անոր կեղրոնին աստղէ մը ունեցած անկիւնական հեռաւորութիւնը . այսպիսի հեռաւորութիւն մը՝ որ որոշեալ ժամանակի մէջ չափուած է , զօր օրինակ Պօլիս քաղաքնի մէջ :

Վա երեցյթները , երկային մարմնոց անհուն հեռաւորութեանը պատճառուաւ , մի և նոյն վայրկենի մէջ իրարմէ խիստ հեռու տեղաւանքներէ ալ կը տեսնաւին , և ժամերուն տարբերութենէն միջօրէականերուն անկիւնը կ'իմացուի . ուրեմն երբորորոշէ երկայնութեան աստիճաննին ան կ'ետք՝ ուսկից որ մարդու մորով կ'ելլէ , շատ զիւրին է նաև մէկալ կ'ետք գտնելը , այսինքն ուր որ մարդու կ'եցած է :

Դնենք թէ , օրինակի համար , Պօլիսէն նայելով իմացուածէն լուսնի կեղրոնին վրայ կ'եցած սատղ մը օրուան աս ժաման լուսնէն այսուափ հեռաւորութիւն ունի , և կ'եցած տեղերնէս կ'ուզենք Պօլսոյ երկայնութեան աստիճաննը գտնելը՝ Պիտք է զիտէնք լուսինն ու նոյն աստղը , որ իրարմէ ուզածնուս չափ հեռանալուն պէս՝ Պօլսոյ մէջ նոյն ասեն ժամը քամի ըլլար կ'իմանամք . և ավը կ'եցած տեղերնուս ալ ժամը քամի ըլլար իմանալով՝ երկուքն տարբերութիւնը իրարմէ կը հանենք , սառով կ'ելլէ ան անկիւնը որ նոյն տեղոյն միջօրէն ու Պօլսոյ միջօրէն մէկ . տեղ գալով կը ձեանայ , որով վիճառած երկայնութեան աստիճանն նիս ալ կը գտնենք :

Երկայնութեան աստիճանը նաև ժամացուականը՝ կամ ծառացին ժամացուականը՝ կը գտնուի . վասն զի աս զործիքը մէկ երկրի մը մէջ շտկելով ետքը՝ թէ որ որին տեղ մը տանիս , ելած տե-

դւոյդ ժամը միշտ կըցուցընէ . ուրեմն թէ որ ելած տեղւոյդ երկայնութեան կէտը որոշ է , ան սատեն բաւական է որ խննաս թէ ժամը քանի է ան երկրին մէջ՝ ուր որ կ'ենթազրես թէ կեցեր ես , և երկուքին տարբերութիւնը իրարմէ հանելով կ'իմնաս ան անկինը որ երկու տեղերուն միջորէականները մէկտեղ գալով կը ձեւացընէն , որով նաև երկայնութեան աստիճանը : Իսայց որովշետե վերը յիշուած երկու տեսակ ժամացցցները՝ շատ ժամնակ անցնելով կ'աւրուին , անոր համար խիստ չեռու տեղերու երկայնութեանը ձիչք կերպով չափելու չեն գար :

Պատղոմէո՞ւ առաջին միջօրէն Երջանիկ կղզիներուն վրայ կը դնէր , որ հիմն չՔանարեան կղզիներ կ'ըսուին . վասն զի մինչ մէ իր ժամանակը գտնուած երկիրներուն արեւմնեան սահմանը աս կղզիներն էին . և որովշետե ան երկիրներուն արեւելքէ արեւմուտք ունեցած տարածութիւնը ալ աւելի եր՝ քան թէ հիւսիսին դէա ՚ի հարաւ ունեցած ընդորձակութիւնին , անոր համար արեւելքէ արեւմուտք միջոցը երկայնութեան աստիճան ըսուեցաւ , իսկ հիւսիսէ ՚արաւ՝ լցնութեան : Կաղղիացիք երկար տեսն առաջին միջօրէն հաստատեցին Երկաթի կղզին վրայ , որ չՔանարեան կղզիներուն մէկն է . բայց հիմս Փարիզի դիտարանին վրային անցած միջօրէին կը նային . իսկ Կաղղիացիք Արևիչի զիւտանցին վրային կը համբէն , որ 2° 20' 24" Փարիզի միջօրէին արեւմուեան զին կ'իյնայ . ընդհանրապէս ամէն ազգ ալ իրեն համար մասնաւոր առաջին միջօրէ սահմանած ունի : Շատ գովլելու ու փափաքելի խորհուրդ եր՝ հայց միջօրէն ալ Արարատաց վրայ կամ անոր մօտ տեղ մը հաստատել թէ որ կարելի ըլլար հն դիտանոց մը հաստատել . բայց որովշետե երկայնութեան աստիճանները զանազան կողմերէ չափելով հարկաւ տարբերութիւններ առաջ կուգան , անոր համար աւելի փափաքելն սա է որ մէկ ընդհանուր միջօրէական կէտ մը հաստատուէր որ ամէն ազգ ան զործածէր :

Այսկրագունտին երեւալ առաջական նօսրու թափանցիկ նիւշ
թուլ մը պատած է, որ որ կ'ըստիք չվանի որ երկրիս երեսն
կը բարձրանայ օդը, իր ջերմութեանու խոռութեան աստիճանն ալ
կը փախուի, որով մնալորդ՝ կը ձեւանայ. արեգական հառագայթ
ները ասոր մէջէն ցողանալով կարցրտ գյոն մը կուտան անոր:
Ո՞թնորբային պատմառաւան է որ արեգական հառագայթները ա-
րեւոն ելելին առաջ ու մննելին ետև կը համնին մեր ացքին,
և անով արշալոյ ու վրչալոյ՝ կը ձեւանայ: Ի՞ս երկու տեսակ ե-
րեցիթներէս իմացուեցաւ մթնորբային բարձրութիւնը, որ 60,000
մետրէն առելի է:

Ո՞թնորբային կարգերուն խոռութիւնը իրարմէ տարբեր ըւ-
լալով, ասովելին ցոլացած լուսոյն ուղղի շառաւիլները անոնց մէ-
ջէն անցնելու ատեն՝ գեպ 'ի մէկրին կը չեղին, որուն բեկումն՝
կ'ըսենք: Ի՞սովելը երբոր մեր զենիթին վրայ համնին, աս բե-
կումը ամեննեխն ցմացուիր. և որուափ որ գեպ 'ի հորիզոն ծակն,
բեկումը կը սաստկանայ. երբոր բոլորպին հորիզոնին շակութիւ-
նը գան, բեկումն ալ ամէն ատենէն աւելի կ'ըլայ, ու 33' չեղու-
թիւն կ'ունենայ. անսնկ որ ասովելը գեռ հորիզոնին 33' վար ե-
ղած ժամանակը՝ մէնք զիրենք կը տեսնենք:

Ո՞սպէս զի տեսակ տեսակ չափեր գործածելին պատմառաւած
շփոթութիւնը վեցցուի, շատ մարգեկ մասած եցին որ այնպիսի եր-
կայութեան աստիճանն մը սկսին չափել՝ որ 'ի բնէ երկրագուն-
տին վրայ գտնուի, և անայլայէլի ըլայ, ու ամէն ազգ մի և նոյն
չափը գործածէ: Այս աշակերտացւոց աս բանին համնոր հնարած
գելր՝ ըստած չափը (որ յունական բառ է, ու չափ կը նշանակէ))
երկրիս միջօրէականին ըորորդ մասին զրեթէ տասոր միջիններորդ
կառորին մէկն է. որ ըսէլ է 3 ոսնալափ, 11 գծալափ ու 296
մասնիկ: Ի՞ս չափը խիստ ձիչք չէ. վասն զի մեթրը հնա-

1 Atmosphère.

2 Aurora, Crépuscule.

3 Réfraction.

4 Mètre.

բուելէն եսքը՝ երբոր շափաք երական ուսմունքները աւելի ծագեցան, երկիրս այլ և այլ տարածութեան գծերը աւելի ճիշդ շափուելով խնացուեցաւ. որ մեջը ճիշդ միջօրէականի քառորդին տասը միլիոններորդ մասը ըլլալու համար՝ առջի երկայնութեանը վրայ պէտք էր աւելցնել մէկ գծաչափին հարիւր մասին 79. որով մէկ մեջը պիտի ըլլար 3 տասաշիր, 11 գծ. ո. ո. 375: | Եւ թէսպէս այսպէս ինչուան հիմն խիստ որոշ չպիտուիր մեջըն ճիշդ շափը, բայց անող համար չարժեր անզործ թողութ մեջըն շափի՝ որ այնչափ օգտակար բան է: || Եւ թէն ալ զանազան մեծ ու պղտիկ բաժանմունք ու բազմապատկութիւններ ունի. այսինքն,

	Մէր	Մէր
1 Տասնեւելք. որ է	40 Տասնամեւելք	0.1
1 Հարիւրմեւելք	100 Հարիւրամեւելք	0.01
1 Հազարմեւելք	1000 Հազարամեւելք	0.001
1 Բիւրմեւելք	10000	

|| Կրիշ ամէն շափերն ալ մեջըն կ'ելէն խիստ սարզ կերպով:

Պահանջն մը կամ մակերեսով մը շափելու համար որոշուած միութիւնն է կամ քառասունու հաշուած՝ ըստածը. աս քառակուսիին ամէն մէկ կողմի երկայնութիւնն է տասը մեջը:

Խորութիւն շափելու միութիւնն է լորու ըստածը, որ մեջըն տասներորդ մասին խորանարգն է:

Իսկ ան չափը որ սուեր՝ կ'ըստաի, հասարակ փայտ շափելու համար չափ մըն է: մէկ խորանարգդ մեջը հաւասար:

Ծանրութեան միութիւնը հաշուած կամ քառասուն ըստածն է, որ մեջըն տասներորդ մասին հաւասար՝ թողանոցէ հանած զուտ ջրին ծանրութիւնն է. առ ջուրը պիտի են-

Ժաղբենք դասարկութեան մէջ կեցած, ու վերջի սատիճանի խանցած: Հազար կամին հազարերորդ մասը էրայն կ'ըսուի, որ առ ալ յունական բառ է, ու գրամմար ալ կհնար ըսուիլ թէ որ մեր լեզուին մէջ բարդութեան յարմար ըլլար:

Դասմաներու միութեան չափարձը թէ քրանչէ, ասոր ծանրութիւնը հինգ կրամ է: Ոսկին ու արծըթէ զրամներուն ծանրութեան տասը մասին մէկը ուրիշ մէտաղի խառնուրդ է:

Գ Ո Ւ Ե Ն Տ Ե Լ Ա Ը Ն Ե Ր Հ Ա Յ Ո Յ Ց

ՈՐՈՎՃԵՑԵԼ Երկրագունախն այլ և այլ մասերուն սոտրացրութիւնը միայն խօսքով որ ըլլայ՝ դժուարաւ կը հասկցուի, առնոր համար միշտ հարկաւոր սեպուած է չետը մէկտեղ երկրիս երեսին պատկերներն ալ գնել՝ մեծ կամ պատիկ զիրքով.

Պործիք մը կայ որ վրան ձեւացոցած են բոլոր ան շրջանակները՝ որոնց վրայ վերը խօսեցնաք, ասիկայ կ'ըսուի հանեւառորդ գունդ և աստղերուն շարժմունքը ցուցընելու կը գործածուի: մեր կը տեսնուի հոյ մէր համաստարածին տակը:

Լրկրիս երեսին պատկերը կը ցուցընէ Երկարագունապէ¹, ասոր վրայ խիստ առէկ կ'երեսնան երկրիս այլ և այլ կողմերուն իրարմէ ունեցած չեռաւորութիւնն ու ձեւերը:

Լրկրագունա շնիւրուն կերպով խիստ դիւրին է, վասն զինախ անոր մակերեւութիւն վրայ միջօրէական գծերն ու անոնց զուգահեռականները գծելու է, ու ետքը իւրաքանչիւր երկայնութեան և լայնութեան սատիճաններուն տակ ինչ երկիրներ որ կ'ինան՝ զանմիք նշաննելու է, ու մէջտեղի պարասպ տեղուանքը լեցընելու է՝ գծած աշխարհացոյցներու կամ ձանապարհորդներուն ըսածին պէս շննած տախտակներու վրայ նայելով:

Լրկրոր շնուրելու երկրագունաը պատիկ է, աւելի զիւրին կերպ

1 Gramme.

2 Franc.

3 Globe terrestre.

կայ գծերը քաշելու այսինքն նախ երկրիս ամբողջ պատկերը՝ իլլիկի ձևով շերտ շերտ բաժնած՝ գծելու և փորագրել տապաւ է, և ետքը դռնատի մը վրայ պատելու է, « Այն կերպով կը շնչուի նաև Երկարագութը » :

Այս երկրագունատերը տեղէ տեղ տաճին ու գործածելու գժուար ըլլալով, պատի երկրագունատերուն մէջն ալ ամէն բան որոշ գծուած ըլլալով, հարկ է որ երկրիս այլ և այլ մասերուն զիրքն ու ձեւը մակարդակ մակերեւութիւնի վրայ քաշեն, Այս վախճանիս զննէ ըստ մասին համեմելու համար, որովհետեւ երկրիս երեսին ձեւը բոլորովովն աշխատ անելով անկարելի է՝ պէտք եղաւ որ մասնաւոր տախտակիներ գծագրուին, և ասոնք աշխարհացոյց պարհեր, կամ սառկ՝ աշխարհացոյց ըստեցման :

Աշխարհացոյց պատկերը երկու տեսակ է. մէյլը հանդիպահացաց¹, որ երկրագունախ կամ անոր այլ և այլ մասերուն ձեւը մարդուս ազգին առջեւը կը բերէ, և ընդգինակութեան կամանոնց շինած է. մէյլըն ալ հերքառարակն², որ մերձաւոր կամանոներով կը շնչուի :

Հասուաստիծ աշխարհացոյց ըստամեր ան է որ կ'ենթագրենք թէ մարդ աչքը ան շատախիլն ծայրը զրած է՝ որ պատկերին մակարդակին ուղղահայեաց է, ու գունախն կեզրոնէն կ'անցնի. աս կերպով կը քաշեն աւելի ամբողջ կիսագունածու ու երբոր երկու կիսագունածը մէկտեղ ըլլայ՝ Համաստած աշխարհացոյց կ'ըսուի :

Համաստած աշխարհացոյցն մէջ օրովհետեւ ամէն երկիր ներուն ձեն ու զիրքը տեղն 'ի տեղը տեմնելով անկարելի է, անոր համար հարկ կ'ըլլայ մասնական աշխարհացոյցներու վրայ առնոււ երկրագունախ մակերեւութիւն վրայի տեղերը : Այս տեսակ աշխարհացոյցներուն մէջ ամենեն պարզ գծագրութիւնը հանդիպուին՝ է, որուն մէջ բոլորակի գտախն՝ այսինքն տրամադիմը՝ կոնսին:

¹ Globe céleste.

² Projection perspective.

³ Projection par développement.

⁴ Projection conique.

Ճիշդ մէջտեղը կ'իյնայ, և անանկով աշխարհացոյց պատկերը կը գծագրուի: Վրյոն տախտակին մէջ զուգահեռականները համակեդրն զծերն են, իսկ միջօրէականները ուղիղ զծեր:

Դայց օրովհետեւ աս աշխարհացոյցներուն մէջ մանր պակասութիւնները չեն պակսիր, ուստի զանոնք ճշգելու համար այլ և այլ հնագիտներ գտնուած են՝ իրազանցիւր տեղոյն յարմագ:

Ջիկմակիւ՝ անգղիացւոյն աշխարհացոյցին մէջ՝ զուգահեռականները առդիւ զծերն են, ինչպէս նաև մէջտեղի միջօրէական գիծը. իսկ մէկալ միջօրէականները կոր գծեր են, որ զուգահեռականները այնշափ առելի կորութեամբ. կը կորեն՝ որչափ որ կը հեռանան մէջտեղի ուղիղ զծերն որ միջօրէականն է, Ասով աշխարհացոյցին կեղրանէն հեռու եղած երկիրները զծելու ատեն մեծ տարբերութիւն կ'ըլլայ:

ՈՒբանիուրէ¹՝ աշխարհացոյցին մէջ՝ երկրիս մակերեսով գլանաձեկ նմանցուցած է, և անոր մէջ ամերիֆած է երկիլս տարածութիւնը: ՈՒիջօրէականներն ու զուգահեռականները ուղիղ զծերով ձեւացուցած են, որ իրարու ուղղահայեաց են. և միջօրէականներուն իրարմէ անեցած հեռաւորութիւնները ամէնն ալհաւասար են. ընդ հակառակն անոնք որ զուգահեռական զծերը իրարմէ կը բաժնէն՝ այնշափ առելի կը լայնան՝ որչափ որ հասարականնեն կը հեռանան, որով բարորմին հակառակն է սովորական կերպին, որ քանի որ բեկուները երթաս՝ երկայնութեամս աստիճանները կը նեղնան: Աս աշխարհացոյցը առելի ծովու վրայ համբայ ընտաներուն հարկաւոր է:

Ան պատկերը՝ որուն մէջ երկրի մը ամէն մասը ամերով զծած է՝ հանրական աշխարհացոյց²՝ կ'ըլլաւի. իսկ անիկայ՝ որուն մէջ նոյն երկրին մէկ մասը միայն քաշուած է, հանրական՝ իսկ որ նոյն երկրին մէկ գաւառը կամ մէկ կողմը միայն քաշուած ըլլայ՝

1 Flamsteed.

2 Mercator.

3 Carte générale.

4 Carte spéciale կամ՝ particulièr.

ան ստեն գուստավյաց՝ կ'ըսուի, և թէ որ քաղաք մը կամ մասնաւոր տեղ մը նկարած ըլլայ, ուշացրյաց¹:

Խակ զինուարական աշխարհացրյաց՝ տեղացուցին չետ զրեթէ նոյն է, միայն աւելի մանր բաժանմունքներ ունի, և մէջը տեղն 'ի տեղը նշանած են զօրքը անցնելու և բանակ դնելու յարմար ձամբ բաներն ու տեղերը:

Խճակս որ ցամաքի վրայ տեղացոյց տախտակներ կը գործածուին, ասանկ ալ ծովու վրայ հաս-ռուդուլ կամ ջրադրական աշխարհացրյաց՝ կը գործածուի. ասանք ընդհանրապէս Վելքաթօրի աշխարհացուցին ռձնվը շնչուած են, և նաւուղղութեան հարկաւոր բաները ամենայն ձգութեամբ նշանուած են վրանին. զոր օրինակ այլ և այլ ծովեղեղքները, ժայռերը, ծովան խորութիւնները, և այլն :

Վալս² կ'ըսուի ան զիլքը կամ տեղակը՝ որուն մէջ ամիսուփուած կ'ըլլան թէ առանձին երկիրներու և թէ բոլոր երկրագունախ պատկերները. առլաս ըսուելուն պատճառն ալ աս է որ ըստ առասպելեաց՝ Վաւրիստանիոյ Վալսան թագաւորը Վարամագդայ գէմ կուռլոսող Տիտանեանց կամ հակայից մէկն ըլլալով, (կամ թէ ինչպէս ուրիշները կ'ըսեն Պերսէոսի հերքնկալութիւն ընելուն համար) պատժուեր ու լեռ դարձեր է, ու երկիրները իր կոնակը վերցուցած կենալու գատապատուեր է :

Վախարհացուցի մը մէջ քաշուած երկիրներուն իրարմէ ու նեցած հեռաւողութեան չափերը աստիճանք³ կ'ըսուին. աս համեմատական չափերը խիստ հարկաւոր է զիսմնալը՝ իրաքանչիւր տեղերուն իրարմէ ունեցած հեռաւորութիւնը իմանալու համար։ Վէկը ինչ վախճանաւ որ աշխարհացրյաց մը շնէ, և ինչ երկիրներ որ անոր մէջ կ'ուղէ զծազրել, ըստ այնմ կ'ընտրէ աստիճանն ալ :

1 Chorographique.

phique.

2 Topographique.

3 Atlas.

3 Carte militaire.

6 Echelle.

4 Carte nautique կամ hydrogra-

Ինդիամնապէս աշխարհացյաց տախտակները քառակուսի ուղղանկիլն ձեռվ կը քաջուին, ու չորս զինաւոր կէտերը անոնց չորս կողմը կ'իյնան. ասոնց մէջ ամենէն վերինը հիւսիս է. և տախտակին չորս կողմը լցնութեան ու երկայնութեան աստիւ ճանները նշանած են թուանշաններով:

Աշխարհացյաներուն մէջ իւրաքանչիւր տեղ մասնաւոր նշան ունի. և որովհետեւ նցյոն տեղերուն մէջ կարգ մը կայ՝ ան կարգաւուած են նշաններն ալ: Այբոր տախտակին մէջի բաժանմանները մեծ են, ան ասեն քաղաքներուն նշանն ալ աւելի մեծ կակ կը զբաւի. իսկ թէ որ աշխարհացյաց պղտիկ ու մէջի երկիր ները շատ են, ան ասեն իւրաքանչիւր քաղաքին տեղը պղտիկ կը ունան մը զբած է, և ան նշանին մէջտեղը կը սեպափ քաղաքին բուն զիբբը:

Ո՞եծ գետերուն նշանը երկայն զիծ մը կ'ըլլայ՝ երբոր անոնց լայնքը աշխարհացուցին վրայի աստիճաններէն կ'որոշուի: Խակ ծովեղերներուն նշանը հաստիկէ զիծ է, որուն քովը ուրիշ փորազած զծէր կան. երկրագրական տախտակներու մէջ ծովեղերը ցուցնալ զծէրը անմիջապէս երկիրներուն զրաի զին քաշուած են, իսկ ծովային աշխարհացյաներուն մէջ անոնց ներսի զին:

Պ քանցիները բէկեալ զծէրով նշանած են. իսկ ձառնաները՝ երբեմն երկու բարսկ ու զուգաչեռական զծէրով նշանած կ'ըլլան, երբեմն ալ պարզ մէկ զծով մը կամ կէտ կէտ:

Տ էրութեանց ու գաւառներու սահմանները իրարմէ զատելու համար՝ կէտերով ձեւացուցած զիծ մը կը քաջուի սովորաբար. աս սահմաններուն տեղուանքը աւելի որոշ ցուցնելու համար՝ զանազան գցներով ալ կը ներկին զաններ:

Ա յլ այլ երկիրներու բարձր կամ ցած տեղուանքն ալ Ինդիամնապէս կը նշանաւուին աշխարհացյաներուն վրայ, մանաւանդ լւոններու գօամները, ինչպէս որ դիտողը մէկին կը տեսնէ:

Աշխարհացյաց շինելու վրայ այսափ բան ալ որ զրինք՝ միայն

պատշաճները զիտնալու համար էր . ամբողջ տեղեկութիւն ու զողը կ'ինայ մեր հասարակախօսութեան մէջ ալ ըստ բաւականին գտնել :

Երկրագունդի մը վրայ երկու տեղերուն իրարմէ ունեցած հեռաւորութիւնը կ'իմացուի ան մեծ ըրջանակին աղեղէն՝ որ ան երկու տեղերուն մէջտեղը կ'ինայ . աս հեռաւորութեան չափը իմանալու կամար՝ բաւական է նայիլ թէ ան աղեղն մէջքանի աստիճաննը քանի մղոն կամ փարսախ որոշուած է :

(թէ որ երկու տեղերը մի և նոյն միջօրէականին վրայ ըլլան , մէկէն կ'իմացուին անոնց մէջ ընկած ըրջանակին աղեղն աստիճանները . բայց թէ որ նոյն զուգահեռականի վրայ ըլլան , նոյն կերպով չենք կրնար գտնել աստիճանները . վասն զի ան ատեն իրենց հեռաւորութեան չափը՝ իրենց երկայնութեան աստիճանին տարրերութիւնը չէ . աս բանս միայն հասարակածին տակի տեղերուն համար է : Իսկ զուգահեռականները որ պզտի չըշանակներ են , ու բանի որ բևեռները մօտենան՝ կըպատիկնան , միայն աղեղներուն երկայնութիւնը չկրնար նոյն զուգահեռականներուն ծայրերուն ամենէն կարձ՝ հեռաւորութիւնը միշտ ցուցընել . հասպա առչափը մեծ ըրջանակին աղեղով միայն կ'առնուի , որ զուգահեռականի աղեղն չափ կորութիւն ըստի :

Հատ անգամ՝ հարկաւոր կ'ըլլայ տեղերուն հեռաւորութիւն ները զուգահեռակամներուն վրայ չափել , և անով ան զուգահեռակամներուն ցըցուցած երկայնութեան աստիճաններուն չափը իմանալ : Ի՞ս չափերը՝ քանի որ գունսի մը զէալ ՚ի բևեռները երթառ՝ զգալի կերպով կը պզտիկնան , ու զանազան զբքերու մէջ կը գտնուին , ինչպէս նաև հասարակախօսութեան մէջ :

Կ Ա Պ Ա Տ Մ Դ Բ Գ Ա Վ Ե Հ

Եթևագութեան կամ հեռաւորովեան մը լսափը խիստ
որոշ խմանալու համար՝ պէտք է նաև ամսոր ընթացքը կամ շոկո-
թիւնը զիսնալ. և կողմնացցը գտնուելն 'ի վեր աս բանս ալ
շատ զիւրացած է :

Զայնք առջի բերան ըրս տեսակ հօղմ կամ հալ միայն կը
զնէին՝ ըրս զլսաւոր կէտերու անունովը, այսինքն արեւելսան, արե-
նուեան, հիւսիսայն և հարաւայն. բայց ետքը հորիզոնը շատ կտոր
բաժնեցին. իսկ հիմա նաևապէտները երեսունաւերկու. կտոր կը
բաժնեն, և աս կտորները ժառարգի հողմոց, կամ հորիզոնական հողմի՝
կ'ըսուին. հորիզոնին ամէն մէկ քառորդին մէջ առ հողերէն ու-
թը հատ կը գտնուի, և ամէնը մէկին հողմացց՝ կ'ըսուի : Ու
կիանուին մէջ՝ հորիզոնին կտորները մանաւոր անուններ ունին՝
ազիարհքիս ըրս զլսաւոր կէտերան անուններէն առած : Ո՞իներ-
կրական ծովան մէջ ալ նաւապէտները մանաւոր անուններ կը
գործածէն, որնք հոս զնելը աւելորդ կը սեպենք :

Ե Բ Կ Ա Յ Ն Ա Ւ Թ Ե Ա Ն Չ Ա Փ Ե Բ

Եթևագութեան լսափէրը որ այլ և այլ
տեղերու իրարմէ անեցած հեռաւորովեիւնը լսափէլու կը գործա-
ծուին : Այ լսափէրուն անունն ու երկայնութիւնը ամէն երկրի
մէջ իրարմէ տարբեր են . մէնք հոս այսպիսի լսափէրուն զլսաւոր-
ները կը զնենք, իրենց երկայնութիւնը զաղղիական մեջրի վրայ
առնելով .

1 Quarts de vents, aires de vents, *կամ* thumbs.

2 Rose des vents.

	ՄԵԼԻ
Անդզիացւոց մղն	1609,4
Անդզիացւոց ծովային մղն	1864,1
Անդզիացւոց և Սպանիացւոց ծովային փարսախ, 20 առ. աստիճան	5555,5
Ասպարեզ, 700 առ. աստիճան	158,7
Աքարացւոց փարսախ	4944,9
Գաղղիացւոց փարսախ	2221,8
Գաղղիացւոց հասարակ փարսախ, 25 առ. աստիճան	4444,4
Գաղղիացւոց փարսախ ծովային, 20 առ. աստիճան	5555,5
Գերմանացւոց մեծ մղն, 12 առ. աստիճան	9259,2
Գերմանացւոց մղն հասարակ կամ աշխարհագրական, 15 առ. աստ.	7416,6
Եղիպտացւոց ասպարեզ, 500 առ. աստիճան	222,2
Եղիպտացւոց լոր	6674,5
Խոսլական և Աշխարհագրական կամ ծովային մղն, 60 առ. աստ.	4854,6
Լիճուռանիոյ մղն	8954,2
Հոլմանացւոց մղն	6216,4
Հռոմեայեցւոց մղն	4481,3
Հռոմեայեցւոց արդի մղն	4489,1
Յոշոց արդի մղն	1274,9
Ծուետաց մղն	10688,4
Ողիմիական և Հռոմեայեցւոց ասպարեզ	184,9
Չինաց լի, 1800 ԶԷ	578,8
Պարսից փարսախ կամ խրասախ	5005,1
Ռուսաց վերսո, 500 Աստեն կամ ձողաչափ	1067,1
Սիամացւոց փարսախ	3843,9
Սամանիացւոց հասարակ փարսախ	5572,7
Սպանիացւոց արբունի փարսախ	6675
Տաճկաց կամ Օմանեանց մղն	4669,7
Տանիմաքբայի կամ Դանեաց մղն	7532,4
Վնիթացք կարսւանի ի մուլ աւուր, իրը	5788,7

Տաճկաց կամ Օմանեանց մղն
Տանիմաքբայի կամ Դանեաց մղն
Վնիթացք կարսւանի ի մուլ աւուր, իրը

UC Berkeley Public Health

С УЧЕБНОЙ КНИГОЙ

¶ Իւշտի հիման ինչ որ Երկրիս վրայ խօսեցանք՝ուսումնական
բաներ էին. Հիմա պիտի խօսինք Երկրիս բնական կազմնելեանը
վրայ. Այսինքն ցանուի Երկրիներու ու ծովերու վրայ, և տոք նաև
մեր չըս զի՞ն պատաժ մընդողաբն, անի՞ւ ցան նաև բռուց ու
կենազնեաց վրայ՝ որ Երկրիս Երկեր ըստած են:

የኅጋዊዎን ማቃዬም እንደሚሸጥ ተመክሮ ይዘጥ ነው እና መከተል የሚከናወል
ማለት ቀመናዕናዕና ውስጥ ሆኖ ስለዚ ሁያንታ ተግባር ይሰጣል እና የሚከናወል የሚያስ
ጠና የሚያስተካክል የሚያስተካክል የሚያስተካክል የሚያስተካክል የሚያስተካክል
አገልግሎት የሚያስተካክል የሚያስተካክል የሚያስተካክል የሚያስተካክል የሚያስተካክል

ԵՐԿՐՈՎԵՏԻՄ ԲԵՆԴԱՌԵ ԲԱԺԱՐՆՈՒՄ

Ը ԱՏ ԱԵԼԻ Հարկաւոր է զիմանալը՝ թէ երկրիս երեսը ինչ
բնական կերպով իրարմէ բաժնուած ցանաքներ ու ծովէք, ջրե-
րու ընթայցներ ու լեռներու գոտիներ կան, քան թէ ան ող մարդիկ էրկրիս վայ ինչ քաղաքական բաժնամունքներ ըրած են . վասն
զի բնական բաժնամունքները տերութեանց սահմաններուն պէս
միշտ չեն փոխութ, հապա մանաւանդ անոնք նոյն սահմանները
կը ձևացընեն . ուստի երկրագնատիս վրայի բնական զիտէլիքները
աշխարհագրութեան ուստինքին չի մնական ու զիլսաւոր մասն են :

Ունէ որ մէկը երկրագնարի մը կամ չամսատարած աշխարհացաց ցուցի մը վլայ նացի, կը տեսնէ որ երկրիս մակերևութիւն իրեք մասին երկուքէն աւելին ջրով ծածկուած է, առ ջրերուն ամենուն մէկէն ունիանս 'կըսենք, ովզիանուանին այլ և այլ կտորներուն ալ ծով:

* Ջ բերուն երեսէն վեր կեցած էն երկրի կտորներ, որը մեծ՝ որը պատիկ, ու իրարմէ բաժնուած: Այ մասերէն երկուքը՝ որ ուրիշներէն շատ աւելի ընդարձակութիւն ունին, յաճառ՝ կ'ըսուին: Խակ մէկալ մասերը, որ առջիններէն իրենց պղտիկութեամբ միայն կը տարրերն, և իրենց չորս զին աւելի շուտով կը պատրսուի՝ իրայլ՝ կ'ըսուին: Խքբոր շատ կղզիներ մէկակեղ ըլլան, և առաջի իրակաց կամ արշարեադուն: կ'ըսուին:

Չ չամաք երկիրներն ու կղզիները մէկտեղ՝ իրեք աշխարհ կը բաժնուին:

Ամենէն աւելի ընդարձակութիւն ունեցողը Հին շամաք կամ Հին աշխարհ՝ կ'ըսուի: և երկրիս աս կտորը հին ատենէն ի վեր մարդկանց ծանօթ է, ասիկայ իրեք մաս կը բաժնուի: Այսի, Աշտիւ, Խքբորու բայց Խքբոսան Աքիային մէկ կտորն է՝ դեպ ի արևմտար երկնաց:

Ամէ Երբ յաճառ կամ՝ Երբ աշխարհ՝ ըսուածը թէպէտ և երկու կտոր է՝ բոլորովին իրարմէ զատուած, բայց երկուքը մէկէն Ամերիկա՝ կ'ըսուի, և կը բաժնուի Հինասային Ամերիկա և Հարա-սային Ամերիկա: Այ ցամաքը իրեք հարիւր տարիէն քիւ մը աւելի է՝ որ Աքիասափոր Կիորսկոսը զտաւ:

Այ ընդարձակ երկիրները մէյմէկ մեծ կղզիներ կրնան սեպուիլ, սառնամէ ետքը կուզայ՝ Երբ Հայաստան կամ Հարասային:

1 Օcean.

2 Continent.

3 Groupe, archipel.

4 Ancien continent, կ՛Ancien monde.

5 Nouveau continent, կամ Nouveau

monde.

6 Amerique.

Առաջ, որ քովի եղան կը զինելու ալ մէկառել առնելով՝ չինգերորդ
մասն աշխարհի կը սեպուի, ու նաև լիւթենիս կրտ օնաշային ու լուսորդ՝
ալ կը կառւի. և կը բաժնուի լուսորդավա, լուսուղեղափռ հարաւային
Առաջ կամ լուսական էլլուէս, և Փալէնեղիս կամ բաղադրէլլուէս¹:

Համար երկիրներու քով զանուած կղզիները կամ արշի-
պէկազոմները՝ ան ցամացներուն մասը կը սեպուին:

Խրկու բեկեններուն քով ահազին տարածութեամբ սառած
ջրեր կամ. հիւսիսային դին եղածը կ'ըսուի լուսուցեալ ովկիանս
արշային². իսկ հարաւային դին եղածը լուսուցեալ ովկիանս համար-
ջային³. Այս հարաւային ովկիանսուը բռնն ովկիանսուին շարունակու-
թիւնը կ'երենաց. իսկ հիւսիսային ովկիանսուին գրեթէ բոլոր
ըսու դին ցամաք երկիրներով պատած է:

Ովկիանսուին մէկալ մէծ բաւտանմունկըներն են՝ լուսնութեան
ովկիանս, լուծ ովկիանս, հնդիաց ովկիանս կամ հնդիաց ծով⁴:
Մոլանտեան ովկիանսուին սահմանն է մէկ կողմէն լուգոսա ու
Միրիկէ, մէկալ կողմէն լումբիկա. լուծ ովկիանսոն ալ որ նաև
հարաւային ծով կամ լուսուղեան ովկիանս կ'ըսուի, լումբիկային՝
Միային ու՝ լոր հովանոսային արեւելեան եզերքներուն մէջ
կ'ենաց. իսկ հնդկաց ծովին սահմաններն են՝ լուսիային արեւ-
ելեան կողմը, լոր հովանոսային արեւելեան ծովեզերքը, և Միրի-
կէի արեւելեան ծովեզերքը:

Ունծ ովկիանսոն ու լուսնութեան ովկիանսուը կը բաժնուին
դարձեալ հետապնդին, գիշբահաւասարի, և հարաւային ովկիանս⁵:

1 Océanie, կամ Մոնդ մարիտիւմ.

5 Océan Atlantique, Grand Océan,

2 Australie, Archipel de Notasie, կու

Océan Indien, Mer des Indes.

Իլե Ասիական, Պոլյնեզիա.

6 Mer du Sud, Océan Pacifique.

3 Océan glacial arctique.

7 Borciale, équinoxiale, australe.

4 Ocean glacial antarctique.

3 13 11 13 8 11 13 9 11 13 11 13

Ա. ԸՆՅԱՐԿԻ ԱՐՄԱՆ Երեսը եղած ցամացն ու ծովերը քննելով՝ ի մասցւեցաւ որ Երկրագնտիս տարածութեամ իրեք մասին մէջին քիչ մը աւելի է ցամաց Երկիրը :

Համար երկիրներուն կամ կղզիներուն եղելըը՝ ծովագույն
կամ ծովագույն կ'ըստին, որովհետեւ ծովերուն ջրերը ինչպահ ե-
զերքները կուգան. առ ծովեզելքները ծանծաղութ կ'ըստին եր-
որ Ծովը մէկէն՝ կամ կամաց կամաց զիբենք կը ծածկէ. «Եղած
կ'ըստին երբոր ծովուն մէջէն ժայ մը մինչեւ ծովեզերը տարա-
ծուած է, ու ժայուածու երբոր նոյն եղելքին վայ կարգաւ ժայ
ուր կան: Այ ծովեզելքները երբեմն կը զանուին նաև սրածայր
ժայուր, առաջապնդութ ու տապահ բլուրներ են, առաջախառն խիճեր,
զարձեալ առաջապնդութ որոնց գէմ ծովան արդյուները կուգան ու
ժոյ կը զարծուին, ու նաև երբ ոժուարան կը մօնտեան մնան:

Լըսո՞ր կոտր մը երկիրը զէա՞ ՚ի ծալը երկլնցած է ու մէկ նեղ ցամաքառմ մը միայն ուրիշ երկիրի կամ կղզիի մը չէա կառած է, ամիկաց ներառէնն կամ՝ յամա էնչէ կըսութ, կայքընող նեղ կտորն ալ պարագան։ Խակ ան լըսուն պէս բարձր երկիրը՝ որ զէա՞ ՚ի ծով երկրնցած է, հրաւանդան, գուման կամ՝ սաւած Շահակ,

{[Է]է հին և {[Ը]է նոր ցանքնելուն քովերը զանուած {[Է]-
բակդղինելը զիւէլէ ամէնս ալ գէպ ՚ի հարա զարձած են բայց
ասոնց մէջ երկու հատը նշանաւոր են որ գէպ ՚ի հիւսիս զարձած
են, այսինքն | յառաջաւան ու յառաջաւան {[Է]է երակդղինելը, | Կայ ցա-
մաք երկիրներուն զիւբը ՚ինն ու նոր ցանքնելուն վեց իբրամիշ
առաքելէ է. նոր ցամաքը մէկ բնեւուն գէպ ՚ի մէկաը երկնած
է. Կայ հին ցամաքը աւելի հասարակածն զուգահեռական է :

1 Péninsule *Quoddy* Presqu'île.

2 Isthme.

3 Promontoire, cap, pointe.

Համար Երկիրներուն Երեսը վեր ցցուած աեզտւանք կամ՝
որոնց լուսակ՝ կ'ըսենք՝ Երբոր գէ՛թ Երկու կամ իրեք հարիւր մէ՛թը
բարձրութիւն ունին. իսկ Երբոր անկէ ցած են՝ բլար, լուսակ,
բլբառ՝ կ'ըսենք՝ անոնց այլ և այլ յատկութիւններուն նայելով:

|| Եռ մը առանձին առած՝ հողի զանգուած մըն է Երկրին ե-
րեսէն վեր բարձրացած: || Եր նախնիք կ'երեսայ թէ ուրիշ ազ-
գայոմէ առելի լեռը նախնցոցեր են մարդկայն մարմնոց, ուստի
լեռան այլ և այլ կարպներուն ալ մարգուս մարմնոցն անգամնցը ա-
նունները տուեր են. ասնոց գլխաւորները կը զնենք հու, միացա-
ծը կընայ ուզողը տեմնել Հասարակախօսութեան մէջ, Երես
377-381:

|| Առ ֆրին՝ կ'ըսուի կամ՝ ստորոտ, ան լեռան կտորը ող խաղսիսէն
գէսպ ՚ի վեր կը սկսի եղել: || Եռան շատ կամ քիչ ծռած կողմերը,
որ զար ու զար ՚ի վեր կ'ըլլան՝ հող կ'ըսուին. Երբոր աս կո-
ղերը սաստիկ մնիւած ըլլան՝ առ կ'ըսուին: || Եռան վերի կողմը
դափակն կ'ըսուի, անոր վրան ալ հորար. իսկ կատարին չըս գին
արդիւան:

Այս ուզողը ու կոր կամ օձասպոց զիծը՝ որ լեռան արտեւա-
նէն կը սկսի՝ ան լըսել չամ կամ գէծ բաժանման չամ:

|| Եռաները երեկոն սատիճնանի ձեռով բարձրացած կ'ըլլան,
որոնց շար ՝ կ'ըսենք. և լեռանց գագամներուն ձեռերը իրարմէ մէ-
ծամեծ տարբերութիւններ ունին. շատ անգամ բոլորուն. են՝
գմբէ՛թի կամ գունատի մը պէս, շատ անգամ ալ տափակ են՝ սե-
ղանի կամ սկսւառակի մը պէս. Երբեմն ալ լեռան գագամը այն-
պիսի զիգը մը կ'ասնէ՞ որ կազմէս թէ մէկ կերպով մը լեռնեն
բաժնուած է, և սաստիկ զառ ՚ի վեր կ'ըլլայ, ու ձեռ՝ ծայրը կըտ-
րած կնննի մը կը նմննի. այնափսի գագամը սար կ'ըսուի:

|| Եռաներուն գագամը երբեմն կարգէ գուրս մէծութեամք ցցուած

† Ligne de séparation des eaux, arête.

2. Assise.

Ժայռերով ձևացած կ'ըլլայ: Հաստ մագսամ՝ ալ լեռներուն վրան
սասատիկ խորոշութարս կ'ըլլայ: Ի՞ս զանազան ձևերը՝ լեռնան մէջի
նիւթերուն տեսակներէն ու անոնց կազմուէն սուած կուզան, ու
այլ և այլ մասունքեր կ'առնեն, պայմանը աշխարհայիշ, աստիճայիշ, բա-
նայիշ և այլն: Ու առաջնայիշ՝ լեռները երբար ուրիշ հողով ծած-
կուած չեն, վրանին կարդ կարդ կամացներ ու խռովներ կ'ըլլան:
Հարբութ՝ լեռներուն ձևը բոլորովն տարբեր է: ասոնց կո-
նոնաձևն կամ բրգաձև ըլլաը իրենց բարձրութենէն ու կամնաա-
ռութենէն կ'իմացուի, թէ կայտու կիպուածով մը ծայրենին
կորուած ալ ըլլայ:

Տեսակ մը լւուներ ալ կան որ մարդիկ աշխատեր ու ծակեր են, տանձ ալ՝ ի բնէ այնպէս եղած են. այսպիսի ծակերը անով կը տարբ երլիւ արքէն, որ լւուն երկու կողմէն ալ լցո կ'առնեն:

Լ լւուներ կը գտնուին որ առանձին կեցած են. բայց ընդհանուր բարեւ շատը մէկտեղ նցյ գծի վրայ երկայն գօտի մը կը ձևացը. նեն՝ մի և նցյ երկիր մէջ. և այնպէս կ'երենայ թէ իրարու հետ կապակցութիւն մը ունին: թէ որ լւուներու շատ զօտիներ մէկտեղ գտնուին՝ խունը լւրանց կը ձեւացնէն. և թէ որ շատ խուժ բեր մէկտեղ լրանց դէմք յերանց կ'ըստին:

Ղարեմն զվասաւոր զօտիք մը պղափի գօտիներ զառուած
կ'ըլլան, ու շատ կամ քիչ խոսոր զիզք կ'ունենան՝ զվասաւոր զօ-
տինն այցելով, և անսացմով կը ձեւանան Երբորբայան գործինէք,
ուրի գործինէք, առաջն իրադի ձն-լուր կամ Աւելի՝ Հաստորան՝ կ'-
սուին Ընաներու ամ պղտի զօտիները որ զրելէ զվասաւոր խում-
բին ուղահայեաց են. Հաստորաններէն Վերջ կուգան ձն-ա-
կամ հաստորան Երկրորդի կարգին ըստուած փաքք զօտիները, որ
Երկրորդական զօտիներուն հոգելուն մրա տասածուած ե'լուան.

1 Basaltone.

2 Fiss vochainques.

4 Chaîne secondaire, chaînon, en-

branchement, 4^e rameaux de premier ordre.

mier ordre.
Contrefaç.

Իրարու մօտ եղած երկու լեռնաց ձիւղերուն կողերը՝ իրենց ստորոտովը մէկմէկու հետ կը կազմն, և ան կացընող զիծը շատ լուսաւի, որ ան երկու ձիւղերուն մէջ եղած խոր յաստակն տարածութիւնը բանած է :

Լ Հեններու գօտիի մը լանութիւնը՝ մէկ ստորանէն ինչուան մէկալը չափելով կ'իմացուի, լեռան գօտիին բարիքութիւն կ'ըսուի՛ իր խարսխին կամ ոլիքանախն երեսէն ինչուան արտևանը եղած ուղղահայեա երկայնութիւնը, իսկ լեռան ընթացքն է հորիզոննին հետ ունեցած շակութիւնը :

Են լեռներու գօտիներն որ իրարու հետ սաստիկ միացած ու իրան երկայն են, կ'ըսուին էրայնայէն գոտին կամ՝ չիստիւնքներ¹, մանսանդ հարաւային լուերիկայի մէջ, որ որ գոտին ալ կ'ըսէն ան լեռներուն որոնց բարձրութիւնը 2500էն ինչուան 4000 մետր է : Խթովկայի մէջ անպաս կ'ըսէն ան լեռներուն կամ առողիս անդին եղած բլուրներուն որոնց վրայ բարերեր դաշտավայր տեղուանք կը գտնուին :

Երկու լեռան կամ բլի մէջուղի երկրին հանդիպ կ'ըսէնք, նեղ ու չըս զին բլուրներով պատաժ հովտին չոք . խոկ ձորի մը ամենին նեղ կոսորին որ երկու լեռներու մէջ կ'ինայ, հերձ կ'ըսէնք, հովտաներ եղած տեղուանքը՝ լեռնաց գօտիներուն ծայրը գէպ 'ի հովտին վրայ ծռած կ'ըլլայ . և ան ծայրին տակը խոռոշներ ձեւած կ'ըլլան, որ անշատէն, դժուարէ, բառան կամ հաղոն, անշատ հեղուց կ'ըսուին :

Երկրին վրայ եղած տափարակ տեղուանքը դաշտ կամ դաշտավայր կ'ըսուին, երբոր հօրիզոնական զիցը անին ու խորութիւնին իրանին խոր քիչ է : Երկու տեսակ դաշտ կ'ըլլայ . մէյմը բարձր, որ լեռներու մէծ գօտիներուն վրայ կը գտնուի, ու շատ անգամ իրան մէծ ընդարձակութիւնն ալ կ'ունենայ . մէյմըն ալ շած,

ող աւազով, խիճնով, ժժմունիբներով ծածկուած ըլլալուն համար՝
այնպէս մը կ'երենաց՝ թէ առաջ ջրով ծածկուած է եղեր, ու
քիչ ժամանակ է որ ջուրը հննիէ քաշուեր է: Այս ցած զաշու-
րուն քովերը զառ ՚ի վայր տեղուանք կ'ըլլամն որ Դաշտաբերան կ'ը-
սուին:

Այս գետնէն վեր բարձրացած հողի զամսգուածը՝ որուն կո-
ղերը այնափի զառ ՚ի վեր չեն, ու վրան զաշտի պէս է՝ բարձրացած
Դաշտի՝ Այսպիսի բարձրաւանդահիներ չառ տեղ կան,
բայց ամենէն անուանին Ծիփութի երկրինն է: որ Ացիային մէջ-
տեղը կ'իջնայ:

Այսուագ՝ կ'ըսուին ան մերկ ու աւազով ծածկուած ընդար-
ձակ զաշտերը, ուր ու ջուր՝ ու քայլ կայ, և չո՞ն արեւուն տագու-
թիւնը անտանելի է: բայց միան տեղ տեղ ուշասի՝ ըսուած մշա-
կած երկիրներ կան, որ չառ զուարձնով են իրենց զովութեանն
ու գաղարութեանը համար:

Շատ ընդարձակ զաշտեր ալ կան՝ որոնց մօսերը ամեննեին
լեռ չգննուիր, և գետինը խնճառ ըլլալուն համար՝ Ծիփութի բա-
րերեր է, բայց ոչ երբէք հնա տեղզուանքը մէծամեծ անտաներ
կ'ըլլան: աս տեսակ զաշտերուն Ուսուասուանի մէջ «Անք՝ կ'ըսեն,
Հնդկաստանի մէջ Ճննիւ, հարաւային Ացիկիէլի մէջ Փառա- իսկ
Վայրիկայի մէջ սատան, լուսն, գոյնք:

Հյութերու և գետերու մօսերը այնպիսի երկիրներ կան որ
ճախճախուու ու ցամաք երկիրներու մէջ կ'իջնան: Հողանսայի
ու Ջանինարքայի մէջ չառ կըզնուին, որոնց գոյնք, և ո՞ւ՝ կ'ըսեն.
ասոնց չառնան են նաև լորժանան իշխներուն պատահառաւ ձեւ-
ցած հողակյաները:

Այս լեռները որ Հրաբութ՝ կ'ըսուին՝ կանոնաձեւ են: իրենց

1 Plateau.

2 Désert.

3 Oasis.

4 Polder, kog.

5 Volcan.

գազամթին վրայ խորունկ փռս մը կայ որ բաժանէ՛ կըսուի, ու ան-
կից ատեն ատեն կըսակ հարած նիւթէկը ու շա- անունով հալած
զցացութիւն մը դուրս կը վաղէ, որ հայերէն խանչող ալ կը-
սուի. բայց կան նաև այնպիսի հրաբուխներ՝ որ իրենց գազամթին
վրայ ծակ ըստին, ինչպէս են Վայլի խանա ու Խանա լեռները:

Հարուսայի մէջ բանուկ հրաբուխ խիստ քիւ կայ, և են՝
Ո էսուն Լահա, Ներշա, Անդրամուլ, և Ո սուշանոյ ու Ո սուշանէ-
լոյ, որ ինչուն հիմա կը միան, Վայսի հարաւային կողմը ու
Կասալից ծովին եզերը իրեւ ըստ հրաբուխ կայ. • Վամաթ-
քս թերակղղին մէջ ալ հինգ վեց շատ . բայց Վայսին ըստ
կողմը եղած կղղիներուն մէջ հրաբուխ խիստ շատ կը զանուի.
ինչպէս նաև Վարիկիէի քովի կղղիներուն մէջ ալ շատ կան . իսկ
Վայսի կայի մէջ բայց ՚ի Վանեան Ծքանց զօտիէ՞ զրեթէ բոլոր
մէկաւ երեւելի գօտիներուն վրայ կը զանուին հրաբուխներ:

Հրաբուխ լեռներուն շակութինը ընդհանրապէս մէկ զծի
վրայ է. Վակսիկոյի մէջ արևելքէն արևեմուտք ձգուած են հրա-
բուխները, իսկ Փերուի մէջ հիւսիսէն հարաւ. . ու ամենուն վրան
ալ խիստ բարձր ու ընդարձակ զատէեր կան, որոնց մէջտէղը կո-
նոնածե. մինիքի դեղ մը կայ կըս կըր. . աս կանանին մէծ կամ
պլատիկ ըլապլ՝ միշտ հրաբուխն մէծութենէն կամ պլատիկու-
թէնէն չկախուիր, չասպա մէջէն ելած նիւթէրուն համեմատ՝
կոնոնն ալ մեծ կամ պլատիկ կը ըլայ:

Հրաբուխներուն խիստ խոր ըլապլ անկէց ալ կիմացուի որ
մէջէրնէն ասածին կարգի հողեր, այսինքն կըսանիթը և միքա-
խառն նիւթէր դուրս կը ցատքեցընեն, և հրաբուխ մը որւափ որ
քիւ բարձրութիւն ունենայ՝ այնչափ աւելի ստես մէջէն բռն-
կած նիւթէր դուրս կըս նետէ:

Հրաբուխները միշտ չեն ցատքեցընէր այլած նիւթէր, հա-

պա երբեմն դարերով մարած կը մնան, ու յանկարծ նորեն կը բռնկին . ինչպէս որ մօտ տարիներս Ո՞ասիսին վրայ երեցաւ նոյն բանը . որուն թէպէտե հրաբուխ ըլլալը հին պատմութենէն գիտէինք , բայց բողոքովին մարած կը կարծուեր . և աչա այնափ դարերէն վերջը յանկարծ բռնկեցաւ , ու քովի գեղերը տակնու վրայ ըլլաւ . կան հրաբուխներ ալ որ հետ զշետէ մարած են կամ մարելու հետ են , բայց միշտ իրենց առջի ձեզ կը պահեն , ու մօտակայ երկիրներէն ալ կ'իմացուի՝ թէ հնն հրաբուխ կայ եղեր : Վաղղայի մէջ և ուրիշ տեղուանք ալ մարած հրաբուխներ իմաստ շատ կամ :

Հրաբուխներուն մէկ գծի վրայ ըլլալէն , խորունկ խոռոշներու քով գետնէն վեր բարձրացած հողերու զամփուածներէն , գետնին տակէն լուսած ձայներէն կ'իմացուի՝ թէ , մամաւոր զօրութեամբ մը հին առեն լեռներու գօտիներ գետնէն բարձրացեր են , ու երկիրս տեղ տեղ պատռեր է , ու ամենէն առաջ պիտացած հողերու կարգերուն մէջն հեղուկ հողային նիւթեր դաւս վաղեր են : Հիմա մի և նոյն լեռան ծակէն , կամ լեռան նոյն խոռոշացեալ հողերէն միշտ չեն վազեր հեղուկ դարձած հողային նիւթեր . բայց երբեմն կը տեմնենք որ գաշտերու մէջ գետինը կը բացուի , ու մէջն լսայի գետ մը կը բդիմէ , կամ սեռակ ածխային տղմուտ նիւթ մը կօնոնի ձեռով կը գեղուի :

Հրաբուխներուն մէջէն ցատքած նիւթոց կազմութիւնը խիստ փոփոխական ըլլալուն համար , և ամէն տեղ ալ հրաբուխի բաժակ բացուելուն համար , միանցուիր թէ այսպիսի սոսկալի կրակին բռն կեցած տեղը ուր է :

Վետնին խորունկէն լսուած գոռում գոչումը , ու մաւիսին տեսնուիը կամ սովորականէն աւելի սաստկանալը՝ հրաբուխի մը բռնկելուն առաջին նշաններն են : Վանի կ'երթայ գոռում գոշումը կը սաստկամայ , գետինը կ'երերայ ու կը յնցուի , մուխը կը բդինապատիկ կը թանձրանայ ու մոխրի հետ կը խառնուի . երբեմն

աշաղին սիւներու ձեռվ օդուն մէջ ասդիս անդին կը թռչըտի, երբեմն ալ կարգէ դուրս մեծութեամբ սև ամպեր ձեւացած՝ հեռու տեղուանք ցրուելով կը փարատի. ան ատեն սուկալի բարձրութեամբ կրակ կտրած աւազի յորձանքներ բոցի պէս գէպ'ի երկինք կ'ելլէն, ու մէկէն որումնաքի ձայնով մը՝ այրելով ճերմիկցած քարեր ու հալած նիւթեր հրաբուխին բելնէն դուրս կը ցատրեն ու նորէն բաժակին ըրս դին կ'իյնան. ան միջոցին գետնաշարժը քանի կ'երթայ կը սաստկանայ, հալած նիւթերը կը զիգուին, ու բաժակին բերնէն վեր բարձրանալով հրաբուխին կողերուն վրայ կ'իշնան. բայց շատ անզամ նաև լեռան կողերուն վրայ ալ Ճեղքեր բացուելով լաւան անոնց մէջէն դուրս կը պոռթկայ: Կ'ն կրակէ գետերուն վազելու ատէնը՝ հրաբուխին բերնէն երբեմն նաև ջրի ու տղմի աշաղին չեղեներ կը բլնեն, և ան նիւթերով ծածկուած երկիրներուն վրայ տեսակ մը վնասակար ու գաղշահու կազ կը տարածուի: Վայսպիսի աշաւոր երեւութէն վերջը՝ գետնաշարժը կը դազի, զոռում գոչումն ու դուրս վաղած նիւթերը կը քիշնան, և կարծես թէ հրաբուխը կտոր մը կը հանգչի. բայց թէ որ յանկարծ նորէն զրգուուի, նորէն նոյն բանները կ'ըլլան, ինչուան որ բաւական ժամնակ անցնի, ու անկէ ետև բորբովին կը հանդարտի:

Հրաբուխ եղած երկիրներուն մէջ սաստեռակեան կամ գէպնաշարժ կամ երիտաշրժ շատ կը պատահէի. և հրաբուխը բոլնկելուն պէս՝ շարժն ալ կը սկսի. աս սուկալի երեսյթը, որ թէ հորիզոնական դիրքով և թէ ուղղահայեաց կամ բոլորաձեւ դիրքով կը պատահէի, մեծամեծ վնասներու պատճառ կ'ըլլայ: Վետնաշարժ կայ որ մասնաւոր հրաբուխի մը առաջ կուգայ, որով միայն նոյն հրաբուխին մօտ տեղուանքը շարժ կ'ելլէ. գետնաշարժ ալ կայ որ հրաբուխէ խիստ հեռու երկիրներու մէջ կը պատահէ սաստիկ արագութեամբ: Ուր որ գետնաշարժ շատ կը պատահէ՝ թէ որ հնա յանկարծ նոր հրաբուխ մը ելլէ, երկրաշարժը բոլորովին կը դադը:

Կրտսենկէն եկած ձայներէն, գետնին տակէն լոււած գոռում գոյումէն, օրուն մէջ վնասակար կազ մը բանելէն, կէնդանեաց անհամուղարտութէնէն ու սորապէն՝ յայտնի կ'ըլլայ թէ երկրաշարժը մօտենալու վրայ է. որ ամէն եղանակի մէջ, ու մընսողը տը ինչ վիճակի մէջ ալ ըլլայ՝ կը պատահի. արևագարձնէրու տակ եղած երկիրներուն մէջ ծանրաւախին վրայ ամենելին այլաց լութին ըլերեր, բայց մասգնիսական երեւոյթներու վրայ զգալի կերպով կ'ազդէ. Ըստ երկիրներ կան ուր որ կ'երենայ թէ գետնաշարժը մասնաւոր շրջան մը լուսնի. բայց կան նաև այնպիսի տեղաւանք՝ ուր որ ընդհանրապէս որոշեալ ատեններ կը պատահի:

Ուէ որ գետնին ցնցուի, ու պատռելով՝ մէջէն հրաբուխ նիւթեր և բոց չելլէ, պատռած տեղը սյր մը կը զատնայ ջրով կամ շաղախով լցցուն. ան միջոցն զետնին տակէն լոււած ձայները՝ առածգական չեղանիւթներէ առաջ կուգան, օրնիք կարծես թէ երկրիս տակէն կ'ուզեն գոռոս ցաւքել. Այս ձայները չկրնար ըլլալ որ միտ գետնին ձօձելէն առաջ զան. վասն զի աս ձօձումը երբեմն դեռ ձայն լուսած կը սկսի, երբեմն ալ լուսելէն ետքը. շատ անգամ ինցուան երկու իրեք ամիս գետնին տակէն ձայն կը լուսի, ու գետնինը ամենելին չերերար. Խակ ցնցունքը այնշափ աւելի սասափի կ'ըլլայ մէկ երկրի մը մէջ՝ որշափ որ նոյն երկիրը բանուեկ հրաբուխէն չեռու է:

Վետնաշարժը պատճառող նիւթերուն կեցած տեղը կ'երենայ թէ երկրիս երեսէն շատ վար է, օրսնց երբեմն հանկերը փորելու ժամանակ կը պատահին փորոշները՝ առանց զրաւանց իմանալու. Երկիրներ կան ուր որ գետնին տակի հողելը իրարու կը հաղորդեն ցնցումը. բայց կան երկիրներ ալ ուր որ հողերու այլ և այլ զանգուածները իրարու դէմ գնելով թող չեն տար որ ցնցումը առաջ երթայ. և կ'երեւայ թէ ան տեսակ երկիրներ՝ ցամաք երկիրներու ու կղզիներու արևմտեամն ու հարաւային ծովելքներուն վրայ շատ կան:

Քանի մը տեղուանք կազերու բռնութեամբ գետնէն ջուր կը ցապէ, որ երբեմն ինչուան վաթսուն մեթը կը բարձրանայ, ու մէջը հողի կտորներ կ'ըլլան . աս հողերը շաղախ զարձած՝ չորս դին կ'ինան, և մանաւանգ ան ծակերուն քովերը՝ ուսկից որ ջուրը կը բլու, և կնոնսաձե կը դիզուին, ու ետքը շնչերու կը զործածուին :

Ըստ երկիրներու մէջ կան նաև այնպիսի տեղուանք՝ որ կարծես թէ միտս այրելու վրայ են, և աննաց երեսէն բոյ՝ ջուր ու ինչուան հողի զանգուածներ վեր կ'ելլէն :

Օ արմանալի է նաև ան ցատրող ջրերուն երեսյթը՝ որ մէկ քանի հրաբխային երկիրներու մէջ կը տեսնուի . բայց ամենէն աւելի զարմանալի են Խալճասայի հէյլէր՝ ըսուած ցատրող ջրերը : Խրկու կամ իրեք մեթը բարձրութեամբ լեռնակի մը մէջտեղը բոլորաձեւ աւազան մը կայ . անոր մէջտեղի ծակը որ միշտ մաքուր ու յստակ ջրով լցուն է, և ջերմութեամս աստիճանի զրեթէ 100° կը համար, ջուրը երեսունէն ինչուան քառասուն մեթը բարձրութեամբ վեր կը նետուի, և քամնուզորս ժամնուան մէջ նոյն երեսյթը երկու իրեք անգամ՝ կը պասառհի, երբեմն ալ շատ աւելի :

Համար երկիրներու մէջ բնական ինչ երեսյթներ որ կան, ինչպէս լըռ, ձոր, և այլն, նոյն բաներուն պատիկները ընդարձակ կղզիներու մէջ ալ կը գտնուին՝ մի և նոյն պատճառու, առաջ եկած . բայց մանր կղզիներուն վրայ զիտնալու մամնաւոր բաներ ալ կան . և նախ՝ ասմաք կամ զատ զատ կը գտնուին, և ան ատեն անջառ կղզիք կ'ըսուին, կամ շատը մէկտեղ կ'ըլլան ու իսումբ կ'ըսուին, և կամ մէկ գծի վրայ շարուած ըլլալսուն համար շաբէ իշլէաց : Տափաբակ էռնէ կամ Խոռո՛թ ըսուածները ընդհանրապէս աւազակոյտեր են՝ ջրին երեսէն հազիւ թէ կտոր մը վեր բարձրացած . ունանք ալ ժժմունքներու կամ բարացած նիւթերու զան-

գուածներ են, բարձր կղզիներէն շատը կամ գէթ ոմանք հրաբուխ ներէ առաջ եկած են: Հաւանական է թէ իրարու խիստ մօտ եղած կղզիներու խումբերը ուրիշ բան չեն՝ բայց եթէ ծովուն տակի բարձր տեղերուն ծայրերը. և թէ որ աս կղզիները մէկ զծի վրայ ըլլամ՝ ըսելէ թէ ծովուն տակի լեռներու գոտիներուն գագաթներն են, և կ'երևայ թէ նոյն գոտին որ ցամաքին մօտ է՝ անոր վրայ եղած լեռներուն չետ կպած է:

Հիմա համառօտ կերպով մը երկիրս ներքին կազմութիւնը քննենք, և տեսնենք թէ այլ և այլ նիւթերը ինչ կարգով իրարու վրայ կեցած են, որոնցմով կը ձեւանայ երկիրս :

Երկրագնտիս որ կտօրներուն վրայ որ մարդիկ կըցան զըն-նութիւններ ընել՝ տեսան որ զանազան նիւթերու զանգուածներով բաղկացած է, և աս նիւթերը իրարու վրայ միշտ նոյն կարգով կեցած են: 1^o հանքային զանգուածները ժայռ կամ հող ըստեցան. զրեթէ միշտ տափակ ձև ունին, մակերեսոց թիւնն շատ ընդարձակ է, և իրարու վրայ շարուած ըլլակնուն հանոր հարգին. և աս կարգերէն շատը մէկտեղ գալով, ու իւրաքանչիւրը իր կազմուածքը պահելով ինչ թանձրութիւն որ կ'ունենան՝ անիկայ ետք կ'ըսուի. տեսնց զիբքը հորիզոնական կ'ըլլայ, ու մանցն ալ զրեթէ ուղղահայեաց. և երբոր աս կարկառները ուղղահայեաց խոսուներով իրարմէ բաժնուած ըլլան, ամէն մէկ կը տորները քոմից քոմի ներն ներն կ'ըլլան: 2^o հանական կերպով շատ կարգեր մէկտեղ հաւաքուած կը գտնուին, և տեղեր նին փոփոխելով մէկմէկու մէջ կը խառնուին, ասով նոր տեսակ զիբքեր կը ձևանան՝ որոնց հաղմութեան՝ կ'ըսենք. թէ որ քանի մը կազմութիւն մէկտեղ գան, ու մէջէննին զլիսաւոր մէկ տեսակ ժայռ շատ գտնուի, ան կտորը հանհային երիբ՝ կ'ըսուի. և աս կազմութիւններով կամ հանքային երկիրներով երկրագնտիս հանքային կ'ըլլայ:

Հողերը իրենց նիւթերուն տեսակին նայելով՝ այլ և այլ կազմուածք ունին, որոնց վրայ հանգաբանները ընդարձակ կը խօսին :

Հանգային նիւթերու զանգուածներն ու կարգերը խառ խառ բաժնուած կ'ըսուին՝ երբոր զուգահեռական ու ընդարձակ Ճեղ-քուածներով իրարմէ զատուած են, ու կարծես թէ վրայէ վրայ զրուած են. ասոնք հատուածակողմի ձև կ'առնեն՝ թէ որ խոտորնակ զիբուլ Ճեղքուածներ ունենան. աս Ճեղքուածներուն շոկումիւնը միշտ նոյն կ'ըլլայ, ու կ'երենայ թէ ան կերպով ճամթրուտելուն պատճառը հողմն տեսակն է : Երբեմն ալ կէս մը կամ բոլորովին կլորաձև բաժանմնանքներ կ'ըլլայ հողի խաւերուն մէջ :

Հանգային նիւթերու զանգուածները քննելով, ու այլ և այլ կարգերը՝ մանաւանդ թէ ան կարգերէն ձեւացած երկիրները իրարու հետ բազդասուելով, կը տեսնէնք որ ամենէն առաջ ձեւացած հողի կարգերուն մէջ ամենէնին զործարանաւոր մարմիններու նշանն չկայ. ուստի յայսնի է թէ զործարանաւոր մարմիններէն առաջ ձեւացած են ան կարգերը. ասոր համար Կախական հողէ՝ կ'ըսուին. ասոնց բազդարութեան զիսաւոր մասը բիւրեզացած նիւթեր են : Կախնական հողերուն վրայ Երիբորդական հողէը՝ կեցած են. ասոնց մէջ կենդանեաց և բոււոց մասունք, կամ բրածոյ Կախներ՝ շատ կամ. որով յայսնի է թէ զործարանաւոր էակներէն ետքը ձեւացած են : Կախնական ու երկրորդական հողերուն մէջտեղը կ'ընան Քջակ՝ հողերը, որ տեսակաւ նախնական հողերուն կը նմանին, ու մէջէնին քիչ մը զործարանաւոր էակներու մնացորդներ կը գտնուին : Ոչողական կամ անչողական հողէը՝ ցած երկիրներու մէջ՝ ամսիջապէս զետնին երեսը տարածուած

1 Terrains primitifs կամ primordiaux.

2 Terrains secondaires.

3 Fossiles.

4 Terrains intermédiaires.

5 Terrains d'alluvion կամ de transport.

կը գտնուին, որ ծովախիճէ, խճախուն առաջէ, հասարակ առաջէ ու լցօք հողէ մը ձևացած են. աս ողողական հողերուն ու երկրու դական հողերուն մէջ միջակ հողի կարգ մը կը գտնուի՞ որ երկու քին խառնուրդէն առաջ եկած են, և կ'լսուին երբորդական հողէր¹. ասոնց մէջ չորբուսանեաց ակրոներ կը գտնուին: Խոկ ան երկիխներու հողերը՝ որ հրաբուխներուն մէջէն ելած նիւթերով ձևացած են՝ հրաբուխներու² կարգէն են, որոնք երեմն երկլարդական հողերուն հետ խառնուած կ'լըսան:

Ո՞ւտաղական նիւթերը մասնաւոր մետաղական հողերուն մէջէն կ'ելեն. և ասոնք կամ երկու զանազան տէսակ հողերու մէջ տարածուած կ'ըլլան, և կամ երակ երակ կը գտնուին, այսինքն հողերուն ձեզքուածներուն մէջ երկայն երկայն լեցուած կ'ըլլան. աս երակներուն թամանձրութիւնն ու տարածութիւնը իրարմէ շատ տարբեր է. միայն աս մասնաւոր յատկութիւնն ունին՝ որ ի՞նչ հողու մէջ ալ զանուին՝ զանիկայ տեղ տեղ կը ձեզէն. և ի՞րենց մետաղական նիւթը տարբեր է ան նիւթէն ինչով որ բուն հողը կամ լեռը ձևացած է: Խրակներուն նիւթին մէջ թէ որ մետաղի խառնուրդ գտնուի, ան տակն մետաղայն՝ կ'լսուի ան նիւթը: Ո՞ւտաղական նիւթերը երեմն կցատ կցատ ալ կը գտնուին:

Ե՞ս անկանոն խոռոշները՝ որոնց անչառ և այդ կամ բարձր՝ կ'ը սենք՝ ընտթեան զարմանալի գործերն են, ու շատ կը տարբերին մարդկանց փորած ստորերկեայ տեղերէն: Վարեթէ ամէն լեռն ներու գօտիներուն վրայ, ինչուան բլուրներու վրայ ալ կը գտնուին աս անձաներէն, և ասոնք մեծութե՛ք ու ձեռով իրարմէ խիստ շատ կը տարբերին: Ձ լոերը այլ և այլ հողերու զանգուածներուն մէջէն քամնելով հետերմն հողային նիւթեր ալ կը բերէն, որ կամ կամաց տակը իջնալպէ կարգ կարգ իրարմէ վրայ կը նրան:

1 Terrains tertiaires.

2 Terrains volcaniques.

3 Filons.

4 Gangue.

5 Grotte, caverne.

տին : Ա Երեխ եկած ջրերով վէրին պաղանձուս՝ ըստուած քարաց-
մանքները կը ձեւանան, անսնցմէ ալ վար կաթած ջրերով սոս-
րին պաղանձանէր՝ կը ձեւանան : Հրաբզեային այրերը բալբովին կը
տարրերին մէկանէրէն . ասոնց պատերը ծածկուած են ու ու-
գէս կամաւ պարագառով մը, որ չըրաբզիսային ապականիւթէ ձեւա-
ցած է, և այրին առիբէչ լսաւիք կտրուանքներ կախուած են :

Վիշ մըն ալ երկրագնտիս ներքին ջերմութեամիը վրայ խօ-
սինք : Կրկանտիս ներքին ջերմութիւնը առուգելու համար եղած
փորձերէն շատը սիսու կրնան ըլլալ, վասն զի ամէն երկրի մէջ
նոյն փորձերը ուրիշ անթիւ պարագաներու հետ կապակցութիւն
ունենալով, մի և նոյն փորձը ամէն տեղ նոյնակէս ջրածովիք, անոք
համար պէտք է աղէկ ուշ զնել աս փորձերէն ելած հետեանքնե-
րուն : Որչափ որ երկրիս մակերեւութէն հեռանանք գէպ 'ի խորը,
այնափ աւելի երկրագնտիս ներքին ջերմութեամ աստիճանը կ'ա-
ւելնայ . բեկոներէն գէպ 'ի հասարակածը գալով, ու լեռներու
վրայէն ցած տեղամբ իջնալով, աւելի տաքութիւն կըզգանք :

Ա յլ այլ խորութեամբ հանքերու մէջ եղած ջերմաւա-
փական քննութիւններին յայսնի եղաւ՝ որ որչափ մէկը երկրիս
խորը իջնայ, այնչափ աւելի ջերմութիւնը կը սաստկանայ . աս
ալ փորձուած է՝ որ թէպէտ և օդին բարեխաւանութիւնը երկրիս
մակերեւութիւն վրայ ստէպ կը փոփօխի, բայց 20 էն ինչուան 30
մէթը խորութիւն վար իջնալէն ետև՝ միշտ նոյնափ կ'ըլլայ . և որչափ
ալ աւելի իջնա՝ տաքութիւնն ալ հետ զ՛տէ կ'աւելնայ ու
ամէն 30 մէթը վար իջնալու՝ հարթերաման ջերմանափին մէկ
աստիճանի ջերմութիւնը կ'աւելնայ : Ոճէ որ ինչուան վերջը այս-
պէս սաստիճանաբար ամէլու ըլլայ, ըսել է թէ երկրիս կեղոնը
եղած տաքութիւնը կարգէ գործ բան պիտի ըլլայ . և 30 բիւր-
մէթը իջնալէն ետև՝ ամէն մետաղական մարմինները կընան հա-
լած կ'ենալ Ա զիտողութիւններով աւելի կը հաստատուի ան

Կարծիքը՝ թէ բոլոր Երկրագունուը պնդանալէն ու իրեն զնտաձեւ տեսքը առնելցն առաջ՝ սասաթիկ տաքութեանոց պատճառաւ չէ՝ զուկ է եղեք, իսկ հիմա Երկրիս կեզրնը միայն աս չլըրմութիւնոր ունի։ Այս քննութիւններէն նաև աս կ'իմացուի՝ որ Երկրիս պնդացած մակերեւութիւն թանձրութիւնը ամէն տեղ նոյն չէ, ու Երկրագնտիս միջն շառաւիզին վայթմաներորդ մասէն պահան է։

Երկրիս մակերեւութիւն ամէն կողմերուն վրայ ըլլուած անթիւ գիտողութիւններէն յացնի է՝ որ Երկրագունուը մազնիւած ասեզի վրայ ազգեցութիւն ունի՝ բուն մազնիս կամ խանդումանդ լրուած քարին պէս։ Այս մազնիսը հիտիսային ու հարաւային բնեւունէ՝ ու Տափնիսական հասարակած ունի, որ Երկրիս հասարակածին չետ ոչ Երբէք մէկ գծի վրայ կուպայ. ունի նաև Տափնիսական սաստիւունիան, որ լայնութեան ասովիճաննեն տարբերութիւն ունի, և չենք զիսեր թէ իրեն ազգեցութիւնը ինչ չուան ովզափ տեղ կը համափի։

Երբոր մազնիսած ասեղ մը ըլլուած թէլի մը ծայրըն շիփ չետակ կախելու ըլլաս, քիչ մը ատեն հօնելէն ետեւ՝ զէպ 'ի մէկ զին կը դառնայ ասեզը, ու նոյն շտկութեան մէջ հաստատ կը մնայ. որով ան Երկրին Տափնիսական գիշըն կ'իմացուի. և աս մակարդակին Երկրիս միջօրէականնեն չետ ձեւացուցած անկիւնը հաւան՝ կ'լուսուի։

Վեհ կ'տէն քանի մը աստիճան չեռու տեղ մը անցնիլը՝ մեծ տարբերութիւն կը պատճառէ հակման անկիւնին վրայ, որ քանի մը Երկիրներու մէջ արևմունքն զիլք ունի, ուրիշ տեղուամկը ալ արևելեան. Երկրէն ալ ոչ արևմունքն և ոչ արևելեան է, և մազնիսած ասեզը գէպ 'ի Երկրիս ըեւեւը կը շակուի՝ կարգ մը կ'էտերու մէջն անցնելով, և անհակ ըսուած գծերը կը ձեւացրնէ. ասմք աշխարհագրական միջօրէականներուն չետ խիստ խսուոր զիրք ունին, Այս և նոյն Երկրին մէջ ամէն տարի հակումը տար-

բեր կ'ըլլայ , ևստուգուած է որ աս տարբերութիւնները առաջ կուգան ձօնման պէս շարժմունքի մը :

Ո՞ւազնիսած ասեղին վրայ օրական տարբերութիւններ ալ կը տեսնուին , որոնք միակերպ չեն՝ ոչ տարւոյն տասուերկու ամիսներուն մէջ և ոչ երկրիս ամէն կողմերը . և աս տարբերութիւններուն զիսաւոր պատճառներն են՝ մշնողըրտին այլ և այլ ազգեցութիւնները , և մանաւանդ արեգականը , հիւսիսայդին , հրաբուխներուն բանկած ժամանակը , ու գետնալարժին ըրած ազգեցութիւնները : Ո՞ւազնիսական միջօրէականին մէջ հայուան կ'ըսուի ան անկիւնը որ ծանրութեան կեղրանէն կախուած մազնիսած ասեղմը հորիզոնին հետ կը ձևացընէ . և թէ որ լայնութեան աստիճանը փոխուի , աս անկիւնն ալ մէկէն տարբերութիւն կ'ընէ : Ո՞ւեր կիսազնուին մէջ մազնիսած ասեղին հիւսիսայդին ծայրն է հորիզոնին վար ծռողը , մէկալ կիսազնուին մէջ ասոր հակառակընէ : և մագնիսատիան հասարակէծ կ'ըսուի՝ երբոր մէկ գծի վրայ կուգան զանազան կետերը , ու մասնաւոր հակումն ըըձևանապը :

Ո՞ւազնիսական հասարակածին երկու կողմերն եղած միջոցները թէ որ հաւասար ըլլան , մազնիսան հակումը հաւասար կ'ըլլայ . իսկ հակման ամենէն բարձր աստիճանը ան ատէն կ'ըլլայ՝ երբոր իրարու ներհակ երկու կետերու վրայ հանդիսի , և ան կետերը մագնիսատիան բարձր կ'ըսուին : Ը աս անզամ կը սպասահի որ յանկարծ ելեքտրական սաստիկ ցնցմանք . մը մազնիսած ասեղին բևեռները կը փոխուին . ան ատէն նաւորդները ան սխալած ցուցակին հետևելու ըլլան նէ , ըսելու ձամբաներնուն բոլորովին հակուակ կողմը կիման երթալ :

Զ. Ա. Խ. Բ.

Վահագուք, որ երկար աստեն սկզբանասարերաց մէկը կը ու պոտեր, թթուածին ու ջրածին կազելով բազազրուած է . երկիրիս մակերեւութին մեծ մասը բռնած է, ու բնութեան մէջի խիստ զօրաւոր նիւթերէն մէկն է : Պայց այլ և այլ ջրերուն ու անոնց մասնաւոր յատկութիւններուն վրայ խօսելուն առաջ մէկ քանի աշխարհագրական բառերուն վրայ խօսինք որ շատ կը գործածուին աս ուսման մէջ :

Ավելիանոսին ցամաք երկիրներու մէջ մասնելով՝ Գչերէրաւանին կամ՝ Դշերէրէայ՝¹ ըստած ծովերը կը ձեանան, աս ծովերէն մէկ քանին չորս գիեն գրեթէ բոլորովին ցամաքը պատած է, և ովկիսան սին հետ միայն պղտիկ անցքով մը հաղորդակցութիւն ունինք՝ որ նեշաց՝² կ'ըսուի, ամանց չորս դին ցամաք երկրի կտորներ ու կղզիներ առած են, կան նաև այսպիսի միջերկրեայ ծովեր՝ որոնց մէջ ովկիսանուը խիստ լայն անցքով տարածուած է : Ու որ ցամաքներուն մէջ մտած ովկիսանուն տեղը շատ պղտիկ է՝ ծոյզ կամ՝ կուրչ՝³ կ'ըսուի ան կտոր ծովը :

Ու որ ծոյի մը ձեւ երկայն բարակ է, ու լայն անցքերով ովկիսանուն հետ հաղորդակցութիւն ունի, բառուի ծովա կամ՝ Հրանց՝⁴ և կամ՝ գաղղիական բառով հանչ՝⁵ կ'ըսուի : Խակ անց՝⁶ կ'ըսուի սովորաբար ան նեղ ու ծուռումնու համբան՝ ուսկից մէկ նաւ մը միայն կրնայ անցնիւ, նոյնահետ կ'ըսէնք նաև ջրանցքի կամ՝ նեղուցի մը ամենէն նեղ կտորին :

Կ'ըս պղտիկ տարածութեամբ ջուրը՝ որուն չորս դին ցամաքով պատած է, ու միայն նաև երը մասնելու համաք անցք մը ունի :

1 Mers mediterranées.

2 Détroit.

3 Golfe կոստ baie.

4 Bras de mer, manche կոստ canal.

5 Pas կոստ chenal.

նուռականին կամ գոյտ՝ կըսուի. պղամ գոզն ալ ծոշէ¹. իսկաւ
նեղ ծոցին ալ անչածոց². իսկ քիչ ընդարձակութիւն ու խո-
րութիւն ունեցող նաւահանդիսաց նասակաց կամ գաղղիական
բառով համար՝ կըսուի:

Ըստ անգամ ցամաքին վրայ տեղ տեղ ջրեր ժողված կ'ը-
լան. թէ որ ասնաց խորութիւնն ու ընդարձակութիւնը քիչ է՝ ճահ
կ'ըսուին. և թէ որ ընդարձակ ու խոր են՝ լիչ կամ ծռական³. իսկ
մեծ տարածութիւն ունեցող ընթրը ծռակ կամ ծռական և կամ
ներքին ծռակ կը կոչուին: Իսկ ճահին՝ է ցած երկիր մը՝ մէջը կա-
ռով ու անշարժ ջրով լցուն:

Վայնափի մեծամեծ փառեր որ հիմա բոլորավին ցամքած են՝
առենով կ'երենայ թէ ջրով լցուն են եղեր. և աս փառերը ա-
ւելի լեռներուն սաքն ու աննաց գազաթին վրայ կը գանուին. ա-
նանկ որ շատ անգամ լեռներն ընդարձակ փոսերու շրջապատը
կրնային սեպուիլ, ու ջուրը անմոնց մէջ կը լցուիր ու շատ կը բար-
ձրանար՝ թէ որ գոյուելու ըլլար ան ջրի ճամբան ուսկից որ փո-
սին մէջը հաւաքուած ջուրը կը վաղէ կ'երթայ:

Համանգին վրայ ինչ խորութրոտութիւն որ կայ՝ նոյնը
ովկիանոսին մէջն ալ կայ. այսինքն ժայռեր, լեռներ, զաշտեր
ու խորունկ փառեր: Ծեղ տեղ ծովուն յատակը կը տենուի, ասեն
ասեն ալ ջուրը քաշուելով՝ բոլորավին կը բացուի, և ան ասեն
կը տենուին ծանծաղուանել, խութեր ու աւազակոյսները:

Ովկիանոսին այլ և այլ տեղերուն խորութիւնները իրարմէ
շատ տարբերութիւն ունին. միջնն չափը 4000էն ինչուան 5000
մեթր կ'երենայ. և Լաֆլան հաւասար է որ ամենէն խոր տեղն
ալ 8000 մեթրէն աւելի մինար ըլլար. լսել է թէ ծովան երե-
սէն չափուած ամենէն բարձր լեռներուն բարձրութեանը հաւա-

1 Rade, port կամ անչ.

4 Havre.

2 Cale կամ calanque.

5 Etang.

3 Crique.

6 Lac.

սար է : Կառավարվ ինչուան հիմա 600էն ինչուան 800 մեջը խոր բութին կցցեք են չափել . բայց գուշտով առնուած չափերը ամէն անգամ Ճիշդ չեն , պողլշեաև գունուը ծովուն տակը յոր ձանքի մը կամ ուրիշ արգելքի մը հանդիպելով կ'ալէկոծի ու վար չկտար իշնալ :

Հեղանիւթներուն բնական յատկութեանը նայելով՝ որոնց երեսը միշտ մի և նոյն զիրքը ունի , ծովերուն մակերեսով թը գոհ տաձեւ սիստի ըլլար , որպէս զի կարենանք ըսել թէ երկրագնատիս մակերեսովը գնուաձեւ է . բայց շատ փորձերով իմացուեցաւ որ տեղ տեղ ծովերուն բարձրութիւնները իրարմէ տարբեր են . ինչպէս Կարմիր ծովը Վիճերկական ծովեն 8 մեջը բարձր է . Կարգավական ովկիանոսը Վարչական ովկիանոսէն 7 մեջը բարձր է . Վերսիկոյի ծոցը Կարգավական ովկիանոսէն 3 մեջը բարձր է . հաւանական է թէ աս տարբերութիւններուն պատճառու՝ ջրերուն այլ և այլ աստիճանի խոտոթիւն տնենալին է :

Կառվան ջուրը իրեն աղիսութեանն ու գառնութեանը համար խիստ անախորժ է խմելու . իր տեսակարար ծանրութիւնը 1,0269էն ինչուան 1,0283 կ'ելլէ : Կառվան մէջի աղային նիւթերուն բաղադրիչ մասունքներն են՝ կիր , ծովային բռւսոց աղելը կամ սոսա , մանեզիս , և ծձմբային՝ ածխային ու ջրավզրեան թթուները : Վանիւթերը հեղուկ վիճակի մէջ կը գտնուին ջրին մէջ , և իրենց շատութիւնը այլ և այլ պատճառներէ առաջ կուզայ :

Օ անազան զիստողութիւններով հաստատուած է որ ովկիանոսին մէջ տեղ տեղ անոյց ջրի աղբուրներ կը բղիսէն , ջեղ տեղ ծովուն երեսը եղած ջուրն աւելի աղի է՝ քան թէ յատակինը , և կ'երենայ թէ երբոր տակի ջրին աղիունը աւելնայ՝ մասկերեւութիւնը իր գառնութիւնը կը կորսանցընէ : Վաս աղ փորձուած է որ ովկիանոսին ջուրը այնափ աւելի դառն է՝ որպափ որ մէկը եղելքներէն կը հեռանայ . աս բանս աւելի հիւսիսային կիսազնտին քան թէ հարաւային կիսազնտին վրայ , և աւելի հասարակածին քան թէ բեռնին մօտ կը տեմնուի :

Յառվուն գոյնը ընդհանրապէս մուժ կազմոց կամ կանաչ է, բայց տեղ աւելի բաց է, որ նոյն տեղերուն դիբբերէն և ուրիշ յատկութիւններէն կը կախուի :

Ծառվուն վրաց երեցած զարմանալի երեցը թներէն մէկն ալ ջրին ցցուցած փոսիդրականութին է, որ թէպէտ ամէն տեղ կը տեսնուի, բայց աւելի արեագարձներուն տակը, և ինչպէս որ կ'երեւնայ՝ աս բանիս պատճանաներն են ելեքտրականութը, կենդանեաց ու բուսոց կտրուանդները որ ծովան երեսը կը տարութերին, ծովային աղերը՝ որ միշտ լցոց վիճակի մէջ են, և անթիւ մանր ձ'ձիներ ու ձկներ որ ջրերուն երեսը կը վլիստան :

Ծառվուն ջրերուն վրաց զամազան շարժմանցներ որ կը տեսնուին՝ այլ և այլ շարժիք պատճանաներէ առաջ կռագան : Ասութ շահան շարժմանները՝ լուսաւորաց ներգործութեամբը կ'ըլլամ, և որոշեալ ժամանակի մէջ կամանաւոր հօնումն կռատան ծովու ջրերուն, և կ'լսութին մականուացութեան ու ուղագործութիւնն : Ինսահան շարժմանը՝ պատճանառը ջրերուն բնական ժիմունքն է, և աս շարժմունցներէն առաջ կռուզան համերիան ընթացներ՝ ու շատ հասնական ընթացներ՝ լակ օդային շարժմաններան՝ պատճանառը՝ հովերուն բնանութիւնն : Մնաց շարժմանները որ պարզ հօնմանէ առաջ կռուզայ, ու միշտ գետանացարժի ատեն կը պատահի, դիպուածական բան բան է :

Ատեղական շարժմանները որոշեալ ժամանակի մէջ կը պատահին, ու կանոնաւոր հօնումն ունին. առող պատճանառը լուսնին ու արեգական ջրերուն վրաց ունեցած ձգողութիւնն է. և փորձուած է որ լուսնը օրուան մէջ երկու անզամ ծովան ջրերը կը բարձրացնեն, ու կը ցածցընէ, անանկ որ մակընթացութիւնն ու տեղատութիւնը՝ ամէն կէն լունական օր անցնելուն՝ նորէն կը

1 Mouvement sidélique, կամ լուսական.

2 Flux, reflux.

3 Mouvement propre.

4 Courants généraux.

5 Courants particuliers.

6 Mouvement atmosphérique.

սկսի : « Այսպէս արեգակնային մակընթացութիւնն ու տեղասութիւնն ալ ամէն կէս արեգակնային օր անցնելուն՝ նորէն կը սկսի . միայն առ կայ որ արևուն հեռաւորութիւնը խիստ սաստիկ ըլլաւուն , ազգեցութիւնն ալ այնչափ զգալի չէ՝ ինչպէս լուսնինը :

Այս երկու մասնական տեղատութիւններն ու մակընթացութիւնները մէկտեղ կը միանան , ու աստոնցմով կը ձեւանան նաև ւահանդիսաներու մէջ պատահած մակընթացութիւններն ու տեղատութիւնները : Երբոր երկու տեսակ աստեղական շարժ մունքները մի և նոյն ժամանակի մէջ հանդիպին , երկուքէն առաջ եկած մակընթացութիւնն ու տեղատութիւնը ամէն ժամանակի պատահածներէն սաստիկ կ'ըլլայ . և աս բանս արեւուն և լուսնին զուգընթացութեան ատենը կը պատահի . ասոր ներհակ , երբոր արեգակնային մակընթացութիւնը՝ լուսնական տեղատութեան հետ մէկտեղ պատահերու ըլլայ , երկուքէն առաջ եկած աստեղական շարժումը ամէն ժամանակի պատահածներէն նուազ կ'ըլլայ :

Առանին լրամնն ու նոր լրամին ատենը պատահած ամենէն սաստիկ աստեղական շարժմունքները իրարու հաւասար չեն . և տարբերութեան պատճառը արեգակնան ու լուսնին երկրու ունեցած յեռաւորութիւնն է : Վմենէն սաստիկ մակընթացութիւններն ու տեղատութիւնները զիշերահաւասարներու զուգընթացութեան ատենները կը պատահին , բայց միշտ նոյն ատեն չեն հանդիպիր , ու ամէն տեղ մի և նոյն բարձրութիւնը չեն ունենար :

Այս օրերն որ լրամնը լրացեալ է , ծովի ջուրն ալ բարձրացած կ'ըլլայ , թէպէտ և արեւն ու լրամնը ներհական ձգողութեամբ ազգեն ծովուն վրայ . այսպիսի ժամանակ սանեցած ազգեցութիւննին մի և նոյն ուղիղ գծին վրայ է :

Աստիկ մակընթացութեանց պատճառաւ նաւահանգիստներու մէջ ու ծովախնեայ տեղուանք շատ անգամ մեծամեծ վրանամներ պատահած են , որոնց առաջը կերպով մը կընար առ-

Նուրիլ՝ թէ որ առաջաց իմացուեր ծովուն այնչափ բարձրանալիքը :

Ո՞ակընթացութեան սաստկութիւնը տեղոյն պարագաներէն շատ կը կախուի . և տեղ տեղ ջրերուն խորութեանը համեմատ , ծովեղերբին զրիցը և ու հովերուն բռնութեանը համեմատ՝ ծովուն երեսին բարձրութիւնն ալ կը տարբերի : Վերբին կամ միջերկրեայ ծովերուն մէջ մակընթացութիւնն ու տեղաւութիւնը հազիւ կ'իմացուի . ինչպէս նաև բեկոին մօտիկ ծովերուն մէջ ուղիղ թէ անզգալի է :

Խրկար ատեն տարակոյս կար թէ արգեօք Ո՞իջերկրական ծովուն մէջ մակընթացութիւն ու տեղասութիւն կ'ըլլայ թէ չէ . բայց հիմա ստուգուեցաւ որ հն ալ կը պատահի , բայց խիստ ան կանոն կերպով միայն Ո էնետկոյ ծոյին ու Ո՞արսիլացի նաւահ հանգստին մէջ որոշ ատեններ զգալի կերպով կը հանդիպին :

Ո՞էկ ծոցի մը կամ միջերկրեայ ծովու մը մէջ մակընթացութիւն ու տեղասութիւն ըլլալուն պատճառը ան է որ լուսի նոր մի և նոյն ժամանակի մէջ ան կտոր ջրին ամէն մասանցը վրայ ազգելով բոլոր զանգուածին ծանրութիւնը կը թէ թէցընէ : Վիտուած բան է որ ներքին ծովերուն մէջ սյուսափ կամ այնչափ ատեն այլ և այլ տեղ ջրերուն բարձրութիւնը իրարմէ տարբերութիւն ունի . աս բան կ'երեւայ թէ մասնաւոր պատճառներէ առաջ կուգայ . ինչպէս երկար ատեն հովերուն կանոնաւոր կերպով փեկէն , գետերու կամ առուներու դէպ՚ի աս կամ ան կտոր տեղը վազելէն ու հն տեղի ջաւրը ուռեցընելէն , և կամ մընտլորին անհաւասար կերպով ձնուելէն ծովու մատերեւութիւն զանան կտորները :

Դամոք հիմա ովկիանոսին յատուկ շարժմունքներուն վրայ խօսելու :

Խրկար ատենէ ՚ի վեր նաւորդները տեսեր իմացեր են՝ որ երկու արևագալճներուն մէջտեղը միշտ մէկ շարժմունք մը կայ որ ովկիանոսին ջրերը արևելքէն արևմուտք կը տանի՛ երկրագըն .

ախս թաւալմանը հակառակ ընթացքով: Այս շարժմանը որ համապատճեն էրկու կողմին ալ ինչուան 30° զգալի է, և դժվար է առաջարկել զարության մեջ արևանցքին վրայ թաւալմանը առաջ կուգայ: Այս ընթացքին երագութիւնը կամ զանդագութիւնը գրեթե ամէն տեղ միակերպ չէ: Վասն զի ուր տեղէն որ կ'անցնի՛ զիմացը շատ անզամ հակառակ շարժմանը ջրի ընթացքներ և ուրիշ արգելքներ կը պատահին, մնալիս որ զանդագն երկիրներու մէջ փորձուած է աս բանս, մանաւանդ Ասիս արևելքան հարաւային կզզիներուն մէջ,

Ուրիշ շարժմանք մին ալ կայ ովկիանոսին մէջ որ հիւսիսային ծովերուն ջրերը դէպ'ի հասարակած կը տանի, ասոր պատճառը ան է որ հասարակածին մօտ եղած ծովերուն ջրերը հիւսիսային ծովերուն հետ կ'ու զեն՝ հասարակածուն պահել ուստի հասարակածին ծովերէն որպատի չուր որ կը պակիփ' զարդի գանձալով, ու ջրերուն խոսութիւնը կը նուազի, անոնց տեղը հիւսիսային ծովերէն ջուր կը վազէ, ուր որ արևուն ձևաւագց ջները զարնելով սառերու կը հաջն ու խիստ շատ ջուր կ'առելնայ: Անեւույն ընթացներէն՝ շարժական սառերուն ընթացքէն, և կեցած սառերու կտորներէն իմաստուած են:

Պալանտեան ովկիանոսին մէջ շատ ընթացքներ կամ, որնց պատճառը նոյն ծովան երկայնաձև ըլլան է: Ովկիանոսին ընդհանուր շարժմանքը դէպ'ի որ կողմն է նէ, առ ընթացքներէն մէկն ալ նոյն ուղղութեամբ ջրերը կ'առնէ կը տանի: անոնց մէջ ալ առմէնէն անսուանին Առ-լու-Արէ-լու ըստածն է, որ աշագին գետի մը կը նաև նաև, և կը հանցուի նոյն տեղի ջրերուն աւելի տաք՝ աւելի աղի ու կապապցյն ըլլալէն և ըստ կողմը պատած մէնողը տին նէր մութենէն, լայնքը ամէն տեղ միակերպ չէ, միջին երագութիւնը

1. Courant équinoxial.

2. Courant polaire.

3. Gulf-Stream.

ալ մէկ ժամանան մէջ մէկ փարսախ է . աս ընթացքով Պիաչա-
մայի նեղուցէն դուրս կ'ելլէն բոլոր ան ջրերը՝ որ գիշերահաւա-
սարի ընթացքին բռնութեամբը Ո՞ւկսիկոյի ծոցը բերուած էն .
Այ երևելի ընթացքին շարժմանը զգալի է ոչ միայն Միացեալ
Վրահանգաց ծովլեցը եղած քորը հիւսիսային նաւահանգիստ-
ներուն մէջ , հասրա ինչպէս որ նաւարդներէն ոմանք կը հաստա-
տեն՝ նաև Կովլուիսի ու՝ Կրովլեկիսոյի ծովլեցըներուն վրայ .
Եթիւ շատ մասնական ընթացքներ ալ կան , բայց անոնց վրայ
չենք խօսիր . Այ հաւանական է որ ամէն զինաւոր ընթացքները
նաև իրենց հերձական ընթացքներ՝ ունին . որոնց պատճառը ջրերուն
ընդհանուր հաւասարակշռութիւնն է , որով ջրերը ուսկից որ ե-
լեր էն՝ նորէն նոյն տեղը կը դասնան . աս ներհական ընթացք-
ները աւելի ովկիանսավին ու միջերկրական ծովլերուն իրարու . խառ-
նուած տեղուանքը կը պատահին : Ը առ փորձերով ստուգուած
կ'երենայ թէ նաև այնպիսի ընթացքներ կան՝ որ ծովլուն խորերը
միայն կը բանին , և ասոնց կարգը կընան սեպուիլ ներհական
ընթացքներն ալ :

Կրբոր նեղ անցքի մը մէջ երկու հակառակ ընթացք իրա-
րու գէմ ելլեն , աղեղնաձեւ դիրք մը կ'առնեն՝ ինչուան որ քովլ-
քով զալու միանան , կամ երկուքն մէկը ետ դասնայ . և ան եր-
կու ընթացքներուն զարնուածքն յորչանուոր կամ՝ պարունակ կը
ձեւանայ . որոնց մէջ անուանիներն են Արփիսոս՝ Արփէա կղզին-
քով , Քարիբդիս՝ Ուկիփա կղզին նեղուցին մէջ , և Ո՞ալո-
թրէմա՝ Կրովլեկիսոյի ծովլեցըներին մօտ :

Խոկ ովկիանսոտի մակերեսութիւն վրայ տեսնուած երրորդ տե-
սակ շարժմանփը օգին ձնչմանէն առաջ կուզայ : Հովլերուն ան-
հաւասար կերպով փուելէն ալէնէր , իսկականէր կ'ելլէն . և թէ որ սաս-
տիկ ու ամէն տեղ հաւասար երկարատեւ հովլ մը ընկերու ըլլայ՝
ծածանմունէր առաջ կուզան , որ ալիքներուն պէս կը շարժին :

Ն քերտուն աս կերպ հօնեմ՝ մը առնելլ՝ օդուն հաշելէն առաջ կուզայ, որով տեղ տեղ ջրերը իրենց կեցած տեղէն հրուելով՝ հաւսարակշռութիւննին կը կորսանցընեն :

Ե շովերուն ջրերը իրարմէ աւելի պակաս տաք կամ պաղելը լւան, աս բանին պատճառնելն էն՝ ջրերու ընթացքները, տարւոյն եզմանակները, և մանաւանդ օրուան այլ և այլ ժամանակները, ըստ նութեան աստիճանները և ծովուն խորութիւնը : Վագչանքապէս կէսօրը աւելի պաղ կ'ըլլայ ծովին ջուրը՝ քան թէ նոյն տեղի միջնորորու. իսկ կէս զիշերուան մէջ աւելի տաք է. առաւոտը ու իրիկուան ջերմութեան աստիճանը նոյն կ'ըլլայ : Օ անազան փորձերով ստուգուած է որ ծովու ջերտուն միջին բարեխառնութիւնը աւելի սաստիկ է քան թէ անոնց վրայի օդուն միջին ջերմութիւնը. իսկ արևադարձներուն տակը և մակրութացութեամբ բարձրացած ծովերու մէջ ամէն տեղ օդին ու ջրին ջերմութիւնը նոյն է :

Լ այնութեան 40°ին մօտ կը տեմնես որ սառերու խոշոր կը տորիներ ջրերուն երեսը կը լողան. իսկ 50°ին մօտերը գէտերուն, ըմերուն ու ծովերուն եղելքը սառերով ծածկուած էն, 60°ին մօտ ծոցերուն և ներքսապօյն ծովերուն մակերևոյթը զրեթէ բոլորովին սառած կ'ըլլայ . 70°ին տակը ջուրերուն մէջ լողացող սառերու կտորները իփառ բազմաթիւ են. իսկ 80°ին տակը սառերը լեռն սփէս անշարժ կեցած էն, ։ Աւեռոյին ծովերուն մէջ լողացող սառերու կղզիներէն շատը խփառ բարձր են, և ան ծովերուն մէջ ձանքայ ընտղներուն երբեմն սոսկայի վոսանգներ կը հասցընէն . վասն զի ան ահազին սառի կտորները կուզան նաւուն կը զարնուին. և թէպէտ վրանին թանձր մէզով պատած ըլլալուն համար՝ հեռուէն շեն տեսնուիր, բայց ջերմացափով մէկէն կ'իմացուի իրենց մօտենալը . վասն զի աս գործիքը զգալի կերպով վար կը սկսի իջնալ :

Ո) Ե որ զանազան խորութեամբ ծովու ջրերուն ջերմութիւ-

Նը չափելու ըլլանք, կը տէմնէնք որ որւափ խորը իջէցնէնք գործիքը, ջէրմութիւնն ալ այնւափ կը պակսի. և բարեխան գօտիներուն ու արևադարձներուն տակ եղած ծալլերուն ջէրմութիւնը գունառվ չափելով տէսան որ մակերեւութին ջէրմութիւնը 26°էն ինչուան 27° եղած ժամանակը, խորունկ տեղերուն ջէրմութեան չափը 2°էն ինչուան 3° կ'ելլէ:

(Ծավերուն մէջ ուր որ աւազուաներ կան հոն տեղի ջրերուն ջէրմութիւնը շատ աւելի պակաս է քան թէ խորունկ տեղերունը: Ի՞ս երեցիթ, որուն վրայ շատ տէսակ մեկնութիւններ տալու ջամացին, ջէրմանափով յայսանի կը տէմնուի ծանծաղուաներու մէջ: Հումագով կ'լսէ թէ ծանծաղ տեղուամբ ջրերուն պաղութիւնը՝ վրայի ու տակի ջրերուն իրարու հետ խառնուելն առաջ կուգայ, ինչպէս որ կը պատահի աս բանս աւազուու ծանծաղ տեղուանք, և տակի ջրերը միշտ աւելի պաղ են:

Համար երկրի ջրերը ովկիանուէն առաջ կուգան. վասն զի ծովուն ջուրը գոլորչ զամանալը՝ օգուն մէջ կը բարձրանայ, ամս սի ձեւ կ'առնէ, վերջը վար թափեալ նորէն ջուր կ'ըլլայ: Համար երկրի ջրերուն զիլաւոր չունարանները բարձր լեռներն են. ինչու որ անսնց զագաթին վրայ պատած միջնորդուր սաստիկ պաղը ըլլառվ գեպ'ի հոն կը քառչէ ամոները, ամոնք ալ խոսանալով ջուր կամ ձիւն կը զառնան ու ան լւաներուն վրայ զիզուած կը կէնան:

Լըբոր անձրեւ սաստիկ յորդութեամք վար կը թափի, թափանցելի հողերուն մէջէն անցնելով երկրիս խորը կ'իջնայ՝ ինչուան որ զիմացը հաստատուն ժայռ մը զայ, ու ալ չկարենայ առաջ երթալ, ան ատեն հողուն մէջ օճապոյս շրջաններով կը դառնայ նոյն ջուրն ու նորէն երկրիս մակերեւոյթը կ'ելլէ. ահա ասկէ առաջ կուգան ուբեկոր՝ լսուած ջրերը: Իսոյց թէ որ ան հողերու կարգերուն մէջ աս ջրերը խորունկ տեղուանք ժողովին, ան ատեն զետնին տակը մեծամեծ լըեր կը ձեւանան:

ասմնք ալ թէ որ սաստիկ լցուին՝ ծակ մը գանելով դէպ
՚ի ուրիշ աեղ մը կը վազէն։ Խրեհն նաև կամ կարգերը կակուղ
հողերու կարգերէն բամուելով խոռոշներ կը ձեւաման, ու ջու-
րը ամոնց մէջ ժողոված կը կենայ. այսփախ ժամանակ թէ որ
մէկը կակմ կարգերը ծակել տարա ըլլայ՝ աղբիւր կը բղիմ։

Յ ջերը զետնին տակէն անցնելու ատենաին այլ և այլ նիւ.
թէ երու Շամպիպելով՝ անոնց մաստանքներն ալ իրենց հետ մէկուղ
կ'առնեն կը տանին։ և ան ջրերն որ ազային և ուրիշ լուծակն
նիւթերու մէջէն կ'անցնին, հանդայն չորրորդ կ'լուսւին, և թէ որ
տաք են՝ չէրմուտ կամ չէրդի չէրք՝ Հանքային ջրերը իրենց ա-
ռողջարար յատկութիւններուն համոր խիստ յազգի են, ու մէ-
ջենին կը գտնուին երկաթային աղեր, մանեզիայի ծծմքակ, մա-
նեզիա և ուրիշ նիւթեր՝՝ չէրմէրային աղիները՝ տովորաբար տաք
կ'ըլլան, ու հրաբուխներու բով և գետնաշարժ շատ պատահած
երկիններու մէջ կը գտնուին. երբեմն ամոնց ջուրը ու միայն տաք
կ'ըլլայ՝ հասա նաև կ'եռայ, որով բղիմ տառեն ալ շատ բարձր
կը ցատը։

Գ իստալով թէ որչափ որ երկրիս խորը իջնանք՝ ջերմու-
թեան աստիճանը այնչափ կ'առենայ, ամենազիւրին է իմանալո
թէ աղբիւներէն ամոնք ինչ պատճառաւ սաստիկ տաքութիւն
ունին. վասն զի անձրեային ջրերը հողերու կարգերէն անցնելով՝
3000 մեծը խոր տեղ մը կը հաւաքուին, ու հին զրեթէ 100°
ջերմութիւն առնելին ետև՝ կը թեթենան ու կը սկսին դէպ ՚ի
վեր դիմել և իրենց տեղը վերի ջրերը վար կը վազէն. ասով ջրի
երկու ընթացք կը ձևանաց, մէկը կ'եղը՝ մէկաը կ'իջնայ. երկու-
քին ալ պատճառը երկրիս ներքին ջերմութիւնն է. և հարկա-
ջուրը փոսին քայ եղած հողի կարգերէն գուրս ելուս ժամանա-
կը շատ աւելի տաք պիսի լըլայ քան թէ սրբ զին պատած օդը։

Մ ցեխուները երկրիս երեսը վազելով ջրերու ընթացքներ

կը ձեւացրնեն, որոնց առաջ կ'ըսենք . ասանցմէ ոմանց քալուածքը առելի հանդպարտ է՝ ոմանցը սաստիկ: Հյորդ անձրենելուն ջրերը խիստ արագութեամբ լեռներու կողերուն վրայ իշխալով հեղեղ-ներ՝ կ'ելեն . աս հեղեղները մէկտեղ միամալով կ'առիներ՝ կը ձեւանան, վասկներն ալ մէկտեղ գալով Քեր² կ'ըլլան ու կ'երթ ան սվկիանուը կը թափին:

Ո՞եծամեծ գետերուն աղսերակը զրեթէ միշտ լեռներու զվահաւոր գօտիներուն վրայ են . բայց Ո զիա կամ Լ չթիւ գետը որ Լ քրոպայի գետերուն մէջ ամենէն մեծն է՝ պղտիկ բլուրներու վրային կը բղինէ, և աս բանիս կողմանէ խիստ անուանի է: Գե- տաբերանն՝ է ան կտորը՝ որ որ գետը ծովուն կամ լշի մը հետ կը խառնուի: Երիկու վասկներուն իրարու հետ խառնուած կտորը Խառնութիւն՝ կը կոչուի:

Երբոր ջրի ընթացք մը յանկարծ իրեն տեղը կը փոխի, ջը- րին սաստիկ բռնութեամբ վար իշխալով կը ձեւանան հոսանք, սա- հանք, տարածալու և կամ Հ Հ Հ Հ³, որ շատ հոսանքներ մէկտեղ միա- նալով կը ձեւանան:

Տ ջրի մը երկու կողմի հողերը ՔԵՐԵԿԵՐ⁴: կ'ըսուին՝ թէ որ շատ բարձր չեն, ու ջուրը ան եզերներուն մէջ սաստիկ ամիս- փուած մէ . իսկ թէ որ բարձր ըլլան՝ Առամբ՝ կ'ըսուին, Ո բայսի որ գետի մը ջուրը շատ է, ու կտրած ձամքան երկայն, իրեն յատակն ալ այնասի աւելի լցին կ'ըլլայ . բայց երբեմն մեծամեծ գետե- րուն յատակի խիստ նեղ կ'ըլլայ, վասն զի զատ՚ի վայր ու քարու տեղերէ կ'անցնին: Վետերը շատ սննդամ ինչուան ոտքով անց- նելու շափ ծանծաղ տեղ կ'ունենան . ան կտոր տեղը համա՞ կ'ը- սուի:

1 Torrent

6 Saut, chute, cataracte, cascade.

2 Rivière.

7 Rive.

3 Fleuve.

8 Berge.

4 Embouchure.

9 Gué.

5 Confluent.

Վետերուն աճառից՝ նշան է իրենց քաղի տեղերուն խնման կամ ցամաք ըլլալուն . թէ որ աս առնաւմը կանոնաւոր կերպով ըլլայ՝ լսել է թէ նոյն կողմերը մեծ ընդարձակութեամբ. երկրի մեջ ամէն տարի եկած անձրեւներն ու եղած ջերմութիւնը կանոնաւոր չափով է . ինչպէս այրեցած գօտին տակն եղած գետերը ամէն տարի այնպէս կանոնաւոր կերպով կ'ամշն որ մարդ կը զարմանայ . բայց բարեխասն գօտիներու տակ՝ ուր որ երբեմն շատ և երբեմն քիչ կ'անձրեէ , գետերուն աճումն այլ փոխականն է :

Մեծամեծ գետերէն ամանք մի և նոյն ձամբալ կ'երթան ծովը կը թափին . ամանք ալ իրենց ջրերը տափակ ու ցած գետե զերքի մը վեց կը տարածեն , և ուր որ ծովուն չետ կը խառնուին՝ հմա ծոյի պէս տեղուանք կը ձեւացնեն՝ որոնց լառա կ'լսենք : Խան այնպիսի գետեր ալ որ երբոր ծովուն կը մօտենան՝ այլ և այլ ձիւզեր կը բաժնուին , և ան ընդարձակ երկիրը՝ որուն վրայէն կ'ամցնին՝ զանազան կտոր ընելով կզզներ կը ձեւացնեն : Վեղաս գետին սա կերպով ձեւացուցած կզզները Տէլուա կ'լսուին , վասն զի՞չ չանաց (Δ) ու լուա զըլին ձեն ունին . և աս աճումը ետքէն արիշ գետերու համար ալ գործածուեցաւ : Ի՞ս եռանկիւնի կզզները արեադարձին տակի երկիրներուն մեջ խիստ շատ կը զանուին , ուր որ հեղեղները կանոնաւոր աճմանի բարձրանալով կ'ուզեն ձամբայ մը գտնել ու ծովը թափիլ որով ծովեղերեայ տեղուանը քը ձիւզ ձիւզ կը բաժնուին . և ինչ պատճաներով որ աս անց քերը մեծամեծ գետերուն բերնին մօտ կը բացուին , նոյն պատճաններով կը բացուին նաև գետերուն ընթացքին հակասակ կողմը՝ թէ որ ջուրը հմա ալ միակերպ տափարակ դաշտեր գտնէ ինչպէս ծովեղերեայ տեղուանք :

Վետեր կան որ ծովը թափուած ժամանակնին հող ու աւազ ալ մէկուղ կը բերեն ու կը դիզեն . կան գետեր ալ որ այն-

սղիսի սաստկութեամբ ծովը կը վազեն որ ինչուան խել մը ուեղ անմանց ընթացքը ծովուն ջրերէն կը զատուի :

Ուապէտ և ընդհանրասպէս կ'ըսենք թէ ամէն զէտերը ծովը կը թափին, բայց կան գետեր որ ծովը չհասած կը մընսան, առ երեւութին պատճառն ան է, որ գետին ըրս դին այլ և այլ հողեր ու քարեր կը գտնուին որ կակուլ հիւթէրու կարգեր ըլլալով ջուրը անմանց մէջը կ'անցնի, և ուրիշ համբայ մը կ'ընէ աւելի կարճ կամ երկայն։ Վայեցած գօտուցն տափի ցամբած գաշտերուն մէջ գետերը՝ նաև խիստ մեծերն ալ ձիւղ ձիւղ կը բաժնուին, ան ձիւղերուն կէսը տաքցած գետինները կը ծծէն, կէսն ալ արեւոն հառագայթներէն գոլորդի կը դառնայ :

Վայ գիզուած ջրերը որոնց ըրս դին ցամակով պատած է, ու ծալու մը հետ հաղորդակցութիւն չունին, ինչպէս որ առաջ ըսեր ենք, ինչ կը ձեւանան ու շատ տեսակ կ'ըլլան։ Ամանց մէջէն ջուրը ու գուրս կը վազէ, և ու ալ գրսէն ներս կը մտնէ, և ընդհանրապէս պղտիկ են։ ունանց մէջէն ալ թէ ապէտ ջուրը գուրս կը վազէ, բայց դրսէն ուրիշ վազուկ ջուր ներս չմինաներ, հազար իրենց ջրերը շատցընընէրը ըրս քովի հողերէն իջած բարակ ջրի եւ բակներ կամ ստորերկրեայ ջրանցքներ են։ և երբեմն աս ըշերէն՝ որ խիստ բարձր տեղերու վրայ ալ կը զանուին՝ մեծամեծ գետեր առաջ կուգան կանափիտ ըշեր ալ որ թէ կ'առնեն և թէ գուրս կուտան վազուկ ջրերը։ Ծնդհանրասպէս ասնք մէկ բերան մը միայն ունին, ուսկից ջուրը գուրս կ'ելլէ, և նոյն ըշին մէջ վազող ամենէն մեծ վտակին անուամբը կը կուռի նաև ան բերանն ալ։ Արիշ տեսակ վէճ՝ մըն ալ կայ, որ մէջը վտակներ ու նաև մեծ գետեր կը թափին, բայց յայտնի համբայ մը չկայ ջրերուն դուրս ելլէլու։ ասնց աւելցած ջուրը կէս մը գոլործի գառնալով՝ կէս մըն ալ գետնին տակը անցնելով կը պակի։ Տեղ տեղ անսանկ ըշեր կան՝ որ որոշեալ ժամանակի մէջ կը լցուին ու կը բաշուին։ առ անց ջրերը ատեն ատեն կը շարժին վեր ցատքով աղբիւներուն ցնցմանը նման :

Խրաբանչիւր երկրի մէջ զամսազան պատճառներով լՃերուն
ջուրը առաստ կամ նուազ է, որով մակերևոյժնին ոչ երբէք նոյն
է. տեղ տեղ ալ խօսութիւննին խիստ սասափիկ է, բայց չլինար
ըլլալ որ լիձ մը բոլորովին անցատակ ըլլայ՝ ինչպէս որ ոմանք կար-
ծէցին թէ կան այնպիսի Ճեր :

Խնդիքս ծովերուն ասանկ ալ Ճերուն Ջերմութեան սաստի-
հանը այլ և այլ պատճառներով կը փոխուի. աս Ճերէն ոմանց
քովը մէծամեծ անսուսներ կամ բարձր լեռներ գտնուենուն հա-
մար շուքի տակ կը մնան, ուստի վրանին ալ միշտ սառով պատած
է, որ լճակակառակին ուրիշ Ճեր ալ կան որ անոնց ջրերը խիստ
ցուրտ ասեն ալ չեն սասիր՝ միշտ շարժման մէջ ըլլալով. և աս
շարժումը թէ Ճերուն մէջ վազած ջրերէն կլնայ առաջ գալ և
թէ հովերուն փելէն :

Մ Թ Կ Ա Ռ Ա Բ Տ Տ

Ո՞թու ու ուրսին օզը երկար ժամանակ պարզ մարմին մը կը
կարծուեր, բայց թթուածին ու անկենդան կազերով բաղադրուած
է, քիչ մըն ալ ածխային թթու ըստած կազէն կայ մէջը, Այ-
հեղուկը երկրագնախ չորս կողմը պատած է, ու երկրիս վրայ եղած
բոլոր գործարաննառ էակները ասով կ'առպին. և որովհետեւ օ-
գուն այլ և այլ յատկութիւններուն վրայ տեղն ի տեղը խօսիլը
ընալուծութեան ուսմունքին կ'իյնայ, անոր համար մենք հոս
օդերևոյթներու վրայ միայն կը խօսինք, որմանով երկրին այլ և
այլ կողմերը իրարմէ շատ կամ քիչ կը տարբերին :

Երկրի մը օգուն ջերմութեան տարբերութիւնը արեգակնան
չեռաւըդութենէն չէ, վասն զի զիտենք թէ ձմեռը աւելի մօտ
է մեզի արեւը և ամսառ աւելի հեռու. հազար արեգակնան ձառա-
գայթներուն ուղղահայեաց կամ խօսոր զիբքով զարնելն՝ և
հորիզոնին վրայ երկայն կամ քիչ ժամանակ կենալէն է: Եւ ու-

բովլէտե ձմեռն արևը աւելի քիչ կը կենայ հօրիզոնին վրայ քան
թէ ամսարը, և ձառագայթներուն շատերը ետ կը ցողանամն խոսող-
նակ դրբուլ զարնենուն համար, հարկաւ երկրիս տաքութիւնն
ալ պահած կ'ըլլայ: Ի՞այց ուրիշ քանի մը սպատառներ ալ կամ՝
որմնցմնլ այլ և այլ երկիրներու տաքութիւնը իրարմէ տաքե-
րութիւն կ'ունենայ: Ինչպէս են երկրի մը ընդհանուր դիրքը և
ովկիանուին երեսէն ունեցած բարձրութիւնը, չորս դին գտնուած
լեռներուն դիրքը, մօտ եղած ծովերը, երկրաբանական կազ-
մուածքը, գետնին շատ կամ քիչ մշակուած ըլլալը, ու ան քա-
միները որ ընդհանրապէս կը փէն նոյն երկրին մէջ:

՞ Երբութեան սասատկութելը կամ նուազութելը պատճառ
կ'ըլլայ նաև երկրի մը զառ ՚ի վեր դիրքը, որ անով արևուն հոն
զարկած ձառագայթներուն անկիմն ալ մեծ կամ պզտիկ կ'ըլլ-
այ: ուստի թէ որ ուրիշ արգելքներ ըլլան, արեմուեան դիրք
ունեցող երկրի մը աւելի տաք կ'ըլլայ քան թէ արևելեանը. վասն
զի արևը նոր ծագած ժամանակը ինըւան յաղթէ ան ցրտու-
թեանը՝ որ արևելեան զին զիշերուընէ մնացած է՝ հարաւային
երկիրներու վրայ կը հանի, ուր որ ցրտութիւնը անցած ըլլալով՝
արևուն ձառագայթներուը միայն նոյն երկիրներուն տաքութիւ-
նը կը սասատկանայ: հարաւային արևելուեան երկիրները քան զա-
մէն տեղ աւելի տաք կ'ըլլան, իսկ հիւսիսային արևելեանները ա-
մենէն աւելի ցուրտ:

Փորձուած քան է որ երբոր մէկը լեռներու վրայ ելլէ, հոն
աեղի մէնողըստին ջերմութեան սատիճանը շատ սպակա կը գտնէ: Հասարակածին մօտ 2,200էն ինըւան 3,000 մեթը բարձրու-
թեամբ տեղայ մը օդին տաքութիւնը Վաղղիոյ և Վնդղիոյ մը թ-
նորդութիւն տաքութեանը նման է: իսկ գրեթէ 4,600 մեթը բար-
ձրութեամբ տեղոյն ցրտութիւնը բևեռին ցրտութեանը հաւա-
սար է: անկէ ալ բարձր լեռներուն դլուխը մշանջենաւոր ձիւնով
սպառած է:

Եռները ուրիշ կերպով ալ պատճառ կ'ըլլան միջնորդանին սապութեան ասախճանին փոխութիւն . ինչպէս երբեմն օրուն միջ կեցած շոգեքը իրենց կը քաշէն , որով ամեն ու մէզ կը պատճառի . երբեմն ալ միջնորդանին ընդհանուր շարժումը քիչ չառ կ'արդիվէն :

Դայն ալ մեծ ազգեցութիւն ունի երկրագիտակի ջերմութեանը վրայ . որ երկիրներու մօտ որ զանուի՝ ան տեղի տաքութիւնը կը չափաւորէ . և ասոր պատճառը մէյրը իրեն շոգի զարձած մասունքն են , մէյրն ալ ջրին յատկութենքը , որ ինչ աստիճանի ջերմութիւն որ առնէ՝ երկար տատեն կը պահէ ; Ի պետքարձներան տակի ան երկիրները՝ որոնց ըրս զին ընդարձակ ծառ վերով պատճառ է՝ միշտ զով կը մնան . որովհետեւ ծովերէն ան դադար գործընթեռ ու քամիներ կ'ելլէն . իսկ ան տեղուանքը՝ որոնց մօտերը ծով չգտնուիր , տարութենէ ու չօրութենէ կ'երին կը մրկին ; Վարեխան գօտիներու տակ ալ կղզիներն ու ան երկիրները՝ որոնց մօտերը ծովիր կը գտնուին՝ ոչ ամսուլ խիստ տաք և ոչ ձմեռը սասափի ցուրտ կ'ըլլայ , բնապէս որ ծովին չեռու ներս տեղուանք կը պատճառի :

Վաև երկրի մը հողաւն բնութիւնն ալ ազգեցութիւն ունի անոր լիլմային վրայ , ամէն տեսակ հողերը նոյնակէս շուտով չեն տաքնար , և ամէնքն ալ առաջ ջերմութիւննին նոյնափ ժամանակ չեն պահէր . խնառ տեղերան ջերմութիւնը միշտ նուազ կ'ըլլայ , որովհետեւ մէջերէն զորոշը կ'ելլէ . իսկ չոր ու քարոտ տեղուանք առջինին ներհակը կը տեսնուի :

Փարձով տեսնուած է որ երկրագործութիւնն ալ թէսկէտե կամաց կամաց՝ բայց խիստ զօրաւոր կերպով ազգեցութիւն կ'ընէ օղին բարեխառնութեանն ու առողջարարութեանը վրայ : Վակած երկրին վրայ արեւուն հառագայթներն ու հովերը զարնելով , չոն օղը՝ չուրը և հողը առաջ ինչ վատառով յատկութիւններ որ ունէին՝ կը կորպունցընեն :

(Օղին փոփոխութեան զանազան պատճառներուն կարգն էն :

նաև քամիները : Այս քամիները ընդարձակ երկիրներու վրայէն անցնելէն և տեւ երբոր տեղ մը կը հասնին՝ շատ աւելի ջերմութիւն առած առած կ'ըլլամ՝ քամ թէ ընդարձակ ծովերու վրայէն անցած ժամանակին :

Կանոնաւոր հովերը, որ արևելքէն դէպ՚ի արևմտուոք կը փրչէն, Ամբովէն վրայէն անցնելով՝ ուր որ շատ անսպասներ կան՝ շատ աւելի թամար տաքութիւն մը կը թողուն ան երկրին արևմտեան եզրքը՝ քան թէ արևելքան կողմը . Ետքը նոյն հովերը Ատլանտիկան ովկիանոսին վրայէն անցնելու ատեն՝ շատ աւելի կը զալմանան . անկից հարաւային Ամերիկայի վրայ գալով նորէն կ'աւելնայ տաքութիւննին, բայց անոր դիմացի եզերքը Հասած դարձեալ կը նուազի, որովհետեւ Անտեան լեռներուն վրայէն կ'անցնին՝ որոնց գագաթը ձիւնով պատած է :

Ամենաերտուն միջին բարեխանութիւնները քննելով իմացուեցաւ որ մի և նոյն լայնութեան աստիճանին տակ Ամերիկային արևելքան կողմը աւելի պաղէ՝ քան թէ մեր բարեխան երկիրներուն մէջ, և թէ ընդհանրապէս ցամաք երկրի մը արևելքան կողմը աւելի պաղէ՝ է՝ քան թէ արևմտեան կողմը : Կոյն բանը նաև ընդարձակ կղզեներու վրայ կը տեսնուի : || Ի՞ն ըստութեան աստիճանին տակ՝ միջին բարեխանութեան տարբերութիւնը տեսնելով համար հացոյցներուն վրայ պատմէնք՝ անսանով գծեր քաշեց, որոնք երկրիս գուգահեռականներէն տարբերէն, ու դէպ՚ի երկու դին կորութիւն ունին . աս երկու աղեղներուն կորնթարդ զագալմները Արտօպային մէջ զրեթէ մի և նոյն միջրէականներուն տակ կ'իյնան . աս կէտերէն բաժնուած ատեն՝ դէպ՚ի արևելքան ու արևմտեան հասարակածը կը պառկին ան գծերը, և Ամերիկային արևմտեան կողմը հանելազ պէս՝ նորէն կը շտկուին, որով իրենց երկրորդ կորնթարդ զագալմները կը ձեւանան՝ առջիններուն հակադիր :

1 Isotherme.

Վայեցած գօտուցն ու նաև լայնութեան 30°ին տակը զուգածեր գծերը իրենց մէջ և հասարակածին հետ զուգահեռական կը լլան։ որով նոյն խել արևագարձներու մէջ անկարելի է որ հին աշխարհը նոր աշխարհըէն՝ այսինքն Վայրիկայէն աւելի տաք ըլւայ, ինչպէս որ սմանկը կը կարծէին։

Վայ գօտին՝ ուր որ միջնն բարեխառնութիւնը զգալի կերպով կ'աւելայ, երկու աշխարհներուն, այսինքն հին ցամաքինուն նոր ցամաքին մէջ կ'ինայ 40° և 45° զուգահեռականներուն տակը։

Ուշ որ մէկը հաւասար ձմեռ ու հաւասար սման ցուցնող գծերը քաշելու ըլլայ, կը տեսնէ որ նոյն գծերը զուգածեր գծերէն շատ աւելի կը հեռանան երկիրի զուգահեռականներէն։

Վայ յայտնի է որ նոյն լայնութեան աստիճանի տակ՝ հիսախ սային կիսագունադը հարաւային կիսագունատէն աւելի տաք է, վասն զի հարաւային կիսագունատին մէջ ձևեռը աւելի երկայն կը քաշէ, և բարբար ան միջոցին հարաւայի եւել ձևով տաքութիւնը դուրս կ'ելլէ, և որովհետեւ ցանաք երկիրներ աւքիւ կը զսնուին հարաւային՝ քան թէ հիսախային կիսագունատին մէջ, հարկաւ ծերմութեան աստիճանն ալ չան քիչ կ'ըլլայ. և հարաւային կիսագունատին մէջ ինչուան լայնութեան 50°ին տակը ցամաք երկիրներուն ծայր տեղաւանքը մեզմ աման մը ըլլալէն ետեւ, ձմեռը վրայ կը համափ որ խիստ սասափէ էլ։

Վայց զսնազան տեղերու ծերմութեանը վրայ ուրիշ ամէն պատճառներէ աւելի ազգեցութիւն ունեցողները մշտնթենաւոր ձիւներն են որ լեռներուն վրայ զիջուած կը կենամ։

Հասարակածին տակը 4815 մեջը բարձրութենէ վեր՝ լեռներուն ծայրը միշտ ձիւնով ծածկուած է, իսկ այրեցած գօտուցն՝ ինչպէս նաև բարեխառն գտնիներուն տակը՝ ամենէն բարձր լեռներուն վրայ ալ երգեմն ամեննեին ձիւն չգտնուիր։

Վայնութեան 19°ին տակ 4380 մեջը բարձրութենէ անզին լեռներուն ծայրը միշտ ձիւնազատ է, և տարեկան տարբերու-

Երեսն է 730 մետր. 19°էն ինչուան 30°ին գուգաչեռականը՝ ձիւնապատ լեռներուն բարձրութիւնը չցիտոցուիք. և ան կտոր տեղայն մէջ մշտնջենաւոր ձիւնով պատած լեռները հնդկաստանի հիւսիսային կողմը և հարաւային Վմերիկայի մէջ կ'իշնան։ Հիւսիսային լայնութեան 19° 12'էն ինչուան 40°ին մէջ Ուերփեցի լեռներէն մէկն ալ այնուափ բարձրութիւն չունի¹ որ միշտ ձիւնապատ ըլլաց։

Հիմնալայա լեռներուն գոտին 27° 30°էն ինչուան 36°ին տակը կ'իշնաց. և առ լեռներուն հարաւային կողերուն վրայ ձիւնը լայնութեան 30°էն կը սկսի, ծովուն երկուէն 3780 կամ 3830 մետր բարձր. իսկ հիւսիսային կողերուն վրայ ուսկից որ ձիւնը կը սկսի՝ 4900 մետր բարձր է ծովին, Վմաստուան մէջ նոյն կողին վրայ ծովին ինչուան 4880 մետր բարձրութեամբ տեղ՝ առենելին ձիւն չգտնուիր։

Լայքեանու Պիրենեան լեռներուն վրայ, որոնք 45° և 46° առաիձաններուն տակ կ'իշնան, ձիւնը 2670 կամ 2730 մետր բարձրութենէն կը սկսի, և հիւսիսային լայնութեան 60°էն բաժելով գեռ 4170 մետր բարձրութիւն ունին։

Իսկ արթային բևեռուն տակ եղած երկիրներու մէջ ձիւները զրեթէ ծովիլրուն մասկերևութին շոկութեամբը կ'իշնան, և ոչ երբէք բօլորովին կը հալին։

Հովիլրուն մէջ ամենէն նշանաւորնելն էն էանոնաւոր հովիլը՝ ըստածները, որ արեւադարձներու մէջ արեւլըէ արեմուաք կը դիէն, և հասարակածին հիւսիսային կողմը 28°ին 32°ին և երբէն ալ ինչուան 40°ին տակը զգալի կ'ըլլան։

Վն զիծը որ հիւսիսային արեւելեան կանոնաւոր հովիլը հարաւային արեւելսաններէն կը բաժնէ՝ Վտղանտեան ովկիանոսին մէջ կ'իշնաց, հիւսիսային լայնութեան 3°ին կամ 4°ին տակ՝ Վմերիկային արեւմուեան կողմը հարաւային արեւելեան կանոնաւոր

1 Vents alizés.

հովերը առելի քովմատի կ'անցնին հասարակածին վրայէն՝ քան
թէ. Դասմատեան ովկիսնամին մէջ. և հարկաւ ասանկ կ'ըլլայ, ու
բովշետե երկրագնատին վրայ գէպ ՚ի բևեռները գարձած ամէն
ցամաք երկիրներուն երկայնառներն ու լայնութիւնը նոյն չէ. ուս-
տի ան զօրութիւնն ալ՝ որով օգին կարգերը բևեռներէն գէպ ՚ի
հասարակած կը գիմեն՝ չկընար ըլլալ որ ամէն լայնութեան առ-
տիճաններուն տակ նոյնափ ըլլայ:

Ի՞ն գոտիին մէջ որ հարաւային արևելքան հովերը հիւսի-
սային արևելքաններէն կը բաժնէ, սովորաբար օգին հանգար-
տութենէն ու հետը մէկտեղ անտանելի տաքութենէն շատ ան-
գամ յանկարծական ու սոսկափ մըրիկներ առաջ կուզան, եսքն
ալ տեղատարափ անձնե կուզայ: Խանանաւոր ու փափօխական հո-
վերուն իրապմէ զատուած տեղուանին ալ ընդհանրապէս հան-
գարատութիւն մը կը տիրէ. բայց աս հանգարատութիւնը ստեղ-
կընդհատի յանկարծական քամիներու գլեցն:

Ո՞ւնողաբին վերերը արևմուեան գիմեն հով մը կը փէլ կա-
նոնաւոր հովերուն ներհակ. վանն զի ան օգը որ հասարակածէն
գէպ ՚ի բևեռները կ'երթայ, բևեռներէն գէպ ՚ի հասարակած
եւկած օգին տեղը բանելու համար՝ հարկաւ ներհական ընթացք
մը կը պատճառէ. և թէ իրաւցընէ մընողաբին վերերը կայ այս-
պիսի ընթացք մը՝ շատ անգամ ստուգուած է:

Ո՞ւնենէն ծանօթ հովերը ծաշան ու յամադաշին հովերն են:
Կիշերը ծովուն վրայ ցամաքային հով մը կայ՝ որ բովզալին ներ-
հակ է յօրեկ ատեն փած ծալային հովին. աս երեսով ասանկ
կը մեկնէն: Հյորեկը արևուն տաքութիւնը ցամաք երկրին վրայ
շատ առելի ոյժ ունենալով քան թէ ծովուն վրայ, անով ցամաքին
վրայ եղած մընողաբին օգը սասափի կ'անգայտանայ, և աս օգը
կամաց կամաց վեր ելլելով ծովուն վրայ եղած օգը կը վագէ ու-
ստոր տեղը կը բանէ. աս տեղափակաւթեամբ ցամաք երկրին վրայ
ծովային հովը կը սկսի բանիլ: Ի՞ս բանիս հակառակը կը պատահէ

զիշեր տառէն . վասն զի ցամաքին տաքութիւնը ծովուն ջերմութէնէն պակաս ըլլալով՝ ցամաքային հովը դէպ 'ի ծով կը դիմէ :

Հնգկաց ծովուն մէջ հոսուն՝ ըսուած կատաղի քամիները մէմնողրտին ընդհանուր ու միակերպ շարժումը կ'աւրեն : Հարաւային արևադարձէն ինչուան հարաւային լայնութեան 10° ին տակը միշտ կանոնաւոր հովէր կը բանին . բայց աս աստիճաններուն հիւսիսային զին մուսոնները կամ վեցամսնեայ կանոնաւոր հովէրը կը փէն : Վարիկ ամսնէն ինչուան հովտեմբէր հճն անգագար սատիկի քամի մը կը փէն հարաւային արևումուտքէն , տարւոյն մնացած ատենն ալ հիւսիսային արևելքէն ուրիշ չոր ու ախորժէ լի քամի մը կը չնչէ :

Ո՞չ մուսոնին ետենէն ուրիշ մուսոնն մը սկսելուն պէս՝ հետը մէկտեղ փոթորիկ կ'ելլէ : Այս հովի ընթացքը մէմնողրտին իփատ բարձրէն ցի փէրը , վասն ցի ըսփաւոր բարձրութեամբ լեռները զանիթայ կրնան արգիլէլ Հնգկաստամի արշիպեղագուին եղերքներուն վրայ մուսոնները գրեթէ ուղարկի դէպ 'ի հիւսիս ու հարաւ կը չնչէն :

Հիւսիսային գիշերահաւասարին գօտւոյն տակը սիւգ³ ըսուած քամիներ՝ այսինքն հիւսիսային արևելքն հովէր կը փէն : ասանք դադրենուն պէս՝ կը սկսին անձրեային եղանակներն ու փոթորիկները . արեւ նոյն տեղուցն զենիթին վրայէն կ'անցնի , և հոն ստէպ ստէպ օգուն մէջ երկայն հանդարտութիւն ըլլալէն ետեւ՝ հրբեածին՝ ըսուած հովէրն ու հարաւային արևելքն և հարաւային արևմտեան հովէր կը փէն , և նոյն միջոցին երկինքը սանգերով պատած կ'ըլլայ :

Կարեխառն կլիմաններու մէջ տեսակ տեսակ հովէրուն ընթացքը ան աստիճան անկաման են , և այնափ զանազան պատճառներէ առաջ կուգան՝ որ զանազարք ընդհանուր կարգի մը վերածելու ջամապը անօդուու աշխատանք է :

Հովկերէն առաջ եւկած երեսյլմնէրուն մէջ ամենէն վասն-
գասորնէրն են Աստվածանիւթէ՛ : Ասմաց ինչ հերպով ձևամալը ասմանկ
կը մեկնէն : Այդու հակառակ հովկերուն գիմացէ զիմաց գալովը
յորձանիք մը կը ձևանայ, և աս երկու հովկերուն մէջ ամի՞ մը որ
գտնուի՞ կոմնոնի ձևուղ կը խստանայ ու սաստիկ արագութէ եամբ կը ը-
լոր կը պատրասի . աս հերպով գանձալը ամիկին կտորուանմը դէպ
՚ի կոմաձեկին զրափ երեւու կը նետուին, որով կոմաձեկին ներսը
պարասպ կը մնայ, ու իրմէն վար ինչ որ գտնուի՞ ջուր ըլլայ կամ
որիշ ինչ ըլլայ՝ ամէն բան մէջը կը քաշէ : Ուսմէառ երկու
տեսակ կը բաժնուի . զբային և օդային :

Նովելին առաջ եկած աշխատոր երեւոյթներէն մէկն ապ լըրին ։
Եւ, որ երկրագնածիս այլ և այլ կողմերը կը պատահէի, ու զանազան
կերպերով կ'ըսկսի, և քանի որ կը տեև՝ կարծես թէ բոլոր
տարեկը իրար անցեր են և աշխարհը քա տակնուշայ պիտի ընեն :

Նովերը Տամրապանին բարձրանալուն ու ցածնալուն մեծ պատճառ ենք։ անսնիկ որ թէ որ հիւսիսային արևելքան կամ հաւաքանական արևմտեան քամիներ փաստ ժամանակը տեղւայ մը ովկիւնուսին երեսէն ունեցած բարձրութեան չափը Տամրապանին կամ զիստութեամբ առնես, ան հովհարութեանը սաստկութեամբ համեմատ՝ տեղւայն բարձրութիւնն ալ աւելի կամ սակաս կը զբանական է»։

Եղեգութեան կայ, այսինքն զբարձր, ըստու հ.

1 Trombe *lumf* Siphon.

2 Ouragan

3 Météore.

4 Aqueux, lumineux, ignée.

ընկածներն են՝ յօշ, որ ջերմութեամբ վեր ելած ու նորէն խռա-
նալով վար իջած գոլորշիք է. և դժան, որ ուրիշ բան չէ՝ բայց եթէ
ինալին քիչ մը առաջ սառած ցող. այժմէ ամպերէն կը թափի՝
երբոր անգայտացած շողիքները խռանալով մէկտեղ կուգան ու
կաթիլներ կը ձևանամն ։ Քենաց ջրային գոլորշիներուն խռանալին
առաջ կուգայ, և երբեմն գետին կ'իջնայ՝ երբեմն ալ օդուն մէջ կը
կենայ. հարիստոց կ'երևանայ թէ կը կին կրկին խռացած ձիւն է, կամ
այլ և այլ ձիւնոտ ամպերէ կ'ամսին. խոկ անջրեա արէան, ծծմբոյ
կամ հրոյ՝ ամսնգը են որ երկայն ատեն գերբնական պատահար-
ներ կը կարծուեին, և հիմա դիւրատ կը մեկնուին :

|| ուսեղէն օդերևոյթներուն մէջ ամենէն զարմանալիներն են
արեան հանունին աններն ու լուսանան հանունինները¹, որոնք արեգական
ու լուսնին վերի կամ վարի զին կը պատահին, ու արեւուն
կամ լուսնին պատկերը քիչ շատ պայծառութեամբ վրանին
զարկած կը տեսնուի. ծիածանէ, որ ծէրանի գոտի կ'ըսուի ռասէ
կօրէն, կը ձևանայ՝ երբոր լուսոյ ձնառաջթները օդուն մէջ կա-
խռած անձրեփ կաթիլներէն անցնելով կը բեկրէ կին. էրիսերոյ-
թէ՝ ան է՝ որով այնպիսի բաներ կը տեսնուին հորիզոնին վրայ՝
որ իրոք չկան, և կամ աննոց կեցած տեղը ըոլորովին տարբեր է.
զոդեսիսի լցու²՝ աւելի գարնանային զիշերահաւասարին ատեննե-
րը կը տեսնուի՝ արեւուն ելլելն ատաջ ու մանելն եսպը :

Հրեղէն օդերևոյթներուն մէջ ալ զլսաւորներն են սրբառուն,
որ ելքարական չեղանիւթէ առաջ կուգայ, որով կը ձևանայ
նաև հայծակը կամ շանի. հիւսիսայդ կամ հիւսիսային արշալցու³ որուն
այլ և այլ մեկնութիւններ կուտան բնագէտները, և որշափ գեպ
՚ի բեկեռը երթաս՝ աս լցուը առէպ ու աւելի պայծառ կ'ըլայ.՝
շրմուէ հուր⁴, որ փստած կենդանական նիւթերու մէջի թթուա-

1 Pluies de sang, de soufre, de feu.

4 Lumière zodiacale.

2 Parélie, parasièle.

5 Aurore boréale.

3 Mirage.

6 Feu follet.

Տնին բռնկելէն առաջ կուզայ . հրաժանակ , որ երեսալն ու կորսուիլը մէկ ըլլալով վրան խնչպէս որ պէտք է քննութիւն չէ կըրցած ըլլալ ինտուան չիմաւ :

() զեղէն զանազան երեսով մէներուն վրայ համառօտ կերպար աեղեկութիւն մը տալն ետեւ , քիչ մըն ոլ որ երկրիս վրայ ընկած էր նաև շահնեացար՝ ըստւած զարմանալի երեսով մէն վրայ խօսինք : Աս քարերը շատ մեծ չեն , և մեր միջնորդակին մէջ մը տած ժամանակնին՝ յանկարծակի կը բռնկին , պարտէլու կամ քալէլու ատենանին կայծէր կըցառքեցմնեն ու իրենց ետեւը լրւսաւ որ գօտի մը կը ձգէն , որուն պատճառը կ'երենայ թէ օգին դէմ գնելովը քարին ետեւը ամիտիտուած բոցեն են : Խրկնարարերը երեցած ատենանին խիստ պայծառ լցու մը կ'արձգէն , և երբոր ան երեսով ըլլան՝ պատիկ ամել մը կը թողուն ծուխի նման . ան միջոցին շատ անգամ որոստնան պէս ձայնէր կըլսուին , որ նոյն քարին իջսաւ սասարիկ կերպար վազելէն առաջ կուզայ :

Վաճրեները երկրիս բարեբերութեանը շատ կ'օգնեն , հոգերուն պարաբռութիւն կուտան , ու զետերը կը բարձրացնեն :

Տարուէ տարի այլ և այլ տեղուանք երկնքէն իջած ջրերուն միջնն քանակը հաշուով գտած են բնագէտները . և աս զիտողութիւնները շատ եղած են հասարակածին զուգահեռական շատ զօտիներու տակը , եսքը ասմոք իրարու հետ բաղզատելով իմացեր են՝ որ անձրեւին տարեկան միջնն քանակը քանի որ հասարակածին մօտենաս կ'աւ ենայ , ինչպէս նաև տարութիւնն ալ . իսկ անձրեւային օրերուն միջնն թիւը հասարակածին տակը աւելի քիւ է՝ քան թէ ուրիշ տեղուանք : Վաճրեը աւելի շատ կուզայ ամառը քան թէ ձմեռը , ցորեկը քան թէ զիշերը , լեռնաս քան թէ գաշտային երկիրները . իսկ մի և նոյն երկրին մէջ անձրեւին ընդունարանը որչափ որ գետնէն բարձր է՝ հօն այնչափ աւելի առատ կուզայ :

Վաղարշականերուն մէջտեղի երկիրներուն մէջ անձրեներն ու հովերը կանոնաւոր կերպով ու տարւոյն մէջ այլ և այլ որոշեալ ժամանակներ կը պատահին ։ բայց դեռ ալէկ քննուած չէ թէ ինչ պատճառների առաջ կուգան չօն ան կանոնաւոր անձրեներն ու հովերը ։

Վարիկէի ան կտորին վրայ որ հիւսիսային արևադարձին ու հասարակածին մէջտեղը կ'ինայ՝ ասպիր ամուսն մէջ քանի մը անզամ միայն սաստիկ անձրե կուգայ ։ լեռնոտ գաւառներու մէջ մայիս ամուսն աւելի ստէպ կուգայ ։ իսկ սոլորական յորդ անձրեները յունիսի կը սկսին ու սեպտեմբերի մէջ բոլորովին կը դադրին, անանկ որ ինչուան զարուն եռ կամիլ մը անձրե կուգայ ։ Բայց Վարիկէի ան կտորին մէջ որ հարաւային արևադարձին ու հասարակածին մէջտեղը կ'ինայ՝ մանձրեները հօկտեմբեր սամուն կը սկսին, ու ինչուան մայիսի կը տեսեն ։ անկէ ետև զարունը կուգայ ու տարրուան միացած բոլոր միջոցը ան զուարձաղի եղանակով կ'անցնի ։

Հնդկաստանի մէջ հարաւային սրեւմնեան մուսմներուն չ'ետ կը սկսին անձրեներն ալ, և զարմանալի երեսի մէներու պատշաճ կ'ըլլան ։ Իսրայ դաշտերը ջրով կը ծածկուին, ու լեռներու մէծամեծ գոտիներուն մէջտեղէն ջրերը համբայ կը բանան կ'անցնին, Վարդանասանի ու արևմտեան երկիրներուն մէջ զարմանային անձրե մը կուգայ, և նոյն եղանակին մէջ զարուն համար շատ աւելի օգտակար է երկրագործութեան՝ քան թէ մօւսնի ժամանակ եկած անձրեները ։

Վմերիկայի մէջ Կնտեան լեռներուն զատին, որ արևմտեան ծալեղերին զուգաշեռական զբաղվ երկընյած է, անձրեներուն սասանիութիւնը կը կտրի, որ յորդութեամբ նոյն լեռներուն կողերն ու ստորոտ եղած երկիրներուն վրայ կ'իջնան ։ բայց ան զատերը որ լեռներուն ու Ուեծ ովկիսմնասին մէջտեղը կ'իջնան թէ պէտե զրեթէ միշտ ամպերով ծածկուած են, բայց ամենեին

անձրեւ չեն տեսներ, և նոյն գաշտերուն արգաւաճնդութեան պատ-
հառը զանազան հեղեղներն են միայն՝ որ Վասեան լուսներէն վար-
կիցնան :

Վասեան լեռներուն ու Վալանտեան ովկիանոսին մէջտեղը
եղած ընդարձակ երկիրներուն մէջ զբեթէ նոյն շրջանով կուզան
անձրեները՝ ինչ շրջանով որ Վերիկային ներհական կողմը կու-
զան :

Իսկ բարեխառն կիմմաներու մէջ անձրեները ինչպէս նաև
ուրիշ օպային երևոյթները՝ զանազան պատճառներէ առաջ դա-
լով, անկարելի է որ հասաստուն կարգ մը անենան :

Վասեայթը՝ որով ջուրը գոլովի կը գահայ՝ արքի տեսնուիր
ու օգին հետ կը խառնուի՝ դարձած գուրչեաց կամ դարձացածն՝ կ'ը-
սուի. ասով շատ ջուր վեր կ'ելլէ, ու թէ որ ամպ չգառնայ՝ ետքը
ետքը բոլորպին աներեսով կ'ըլլայ :

Վարեխառն գօտուց մը մէջ, ու ինը աստիճանի միջնն ջեր-
մութեան ժամանակ՝ տարուան մէջ եղած գոլովեաց ցնդումը 935
հազարամեթը է, որ ըսել է զբեթէ օրուան մէջ $\frac{2}{3}$ հազարա-
մեթը. և որչափ որ հասարակածին մօտենաս, այնպի կ'աւելնայ
գործացումը. բայց արեւադարձներուն տակը օգուն մէջ եղած
գոլովիներուն շատութեանը պատճառաւ՝ ցնդումն ալ քիւ կ'ըլ-
լայ, որ այնպին երկիրներու մէջ ըստ ինքեան աւելի պիտի ըլլար:
Հումկոթին ըրած դիտողութիւններուն նայելով՝ զիշերահա-
ւասարի Վալանտեան ովկիանոսին մէջ ցնդած գործըլիքը՝ Շնեւ-
րայի ամառուան ամիսներուն մէջ ցնդած գործիներուն հետ
այնպէս կը համեմատին ինչպէս 12 առ 7: Եւ աշա աս խնա-
ւութեանը համար է աւելի՝ որ Հարաւային Վերիկային ծով-
եղեղներուն վրայ բայսերը զարմանալի կերպով կ'ուռչանան,
թէպէտե. հնա զբեթէ ամենեին անձրեւ չկար :

Վամբն տեղ մասնաւոր պատճառներով գոլովեաց ցնդումն ալ

Քիչ կամ շատ կ'ըլլայ . ինչպէս երբեմն ջրերուն երեսը ամեկ պատաժ կ'ըլլայ , երբեմն միակերպ կը շարժին կամ հանդապտ կեցած կ'ըլլամն , խորութիւննին նոյնչափ ըլլար , յատակներնուն նիւթն ու գյոնը տարբեր կ'ըլլայ . բայց ընդհանրապէս գոլըշեաց ցնդռւմը կը կախուի օդին ջերմութենէն , մընորդութին մէջ գտնուած գորդշներուն խորութենէն , ու օդէն՝ որ շատ կամ քիչ խտացած ու սաստիկ կամ քիչ խոռված ըլլալովը չթողուր որ գոլըշիքը տարածուի :

Աչ միայն վազուկ կամ ընացեալ ջրերուն երեսէն գոլըշիք կ'ելլէ , հապա նաև խոնաւ երկիրներու , բոյսերու և կենդաննեաց վայցէն ալ շատ ջուր մընորդութին մէջ կը ցնդի :

Ի՞նդհանրապէս այնչափ ջուր կը ցնդի՝ որ գետերուն ընդռւնած և օրուան մէջ կորալնցուցած ջրին չափը զրեթէ նոյն կ'ըլլայ :

Բ Ա Յ Ս Ե Ր

• Վերտութեանը , լցուը , ջուրը , հողն ու մընորդութոյունը բայսերուն վրայ մեծ ազդեցութիւն ունին , և անոնցմով է որ բայսերը առաջ կուգան , ու երկիրիս այլ և այլ կողմերը իրարմէ տարբեր բայսեր կը գանուին :

Վ երմութեան ազդեցութիւնը կամ բնակն է կամ բնակն առաջանքն այսինքն բայսերուն թէ ջրային կամ հաստատուն մասնցը վրայ ազդեցութիւն ունի , և թէ անոնց կենսական ոյժ կուտայ . բայսի մը մէջ որափ որ ջրային նիւթ շատ կայ՝ ջերմութեան սաստկութիւնն ալ անոր համեմատ է . ասկէ կը հետեւի որ բայսին ան մասունքը՝ որոնց մէջ ջուր չկայ , ու խիստ սաստիկ ցրտէ՝ ու ալ սաստիկ տաքէ կ'առնուին :

Պ առայց վրայ արեգակն լրացն ազդեցութիւնն ալ թէ պէտեւ ջերմութեան չափ չէ՝ բայց խիստ մեծ է . անով է որ բայսերը հիւթ կը ծծեն , ու իրենց ածխային մասունքները կը խստ-

նան, կանանց ըլլալու կոտրները զայն կը սոսահան, ու այլ և այլ ձիւզերը մէյմէկ գիրք կ'առնեն. և ըստն է զլխաւոր պատճառներէն մէկը ամ շարժմանքներուն՝ որոնց քուն կամ նինջ տերեւոց և ծաղկանց կ'ըսեն բնագէտները:

Չորրը բոյսերուն մէջէն կ'անցնի ու անոնց մննդարար հիւթեր կը բերէ, միանգամայն ինքն ալ անոնց մնունդ կուտայ, և բոյսերուն մէջ մնալով իրենց հաստատուն մասերը կ'աճեցնէ: Բայսի մը ծծած ջրին քանակը՝ անոր մէջ գտնուած մննդարար նիւթերուն համեմատ է:

Հողը բոյսերուն հաստատութիւն տուողն է. ուստի անոր պնդութենէն կախուած է բոյսերուն շատ կամ քիչ զիմնալը. բայց հողերուն տեսակէն՝ կարծրութենէն ու գոյնէն ալ կ'իմաց ցուիթ թէ ամսոնց մէջ ինչ տեսակ բոյսեր առաջ կիման զաւ:

Խակ մընողբար կ'ազգէ բուօսց լոսց պատահական փոփոխութիւններովը, շարժմանիքը, թափանցիութեամբն ու խոտութեամբը. բայց իր ազգեցութիւնը ան ատեն աւելի մեծ կ'ըլլայ՝ երբոր սաստիկ խոսաւ է. խակ սաստիկ չըր եղած ատենը՝ ողը խոռոչով շատ վնաներ առաջ կուզան որ ամէնն ալ յայտնի են:

Վստահութեամբ կ'իմացուի որ թնչ և իցե բոյս ամէն երկիրի մէջ առաջ չկննար զալ և թէպէտ անանկ ալ չէ որ ամէն տեսակ բոյս մամաւոր տեղ ունենայ, բայց պէտք է որ իրարմէ քանի մը լընութեամ աստիճան հեռու ըլլան. և բոյս մը որչափ աւելի հեռու ըլլայ իրեն անցարմար երկիրներէն այնպափ աւելի զօրաւոր կ'ըլլայ:

Երկիրիս այլ և այլ կողմերը իրարու հետ բաղդասակելով՝ կը տեսնենք որ այլ և այլ երկիրներու մէջ զանուած բոյսերը իրարմէ մեծ տարբերութիւն ունին: Հասարակ բոյսերէն քանի մը տեսակներ ինչուան նաև խիստ հեռու երկիրներու մէջ ալ կը զըստ նուին. հաւանական է թէ մօտակայ երկիրներէն իրարու անցնե-

լով՝ ինչուամն հոն գնացեր են։ բայց թէ որ ան երկիրներուն մէջ տեղը մեծամեծ ծովեր, աշազին անսապատներ, լեռներու բարձր գօտիներ և կամ ուրիշ արգելքներ կան, ան ատեն լեզնար ըլլալ որ նոյն բյուերը ուրիշ երկր հոն տարուած ըլլան։ վասն զի՞ հասարակ տեսակ բյուերը՝ իբարձէ այսափ տարբեր երկիրներ երշ թալով անկարելի է որ առաջ գան։ Ինայց աս ալ յայսնի է որ բյուերը եթէ տեղէ տեղ փախուին՝ կրնան այլ և այլ բնական ու արուեստական միջացներով պաշտովը ու զիմնանալ

Ա Ե Կ Գ Ա Կ Ի Ք

Ոչաժւաք երկիրներու վրայ խոսելէն ետեւ, չոս քանի մը տեղեկութիւն ալ կենդանաբանութեան վրայ առանք + բայց միայն կենդանեաց ցեղին վրայ և աշխարհիս զանազան կողմերը աւելի ինչ տեսակ կենդանիներ որ կը գտնուին՝ անսոց վրայ խօսինք։

Պայսերուն պէս՝ կենդանիներն ալ աշխարհազարական բաժանմունքներ ունին, և անոնց պէս խիստ գժուարաւ կրնան իրենց երկիրը կամ բնական յատկութիւնները փոխել։ Ինայց քանի մը տեսակ կենդանիներ կան որ ամէն գոտիներու տակ կը գտնուին, և առանք մարդուս ամենէն հարկաւոր եղածներն են։ իսկ մնացած կենդանիները առանց վնասուելու մէն կրնար իրենց բնիկ երկիրները թողուլ։ Վայրեցած գոտւոյն մէջ ինչպէս բյուեր՝ ասանկ ալ կենդանիները մեծ տարբերութիւն ունին ուրիշ տեղեւ կենդանիներէն։ Վայ գոտւոյն տակը կը գտնուին ամենէն առելի կատաղի և ուժով զազանները, ուր ընդհակառակն ուրիշ տեղերու կենդանիներուն յատկութիւնն է ընտանութիւնն և քաղցրութիւնն ։ նոյն կլիմային մէջ խիստ շատ կը գտնուին օձի տեսակներ, որոնց քանի մը հատը շատ վնասակար թոյն ունին։ նաև միջատներ ալ շատ կան որ երկրին համեմատ յատկութիւններ ունին։ Խակ արևա-

դարձներու տակի Երկիրներուն մէջ շատ թռչուններ կը գտնուին՝ ամէնն ալ գոյնզգոյն փետուրներով զարդարուած, և ծովերուն մէջ այնպիսի կատաղի ձկներ կան որ անտառներու մէջի դազան ներէն վար չեն մնար. նաև գոյնզգոյն ու թեաւոր ձկներ ու երկակենցաղ կենդանիներ կան որ թէ ջրին և թէ օդուն մէջ կ'ապրին. խեցեմորթներ ալ կը գտնուին՝ որոնց համը ուրիշ ծովերէն ելլող խեցեմորթներէն աղէկ է. շատ տեսակ ծովային միջատներ ալ կ'ելլէն որ կենդանաբոյս կ'ըսուին:

Դրեադարձներուն մէջտեղի Երկիրները եղած կենդանեաց բազմութիւնը Երթալով կը նուազի՝ քանի որ հասարակածէն հեռանաս ու ինչուան 60°ին տակը Երթաս. բայց աս քիչցողները աւելի մեծամեծ գիշակեր ու վնասակար կենդանիներն են՝ քան թէ մարդուս հարկաւոր եղածները. Խակ սողուններուն ցեղը անզգալի կերպով քանի առաջ Երթաս նուազելով՝ բոլորովին անյայտ կ'ըլլայ. միջատները հճն ոչ Երբէք մեծ վնաս կը հասցընեն, ընտանի կենդանիներն ալ խիստ աղէկ կը վարժուին. բայց ինչուան 60°ին տակը հասնին նէ՝ հասակնին կը պատիկնայ, և անկէ անդին կարծէս թէ մէյմէկ նոր տեսակ կենդանի դարձած են:

Դևեռային Երկիրներուն մէջ ալ տարբեր տեսակ կենդանիներ կան՝ նոյն տեղերուն կը լմային յարմար, որոնք մեր Երկրին ընտանի կենդանիներուն տեղը կը բռնէն հճն. և ատեն ատեն պատահած կարգէ դուրս տաքութեանց պատճառաւ, որ Երկայն չեն քշեր, միջատները այրեցած գօտիներուն տակ որչափ ձագ որ կը թողուն՝ գրեթէ նոյնչափ բազմութեամբ նաև հիւսիսային Երկիրներու մէջ կը ցընկնին: Յէտ որ բևեռներուն մօտ Երթալու ըլլանք՝ բոլորովին նոր յատկութիներով կենդանիներ կը տեսնենք:

Վենք հոս վեր՝ ի վերոյ անցանք. բայց գիտնալու է որ չէ թէ միայն իրարմէ զատ գօտիներու տակ տարբեր տարբեր կենդանիներ կը գտնուին, հապանական իւրաքանչիւր ցամաքներու և ընդարձակ տարածութեամբ Երկիրներու մէջ ինչպէս մասնաւոր բոյ-

սեր՝ ասանել ալ մասնաւոր կենդանիներ կը գտնուին : Ուստիկը երկու իրարմէ հեռու աշխարհքներու նման կենդանիները՝ գրեթէ բոլորովին նոյն կենդանւոյ տեղ կը դնէ , բայց բնագետը աղէկ կ'իմանայ թէ անոնցմէ իւրաքանչիւրը ի՞նչ սեփական յատկութիւններ ունի : Այս հոլանտայի մէջ գտնուած կենդանիները բոլորն ալ տարբեր տեսակ են , և հօն հազիւ կը գտնուի այնպիսի չորքոտանի մը որ նոյնը երկրիս ուրիշ կողմերն ալ գտնուի :

Երկրիս վրայ կենդանեաց բաժանմունքը ի՞նչ պատճառներու համար որ եղած է՝ նոյն պատճառները հետզհետէ կրնան փոխուիլ եղանակներուն փոփոխութեամբը , կենդանեաց տեսակներուն բազմանալովը և մարդկանց մէջ քաղաքականութեան ծաղկելովը . և մարդս միշտ ետեւէ է որ վնասակար կենդանիները հալածէ ու իրեն օգտակար եղածները որչափ կարելի է շատցընէ . և իրաւցընէ ինչպէս որ պատմութենէ դիտենք՝ շատ կան այնպիսի կենդանիներ որ հին ատեն տարբեր կլիմաներու տակ կը բնակին եղեր , իսկ հիմա ուրիշ կլիմաներու տակ կը գտնուին :

Մ Ա Ր Դ Ո Ւ Մ

ՄԱՐԴՈՒՄ բնական կազմուածքին նայելով՝ առջի բերան այնպէս մը կ'երենայ թէ բոլոր մարդկային ազգը մէկ տեսակէն աւելի չքամնուիր . և իրաւ ալ անանկ է , որովհետեւ ամէնքն ալ նոյն նախաստեղծ ծնողաց՝ այսինքն Ագամայ և Եւայի որդիքն են . բայց մարդկանց այլ և այլ կլիմաներու տակ ցրուիլը , այլ և այլ կերպ կեանքեր անցընելը և ուրիշ զանազան պատճառներ մէկտեղ գալով՝ այնպէս ըրեր են որ մարդիկ իրարմէ քիչ շատ տարբերութիւններ ունին . որով հարկ կ'ըլլայ զանոնք այլ և այլ ցեղ բաժնել . և ասոնցմէ գլխաւորները իրեք են . սպիտակ կամ ինչպատային , պղնչագոյն կամ հողու , խաչընի կամ եթովացի . ասոնց վրայ կ'աւելցընեն ոմանք ուրիշ երկու տեսակ ալ , որ են հալայեցի և ամերիկացի :

Խովկասային ցեղը են լրագհանդապէս միջին Վահոյ ու բորբ
Խրտոսայի բնակիները . ասոնց գլուխը ձռաձեւ ու գեղեցիկ
է, և 'ի բնէ շատ տեսակ կատարելութիւններու յարմարութիւն
ունին, և քաղաքականութեամբ ծաղկած ամենէն երկելի ազ-
գերը աս ցեղէն եղած են. միայն թէ ամէն կովկասային ազդաց
մազելուն գցնը նոյն չէ: Խակ ասոնց կովկասային ըստ ելուն պատ-
ճառն ան է որ հին պատմութեանց ու աւանդութեանց նայելով
ասոնք Խովկա լեռնելուն մաս եղած երիբներէն իջած են, որ
Խասպից ծովուն ու Ու ծովուն և ամոնց մօտիկ մէջտէղի երկիր-
ներն ըսել է . որ աս ալ մէկ ապացոյ մին է Հայսատանին խան-
ձարութը ազգի մարգկան սեպուելուն:

Խովկասային ցեղը քանի մը գլխաւոր շիւղեր կը բաժնուի
այլ և այլ լեզուներուն քիւ շատ իրարու հետ ունեցած նմանութեր
նայելով: Աշբաշաց ցեղը հարաւային կողմերը տարածուած
է, և անփէ առաջ եկած են Մողեստանեայք, Բաղրէացիք, Աշբաշացիք,
բարացիք, Փիհնիկեցիք, Հրեայք, Խափիչիք, և շատ հաւանական
է թէ նաև Խափիստացիք և Ու աւրիտանացիք: Արաբացոցմէ
եազը Հնդիաց, Գերմանացաց և Պեղասիէտնից՝ այսկնքն հին Հնու-
նաց ցեղերը կուգան, որ շատ աւելի բազմացած ու տարածուած
են. և թէպէտ աս բաժնունքները շատ հին են, բայց խիստ
շատ նմանութիւն կայ իրենց ըստ գլխաւոր լեզուներուն մէջ . ու-
սոնք են Ունաքրիթ՝ որ Հնդկաստանցոց սրբազնն լեզուն է,
Պեղասգեանց լեզուն՝ որ է յունարէնը, Գառնացոցը կամ հին
գերմաններէնը, և Ուսւեանց լեզուն՝ հին ատենի Պարսիկներն
ալ Հնդկաստանցոց ցեղէն են. իսկ Ու հիւնացաց և Ու աւելաց
ցեղը գեւզ 'ի հիւսիս և հիւսիսային արևելք տարածուած է . ու
նոյն Հնդկին մասն են Ու կիւթացիք, Ու աթալք և Ու ուղքք կամ
թիւքմէնք: Հնդկ կամ Ու աճառք և Ջննդմասացիք ալ Վասմա-
ցի ու Ուսւեան ազգերուն մէջ մասցած՝ նոր ժողովուրդ մը կը
սեպուին: Ու աթար ազգը թէպէտ շատ տարբեր է Ու ողոնել րէն:

բայց երբոք Ո՞ղովները թաթարաստանի տիրեցին՝ ամսոնց մէջն ալ
Ո՞ղովի սեղունդ մասու, թաթարի շիւղը ինչուան ուր որ տարա-
ծուած է, անօր արևելեան կողմէն Ո՞ղովի ցեղը կը սկսի, որ մինչե-
արևելեան ովկիանոս կ'երթայ, և աս ցեղն մէջ եղած մարդկանց
յատկութիւնները ասանք են. Ըստչերնին գուրս ցըցուած է, երևեանին
տափակ, առուընին մանր ու դեկ ի մէկ կողմը ծռած, մազերնին
սեւ ու շիստակ, մօրսաքնին քիչ, ու գոյներնին դեղնազոյն : Վերև-
նայ թէ Ամբայ լուներուն բնակիներէն առաջ եկած է աս ցե-
ղը, և մէկ քանի ձիւղ կը բաւմուի որ աստանդական ժողո-
վարդներ են, այսպիսի են Կյալմափու ու Կյալմա ըսուածները որ ա-
հագին աստապաններու մէջ թափաւական կը պտըտին : Մինա-
ցիք, Ո՞մալուք, Դ՞ափնաք, Վ՞որէացիք, Ո՞խամացիք, Լ՞ճամա-
ցիք, և զբէթէ բոլոր թաթարները՝ որ Ո՞խաբրից հիւսիսացին
արևելեան կողմը կ'ինան ու Ո՞ւտաց իշխանութեանը տակ են,
ամէն ալ Ո՞ղովնեան ցեղէ առաջ եկած են :

Այթովացի ցեղը Շմաս լըրան հարաւային դին կ'ինաց .
աս ցեղն մարդկիներուն զյնու սեւ է, մասկերնին զոռուզ, գազաթ-
նին տափկած, քթերնին ձգմած, կզակնին գուրս ցըցուած ու
սուկուգնին հաստ, որով այլանգակ կերպարանք մը ունին . աս
ցեղն մէջ գանուող ժողովարդները ինչուան հիմա բարեարոս
մնացած են, ինչպէս Կիլրիտացիք, Վափրաստանցիք ու ()-
թէ ենթացիք :

Գանգէս գետէն անզին եղած թէրակզըւցն հիւսիսացին
կողմը խօսուած լէզուները, ինչպէս նաև Ճիպէթի լէզուն, Ջի-
նաց լէզուին հետ կապակցութիւն մը ունին, և ան ժողովուրդ-
ներն որ նոյն լէզուները կը խօսին՝ քիչ մը մէկալ Ո՞ղովներուն
կը նմանին . իսկ նոյն թէրակզըւցն հարաւային կողմը Ո՞պայե-
ցիք կը բնակին, որ Ջնացւոցմէ աւելի տեսք ունին, և իրենց սեւ-
րունդն ու լէզուն ոչ միայն ասիսական կողմներուն ծովեզերնե-
րը, հասկանաւ զբէթէ բոլոր Ո՞եծ ալկիանոսին կողմներուն մէջ

տարածուած է: Այս ժողովութեաները կրեք զիշաւոր տեսակներէն մէկուն ալ ուղղակի չեն վերաբերիր: բայց իրենց երկու փառմը եղած կովկասային հնդկաստանյացոցմէ ու մողովեան Վինացմէ ալ ամ աստիճանին տարբեր յատկութիւններ ընտին ող բոլորավին զայտ ցեղ կարենան սեպուիի:

Պարունակագրութեան կղզիներուն աւելի մեծերուն մէջ գուռք մազերով, սև գունուն ու՝ թիթիստացոց կերպարանքովը ժողովարդներ կը բնակին, որ ինչուան հիմն խիստ անկիրթ ու բարձրացու են, և անսոնցմէ մէկ քանին վատու կ'ըստուին. աս անտես ընդհանրապէս ըստոր ան կղզիներուն բնակչացը կինայ արուիլ:

Արդու ցանձք Երկիրներուն հիւսիսային ազգերը, այսինքն
Ասմոյետք, | Ափոնիայիք ու | Ապէմանցիք մօղղեան ցեղէ առաջ
եկած կ'Երկնան. բայց ունաճ կ'ըստեն թէ աս ազգերը կովկա-
սային ցեղին սկիւթական ու թաթար ըստամ շիւլերէն առաջ
եկած են:

¶մերիկացոց համար ինչուան հիմն անկարելի եղած է որոշ յուցընելը՝ [թէ հիմն ցամաքին իրեք զվարուր ցեղերուն մէջ ուստի կից առաջ եկած են. բայց այնպիսի սեպհական յատկութիւններ այլ չունին որ մասնաւր ցեղ մը սեպուին. վասն զի աս բանին համար իրենց պղնձագոյն կարմիր ըլլաց բաւական չէ. իրենց մազերուն սեռութեամբը ու մօրուքներուն անօսրութեամբը աւելի Ո՞ղոփի ցեղին կը մօտենային՝ [թէ որ երեմանին խոջը ու քը երնին ցցուած չըլլար :

ԵՇԱՐԺԱԳՐՈՒԹԻՒՆ

Ք Ա Գ Ա Տ Բ Ա Կ Ա Ն

Դ Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ե Պ

Ա շահարձակութեան առ մասը՝ ինչպէս որ առաջ ըստ
էինք՝ աշխարհիս զանազան կողմերուն, անոնց կառավարութեան
կերպին, մարդկանց ըրած բաժանմունքներուն ու իւրաքանչիւր
երկիրներուն մէջ բնակող քաղաքական կամ անկիրթ ազգերուն
վրայ կը խօսի՝ «Քաղաքական աշխարհազգութիւնը ուսումնակա-
նին չետ կապակցութիւն կ'ունենայ՝ երբոր ինչ երկիրներու վրայ
որ կը խօսի՝ անոնց չեռաւորութեան չափն ու գիբեր կը ցուցընէ.
իսկ բնականին չետ վերաբերութիւն կ'ունենայ՝ երբոր երկիրն
մակերեսութիւն ձևանալուն ու բնական բաժանմանցը վրայ կը
խօսի :

«Քաղաքական աշխարհազգութիւնը սովորաբար իրեք զի՞նա-
ւոր մաս կը բաժինուի. չին կամ հաւանական աշխարհագութեան, Ո՞ւ-
չին դարս աշխարհագութեան, և Աշու աշխարհագութեան :

Ա շխարհազգութիւնը մասնաւոր ուսմնէկը մը գտնապէն ե-
տեւ՝ ինչուան «Քրիստոնի 300 թուականը չին աշխարհազգու-
թեան միջոց կ'ըստի»: Ո՞վին գալու աշխարհազգութիւնը 500էն
կը սկսի, ու կը տեսէ ինչուան Ամերիկայի գտնուիլը, և ծովով ա-
րևելքան Հնդկաստան երթալու համելուն բացուիլը. որ անկից՝ ի
վեր աշխարհազգութիւնն ուսմնէնը շատ ընդարձակեցաւ: Խակ

արդի աշխարհազբութեան մէջ կը բովանդակին ինչուան մեր օրերը որպափ երկիրներ որ գտնուած էն, և կը տեսնենք որ հետզհետէ խնասանոց և ձանապարհորդաց արդիւնքովը գեռ նոր երկիրներ կը գտնուէն ու նոր նոր տեղեկութիւններ կ'առնենք. որով կը ճանահի ըսել թէ աշխարհազբութիւնը անընդհատ կատարելագործուելու և ընդարձակելու հետ է :

Աշխարհազբութեան երկու ուրիշ ձիւղերն են՝ Արքալան աշխարհագործութիւն, որ միայն Ուուրբ գոյց մէջ յիշուած երկիրներուն վրայ կը խօսի, և Խիւլյան աշխարհագործութիւն, կամ նկարազբութիւն արքեպիսկոպոսարանաց, եպիսկոպոսարանաց և այլն :

Երգաբանչիւր երկիրներուն համառօտ ստորազբութիւնը ընելին առաջ հարկաւոր կը ձանդնանք անոնց մէջ եղած կառավարութիւններուն, կրօնիներուն և խօսուած լեզուներուն վրայ համառօտ տեղեկութիւն մը տալը. միանդամնյն երկրիս մակերևութին մեծամեծ բաժանմանց վրայ ալ քանի մը խօսի կը խօսինք :

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ԿԱՐՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Ուսրաց ընկերական բնաւորութիւն ունենալով, ՚ի սկզբանէ հետէ մէկսեղ բնակեր է. բայց ընդհանրապէս մի և նոյն տան բնակիրները ընդանիք կը ձեւանան, և ասիկայ մարդկային ընկերութեանց առաջինն է. այլ և այլ ընսունիք մէկտեղ գալով կ'ըլլայ յէլ կամ բահէ. առ յեղերը երբոր տեղ մը հաստատ չեն կենար, հասկա ասզիս անդին կը տեղափոխին, կը առաջանակ է կը սուբն :

Հատ մարդիկ մէկսեղ եկած քաղաքներ կը զինեն, մերքենական արուեստներու հետ կ'ըլլան, զիտութիւններն ու գեղեարուեստները կը ծաղկեցընեն, և անսնք են բարեիրն աղքէ և աշ-

1 Tribù, peuplade.

2 Nomade.

շատագետ ժառավարներ՝ և թէ որ մի և նոյն օրինաց կը հնազանդ գին ու նոյն սովորութիւններն ունին, ուրութիւնն մը կամ լուսա-արութիւնն կամ հայսերութիւնն կը ձեւցընեն :

Խորհանրապետ երկու կերպ տեսութիւն կամ կառավարութիւն կայ մէջմը դաստիարակութեան կառավարութեան իշխանութիւնը մէկ մարզու ձեռք է . մէջ մըն ալ հաստիապէտականն՝, որ իշխանութիւնը շատ մարզու վրայ բաժնուած է : Վիճապետական իշխանութիւնը ապա կամ հնարիշան դատիքութիւնն կ'ըսուի երբ որ թագաւորին կամքը օրէնքի տեղ կ'անցնի, և իրեն իշխանութիւնը մէկ կերպով մը ընուացիր : Խակ չափաւորեալ կամ սահմանադրամնեան էլեկտուարթիւնն կ'ըսուի, երբոր թագաւորին իշխանութեանը շափ մը դրուած է, ու ժողովրդին և իրեն մէջուեցը ուրիշ իշխանաւորներ կամ, և ամսնցմէ կախմունք ունի թագաւորին իշխանութիւնը . իւրաքանչիւր մարզուն իրաւունքը սահմանադրամնեամբ՝ մը հաստատուած է, և օքնեսրբակուն խորհրդաբաններուն՝ մէջ անոնց վրայ կը խօսուի : Վիճապետութիւնը կ'ըսուի նաև ժառանգականն՝ էրբոր թագաւորութեան իրաւունքը մասնաւոր ցեղի մը մէջ պահուած է՝ ազգին հաւանութեամբը . և ընդուակուն՝¹⁰ երբոր անխափի այլ և այլ ցեղերէ կրնաց ընտրուիլ թագաւորը :

Հասարակապետութիւնը առաջարարականներէն՝¹¹ կ'ըսուի երբոր ազ-գին մէծ մասը տէրութեան կառավարութեանը կը խառնուի . իսկ առջարարականներէն՝¹² կ'ըսուի՝ երբոր իշխանութիւնը զանազան արտունութիւններ ունեցող իշխանաց կը յանհուուի, որ առջարարականներէն՝¹³ կ'ըսուին :

Վաշնահականներն կամ նիշտականներն՝¹⁴ կ'ըսուի երբոր իրար-

1 Nation policiée, peuple civilisé.

8 Assemblée législative.

2 Ètat, royaume կամ empire.

9 Hérititaire.

3 Monarchique.

10 Elective.

4 Républicain.

11 Démocratique.

5 Monarchie absolue կամ despotique.

12 Aristocratique.

6 Monarchie tempérée, constitutionnelle կամ representative.

13 Noblesse.

7 Charte կամ Constitution.

14 Fédéralisme.

մէ անկախ տէրութիւններ մէկուել կը միանան, և միայն քանի՛
մը բանի մէջ իրենցմէ վեր իշխանութիւն ունեցողի մը կը հաւ-
զանդին, և զանիկայ իրենք կ'ընտրեն:

Ովորաքար անիշխանութիւն՝ կ'ըսուի թագաւոր չունենալը +
բայց անիշխանութիւն կինոյ ըսուիլ նաև անիրա կերպով ու-
թանութեամբ մեռք ձգուած իշխանութիւնը, և թէ որ այսպիսի
իշխանները շատուոր են՝ բայց ապահովութիւն՝ կ'ըսուի. իսկ թէ որ մաս-
նաւոր անձինք են՝ նուազչութիւն՝ կ'ըսուի :

Օ անողան տէսակ մարդկային կառավարութեանց մէջ ու-
րիշ տէսակ մին ալ կայ՝ որ աստուածութեական՝ կ'ըսուի. վասն զի
Աստուածմէ հաստատուած է, և եկեղեցական իշխանութիւնը
Աստուածոյ անունովը նոյն իշխանութիւնը կը բանեցնեն, ինչպէս
էր Խարայէլայտոց կառավարութիւնը՝ Կատաւորաց ժամանակը :

Կ Բ Օ Կ

Ի Մէն ազգ գերազօն էակի մը երկրագութիւն կ'ընէ՝
գիտնալով թէ անիկայ է առ ամիեզեզքը սուեզողն ու կառավա-
րողը, և ամէն բան մէկ վախճանի մը շակողը. բայց առ պաշտօնը
կամ աստուածպաշտութիւնը ամէն ազգ մէկ կերպով չձանձնար ու
չկատարեր. անոյն է որ այնապի տէսակ տէսակ իշխան կամ հաւաքի.
գուրս կ'ելլէն. արտաքին ձևերն ու ծէմերը և հանդէմներն ալ որ
աս զանազան տէսակ կրօններուն մէջ կամ՝ ուաշծն կամ՝ արարողու-
թիւն՝ կ'ըսուին :

Կրօնները կրնան երկու գլխաւոր ձիւղ բաժնութիւն. մէյլը
բայց աստուածութիւն՝ որ ըսել է շատ աստուածներ պաշտել մէյլ մըն
ալ մասուածութիւն՝ կամ չըմարիս աստուածպաշտուն, որ է մէյլ

1 Anarchie.

2 Ochlocratie.

3 Oligarchie.

4 Théocratie.

5 Religion.

6 Culte.

7 Polythéisme.

8 Monothéisme.

Վստուծոյ միայն հաւատալ, բայց աս երկու մեծ բաժանմնեները ուրիշ շատ մարդ Ճիշգեր ալ կը բաժնում էմ: Բազմաստուածութեն մոլորութեան մէջ ամենեն աւելի թամարը բարբարաշունեան¹ է, այսինքն ինչ և իցէ ընաւոր կամ անշունց բաները Վստուծոյ տեղ դնել ու անոնց գերազայն զօրութիւն մը ընծայել, աս մոլորութիւնը այլ և այլ տեսակներ ունի, ու Խորհնէայի ծովէզերքները և շատ վայրէնի արգաց մէջ տարածուած է:

|| աբէտէան² կրտսպաշտութիւնն ալ է երկնային մորմնց ամենան մէկնէն՝ և կամ զատ զատ երկրպագութիւն ընել, աս մոլորութիւնը հիման քամի մը ժողովրդոց մէջ միայն մնացած է: || ակ նէալակառաւիդ կամ համարնապատաշունեանէ³ կը սուխ անփկայ՝ որ կը զնէ թէ որ և իցէ բանի մէջ ասսուածային հոգի մը կայ. և ասիկայ սարէականութեան հէտ խառնուելով՝ նոր տէսակ բազմաստուածութիւն մը եղաւ, որուն սովորաբար կրտսպաշտութիւն կամ հէթանոսութիւն կ'ըսենք. և հմարիտ ասսուածպաշտութեան լուսոյն ծաւաղէլն առաջ՝ Խորյէլացոյմէ զատ ուրիշ ամէն հին ազգերուն կրօնը աս մոլորութիւնն էր:

Պրահամէան կամ Պրահամէայէ⁴, այսինքն Պրահամն անունով շաստուածը պաշտոյ ու անոր Պրահամն ըսուած քուրմերուն վարդապետութիւնը ունեցողները կ'անե, ինպէս մարդու և անանց. Հնդիկներուն շատին հաւատքը աս է: || ակ լաճական⁵ իրենց հաւատքին զարի կը սեպէն Ծալյէ: || աճա անունով քուրմ մը՝ որ իրենք անմահ կը կարծէն: || ս կրօնը որ սարրապաշտութեան հէտ խառնուած է՝ տարածուած է: || խոթարսամն: || Պողոստան: և Ոիսկերիայի մէջ:

Պրահամէան առանձիններն⁶ ալ զրեթէ պրահամնութեան մէկ

1 Fétichisme.

4 Brahmanisme.

2 Sabéisme.

5 Lamaïsme.

3 Matérialisme, կամ panthéisme.

6 Boudhisme.

տեսակն է որ Պատու կամ՝ Պատուհան անունով սատրած մը կը պաշտեն, աս կրօնը Պիրմանի, Վիամի ու Ալյանի մէջ տարածուած է:

Վինու և Շափոնի մէջ շատ տարածուած են Առաքուիստի իշխան, որ տեսակ մը փիլտրական բազմաստուածութիւնն է, հոգեպաշտութիւնը՝ որ Ժամանէ ըսուած զիսնոց կրօնն է, և Անդրդի աղանդը՝ որ հոգեպաշտութեան մօն է:

Պարհմանկանութեան ու մահմէտականութեան մէկ խառնուրդն է՝ Առաքուիստութիւնն կամ Ալյաներու աղանդը ըսուածը:

Միաստուածեանց այլ և այլ զլաւոր Ճիւղերը ասմոն են. Նորայք, որոնց հաւատքին չիմը հնա իրաւաբանն է, Երկու կը բաժնուին, Պարագին և Ժամանականն կամ Պարանականն + առջնները չին կոտակարանին միայն կը հաւտան, իսկ մէկաները նաև Արամուաբն մէջ հաւատքուած աւանդութիւններուն:

Արդիստիւնութեան ճշմարիտ կրօնին սկիզբը հույսութիւնը եղած է. Հիմա քազաքականութեամբ ծաղկեալ աղջաց հաւատքը աս է, ու սովորաբար Երկու մէծամեծ Ճիւղ կը բաժնուի. Քանաց կամ՝ Արևելքան Եվրոպ, և Ասրին կամ Արևմտեան Եվրոպ՝ + Առնաց Եկեղեցին Տաճկաստան, Մահմատան, Ոտոսաստան և Յունաստան տարածուած է. Պարեկեան Եկեղեցի կը բաժն նաև Հայոցը, Մարտոցը, Կըմլպացոցը, Կրիստուցոցը, և այլն, որ թէ զաւանութեամբ և Թէ մանաւանդ արարողութեամբ իրար մէ քիչ շատ կը տարբերին. Խակ արևմտեան Եկեղեցի կը բաժի Աստիճանոց Եկեղեցին, բայց ան ալ Երկու բաժնուած է. Ա, Արևոշին, Աստիլուան և Հառավական Եվրոպ՝ +, որ սրբութեան Եկեղեցի ալ կը բաժի. ասոր հոգեորական գլուխն է սրբազնն Պար, և իրեն իշխանութեամբ կը հոգաստին զրեթէ բայրը Պար.

1 Culte des Esprits.

2 Culte de Sinto.

3 Nanékisme, կամ Religion des Seikhs.

4 Eglise grecque կամ orientale. Eglise latine կամ occidentale.

5 Eglise Catholique, Apostolique, Romaine.

զիս, Խառնիս, Ապանիս, Փորթօնկալ, Շւատրիս, Խալմատա, ու աշխարհքիս հինգ մասանց մէջ ալ ամէն ազգէ ժողվուրդներ։ Իւ Շաբաթանդէց՝ այլ և այլ ձիւղերը, որ պատին գլխաւորութիւնը չեն ճանշնար, ու զմանազն աղմանդներ կը բարձնուին . ինչպէս Լուսուրէականութիւնն , Արաւականութիւնն , Եղիշեաւոն Եփուրէց և այն . Վասէրականութիւնը Բրուսիայի, Ապանիսիայի, Հաննու վրիփ, Տանիսիարքայի, Վրավեկայի, Ըուետի և Խլմիսայի մէջ տարածուած է . Կարլինականութիւնը Օռիցերիի, Գմբան սիսիյի քանի մը գաւառներուն մէջ Հոլանտայի և Վկովտիայի մէջ . իսկ անդիսական Եկեղեցին Խաղղիայի մէջ, Արէիւ Խիստ շատ Ճիւղեր ալ ունի նորազնադից մնարութիւնը, որ հոս յիշելը աւելորդ կը սեպէնք :

Մահմադուանութիւնը Մահմետին սորվեցուցած կրօնն է . և ասոր մէջ ալ այլ և այլ աղմանդներ կան, այսինքն Միանի, Ծի, Աշոտի, Երշտի և այն : Մահմետականութիւնը Ռս սիսիյին ու Շմբիկէին մէջ շատ տեղ տարածուած է, ինչպէս նաև Լուսուրէականութիւնն մէջ :

Իսկ Մուֆաչ կամ Օ քառարշայ հաւատքը ինչուսան հիմա Փարոսի կամ Ախար ըստուած հին Փարսիկներուն մէջ կայ, և Պատու կաստմնի ու Հնդկաստանի մէջ կը գտնուի :

Փալսի մեծանուն աշխարհչազրին ընդ համառ հաշութին նայելով աշխարհքիս վրայի սցըլայի կրօններուն համեմատութիւն աս է .

ՀՐԵԱՅՑՔ	.	.	.	4,000,000
ՔՐԻՍՏՈՆԵԱՅՑՔ	.	.	.	262,000,000
Կաթուղիկէ Եկեղեցի	.	.	.	140,000,000
Յունաց կամ Արևելան Եկեղեցի	.	.	.	62,000,000
Նորազնադիք	.	.	.	60,000,000
ՄԱՀՄԵՏԱԿԱՅՑՔ	.	.	.	96,000,000
ԶԱՅՆԵԱՅՑՔ ԿՈՒԱՊԱՅՑՔ	.	.	.	377,000,000

1. Ե. Զ. Ո. Ի.

ԱՐԾՈՎՆԵՒ ու Կատալարութէն Ետքը մարդկային ընկերութէց
զվարաւոր կամպը չպառն է : Եթէնաբար չպառն արն ալ գնենք, (որ
մեր հայերէն ըլլալուն շատ զօրաւոր պատճաններ կան,) պէտք
է որ առջի բերան անկատառ եղած ու Ետքը հետպէտէն ծաղկած
ըլլայ . և թէպէտ ջրհեղեղէն առաջ ալ կրնայ ըլլալ որ մանր փոս
փոխութիւններ եղած ըլլան մարդկանց լեզուին մէջ, բայց ըուն
լեզուաց խանճակութիւնն ու բաժանմանքը ջրհեղեղէն ետև
Շաբելոնի աշուարակին շնորհ ենան առենը եղած է ըստ սուրբ
զրոյ և ըստ պատաքին պատճանքաց : Աշխարհքիս վրայ հիմա
խօսուած լեզուները երկու կը բաժնուին, մէյմը հայր չպառնէր, մէյ-
մըն ալ երիտրախոն չպառնէր :

Ուստի լեզուներուն մէջ առենէն առաջ ընդարձակուածը
զնունաց լեզուն է . և աս ընդարձակուելուն պատճառ եղան՝ մէյ-
մը իրենց գաղթականները, Երկորսկ լաքանզիթ իրեն յանդորդ-
ներան աշխարհակառակները, և մանաւանդ նոյն լեզուին մասնէ-
նազրութէ ծաղկիլը : Քունաց լեզուն իրեք բարբառ ուներ, Դատ-
րացի, Հանքական, և Առողական : Առաջնորդների հիմը եւզացի-
յունարքնն է . աս լեզուն Հռամինեցաց ընդարձակ տերութեա-
նը մէջ հասարակաց լեզու եղած էր, մասներենին առաջ ալ
զրեթէ յունարքնին շափ ծաղկեցաւ : Աստիներենէ առաջ եկան
ըստ մասին Քաղաքաբէն, Էրակընէն, սպանէլքըն ու Քաղեռափակըն .
Խակ Ալաւեն լեզուէն առաջ եկան Քաղերէն, առաւելքէն, և որիշ
շատ ձիւզեր . Վերմաներէնէն ալ առաջ Եկան անդամաբէն, ու Հո-
լենացացաց, Տանինաբարացաց ու Շատրաց լեզուները :

Աշխարհը աւելի զօրծածական լեզունելն են բամինէն, արա-
բէնէն ու պարսիքէն, արաբերէնը՝ ինչպէս նաև Եբայցերէն՝ Ու-

հիշեցաց լեզուն , առորդելէն , սաղուեալէնն ու Եկավոյաց լեզուն
սեմիան լեզուք կ'ըստին :

Հնդկաստանի խմաննոց լեզուն է սահսրբին ըստածը ,
որ հեմա շխօսուիր , և աս լեզուէն ելած են Հնդկաստանի լեզունե-
րէն մէկ քանին : Խակ յալպէրէնը որևէ ելք շատ տարածուած է , ու
Ովդիանիսի ամէն կրթիներուն մէջ կը խօսուի :

Միայն մէջտեղուանըը ու հիւսիսային դին խօսուած լե-
զուներն են ուղղուր , մակուս և Այսկերի լեզուն : Խակ ժողովէն
ու ճագաներէն՝ Վառչւ և Չիսաց լեզուներն ելած են :

Վշրիկեցոց լեզուները , որնց վրայ խիստ քիչ տեղեկու-
թիւն ունինք , քանի մը համապարհորդներու ըստածին նոյնելով՝
խիստ շատ են . բայց զլատուղներն են Այբուրէ , Շ լուրէ որ հին թ-
զիստացոց լեզուին մնացորդն է , Բաքրաստանի լեզու և () Ան-
թաշաց լեզուն :

Վաճիկեցի լեզուներուն վրայ ալ Վշրիկէիններէն աւելի
ծանօթութիւն մը չունինք . Հումազովէ կ'ըսէ թէ Վաճիկայի մէջ
խիստ շատ տեսակ լեզուներ կան , որնք ոչ միայն իրարմէ բոլոր-
վին տարբեր են , չափա նաև չին ցամաքին լեզուներուն հետ նու-
մանութիւն մը չունին . աւենին աւելի զրդածականներն են
Խրացաց , Աւանչինաց , Այսայս այսէններուն , Ասուրանացաց , Վաճա-
շաց , կամ Վաճաշէց լեզուները :

Վաճն լեզու իրեն համար զատ զիր կամ այբուրեն չունի ,
չափա շատ լեզուներուն զրերը ուրիշ գլխաւոր լեզուէ մը առ-
նուած են . ինչպէս Վառաց զրերը Քունաց զրերն են՝ քիչ մը
փօխած , թէսպէս և լեզունին ամեննեմն իրարու նմանն է : Վաղ-
զիացիք , Վաճիկացիք , Ապանիսացիք , Վասացիք ու Փողթուզալ-
ցիք և ասինացոց զիրը կը գրծածեն՝ որ հին ատենի Հռովմաց-
ցոց զրծածած զրին նման է . իսկ Վերմանացոց զրերը երկու-
տասաններորդ ու երեքտասաններորդ զարուն զովացի զրերուն
ձեռօվն են : Տաճկընները , Պարսիկը , Հնդիկը , Խրիմի Ուաթար-

ները, Վատակասկարի բնակիները, Ռժբիկէի հիւսիսային ազգերը, և ուրիշ քանի մը մանր ժողովուրդներ Վարպացոց գերը կը գործածեն :

ԵՐԿՐԱԳՆՏԻՄ ՄԵՇՃԱՄՄԵՋՆ ԲԱԺԱՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆԱԿԱՆ ԵՐԿՐԱԳՆՏԻՄ

Հայու ատեն երկրիս մեծ մասը անձանօթ էր մարգկանց . հիւսիսային կողմը բևեռային շրջանակներէն անդին չլին անցներ , խակ հարաւային կողմը՝ խեցգետնի արևադաշն հաղիւ թէ քիչ մը աւելի առաջ կ'երթային . վասն զի բևեռային շրջանակնեն անդին եղած ցրտութիւնը , ու արևադաշն ասպիս եղած տաքութիւնը աւեն ներլ կառձէին թէ հան տեղուանքը մարդ ցընակիր . և կ'ըսէին թէ Երկրիս Երկայնութիւնը արևելքէ արևմուսք է , խակ լայնութիւնը հիւսիսէն հարաւ . և աշաւ ասկէ առաջ եկած է էքտայնութիւնու ու լայնութիւն բառերուն գործածութիւնը :

Հիներուն հանցած երկիրները իրեք մաս կը բաժնուին . լաւ բարա , լուսա , լուսաքէ կամ | է է տա , որոնց սահմանները որոշ ալ չլին գիտեր : Երբոր նոր ցամաքը գտնուեցաւ , աս իրեք մասին վայ ուրիշ մըն ալ աւեցաւ որ լուսէ լուսուեցաւ . վերջի ատեններս ալ տեննելով թէ հարկ է լուսայի ու լուսիկայի մէջուելը ՈՒծ ովկիսանուն մէջ ցրուած երկիրներուն ատեննուն մէկէն մէկ անուն մը տառ՝ հինգերորդ մաս մըն ալ աւեցաւ , և անունը ՈՒծտակա կամ՝ Ծառաշաբաթ աշխատի զրուեցաւ . լորկագնտիս մակերևութիւն տարածութիւնը զիեթէ 509,334,703 հազարմէթը է քառակուսի : Լոյալափ տարածութեան մէջ ցամաքին բռնած միջոցը 129,139,230 հազարմէթը է . խակ ջրինը 380,295,502 :

Խազակէս որ ցամաք՝ երկիրս հինգ մաս կը բաժնուի , որոնց մաս կերեւթիւն լափը աս է , Պալափ աշխարհագրին հաշուովը .

	Հաշվարքի համար
ԵՏՐՈՊԱ	3,578,189
ԱՍԻԸ	41,556,927
ԱՓԲԻԿԵ	29,149,519
ԱՄԵՐԻԿԱ	38,223,594
ԱՊՀԻԿԱՆԱ	10,631,004
	<hr/> 129,139,230

Աշխարհաբառ բոլոր բնակչաց թիւն է զըեթէ 738,000,000 .
և աս գումարը աշխարհաբառ հինգ մասանցը մէջ ասանկ բաժ-
նուած է .

	ԲԱ-ՀԱ
ԵՏՐՈՊԱ	229,000,000
ԱՍԻԸ	390,000,000
ԱՓԲԻԿԵ	60,000,000
ԱՄԵՐԻԿԱ	39,000,000
ԱՊՀԻԿԱՆԱ	20,000,000
	<hr/> 738,000,000

Իսպայ յաջորդ ցուցակին մէջ աղեկ կ'իմացուի աշխարհաբառ
հինգ մասերուն բնակչաց համեմատական թիւը . և թէ նոյն մա-
սերուն ամէն մէկ հազարմեթին քանի հոգի կ'ինայ :

ԵՏՐՈՊԱԾԻ	մէջ ամէն մէկ հազարմեթին կ'ինայ	23,9
ԱՍԻԸ		9,3
ԱՓԲԻԿԵ		2
ԱՄԵՐԻԿԱ		1,2
ԱՊՀԻԿԱՆԱ		1,9

Ա՛յ ցուցակին մէջ յայտնի կը տեսնուի թէ Աւրոպան՝ իրեն
պղտիկութէանը համեմատ՝ աշխարհաբառ հինգ մասանցը մէջ ա-
մէնէն բազմամարգն է :

—————

Ե Ւ Թ Ա Գ Ա

Ի Ա Գ Տ Մ Ե Ո Ւ Պ Տ Ե Վ Ա Ե Խ Ո Ւ Թ Ե Ւ

ԵՐԵՎԱՆ ՀԱՆԳՀԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՄԸ ՀԱՆԳՅԱՅԻՆ ԺԵՂԱ
ԿՊՀԻ մը կրնաց սեպտիլ, պրուն արևելքան կողմը Մայացին հետ
կազած է, և թէպէտ աշխարհչքին հինգ մասանցը մէջ ամեննէն
սպառիկն է, բայց առենին առելի ծաղկած է թէ քաղաքականու-
թեանը և թէ ուսմանը և արուեստներով, ու համեմատութէամբ
անհնացէ շատ առելի բազմանարդ է, ինչպէս որ ըստնք :

ԵՐԵՎԱՆ ՍԱՐԺԱՅԻՆ ՀԻՄԱԽԱՆ Մ Ք Թ Ա Յ Ի Ն Ս Ա Մ Ա Յ Ե Ա Լ Ա Խ Ա Խ
Կիսանուն է, արևմտաքիլն Մալանտեան Ավկիսանուը, հարաւեն
Ճկագիլը էրացի նեղուցը, Միջներկասկան ծովը, Մշակեղագո-
ուը, Համագգաղէսիի նեղուցը, Մարմարացի ծովը, Կաստանին-
ուցը նեղուցը, Աւ ծովը, Կովկաս լեռներուն զլինուոր զատինէ-
րը, խէ արևելքին Կասպից ծովուն ան մասը՝ որ Կովկասու զօ-
տիին արևելքան ծայրին և Արաս գետին ծովը թափուած Կոտ-
րին մէջ էլինաց, Կովկաս լեռները, և Վարա գետը :

Եւ զիծը որ Երեմակն ու Միհան իրարմէ կը բաժնէ, Մ Ը Բ-
պեղապոսին ան կտորէն կ'անցնի՝ ուր որ կողմները խիստ բազմու-
թիւ չեն, որով Ձմենեսոս, Մետիլինէ, (Միտիլի), Փասրա,
Տախոս, Ամնոս, Կիբարիա, Կով (Կաթանիքոյ), Հառոս, և

ԱՆ Ա Խ Ա Ր Տ Բ Ո Ւ Թ Ե Ւ Յ Ա Ց	ՄԱԿՐԵՐԱՆԻՑ ՀԱՐԱՐԴԱՐՈՒՄ	ԲՆԱԿԱՀԱՐ ՎԱՐ	ՀԱՎԱՐԱՆ ՀԱՐԱՐ	ՀԱՎԱՐԱՆ ՀԱՐԱՐ	ՀՈ Ր Ք	ՄԱ Ծ Ա Ր Ա Վ Ա Ր
ԹԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Գ-ԱՎԱՐԱՅ Հ .	886,146	34,019,000	39	987,620,000	279,957	ՓԱՄԻՇ.
ԴԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Զ-ԱՎԱՐԱՅ Հ .	38,409	1,380,000	51	10,410,000	33,738	ՅՈՒՆԻ-Ք. ՊԼԻՄ.
Գ-ԵՐԴԱՎԱՐԱՅ Հ .	234,911	13,900,000	59	242,119,000	122,249	
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Դ-ԱՎԱՐԱՅ Հ .	75,857	4,070,000	54	69,733,000	35,800	ՄՊԱՆՎԱՅ
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	19,616	1,520,000	77	20,000,000	13,955	ՀՊ-ԱՎԿԱՄ
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Ա-ԱՎԱՐԱՅ Հ .	38,151	1,550,000	41	27,000,000	13,054	ԱՆՎԱԼ-
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Ա-ԱՎԱՐԱՅ Հ .	14,887	1,400,000	94	28,000,000	12,000	ՏԲ-Հ.Տ.Ա
Մ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	15,363	1,130,000	73	20,000,000	10,000	ՔԱՄԱՐՈՒՆԿ
Հ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	8,780	700,000	81	12,500,000	6,195	
Հ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	11,468	592,000	52	11,000,000	5,679	ՔԱՄԱԼ.
Մ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	3,669	222,000	60	3,913,000	2,100	Գ-ԱՎԱՐ.
Մ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	12,284	431,000	35	6,000,000	3,580	Ը-ԱՎԱՐ.
Մ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	2,778	77,000	28	1,500,000	717	Ա-ԱՎԱՐ.
Մ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	6,447	241,000	37	3,800,000	2,178	ՕԼՏԱՎԱՐՈՒ
ԿԱՍԱՎԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	666,010	33,500,000	50	440,000,000	271,404	Գ-ԱՎԱՐ.
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	276,406	12,490,000	45	215,000,000	199,452	Գ-ԱՎԱՐ.
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	832,922	12,047,000	14	85,000,000	26,000	Ա-ԱՎԱՐ-ՎԱՐՈՒ
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	29,424	3,470,000	118	90,000,000	47,000	ՊՐՈՒՍՏ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	72,016	4,300,000	60	70,000,000	46,857	Թ-ԱՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	5,693	440,000	77	6,500,000	1,800	ՓԱՄԻՇ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	5,487	409,000	74	5,000,000	1,780	Մ-ԱՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	1,070	143,000	134	1,700,000	800	ԼՈՒ-Բ-Բ.
Մ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	21,687	1,275,000	59	17,000,000	4,000	Ֆ-ԱՎԱՐ-ՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	41,152	2,590,000	63	45,000,000	7,400	Հ-ԱՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	107,887	7,420,000	69	110,000,000	34,510	Ն-ԱՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	1,477,538	3,567,000	4	54,036,000	29,645	Լ-ԱՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	875,271	17,208,000	20	178,600,000	90,000	Մ-ԱՎԱՐ.
Հ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	494	15,000	30	"	"	Ա-ԱՎԱՐ.
Հ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	31	6,300	210	120,000	"	Մ-ԱՎԱՐ.
Հ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	62	7,000	113	50,000	40	Մ-ԱՎԱՐ-ՎԱՐ.
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	1,169,580	2,125,000	2	33,000,000	30,838	Բ-ԱՎԱՐ-ՎԱՐ.
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	764,746	3,866,000	5	49,300,000	45,201	Մ-ԱՎԱՐ.
Թ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	15,289,274	140,276,000	9	1,585,000,000	102,283	Լ-ԱՎԱՐ.
ԿԱՍԱՎԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	20,287,037	60,150,000	3	434,000,000	710,000	Փ-ԱՎԱՐ-ՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	4,959,190	29,560,000	6	360,000,000	300,000	Կ-ԱՎԱՐ-ՎԱՐ-ՎԱՐ-ՎԱՐ.
Գ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	48,354	700,000	14	6,000,000	6,000	Ը-ԱՎԱՐ.
Կ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	43,796	500,000	18	3,900,000	"	Ա-ԱՎԱՐ-ՎԱՐ.
Կ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	75,446	1,600,000	21	13,000,000	"	Պ-ԱՎԱՐ.
Կ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	38,752	700,000	18	6,000,000	"	ԵԱՀ.
Հ-ԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ Վ-ԱՎԱՐԱՅ Հ .	2,586	176,000	68	3,636,000	1,200	Բ-ԱՎԱՐ.

Ուրարդենթոյ Ռոխայի մաս կը սեպուին . իսկ թվանշ , Կաքսու և Ոժամփալիս՝ Խրտապայի :

Խոզանուան , որ կ'երեւայ թէ Կրոէնպանառայի մէկ կտորն է , Ռմէրիկայէն առաջ զանուելուն համար՝ Խրտապայի կղզիներուն մէջ սեպուեցաւ նոյն ատենը բայց հիմա Վմերիկայի մէկ մասը կը սեպուի :

Ո երի ըսած սահմաններնէս յայտնի է որ Խրտապան 12° 40' արևմուտեան երկայնութեան , ու Յ3° 50' արևելքան երկայնութեան մէջ , և 34° 50' ու 71° 10' հիւսիսային լայնութեան մէջ կ'իւնայ . բայց Խրտապային հիւսիսային ծայրը , թէ որ Ոփիցաերկի արշխակեղագուն ալ մէկտեղ առնելու ըլլանք , լայնութեան 81°ին տակը կ'իւնայ : Խրտապային երկայնութիւնը՝ Փորթուգալի ծայրը Ալուրը Ո իւենցիս գլխէն ինչուան Հարա գետին բերանը՝ 5418 հազարմեթր է . իսկ լայնքը Ըսեան Ջինանըք ծայրէն ինչուան Կովիան լևաներուն մէջտեղի գօտային Ոքինվարի լեռը՝ 3033 հազարմեթր է :

Խրտապայի մակերեւութիւն տարածութիւնը 9,578,189 քառակուսի հազարմեթր է . իսկ բնակչացը թիւն է 229,000,000 . անանդ որ ամէն մէկ հազարմեթրին զրեթէ 23 հոգի կ'իւնայ :

Հոս գրուած տախտակին մէջ Խրտապայի իւրաքանչիւր տերութեանց ոչ միայն տարածութիւնը՝ չափն ու բնակչաց թիւը կայ , հապա նաև ամէն երկրի մէջ հազարմեթրին որչափ մարդ ինսալը , և իւրաքանչիւր տերութեան տարեկան եկանուտը , գօրաց թիւը ու մայրագաղաքը :

Խրտապայի մէջ բցուելուն տեսակները պինչափ բազմաթիւ չեն՝ ինչպէս երկրիս ուրիշ մասանցը մէջ . և Վոխային ու Վմերիկային պէս ալ մէջը խիստ բարձր լւռներ ու մէծամեծ զետեր չեն գտնուիր . բայց իր մակերեւութիւն վեց տեղ տեղ ծովեր ու նեղուցներ կան , որով շատ թէրակղզիներ կը ձևանան : Վայսինի զանազան բնական պատճառներով՝ Խրտապային օգը բարե-

իստուն ու առողջարար է, զիրքն ալ վաճառականութեան խիստ յարմար. մէջը նաև մեծ ու պատիկ շատ լշեր կը գտնուին, բայց մենք աս լշերուն վրայ կը խօսինք՝ երթոր ան երկիրները ստորացրենք որոնց մէջ կը գտնուին նոյն լշերը։ Հոս Երասպայի ստորագրութիւնն ընելին առաջ աշխարհագրական տեղեկութիւն մը տանք անոր ծովեղերեայ տեղերուն վրայ։

Ո այկացի նեղուցեն քիչ չեռու, որ Ո այկաց կղզին ու Առուսաստանի ցանկին մէջ կ'ինայ առ նեղուցը, Ռուսային Առուցեալ ովկիանոսը ցանկար երկը մէջ մանելով Փեղըա և Չեսքայա ծոցերը կը ձեւացընէ. ասոնցմէ առջնին մէջ Փեղըա գետը կը թափի, իսկ երկրորդը՝ Վանին կամ Շեմիխուցիքի ըստուածթերակղզով Ապիտակ ծովելն ըստուածթ է,

Ապիտակ ծովի ալ մեծ ծոց մըն է որ Առաւուցեալ ովկիանուն առաջ կուգայ ու Առուսիայի ծովեղելքին վրայ կ'ինայ։ Ի՞ն ծովուն մէջն են ՈՒելէնի, Տվինայի, (Յնեկայի և Վանստալքի ծոցերը. ՈՒելէնին ու Տվինային մէջ կը թափին նոյն անունով գետերը. իսկ (Յնեկային և Վանստալքին մէջ ուրիշ ջուրեր կը վազէն, որոնց հետը Ոռուսաստանի նոյն կողմերը գտնուած լշերուն մէջ կ'երթան։ Ապիտակ ծովուն մէջ շատ անզամ միրիկ կ'ելլէ, որոնց պատճառը հիւսիսային արևելքէն ված պինդ քամնելին են. աս ծովուն չորս կողմը տեղ տեղ լեռներ կան, բայց ընդհանրապէս եղերքները ցած ու միակերպ են, և չորս դին լշերով ու առուակներով ծածկուած։ (Ռոլ ու Ովեաթ յ ըստուածդուիներէն անցնելով թէ որ Առաւուցեալ ովկիանունին եղերքէն աւելի առաջ երթարու ըլլանք, գիմացնին կ'ելլէն Վաղա,

Ո արէնկէր, (Յանա, Ո աքս, Փորսանկէր ծոցերը, որ Հիւսիսային դլուիը, որ Երասպայի ցանկին մէջ հիւսիսային բեկոնին ամենէն մօտ կէտը աս է. Ետքը Շուետի հիւսիսային արևմտեան կողմը գտնուած բազմաթիւ կղզներն ալ անցնելով Ռուստեան ծոցը կը հանինք՝ ուր որ Ո աֆֆուտէն կղզիները կեցած են,

որոնց ծայրն է ԱՌԱՋԵՐԵԼ անունով սոսկայի յորձանքը :

‘Երպվեկիայի արևմտեան զին Շ թատ զլենէն կը սկսի Հիւ-
սիսային կամ Վարժմանական ծովը, որ ‘Երպվեկիայի, Տանիմար-
քայի, Ասորին նահանգաց և Խրիտանիայի ծովեզելքներուն մէջ
կ'ինայ . ատենով ասիկայ Վարժմանական ովկիանոս կ'ըսուեր : Ի՞
ծովուն Երպվեկիայի և Ակուտիայի կողմի եզելքները բարձր ժայ-
ռերով ծածկուած են . իսկ մէկալ կողմի եզելքները ցած, աւա-
զուտ, երբեմ ալ ճանիմախուտ են, և կարծես թէ հին տեղուան-
քը գրեթէ շատ անգամ ջուր կոխեր է կամ պիտի կոխէ : Ասորին
Ակուտիայի և Երպվեկիայի բլումները չեն թողուր որ ջրերը ներա-
գան . բայց Անքորի ծովուն տակ եղած անտառներէն յայտնի
է թէ ջրերը շատ անգամ ներս վազեր են . ուստի Ասորին նա-
հանգաց մէջ աս բամփո զիմացը առնելու համար՝ ամէն տեղ ծո-
վուն եզերը թումբեր շինած են, բայց ի ան տեղերէն՝ ուր որ
ալքներուն բերած աւազները շեղջ շեղջ զիզուած են : Հիւսի-
սային ծովուն մէջ իրիտ վտանգաւոր է նաւարկութիւն ընելը, և
հին շատ անգամ քոփոխ քամիներ կ'ելլեն, և մակրնթացութիւնն
ու տեղատութիւնը իրատ սաստիկ կ'ըլլայ . աս ծովուս ջրին ա-
զիութիւնը Ատամատեան ովկիանոսին ջրին աղիութենէն քիչ է,
և Երաք-Արեգ մէկ հիւզը շատ անգամ Ամերիկայէն բցցերու
կտորուանք կը բերէ աս ծովը :

Պալթիկ ծովը Առուսաստանի, Շ ուետի և Բարուսիայի ծո-
վեզելքներուն մէջ կ'ինայ, և երկու կտոր բաժնուած նեղուցով
մը Հիւսիսային ծովուն հետ հաղորդակցութիւն ունի : Ի՞ նե-
ղուցին մէկ կտորը՝ որ Տանիմարքայի հիւսիսային զին Աքակէն
հրուանդանէն կը սկսի՝ Աքակէրքաք կամ Տանիմարքայի ծով
կ'ըսուի, մէկալ կտորը՝ Քամթմէկաթ : Աքակէրքաքը, որ ‘Երպ-
վեկիային և Երութանտի մէջտեղը կ'ինայ, Անսարանես հրուան-
դանէն կը սկսի, և Քարխատիանիայի ծովը կը ձեացընէ . իսկ
Քամթմէկաթը Երութանտին և Շ ուետին մէջ կ'ինայ, և

Առանու, մեծ Պիլթ ու փոքր Պիլթ ըստամծ պղտի նեղոցներուն քովը կը լմբնայի: Պալթիկ ծովը, որուն Աքսմախնաւխայիք կամ Վերմանական ազգերը Լաւելեան ծով կ'ըսեն, ատեն մը հիւ սիսային կամ՝ Ապրանտական ովկիանսո կ'ըսուեր. ասոր հարաւային ծովելքերները աւազուտ դաշտերով և կաւիճով ծածկուած են. ընդհակառակն Ծուետի ու Ջինվանտիայի ծովելքերը ները ժայռերով և ապառամներով ծածկուած են: Ի՞ ծովան մէջ կը վազեն Ջինվանտիայի, Խնկրիայի և Լիվնիայի ըները, ու Լեհաստանի, արևելեան Վերմանիայի և Ծուետի գետերը. խորութիւնը շատ չէ, ջրին աղիութիւնը քիչ է, և շատ անզամ սառով ծածկուած է. մակրնթացութիւն ու տեղաստութիւն չունի, բայց երեւնն երեւնն անկանոն երկրով կ'աճի, և մէջը խիստ վտանգաւոր ընթացքներ կան, որոնց շոկութիւնը ընդհակառակու չիւսիային արևելքին դէպ ՚ի հարսային արևեմուտը է, բայց ծովելքերեաց երկիրներուն զրիցը պատճառաւ նոյն ընթացքներուն ուզգութիւնն ալ քիչ մը դէպ ՚ի ուրիշ կողմը կը դանայի: Պալթիկ ծովան մէջ այլ և այլ կղզիներ կան, և Տրուսիայի ու Առաւաստանի ծովելքերներուն վրայ Տանցկայ, Լիվնիայի կամ՝ Լութոնիայի ծովերը ձեւացած են: իսկ արևելեան կողմը կ'ինայ Ջինվանտիայի ծոյը, և հիւսիսային կողմը Պոթնեան ծոյը. աս ծոյին բերանն է Մացյի արշակեղագուը և Լամատ կղզիները, ու բոնք Լամատի նեղոցնով Ծուետի երկրէն բաժնուած են: Պալթիկ և Ապիսաւի ծովերը Լափանիային, Ծուետին ու Կորվեկիային սոր զին պատճառ ըլպարով նոյն երկիրները զրիքէ մեծ ցամաքէն, կը բաժնեն, ասանկով Աքսմախնաւխոյ թերակղզին ձեւացած է. իսկ Պալթիկ ծովան և Հիւսիսային ծովան մէջ կ'ինայ Տանիմագրայի թերակղզին:

Դաստիանկ նորէն Հիւսիսային ծովը, և անոր եղելքը քննենք:

Եսին կը աւենինք Լաբայի գետաբերանը, որ շատ անզամ համ պուրիկ ծոց ալ կ'ըսուի, և Աեղերի ու Խմնի գետաբերաննե-

ըլ . Եմին ծով թափուած կտորը խիստ լայն է , և Տողար կ'ը-
սուի : Մնկեց Ոտորին նահանգաց ու անոնց քովերը եղած կղզի-
ներուն եղերքը գալով՝ Օտիտերզէի մեծ ծոցը կը մանենք , որուն
տարածութիւնը ինչուան Ի ըստուած ծոցը և Հարլէմի ծովը կը
համի : Մտենով Օտիտերզէին ամենէն մեծ կտորը Ֆլեշցի
ցիշն էր , որ 1300ին ատենները ծուրը սոսկալի կերպով կոխելով
ծովուն հետ միացաւ :

Հաղլէմի ըշն հարաւային կողմը չին Հռենոսին գետաբե-
րանը կայ , և նյյն գետին աս Ճիւզը միայն մնացած է հիմա . անկե-
ալ անդին Ո՞սաա և Խարով գետերուն բերանները կը աւեմսուին ,
ուր որ մեծ կղզիներ մէկսեղ գալով ընդարձակ երկիր մը ձեւա-
ցած է . չըս զին լայն լայն ծովախորչը կան . աս երկիրը Օէ-
լանտ կ'ըսուի : Տուլիր կամ Քալէի նեղուցէն անցնելով Ո՞սի-
քայի ծովը կամ Քրիտանեան ծովը կը մանենք , որ ծովու բազուկ
մըն է :

Մնկեց գէա՛լ հիւսիս որ Երթանկի Քրիտանիայի արևելքան
եղերքը կը աւեմնենք Ձամիզի , Աէջի , Խախինկուրկի , Ձէկյի , Ո՞լլ-
րէյի , Տանորփի ծոցերը , և Տընկէնսովի հրուանդանին մնտ Որ-
կադեան կղզիները՝ որնցմոն կը ձեւանայ Փէնթլընափ նեղուցը .
ասկեց ալքիւ մը անդին Ծէլլընս ու Ֆերուր կամ Ֆերուօր
կղզիները կցած են . Հիւսիսային ծովան սահմանը ինչուան
Որկադեան կղզիներն է : Ա թէթի հրուանդանէն անցնելով
Ոկոլիսայի և Հերքիգեան կղզիներուն մէջտէղի ջրանցքը կը
մանենք , որուն վերի կողմը Ո՞նչ Ո՞նչ կ'ըսուի , իսկ վարինը
Փոքը Ո՞նչ :

Ոկոլիսայի արևմտեան ծովեղերը Պարանտեան ովկիսնոսը
սպասած է , որուն մէջ ասդին կղզիներ կամ նեղուցներով
իրարմէ բաժնուած . և նյյն ծովը Քրիտանիայի և Խախնոսայի
մէջ ալ մանելով Հիւսիսային ջրանցքը կը ձեւացընէ . աս ջրանց-
քին մէջ կ'ինան Քայտի ծոցը և Պէթիսմի խորը . նաև Խո-

լամսայի ծովը Վտղանտեան Ովկիանոսէն առաջ կուզայ, և բաւական ընդպարձակութիւն ունի, որուն արեւմնեան ծովեզերքը կ'ինան Տունասալքի և Ոթբանսկֆորթի խորչերը. իսկ արեւելքան ծովեզերքին վրայ են Ոտուէյ, Որորեամակ և Տի ծոցերը. Ոտուէյի ծոցին բերանն ալ Ո՛չն կղզին կեցած է: Խալանտայի ծով ինչուան սուրբ Գևորգի ջրանցքը կը համի. և աս ջրանցքին բերանն է Լակլոսի կղզին, որուն քովերն են Հարլէշ և Քարտիկան ծոցերը:

Ո՞ալին հոռուանդամը անցնելով, ու Խալանտայի արեւմնեան ծովեզերքը պոտուելավ ջմնէ կալի, Քառուէյի, Ելաննի, Ովալիի, Տինկլի, Քէնարփ, Պէնըթի ծոցերը կամ խորչերը կուզան, ու ետքը ՈՒիգենի գլուխը որ Խալանտայի հարաւային ծայրը կ'ինայ:

Ո՞անիքայի կամ Ո՞անչի ծովլոն ամենէն անուանի կղզիներն են Ո՞իկ, (Օ)բինեի, Խեւասի, Շըրսի: Մագգեց ու Ո՞իկ կղզինն մէջն է Ողլէնա նեղուցը. մէկալ իրեք կղզիները ծոցի մը մէջ կ'իւնան, որուն մէջուեղն է Մըրանչ, որ Ո՞ւն գետէն ցամակ երկրի կտորով մը բամանաւած է, և ան ցամաքին ծայրն է Հակ գլուխը:

Դանք հիմա Ուէսան կղզին մնաերը, ու անկէ բոլոր Դաղլոյ ծովեզերքը պոտուինք: Դափ գիմանցին կ'ելլէ Պիէսմէի ծովեզերքը, Տուէսաննէզի՝ (Օ)տիէսանի խորչերը, Փենամարփի սուրը, Խասի կղզին, Ո՞որպիհամի ծովակը, որուն դիմացն է Պէլչի կղզին կամ Դաղլոյի կղզի, Պուանչօփի խորչը, որ Դաւաբանմէի կղզին մէկ կտորով ձևացած է, և Ուստա գետին ջուրը հօն կը թափի. նաև Տիկօ, ՈՒէ և (Օ)լուան կղզիներն ալ հան կ'ինան. նուկ Ճիրոնա գետին բերանը անցնելն ետև. Խապանիոյ կամ Պիկրայի ծոցը կը մնանէպ, որ Վտղանտեան ովկիանոսին մէկ կը տորն է:

Լարոր (Օ)լուէկալի և ՈՒինիաթերթի գլուխներէն անցնինք՝ Ապանիոյ Ճերակղզին արեւմնեան ծովեզերքին վրայ կը տումնէպ Ո՞որու գլուխը, որուն քով Ուակոյ գետը Վտղանտեան ովկիանոս-

որ կը թափի, և Վիդիել զլուխը, ետքը սուբը Ա իշենցիոսի հրուան
դանին անցնելով՝ գիմացնիս կ'ելլէն Ա. Մարիամ՝ հրուանգանը,
Քատիչի ծոցը, որ կուատիանա և կուատալըիվիր գետերը
իր մէջը ընդունելուն համար անուանի է, և Է հնա կղզին. վերջը
կուզայ Շիպիլթերայի նեղուցը, որուն չորս զին առած էն «Քաւ-
փէ և Վաղիլա լեռները, որ ասեն մը Հերեւիցն արյան կ'ըսուելին.
աս նեղուցէն անցնելով՝ գիմացնիս կ'ելլէ Միջերկրական ընդ-
արձակ ծովը, որ Եւրոպայի, Եսիայի և Վիդիչի մէջ կ'ինայ,
ու այլ և այլ մաս կը բաժնուի :

Վաւղնի մասը Վիգրիկէի Խարի կամ Պօն ըսուած գլխէն կը¹
սկսի ու կ'երթայ ինցուան Մէսամինայի նեղուցը, որ Ոիկիլան
Խտալիայէն կը զատէ, Վորսիքա և Արտենիա կղզիները Մի-
ջերկրականին աս մասը երկու կտոր կը բաժնէն, որմնցմէ մէկը
կ'ըսուի արևմտեան՝ մէկալը արևելքան։ Միջերկրական ծովուն
արևմտեան ծովելքըին մօտ Խաղչարեան կղզիները կան, որ
Ոպանիոյ իշխանութեանը տակն են. իսկ Ոպանիոյ ծովելքըին
վրայ կաթա, Փալց, Ա. Մարտինոս և Ա. Երաստիանոս գլուխնէ-
րը կան. և Խարոյ գետին բերանը Ա. Մարտինոս և Ա. Երաս-
տիանոս գլուխներուն մէջ կ'ինայ. անոնցմէ ալ անդին Վորէօ
զլուխը կուզայ, որ Խոզէսի ծոցով Ա. Երաստիանոս գլուխն
բաժնուած է :

Վիքիչն առաջ երթալով՝ կը հանինք Խեղսաց ծոցը,
որ հիմա Է հնա ծոց կ'ըսուի, և Հոռոմանոս գետը հնա կը թափի.
ան դուրս ցըցուած ընդարձակ երկիրը՝ որուն վերի ծայրը Հեր-
կղզիները կեցած են Է հնա ծոցը Է իկորիոյ կամ Շենոյայի ծո-
ցէն կը զատէ :

Վորսիքայի և Արտենիայի մէջտեղն է Ա մնիփակիոսի նե-
ղուցը, աս կղզիներուն արևմտեան ծովելքըներուն վրայ, ու
Վորսիքայի և Ափարթիվենթոյի հրուանգաններուն մէջտեղը
կ'ինան Ա. Փլորենս, Փորթց, Ասկոն, Խաչիոյ և Ա աղնաք

ծոցերը . դարձեալ վիալքոն հրուանդանը՝ որուն մօտերն է Վայ-
նարա կղզին , ասոր ալ ծայրն են Վասսարի ու Որիսթանոց ծոցե-
րը , և Ա . Պետրոս ու Ա . Խոստիոս կղզիները .

Վիջերկական ծովը՝ Վենովայի ծոցին շակութեամբը մէջ
աեղջն բաժնող զիծը Վայա կղզին է , որ անկէ անդին Տիւռե-
նեան ծով կ'ըսուի : Վայ ծովուն մէջ են Խառլիայի ծովեղբնե-
րուն վրայ Վայնալը արաց , Վանարոյ ու Վերակը հրուանդանե-
րը , Խաէթի ծոց՝ որուն բերանը կեցած են Փանձաւ և Խարիս
կղզիները . Վափողի , Վալենայի , Շոլեքասթրայի , Ա . Խափիմեայ ,
Շիոյայի ծոցերը , և Վեսիմայի նեղուցը՝ որ ատեն մը Վարիք-
դիսի և Վիկլայի քարաժայուերուն պատճառաւ շատ աւելի աչա-
ւոր էր քան թէ շիմա : Վայ աեղուանքին մօտ կը տեսնենք Խու-
զեան կղզիները , և Վիկլիլոյ հիւսիսային զին (որ աս կղզւոյն առ-
ջի անունը Տրէնէտէան էր՝ իրեք սարաւանդներուն պատճառաւը որ
նոյն կղզին եռանկիրնի ձեւ մը կուտային) Վասթելլանիքի ծո-
ցը , Վան Ա իլէցի հրուանդանը , Վէվանցոյ , Վարիթիմինյու Վա-
ւինեանա կղզիները : Վարտենիսայի և Վարիքայի ծովեղբները
արևմունքն կողմանէ Տիւռենեան ծովուն սահման են , և ան ծո-
վեղբներուն վրայ կը տեսնենք Վալիարի , (Յոսիկի և Փոր-
թոյ-Ա էքքից ծոցերը :

Վիջերկական ծովուն երկորդ կտորին երկայնքը՝ որ առ-
ջի մասին կրկինին չափ կայ , և մէջը ընդհանրապէս ոչ կղզիներ և
ոչ ժայռեր կը գտնուին , թէտեղիքին և Վիկլիլայէն սկսեալ ին-
չուան Վարիթ և Խգիստոս կ'երթայ , Վափողի հարաւային ե-
ղերը , և Հյունաստանի արևմտեան և հարաւային կողմը եղած
ծովը Հյունիսկան ծով կ'ըսուի :

Հիմա Խրոսպայի աս ծովեղբները ստորագրենք՝ Վիկի-
լիլայէն սկսելով : Վայ կղզին եղեղբները կը տեսնենք Վանիթողա ,
Վեալամնիքա , Փասսարոյ և Ա . Խաչը հրուանդանները . Վալամ-
պայի հարաւային զին Վալթա կղզին կեցած է . Վափողի եր-

կրին ծովեղեցները բռնած են Ափարթիվէնթոյ հրուանդանը, Ակելլափս ծոցը, Ակելլափոմոյ հրուանդանը, և Ուարանթոյի կամ Տարենտոնի մեծ ծոցը, որուն արևելքան զին գուր ցցուած էր կիր մը կայ, անոր ալ ծայրը ։ Էւքայի գլուխն է : Վակէց Տաճկաստանի և Հյունաստանի ծովեղեցը կ'անցնինը, օրուն մօտերն են Յանիսկան կղզիները . չն կը տեսնենք Քորֆուի ջրանցքը՝ Քորֆու կղզին և Ռապանիայի մէջտեղը, Ռաթայի ծոցը, որ ատենով Ամերակեան ծոց կ'ըստէր, Փամբասի ծոցը՝ որ Աքրոֆէի հրուանդանէն կը սկսի . աս ծոցէն էլելլով՝ կը մանենք ։ Էփանթոյի կամ յնէպախմէի և կամ Լրինթոսի երկայն ջրանցքը, որ ատեն մը Լրիսսեան կամ Մցկիննեան ծով կ'ըստէր, և բուն Յունաստանի, Պէղոպանեսի կամ Աղոպայի ծովեղեցներուն մէջ կ'ինայ, Աղոստ Եերակղզին ծովեղեցը կը գտնենք Փափա և Խռունէն հրուանդանները, Լասթունի կամ Քելսնեան ծոցը, որ Աքափիսիայի և Քաթապողյի հրուանդաններուն և Ափարթիսայի ծոցերէն բաժնուած է . Լրօնի ծոցը՝ որ հին ատեն Անեսանիոյ ծոց կ'ըստէր, Աղաթափանի հրուանդանը, և Աղաթաթանէն ծոցը . ասոր բերանն է Աթէերա կղզին՝ որ հիմն Չերիկց կ'ըստէ :

Աղինա հրուանդանէն դէպ 'ի հիւսիս երթալով՝ դիմացնիս կ'ելեն Կապիսայի կամ Հնապալուի ծոցը՝ որ ատեն մը Ռոպոս կ'ըստէր, և յգինայի կամ Մթենսի ծոցը, որ անուանի է Եղինա, Պողոսի կամ Աղապամնա կղզիներուն սրատձնառաւ . Աղամինա կղզին Էփանթոյ կղզին Լրինթոսի պարանոցով միայն բաժնուած է : Պողոննայի հրուանդանէն Վեկոփիններէ կամ Ակրիպօզ կամ Երէտա կղզին կը համենինք, որ Վեկրոփիններէ ան Ասպանդի ջրանցքներով ցամակէն բաժնուած է . ասոնց մէջ է նաև ան նեղուցը որ հին ատեն յշտիպս կ'ըստէր : Վակից Օհյուննի կամ Աղիպաքայի ծոցը անցնելով՝ օրուն ծովեղեցներն է Ուերմոսպիլէ կամ Տերմաղունը ըստւած տեղը, կը տեսնենք

Ա պայի ծոցը՝ որ ատենով Պեղասգեան ծոց կ'ըսուեր, ետքը ։ Վաշորգ հրուանզանէն և Վաշովայի հրուանզանէն անցներով ուրուն մօտերն է Տեմնիկի դաշտը, թեսաղնիկեի այսինքն Աւանիկի կամ թերմայական ըսուած ծոցը կը մօնենք: Հան իրեք թերակղզի կայ՝ որ Տիկ Վաղինեան սահմանաղարին են, և որնց ծայրերը Փիլլորի, Փելիքս և Լոյնորոզ կամ Լութոս հրուանզաններ ըսուեան սանոն մէջտեղուանքը երկու ծոց կայ. մէկը հին ատեն Տորմնի ծոց կ'ըսուեր, իսկ հիմա Լասանդրի ծոց կամ Լոյմանան կ'ըսուի, որ Աթիլարի կամ Լուսնիթի ծոցէն նեղ պարանոցով մը բաժնուած է: Լոյ ծոցէն անգին կը տեսնենք (Կրֆանայի կամ Վահն Եթևասայի ծոցը, Վաւալայի ծոցը՝ որուն քովերն է Ձևասո կամ թեաշող կղզն, ետքը Լակոսի, Լոսոսի կամ Լոնչի և Աթրոտի ծոցերն անցներով՝ կը համիննք Զանսագ գալէսսին նեղուցը՝ որուն հին ատեն Վարդանեան նեղուց և Հելեսպոնտոս կ'ըսէին, և անկէ կը մօնենք Ապրանայի ծովը:

Հիմա Աթիլերկրական ծոլուն երրորդ մասին վեց ալ քիւ մը խօսինք որ Խորոպայի ու Փոքր Լոյից մէջ կ'ինայ, և շատ կղզներ կան մէջը: Աթիլերկրականին աս կտորը Լոյլաբեղագոս կամ Լագեան ծով կ'ըսուի. և Տաճէղները Շերմանկ ծով կ'ըսէն սառո, ինչպէս նաև բոլոր Աթիլերկրականին: Լոյլաբեղագոսը կրեատէ՝ այսինքն Աթրիս կամ Վանսափա կղզերն կը սկսի. բայց Վահնայինն ու Քոնսատանի հարաւային արևելեան ծովեղբներուն ու կղզներուն մէջ ընկած ծովը Աթետեայ կամ Վանտիյ ծով կ'ըսուի:

Աթիլերկրական ծովուն վերջին մասն է Վարփական ծովը որ Խատախոյ, Լիւրիկէի և Տաղմացիայի ծովեղբներուն մէջ կ'իսայ, և Աթքանտի ջրանցքովը բուն Աթիլերկրական ծովուն հետ հաղորդակցութիւն ունի:

Վարփական ծովուն արևելեան ծովեղբները պարսելով նախ

դիմացնիս կ'ելլէ դուրս ցցուած երկիր մը՝ օրուն (Դարդանեան սարաւ և անդ կ'ըսեն, ասոր մէկ կողմը կ'ինայ (Ո) անժքետոնից ծոցը, Խաբը նոյն սարաւանդին ու Վանաքքիցի ծովակին մէջտեղը, որ Փոյ գետին բելնին քովերը կ'ինան, շատ գետաբերաններ կան զա- նազն գետափներու և գետերու՝ որ ամէնքն ալ Վագնեան լեռ- ներէն կ'իջնան, (Ո) ենետկոյ ծոցին հիւսիսային արևեմուեան դին, որուն հետ միացած է Տերգեստոնի կամ (Ո) գետափի ծոցը, (Ո) ե- նետկոյ ծովակն ու Վարդզի և Մասոյի ծովակներն են, որ Փիւաէ ու (Ո) ալեւամենթոյ գետերուն բերանները կ'ինան, Վ- դրիական ծովուն արեւելեան ծովեղեղբը կ'ինան Հրուանդան գլուխը և Վաւառներոյի ծոցը, որուն մէջ շատ կղզներ կան մեծ ու պզափի:

Ո կ'ծրեկրական ծովը խիստ խորունկ է և ջուրը խիստ աղի. կ'ըսեն թէ ովկիանսուէն դէպ 'ի Ո կ'ծրեկրական ծով վազած ջուրը շատ առելի է՝ քան թէ Ո կ'ծրեկրականէն դէպ 'ի ովկիանս գացածը. և աս բանիս պատճառը ան մշտնջենաւոր ջրի ընթացքն է որ Շիպիլթէրրայի նեղուցին մէջտեղէն Ո կ'ծրեկրական ծովը կը գիմէ. և աս մէջտեղի ընթացքին առ շուրջ շատ առելի սասափի է՝ քան թէ կողմնական ընթացքներունը, որոնք Ո կ'ծրեկրականին ջրէրը դէպ 'ի ովկիանսու կը քաշէն, և աս քանա ասանկ կը մեկնեն. Ո վկիանսին մէջ ջրի մեծ զանգուած մը ուրիշ պղտիկ զանգուած մը կը ձնչէ, որով կը տեմուի թէ ծովան տակէն ջրի ընթացք մը Ո կ'ծրեկրականին առելըդ ջրերը դէպ 'ի ովկիանսու կը բերէ, Ո նէշհանրապէս Ո կ'ծրեկրական ծովան ջրերան շարժմոնքը ա- րեւելէ արևեմուոք է. բայց որովհետեւ նայն ջրերը դէպ 'ի ծովե- ղերները և նեղուցներուն ընթացքներուն դէմ սաստիկ բռնու- թիւն կուտան, անկէ ուրիշ ընթացքներ ալ առաջ կուգան՝ որոնք միշտ ու դղութիւննին կը փոփոխէն.

Հիմա Նելլէսապոնասուէն մանենք Ո արմարայի ծովը, որ հին ասեն Պլոտպօնտիս կ'ըսուէր, չո՞ն Ո արմարա կղզն գիտելէն ետե,

Կոստանդնուպոլսց նեղուցէն անցնինք՝ որ հին ատեն Ա սափորս
թշրակիոյ կ'ըսուելը, և մանենք Ա ծովը կամ Խաքաբնեան Պիա-
տոսը որ Ա իջերկրական ծովուն ամենէն գլխաւոր կոսրն է, և
ամոր եւրոպական եզերքները քննենք :

Կոստանդնուպոլսց նեղուցէն անցնենուս պէս՝ դիմացնիս
կ'ելեն Խատա հրուանդանը, Պուրողազի ծոյը, Քալաքրիսյի հրու-
անդանը, Խատրոս կամ՝ Խանուք գետին բերանները, Տնեսթե-
րի, Պորիսթենի կամ Տնեթերի բերանները, որնք (Մտեսացի
ծովը իրարմէ բաժնուած են. անկէ ալ անդին՝ Հոռեալ ծո-
վուն կամ Ա ասրին ծովակին և Փերեքոփի կամ (Օրգափուի ծո-
ցին մէջտեղը՝ Փերեքոփի կամ (Օրի պարանոցը կը տեսնենք,
որով Խիթմը, որ հին ատենը Վերանիսոն Տաւրիկեան կ'ըսուելը,
մէծ ցամաքին հետ կպած է. Ետքը Խնիդալէի նեղուցէն, որ
հին ատեն Ա սափորս Ա իմելերեան կ'ըսուելը, կ'անցնինք Ա ծովու-
կամ Ա ցախու ծոյը, որ հին ատեն Ա էռվտեան լիճ՝ կ'ըսուելը.
ասոր մէջ կը վազեն Տնա և Տանայիս գետերը, և Շինիչէի նե-
ղուցովը Հոռեալ ծովուն հետ կպած է :

Ա ծովը ընդհանրապէս սաստիկ խոր է, և մէջը գրեթէ
ամենեւին կղզի չկայ. բայց տեղ տեղ ժայռեր ունի. մակընթա-
ցութիւնը զբեթէ անզգալի է. շատ անկանոն և արագ ջրի ըն-
թացքներ կան մէջը, և յանկարծական միրիկներ ու սոսկալ քա-
միներ շատ անզամ կը պատահին :

Եւրոպացի, Ա սիոյ և Ա գլուխէի մէջ ընկած միջերկրեայ ծո-
վերուն եւրոպական եզերքները պտըտելէն ետեւ, կը մնայ որ Խաս-
պից ծովուն եզերքն ալ մէյմը աչքէ անցընենք: Ա ծովը Ա գլու-
խնի հրուանդանէն ինչուան Ա ըսալ գետին բերանը կ'երթայ .
նախ դիմացնիս կ'ելլէն (Խիլց, Լ էսեաչէյ և Ա վեաթօյ կղզինե-
րը, Ետքը Ա կրախանի թերակղզին և ծոյը, (Ճերեկի բերանը, և
Ա ոլիս կամ Ա մէթիլ ըսուած գետին բերանները, որ հին ատեն Ա ա-
կ'ըսուելը, ու Եւրոպացի ամենէն մէծ գետն է. ասոր այլ և այլ

Ճիւղերը ինչուան լիւրալ կը համնին , ու ջրերը որշափ որ ծու վաւն կը մօտենան այնչափ աւելի աւազախան կ'ըլլան :

Կասպից ծովը որ լիւտէրխամի ծով կ'ըսուի երբեմն , ու չին աստենը ՞յառլ լիւանայ ալ կ'ըսուէր , միջն գարու ասեններն ալ ՞յառլ լիւազարա , մեծ ըթի մը կը նմանին , և ովկիանտին չետ ամեննեին հազրդակցութիւն ընմի . իր ջրերուն մեծ մասը լիւրու պայէն կուգայ : լիւ ծովուն ըսր կողմը շատ ժայռէր գտնուելուն համար , և ամրնդհատ արեւելքի արեւմուտք փառլ քամիներուն պատճառաւ անոր մէջ նաւորդութիւնը խիստ վուանգաւոր է :

Դանք լիւրոսայի լեռներուն գիրքերը քննելու . և տեսնենք թէ լիւրոսայի վայ ինչած ջրերը ինչպէս կը բաժնուին , ու ինչ կերպով ըսր կողմը գտնուած ծովերը կը թափին :

Երախ կը տեսնենք թէ քամի որ ծովեղեցներէն գէպ 'ի ցամաք երկրին ներսէրը կ'երթանք՝ երկիրը աստիճնանարար կը բարձրանայ , որով երկու դին երկու զառ 'ի վայր կամ չեղչեղակ կը ձեւանայ՝ որոնց գաղաքը մէկ է : լիւ շաքքը՝ որուն մէջ մէկ զծի վայ շատ լեռներ կամ՝ լիւրոսայի ամենէն ընդարձակ կտորին մէշուեղէն անայնելով , զանիկայ երկու կը բաժնէ , և ջրերու բաժանման գիծը կը ձեւացընէ :

Լիւ երկու զափիվայրերուն ստորածները կը գտնուեն ձորէր , որոնք նոյն գլխաւոր քօտիին կամ զծին չետ կամ խոտոր կամ զուգաչեւական գիծը ունին :

Լիւ քօտիին մէկ ձայրը ՈՒթերկրական ծովուն բերանն է . հարաւային արեւմուաքըն ինչուան հիւսիսային արեւելք կ'երթայ , ու լիւրոսայի թէ երակզզիին մէջ պոլսոոլ ջրերը երկու գըւխաւոր մաս կը բաժնէ . որով մէկ կողմէն՝ ջրերը գէպ 'ի հիւսիս և արեւմուտք կը վազէն , մէկալ կողմէն գէպ 'ի հարաւ և արեւելք . անոնց մէկ մասը ովկիանոս կը թափի , մէկալ մասը ՈՒթերկրական ծովը . ասով լիւրոսայի մակերեւոյթը ձեւ ացընող երկու զառիվայրերէն մէկը կը կրնայ ըսու իւրաքանչակ մէկան ալ դիւրուիան :

Արալ լեռները՝ որ Արտապահն Վախիսի հետ կը միացընեն՝ հիւսիսէն հարաւ կ'երկննան գրեթէ 180 բիւրմեթք երկայնաւ թեամբ . իսկ լայնութեանին ըստ տեղոյն 10էն ինչուան 15 բիւրմեթքէ : Արալ լեռներուն ան կտորը որ հիւսիսային Արալ կամ անապատ կ'ըստի , քիւ բարձրութիւն ունի . բայց ան կտորը որ լայնութեան 59'ին տակը կ'իջնայ՝ բաւական բարձր է . 37° զուգաշեաւականին տակը կը ցածնայ , և 54'ին նորին կը բարձրանայ : Վալ լեռներու գտափին հարաւային կողմը իրեք կտոր կը բաժնուի . Ա երխութորեան Արալ Խքամթերնապուրեկան Արալ և Պաշնըրեան Արալ : Խքամպայի կողմէն նայելով Արալ լեռներու գտին տափարակ երկիր մը կ'երկնայ՝ անդայի կերպով Առուսատանի մէջէն բարձրացած ինչուան 130 կամ 160 մեթք , և բոլոր լեռներուն ծայրերը մէկտեղ եկած ու մէկ գլխաւոր զագախ ձևացացած են : Արալ լեռներուն ամենին բարձր տեղանքը 2280 մեթքէն աւելի չեն . նոյն լեռներուն հիւսիսային կողմը կրային հողերը բանած են , իսկ հարաւային զին խոշք զանգուածներով կը տեսնափի կրամիթ քարը . բայց կան նաև հիեծաբարտու լեռներ , անսնցմէ եավը կրային լեռներ : Արալ լեռներուն մէջ կը գտնուին նաև երկըթի , սոկի , սրճմի և կապարի համբեր :

Ը եմիխայսքի լեռներուն մէկ ձիւղը , որուն Վամեննոյ-Փայտան կամ Վարեթէն գտի կ'ըսեն , Ա եղէն և Փետրա գետերուն մէջտեղը երկնցած է , և ինչուան Վամեն հըստանգանը կը հասնի . և նոյն հիւղը Ապիտակ ծալուն արևելեան սահմանն է :

Ը եմիխայսքի լեռները արևելեան կողմէն ան լեռներուն հետ կը խառնուին՝ որ հարաւէն Ապիտակ ծալուն զուս դին կը պատեն , և արևմտեան ծայրերնին Վախայի լեռներուն մօն է . Վալ լեռներէն կ'իջնան Ա զիւն որ Կասպից ծալը կը վազէ . Տունան Պալթիկ ծալը , և Տներեր՝ Ա ծալը , Տներերի և Ա ու հայի խառնուրդներուն մէջտեղը կ'իջնան Խփիֆանով , Պոկլովի ,

Ա ոլիս ու Կրտէնի լեռները, որ ինչուան Կովկաս լեռներուն հետ
կ'երթան կը միանան, Կովկաս լեռներուն գօտին ալ Ան ծովէն
ինչուան Կասպից ծովը երկրնցած է, և լեռներու պղափի գօտի մին
ալ կայ որ Ովին և Վզովիա գետերուն գտուիներուն մէջուեցէն
կը սկսի, Տներերը Տնեն կը զատէ, և Տարբեան լեռներուն
խումբին հետ կը միանա :

(Սընեց, Վանաելքա և Վէօլէն լեռները ան կողմի ջրերուն
բաժանման զիթը կը ձեւացընեն՝ որով ջրերը կէս մը Վակիտակ
ծովը կէս մըն ալ Պալբոի ծովը կը թափին, Վէօլէն լեռներուն
մէկ Ճիւղը դէպ՚ի արեւելք երկրնցած է, մէկալը դէպ՚ի Վասի
հիւսիսայ, անկէ կը սկսին Վքանտինաւիս Տօֆրին լեռները, ա-
սնկը ինչուան Վնատընեսի հրուանգանը կ'երկրնան՝ որ՝ 'Վորվե-
կիսից հարաւային ծայրը կ'ինսայ, աս լեռներու գօտին Վւրալ լեռ-
ներու գօտին շատ աւելի կարգաւորեալ է, և ընդհանրապէս
բնէի ըստաւճ նիւթով ձեւացած է, իսկ կրամիթը խիստ քիչ է,
Տօֆրին լեռներուն մէջ երկրթի, աղնձի, կասպարի, արծըթի ու
նուև ոսկիի հանքեր կը գտնուին, բայց ոսկին անփու չէ :

Լափանիսից մէջ և 'Վորվեկիսից հարաւային արեւմտեան
կողմը ասդիս անդին առանձին լեռներ շատ կան. իսկ Վքանտի-
նաւիս լեռնան մէջտեղուամբքը միայն՝ ուր որ բուն Տօֆրին լեռ-
ները կ'ինսան՝ կրնան կարգաւորեալ գօտի ըսուիլ, բայց սառնց
բարձրութիւնն ալ 2400 մետրէն աւելի չէ :

Վէլէս լեռները՝ որ Տօֆրինի գօտիին մէկ Ճիւղն են՝
Ըստեան ու 'Վորվեկիսան իրարմէ կը բաժնեն, ու ետքը Ըստեափ
երկիրը կ'երթան կը լըննան :

Ճիւսիսից ծովուն արեւմտեան սահմանը Կրամիկեան կամ՝
Վալեանեան լեռներով ձեւացած է, աս լեռները այլ և այլ մանր
գօտիներու խումբ մըն են, որոնց մէջ Ուշիլիութ, Փէսպ և Ովի-
կոնք Ուսմիզից ըստաւճ լեռներուն բարձրութիւնը 1600 մետրէն
աւելի չէ : Վակիտանեան կղզեաց մէկալ բնական մեծ բաժան-

մունկներուն մէջ՝ նոյն շաղթի գօտիներէն երկու ձիւզ կայ . մէ կը Ուխթէրէս գօտին կամ՝ Վէմպիք լեռներ , մէկազն ալ Նի- բեռնեան լըրանց շարք ըստածը՝ որ չօրս կտորէ ձևացած է . ասոնց անուններն են | իըրաս Նիլլ, Ո՞նթ-Ո՞ւրն, Ք՞րոշամ- Նիլլ, և Ո՞նթ-Ղարպիէլ:

Նիմա նորէն Ո՞ որմանսի լեռներուն քովը գառնամք՝ որ Ա ալտայի լեռներուն հետ կը միանան , և կը տեսնէնք որ Եւրո- պայի Ձերակղղիին մէջտէղի գօտին դէպ 'ի հարաւային արե- մուտք կ'երկրնայ , ու Պալթիկ ծովան գիլքը | և ծովին կը բաժ- նէ , և նախ Կիսերպորդէ լեռներուն հետ կը միանայ , ետքն ալ միջին Ղարպաթ լեռներուն հետ :

Ի՞ լեռները իրենց Ձէ արևելեան և Ձէ արևմտեան կող- մէն դէպ 'ի հարաւ երկրնացած են : Ղարպաթ լեռներուն արևելը- տեան Ձեւը ինչուան Դաստոք կը համնի , և հմտ հասած ճայրը խորսուբորս ըլլալուն համար՝ Կըկաթի գուռն կ'ըստի . արևե- լեսն Ձեւն ալ ինչուան նոյն գետին քով հասած է՝ | ակ և Ո՞- րաւա գետերուն մէջին անցնելով :

Ղարպաթ կամ՝ Ք՞րափար լեռները կոր զիծ մը կը ձևացը- նեն , և անսնոց զոգաւոր երեսը դէպ 'ի հարաւային արևմտուտք դարձած է . երկայնութիւննին զրեթէ 130 բիւրմեթը է , ու կը բաժնուին արևմտեան , միջին , և արևելեան Ղարպաթ՝ | Ի՞ լեռ- ներուն մէջ ամենէն բարձրը՝ որ | նմիշեր Ոփից Կ'ըսուի , 2578 մեթը է : Խնջուան 1200 կամ 1309 մեթը բարձրութիւն տեղ Ղարպաթ լեռները անստաներով ծածկուած են , բայց անկէ վեր մերկ ժայռեր ու խորսուբորս ասպառամներ են : | Ի՞ գօտիին վրայ շատ անցքեր բացուած են ու զանազան ձամբաներ շննած : Նոս զանազան քարեր կը զսմուին՝ որոնց Ղարպաթեան քար Կ'ըսէն . անկէ զատ նաև . աղ , կապար , ծծումք , զինք , պղինձ . մողիկ շատ կ'ելլ աս լեռներէն . արևմտեան Ղարպաթ լեռներուն մէջ ոսկիի համք ալ կայ :

Ո՞ի՞ն կարպաթ լեռներուն արևմտեան ծայրը անմիջապէս
մօտ է Առտէթ լեռներուն, որ () տէր գետին ակունքէն ինչուան
Լապային ակունքը տարածուած էն. և անտնց մէկ Ճիւղը որ առ
երկու գետերուն մէջ կ'ինայ՝ Ակայից լերինք կ'ըսուի.

Առտէթ լեռներէն ասդին գալով, Հիսուսային ծովը վազող
գետերը Դանտուբին Ճիւղերէն բաժնուած էն՝ անտնց մէջտէղէն
անցած լեռներու գօտիով մը. աս գօտիին մէկ մասին Ո՞րպաւից
և Պրէմից լեռներ կ'ըսեն, մէկալ մասին ալ Հերկինեան լեռ-
ներ. Հերկինեան խումբին առաջին կտորը Պէօհմէրվալու կը
կոչուի. վերջը կուգայ Ձիշը է լաբէրկ, ուսկից այլ և այլ գե-
տակիներ կ'իջնան ու հորիզոնին դէպ 'ի ամէն կումը կը տարա-
ծուին. Ձիշը է լաբէրկին զլաւոր Ճիւղերն էն Լացկէսիրկէ, և
Ձիրանքէն լալտ, որուն ետեի կողմը կեցած էն Խուրինկէրվալու,
Տուինկէրպէրկ, և ան լեռները որ Ա եզէր գետին արևելեան դին
կ'իջնան :

Աս խումբը Տուինկէրպէրկին մէկ Ճիւղովը Հարց անունով
լեռներուն կսած է. աս Հարցը կընայ մասնաւոր խումբ մը
սեպուիլ որովշնեաւ շրջակայ երկիներուն մէջ ամենէն աւելի
բարձր է:

Լարոպայի ջըերը գէպ 'ի երկու դին բաժնող գիծը Ձիշը է լ-
պէրկին ինչուան Դանտուբին ակունքը կ'երթայ, Ձիրանքոնիայի
գագաթէն, Աեպ կամ Ոսհ ըսուած Լապեան լեռներէն, ու
Ուեա անտառէն կամ Ը վարցվալուն անցնելով, Լարոպայի մէջ-
տէղը ընկնող գօտուցն երկու Ճիւղերն էն Ը քայկէրվալու և
() սէնալալու :

Ուեա անտառ ըսուած լեռներուն գէպ 'ի հարաւային արե-
մուսք երկլնցած թէեը Կոստանդիայի լըէն վար Հուենոս գե-
տին բովէն կ'անցնի. նոյն լեռներէն ասդին որ գմնիք՝ դիմանիս
կ'ելլէն մէյմը Ալկա կամ Ուեւեան Ալպեանց Ճիւղը, մէյմը-
նալ Արիզոնեան կամ Արիզոնի Ալպեանց Ճիւղը մը՝ որ գէպ 'ի

Հիւսիսային արևելքը երկնցած է, և աս Ճիւղը կը հանի ինչուան
Ան Խոթթարտոց, որ բարձր Վալպեանց կամ Եւփոնիթեան Վալ-
պեանց մէջտեղե կտորն է, անոր հետ կտած է Վառուլ լեռը,
ուսկից Հաենոսը կը ըզիի :

Կայն տեղէն Վալպեան լերանց Ճիւղ մը՝ որուն Տինարեան
Վալպեանք կ'ըսեն՝ գէպ 'ի հարաւային արևելքը կ'երկըննայ, և ա-
ռանց ընդհատելու Վալպեան լերանց գօտին Պալզան լեռներուն
հետ կը միացընէ, որուն հին ատեն Հետմա կ'ըսէին : Ի՞ թէ եր
տեղ տեղ շատ նեղ է, և Կանուրին Ճիւղերը կը զատէ ան ջրե-
րէն՝ որոնք մէկալ կողմանէ Վալպիական ծովը, Վալպիակեղագոսն
ու Աւ ծովը կը թափին . աս Ճիւղէն ուրիշ շատ մանր Ճիւղեր ալ
առաջ կուգան՝ որոնց զլիսաւորն է Հաենտեան Վալպեանք՝ որ այլ
և այլ մանր կտորներ կը բաժնուի, այսինքն Պերնինեան Վա-
լպեանք և Ովկովլեան Վալպեանք, Վարինթեան Վալպեանք, և
Վառնիոլեան կամ Յուլեան Վալպեանք. վերջապէս նոյն Ճիւղին
շարունակութիւնը Խմինեք հրուանդանին մօտ Խրաբրնեան Պոն-
տոսին ջրերուն մէջ ընկզմանծ է: Պալզան լեռներէն անցնիլը շատ
դժուար է, անոնց ծայրերը կրանիթ քարերով ձեւացած են, և
վրանին շատ սեւածեւ սարեր և խորունկ ու նեղ ամսունդներ
կան: Ի՞ն տարերէն խիստ բարձրները գրեթէ բոլոր տարին ճիւ-
նապատ են, և վրանին ամենսեին բցու չկայ, բայց նոյն լեռնե-
րուն վարի կողմերը ծառեր ու ննջուան ընդարձակ անտառներ կան:

Վացքերուն մէջ ամենէն երևելին Տերպէնտ կամ Կառուն
Տրայիանտոփ ըստուածն է, որ Տրայիանտոս կայսեր բանալ տուածն
է, ու Ահնային Կաստանդնուպօլիս երթալու համբուն վրայ
կ'ինայ :

Ի՞ս գօտիներուն Հիւսիսային դին կ'ինան Աալցպուրիի՛ Աթե-
րիայի լեռները, Աթեան լեռները, Կորուաթեան ու Ալաւեան
լեռները:

Հարաւային կողմը կ'ինան իրեք երևելի հաստարաններ :

Ղաղթնը Պայտաճ լեռներուն գտնիներէն ինչուան երկայնու թեան 20° կ'ելլէ, զանասասանի թերակղղիէն կ'անցնի, և Ղքի պէղագոսի կղղիներուն կը համնի, ու այլեայլ անուններ կ'առնե, զոր օղինակ Ողիմագա, Պինդա, Խտա, Պառնաստո, Եղիկոն և Լիկեռն. իսկ ան կտորն որ Ղքշափեղագոսին ծոցը Ղքրիա կան ծովէն կը զատէ՝ այնչափ բարձր է որ Ղպենեան լերանց գագաթին բարձրութեանը կը հաւասարի :

Խքկորդը, որ է Տէստիթ-Տաղ, ըստ հնաց Ոտղոսկէ, թշանիան Ղքշափեղագոսին կը բաժնէ. իսկ երլորդը, որ է փոքր Պալշան կամ՝ Ոթրանձաւ ըսուածը՝ Ուժքիթ-Տաղին հետ Ուղմարա ծովուն հիւսիսային կողմը կը պատէ :

Ման Կոթթարոսոյ լեռը որ Ղպենեան լերանց հետ կը միանայ, Ղքշեան լերանց մէկ մասն է, ու Ուանարոյ գետին ակունքէն կը սկսի. ասոր մասերն ալ այլ և այլ անտան ունին, Բնշղիս Ուղեղեան կամ Պինինեան, Աաւոյեան և Տոֆինեան և ծովեղերեան Ղքեանք: Ուղեղեան լեռներուն մէջ կ'ինան Ո՞նթէ Ոտղա, ՈՒնիթն և մեծ Աուրը Ծեռնարդոս ըսուած լեռները: Աաւոյեան Ղքեանց մէջն են Ապիտակ լեռան, Խերան լեռան և Ո՞ն-Ո՞լնի: Տոֆինեէի լեռներուն դիմացէն կը սկսին Խաթէրէլ և Ո՞ւ-Ո՞լ իթթուառ լեռները, և Ո՞րոն կամ Հոռոգանսոս գետը Ո՞նթերկրականին մէջ վազող ուրիշ գետերէն կը զատէն :

Ման-Կոթթարոսոյ լեռները երկու մեծամեծ ձիւղեր կը բաժնաբն, Ղքշինը Հունասոր Ուայսէն կը զատէ, և Բնշղւան Ուուը սուած Ղքշեանց կը մօտենաց. իսկ երկրորդը Ուայսի ու Ղքրի մէջտէղը կ'ինայ:

Ղքշեան լեռները Խըրոսպայի լեռներուն ամենէն ընդարձակ ու բարձրն են, 44° և 47° զուգահեռականաց և $4^{\circ} - 20'$ միջօրեա. կանաց մէջ կ'ինան, Փարուիլէն 20° գեալի արեելեան կողմը, սարածութիւնը զրեթէ 180 բիւրմեթը է, և զագաթներուն բարձրութիւնը 3000էն ինչուան 4800 մեթը կը հանի:

Գլխաւոր անցքելն են՝ Պաղպիսյու ու Շիհեմնիթի մէջ Ավնելիք լեռը. Պաղպիսյու ու Աւոյայի մէջ Ամսդուխք ըսուածը . Աւոյայի ու Շիհեմնիթի մէջ ԱՌՆ-ԱԾՆի ու փոքր Առւրբ Շեռնարդոս լեռները . Ա ալէզի ու Շիհեմնիթի մէջ մեծ տուրբ Շեռնարդոս և ԱՄՆիլն . Օ ուիցերիէն Խառլիա գալու ճամբուն վրայ Ամս-Առթ-թարաց . Արիձիսնի ու Ա ալթելինոյի մէջ Ափլուկէն և Ա ալցա . Ա սարիսյի ու Աթիրիսյի մէջ Աթմէկրինկ : Ա անցքերը ընդհանրապէս նեղ կիրճեր են որ երբեմն ինչուան 2500 մեթր բարձրութիւնն ունին : Պաւերայի ու Օ ուիցերիի գաշտերը որ աս լեռներուն հիւսիսային կողմը կ'ինան՝ 300 էն ինչուան 600 մեթր բարձրութիւնն ունին : իսկ Ա սնգարատիա և Ա աճաւաստան որ հարաւային ու արևելեան կողմերը կ'ինան՝ ծովու երեսէն խիստ քիչ բարձրութիւնն ունին :

Ա պեան լերանց մէջ խիստ խորունկ լըներ ալ կան . Ա քէն լըն խորութիւն է 580 մեթր : Ա զօտիներուն վրայ 3000 մեթրէն վեր եղած գագաթները միշտ ձինով ծածկուած են որ ամեննեին չհալիր ու գիրքը չփոխեր . իսկ ձորերուն մէջ եկած ձիւնը վերի լեռներէն ընկած հիւսերուն պատճառաւ միշտ կը փոփոխի : Ա սսուցյները ծովելքերեայ լեռներէն կը սկսին ու ինչուան վերին Վարինթիա կ'երթան . սովորաբար աս լեռներուն տակերը աւազուտ ու քարուտ կ'ըլլամ . իսկ սառուցյն վարի կողմը գետնին հետ կպած չէ , և անոր տակէն յօրդ ջուր կը բղիէ :

Ա պեան լերանց մէջտեղը կամ կեղբոնը սովորաբար կրանիթէ կամ ուրիշ ժայռերէ ձևացած է . իսկ դարվար տեղուանքը կրային և նախնական կարգերով ձևացած է . կողմն ալ կայ որ աւազային է , և անկէց կը սկսի երրորդական հողերուն կարգը :

Ա պեան լեռներէն աղէկ մարմարին կ'ելլէ . ունի նաև պղնձի , երկըթի , կապարի , սոկիի ու աղի հանքեր . ինչուան սառուցյներէն վեր ալ բոյս կը բռումի :

Պամնք Ա պեանեան լեռներուն ստորագրութեանը , Ա սոնք Խա-

սինեան լեռնէն կը սկսին՝ Ձենստեի պարանոցին քիչ մը դէպ՚ի արևելեան կողմը, և Ճենսվայի ծոցին եզերթէն անցնելով՝ Խտաւլոյ Ձերակղզիին մէջ կ'երկըննան, և զանիկայ երկու կը բաժնեն, և ինչուան Արկիլա կը տարածուին։ Այս Ապենեան լեռներուն գոտին՝ Շարձր Ալպեանց ու Հելենական Ալպեանց հետ Վզրիական ծովուն սահմանները կը ձեւայընէ . իրեն երկայնութիւնը գրեթէ 150 բիւրմեթրէ, և լայնութեան 38° և 40° 20', ու Ջարիզի արևելեան կողմէն անցած 5° 20' և 16° միջօրեական ներուն մէջ կ'ինայ : Ապենեան լեռներուն բարձրութեանը չհամերի, և ընդհանրապէս 1200էն ինչուան 1300 մեթր բարձրութիւն ունին . միայն քանի մը լեռներ 2000 մեթրէն աւելի բարձր են :

Ապենեան լեռանց Ճիւղերը վեց հատ են, և իրենց անունները իրենց գիրքերէն կ'առնեն, ու կը կոչուին հիւսիսային՝ միջն՝ Տոսկեան՝ հոռվմէական՝ հարաւային և վեսուվեան Ապենեանք : Այս լեռներուն սկիզբէն ինչուան՝ Վալասպիտա հասած կը տարին վրայ խիստ շատ միջակ հողերու զանգուածներ կը զբանուին, մանաւանդ կրային ժայռեր, ուսկից կ'ելլէ Խտավիոյ մարմարիններուն մեծ մասը :

Ապենեան լեռանց տեսքը ընդհանրապէս տիսուր է . շատ բարձր ըլլանուն համար՝ վրանին սաւանապատ չէ, և իրենց կողերն ու զագաթները բոլորովին մերկ են :

Հիմա նորէն Ասն-Խոթթարտոյ լեռնէն դէպ՚ի արևմուտք երթանք : Պեսնեան Ալպեանց լեռներովը կը համակնք Խորա, Խուրա և Ասոկեան լեռները : Այս Ասոկեան լեռները Փիոսիլ և Ամնկուեան լեռանց կպած են . Փիոսիլ լեռներէն կը բաժնուին Ո՞ս զել լեռները, և Ասոկեան լեռներուն հետ Ո՞ողէլ գետին սահման կը բան . ուր որ նոյն լեռները Անկրեան լեռանց հետ կը միանան՝ ան կէ երկայն Ճիւղ մը կ'երկըննայ, և աս Ճիւղին մէջն են Ապենեան լեռները՝ որ Ո՞էօգի և Ո՞առնի մէջ բարձրացած են, Աբանեան

լեռները, և անմիտ որ Ամոց և Կապոյ գետերուն բաժանման դիմք կը ձեւացընեն | Հռներուն աս շարունակութիւնն ընդուան կրիս Դէզ հրուանգանը կը հասնի, և հաւանական է որ Կալէի անցքին գիմացի կողմը՝ Ռաֆտանիոց մէջ նորէն կը մրանայ ան լեռներուն հետ՝ որոնք Ռաֆտանիոց ջրերը գէպ ՚ի հիւսիսային ծով եւ Ռալսնտեան ովկիսանս բաժնելին ետև՝ մէկ զծի վրայ ինչուան Ակովտիոց հիւսիսային ծայրը կը համենին: Ի՞ս գօտիին լեռներուն բարձրութիւնը ինչուան 1300 մետր կը հասնի:

Դանիք նորէն | անկրեան լեռանց քալ, և նախ աս լեռները քննենք, որ ինչուան Ռաֆտանիոց ծայրը երթալսի Աէն և Աւազ գետերը իրարմէ կը բաժնեն:

Ուեւննեան լեռները, որ հառոգմասի ձորով Վայեան լեռներէն բաժնուած են, ան լեռներուն մասը կը սեպուին՝ որոնք լեռոպացի գետերուն բաժանման զիմք կը ձեւացընեն, և մէկ կողմանէ | անկրեան լեռանց հետ կամած են, մէկալ կողմանէ Պիրենեան լեռանց հետ:

Պիրենեան լեռները իրեք զլիսաւոր կոտոր կը բաժնուին: Վէրևելեան Պիրենեանք, որոնց ամենէն բարձրը՝ Վանիկոս լեռն է. ՈՒշին Պիրենեանք, որոնց համար սառցցներէն առաջ կուգան Լարոն, Ռոտոր, և Ապանիոց շատ գետակները. Վայեան Պիրենեանք, որ ինչուան Ջինիսիթերէի հրուանգանը երկնցած են: Պիրենեան լեռներուն գօտիին տարածութիւնը զիմէ է 40 բիւրմէթր է. աս Պիրենեան լեռներուն գօտիին ան միջօրեւականց մէջ կ'ինայ՝ որոնց մէկը Փարփառ արևմտեան զին 11 ին 35 ին տակէն կ'անցնի, իսկ մէկալը արևելեան դին 11 ին տակէն կ'անցնի: Ի՞ս լեռներուն բարձրութիւնը ընդհանրապէս 2000էն ինչուան 3000 մետր է. իսկ Ապանիսիթ կամ՝ Երթու լեռը որ անոց մէջ քան զամէնքը բարձր է՝ 3481 մետր բարձրութիւն ունի: Պիրենեան լեռներուն կողը Ապանիոց կողմանէ շատ աւելի զատ ՚ի վեր է՝ քան թէ Կալդիոյ, և նոյն լեռներուն մէջտէ-

զուանքը մեծամեծ լցեր կան, ստորոտներնաևն մօտ ալ Վաղղիոյ կողմք՝ հանգային ջրեր, իսկ իրենց քաղաքը միշտ ձինով պատաժ է: Պիրենեան լեռանց կազմութիւնը կրանիթ քարէ է, բայց հնա տեղի կրանիթը լուրսպայի ուրիշ կողմի կրանիթներն չափ հնին չէ: Տեղ տեղ նաև ձերմակ մարմարին կը դրանուի:

Լալրոյ գետին ակունքէն Հիրերեան լեռանց գօտին կը սկսի, որ Ապանիոյ Ճերակղզին երկու զվարող կտոր բաժնելով անոր գետերը գեպ՝ ի երկու դին կը խարէ: աս գօտիին երեւելի հիւղերն են՝ արևմտեան կողմանէ: Լալրէլայի գօտին, որ Տուերոյ և Ժակից գետերուն մէջ կ'ինայ: Ասայի գօտին՝ Ժակիցին և Կոտախանային մէջտէղը. իսկ արևելեան կողմի գօտիներէն միայն Ոիերա տ' Լափասան գօտին կը յիշէնք որ Լալրոյ գետին ինչուան հարաւային ծայրը երկնացած է:

Ոիերա՝ Եվլասոյի գօտին ալ Շնորապթարինեղոցը կը հանէ, ու Լուրսպայի Ծըերուն բաժնմանն զծին ծայրն է: Ի՞ գօտիին մէջ ամենէն բարձր կտորն է՝ Ոիւլային լեռանց գօտին, որուն բարձրութիւնը 3573 մետր է:

Լուրսպայի հրաբուխները գրեթէ բոլորն ալ Ոիթերկրական ծովուն մէջ կ'ինամ: Շարխեղազոսի կղզիները ընդհանրապէս հրաբուխի նշաններ ունին: Ուստինայի քով Լալենեան լեռանց վրայ, ու Ուեւնեան և Շարխենեան լեռանց վրայ ալ բանի մը հրաբուխի լեռներ կը տեսնուին, բայց բոլորովին մարած կ'երենան: նաև Արխմիտ ու Խալմատայի մէջ հրաբուխէ զատ Ույղէրներ ալ կան, որոնց վրայ խօսած ենք:

Ոինչև հսու Լուրսպայի բնական կազմութեանը, և լեռներու զվարող գօտիներուն վրայ տեղեկութիւն սուբինք, միանգամայն շատ գետերու վրայ ալ խօսեցանք ան ծովերը ստորագրելու առեն՝ որոնց մէջ որ նոյն գետերը կը թափին: Հիմա տեսնենք թէ:

Երազագի մէջ որ երկիրները աւելի շատ ըներ կան . և աշառաջինն է Ոտոսաստան , որուն սահմանը հիւսիսային արևելքէն Ոպիտակ ծովն է , արևմուտքէն Պալթիկ ծովը , հարաւեն Ո ողկային ակունքը : Խորը կուզայ Ոքանտինաւիոյ թերակղին . ասոր զբեթէ բոլը ըները Վէտօլէն լերանց գօտիին հարաւային և արևելեան ստորոտին տակը կ'ինամ . ընդհակառակն հիւսիսային Ոտոսաստանի մէջ՝ լեռներուն արևմուեան կողմը կ'ինամ ըները :

Պալթիկ ծովուն հարաւային կողմի գաշտերուն մէջ շատ տեղուանք կան՝ որոնց մէջ լեցուն են մանր ըներ . աս տեսակ ըներ նաև Վաբեան լերանց մէջ կան , բայց աւելի Ոքանտինաւիոյ լեռներուն մէջ . միայն թէ Վաբեան լեռներուն հիւսիսային կողմի ըները շատ աւելի բազմաթիւ են՝ քան թէ հարաւային կողմին ները : Խաւալիս մէջ՝ Վաբեան լերանց մէջտեղուանքը չորս հինգ հատ լիճ՝ կայ չափաւոր մեծութեամբ . իսկ Խորոպայի արևմուեան գին ըները խիստ քիչ են . միայն Խալմատայի մէջ շատ լիճ կայ :

Գրեթէ բոլը Խորոպան հիւսիսային բարեխառն գօտիին մէջ կ'ինայ . անոր համար կիմնն ալ ընդհանրապէս բարեխառն է , բաց ՚ի երկու ծայրերէն , Խորոպայի կիմններուն տաղրերութեանցը զինաւոր սպատճառը ան է որ արեգական ջերմութիւնը ամենուն վրայ հաւասար ըստամուկը . թէ սպէտե . ասկէ զատ ու թիւ շատ ընական սպատճաններ ալ կան , Ո՞ի և նոյն լցնութեան աստիճանի տակ Խորոպայի արևելեան կողմը աւելի ցորս է՝ քան թէ արևմուեան կողմը . և աս բանիս սպատճառը արևելեան հովն է որ ամ կողմի գաշտերուն մէջ կ'ելլէ ու ազատաբար ամին զին կը ընչէ :

Վնդհակառակին Վիրիկէի ցամաքէն սաստիկ տաքութիւն կ'անցնի Խորոպա . Ոահրայի անսապատճերէն , Կուպիայի և Խոդիպտոփի ապառաժներէն՝ հարաւային ու արևելահարաւ հովեր կը փէն , որոնք Ոիջերկըական ծովուն վրայէն անցնելով տաքու-

թիւնին կը կոտրի : Վաքամիները Եւրոպայի մէջ տեղ տեղ օգտակար կ'ըլլան . վասն զի նոյն երկիրներուն մէջ այլ և այլ պատճառներով իրենց տաքութիւնը կը կորալնցընէն : Բայց Ապանիսն Մքրիկէին մօտ ըլլալով՝ աս քամիներուն ջերմութեանէն կը վնասուի . միայն քանի մը գաշտավայրներ ազատ կը մնան ան ջերմութենէ Ոիերըա՝ եւլատա բառած լեռներուն պատճառաւը :

Եւրոպայի կիմային բարեխառնութեան մէկ պատճառն ալ սլկիանոսի ջրերուն անգագար շարժումն է՝ որ դէպ՚ի արեւմուեան ծովեզերքին երկայնութիւնը կը շարժին : Վա շարժմամբ թե՛ռային ծովին սառոցցները կը հեռանան , որով նոյն լայնութեան տակը Եւրոպայի հիւսիսային կողմերուն ցրտութիւնը աւելի քիչ է՝ քան թե Վմերիկայինը : Երբոր հիւսիսային զլուխէն կ'անցնիս , աս շարժումը կը գաղրի , և ծովերը սառասարատ կ'երենան : Վատլանտեան վլկիանոսին վրայի մօնուղղան ալ Եւրոպայի կիմային վրայ մեծ ազդեցութիւն կ'ընէ , ու զանազան լայնութեան աստիճաններուն տակ օգին տաքութիւնը կը բարեխառնաւ : Վա կղզիները որ բոլորավին ովկիանոսի կիմային մէջն են՝ միշտ փոփոխական օդ մը ունին , քայլ ոչ երբեք վերջին աստիճանի տաք կամ ցուրտ կ'ըլլան :

Եւրոպայի Վաւեմուեան մասին մէջ գարունը հետզեւեէ հարաւէն դէպ՚ի հիւսիս կ'երթայ . բայց ոչ երբեք Ոիիջերկրականին ծովեզերքէն բարդութիւն կը հեռանայ : Վակէ առաջ կուզան Եւրոպայի իրեք գլխաւոր կիմաները , որոնք կ'ըսուին՝ ովկիանուն կիմայ , Ոիջերկրական կիմայ և Վախական կիմայ . և աս զանազան կիմաները եռանկիւնի ձևի մը վրայ կ'առնեն աշխարհագիրները , որուն ծայրերն են սուրբ Ոիջնցիոսի հրուանունը , հիւսիսային գլուխը և Կասպից ծովուն հիւսիսային ծայրը՝ Ուրալ գետին բերման մօտ : Վա եռանկեան առջի կողմին վրայ՝ ձմեռը հարաւէն դէպ՚ի հիւսիս երթալով՝ ցրտութիւնը աստիճանաբար կ'աւելնայ . իսկ առառը հիւսիսային կողմը խիստ տաք կ'ըւ-

լայ՝ օրերուն երկայնութեամբ պատճառաւ. : Արկրորդ կողմին վրայ ցրտութիւնը ամէն տեղ գրեթէ նոյն աստիճանի կ'ըլլայ, և տաքութիւնը խիստ նեղացուցիչ է : Խակ ան կողմին վրայ՝ որ Ա. Ա հշեցիսի հրուանդանը կասպից ծովան հիւսիսային ծայրին հետ կը միացընէ, որչափ որ գէպ 'ի արևելք երթաս՝ ցրտութիւնը այնչափ կ'աւելնայ. իսկ ծովան զովութիւնը կը բարեխառնէ ան տաքութիւնը, որ ցրտութեան պէս անկանոն կերպով կը փոփոխի. բայց քանի որ գէպ 'ի արևելք երթաս՝ նոյն տաքութիւնը կը պակսի :

Մթնոլորտին ընդհանուր շարժմունքէն վատ՝ Արքոսայի զանազան կիմաներուն վրայ ազգեցութիւն ունի նաև արևուն բարձրութիւնը. Ալպեան և Պիրենեան լեռանց զուգահեռականներուն վրայ՝ ձիւները զրեթէ 2700 մեթը բարձրութենէն վեր կը սկսին. իսկ լայնութեան 63 աստիճանին տակը՝ Տոֆրին լեռներուն վրայ հիւսիսային կողմի ձիւները 974 մեթը բարձրութենէ վերջը կը սկսին, և հարաւային ու հարաւային արևելքան դին 2200 մեթը բարձրութենէ վերջը :

Խնդիքս օդին բարեխառնութիւնը՝ նոյնագէս ալ մթնոլորտին խոնաւութիւնը դիտելու բան է : Հաւանական է թէ աս խոնաւութիւնը բոլոր Արքոսայի մէջ նոյնչափ աստիճանի է. բայց զրեթէ տասը տարին մէյմը աս խոնաւութեան աստիճանը քննելը հարկաւոր է, վասն զի այլ և այլ պատճառներով զգալի կերպով կը փոփոխի. մէյմը որ ովկիանոսին մէջ լողացող սառերը սաստիկ խոնաւութիւն կը ձգեն. Երկրորդ՝ հարաւային հովերը, որնք անփոփոխ էն, սաստիկ չըրութիւն մը կը պատճառեն. զարձեալ, Արքոսայի արևելքան դին չոր քամիներ կը փշեն՝ կասպից ծովին արևելքան կողմի անապատներէն : Իսայց թէ որ տասը տարիէն աւելի միջօց բռնելու ըլլանք, աս պատճառները նոյնագէս չեն մը նար : Ալպեան լեռանց հիւսիսային կողմը անձրեւը ծանր և միակերպ կուզայ, և անձրեւային օրերուն թիւը 150 կամ 160 է .

Հարաւային կողմը հեղեղի պէս կուգայ անձրեւ, և անձրեային օրեւուն թիւը 90էն ինչուան 100 է : Խւրոպայի հարաւային կողմը՝ ուր որ երկիրը ընդհանրապէս խորտուեղորտ է, անձրեի ջըրերը կէս մը արագ կը վազեն կ'երթան, կէս մըն ալ գետնին երեսը ընացեալ կը մնան . և աչա աս պատճառաւ է որ նոյն կողմերը շատ կը գտնուի անբայս հողերու հետ պարարտ հողերու խառնուրդ :

Խւրոպայի մժնովըտին յատակութիւնը խիստ երեւելի է, և ամեննեին ընդարձակ երկիր մը չգտնուիր՝ որուն օդը վատառողջ ըլլայ . իսկ տեսակ տեսակ հիւանդութիւններէն ունանք՝ միայն նոյն երկիրներուն պակասութենէն, ունանք ալ կառավարութեան գէշութէն կամ ժողովրդեան պակասութիւններէն առաջ կուգան : Բայոք Խւրոպայի մէջ ու որ զգուշաւորութեամբ կ'ապրի՛ խոր ծերութեան կը համնի . բայց որովհետեւ Խւրոպայիք զանազան ցեղերէ առաջ եկած են՝ անոր համար մարմնական ու ժերնին ալ տեղ տեղ իրարմէ շատ տարբեր է :

Հիմա տեմնենք Խւրոպայի բուսականութիւնը : Խւրոպան որ հին ատեն ընդարձակ անտառներով ծածկուած էր, հիմա ուր որ բնակիչ չկայ և մշակուած չէ՝ միայն հոն կը գտնուին այնպիսի անտառներ . և խիստ քիչ տեղ կայ որ բոլորովին անյարմնար ըլլայ մշակութեան . բայց աս բարեբերութիւնը իրեք տեսակ զլնաւոր կլիններէ կախուած է :

Ո՞նչերկրակամի կլիմային տակ՝ ինչուան ան հիւսիսային ծովեզերքները ուր որ բարձր լեռներու գոտիները տարածուած են, և քանի մը թերակզզներու մէջ բոյսերը խիստ աղէկ առաջ կուգան . անանմէ որ ան կողմի բոյսերուն գեղեցկութիւնն ու մեծութիւնը բոլորովին անձանօթ է : Իսկ կլիմային տակ շատ բոյսերու տեսակներ կը բազմնան . շատերն ալ որ հիւսիսային երկիրներու մէջ հասարակ խոտեր են՝ հոն թուփի չափ կը մեծնան . զանա-

զան ծաղկեներ ալ այնպիսի ազուօրութիւն ունին՝ որ մէկէն կ'ուրացուին այրեցած գոտիին ծաղկեներէն։ Քանի որ լեռներուն մօտենաս՝ երկիրը բարձրանալով, հիւսիսային երկիրներուն տեսքը կ'իմացուի. դէպ'ի արևմուտք երթալով՝ Վարդիկէն միակերպ բցսերուն ձեւ կը տեսնուի. արևելան կողմն ալ գալով՝ Վարդիկէն բցսերը կը տեսնուին։

Խըրոպայի արևմտեան կողմը ովկիսանեան կլիմացին պատճառաւաս՝ խիստ բարձր լայնութե՛ աստիճաններուն տակ արշա աղէկ առաջ կուգան այնպիսի բոյսե՞ր՝ որոնք աշխարհին որ և իցէ մասնին մէջ նոյն լայնութեան աստիճանին տակ ցրտութեան զգիմանալով՝ կը փառնան. ուստի Խըրոպայի հարաւային զին շատ տեսակ արմոնիքներ ինչուան 10^o զրոգաչեռականաց տակ առաջ կուգան, իսկ Վարդիկայի մէջ 52^o էն անդին չեն մշակուիր։ Վայրին ու եղեինը ինչուան լայնութեան 60^o ին տակը կը մեծնան. բայց բոյսեր ալ կան՝ որոնց աս բարեխսան կլիմացին տարբութիւնը քիւդաղով աւելի սաստիկ չերմութիւն ու ըրութիւն կ'ուզեն. ինչպէս որթը 45^o զրոգաչեռականներէն անդին առաջ չիգար։

Վարդիկան կլիման ելլուս կերպ ազդեցութիւն ունի. նախ սաստիկ ցրտութե՛ր պատճառաւ. Ուստաստանի հիւսիսային կողմը և մէջտեղումնիքը շատ տեսակ ծառեր և բոյսեր ամեններն առաջ չեն գար, որ մնոց հակառակն նոյն լայնութեան տակ Վայրինից և Վաստինաւից մէջ նոյն բոյսերը կը զիմանան. Խըրոպայի կասպից ծովուն եզերքը եղած աւազուտ և աղային դաշտերը որ ճիւմաթ արտասանի անսապասներուն ըսր ու սյրով հովերուն բերանը կեցած են՝ ոնդ տեսակ աղային բոյսերով ծածկուած են. Խըրոպայի անտառներն ալ Տօն և Աղվա գետերէն անդին չեն մեծնար։

Վարդիկը կլիմաններէն զատ, որ մասնաւոր կերպով ազդեցութիւն ունին բռնստիւտութեան վրա, կան ուրիշ պատճառները ալ, ինչպէս են երկիրներուն յատկութիւնը և բարձրութիւնը։

Եսոր համար՝ Վարվեկիայի մէջքանի մը տեսակ բոյսեր կամ որ ձիւնապատ լեռներուն վրայ զրեթե ձիւներուն քով կը գտնուին . Կարպաթեան լեռանց վրայ ինչուան 1950 մէթը բարձրութեամբ տեղուանիք անտառներ կան, Վալանց լեռանց վրայ ալ ինչուան 1600 մէթը բարձրութեամբ . Պիրենեան լեռանց վրայ ինչուան 2000 . Վկովտիայի մայրին ալ ինչուան 60 մէթը աւելի բարձր տեղ կը մէծնայ :

Եւրոպայի մէջ կենդանեաց տեսակները բոյսերուն տեսակներէն քիչ տարբերութիւն ունին իրարմէ իր այլ և այլ կողմերը : Վանի որ Եւրոպայի մէջ մարդիկ բազմացան, վնասակար կենդանեաց տեսակները քիցան, իսկ օգտակարները շատցան ու աւելի աղեկցան : Հիւսիսային ու հիւսիսային արևելեան երկիրներուն կենդանիները զրեթե նոյն են . իսկ Վցախու ծովուն և Կասպից ծովուն մօտ եղած գաշտերուն մէջքանի մը տեսակ Վսիայի կենդանիներ կան . Ուքրանիային ու Ո՞ղոսաւիային ինչուան Տանիմարքա և Վիհանտրա կը գտնուին ամենէն ուժով եղներու և ձիւրու տեսակները . ոչխարի տեսակ մըն ալ կայ հօն՝ որ Ապանիոյ և Վնդղոյ տեսակին նման է . աս գօտիին տակ նաև տնական կենաց օգտակար կենդանեաց ամէն տեսակէն կը գտնուի : Եւներու գօտիներուն մէջ այծեամ, քօշ ու լեռնային մաւկ շատ կայ . ու Եւրոպայի մէջտեղի երկիրները ինչ կենդանիներ որ կան՝ նոյն կենդանիները նաև հարաւային երկիրները կը գտնուին : Զկան կողմանէ Եւրոպայի ծովելն ու գետերը քիչ աարբերութիւն ունին աշխարհին մէկալ մասանց գետերէն . բայց ասոնց մէջ անսովոր երկակենցաղ կենդանիներ ու խիստ մեծամեծ ձիներ չեն գտնուիր : Շատ տեսակ ձիներ տարբացն մէջ մասնաւոր ժամանակներ ծովեղելքները կուգան :

Հանգերու կողմանէ Եւրոպան Վմերիկային պէս հարուստ չէ . ոսկի ու փլաթին Վսիայի մօտ եղած երկիրներուն մէջէն առատ կ'ելլէ . ուրիշ երկիրներուն մէջ օսկին խիստ քիչ է, իսկ արծաթը

Քիւ մը աւելի առաստ : Շուեասի ու՝ Կորվեկիայի մէջ պղնձի աղջկէ հանգեր կան, Անգղոց մէջ ալ խիստ հարուստ անազի հանգեր : Աշբուպայի մէջ խիստ շատ տեղուամկը երկըթի ու կապարի հանգեր կը գտնուին, և ամենուն մէջէն ալ աղ կ'ելէ : Աշբուպայի մէջ կան նաև հանգային ծրեր և չերմուկներ, ածխահանք, աղ նիւ քարեր, կրանիթ և մարմարին :

Աշբուպայի նախնական լեզուներուն ունեցած տեփական յասկութիւններէն կ'իմացուի՞ թէ աս կողմի ժողովուրդները իրարմէ խիստ տաղբեր ազգերէ առաջ եկած են, ան ազգերն ալ շատերը անշուշո զաղթականութէ : Ամիսային Աշբուպա անցած են, ՈՒնք հոս Տընէ աշխարհազրին ըրած բաժանմանկը զնէնք :

Աշբուպայի կրնան երկու մեծամեծ խումբեր բաժնուիլ : Ան ջնինին մէջ են անհնգ որ անցայտ ժամանակէ 'ի վեր ինչուան հիմա ինչ երկիր որ ունին՝ հոն բնակած են, երկրորդին մէջ պէտք է զնել մէյմը ան ազգերը որ այլ և այլ ժողովուրդներէ բաղկացած են, մէյմին ալ ան ժողովուրդները՝ որ կամ արշաւելով, կամ երկրէ երկիր փոխուելով և կամ զաղթականութեանք. ան տեղուամկը եկել են : Աս երկու խումբերն ալ կրնան մանր մասեր բաժնուիլ մէնք նախ առջի խումբին մասերուն վրայ խօսինք :

Առաջին մասին մէջ են ան ժողովուրդներն որ ուրիշի հետ չեն խառնուած ու չեռու տեղուամկը բնակեր են, ինչպէս Ամամնիք կամ Պերմանայիք, որնայ մէջ են Առավները կամ Պոեւիայիք, Փրանիք, Պաւարայիք, Ապսոնիք, Պերմանայիք բնակութիւն հաստատեցին Ներվատիա, Հեւսիսային Պաղղիա, Բարտասիա, Ժպանակիվանիա, Բաւրանատիա, Լիվնիա, Ղոմարտիա, Հարաւային Առասաստան, Առանաստան, Լիվնիա, Կալիցիա և ինչուան հարաւային Ապսոնիա :

Աշբուպագ մասին մէջ կը սեպուին ան ժողովուրդները՝ որնայ վրայ թէպէտե օսար ազգեր արշաւեցին, բայց իրենց իրենց լեզուն և սովորութիւնները պահեցին . և ասոնք են :

Ա. | Կերացիք, որոնց ուրիշ մասերն են Կալեղիացիք, Շատուրացիք, Կամտաբրացիք, Պատը կամ Ա ապօնկատք, և Կառքնիք :

Բ. | Եղագք, որ կը բաւմնուին Կալեղոնեանք, Շայուք կամ Խուճնասացիք, Կամբրացիք կամ Կումբրացիք, և Ոտորին Պիտենքնիք կամ Շրիտանացիք :

Գ. | Հեղեցք կամ Քյոյնք, որոնցմէ կը սեպուին Ուայնացիք, Ուուլուցիք, Վարսոսազիք և Ովաբիացիք կամ Շին Կրետացիք. Իսկ Պիղասպեանք չընաց ազգին խիստ Շին Ճիւղերէն մէկն էին :

Դ. | Շապանիացիք, որ տաճկերէն Շանաւուտ կ'ըսուին և իրենց լեզուովը Ոքիւփէթար, Շին Է Էւրիկեցիք են՝ Պիղասպեանց Շետ խառնուած :

Ե. | Փինք կամ Ջինեանք, որոնց Ճիւղերն են Ջինլանսուացիք, Լափոնք, Ասեցեագ, Խոթմանացիք, Լիլոնիացիք, Զերեմիք, Չուաչք և Ուղրուենացիք :

Ֆ. | Խելերորդ մասին մէջն են ան ժողովուրդները՝ որ նոր ազգերէ և զրուն եկած ազգերէ ձևացած են, Շա մասին զիլսաւոր Ճիւղերն են :

Ա. | Սպանիացիք, որ տեղացի ժողովուրդներն ու Կերացւոց խառնուրդ մըն են՝ Ջինենիկեցւոց, Եղտաց, Հոռվիմայեցւոց, Ո իսպոթաց և Կարգեգմանացւոց Շետ, Կրենցմէ առաջ եկած են՝ Վասթիւեանք, Շաբագնացիք, Ենուսոււմիացիք և Ժորթոկեզք :

Բ. | Կաղղիացիք կամ Ջրանազները, որ Եղտաց, Վաղաց կամ Վաղատացւոց, Հոռվիմայեցւոց, Վարմանացւոց, Վերմանացւոց, Ջրանեաց, Ո իսիգոթաց, Կրոմանգացւոց և Պիտրկինենաց կամ Շուրգունահացւոց խառնուրդ մըն են :

Գ. | Շնզղիացիք, որ Եղտաց, Շեղցաց կամ Պիշիացւոց, Հոռվիմայեցւոց, Ութունաց, Կրոմանգացւոց և Վաղղիացւոց խառնուրդ են :

¶. Հայանացիք, որ նաև՝ Եթերանաք կամ Պաթմաք կ'ըստին, Գերաննաց ժաղվարդ մըս են՝ Աւզուց, Պէջնացւոց և Ժրիստացւոց կամ Ջրիգաններու խանոնրդէն առաջ եկած,

Եւ Հելլետիացիք կամ Օսմիցերը, որ Վեղաց, Պատաց և Հռովմայեցոց խառնուրդ մըն են:

Զ. Խասացիք, որ Հռովմանցւցոց, Յաւնաց, Փալաց, Աստրուգեաց, Լուսաբարտացւցոց, Քիանկաց, Պուտաց, Կորմանցացոց և Վարդացւցը խանճուրդ մին են:

Երկրորդ մեջ խռամբն ալ իրեք մաս կը բաժնէնք . և առաջին
մասին մէջ կը գնէնք ան ժողովարգները՝ որ Եպոսացի մէջ հաւ-
տաստուն քնակութիւն տնեցան , և առանց ուրիշներուն հետ
խռանուերու մնացին հան . և առանց են

Ա. Գամացիք կամ Գոմեզը և Աբանտինաւը, ուսկից առաջ
եկան Ը ուներ, 'Երթեղիացիք, 'Վանիք կամ Տանինալդացիք,
Լութեսնիք, Պոմենինացիք, 'Երմաննիք և Ա խիգոյնը:

Բ. Ալվանիք, որոնց այլ և այլ ձերդերն են Ա Ենաք կամ
Աբոսթուք, Արագը կամ Ակագը և կամ Աերվը, Ղ ուսացք,
Պողնիացիք կամ Լ է՛չը, Չ է՛չը կամ Պոշենիացիք, Մ օրաք,
Ա բնաք, Աթենիացիք, Տ առանիացիք, Խ րուածք, Լ իւրեկեցիք,
Դ աղմանացիք, Ո տուք, Է է՛թ էնմեք, Ի է՛թ տումեք, Շ տւղաք,
և Տ էն Ո տաք, Ը րուախացիք կամ Պ ուսչը:

Գ. Հունգարի կամ Հնդկ և կամ Մահարաշտր, որ արեւելքան Հնաց կամ Խաթարաց մէկ Հիւղն են :

Դ. Խառըքք կամ Տաճիկք, որ Խաթարներու Ճիւղ մընեն, և կ'ըստին (Սմանեանք՝ տուլդան (Սմանին անսաւովը :

Արկադորդ մասին մէջ կը գնենք ՈՒռարդիք կամ ՈՒարթանից Արարացիները, և ՈՒղու Ժամաները, Կոզա Ժամաները, Խիմիմու Ժամաները, և Խառան Ժամաները, Առ Ժող Վլորդները Ժէպէտու որիշ տէրութեանց տակ ընկած, բայց իրենց լեզուն և բնաւորութիւնը պահած են:

Խակ երբորդ մասին մէջ կը դնենք ան ժողովուրդները՝ որոնք ու երբեք ազգովին ինքնազլուխ եղան Խրոպացի մէջ, բայց ի-
րենց ազգային բնաւորութիւնը պահեցին . և են

Ա. Հայք, որ իրենց բուն հայրենիքէն ցրուելով, մեծ բազ-
մութեամբ Խրոպացի արևելեան կողմերը, այսինքն Ոտուս-
ստան, Էշհաստան, Ուաճառստան ու Եւրոպական Տաճկաստանի
մէջ բնակեցան :

Բ. Ա ալաքիացիք կամ Ա լահաք կամ Ա ւլահաք, որ Ճպակա-
ցւոց, Ալակեանց և Հռովմայեցւոց խանուրդ մըն են :

Գ. Խազախք, որ Ոտու և Ճաթար ազգերէն ձեացած՝ պա-
տերազմով ժողովուրդ մըն են :

Դ. Ջինկեանեք, որ Ա սիայէն Եկած հնդկաստանցի ժողո-
վուրդ է :

Ե. Հորեայք, որ բազմութեամբ Խրոպաս Եկած ու ամէն
կողմը ցրուած են :

Զ. Կիլիկիացիք կամ Ա եւերը, որ բոլորովին տարբեր ցեղ
մըն են, և Վորթոգալի արևմտեան ծովեղեղիները կը բնակին :

Խրոպացի զրեթե բոլոր բնակիները քրիստոնէական կրօն,
քը կը դաւանին՝ այլ և այլ տարբերութիւններով : Հռովմական
Էտիոպակին Եինչեցին հարաւային կողմը տիրած է . Հանաւոյ Եին-
չեցին արևելեան կողմը, Կրտուանդից Դաստիանիան հիւսիսային
Երկիրներու մէջ: ՈՒէկալ գլխաւոր կրօններն են Ուահետակա-
նութիւնն, Հռէկութիւնն և Ա ամայականութիւնն . հիւսիսային ժողո-
վուրդներուն մէջ ալ ումնակ դեռ իւստացած են :

Խրոպացի մէջ զրեթե ամէն տեսակ կառավարութիւն կը
գտնուի, ուսմեապետութենէ սկսեալ ինչուան ազատ միասկառու-
թիւն: բայց ամէնը մէկէն կը նամք իրերի վերած էլ. աշատ ժաղկ-
ուանիւնն, օքէնորուահն Էշիոնուանիւնն կամ սահմանադրահն վաստ-
առանիւնն, և հասարակապետութիւնն: Ա սիրեք բաժանմունքներէն իւ-
սպաններն ալ այլ և այլ Երկիրներու մէջ իրարմէ զմնազա:

նութիւն ունին, որոնց վրայ ամէն մէկ ջէրութեան ստորագրութիւնն ընելու առեն կը խօսինք :

Եւրոպայի տարեկան եկամուտը բողոքը մէկէն զրեթէ 3,468,510,000 ֆրանք է, զըզքն ալ 2,251,300 հոգի. շատ անդամութեանց մէջ հասարակաց եկամուտին հինգերորդ մասին մէկը զինուորաց կ'երթայ : Փորձուած է որ միջնն երկիրներուն բը նակիները շատ աւելի ճարտար են՝ քան թէ հիւսիսային և հարաւային կողմիները, և օրէնսդրական իշխանութեանց տակ եղած երկիրներու բնակիները աւելի հարկ կուտան՝ քան թէ աղատ միապետութեան տակ եղաները :

Եւրոպայի ժողովուրդները զուարձութեան փափառով, և զեղսութենէ ու փառափրութենէ շարժած, աշխարհին ուրիշ կողմերը զաղթական գնացին. աս զաղթականներէն շատը իրենց տէրերուն իշխանութիւնը թօթվելով հիմն ազատ տէրութիւններ ձեւացած են. բայց ծովական վրայ զօրաւոր եղող մէծ աւրութիւնները ինչուան հիմա Վախայի, Վարիկեի, Վարիկայի և Ովկիանիսայի մէջ ընդարձակ ու պարարտ երկիրներու և կողմիներու տիրած են. ասով վաճառականութեան ալ մեծ օգուտ կ'ըլլայ, որովհետեւ նյոյն երկրցիք իրենց վաճառքը Եւրոպացւոց հետ կը փոփոխէն. և անկէ եղած վաստակը զրեթէ 850,000,000, ֆրանքի կը համի, Ուրակն զի այլ և այլ ազգեր իրենց մէջ կամ իրարու հետ դիւրաս վաճառականութիւն ընեն տէրութիւնները ամէն օգնութիւն կ'ընեն, հասարակ ու երկրթէ ճամբաններ կը շինեն և ջրանցքներ փորել կուտան, որով այլ և այլ ազգերը դիւրաւ իրարու հետ հաղորդակցութիւն կ'ունենան :

Հիները Եւրոպայի հարաւային ու արևմտեան կողմերը միայն գիտեին. մէջտեղի երկիրներուն վրայ խիստ քիչ տեղեկութիւն ունեն. իսկ հիւսիսային և արևելեան երկիրները բոլորովին անձանօթ էին իրենց. ուստի Եւրոպային արևելեան սահմանը Համայշին գետն է կ'ըսէին. և լայնութեան 60°էն անգին

Ուսուլն կղզիեն զատ ուրիշ երկիր չէին գիտեր , հիւսիսային կողմէն ալ կալեդոնիան կամ Ծախտանիան Աւրոպայի սահման կը դնէին . Հարաւային ու հարաւային արևմուշան ժողովուրդներուն իբերոցիք և լէտուրիք կ'ըսէին . հիւսիսային ու արևմուշաններուն կեղոտ , Ա իսթուլա գետին արևելեան զին եղած հիւսիսային արևելեան բնակիններուն՝ Արմատացիք կ'ըսէին . Պարմանացի ըսէլով ալ կ'իմանային Պամուռ , Հուենոս և Ա իսթուլա գետերուն մէջ տեղի բնակինները . անմիջապէս Աւ ծովուն , Կովկասու երկրին ու Կասպից ծովուն հիւսիսային ու հիւսիսային արևելեան կողմը հիններուն Աբուբացի ըսած ազգերը կը բնակին :

Աւրոպան երկար ժամանակ բարբարոսութիւն մէջ մնաց , և նախ Հյունաց Խզիստոս ու Վահա յաձախելով սկսաւ ծաղկել . Փիւնիկեցիք , Ետքերն ալ կարքեդոնայիք , Աւրոպայի հարաւային կողմը զաղթականներ խաւրեցին և վաճառականութիւնը ծաղկեցուցին : Քյոնները բազմութեամբ . Խտալիս մէջ բնակեցան , ուր մէկէն Հռովմայեցւոց իշխանութիւնը սկսաւ առաջ երթալ , ու Աւրոպայի մէջ շատ տեղ տարածուեցաւ , և նոյն իշխանութեան տակ բնինող երկիրները սկսան քաղաքականութեան մէջ յառաջանալ :

Այբոր Հռովմայեցւոց ինքնակալութիւնը երկու բաժնուեցաւ , այսինքն արևելեան և արևմուշան , քանի զնաց սկսաւ իյնալ . Երբոր 406ին վերջերն ալ բարբարոս ժողովուրդները արշաւեցին , որ զրեթէ բողոքն ալ գերմանական ցեղէ էին , արևմուշան կայսերութիւնը աւելի շուտով կործանեցաւ , և անկէ շատ մանր տերութիւններ առաջ եկան :

Վանտալք , Վալնք և Առեւիսայիք մնան Պաղպիա . քանի մը տարիէն ետև Օիրենեան լեռներն ալ անցան ու գնացին Ապանիա բնակեցան : Ա իսիգութներն ալ , որ Պտթացիք էին , և Տնեսթեր , Պանտուք ու Ա իսթուլա գետերուն մէջտեղի երկիրները կը բնակին , Գլխին ատենները Պատղիա մնան . անտնցմէ ետքն ալ

Բարգունտիացիք կամ Պուրկինենք, որ իրենց անունովը հոն թագաւորութիւն կանգնեցին : Առևելիացիք ու Գերմանացիք Վլացիա և Փալաթինեան ըսուած երկիրներուն տիրեցին . վերջը Ֆրանք կամ Փրանկ ըսուած ժողովուրդներն ալ Գաղղիոյ մեծ մասին տիրեցին , և Փրանսայի թագաւորութիւնը հաստատեցին , Ախիգոթաց և Հռովմայեցւոց հետ միացան՝ Հոները կամ Վաճառները քշելու համար , որ ետքը գնացին Խտալիա ոտնակով ըրին , ու հոն իրենց իշխանութիւնը փնտացաւ :

Ախիգոթները 415ին ատենները նաև Ապանիա անցան , ու հոն իրենց անուամբը թագաւորութիւն հաստատեցին , և Ապանիոյ ան կտորը որ Հռովմայեցւոց ձեռքն էր՝ անոնցմէ առնելով բոլոր երկրին իրենք տէր եղան : Ես թագաւորութիւնը ինչուան ութերորդ դար տևեց , և ան միջոցին Վրաբացւոցմէ կործանեցաւ :

Խտալիան Ախիգոթները , Հոնք ու Ա անտալք հետզետէ աւրըշտըկելէն ետև , Հերուներուն ու Առւգիացւոց կամ Առւկիլանտացւոց ձեռքը անցեր էր , որ արևմտեան կայսերութիւնը ջընջեր էին . բայց ետքը իրենք ալ Աստրոզոթներէն նուածուեցան . ասոնք Տնեսթերի , Պորիսթենի կամ Տնեբերի և Տանայիսի մէջտեղն եղած երկիրները կը բնակիէին : Այս արշաւամք մըն ալ 568ին մէջ ըրին Առմարտացիք կամ Անգոբարդք , որով Խտալիան նորէն փոխուեցաւ , և հոն Առմարտացւոց թագաւորութիւնը հաստատուեցաւ :

Առթերորդ դարուն վերջերը մեծն Կարոլոս Հռովմայեցւոց հին կայսերութեան մեծ մասը նուածեց , ըսուեցաւ կայսր Հռովմայեցւոց , ու նորէն արևմտեան կայսերութիւնը կանգնեց : Ես կայսրը անուանի օրէնսդիր եղաւ , և զրականութեան մեծ պաշտպան , որով իր օրերը նոր կերպով մը ծաղկեցաւ ուսմունքը :

Վեծին Կարոլոսի որդին տէրութիւնը իր որդուոցը մէջ բաժնեց , որով Փրանսկաց տէրութեանը շուտով կործանելուն պատ-

Ճառ Եղաւ : Այս միջոցներուս սկսաւ հիմնակուան Գաղղիան , Գերմանիան ալ մասնաւոր թագաւորութիւն ունեցաւ : Որանկաց կայսերութիւնը այլ և այլ կտոր բաժնուելով՝ ուրիշ թագաւորութիւններ առաջ եկան , ինչպէս Խտալիոյ , Առենայի , Պուրկոյնի և Կաւարրայի թագաւորութիւնները :

Կորմանները , որ հին Աքանտինաւիոյ բնակիչներ են , մեծին Կարոլոսի թագաւորութեան վերջերը սկսան ծովու վրայ ասպատակութիւններ ընել , ու Խորոպայի արևմտեան ու Հարաւային ծովեզերքներուն վրայ կամաց կամաց շատցուցին իրենց աւազակութիւնները . Խոլանտայի շատ կողմերուն տիրապետեցին , Խոլանտա գաղթական գնացին , Գաղղիոյ գաւառներէն մէկն ալ ձեռք ձգեցին :

Կոյն միջոցին Ինւրիք կանգնեց Ախուսաց թագաւորութիւնը . և կ'ըսեն ոմանք՝ թէ ինքն ալ Կորմանդացի էր ազգով :

Հունգարները կամ Այաճառք Ջաթարստանին Պաշխը ըսուած կողմերէն ելլելով՝ դէպ ՚ի Դանուք մօտեցան , Դակիա ըսուած երկիրը բնակեցան , ու Խորոպայի այլ և այլ տէրութեանց դէմ յաղթութիւններ ըրին . ետքը 900ին ատենները Պաննոնիային ալ տիրեցին և Այաճառի տէրութիւնը կանգնեցին :

Գերմանիոյ թագաւորութիւնը 843ին կանգնուեցաւ , քանի գնաց զօրացաւ , ու Խորոպայի զօրաւոր տէրութիւններէն մէկն Եղաւ . Գերմանիոյ թագաւորները իրենց տէրութեը հետ միացուցիննաև Խտալիոյ , Առենայի ու Պուրկոյնի թագաւորութիւնները , և իրենց սեփականեցին Կայսերական պատիւը : Այս տէրութիւնը՝ իրեն խիստ ծաղկած ժամանակը մեծին Կարոլոսի տէրութեան իրեք մասին երկուքին չափ ընդարձակութիւն ուներ . և թէպէտ այսչափ ընդարձակ ու ահաւոր էր , բայց կառավարութեան ոձը այնպէս էր որ չէր կրնար երկար ատեն հաստատուն մնալ , և շուտով կործաննելուն գլխաւոր սլատճառներէն մէկն ալ կալուածապետական իշխանութիւնն էր , որ նաև Գաղղիոյ

մէջ թագաւորական իշխանութեան տկարաննալուն պատճառ է զաւ , ինչուան որ հուգոն Վասիլե՛ն նորե՛ն զօրացուց նոյն իշխանութիւնը :

Ո՞ետասաներորդ դարուն մէջ Վերմանիոյ կայսերութեան և ուրիշ թագաւորութեանց ձեռնառութեամբը հոսված քահանայապետներուն իշխանութիւնը շատ մեծաւ :

Դժկոտասաներորդ դարուն ատենաները այլ և այլ երկիրներ քաղաքականութեամբ սկսան ծաղկիլ , ու մէկտեղ նիզակակալութիւններ հաստատեցին , որոնց անունը՝ Վենակից առաջ կամ Վենակից զրին : Իս բան նախ Խաղղիա , Վերմանիա , Վարդին նահանգները և Մագդիա . բայց Ինգղիացիք ՃՎ դարուն մէջ նոյն վիճակները ատենակալաց խորհրդարաննն իշխանութեանը տակ ձգեցին . քիչ առենքն Վաղղիացիք ու Վերմանացիք ալ անոնց հետեւցան :

Խաղղիան , Վաղղիան և Սպանիան մասր աերլութիւններ բաժնուած էին . բայց Սպանիայ թագաւորները միշտ աւելի իշխանութիւն մը ունեին , Ո՞ետասաներորդ դարուն վերջերը իրարու գէմ մէկ մասնաւոր ու երկար նախանձաւ որութեամբ մը Վաղղիան և Ինգղիան մէկմէկ , բայցնուեցան . և ՃՎ դարուն ատենաները Ինգղիացիք ձեռքէ համեցին՝ Վրանանտիա , Վնժու , Ո՞ւն , Ջաւգին և Փուաթու , և աս երկիրները Վաղղիայ մասն եղան :

Լոմպարտացիք Խաղղիայէն , ու Վելչուգէան Ոխուբերը փոքր Վցից գաւառներէն Հյունաց վրայ վազեցին . նոյն ատենաները ներքին չերձուածներով ու պատերազմներով Հյունաց կայսերութիւնը արգէն սասատիկ տկարացեր էր , ու երբար սպարորդ խաչակիրները նոյն կողմերը վազեցին՝ բոլորովին կործանեցաւ : Խաչակիրները երկու անգամ Խաստանդնուպօլսց տիրելէն ետև , 1204ին իրենց մէջէն մէկը կայսր ընտրեցին . ասանկով Լատինացոց կայսերութիւնը Խաստանդնուպօլսց մէջ սկսաւ , իսկ Վենիոյ և

Տրասպիզմնի կայսերութիւնները Հյունաց ձեռքը մնաց . այնչափն ալ քանի մը իշխաններու հնարքովը եղաւ , որ Հյունաց կայսերութեան զէթ մէկ կառուր ազատելու կը ջանացին :

Չորեքտասահներորդ գարուն սկիզբնելը Գյաղղիացւոց և Ենգղիացւոց հակառակութիւնը նորեն տարցաւ՝ Գյաղղիոյ աթուոյն յաջորդութեանը պատճառաւ . 1338ին սկսած պատերազմը մէկ դարէ մը վերջը հազիւ լմբնցաւ , և Ենգղիացիք Գյաղղիայէն բոլորովմն բուրս քշուեցան : Կա միջոցներուն Օ զոխերները իրենց նիզակակցութիւնը հաստատեցին՝ օտար տէրութեանց ձեռքէն ազատ ըլլալու համար :

Չորեքտասահներորդ և հնգետասահներորդ գարերուն մէջ Խորոպայի քաղաքականութիւնը շատ առաջ գնաց՝ նորանոր զիւտեր գանուելով , ինչպէս էին թուղթ շինելու զիւտը , եղատ ներկուով պատեկեր քաշելը , տպագրութիւնը , վառօդը և կողմնացոյցը . զրականութիւնը և արուեստները ծաղկեցան , ու Խորոպայէն կամաց բարբարութիւնը , տղիտութիւնը և անոր հետեւորդ մոլութիւնները վերցուեցան :

Կողմնացոյցին՝ զանուելով՝ նաւուղղութիւնը շատ կատարելազործուեցաւ . Խորոպայիք սկսան ծովու վրայ աշխարհիս ըսրս զին պարտիւ , և նոյն միջոցին գտնուեցաւ . Ամերիկան՝ որ հիները չէին զիտեր , ինչպէս նաև ծովով Հնգկաստան երթալու համբան : Կա ատեն այլ և այլ տէրութիւններ , մանաւանդ . Կա զիացիք խիստ երեւելը եղան նաև ծովային ուժի կողմննէ :

Ա աճառականութեան վրայ ալ աս բաներով մէծ փոփոխութիւն եղաւ : Ա եշտասահներորդ գարուն սկիզբնելն եղած մեծ շփոթութիւնը , այսինքն Լուտերի , Օտտինկիոսի և Վալվինի աղանդները շատ տէրութեանց կառավարութեանը վրայ մեծամեծ փափոխութիւններ բերին : Ա չստրիոյ կայսրը Կարոլոս Եր , որ ժառանգ էր Ատորին՝ Կահանգաց և Ապանից , Կափովի , Վիկիվից , և Աղատենից տէրութիւններուն , և Ապանիացւոց Ամե-

րիկացին, յետ մեծին կարողասի քան զամէնքը ահաւոր կ'երենար՝ ասար տէրութեանց: Վչարպիս տէրութեան աս աստիճան մեծնալը՝ Խրտոսայի տրիշ տէրութիւնները քբաշերով, անոր գէմելուն, և ան ատենեն ի վեր Խրտոսայի տէրութիւնները ինչ լնդարձակութիւն որ առին նոյնը ինչուան հիմա սպահեցին:

Ապանիան, որ զանազան քրիստոնեայ և մահմետական տէրութիւններ քամնուած էր, երկար ատեն Խրտոսայի ուրիշ տէրութիւններէն տարբէր ու չեռու մնացած էր. բայց ՈՒՐ գարուն ատենները Ապանիացիք զլուարիստանացինները հալածեցին, և իրենք Ժ.Օ. գարուն մէջ առաջին տէրութեանց մէկը եղան:

Ի՞ս գարուն մէջ եկեղեցական կրիւնները սկսան. և հաղիւթէ քիչ մը խաղաղութիւն եղեք էր, նորանոր հակառակութիւններով Խրեննամեան պատերազմից բացուեցաւ, որ եաքը Վերմանիսից հաշութեամբը վերջացաւ:

Ա Եշտամանիցորդ գարուն մէջ բայցուեցան նաև Վչարփիս և Վաղղիս սոսկաի պատերազմները՝ Վափողիի տէրութեան ու Վիլանի գքսութեան յաջորդութեանցը համար:

Վնդղան ալ ապատեցաւ ան խռովութենէն որուն մէջ ընկած էր երեսուն տարուան պատերազմներուն պատճառաւ. Վաղղիսին ու Վտորին՝ Վաշանգնէրէն հօն գնացողնները լնդունեցաւ, և արուեստից ու ձեռագործներու կողմննէ քան զանին երկիր անուանի եղաւ: Շուետի երկիրը իրէն առջի ազատութիւնը նորին մէռէն ձեռք չգեց, Տանիմանըքան ուրիշներուն վրայ ունեցած մեծութիւնը կողացնցուց. Ուտասատան Ժամարաց լուծը թօթվեց, որ ՈՒՐ գարուն սկիզբները տիրեր էին ան երկրին, ու կտաւ կամաց առաջ երթաւ. Վէհաստան իր մեծութենէն ընկաւ. իսկ (ամանցուց տէրութիւնը ամենէն աւելի 153 հին պայծառացաւ:

Այօթնեւստաներդդ գարուն կէսերը Ա Եսթֆափիս հաշառութեամբը՝ եկեղեցական և յաջորդական կողմները զազրեցան,

ու Խրոսայի քաղաքական տեսչութեանը վրայ մեծ փոփոխութիւն մը եղաւ : Գաղղին իր ազատութիւնը ապահովցնելու համար Վէստրիոյ գէմ երկար ատեն պատերազմելէն ետեւ , Խոր դովիկոս Ո՞գին ժամանակը ան աստիճան զօրացաւ՝ որ Խրոսայի ուրիշ տէրութիւնները սկսան կամածիլ անկէ : Խօթնեատան ներորդ գարուն մէջ՝ Պլուտ իշխանը թագաւորական պատիւ առաւ , Ոտորին՝ Կահանգներն Վնդղիոյ հետ սաստիկ պատերազմ ներ ըրբն ծովային իշխանութեան համար . Ոտուսատան օրէ օր սկսան ծաղկիլ , և Եհասատանի վրայ մասնաւոր կերպով մը տիրապետել Շուետը հիւսիսային ազգաց մէջ նոյն աստիճանի ազգեցութիւն ուներ՝ ինչ որ Գաղղին հարաւային ազգաց մէջ . Վէստրիացիք ալ () սմնեցւոց գէմ զօրանավէն ետեւ՝ հաշութիւն ըրին :

Խրոսայի տէրութիւնները ամէն ջանք ըրին որ իրարու մէջ հաւասարակութիւն պահէն . առող խաղաղութիւնը ամէն տեղ տիրեց , և ան միջոցին նոյն տէրութիւնները սկսան վաճառաւականութիւնը և արուեստները ծաղկեցնել , և երկայն ու արտեսալ պատերազմներէն առաջ եկած վնասներուն դիմացը առանել միանգամայն արթուռ կեցան որ հասարակաց խաղաղութեանը շփոթիւ պատճառները մէկէն վեցընեն՝ այլ և այլ տէրութիւնը մէկմէկու մէջ միջնորդ ըլլալով : Իսյց ՈՒ գարուն սկիզբը ամսութիւն է ան արիւնոտ պատերազմներուն պատճառաւաւ՝ որ Վըստիսկանայի գանձարութեամբը գաղրեցան . Ճէպէտ անով ալ Գաղղիոյ և Վնդղիոյ մէջ հաստատուն բարեկամութիւն չեղաւ :

Ի՞ն պատերազմը որ Վմբրիկա աս երկու մեծամեծ տէրութեանց մէջ բացուեցաւ , շատ վնասներ տուաւ բորբ աշխարհքիս , մանաւանդ Խրոսայի մեծ մասին , և հազիւ թէ 1763ին լընցաւ , որ Վնդղացւոց խիստ զօրաւոր ժամանակն էր , և ան միջոցին իրենց իշխանութիւնը հնդկաստանի մէջ հաստատուեցաւ :

Ութեատաներորդ գարուն վերջը ասով աւելի երևելի է որ նախ միջացին Խուսատասն աւելի բնդարձակեցաւ, և Խուսաց () սմանցւոց հետ ըրած պատերազմներուն պատճառաւ՝ լէշասան այլ և այլ կտոր բաժնուեցաւ, զանազան Ժագաւորութեանց մէջ աւ խոսվութիւններ ելան. բայց քան զամէն բան մեծ էր Պազզից խոսվութիւնը, որ Խրբոսայի վրայ մեծ փոփոխութիւն բերաւ: Լէշազին և սուեպ պատերազմներէն վերջը, որ Պազզիցից զրեթէ բոլոր Խրբոսայի գէմ ըրին, չատ հին Ժագաւորական ցեղեր փհնացան, և շատ տէրութիւններ Պազզից հաւ սարակասպետութեամը գէմ միացան: Խննետամսերորդ գարուն սկիզբները Պազզից մէջ նորէն Ժագաւորութիւն հաստատեցաւ, և Պափուէն Պանափարթէ որ կայսր եղեր էր՝ իրեն իշխանութեամը տակ ձգեց Խրբոսայի մեծ մասը: Խրբոսայի զիմաստոր տէրութիւնները ամէնքը մէկ եղան ու Պափուէնի գէմ ելան, յաղթ եցին անոր, և Ժագաւորութիւնը ձեռքէն առնելով առաջ օլին կարգերը նորէն հաստատեցին:

Թ.Ա.Գ.Ա.Ա.Բ.Ա.Ա.Թ.Է.Ա.Ն. Գ.Ա.Զ.Վ.Վ.Ա.Յ. Թ.Ա.Վ.Վ.Վ.Ա.Յ.

Պանափարթական ան միջօրէ ականներուն մէջ կ'լինայ՝ որոնցմէ մէկը 7° 7' վրաբերի արևեմուեան կազմէն կ'անցնի, մէկան ալ 5° 57' արևելեան կողմէն. աս երկիրը տարածուած է՝ հասարակածէն 42° 20' հեռու եղած զուգահեռականնեն բնշուան 51° 4' զուգահեռականը: Պազզից սահմանն է հիւսիսէն՝ Ուանիքա կամ Ուանը, Քաղէի նեղուցը կամ Փատը՝ Քաղէ, Պէտչիա, Լուքսեմբուրկի և Ստորին Հակնոսի մեծ դքսութիւնները, և Հակնոսի նահանգը՝ արևելքէն Հակնոս, Տուպ, Խուրա լեռը, Ունի գետը, Շաբեան լեռները և Ա ար՝ որով Պազզին Պատենի մեծ զքսութենէն, Օուիցերին ու Ոարտենից տէրութենէն կը բաժնուի: Հարաւէն սահմանն է Ութերկուական

ծովը, Ապանիսից կողմաննեւ Պիրենեան լեռները և Պիտասոսա - իսկ արեւմուտքէն Շտանտեան ովկիանսով : Պաղզից մակերեսոյ թշր 5276,82 քառակուսի բիւրմեթը է . բնակչացը թիւն է (1846/ն) 33,400,486 :

Պաղզիան ատենով 32 հասակալունիան¹ բաժնուած էր . ասմիք 1790/ն այլ և այլ համարները² բաժնուեցան , որ հիմա 86 հատ են . ասմոց մեծ մասը իրենց անուշները նցն նահանգներուն մէջ գտնուած անուանի գետի մը կամ գլխաւոր լեռնան մը անունին կ'առնեն :

Խորապայի ծովեղերքները ստորագրելու ժամանակ՝ Պաղզից ծովեղերքներն ալ քննեցինք . չոս քմնի մը բան ալ աւելցնենք , Տնիքերքին ինչուան Ոոմ գետին բերաննը . ծովեղերքները ստացի շեղըներ են . Ոոմին և Ոէնին մէջտեղը ապառած ժայռեր կամ՝ աւելի կամ պակաս գէտի իր ծովուն մէջ երկնցած . Ոէնին ու Ոիդին մէջ տեղն ալ ջրերուն երեսին հաւասար խութեր ու ծովախիձեր ըլլալով՝ նաւերուն խիստ գժուար կ'ըլլայ ծովեղերը մօտենալը . իսկ ծովեղերքին ան կտորը՝ որ նոյնակէս Ո՞անջի ծովը պատաճ է՝ ստատիկ ներս գորս մասած ելած է . շատ տեղ ալ ժայռերը վեր ցցուած են , և հօն տեղ տեղ լըներ ու ձահիձներ կը գտնուին : Երբ եղերքներուն վրային աւելի առաջ երթարով՝ կը տեսնենք որ տեղ տեղ ստատիկ ցած է , տեղ տեղ ալ ստատիկ բարձր : Պլաւէ և Ոիփոնս գետերուն բերաններուն մէջտեղը աղի ըներ ու ձահիձներ կը գտնուին . Լապքունեան ծոցին եղերքն աւազի շեղերով ծածկուած է , որոնց մէջ տեղ տեղ բարեբեր գաշտեր և աղէկ արօսներ կամ . Ոիթերկական ծովուն արեմոտեան եղերքը ցած ու ձահամախուած է . իսկ Հառամսոս գետին բերնէն անդին՝ խորուուրուտ և մանր կղզիներով ծածկուած են ծովեղերքները :

1 Gouvernement.

2 Département.

Պատղից մօտ եղած զլսաւոր կղղները ասոնք են . Այլան-
տեան սպիրիանովին մէջ Աւեսամն , Ա . Խաչ , Վաեղեցիկ Վզգի ,
Կուարժութիւ , Տիեօ Լզզի , Աւե (շլքոն . Վ'իջերկրակա-
նին մէջ Հիեր կղղները , Էրինեան կղղները և Քորիլքա ,
որուն մէջտեղը հիւսիսէն հարաւ բարձր լեռներու զօտի մը
երկնցած է , և ան գօտիին Ճիւղերը գէպ 'ի արևմտաւք տա-
րածուած ըլլալով նոյն կղղոյն արևմտեան ծովեղերը ան-
կանոն մէ առած է , և շատ ծոցեր ու խորշեր կամ հան : Իսկ
արևելեան ծովեղերին վրայ հայհաճներ շատ կը զսնուին :

Եւրոպայի մէջէն անցած լեռներուն զիծը ստորագիւղու ա-
տեն Պատղից մէծամեծ լեռներուն վրայ ալ խօսեանք : Այս զի-
ծը Պատղից մէջտեղէն կ'անյնի , և անոր Ջրերը երկու զին կը-
բաժնէ : Այս մէջտեղէն Հիւսիսային ծովը և Այլանտեան ով-
կիանոս կը թափի , և անիէ առաջ կուգան այլ և այլ գետեր , որոնք
վերը յիշուած գօտիին զանազան ձիւղերէն կ'իշնան , աս գետերուն
մէջ անուանիներն են Հուենոս , Վ'էօզ , Աէս , Լուար , Շվինտու :
Չ քերուն մէկալ մասը Վ'իջերկրական ծովը կը թափի , և անկէ
միայն մէկ երևելի գետ մը առաջ կուգայ՝ որ է Հասդանոս կամ
Ուն :

Կամ նաև ուրիշ մանր գօտիներ՝ որոնք մէծ գօտիին Ճիւ-
ղերէն ելած են , և անոնց վրայէն մանր գետեր կ'իջնան , որոնց
վրայ հոյ քննութիւն ընկը աւելորդ կը համարինք :

Պատղից մէջ նաև ջրանցքներ կամ որ այլ և այլ երկիրներ
իրարու հետ կը կապէն . ասոնց մէջ անուանիներն են՝ Աէն-Քան-
թէնի ջրանցքը որ Ուազ ու Լավայ գետերը իրարու հետ կը
միացնէ , Աւրեի ջրանցքը , Պրիարի ջրանցքը՝ Աէնի և Լուարի
մէջ . Վ'իջնի ջրանցքը՝ Անի և Լուարի մէջ , Պուրկանի ջրանցքը՝
Անի և Խոնի մէջ . Հարաւային կամ Լանկրատի ջրանցքը , որ
Կարմն գետին հետ հաղորդուած ըլլալով Վ'իջերկրականը Ար-
լանտեան ովկիանոսին հետ կը միացնէ :

Պազզիոյ մէջ քիչ լիչ կրա . ամենէն անուանին Վասն- լ լիւ օ
ըսուածն է՝ Կանճ քազաքին մօտերը : Վերիին արևմուան
կողմը կ'ընայ Վայ ըսուած ընդարձակ դաշտը :

Պազզիոյ մայրաքաղաքն է Փարիզ . աս քազաքս ՈՒն գետին
երկու եղերքներուն վրայ շինած է՝ զարդարուն դաշտերու մէջ .
իր ձեմելիքնեղն ու գետեզերքները մասնաւոր գեղեցկութիւն մը
կուսան անոր : Փարիզ իր շենքերուն , արուեստական երևելի հա-
ւաքմանքներուն , հասարակաց գրքատառներուն , ուսումնական և
արուեստական գլուխուններուն համար՝ Խրոպայի առաջին մայ-
րաքաղաքներէն մէկն է :

Փարիզէն եռեւ ուրիշ երևելի քաղաքներն են՝ լ ին , որ
չոստանսի և Ոնի խանուուրդներուն քովը շինուած է , և ձե-
ռագրծներուն համար շատ անուանի է : Վորտոյ , Կարն գետին
վրայ , Խրոպայի խիստ վաճառաշահ նաւահանգիստներէն մէկն
է : Ո՞արսիկա , Ո՞իջերկրական ծովուն վրայ շատ անուանի է : Ի-
րեն հումեւանը և բանուկ նաւահանգստին համար : Խրոք կու-
զան՝ Ուսւան՝ որ ՈՒն գետին վրայ տիսուր ու խեղչ շենքերով
քաղաք մըն է , բայց վաճառականութիւնը խիստ ծաղկած է , և
շատ գործարաններ ունի : Կանճ՝ լ ուազ գետին աջ եղերքին
վրայ շինած . լ իւ , Ուսւուզ , որ Կարոնի խանուուրդին ու լ անկը-
տոքի ջրանցքին վրայ շինած է . Ո՞երասպուրի՝ Կ գետին վրայ
հումսուսին մօտ . լ երսայլ՝ պարտէշներուն փառաւորութեանը
համար անուանի :

Պազզիոյ հիւսիսային կողմը դաշտեր ու բլուրներ շատ կան .
արևելեան դին Պարկօյնի դաշտերուն մօտ լ ոսժի և Խուրայի
բարձր լեռները երկնցուած են . իսկ արևմուեան կողմը Ուսւորէնի
պարարտ դաշտերը , Պիեթայնի անբեր երկիրները և Պորտոյի
դաշտերը բանած են . հարաւային ու հարաւային արևմուեան դին
ալ Պիրենեան , ՈՒենեան և Լ լուսան լեռնց բարձր գագաթ-
ները տնկուած են . լ անկըտոք , Պիրովանս ու Տոֆինէ գաւառները

իսիստ երեւելի են իրենց գեղեցիկ տեսարաններուն և բարեբերութեանը համար :

Գաղղիսն հիւսիսային բարեխառն գօտիին տակ կ'իմայ, և ելերին ընդարձակութիւնը իսիստ մեծ ըլլալով՝ շատ տեսակ կիւմայ ալ չունի. տեղ տեղ միջնորդամբներէ առաջ կուգան, ինչպէս են ծովուն և լեբանց մօտ ըլլալը, որմէք օգան սաստկութիւնը կը բարեխառնեն : Գաղղիսն 46երորդ զուգաշեռականնին տակ երկու մաս բաժնուելով՝ ան մասերուն մէջ անձրեային օրերուն թիւերը զցարէ կերպով՝ տարբերութիւն կ'ունենան իրարմէ . վասն զի Փարփղի լայնութեան տակը տարուան մէջ 134 օր անձրև կուզայ, իսկ հարաւային կողմը 103 օր : Հովերը իրենց զանազան ընթացքներուն համեմատ՝ անձրևը, կարկուաը կամ ցամաքութիւնը գէպէ՛ի այլ կողմեր կը քըշէն կը տանին :

Գաղղիսն կինայ ըստ մաս բաժնուելի իրենց զանազան տեսակ բցուերուն կողմանէ . զրեթէ ոչ երբեք ձիթենին, մօրացորենը և որթը իրերը մէկէն նոյն մասին մէջ կը բումնին : Վաաջին մասին մէջ որթը ամենելին տառաջ միզար, բայց անոր տեղը բռնածէ իննազորենին . իսկ որթը աղէկ կը պատզարերէ երկրորդ մասին մէջ՝ որ ինչուան Վաստ կամ Վաստիս գաւառին հիւսիսային կին կ'երթայ : Վարացորենը միայն երրորդ մասին մէջ ինչպէս որ պէտք է առաջ կուզայ . և աս մասը կը տարածուի ինչուան Ամսիէտը լիւքոն : Իսկ չողբորդ մասին մէջ որթը և ձիթենին նոյնակս աղէկ առաջ կուգան, ու համ մօրացորեն ալ կը բումնի : Ո՞իներ կրական ծովուն վրայի երկիրներն ալ կինամն հինգերորդ մաս մը սեպուիլ ուր որ նարինչն ու կիտրոնի լաւ առաջ կուգան :

Գաղղիսն երկրաբանական կազմութիւնը անսանկ է որ մէջը ամէն տեսակ հանքային նիւթեր կը զանուին : Օ անազան տեղուանք կրամնիթի զանգուածներ և զին կիճեր, կրի կարգեր ու ծովային աղի շեղցեր կը զանուին . գեանին մէջ ալ շատ տեսակ

մետաղական ծանրագին նիւթեր կան . կը հանեն նաև հան քային ածուխ , մետաղներ , մարմարին , սորփիւր , աղ , պաղեղ , շենքի քար , ջրաղացքի քար , վլամագրութե՛ք քար , գաճային քարեր , աղբաս շինելու կաւ , կղմնարի և բրտի կաւ , տեսակ մըն ալ այրելու նիւթ՝ որուն քայատար՝ կ'ըսենք : Ի յաշափ բերերուն զինը տարին 97 մվինս ֆրամաքի կը հասնի : Ի տեսով Գաղղիոյ հարաւային դին ոսկիի հանք ալ կար , և ինչուան հիմայ քանի մը գետակներու մէջ նոյն մետաղին մանրուքները կը դանուին :

Գաղղիոյ մէջ նաև շատ հանքային ջրեր կան , որոնցմէ ունանք տաք էն ու լերանց գօտիներուն տակը կը դանուին , ունանք աղ պաղ՝ որ դաշտերու մէջ կը բղսեն : Վ երմուկներուն տարեկան բերքն է զրեթէ տեթէ միզուն ֆրամաք . աւելի բանուկներն էն՝ Ո՞սո՞-Տոռ , Պանիե-տը-| իւքոն , Փլոմակներ , | իւքուցյլ , Ո իշլ , Պանիե-տը-Պիկոր , Քոլդրէ , Երիք և Պուրպոն :

Ի նոտանելը Գաղղիոյ ամէն կորմը նոյնուկո բազմաթիւ էն . երկրին զրեթէ եօթներորդ մասին մէկը բռնած էն , և քան զամէն տեղ աւելի հան լըուներ կը դանուին : Ի նական արօսները զրեթէ Գաղղիոյ երկրասաներորդ մասին մէկը բռնած էն . նոյնչափ են նաև պուեստական արօսները :

Վ անի մը լըունառ տեղուանք , ինչպէս նաև շատ դաշտեր , զրեթէ առանց մշակելու մնացած էն . աս երկիրները նամեաներու համար գործածուած երկիրներուն , ջրանցքներուն , գետակներուն և ձաշիճներուն հետ միացնելով՝ Գաղղիոյ զրեթէ վեցերորդ մասին մէկը կը բռնան :

Գաղղիոյ զրեթէ քանուչորորդ մասին մէկը բռնած է որթը , որուն մշակութիւնը քանի կ'երթայ կ'աղէկնայ , և առ ըեկան բերած շաշն է զրեթէ 720 միլին ֆրամաք . ասուց մէջէն 63 միլիմետ օսուր երկիրներ խառլուած խաղղէն կուզայ : Խաղղի յարմար երկիրներ՝ Պուրկօյն , Ը ամիսայն , Պորտլէ ,

1 Lignite.

լ ի մ ն է և ջ ա ռ ֆ ի ն է գ ա ւ ա ռ ն ե ր ու ն մ է ջ ե ն ։ լ ա ր ու ց ա ն ե ղ ա ծ ե ր կ ի բ ն ե ր ու ն ը ն դ ա ր ձ ա կ ու լ շ ի ն ը՝ զ ր ե լ շ է ։ լ ա ր զ ի ն յ ա ս տ ա փ է ։ և ե լ ա ծ բ ե ր բ ե ր ն ե ն յ ո ր ե ն , հ ա ճ ա ր , մ ա ր ա ց ո ր ե ն , վ ա ր ս ա կ , ս հ յ ո ր ե ն , գ ա ր ի , գ ե ս տ ա խ ն ա ր , ձ ա կ ն դ ե ղ , և ո ւ ր ի շ շ ա ս տ ա ն ջ ա ր ի տ ե ս ա կ բ յ ո ւ ե ր : Ո յ է պ է տ ե . ա ս տ յ ո ւ ե ր ու ն մ ե ծ մ ա ս ր օ ս ա ր ե ր կ ի բ ն ե ր է բ ե ր ու ա ծ ե ն լ ա ր զ ի ն յ ա ս տ ա ր , բ ա յ յ մ ա կ ե լ ո վ հ ա ն տ ե ղ ի բ յ ։ ս է ր գ ա ր ձ ե ր ե ն . ի ն ա խ է ս ն ա և շ ա ս տ ե ս ա կ ձ ա ղ ի ն ե ր զ ր ա կ ե ն հ ա ն տ ա ր ու ա ծ ե ն , և հ ի մ ա լ ա ր զ ի ն յ ա ր ա տ է լ ն ե ր ու ն մ ե ծ զ ա ր ո ւ ն ե ն : լ ա ր զ ի ն յ ա ս տ յ ո ւ ե ր մ ա ս ն ա ւ ո ր տ ե ղ ու ա ն ք ն ա ւ է ս ա կ ն է փ , գ ա ր է ջ ո ւ ր շ ի ն ե լ ու բ յ ո ւ , ծ ի ս տ ա ս , տ ո ր մ ա , ք ո զ ա և և ո ւ ր ի շ բ յ ո ւ ե ր ա լ ։ կ ը ա կ ո ւ ի ն :

Ն ա ր կ ա ւ ո ր պ տ ու լ ն ե ր ու ն մ է ջ լ ա ր զ ի ն յ ա ս տ յ ո ւ ե ր ն ե ն թ ո ւ զ , ի ն ա ն ո ր , տ ա ն ձ և և ս ա լ ը ր . ի ս կ զ ր ու է ն բ ե ր ու ա ծ ու հ ա ն ա ռ ա ս ա ջ ե կ ա ծ բ ե ր բ ե ր է ն ա ս ո ն ք մ ի ա յ ն յ ի շ է ն ք , կ ե ռ ո ս ա , մ ն ր ե ն փ , թ ո ւ լ ժ , ձ ի թ է ն փ , կ ի ս տ ո ն , ն ա ր ի ն ջ , ն ո ւ ո , ծ ի ր ա ն գ ե զ ձ , ն ո ւ շ և լ ն կ ո ւ զ , լ ա կ ձ ա տ ե ր ո ւ ն մ է ջ զ ի ս տ ո ր ն ե ր ը՝ ո ր ե ր կ ը բ ի ն թ է զ ա ր դ ե ն և թ է լ ա ր տ ո ւ լ ի ն ա ս ո ն ք ե ն . կ ա զ ն փ , կ ն ա ն փ , ո ւ ո փ , կ ա ղ ա մ ա փ , հ ա յ ի , կ ա ր մ ի ա ծ ա ռ , պ ր ա յ ի ա , բ ա լ ե ն փ , շ ա զ ա ն ա կ , ե ղ ե լ ի ն , ս ա մ ի , բ ա ր տ ի , և ա յ լ ։

լ ա ր զ ի ն յ ա ս տ յ ո ւ ե ր ը ո չ ե ր բ է ք ա ն ու ա ն ի ե ղ ա ծ ե ն , բ ա յ յ ո ւ ն ի ա յ ն ա փ ի ա ն ե ս ա կ ն ե ր ո չ կ ր ի ս ա ն ա ղ է լ ի ս ա լ , ո ւ լ յ ա ր ո ւ յ ի ի խ ս տ ա ղ է կ ձ ի ե ր ու ն կ ա ր գ ը ս է պ ո ւ ի լ . Ը ա ս տ ա ռ ն ե ր ո ւ մ է ջ ե ղ ը ձ ի ո ւ ն տ ե ղ ը կ ը բ ա ն է . լ ա ր զ ի ն յ ա ս տ ր ի շ ն ա ս ա ն փ կ ե ն դ ա ն ի ն ե ր ն ե ն ։ ո չ ի ս ա ր , խ ո զ , ջ ո ր ի , է շ և ա յ ձ :

լ ա ր զ ի ն յ ա ս տ յ ո ւ ե ր ը մ է ջ շ ա ս տ ե ս ա կ վ ա յ ր ի կ ե ն դ ա ն ի ն ե ր կ ը գ ս ն ո ւ ի ն , ո ր մ ա յ զ զ ի ս ա ռ ո յ ն ե ր ն ե ն ա ր ջ , վ ա ր ա մ , զ ա յ լ , լ ս ո ս ա ն ո ւ ն , ք օ շ , ջ ո ր շ ո ւ ն կ ա մ կ ո ւ զ , ա ղ ո ւ է ս , ա յ ձ ե ւ մ ն , ե ղ ջ ե ր ո ւ , ն ա պ ս ս տ ա կ , ձ ա գ ա ր , ս կ ի ւ ո , ա թ ի ս , լ ե ն ս ա յ ի ն մ ո ւ կ ն , բ է շ է մ է կ ո յ , կ ո ւ զ , կ զ ն ա ր ի ս , ո ն ի փ , մ ո ւ կ , ջ ր ա յ ի ն մ ո ւ կ , և զ ա ս տ ի մ ո ւ կ :

լ ա ր զ ի ն յ ա ս տ յ ո ւ ե ր ը մ է ջ ի խ ս տ շ ա ս տ տ ե ս ա կ թ ո ւ լ ո ւ ն ե ր կ ա ն , ո ր մ ա յ զ է

ոմանք տեղացի են, ոմանք ալ անցաւոր կամ տեղափոխ . ծովեւ զերբներուն մօտ խիստ բազմաթիւ են յարգի թռչունները . | ակ աներու մէջ պահուող օգտակար թռչուններն են՝ աքաղաղ, հաւ, սագ, բագ և աղաւնի :

Սողուն քիչ կայ Պաղպիոյ մէջ . և միայն քանի մը ժայռուտ կամ ջրային գաւառներու մէջ երկու տեսակ թռչունաւոր օձ կը գտնուի, որ են թժ և ասպիդ :

Պաղպիոյ ծովեղերբները խիստ ձկնաւեւու են, գետերուն մէջ ալ հասարակ ձկներ խիստ առատ կը գտնուին : || Իջասներու կողմանէ ալ՝ հարկաւոր տեսակները սակաւաթիւ են . իսկ վնակասարներուն մէջ զիսաւորներն են կարիք՝ և փաղիտ կամ Արանիթուած ըսուած սարդը :

Պաղպիոյ մէջ թէ պէտ և անական կենսանիները խիստ բազմաթիւ են, բայց երկրին պիտոյքը Եցրնելու բաւական չ'են . ուստի օտար երկիրներէ ալ բերել տալ հարկ կ'ըլլայ . սսոնց տարեկան գինը զրեթէ 45 միլիոն ֆրանքի կը համնի :

Պաղպիոյ մէջ հին շէնքերու մնացորդներ ու խիստ անուանի նոր շէնքեր շատ կան : Իս երկրին բնական տեսարաններուն մէջ անուանիներն են՝ || զըլիւզի աղքիւրը, որ նոյն անունով գաւառին մէջ կ'ինայ . || ասսէնաժի հնձանները և Արման-Շարժուոզ կամ Արթուրուսէն մեծ վանկը, || վէրի անապատին մէջ, Ալոմի կամուրջը, Հակայից ամբարտակը, || էօլուանֆէրի ջրպէժը և Փրազննբուփի հրաբուխը, || բատէշի նահանգին մէջ . || Կողոքնեւն ժայռը, և || ուրբ Պատմնիկոսի այրը, || Բասթը քաղաքին մօտ . || ուսիի խոռոշը, Փիկյի-առը-Ամսի, || Հնֆէրի ու Մոն-Տորիւ հովիտները, Փիկյի-առը-Տօմի մէջ . և || էսուլի գոներուն մօտ Լշնո-առը-|| ոլին այրերը :

Պաղպիացոց մէջ վաճառականութիւնն ու արուեստները մէծին Արորոսի ատենէն ծաղկիլ սկսան . բայց յառաջադիմութիւնը ծանր կերպով եղաւ ինչուսան Վիանցիսկոս Կի ու Հեն-

ըիկաս՝ Վամանակը՝ որ շատ գործատուններ ալ բացառ։ Ետո քը Լուգովիկոս (Տէ) իմաստուններ և ձեռագէտներ կանչեց Վաղղիա, և ան ատենէն 'ի վեր Վաղղիացիք արուեստից և ձեռագործներու կողմաննէ ծաղկեալ ազգաց կարգը անցան, վաճառականութիւննին ալ ինչուան հեռու տեղուանք տարածեցին։ Իսայց Երբոր՝ Կանթ քաղաքին մէջ հրատարակուած հրովարտակը ետ առնուեցաւ, շատ բան սկսաւ ետ մնալ, թէպէտ և ազատութենէն վերջը՝ նորէն ամէն բան առջի ջուրը դարձաւ։ Ուստի անձինք բնալուծութեան և մեքենականութեան ետևէ ըլլարով, յիսուն տարի մը կայ որ Վաղղից վաճառականութիւնը՝ մանաւանդ արուեստները շատ առաջ գնացին։

Վաղղից ներսէրը խիստ զիւրացած է տեղէ տեղ վաճառք տանինու բերելը. վան զի քառասուն նաւարկելի գետ կայ, թողութիւ անթիւ ջրանցքներն ու զամնազան ձամբանները՝ որ Վաղղից ամէն կողմը կը հանէն։ Ազ ձամբանները իրեք տեսակ են. արքունի ձամբաններ, որնք տէրութիւնը կը հոգայ. գաւառական ձամբաններ, որնց ծախքը իւրաքանչիւր նաշանդ կը հոգայ. հասարակաց ձամբաններ, որնց ծախքը հասարակաց տուրքէն կ'ելլէ։ Երկըթէ ձամբաններն ալ քանի կ'երթան շամսալու հետ են։

Մտենով Վաղղիացւոց կառավարութիւնը Վաղղիակալաց ժողովները՝ շափառորուած միապէտութիւն մըն էր. իսկ հիմա սահմանագրական տէրութիւնն կամ օրէնողը կամ իշխանութիւնն է. և աս իշխանութիւնը թագաւորին, Աթոնաց խորհրդարանին՝ և Պատերակաց խորհրդարանին՝ ձեռքն է. Ժամագաւորը տէրութեան զլուին է. ամէն վՃիռ իր ացքէն կ'անցնի, և իր անսանովը կը տրուի. Քործադրական իշխանութիւնը՝ միայն իր ձեռքն է, և սեպացաց խորհրդարանին անդամները ինքը կ'ընտրէ։

1 Parlement.

2 Chambre des Pairs.

3 Chambre des Députés.

4 Puissance *կամ* pourvoir exécutive.

Ամէն նահանգի մէջ կուսականիւն՝ մը կը նստի, և նահանգական
ծողէց՝ մը կայ. իւրաքանչիւր գաւառի մէջ քուսականը կուսականէ՝
կը նստի, և գաւառականիւն՝ ծողութիւն՝ մէջ կը մնան. իսկ նահանգի մը
ընդհանուր ժողովքը՝ որուն անդամները ընդդիներէն՝ կ'օրոշուին,
ամէն տարի թագաւորական հրամանով մը կը սկսի երկրին կառա-
վարութեան վերաբերեալ բաները որոշելու համար։ Վաստականէ-
ու այլ և այլ բաժիններ՝ զատուած են. նոյն բաժիններն ալ այլ և
այլ ՀՀՀ-իններ՝, որոնցմէ իւրաքանչիւրը մէ յմէկ իշխան կը կառա-
վարէ, և մէկ կամ շատ օգնականներ ունի։ Կահանգներուն թիւր
ինչպէս որ ըստինք՝ 86 հատ է, գաւառներունը 363, բաժիններու-
նը 2,834, և վիճակներունը 37,234։

Վաստականական ատեանները աս կերպով բաժնուած
են. ամէն բաժնի մէջ խաղաղութեան դատավարութան՝¹ մը կայ, ա-
մէն գաւառի մէջ սարքին առեւն՝² մը, ամէն նահանգի մէջ դատա-
րան՝³ մը, և 27 թագավորական առեւն՝⁴ որ ուրիշ ատեաններուն
տուած վշինները կը հաստատէն կամ կը մերժէն։ Ո ամառակա-
նութեան վերաբերեալ գործողութիւնները վաճառականութեան
առեւններուն՝⁵ կ'ինան, որ տերութեան ամէն երեւլի քաղաքնե-
րուն մէջ կը գտնուին։ Օ յնտորական բաժամանունքներու և ծո-
վայն դատավարութեան՝⁶ մէջ պարտերուն առեւններ՝⁷ և ծովայն առեւն-
ներ՝⁸ կամ, որոնց պարտքն է ծովային կամ ցամաքային զօրաց մէջ
եղած յանցանքները իմանալ, և նոյն ատեաններուն տուած անա-
շառ վշինները ունեածնեան կամ՝ վրահանչաց առեւնները՝⁹ կը մեղմա-
ցըննեն։ Կերագոյն ատեան մըն ալ կայ առեւն աբէսէին՝¹⁰ անու-

1 Préfet.

10 Cour d'assises.

2 Conseil de préfecture.

11 Cour royale.

3 Sous-préfet.

12 Tribunal de commerce.

4 Conseil d'arrondissement.

13 Arrondissement maritime.

5 Électeurs.

14 Conseil de guerre.

6 Arrondissement, Canton.

15 Conseil maritime.

7 Commune.

16 Cour de révision.

8 Justice de paix.

17 Cour de cassation.

9 Tribunal de première instance.

նով, որ բայրութեան մէկալ ատեաններուն վշիսները կը ջրէ թէ որ
մէկ կերպով մը օրինաց դէմ ըլլայ ըրած վշիսնին :

|| Եսմունքը առաջ տանելու համար 26 ձեմաբն կայ հա-
մալսարանին իշխանութեանը տակ, որնք ուր որ թագաւորա-
կան ատեաններ կան ան քաղաքներուն մէջ հիմուած են, բաց ի-
՞վէռմնի, չաօրի և || թրասպուրկի ձեմարաններէն, որ փոխա-
նակ ան քաղաքներուն մէջ հաստատուած ըլլալու || փոմի, Ա-
ժամի և Շորմարի մէջ պիտի ըլլային. ուսման ընթացքին | չ-
քաղքին ձեմարանը կը իրանուի, Կարագանչիւր ձեմարան մէյ մէկ
տեսուչ ունի՝ շատ օգնականներով : Տէսուչ ուսման հաստարակաց
ըսուած իշխանն ալ՝ իբրև գլխաւոր քարժապէտ համալսարա-
նին՝ արքունի տաեան ուսման հաստարակաց՝ ըսուած ժողովքին զինա-
ւորն է, և ուրիշ զինաւոր քննիչներ միշտ աչք կ'ունենան այլ և
այլ զարոցներուն վրայ :

|| Մալը տէրութիւնը 21 զինուորական քաժանմանը է.
ասոնցմէ ամէն մէկուն մէյ մէկ տեղակալ զօրավարի կ'իշխէ. անկէ
զատ զինուորական ոստիկան մըն ալ կայ՝ որ նոյն քաժանման հո-
գաբարձուաց զինաւորն է :

Պազդիոյ հիւսիսային կողմը եղած ամուր բէրդերն են Տօն-
քէրը, | Ել, Տուէ, | Ա ամափէն, | Պապէօժ, | Վէճն, | Ժիլէ, | Պէ-
զիէր, | Ժիմուլիլ և | Վէս - արևելեան զին | թրասպուրկ, | Պէ-
ֆոր, | Ալզանան : | Ինն ալ քիչ ատեն է որ ամուր քաղաք մը
գարձաւ. վերջի ատրիներս նաև Պարիզը պարսպեցին, և հիմն
զինելու ետևէ են :

Պազդիոյ մէջ հինգ հատ ծովային վաստակած կամ հոսանք-
նեա կայ, որնց զինաւոր քաղաքներն են Ծէրպուրկ, Պրէսթ,
Լորիան, | Խոշֆոր, և | Ժառլան, որ զինուորական նաև հաշան-
գիասք կ'ըսուի : | Արիշ զինաւոր նաւահանգիստներն են՝ ով-

1 Académie.

2 Ministre de l'instruction publique.

3 Conseil royal de l'instruction pu-
blique.

կիսանոսին վրաց Տաճրելը, Վայէ, Պուշտելը, Տիեզի, Հաւը, Ուհա-
Ուալոյ, Վանը, Ուոչէ, Պողոս, Պողոսյ, Պէտոն, իսկ ՈՒիջերկրականին
վրաց՝ Աէթ, Ուարսիլիս, Ֆրեժիւս և Վոթիոդ:

Վաղզիոյ զօրաժողովը երկու կերպով կ'ըլլայ . մէյմը ինքնա-
կամ՝ զինուորութեամբ, մէյմըն ալ զինուորազրութեամբ . խորա-
զութեան ատեն զինուորաց թիւը զրեթէ 280,000 է . բայց եր-
բոր ուրիշ տէրութիւնները Վաղզիոյ գէմ միացան՝ ան ատեն
Վաղզիացւոց զօրին ալ չառ բազմացաւ . Օ ինուորական ծա-
ռայութեան շափը եօթը տարիէն աւելի չէ : Վաւատորմղին մէջ
40 հատ առաջին կարգի մեծութեամբ ու 50 երկրորդական նաև,
և ուրիշ 220 կտոր մանր նաևեր կան :

Վաղզիոյ պարագը զրեթէ 4,000,000,000 ֆրանք է . իսկ
եկամուտը զրեթէ 1,140,000,000 . որուն մեծ մասը տուրքէ ,
չարկերէ , թագաւորական կնիքներէ , կալուածներէ և մարտ-
կուգայ :

Հոռվմայեցիք Վաղզիոյ՝ Վաղզիա յանէնց Ազգեանց՝ կ'ը-
սէին . և Հոռվոս Աեսարին աշխարհակալութիւններուն ժամա-
նակը աս երկրին մէջ իրեք մեծ ազգեր կը բնակեին . այսինքն
Պէջիացիք , Աեղոք և Վարչուիտանացիք : Հոռվմայեցիք ասոր
մէկ մասին տիրած ու անունը հառվական ժամանակուն զրեթ էին , ի-
րենց լեզուովը Փրաւնէնէա կամ Պրաւնէնէա , որ հիմն Փրաւնէ-
կը ըստի : (շատաստ կայսեր ժամանակը Վաղզիան չար մեծամեծ
զաւաններ բաշխուեցաւ . հիւսիսային զին Պէջնա , մէջակը
Լինեան գաւառ , հարաւային արևմտեան զին Մաստանիա , հա-
րաւային արևելեան զին ալ Վարչանէա : Խարը 17 ողարիկ գաւառ
բամբուեցաւ , որոնցմէ իւրաքանչիւրը մէյմէկ մայլաբազար ու-
նէր :

Խրբոր Հոռվմայեցւոց կայսերութիւնը երկու բամբուեցաւ ,
այսինքն արևելեան և արևմտեան , Հոռվմայեցիք ալ չին կրնար

Տեղուամբ նուածած ժողովուրդներուն վրայ իշխել, Պար
կինեաննելն ու Ա խիգութները Վազղիս մէջ երկու թագաւո-
րութիւն կանգնեցին. քանի մը տարիէն վերջը Փրանկները Վեր-
մանիայէն ելան ու Վարամինտին առաջնորդութեամբը եկան
Վազղիս հարաւային զին թագաւորութիւն մը հաստատեցին.
482ին Ալովիս՝ որ իրենց թագաւորն էր՝ Վազղիսայէն բորովին
ջնջեց Հռովմայեցոց մնացած իշխանութիւնը. բայց աս առաջին
յեղին թագաւորութեան ժամանակը որ Ա Երակնիւնան՝ ըսուեցաւ,
Վազղիսան քաղաքական պատերազմներու պատճառաւ անդադար
խռովութեան մէջ էր, և վերջապէս պատի տէրութիւններ բաժ-
նուեցաւ:

Պետքինսո Աակաւակեաց՝ որ «Վարչակնիւնան» ցեղին զլուխն
էր, 731ին բոլոր աս տէրութիւնները միացուց, և իրեն որդուցին
Ա Եծին Կարողոսի ժամանակը Ալովիսի յաղթութիւններով և
Պարկօյնի թագաւորութեան ալ տիրելով՝ Փրանկաց տէրութիւ-
նը խիստ զօրացաւ:

Ա Եծին Կարողոսի յաջորդներուն առենը շատ գաւառներու
կուսականներ գլուխ քաշեցին. ուստի երբոք Հռովման Վափեթը
987ին թագաւոր նստաւ, որով էրորդ ցեղը սկսաւ որ «Վափե-
թն» կ'ըսուէր, միայն Փիլարտիս, Վւտընովանս ու (Օրէանն
գաւառներուն վրայ թագաւորեց, Վւ թագաւորը, ինչպէս նաև
իրեն յաջորդները, տէրութիւնը մէծցնելու և մեծամեծաց իշ-
խանութիւնը նուազելու ետևէ եղան:

Վեսասամերդգ գարուն վերջերը շատ երևելի է ասով որ
առաջին անգամ Վազղիսայէն խաչակիր զօրք ելաւ, Փիլարտս Վ.
1100ին Պիերի գաւառը գնեց, իրեն որդին Ա ուղովիկոս Աատար՝
վիճակներուն աղասութիւններ առաւ. և 1202ին Փիլարտս
(Կառասոս Ոնուրին գաւառին տիրեց, էրկրորդ տարին ալ՝ Վոր-
մանիայի:

|| ուղովիկոս Ո. , || ամկրտոր գաւառը ձեռք ձգեց , և || ուղո-
վիկոս Ո. մամանակը Գաղղիոյ յառաջազիմութիւնը սկսաւ .
Քիչ մը ետքը Փիլիպպոս Վեղեցիկ¹ Երւարրոյի Յոհաննա դըք-
սուհայն հետ պակուելով Ը ամփայն գաւառը իրեն տէրու-
թեանը հետ միացուց :

Ութեատանելորդ գարուն կէսէրը Փիլիպպոս Ո. Ո. Ա. Հ.
լուսանց² ցեղին զլաւորը՝ Տոֆինէ գաւառը ձեռք ձգեց , || իսկի
գաւառն ալ զինքը թագաւոր ընդունեցաւ : Վայն գարուն մէջ Լա-
րուս Ե. Փուաթու , (Կնի , Աէնթանէ և || իսուզէն քաղաքները
Մնզդիացոց ձեռքէն առաւ : Աննետաններորդ գարուն մէջ Լա-
րուս Ե. կիէնի և Լաբրնիոյ մեծ մասին տիրեց , և || ուղովիկոս
Ժ. Ո. Է. և Մնչու գաւառները ժառանգութեամբ առանալէն
ետև , Պուրկօյն և Փրոլամա գաւառներն ալ առաւ . իրմէ ալ
ետքը Ջրամշկակոս Ե. Ալեքանիա , Պուրպօննիա , Ուարը և Պե-
թայն գաւառները իր տէրութեանը հետ միացուց :

Պուրպօննեանց ցեղը Հենրիկոս Ե. սկսաւ , որ երբոր թագա-
ւորեց՝ Պէտան Ֆրուա և Լաբրնիոյ գաւառնին մէկ մասը Գաղղիոյ
հետ միացնելով տէրութիւնն ընդարձակեց . իրեն որդին || ուղո-
վիկոս Ժ. Ե. ալ Ե. Բուա , Ուրտոյն և Ուուսիլինն գաւառնե-
րուն տիրեց :

Քիչ ատենէն Ջրանտի՝ այսինքն Պարսատիկի պատերազմնե-
րան պատճառաւ . Գաղղիան տակնուվայ եղաւ . բայց || ուղո-
վիկոս Ժ. Ե. , որուն ատենը երեւելի մարդիկ բազմացան , խազաղ-
ցուց . Գաղղիացիք նաև Կիվենիա , Վլանտիա , Ջրանշ-Վան-
թէ և Վլանտիա գաւառներուն տիրեցին . 1768ին || որենս գա-
ւառը Գաղղիոյ թագաւորութեանը հետ միացաւ , երկու տա-
րիէն վերցն ալ . Պորսիա կղզին Գաղղիացոց ձեռքը անցաւ :

|| ուղովիկոս Ժ. Օ. ատենի մարդկանցը մէջ շատ նոր նոր
մտածութիւններ մոած ըլլալով ամէն բանի մէջ նոր կարգ մը

զնել հարկ եղաւ . բայց աս կարգադրութիւնները անհնական շահասիրութեանց համար տաքի տակ գնացին , և սաստիկ կիրքերու պատճառ եղան . ժողովուրդը այլ և այլ մաս բարեստելով սովորի խոռվութիւն համեցին , և ան միջոցին որ իրար ջարգել Պաղպան անհաւասութեամբ ու արիւնով թաթիւեցին ապականեցին , հարկադրուեցան նաև բարը Խրոսացի ուրիշ տէրութեանց դէմ գնելու . նոյն միջոցին ալ իրենց երկիրը ընդարձակեցին՝ Ա ընէստին և Ա էնիփոնի կոմութիւններուն ափրելով . և Ա մագիւթար ու Ա իւլողէն գաւառները իրենց երկրին հետ միացնելով . Պանափարթէն , որ Խտալոյ և Խզիստոսի մէջ ըրած պատերազմներուն համար արգէն անուանի եղեր էր , առաջնն հիւսառոս ընտրուեցաւ , և 1804ին ինք զինքը կայսր անուանեց՝ Կաֆուչն Վ. անուանիք : Վնիկ ետքը իր պատերազմները առաջ առնելով՝ Պաղպայ սահմանն ըստագձակեց , և մէծին Կարուսի ասի զրաւոր տէրութիւն մը ունենալուն եաւ՝ միաքը զրաւ որ երթայ Ոտասստանն ալ նուանէ . բայց իրեն բանտակը Ոտասստանի ցրտէն նորդուեցաւ : Պաղպացի իրենց նիշակակիցներուն մատնութեամբը բոլոր Խրոսացի տէրութիւններէն նուանեցան , և իրենց մայրաբաղաքը այնպիսի ժողովրդոց ձեռքը սնցած տեսան՝ որնաց շատ անպատճ յաղթեր էին :

Կաֆուչն ստիպուեցաւ որ իշխանութիւն հրաժարի , և Ա Կ պակաղին քաշուեցաւ . Պաղպան ալ նորէն իր առջի սահմանին մէջ ամփափուեցաւ , ու թագաւորութիւնը նորէն Պարագանեան ցեղին անցաւ : Դ ուղովիկոս Ժ. Երբոր Պաղպան մասու Ա ամանազրութիւն մը հրաժարակեց , զրով իմացուց թէ , ինչ կերպով թագաւորութիւնը պիսի կառավարէ . նոյն միջոցին՝ Կաֆուչն իր կողմը եղող անհամարտ մարդիկներու օգնութեամբը նորէն Փարթի մասու . բայց Ա աթերոց գեղին մաս յաղթաւելով նորէն ստիպուեցաւ հրաժարելու , և այնչափ փառաւոր յաղթուածութիւններէն ետև՝ իրեն կեանքը ովկիանոսի մէջ սուրբ Հեղին:

ամուսնով անքեր ապառաժ կղզիի մը վրաց լեհացոց : | Հագովիկոս
ՈՎ իրեն իմաստուն կարգազրութիւններովը Վաղղիացւոց մոռ-
ցնել տուաւ իրենց յաղթուերան նախաամփը , և Վաղղիան
նորէն Խըրոպայի առջի տէրութեամն կարգը մասուց . բայց իրեն
յաջորդը Կարոլոս Խ երբոր ժողովրեան ազատութիւնը վերցը-
նել ուզեց , նոր խոռոչութիւն մը եւաւ 1830ին յուլիսի 27ին , և
հայր իրեք օրուան մէջ կորանցուց իր իշխանութիւնը , որ (Կը-
լէանի գքսին անցաւ : | Ա նոր թագաւորը աթոռը նատելուն պէս՝
| Հագովիկոս ՈՎ հրատարակած սահմանադրութեան մէջի բա-
ները կասարել սկսաւ , և ըսուեցաւ | Հագովիկոս Փիլապոս Ռ.
Ոնագաւոր Վաղղիացւոց :

Լ. Տ. Ա. Ի. Տ. Ա.

ԽՏԱ. Ա. Ա. արեւելէան երկայնուն 3°ին 10°ին և 16°ին 10°ին ,
և հիւսիսային լայնութե 37°ին 50°ին և 46°ին 40°ին մէջ կ'լինայ :
Խ ո երկրին հիւսիսային արեւելէան կողմը Դճրիսական ծովը սրա-
տած է , հարաւային արեւելէան դին Յանիսական ծովը , և հարա-
ւային արեւմտեան դին Ֆիւրենեան ծովը և բռն ՈՒիջերկրական
ըսուած ծովը : Խտալիային Վաղղիաց կողմէն սահմաններն են
Ո ար , Շալիկան լեռները և Հռոգանոս կամ Ո ան . իսկ Շինեւ-
րայի լեջն ու Մալիկանց գտնին Խտալիան Օ ուիցերիէն և Խ ու-
տրիայէն կը բաժնեն :

Խտալիաց հիւսիսային կողդին լայնութիւնը 63 բիւրմեթը
է , մէջտեղինը 17 , իսկ հարաւային ծայրինը 5 : Իրեն խիստ եր-
կայն կտորը՝ որ Ո վիցցութեց հրուանդանին և Ո սիխուկ լեռան մէջ
կ'լինայ , 125 բիւրմեթը է , Ո ակերեցյթը , մէկտեղ առնելով
նաև իրեն կտոր սեպուած կղզիները , 3046,67 քառակուսի
բիւրմեթը է , իսկ բնակիչը 22,660,900 հոգի :

Խտալիաց ծովեղերին տարածութիւնը զբեթէ 355 բիւր-

մեթք է , որոնց 56ը Ո՞իջերկրականին վրայ է , 111ը Տիւրենեան ծովուն վրայ , 84ը Քանիական ծովուն վրայ , 104ը Դպրիական ծովուն վրայ : Ո՞իջերկրական ծովուն եղեցներուն վրայ բաց ՚ի Շենովայի ծոցէն ուրիշ երևելի բան մը չկայ . աս ծոցին արևելքան մասը արեւելք-ան ծովանդն կ'ըսուի , իսկ արևեմտեան մասը արեւելք-ան ծովանդն :

Ձևաբանայի և Այկեղեցւոյ տէրութէ եանց ծովեղեցքները շած են , և վրանին շատ համախմուտ տէրուանք ու աղի հաշիձներ կը գտնուին . հարաւային ծայրն ալ՝ Չիրչելլայի հրուանդանին մօտ՝ Պինթ անց ձահիձները կան , Կափողի տէրութէ ծովեղեցքը շատ նէրս ու դուրս է , և զանազան հրուանդաններ ու ծոցեր ունի՝ որոնց վրայ արդէն խօսեցանք . իսկ Դպրիական ծովուն հիւսիսային ծովեղեցները շատ ծոցեր չունին , շած են , ջրերու ողովնամք ձեւածած են , հարիճախուռ տէրուանք ունին , և հոս կ'իյնան Ունետկոյ և Վարոնաքքիցի ծովակները :

Խտակոյ մասը սեպուած կղզիներուն մէջ զլխաւորներն են Ոիկիլիսա և Ուարտենիսա , որոնց անուններով թագաւորութիւններ կան , և իրենք ան թագաւորութէ եանց մէկ մասն են . աս կղզեները՝ Վարսիկան ալ մէկտեղ՝ Այլոպայի մեծամեծ կղզիներուն կարգն են : Տիւրենեան ծովուն մէջ երևելի են Վարփրայա , Լաքա , Փիփանդա , Ո՞նժէ-Վիքիսթոյ կամ Վիքիստուեան լեռան , Շիլիոյ , Փանձա , Խափիս , Փլողատա , Վափիթ , Առողեան արշիպեղագոտը , և Ազգագեան կղզիները՝ որ Ոիկիլիոյ արևեմտեան կողմը կ'իյնան : Ուարտենիսից ծովեղեցքին վրայ են Ո՞իջն կղզեները , Վղնարա , Առեքք Վիետոս , Առեքք Դնափոս , և Ո՞իջերկրականին մէջ՝ Ոիկիլիոյ ու Շիլիկեի մէջտեղը՝ Փանթէլլարփիս , Լինոզա , Լամփետուզա , Խոցց , Վամփնոյ և Ո՞ալթա կղզինեները , իսկ Դպրիական ծովուն մէջ Ո՞րեմիթի կղզիները , որ Ո՞նժէ-Վարփրանոյ հրուանդանին մօտերն են :

Խտակոյ մէջ երկու զլխաւոր լեռանց գօտի կայ , Դպրեան

և Ապենինեան։ Ապեան լերանց գօտին՝ ինչպէս որ առաջները խօսեցանք՝ շատ ձիւղեր կը բաժնուի, որնք մասնաւոր անուններ ունին։ Ի՞ս գօտին մէկ մասը՝ լուրոպան մէջտեղէն երկու բաժ- նող լերանց մեջ գօտին մէկ կտորն է, ու լուրոպայի խիստ բարձր լեռները աս կտորիս վրայ են։ իսկ Խաղիս Ապեանց մէջ ա- մենէն բարձրերն են՝ Վայսակ լեռան կամ Ո՞մնթէ-Ախանքոյ, Ո՞մնթէ-Խաղա, (Կը թէր, Խզերան, Շններա, Ա իզոյ, և մեծ սուրբ Տէնանարդու։

(թ) Ենտէ սպարանոցին արևելեան կողմը՝ Խասինեան լեռան քով՝ Ապենինեան լերանց գօտին Ապեան լեռներէն կը բաժնուի, և Խաղիս Ձերակղղին մէջէն անցնելով՝ անոր ջրերը երկու դին կը բաժնէ, և երբոր Խաղիս ծայրը կը հանի՝ երկու ձիւղ կը բաժ- նուի։ Ի՞ս ձիւղերէն մէկը գէպ՚ի է եւքայի հրուանդանը կ'երկըն- նոյ, մէկան ալ Ո՞մնենայի լսատերին մօտերը կը հանի. անկէ անզին Ո՞կիլոյ Պասիդանեան լեռները ան ձիւղին մէկ մասը կը նան սեպուիլ, Վպէնինեան գօտին մէջ ամենէն բարձր լեռներն են՝ Ո՞մնթէ-Բամնոյ, Ո՞մնթէ-Ա ելինայ և Ակրիլայի լեռը։ Ի՞ս գօ- տին մօտ՝ Վափաղի ծոցին վրայ է Ա եսուվ ամսուանի հրաբու- խը, որուն բարձրութիւնը 1198 մեթը է. իսկ Ո՞կիլոյ արևե- լեան ծովեղերքին վրայ է Խանա կամ Ո՞մն-Շնիպէլոյ, որ Ա ե- սուվին պէս սոսկալի հրաբուխ է. և բարձրութիւնը 3237 մեթը է։

Խաղիս մէջէն անցած լեռներու գօտիներէն շատ գետեր կ'իջնան, որնք աւելի առասութեամբ նոյն երկին հրաբույին դին կը վաղեն։

Փոյ կամ Պագոս գէտը, որ ատեն մը Լոքիդանա կ'ըսուեր, Խաղիս խիստ մեծ գետն է. Ա իզոյ լեռնէն կը բղիս՝ որ ծովային Ապեան լերանց մէջ կ'իջնայ. աս գետը Ապատենիս Ձագաւո- րութեան մէջէն կ'անցնի, Ա մնակաբատիս և Ա ենեսուկոյ սահման կը լլայ, և զըեթէ 62 բիւրմեթը տեղ վաղելով, ու նախ հա-

բաւեն գետ՝ի հիւսիս՝ ետքն ալ արևմուտըէն գետ՝ի արևելք
երթալով՝ Վցրիսկան ծովը կը թափի : Ժոն Վազեան լերանց և
հիւսիսային Վաղենինեանց մէջ կ'ինոյ . և աս գետին մէջ կը լա-
զեն՝ ձախ կողմէն Տօրիս, Ալցիս, Վանեա, Ջևապինյ, Վասո-
(Օլոյ և Մինչդայ վառեները . խակ աջ գիէն՝ Ուայիրա, Ջևա-
նարոյ, Ջափեպպիս, Ջառոյ, Փանարոյ և Ուենոյ :

Վցրիսկան ծովուն մէջ վազող ուրիշ գետերն են՝ Ջապեա-
մենթոյ, Փիւսէ, Պլրենթա, Վահինէ, Վիլարոյ, Ջափենթոյ, Վան-
կոյ և (Փանթոյ, Պիւստանոյ, Պաղենթոյ, Վալանտրէլա,
Վկըի և Վինոյ գետերը Տօրենանի ծոյը կը վազէն :

Ուկչերկարական ծովը Ետիւուլ մեծ գետերն են՝ Վանոյ,
(Կալպանէ, Տիերիս՝ որուն մէջ կը վազէն՝ Վերա ու Ուկչնոյ
մէկտեղ, Ջաւեւրանէ, Կարիլսանոյ և Ուղթւրնոյ, Վիստանա գե-
տին Ծուելն ալ զարմանալի կերպով մը կէս մը Տիերիսին մէջ
կէս մըն ալ Վանոյին մէջ կը վազէն . Վիկինոյ մէջ միայն Շնա-
րէթթա, Վարտենիսի մէջ ալ (Ջրիսթանոյ և Վկումենառողա
գետերը երեւել են :

Խտալիսն ոռոգող ուրիշ գետերն են Ո ար և Խպէր :

Խտալոյ մէջ շատ ըներ կան, երեւելներն են՝ Շնեւրայի
կամ Վեմանի լիճը, Վանլոսի և Պարտէթթ ըները՝ Վալյայի մէջ.
Ուաճիռէ լիճը, որուն մէջն են Պորտունան կրպիները . Վակա-
նոյի, Վասիլի, Վալոյի, Վարտայի ըները՝ Վանկարտիոյ և Ուենետ
կոյ Ետագաւորութեանը մէջ . Պիենթինա և Վասթիննէ ըները
Ջրագանայի մէջ . Ջրագանենի կամ Փերումիայի լիճը, և Պու-
սենայի ու Պաւաշանոյի ըները՝ Պավին տէրութեանը մէջ .
Վուշնոյի կամ Վելանոյի լիճը՝ Վափուի մէջ :

Խտալոյ կըման գեղեցիկ ու պարզ է, թէպէտե ելքեմի
խիստ սաստիկ անձրե կուգոյ : Խնդչանուր տէորը շատ սիրուն է,
և բնութեան տէսապանները տէտէպ կը փոփոխին : Խտալոյ մէջ
ձիւնն ու սասոցը Վազեան լերանց վրայ միայն երկար սառեն կը

մնան . և ամէն տեղւոյ օդին բարեխառնութիւնը նոյն չըլւալով՝
աս երկիրս կինանք չորս գոտի բաժնել որով նաև չորս տարրեր
կիմանց կ'ըլլայ : Ի առջին գոտին կամ կիման Մագեան և Մաքնի-
նեան Ըբանց մէջ կ'ինայ , և ամենէն ցուրտն է . հոն երբեմն
ծերմանափր ինչուան 10 աստիճան կ'ինայ , բայց շատ պարարտ
է , խիստ առաս բընճ և շատ տեսակ արմնիք կը բերէ . հոն տե-
ղի մարգագետններուն պէս գեղեցիկ Խոալիոյ մէջ ուրիշ տեղ
չկայ , զինիներն ալ շատ յարգի են , Խըկորդ գոտիին մէջ ձմե-
ռը ան աստիճան սասափի չէ . աս գոտին ինչուան հշ զուգահե-
ռականը կը համնի , և գաշտորեք ու ցորենի արտեր քիչ ունի .
բայց պտղոյ ծառերը շատ են , ինչպէս նաև ձիթենի ու վարի
նարնջենի , Խըկորդ գոտին , որ զրի [Է] 40° էն անորին եղած զու-
գահեռականը կը համնի , ընդարձակ արօսներով ծածկուած է ,
և նարնջենին զրի [Թ] է առանց մշակելու առաջ հուգայ հոն . բայց
երբեմն բարձր տեղերու վրայ զանուած նարնջենիները կը սա-
ռին , և աս գոտիին շատ կողմերը վաստառող են , Խակ Հորորդ
գոտին սասափի տաք է . ասոր մէջ արմաւենին , հալուեի ծառը
և հնդիկ Ձզենին աղջկ առաջ կուզան , մանաւանդ գաշտերուն
մէջ . և հոս նշենի , բամբակենի , շաքարի եղէդ և խալաղ ալ կը
մշակեն :

Խոալայէն խիստ աղնիւ մարմարին , ալաբաստր , պոր-
ֆիր , լեռնա բիւրեղ , ակատ և ուրիշ աղնիւ քարեր , լաւա
պաղալթ , պաղեղ , ծծումք , հանգայն ածուխ , ածխաքար ու
հանքային աղ կ'ելլէ . կը գտնուի նաև երակ երակ տոկի , ար-
ծաթ , կապար , պղինձ , երկաթ , մաղիկ , զինք , մինակեղ և ծարիր .
Փոյ գետին քովի գատաներուն մէջ երրորդական հող խիստ շատ
կայ , ուստի գետը աննացմէ շատ տեղ կը մաշեցրնէ , և ան հողե-
րը կ'երթան գետին բերանը չեղջ չեղջ կը գիզուին , ու երթա-
լով ծովան սահմանը ետ կը հըեն . 1604էն ՚ի վեր աս հողերը
միակերպ գետին յատակը բարձրացուցեր են , անանկ որ հե-

մա գետին մակերեսով Եթերարայի տներուն ծածքերէն շատ բարձր է :

Խտալիոյ գետնին տակը կրակ ըլլալը յայսնի և Վահենին և լըրանց կողերուն վրայի հրաբրային նիւթերէն , Վատենայի մանր հրաբռիներէն ելած ջրային կազէն , Վոլֆաթարայի ծծմբային շողիներէն , Ը ան սյրէն ելած ածխային թթուէն , Խտալիոյ արևմտեան ծովեկերեն վրայ հրաբռին առաջ եկած կողիներէն , և մանաւանդ Վ եռուլիւն :

Խտալիոյ մէջ տաք ու պազ հանգային ջրեր կան . երեկունելին են սուրբ Քուլիանոսի , սուրբ Խասիանոսի և Վաթինիի ջերմուկները՝ թուքանայի մէջ , Վ ուքքայի ջերմուկները , Վապանայի և Վելքուարայի ջերմուկները Վ ենեւոկյ գաւառին մէջ . Վ ըսուիի , Վ . Գերուասիոսի և (Կէջակայի ջրերը Արտօնիոյ աէրու թեամանը մէջ . Փարմայի ջրերը , և Վափուլի կազային ջրերը .

Վայ ՚ի ան բցուերէն որոնց վրայ խօսեանքնաև Երբուայի բարեխասոն կլիմաներուն ամէն աեսակ պտուղները Խտալիոյ մէջ կը գանուին . ինչպէս մարացորէն , վուշ , ծխախոտ , մրտենի , նրանենի , արջենի , արմաւենի , լեմնենի , եղջերենի , կօնենի կամ փառղենի և մանանայ : Խտալիոյ մէջ շատ տեսակ կենդանիներ կամ որ Խըրուպայի ուրիշ կողմէն ալ կը գանուին . բայց կան այն պիսի կենդանիներ ալ որ նոյն կլիմային տակ միայն կը զիմանան : թռչունները խօսա բազմաթիւ են , թռչուաւոր սոլուններ ալ շատ կամ , և գետերը ծովերն ու լճերը տառա ձուկ ունին :

Հռովմացեցոցմէ մնացած մեծանեծ շէնքերու աւերակներ շատ կան Խտալիա . ասոնց մէջ երեւելիներն են Վոլոսէնն կամ Վաեծ կրկէուը , Պանթէնն կամ Վմենադից մեշեանը , զանազան յապթական կամարներ , Տրայիանոսի և Վնասմինոսի կոթոնները , Հռովմաց և Վափուլի սոսորերկրեայ գամբանները , և Պատգանիոյ , Հերքուանի և Պոմպէայի աւերակները : Խակ նոր շէնքերուն մէջ երեւելիներն են Հռովմաց , Վիլանի և Վ ենեւոկյ մայր

եկեղեցիները, և Վալպետան լեբանոց մէջն զիմսու որական ձամբաները՝
որ Վաղղլացիք շմել տուին:

Խտալիս մէջ Ուան-ՈՎարինոյի կառավարութիւնը հասարակութանուն է, իսկ մէկաւ տէրութիւնները ազատ միապետութիւն: ի) էւպէտաւ բոլոր Խտալիս մէջ հռովմէական կրօնութ տարածուած է, բայց ուրիշ կրօններու ալ ազատութիւն կայ: Խկեղեցոյ գլուխը հռովմէ կընսափ, և Խտալիս 42 ազքեալիսկոպոսարան և 261 եկիմակապոսարան կըթաժնուի:

Ուստինքը ան աստիճան տարածուած չէ՝ ինչպէս Վաղղիա, Եղղղիա և Վաերմանիա, և սակայն 24 համալսարան կայ: Խտալիս մէջ մանաւանդ հարաւային կողմը՝ շատ գիւրութիւններ ու քաջալերութիւններ ըլլալով, վաճառականութին ու արուեստները այնչափ ծաղկած չեն: Բայց մօտերս, մանաւանդ սրբազնն պապին Ովոսի իններօրդի կառավարութեան օրերը, երկըթէ ձամբաներուն շատնալովս ալ յօյս կայ որ աս երկիրը քիչ առենի մէջ շատ առաջ երթայ:

Քյոնք Խտալիս Վաստիա կամ Ոսոնիա կ'ըսէին՝ հնա բնակող ժողովուրդներուն անունովս: Երեքնմն ալ Հասպէրա, որովհետեւ Հյունաստանի արևեմուեան կողմն է: իսկ Խտալիս անունը Խտաղս թագաւորին անունէն առնուած է, որ Տիբեր գետին մօտերը բնակեր էր: բայց առջի բերան մէջտեղի երկիրները միայն Խտալիս ըստեցան: Հիւսիսային երկիրները ուր որ ըստ մեծի մասին Վաղղլացիք կը բնակեին, միացան ան երկրին հետ որ Վատչշիա յանիոս Վատչանց կամ Վատչշիա Վատչանցանիւալ՝ կ'ըսուեր: Եւ հարաւային կողմը ՈՒծ Հյանաստան կողուեցան, վասն զի հնա շատ բազմութեամբ յօյն գաղթականներ եկան բնակեցան: իսկ բոլոր Ծերակզբին Վարիստունէ 470 տարի առաջ Խտալիս ըստեցան՝ երբոր բոլղոտին հռովմօյեցոյ ձեռքը մնցա:

Խտալիսն իրեք մաս կը բաժնուեր: Ո էրին, Ո էլին և Ո ու-

¹ Gaule Cisalpine, Gallia Togata.

բն . Առջի մասին հարաւային սահմանն է Մակա և Հոռորիկն , որ հիմն Վիթումելինց կ'ըստի . աս մասին մշշ բնակեցան նախ | իւրիկեցիք , ետքն աւ Պազզիացիք , Առ մասին մշշն էր Պաշ- շմա յայնից Ալլելանց կ'եղաց , որ կը բաժնուելը՝ Քայնիցու Պադոսի և Քայնիցու Պադոսի , | Հոգուբան , | Հունետիա , Հուանետիա և Հուպրիա :

Արթին Խոսալից բաժանմունքներն են՝ | Հոգուբան կամ Տառ- իա , որուն Տիւանետ կ'ըստին Քայնելը , | Եմբէիս , Պիէնեն , | Ա- բնիս , | Ապին , Առնին և Կանանին : Առ մասին հարաւային սահ- մաններն եին Խիզարոս և Փրանտան . և առաջն բնակիչները | Խւդիայէն , Խւողիայէն ու Տրովազայէն եկած են :

Խոսրին Խոսալիան , որուն առջի բնակիչները Պիէզագեանք եղան , չորս գառառ կը բաժնուելը . Արթուր , | Հունետիա , Հուու- տիա , | Հուսոտիա կամ Քայնիցիս :

• Քորաիբան , որուն Ալուսոն կ'ըստին Քայնելը , Ալարտենիան՝ որ Խփառաս կը կոչէն , և Խիկիլա կամ Տընաէրէս մէյմէկ զա- ւառ կը սէպուելին՝ Հռովմայեցոց իշխանութեանը տակ :

Հռովմբազպը Վրիտստոսի թուականէն 754 տարի առաջ հիմնեցու , և Պիէզագեաններէն ու Խեղսերէն առաջ եկած ժո- զովարդ մը հն բնակեցաւ , որ իրէն քոյլի պատերազմող ազգե- րուն յաղթելէն ետե՛սկառ աւելի առաջ երթալ , և շաս տե- զերու տիրել . և 395ին՝ նոյն ժողովովեան նուաձած երկիխները երկու բաժնուեցան , որով Արեւելան և Արեւմուեան կայսերու- թիւնները ձեւացան : Խոսալիան որ արեւմուեան կայսերութեան մասն եր՝ հետոշէտէ իրարու ձեռքէն առին Ա խիզովմէնէրը , Համք , | անտալք , Հերուլք , | Խուզիացիք և Ոտրոզովմք . իսկ 568ին | անսպարտացիք տիրեցին անոր , հն իրէնց անտանովք թա- գաւորութիւն մը կամսպնեցին , և ութերորդ գարուն մշշ սաստիկ պատերազմով ինըուան Հռովմայ պարփակներուն տակը հասան . բայց Պիէպինոս զանոնք հալածեց իրէնց տիրած երկիխներէն , և ան երկիխները Հռովմայ քահանացապեան տուառ . ան ատենէն :

սկսաւ պապերուն աշխարհական իշխանութիւնը : Ուծն կարուց 77 կին | տմբարասացոց տէրութիւնը ջնջեց , և զրեթէ բոլոր Խոսական նուռաճելով՝ կայսր Հռովմայ անուանեցաւ :

Ուժն Ռ. երբոր Խոսակային կողմը Գերմանիոյ կայսերութէը հետ միացուց , վրան քիչ մը ժամանակ անցնելէն ետքը՝ մանաւանդ Ժ՛՛ գարուն մէջ բացուեցան հոն պապերուն և Գերմանիոյ կայսերաց մէջի կրիւները , որոնք եկեղեցական պատերազմունք ըստեցան , և կամ Խուելիքեանց և Վիպելեանց կոփիք : Ուշտասաններորդ դարուն Եւան Ըստիչ ապակին ու Ուշտիչ անունով իշխաններուն պաշտպանութեամբը արուեստներն ու գիտութիւնները ծաղկիլ սկսան . բայց նոյն դարուն սկիզբները Խոսակայ հիւսիսային դին իշխանիսկու Ռ. և Կարոլոս Եր սոսկայի կոփիւներ բացին իրարու գէմ : Մասն Սպանիոյ յաջորդութեանը համար Խոսակայ մէջ շատ պատերազմներ եղան , որ 1713ին Ուժութեթի գանձագրութեամբը հագլւ գարբեցան . և Ծէպէտ 1741ին Խոսակայ խաղաղութիւնը նորէն տակնուվրայ եղաւ : բայց Ռ. բուժում կամ կայսրի գանձագրութեամբը գարձեալ շուտով հաստատուեցաւ :

Կափուէնն 1792ին Արտօնիոյ թագաւորին վրայ վաղեց , որովհետեւ ան ալ Կապղիոյ դէմ միացեր էր ուրիշ տէրութեանց հէտ , և փիելմանը եցի ու աւսորիացի զօրքովը մէծ յազդութիւնն ընելով Խոսակայ մէծ մասունաճեց , ու հնան թագաւոր պատկռեցաւ : Կապղիոյ կայսր ըլլալէն ետև : Ին միջոցներուն Կափուի թագաւորը հարկադրեցան որ Վիկիիս քաշուի . իր երկիրները նախ Հավակի Պանափարթէին տրուեցան , ետքը 1808ին Ուղուաթին . իսկ Փարմա , Փիալենցա , Ջուրանա , և Եկեղեցւոյ տէրութիւնը Կապղիոյ թագավորութեանը հետ միացան , ու զրեթէ բոլոր Խոսական Կապղիոյ թագավացուց ձեռքն էր՝ երբոր 1814ին և 1815ին մէկալ տէրութիւնք նորէն առջինին պէս բաժնեցին անփեայ :

Նմառան հոս | Խտալիոյ ընդհանուր ստորագրութիւնն ըրինք,
Տիմա կը մնայ որ կարգաւ անոնց մէջի տէրութիւններուն վրայ
խսախնք :

ԹԱԳԻԱՆՈՐՈՌԹԻՒՆ ԵՐԿՈՒՑ ՍԻԿԱՎԱՅՑ

Ի՞ս թագաւորութեան սահմանն է Երկեղեցւոյ տէրութիւնը, Եցրիական ծոցը, Հյոմիական ծովը և Ո՞իթերկրական ծովը. Երկու գլխաւոր մաս ունի, մէյմը՝ Վափովի Թագաւորութիւն, որ տաճարհինգ գաւառ կը բաժնուի. մէյմըն ալ Ոիկիլիա որ եօթը գաւառ կը բաժնուի :

Պահապահ քաղաքներն են՝ Վափովի, որ Ա եսուվի ու Պոսի լիպարսի մէջտեղը ծոցի մը վրայ շնչած է, և ան ծոցն ալ քաղաքին անունվը՝ Վափովի ծոց կը կոչուի. Ա քուիլս, որ 8000 բնակիչ ունի. Վիելթի, որ արքեպիսկոպոսարան է. Ֆոռմանիա, 21,000 բնակիչ ունի. Պարէլթա, որ վաճառականութեանը և աղաչանքերուն համար անուանի է. Ուարենթի կամ Տարենտոն, վաճառաշահ և արուեստներու մէջ առաջ գացած քաղաք է. Լակթա ամուր բերդաքաղաք. Մէջանիոյ կամ Հուեգին, հարուստ և վաճառաշահ քաղաք. Ոիկիլոյ գլխաւոր քաղաքներն են՝ Փալերոն, մէծ ու գեղեցիկ, որ 168,000 բնակիչ ունի. Ուստինա 47,000 բնակիչ ունի. ասոր նաւահանդիսաւոր Լուրու պայի խիստ գեղեցիկ նաւահանդիսաներէն մէկն է. Վաթանիա, շէնքերը շատ բարեկարգ, 40,000 բնակիչ ունի:

Լորկուց Ոիկիլոյց թագաւորութեանը մէջ իրեք համալսարան կայ. գատաստանները կտրելու համար ամէն գաւառի մէջ մէյմէկ գատաստանարան կայ, յանցանդները քննելու մէյմէկ ալ քաղաքական ատեան. անոնցմէ զատ եօթը հատ ալ վերին ատեաններ կան, որոնցմէ իրեքը Ոիկիլոյ մէջ են. չյամաք երկրին մէջ զօրաժողովը երկու կերպով կ'ըլլայ. մէյմը զի-

նուողագրութեամբ, մէյլըն ալ ինքնակամ՝ զինուորութեամբ . բայց Ոիկիլա կղզին մէջ միայն ինքնակամ զինուորութեամբ , Եաւատողմիզը 17 կտոր նաւ է, որոնց երկուքը եռակարգ են և 5ը երկարգեան : Տէրութեան պարտքը 500,000,000 ֆրանք է, իսկ եկամուաը 110,000,000 :

Ի՞ս թագաւորութիւնը 1435ին Ոյօձեր կանգնեց, որ Կյումաններուն գլուխն էր, և ասուք զՄարտակինուները Խոտալայէն ու Ոիկիլայէն քշեցին : Ի՞ս երկին հետզհետէ տիրեցին Գյերմանիոյ կայսրները, Ոպանիոյ թագաւորները, Ի՞սժուի ցեղը, Շաբագնայի թագաւորները և Վաղղիոյ թագաւորները . Ութրեքթի դաշնագրութէը Ի՞ւստրիոյ ձեռքը անցաւ, բայց 1733ին Տուն-Բարլոս Ի՞ւստրիոյ ձեռքէն առաւ, ետքը 1736ին Պաւրպնեանց ցեղին տրուեցաւ՝ որ ինչուան հիմա կը թագաւորէ :

ՏԵՐՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԵԿԵՂԵՑԻՈՅ տէրութեան սահմաններն են Լամպարտիոյ ու Անետկոյ թագաւորութիւնը, Ոյոտենայի, Լոքքայի և Ժատրանայի դքսութիւնները, երկուց Ոիկիլայի թագաւորութիւնը, ու Ոիջերկական և Շրբիական ծովերը :

Եկեղեցւյ տէրութեան մայրաքաղաքն է Հռովմա որ խիստ երեելի է մէջը գանուած չին շէնքերուն շատութեանը համար : Ի՞սկէ ետքը ամուսնի են՝ Պոլնիա, որ արքեալիակոպոսանիսա քաղաք է և 71,000 բնակիչ ունի . Ի՞սքնա, որուն բնակին է 30,000 . Փերուջիա և Փերրարա . առջնին մէջ 30,000 բնակիչ կայ, երկրորդին մէջ 25,000 . Պապը որ տէրութեան գլուխն է՝ կարգինաներուն ժողովրովը կընարուի : Հռովմայ տէրութեան մէջ քանումէկ գտաւու կայ, որոնց իւրաքանչիւրը մէյմէկ եկեղեցական իշխանաւոր կամ գաւառակալ մը կը կառավարէ :

Տէրութեան եկամուտը 45,000,000 ֆրանք է, իսկ պարագաները 200,000,000, նաւատորմիզը 8 կտոր նաև։

Պապելը ինչուան 755 քաղաքական մեծ իշխանութիւն մը ցունէին։ բայց ան ատենէն սկսեալ՝ իրենց երկիրները շատ ընդարձակեցան։ և թէպէտ Պապղիացիք՝ Պափոլոնին ժամանակը աիրեցին Հռովմաց տէրութեանը, բայց 1814ին ուրիշ տէրութիւնները նորէն պապերուն զարձուցին։

ԹԱԳԱԾԵՈՐՈՒԹԻՒՆ ԿՈՄՊԱՐՏԻՈՑ ԵՒ ՎԵՆԵՏԻՈՑ

Դաքուէկոնոմի ինալէն ետև Իւստրիոյ տէրութիւնը հաստատեց առ թագաւորութիւնը՝ Ա ալթելինոն ու Ո՛իլանի և Ա ենետից գաւառները մէկտեղ առնելով Ո՛իլան 1150ին կանգնուած հասարակապետութեան մը մայրաքաղաքն էր։ Ետքը պքութիւն եղաւ, ու երբոր կարուս Եր անոր տիրեց՝ ինչուան 1700 Ապանիացւոց ձեռքը մնաց։ Հիմա Իւստրիոյ տէրութեան մէկ մասն է։ Ա ենետից հասարակապետութիւնը եօթներորդ դարուն վերջերը սկսած է։ Ի սկզբան շատ ծաղկեցաւ, բայց Պապղիացւոց ձեռքը անցած ժամանակը խիստ տկարացած էր։ Պապղիացիք 1797ին Իւստրիոյ կայսեր թողուցին Ա ենետիկը, ետքը Ո՛իլանին ու Խիրոլոյի մէկ մասին հետ նորէն Պապղիոյ տէրութեան հետ միացուցին։ անկէ ետքն ալ նորէն Իւստրիոյ տուին։

Իս թագաւորութիւն հիմա Իւստրիոյ տէրութեան անունով փոխարքայ մը կը կառավարէ։ Ո՛Կջի բնակիներն են իստալցին, գերմանացին, հրեայ և յոյն։ Խրկու կուսակալութիւն կը բաժնուի։ մէյմը Ո՛իլանի՝ որ ինը գաւառ ունի, մէյմ'ալ Ա ենետից որ ութը գաւառ ունի։

Ո՛իլանի կուսակալութեան գլխաւոր քաղաքներն են՝ Ո՛իլան, որ Խտալիոյ մեծ քաղաքներէն մէկն է։ Փաւիա որ 24,000 բնակիչ ունի։ Պերկամոց, վաճառաշահ ու արուեստներու կող

մանէ առաջ գնացած քաղաք է . ՚ Յըեմնաս , եպիսկոպոսանիստ քաղաք , որ 27,000 բնակիչ ունի . Ո՞ւնդուա , որ Եւրոպայի ամուր քաղաքներէն մէկն է : Ո էնետիկյ կուսակալութե զլաւոր քաղաքներն են՝ Ո էնետիկ , վաճառաշահ քաղաք , որ 120,000 բնակիչ ունի . Փատուա , 57,000 բնակիչ ունի . Ո Երևան , եպիսկոպոսանիստ քաղաք , որ 47,000 բնակիչ ունի . (Ծ) շուկա , վաճառականութեանն ու գործարաններուն համար անուանի է :

Եւրաքանչիւր գաւառ մէկ գաւառակալ մը կամ տեսուչ մը ունի . գատաստանները Ո էստրիոյ տէրութեան օրէնքներովը կ'ըլլան , և մէկ գերագօյն ատեան մը , երկու վերին ատեաններ , ու շատ ստորին ատեաններ կամ , անոնցմէ զատ կամ նաև խաղաղութեան գատարաններ :

ԴՐԱՄԱԿԱՆ ԹԻՎԻՆ ԿՈՒԲԻԿԱՅԻ

Ո ՍՔՐԻՅԱՑԻ գքսութիւն կ'ըսուի հին ատենի | ուքքայի հասարակապետութեան երկիրը , որ ՁՎ գարուն մէջ հաստատուած էր . աս գքսութեան սահմանն է Ո իջերկրական ծովը , և (Ծ) սքանայի ու Ո ոտենայի գքսութիւնները : Փարմայի հիմակուանույցն մեռնելէն ետեւ . | ուքքայի գուքսը անոր պիտի յաջորդէ , և | ուքքան Փարմայի գքսութեան հետ պիտի միանայ :

(Յ) լէնսդրական իշխանութիւնը ծերակուտին ձեռքն է , որ 36 հոգի են :

ԴՐԱՄԱԿԱՆ ԹԻՎԻՆ ՄՈԱՏԵՆԱՅԻ

Ո սքսութեան սահմանն է | ոմնգարտիա ու Ո էնետիկ , Եկեղեցւոյ տէրութիւնը , և (Ծ) սքանայի ու | ուքքայի գքսութիւնը : Ո ւ երկրին այլ և այլ թագաւորներ տիրելէն ետեւ ,

1453ին գքսութիւն եղաւ . և թէպէտ Ժ.Պ. դարման վերջերը Գաղղից հասագակապետութեան մասը սեպուցաւ , ետքն ալ Խտաղիոյ թագաւորութեան , բայց 1814ին նորէն գքսութիւն եղաւ . քիչ ատէն է որ Մաստարքարքարայի գքսութիւնը անոր հետ միացաւ :

Գլխաւոր քաղաքներն են՝ Մասենա , Մեծաշխայ որ 18,000 բնակիչ ունի . Միրանտուզ , որ ձեռագործներուն ու բերգերուն համար անուանի է . Մասաս , եսպիսկոպոսանիստ քաղաք , և Քարքարան՝ որ մարմարիններուն համար անուանի է :

Կառավարութիւնը ազատ միապետական է . գաստատանները ստորին ատեաններու . և վերին ատէնի մը մէջ կը կտրուին : Մասենայի գքսութեան մէջ ըստ եսպիսկոպոսարան կայ :

ԽԸՆԱԿՆԱՌԻԹԻՒՆ ՄԱՐԱՔՈՒՅԻՆ

Մ տէրութիւնը՝ որ Ապտենից թագաւորութեան սահմաններէն մէկն է՝ Միջերկրական ծովուն վրայ , անցեալ զարու վերջերը Գաղղից հետ միացաւ , ետքը 1814ին նորէն իր բնիկ իշխաններուն ձեռքը անցաւ , և Ապտենից թագաւորին պաշտպանութեանը տակն է , որ իրաւոնք ունի հան պահապան զօրք դնելու : Մ երկրիս մայրաքաղաքն է Մամայ , և բազմամարդ տեղն է Մէնթանէ :

ԴՔՍՈՒԹԻՒՆ ՓԱՐՄԱՅԻ

Մ գքսութիւնը ձեռցած է բուն Փարմայի և Փիալենցայի ու Կուասութալլայի գքսութիւններով . իրեն սահմաններն են Ապտենից թագաւորութիւնը , Ղ զմագարփառ ու Ա հնետիկ և Մասենայի գքսութիւնը . մայրաքաղաքն է Փարմա . անկէ ետքը անուանի է Փիալենցա , անուր քաղաք , որ 28,000 բնակիչ ունի :

Փարմացի գքսութեան մէջ ըրս եպիսկոպոսարան կայ :

Մտեն մը աս երկիրը մասն էր ան նահամնքին որ Վաղղիս
և լիգուրիա յայսկոյս Պատոսի կ'ըսուէր + ետքը այլ և այլ իշխան.
ներու ձեռք անցաւ . իսկ 1814ին՝ Լավոլենի ընկերոջը՝ Մարիա-
լութեալա գքսուհոյն տրուեցաւ , և անոր մահուանէն ետեւ .
և քքայի գքսին պիտի անցնի :

ՀԱՍՏԱՐԱԿԵՑՊԵՏՈՒԹԻՒՆ ՍԵՆ-ՄԱՐԻՆՈՅԻ

Այ հասարակապետութիւնը Պապին տէրութեան մէջ ու
անոր պաշտպանութեանը տակն է . մէկ քաղաք մը ու ըրս գեղ
ունի : (Ճինազբական իշխանութիւնը 60 անդամն ծերակու-
տի մը յանձնուած է , որոնց իշխանութիւնը ինչուան մահ է .
նոյն ծերակուտին մէջ երկու դրւիկներ՝ իշխաններ կան որ իրեք
ասիսը մէյմը կը փոխուին :

ԹԱԴԱՐԱ-ՈՐՈՌ-ԹԻՒՆ ՍԵՐՏԵՆԻՈՑ

Այ տէրութեան մէկ մասը ցամաք երկիր մըն է՝ որուն Տէ-
րութիւն շահար էր իր սեն, մէկան ալ Պարտենիս կղզին՝ որ ԱՇ-
Ժերկարական ծովուն մէջ է :

Համաք երկիրի տէրութեան սահմաններն են Վաղղիս ,
Օսմակերի , Լոմպարտիս և Ա Էնեսիկ , ու Փարմացի և ԱՇոտե-
նայի գքսութիւնները : Այ տէրութեան մէջ կ'իյնան զրեթէ ամ-
բողջ Պատոյայի գքսութիւնը , Փիէմոնթի իշխանութիւնը , Աօս-
թայի և Ա ոնֆերրաթոյի գքսութիւնները , Ալուցցոյի և Լովի
մարգիզութիւնները , Լիցցայի և Ա թիի կունութիւնները , Ա եր-
շելլիի իշխանութիւնը , Շենովայի հին հասարակապետութիւ-

նը , և Ո՞իլանի երկրին մէկ մասը : Ի՞ս երկրները քառասուն պղտի գաւառներ բաժնուած են , որնք ամենքը մէկէն ութը մեծ գաւառ կը ձեւացնեն , անով զինուորական բաժանումն ալ ու թը մաս է : Կիմասոր քաղաքներն են՝ Ձյուրին , որ է տէրութեան մայրաքաղաքը . Շենովա , ամուր քաղաք , վաճառականութիւնն ու արուեստները շատ ծաղկած , որ 100.000 բնակիչ ունի . Ի՞ գեքսանդրիա , Կիցցա և Կոնի :

Արտենիոյ կզզին տասը գաւառ կը բաժնուի , որնց վեցը մէկտեղ մեծ գաւառ մը ձեւացած է , մէկալ չորսն ալ մէկտեղ առնելով ուրիշ մեծ գաւառ մը : Կիմասոր քաղաքներն են՝ Վալեարի , որ 28,000 բնակիչ ունի , և արքեպիսկոպոս մը ու փոխարքան հոս կը նատին . Ասսարի և (Օ)րիսթանց . առջենը 20,000 բնակիչ ունի , երկրորդը 10,000 :

Արտենիոյ թագաւորութիւնը ժառանգութեամբ որուց որդի կ'անցնի , և թագաւորական իշխանութիւնը Արտենիոյ մէջ ամփոփուած է Համաշխարհական ժողովքով մը , Կատաստանական գործողութիւնները ըստ գերազանց առեաններու և վերին առեաններու յանձնուած են . Երկու համալսարան կայ մէջը , մէկը Ձյուրին , մէկալը Շենովա :

Կիմասոր կրօնն է Հոռոմէական ողջափառ : Հյամակը երկրի տէրութեանը մէջ 4 արքեպիսկոպոսարան և 23 եպիսկոպոսարան կայ . Խոկ Արտենիոյ մէջ 3 արքեպիսկոպոսարան և 9 եպիսկոպոսարան : Օքբը զինուորազրութեամբ և կամաւոր զինուորութեամբ կը ժողովսի : Կաւատորիվը 12 նաւ է , Տէրութեան պարտը 150.000,000 ֆրանքի կը համնի :

Արտենիոյ թագաւորութիւնը Ձկի գարուն սկիզբները Ա իկա տօր Շմեգէսու Աւազացի գուքսը կանգնեց , որ Աիկիլային տեղը Արտենիան առաւ . Կազզինացոց խոռովութեան սկիզբէն 'ի վեր՝ Արտենիոյ թագաւորը Կազզին գէմ կեցաւ , և իրեն ցանաքային աէրութիւնը կորսէնցուց , բայց 1815ին եղած զանազրու-

թիւններովը՝ օտար տէրութիւնը Ապրտենից Եւագուռութիւնը
նորէն կանցնեցին, և իրեն երկիրն ընդարձակեցին։

ՍԵԾ. Գ.Բ.ՈՒ.Թ.ԻՒ. Թ.Ա.Ք.Ա.Ա.Ց.Ա.Ց.

[Ա] Ա.Ք.Ա.Ա.Ց. մեծ զքսութիւնը Երկեղեցւոյ տէրութեան
ու Առքբայի և Առուենայի զքսութիւններուն մէջ կ'իյնայ, մէկ
կողմէն ալ Աթէրկրասկան ծովն է, Կալսաւոր քաղաքներն են՝ Փլո-
րենտիա կամ Ֆիորենցա, որ Եւրոպայի գեղեցիկ քաղաքներէն
մէկն է. Ժիզա, որ 20,000 բնակիչ ունի. Հիվունայ, որ անուանի
է իր նաւահանգստովն ու վաճառականութեամբը, և 75,000
բնակիչ ունի. Անսա, որ արքեափիուպոսարան է։

Ծավուն եզերքը, ու ինչուան Փիզա ու Անսա ընդարձակ
երկիր մը կայ՝ որուն ճախճախուստ կ'ըսեն: Վաեն մը աս երկիրն
ովը խիստ վասառողջ էր. բայց երկիրը չոցցնելու համար տէ-
րութեան ապասպած աշխատանքներն ընելով՝ հիմա բարեբեր
է, ու քանի կ'երթայ երկրագործութիւնը ծաղկելով՝ երկիրն ալ
իրեն առջի հարստութիւնը կը ստուան։

[Ա] Խոսքանայի կառավարութիւնը ազատ միապէտական է։
Կարեթէ բոլոր բնակիչները հսովմէական ուղղափառ են. իրեք
արքեալիսկոպոսարան ու տաճնընկօթը եպիսկոպոսարան կայ մէջը։

Նին Խտրութիային մէկ մեծ մասն է [Ա] Խոսքանան, որուն
հետզ'ետե այլ և այլ ազգեր տիրեցին: Ա Եցերորդ դարուն
մէջ Վալթացւոց ձեռքը անցաւ, ետքն ալ Ա սննդարտացւոց. մեծն
Խարուս անոնց ձեռքէն ստաւ. ու կոնկրու տուաւ, որնք վերջը
Ա արգիզ ըսուեցան: Աշրկուսասաներորդ գարուն [Ա] Խոսքանայի շատ
քաղաքները մէկտեղ միանալով՝ հասարակապէտութի մը ձեւացու-
ցին, որնց մէջ անուաններն էին Փիզա, Անսա և Ֆիորենցա:
Փիզանցան Փիզային աիրեց, բայց ինքն ալ Ա ետիշի ըսուած
ցեղին իշխանութեանը տակ ընկաւ, և աս ցեղէն մէկը 1534ին

Փիորենցայի գուքս եղաւ . վրան երեսուն տարի անցնելէն ետքը նցն գբսութիւնը լինայի հասարակագետութեամբը մեծաւ , և 1569ին ատենաները թատրանայի գբսութիւն ըսուեցաւ : | զրենայի ցեղը 1801ին աս գբսութենէն զրկուեցաւ , որ 1737ին ստացեր էր . | ափովէն նորէն կանգնեց անիկայ՝ | շտրութիոյ թագաւորութիւն անուանելով , և ետքը Դաղղիոյ տէրութեամբ հետ միացուց . բայց 1809ին նորէն մեծ գբսութիւն եղաւ , և 1814ին առջի արշիբուքը նորէն ժառանգեց զանիկայ , և երկրորդ տարին | չափա կղզին ալ իրէն տրուեցաւ :

000.21

ՍՊԱՆԻԱՑ ԹԵՐԻԱԿՈՎՔԵ

Այ թերակղզիս Խարոպայի հարաւային արևեմուեան կողմն է , և հիւսիսային լայնութե 36°ին ու 43°ին 46'ին և ան միջօրէական ներսուն մէջ կ'ընայ՝ որոնց մէկը 15° 50' Փարիզի միջօրէականին արևեմուեան դիէն կ'անցնի , մէկան ալ 1° 35' արևելքուն դիէն . Հիւսիսէն Ապանիոյ սահմանն է՝ Ապանտեան ծոցը և Պիրենեան լեռները , որ Ապանիան Դաղղիոյէն կը բաժնեն , արևելքէն ՈՒիջերկրական ծովը , իսկ հարաւէն և արևեմորէն Դաղլանտեան Ավկիանոսը : Այ երկրին մակերեսը թը 5630 քառակուսի քիւր մեթթէ . արևմուտքէն արևելք իր ընդարձակ կտորը 103 քիւրմեթը է , և հիւսիսէն հարաւ՝ 86 քիւրմեթը . ծովեղերքներուն երկայնութիւնը զրեթէ 298 քիւրմեթը է , որուն 127ը ՈՒիջերկրական ծովուն վայ կ'ընայ , և 171ը Դաղլանտեան ովլիանոսին վրայ . ՈՒիջերկրականին ծովեղերքն է՝ Առողէսի ծոցը , Կաթէ , Առորք Աբաստիանոս , Առորք Աբատինոս , Փալտա , Կաթա զլուխները , ու Խարոպայի սարը որով Ճիպիթերբայի նեղուցին մէկ եղեղքը կը ձևանայ . աս նեղուցը հին ատեն Հեթակէան Էրմ կամ Լոռեան հեղուց կ'ըսուէր : Դաղլանտեան ովլիանոսի ծովեղերքն վրայ եղած գլուխներն են՝ Ուալիքաբայ , Փենսս , (Կթեկալ .

Ձեմիսթերքէ, Ո՞մառեկց, Ո՞պաս, Ո՞փեւէլ, Ո՞ուրբ Ո՞ իւենցիոս,
Ո՞ Ո՞արիամ և Ո՞յաՓալկար. իսկ ծոցելն են՝ Լավընեան ծոց,
որ Լանտաբըիկեան ծով ալ կ'ըսուէր, և Պիսքայայ ծոցը, Ո՞պա-
նիոյ կորո սեպուած կղզիներն են՝ Շաղչարեան կղզիները Ո՞ի.
Ջերիգականին մէջ, և ՊԵՐԲԻՆԿԵան կղզիները արևմտեան ծովե-
զերքներուն մօտ :

Ոպանիոյ Ձերակղիին ծովերբները ընդհանրապէս շատ
սիրուն տեսք ունին իրենց բարեբեր ծաղկած ըլլալովը : Կարըն
ջենիի անտառներ, գեղեցիկ մարդագետիններ, այգեստամններ ու
հսուաւէտ տունկեր խիստ շատ են. բարձր լեռներով ալ կընային
տաքութիւնը կը բարեխտանի. և ան բարեբեր երկրին վրայ Ձէ
բարեխտան գոտոցն բացերը և Ձէ այրեցած գոտոցն բերգերը
աղէկ տուած կուգան :

Իբերեան լեռները և ՈԵՐԲՈՒ ԿԵՐԱՍՈՎ գոտին Ապանիոյ
ջրերը երկու զլնաւոր մաս կը բաժնեն. ասոնցմէ մէկը գէպ 'ի
հարաւ ու արևելքը կը վաղէ, ու Ո՞իջերկրական ծովը կը Ձափի,
մէկան ալ արևմտեան զիէն Լուսանտեան ովկիանոս : Ի՞ս երկու
հեղշեղակներէն կամ ջրերու մասերէն զատ երրորդ մըն ալ կայ՝
որ Պիրենեան լեռներէն ու անսաց մէկ ձիւզէն՝ այսինքն Լանտա-
բըեան լեռներէն առաջ կուգայ. բայց աս երրորդ ընթացքէն
ձևացած գէտերը շատ ընդարձակ չեն, և Լասքանեան ծոցը կը
Թափին. զլսաւորներն են՝ Կալճն և Կալիա :

Դըմենեան կողմը վազով ջրերէն, որնց կէսը Ժօրիթո-
գալի երկրէն կ'անցնի, առաջ կուգան Ո՞ինչոյ, Տուերոյ, Ո՞ւսկոյ,
Կուստիանս և Կուստալքիլիր գէտերը :

Ո՞ինչոյին սահմանն է Լանտաբըեան լեռները և անսաց
մանր ձիւզէրը. աս գէտիս մէջ կը մօնեն Ոիլ գէտին երկրորդա-
կան ձիւզը և ուրիշ շատ գէտակներ :

Տուերոյին հարաւային սահմանն է Լամբելլա գոտին, որով
Ո՞ւսկոյէն կը բաժնուի : Ի՞ս գէտին մէջ կը մօնեն աջ կողմէն

Ուսմակա, Յնուա, Ապոր, Լալա և Փիղէրկա՛ լաբեւային հետ
միացած . իսկ ձախ կողմին կը մանեն Վեհտա , Ելթէս և Յնոր-
մէս . Տուերոյին ընթացքը զբեթէ 62 բիւրմեթրէ :

Ուսկայ գետին սահմանը՝ Կուատիանայի սահմանէն կը բաժ-
նուի Յովետոյի լեռներովը . Յօակոյին աջակողմեան վուակներն
են Օեզէրէ , Յփէթար , Վասէրէ , Կուատարրամա և Կյարա-
մա . իսկ ձախակողմեաններն են Վալլը և ՈՎիշտէլ Վանմէտէ :
Ուսկոն 74 բիւրմեթրի չափ տեղ վաղելն եաքը Դաշնական
ովկիանոսը կը թափի :

Կուատիանային սահմանն է Յովետոյի լեռները և Վորենայի
գօտին . աս գետը՝ որ առենով Վաս կը սուեր՝ 67 բիւրմեթր
տեղ կը վազէ : Կուատիանայի Ճիւղերը կը սեպուին Պուլակա ,
Խապալնի , Օույա , Վարիլա և Չանզա գետերը :

Կյալելի գետերէն մէկն է նաև . Կուատաքիլլը , որ Վարաբ-
ցւոց Աստիւշէնիք , այսինքն մեծ գետ ըսածն է , և շին առենը
Շնետէ կը սուեր : Վա գետին մէջ կը վազեն աջ կողմէն Պիար ,
Խանտուլա և Կուատալիմար գետակները , իսկ ձախ կողմէն
Խան և Խէնիլ :

Վապանիոց արեւմտեան կողմը եղած զիւաւոր ծովեղերեայ
գետերն են Վանտեկոյ , Վատոյ , Յինմոյ և Կուատալէթ :

Վակելեան կողմի ջրերէն առաջ եկած գետերուն մէջ ա-
մենէն անտումնին է Վերրա կամ Վալլոյ , որուն ըրա զին առած
են Պիրենեան , Իբերէան և Վերրա Խափասոմ լեռները , և աս
գետիս հետ կը միանան Յնէր և Վապեկաթ գետերը : Վարոյին
մէջ կը թափին ձախ կողմէն Վակա , Վասկոն , Վալլէկոս , և Չին-
քա՞ Վէկու գետակին հետ միացած . իսկ աջ կողմէն Վասպոն ,
Վերուա և Կուատալուփա : Իբէն ընթացքն է 34 բիւրմեթր :

Վապիլէաս , Վերրա Վանտուէկորա , և Վերրա Վնեատե-
րաս լեռները՝ Կուատալաւիար , Կուբար և Վէկուրա գետերուն
մէջ կինան , ու ջրերուն բաժանման գիծը կը ձեւացընեն . Կուա-

տարաւիարին մէջ կը վազեն Ռա՛զամբա և ուրիշ երկու մանր գեց տակներ : Խուգարին մէջ կը մասնեն Կապրիել և Վակոյ գեց տակները . իսկ Արտյ-Մուհամեդ՝ Վատերային չետ , և Վիժիար ու Ամնկոներա՝ Ուկուրա գետին մէջ կը Ձափին :

Ապամիոյ Հարաւային զին կ'իյնան Ռա՛մելրա և Վուստայող ըսուած պղտի գետերը :

Երոսպայի աս մասին մէջ եղած անուանի լըճը՝ միայն Ռա՛մ պուֆէրայի լըճն է , որ Ապամիոյ արեւելքան ծովեղեղքին վասյ կ'իյնայ :

Ապամիոյ լեռանց գօտիներուն վրայ լնուարձակ տափարակ տեղուանիք կը գտնուին , որնց ֆարանէր կ'ըսէն , տեղ տեղ աւ հուշւ : Ի՞ր տափարակները շատ բարձր , երթեմն ալ խիստ լնուարձակ են , ու անբեր անապատ երկիրներու կը նմանին :

Ապամիոյ մէջտեղուանքը եղած լեռներուն խիստ բարձր ծայրերուն վրայ ձիւնը քանի մը ամիս միայն կը կենայ . բայց հետ սիսային կողմը՝ Պիրենեան և Արանտարեկան լեռներուն մէջ , հարաւային զին աւ Աերքա ‘ Աեւասայի լեռներուն մէջ սարեր կան որ միշտ ձիւնապատ են , Աերքա ‘ Աեւասայի գօտիին մէջ Վառ հայէն լեռը 130 մետր աւելի բարձր է քան թէ ‘ Աեւթու լեռը ’ որ Պիրենեանց մէջ ամենէն բարձրն է :

Ապամիան երկու մաս կը բամնուի՝ իրեն կլիմային նայելով . առջի մասը երկրին մէջտեղը կ'իյնայ և բարձր է . իսկ երկրորդը երկրին ըստ զին պատաժ է , և ծովան մակերեռութէն քիչ բարձրութիւն ունի :

Առջի մասին մէջի երկիրները խեղճ՝ ու տիսուը տեսք մը ունին , և ծառը քիչ է . զիսասոր բերքն է արմոնիք , բայց տեղ տեղ նաև խաղող , ձիթենի և քըշամ կը մշակեն . Աակ ծովեղերեայ երկիրներուն կլիման իրենց զրիցը համեմատ կը փափոխի :

Հեւսիսային երկիրներուն մէջ միայն հիւսիսային հավը կը բանի . վասն զի Արանտարեկան լեռները չեն թողուր որ հարա-

Հային հովերը հիւսիսային գին անցնին, ուստի հն տեղի կլիման խոնաւ ու բարեխառն է, և հովիսները բարերեր:

Վ արևմտեան երկիրներուն մէջ օդը աւելի տաք է. խաղողը հն տեղուանքը ընդհանրապէս աղէկ առաջ կուգայ, և գէպ ՚ի վարի կողմէրը նաև ձիթենի ու նարնջենի կը մշակուի:

Դայց Ապանիոյ արևելքան գին ամէն կողմերէն աւելի տաք է. հն ամէն աեղ ձիթենին ու խաղողը աղէկ առաջ կուգան, ինչպէս նաև Ձէնի, Ձզէնի, Նանենի և այլն. ասոնցմէ զատ ամէն տեսակ արևելքի և Արկիլայի բոյսեր հն մշակուելով պտուղ կուտան: «Եւստա լեռներուն կողերուն վրայ տաքու թեան աստիճանը քան զամէն տեղ բարձր է, ան պատճառաւ ոչ երթէր նոյն լերանց վրայ սառ կը կապէ. նարնջենին և կիտրոնի անտառներ կը զանուին անոնց վրայ, շաքարի եղէ գն ու իւժի ծի ծառն աղէկ առաջ կուգան հն իւ մէկալ բերքերն են բամբակ, խաչուէ և լեզակ:

Ապանիոյ մէջն կ'ելլեն ամէն տեսակ օգտակար համբեր, ինչպէս սովի և արծած, բայց քիչ, պղինձ, կապար, անագ, երկաթ, քոսալթ, մնդիկ, մնդեղ, ծարիթ, պաղլեղ, ծառումը, գաճ, գեղեցիկ մարմարին, չէնքի քարեր, լեռան բիւրեղ, ամեթուլ, մեղեսիկ, սուտակ, յակինչ և որիշ ծանրագին քարեր: Վ երկրիս մէջ հանքային ջրերու աղբերներ և աղի լճեր շատ կը զանուին. նաև քանի մը գետակներ կան՝ որոնց ջրերուն մէջ ոսկիի փոշի խառնուած է, որ եօթը տակը կը նստի:

Տեղ տեղ հրաբուխի նշաններ կան. ասոնց մէջ ամենէն անտառներն են եօթը հասոր Խրերեան լերանց ան մասին վրայ՝ որ Կառուքար և Կուտառալսիար գետերուն մէջ տեղը կ'լինայ:

Վետինն ընդհանրապէս գէշ կերպով մշակուած է, բայց գրեթէ ամէն տեղը բարեբեր է, և ելած բերքն է ցորեն, հաճար, գարի, վարսակ, մնացորեն, կանեփ, վուշ, մնկենի, տորոն, որ դան կարսիր:

Պատուղները խիստ առատ չեն, վասն զի երկրագործութիւնը այնչափ ծաղկած չէ. լեռներուն վրայ և գաղտերուն մէջ բը-ժըշկական բոյսեր կը գտնուին . խոկ պարտեզները խիստ գեղեցիկ ծաղկիներով զարդարուած են: || Ապանիոյ ուրիշ բերքերն են մետաքս, աղնիւ բուրդ, մեղք և մեղրամմո:

Պաղպիոյ հարաւային կողմը ինչ չորբոտանիներ, միջասներ և սողուններ որ կան նոյն կենդանիները Ապանիոյ մէջ ալ կը գտնուին . բայց չոս մասնաւոր կերպով կը յիշենք աս երկրին ձիերը, մանաւանդ Վասարասիսա գաւառինները, որոնց տեսակը իխստ յարգի է . և Աբրամ ըսուած ոչխարները՝ որ իրենց բուրգին աղնուութեանը համար շատ երկեցի են: Ավելին ու խոզերը տեղ տեղ խիստ բազմաթիւ են, ինչպէս նաև թռչուններն ու օրսի կենդանինները շատ առատ են:

Յօյնը Ապանիոյ թերակղզեցն Խբերիտ կ'ըսէին՝ հին բնակչացը անունովը, և կամ Խառներո՞ւ որ արեւմուեան ըսել է, վասն զի Հյունաստանի արեւմուեան կողմը կ'ինար. ետքը Հոռվմայեցիք նոյն անունը քիչ մը փախելով հիսապնիա կամ Ապանիոյ ըսին, Ի՞ս երկրիս հին բնակիններն են Խբերեանք, Աբրամերեանք՝ որ Աբրետաց և Աբերեանց խառնուրդ մըն են, և ՈՒանիէշորց կամ Աբրետանաց գաղթականները:

Վախո Փիւնիկեցիք Ապանիոյ եկան բնակեցան. Ետքը Յոյն ները հին գաղթականներ խառեցին. անոնցմէ վերջն ալ Ապրեն գանցիք բոլոր ծովելզերեայ երկիրներուն ափրեցին:

Ապանիոյ բնակինները երկար ատեն Հոռվմայեցւոց գէմ' զըրին. խոկ անոնք ինչուան որ՝ Կումիդացւոց բոլորովին չյաղթեցին՝ չկրցան թերակղզին ափրել. Տիրելէն ետքը երկու գաւառ բաժնեցին անիկայ, որոնց մէկը Ապանիոյ որ յաւունո՞ւ մէկալն ալ Ապանիոյ յանկոյ անուանեցին, Ասքը (Գոստոս իրեք մաս բաժնեց. հիսուսային ու մէջտեղի երկիրները Տարբադնեիտ ըսուեցան, հարաւային կողմը Իներիէն, արեւմուեան կողմը Լուսերանիտ: Ի՞ս գա-

ւառներուն մէջ զանազան անուններով բազմաթիւ յօդովորդներ կը բնակեն :

Տրբոր բարբարոս ազգերը հռովմայեցոց երկիրները վազցին կարուն սկիզբները, Ա մասուց, Շահնք և Առաքեց եկան Ապանից մէջ բնակութիւն հաստատեցին. բայց քանի մը տափի եաբը Ա խախովները հնա տէրութիւն մը կանգնեցին իրենց անունովը, որ ինչուան 711 դիմացաւ նոյն միջոցին Վ քարացիք Ապանից տիրեցին, ու հնա դիտութիւնները՝ զլականութիւնն ու արտեստները ծաղկեցուցին. Ք օրսովաւ կամ Կորուրա քազբը իրենց տէրութեան մայրաքազբն էր :

Հին բնակիներէն ոմանք հիւսիսացին լերանց մէջ քաշուած ըլլալով Վ քարացոց վայ յարձակեցան, և անոնց տիրած զաւաներէն մէկ քանին ձեռք ձեցին. ան միջոցին Ապանից մէջ Կալիցիայի, Է էնի, Ո վասի, Ա քամթիլից ու Ռ քարաւնայի քըլստնեայ տէրութիւնները կանգնուեցան. իսկ Վ քարաց ձեռքը մնացած մասին մէջ գետ Ք օրսովաւ, Ո եւիլիս, Վ անատա ու Ա ալենցիա գաւառները կային :

Հնգետասաններորդ գարուն վերջերը Փերտինանոսս Վ առագանցին և Խ զապելլա Ք ասթիլացին Վ աւրիտանացոց Ե իմանութիւնը բոլորովին ջնջելէն ետեւ՝ ամբողջ թէրակղզին տիրեցին, բաց ՚ի Փորթուգալի երկրէն՝ որ Ժ մա գարուն սկիզբները Հ ենրիկոսի Պ ուրիսնիացոյն սրբուեցաւ՝ Վ աւրիտանացոց գէմը ըրած քաջութիւններուն համար : Հ ենրիկոս նոյն երկիրը կոմսութեան պատուանունով ընդունեցաւ, բայց իրեն որդին 1139ին հնա տէղի Ժազաւոր անուանեցաւ. Փերտինանոսսին և Խ զապելլացին ժամանակը Ք քիստափոր Ք օլլմնոս իրենցմէ օգնութիւն ուղեց և Վ մերիկան գտաւ :

Ա էշտասաններորդ գարուն մէջ Վ էստիայ ցեղը սկսաւ Վ արուս հինգերորդէն, որ իրեն տէրութեանը հետ միացուց Ապանիսն, Վ էստիան և Ա տորին Վ ահանգները, աս թագաւորին ժա-

մանակը Ապանիսն Խորոպայի գործողութեանցը վրայ խփառ մեծ ազդեցութիւն տնեցաւ :

Առաջիկոս ԺԿՎն պղտի տղան Փիլիպոս լր. 1700ին Կարոլոս երկրորդին յաջորդեց, և իրմէ սկսաւ Պուրապնեանց ցեղը՝ որ ինչուան 1808 աս ցեղին մէջ մնաց թագաւորութիւնը, ան միջոցին Կաղղեացիք Ապանիս տիրեցին, և Ծովական Պանա- փարթէ նցյն երկրին թագաւոր անուանեցաւ. բայց աս բանէս մեծ խոռվութիւն առաջ եկաւ, և ան առթով գաղթականները բաժնուեցան ու ինքնազլուխ եղան :

Փերտինանտոս լր. 1814ին նորէն թագաւոր նստաւ, և իրեն խոստմունքներուն վրայ մէհնալով սահմանադրական իշխանութիւնը չնծեց՝ որ 1812ին Ապանիս խորհրդապանները հաստա- տած էին, և սղբաբնութեան առեւանը նորէն հաստատեց. խոռվութիւն մըն ալ ելաւ 1820ին, և Ապանիացիք 1812ին հաս- տառուած օրէնդրական իշխանութիւնը սկսան առաջ տանել. բայց Կաղղեացոց բանակը Ապանիս անցնելով թագաւորը ա- զատեց, և թագաւորութիւնը նորէն հաստատեց իրեն բացարձակ իշխանութեանը մէջ, չամի մը տարի ետքը Փերտինանտոս վեր- ցուց սալեան օրէնքը (որով հնիկ մարդիկ չէին կրնար Ապանիս թագաւոր ըլլալ), և իրեն Տօն Կարլս եղացըրը թագաւորու- թենէն զրկեալով դրուց որ իր Խաղակելլա աղջիկը յաջորդէ ի- րեն: Տօն Կարլս բաղրմէց աս բանիս գէմ: Երբոր թագաւորը մեռաւ, Խաղակելլային մայրը Մարիամ՝ Քրիստինէ տէրութեան կառավարութիւնը ձեռք առաւ, սղովէ ետև գեռ աղջիկը պղտիկ էր: Տօն Կարլս հիւսիսային երկիններուն տիրած ըլլալով՝ առա սը տարիէն աւելի թագաւորութեան համար քաջագական պա- տերազմ ընելէն ետև՝ վերջապէս ստիպուեցաւ որ Կաղղեա քա- շուի: Կարլս ատենէն վերջը Խաղակելլային մայրը Ապանիսայէն գուրս ելաւ, և ան պատճառաւ ինասանկալաց ժողով մը հաս- տառուեցաւ, որ ինչուան որ թագուհին մեծնայ՝ տէրութիւնը ան-

Ժողովրով կառավարուի : Կակ հիմն Կզապելլա թագուհին սահմանադրական իշխանութեամբ ինքնազլուխ կը թագաւորէ :

Փիլիպպոս | Վն թագաւորութեան ատենը , որ Կարոլոս հինգերորդին որդին էր , Փորթուգալը Ապանիոյ հետ միացաւ , բայց 1640/ն բաժնուեցաւ , և Պրականցայի ցեղը սկսաւ թագաւորել որ ինչուան Պաղպիացոց յարձակման ժամանակը հաստատուն մնաց . բայց ան միջոցին թագաւորին ընտանիքը Ամերիկա քաշուեցան և հօն կեցան ինչուան 1821 : Այսիու տարիին երբոք ասստամբութիւն մը ելաւ , որուն գլուխն էր թագաւորին երկրորդ որդին Տոն Միկել Յովաննես | Օ սահմանադրական իշխանութիւնը վերցուց՝ որ 1820/ն Փորթուգալի խորհրդարանէն հաստատուեր էր , և 1825/ն Պրազիլի երկիրը բոլորովին անկախ ճանցաւ , և իրեն որդին Տոն Փետրոյ Ա. Պրազիլի կոյսր եղաւ՝ Ժողովրդեան ընտրութեամբը : Տոն Փետրոն Յովաննես | Օ նա մեռնէլն ետև՝ Փորթուգալին սահմանադրութիւն տուաւ , որուն մէջ նորէն կը հաստատէր Փորթուգալի խորհրդարանները . իրեն քրոջը Տոնա Մարիային տուաւ Փորթուգալի թագաւորութիւնը , և ինամակալ տէրութեան անուանեց իրեն Տոն Միկել եղայրը , որ 1827/ին թագաւորութիւնը գրաւեց : Կակ Տոն Փետրոյ երբոք հարկադրուեցաւ որ Պրազիլի թագաւորութենէն հրաժարի՝ ամէն ջանք ըրաւ ու 1833/ին նորէն իր աղջիկը թագաւորեցուց , և նորէն Փորթուգալին մէջ սահմանադրական իշխանութիւնն հաստատեց , որ ինչուան 1836 հաստատուն մնաց . ան միջոցին մանկահասակ թագուհին ստիպուեցաւ որ 1820/ն հաստատուած սահմանադրութիւնը ընդունի . և սակայն աս տարի (1847) նորէն մեծ խոռվութիւն ելաւ Փորթուգալի տէրութեան մէջ :

ԹԱԳԱԼՈՐԾՎԵԹԻՒՆ ՍՊԱՀԵՒՈՅՑ

Այս թագաւորութիւնը լիպանիոյ թերակղզւոյն մեծ մասը բռնած է, և Մինչոյ, Ֆողիա, Վաղանաս, Տուերայ, Շիշտա, Լվիա, Ճաւակոյ, Կուատիանա և Չանզա գետերով Փորթուգալին բաժնուած է: Այս երկիրը հիւսիսային լայնութեան 36°ին և 43°ին 50'ին մէջ՝ ու արևմտեան երկայնութեան 11°ին 40'ին, և արևելեան երկայնութեան 1°ին մէջ կ'լինայ: Հարաւային ու արևելեան ծովեղեցներուն երկայնութիւնը 127 բիւրմեթը է, իսկ հիւսիսային և արևմտեան ծովեղեցներունը 88: Վակերեցյթը 4648 քառակուսի բիւրմեթը է, բնակչաց թիւն աշ 42,086,991 հոգի:

Կալէարեան կղզիները, որոնց հառվայեցիք Կահեստ կ'ըսէին՝ լիպանիոյ մաս կը սեպուին: Հինգերորդ գալուն մէջ Ա անտանիները աս կղզիներուս տիրեցին, Եւ դարուն աշ Վաւրիտանացիք: բայց Հակոբ Ռ. Վագաճնայի թագաւորը Վաւրիտանացիները հալածէց: Չորս դիմաւոր կղզիներն են Վայողքա, Վինորքա, Խիցա և Ֆորմէնթէրա, որ բարեբեր են ու շատ անտառներ ունին: աս կղզիներուս տեսքը խիստ գեղեցիկ է, և կլիման շատ ախորժէլի:

Տէրութեան մայրաքաղաքն է Վատրիտ, վաճառաշահ և ծագկած: անտառնի է իրեն չէնքերուն և չեմելիքներուն համար: անկէ եւլքը անուանի է: Պիացելոնա՝ իրեն նաւահանգստին համար: Վանաստա՝ ուր է Վլամինա՝ Վաւրիտանացւոց թագաւորներուն հին բերդն ու պալատը: Ա ալենցիա, ասոր համալսարանը խիստ անուանի է: Աեւիլիա՝ Կուատալբիվիր գետին վրայ շինած, իր հնագութեանցը համար անուանի, որ 91,000 բնակիչ ունի: Վարակուս աղքեպիտուկուսանիստ քաղաք: Վորտովա, որուն մայր

Եկեղեցին շատ հոյակապ ու փառաւոր տաճապ է : Վայութեան կողմանէ երկելի քաղաքներն են՝ Քատիզու, Փամլընա, Ջարթոզա, Ջիւտաս-Մատրիկոյ, և Պատայզ կամ Պատախոզ :

Ապանիան 48 գաւառ կը բաժնուի, և աննայմով ձեւացած են 12 մեծամեծ նաշանգներ :

Խրիստոնութիւնը որ երկար ատեն երեսի վրայ մնացած էր՝ առ գարուս սկիզբները ուրիշ արուեստներուն չետ սկսած քիչ մը ծաղկիլ. բայց միշտ Ապանիան բերքերու կողմանէ Խրիստոյի վկանար տէրութիւններէն շատ ետ է : Ո աճառականութիւնը՝ որ չիմա բօլորովին ընկած է՝ խիստ կը ծաղկէր թէ որ երկրէ երկր բան առնելու բերելու համար ապահով ու շատ համեմաեր ըլլային : Լեզունին գաշնակաւոր հարուստ և բանաստեղծական է, և շատ բան առած է Արքաց ու Շաբացցոց լեզուներէն : Ապանիացոց մէջ շատ անուանի չեղինակներ ելած են՝ մանաւանդ Ժ.Օ. դարուն ատենը :

Ուագաւորութիւնը ասիսւորեալ միապետութիւն է, և որ գոյց որդի ժառանգութեամբ կ'անցնի : (Ճրէնադրական իշխանութիւնը թագաւորին և երկու խորհրդագաններուն սրուած է . իսկ գործադրական իշխանութիւնը միայն թագաւորին մեռն է : Դաստանանական բաները տասաւերկու նավարերուն դադարաներուն կամ իւրաքանչյուր առեւներուն մէջ կ'որշուին :

Բարդ ժաղվուրդը հովովմէական կախողիկէ դաւանանգը ունի, և Ապանից մէջ 9 արքեպիսկոպոս և 51 եպիսկոպոս կայ :

Խնայիս որ վերն ըսմիք՝ Ապանից մէջ 12 մեծամեծ նաշանգներ կամ, որ իրեք ծալվիին նաշանդ կը բաժնուին, և ասոնց վկանար քաղաքներն են՝ Քատիզու, Ջերրոլ և Կարթագինէ : Օջրաժողովը մէյմը կամաւոր զինուորաւթիւնը՝ մէյմին ալ վիճակահանութեամբ կ'ըլլայ, և զինուորական ծառայութիւնը վեց տարի է : Կաւասորմիզը մեծ ու պղտիկ՝ զրեթէ 36 կտոր նաւ է . տէրութեան պարագը 4.000.000.000 ֆրանքի չափ է :

Թ.Ա.Գ.Ե.Ա.Ա.Բ.Ա.Ի.Ը.Լ.Հ. ՓՈՐՁ.ՈՒԳ.Ա.Հ.Հ.

ՓՈՐՁ.ՈՒԳ.Ա.Ա.Բ.Ա.Ի.Ը.Լ.Հ. այլ և այլ գետերով Սպանիայէն կը բաժնուի՝ ինչպէս որ առաջ ըստնք, և արևմտեան Երկայնութեան 8°ին 35°ին և 41°ին 50°ին, ու հիւսիսային լայնութեան 36°ին 56°ին և 42°ին 10°ին մէջ կ'ինաց : Կապէզերքներուն երկայնութիւնը 83 բիւրմեթը է, մասկերեցը թը 979 քառակուսի բիւրմեթը, բնակչը 3,774,420 հոգի : Հիւսիսայն գետի ՚ի հարաւ Երկայն կտորը 59 բիւրմեթը է, և արևմտաբէն արևելքը լայն կտորը 22 բիւրմեթը : Ասորեան կղզեաց արշխաղագոսը Փորթուգալի տէրութեան ձեռքն է . ասոնց մակերեցը թը 3127 քառակուսի բիւրմեթը է, և բնակչացը թիւն է 225,000 :

Տէրութեան մայոքաղաքն է Խաստնա, որ հյակասպ ու ընդարձակ ըլլալուն համար անուանի է . Ոճակց գետին վրայ շինած է կիսարորդակ ձեռով, և մէջը գեղեցիկ հնութիւններ կան . 1755ին սաստիկ գետնաշարժով մը աս քաղաքին մէծ մասը կործանեցաւ : Փորթոյ կամ (Պորթոյ ծաղկած ու վաճառաշահ քաղաք է, և իրեն զինիներուն համար անուանի . աս քաղաքիս անուննէն բոլը Երկինն ալ Փորթուգալ կամ Փորթուկալիս ըսուած է : Անուագալ քաղաքը Երևելլ է իրեն բանուկ վահականութեանը և ձեռագործներուն համար . Վայիմարա իր համարանին ու աստղաբազսական դիտանոցին պատճառաւ . Պրակա ու Խորա արքեպիսկոպոսանիստ քաղաքներ են . Ինկա ալ Ասորեան կղզեաց զինաւոր քաղաքն է, ու 13,000 բնակիչ ունի :

Փորթուգալի թագաւորութիւնը վեց գաւառ բաժնուած է : Ճեղակատէ տէրութիւնը շատ ջանք ըրաւ Երկրագործութիւ-

նը առաջ տանելու, բայց միշտ ես մնաց, վասն զի մշակելուն կեր պը աղէկ չեն գիտել, և երկրին իրեք մասը անգործ մնացած է. միայն տեղ տեղ խիստ աղէկ մշակած է. Վիտեն եկած արմեն տիքնելուն զինն է զրեթե 36.000.000 ֆրանք:

Վառեսաները խիստ խեղչ էին վրովուագլ տերութեան առջե զրո գարերուն մէջ, ետքը ինչուան որ Վասնիացիք համ տիքեցին շատ ծաղկեցան, անոնց տերապետութենէն վերջը ուս րէն սկսան առաջ երթալ ինչուան Վազգիացոց յարձակման ժամանակը. քիչ մը առէն այնպէս երթալ ետեւ, գարձեալ այլ և այլ քաղաքական խոռովութեանց պատճառաւ ես մնացին պրուեսաները: Ո աճառականութիւնը Ճ Օ զարուն մէջ խիստ ծաղկած էր, բայց հիմա բոլորովին ընկած է. վասն զի համբա ները խիստ գէշ են, ջրանցքներ չկան, և աշխատութեան հար կենդանիներ քիչ կը զանուին:

Փորթուագլցոց լեզուն շատ նմանն է Վասնիացոց լեզուին, և անոր պէս լատիներէնէ. առաջ եկած է. շատ երեւելի զրուածք ներ կան աս լեզուով, որոնց յարգը շատ մէծ կ'ըլլար՝ թէ որ ու ելի ծանօթ ըլլային: Վարցոցական ուսմունքը շատ ես մնացած է, վասն զի հասարակաց զարցներ շատ չկան. բայց մէծատանց և մասնաւոր մարդիկներու տղոց համար ազուոր զարատուններ շինուած են: Հնակաց մէծ մասը և մէծամեծները հռովմէական ուղափառ են, բայց ուրիշ կրօններու ալ ազատութիւնն կայ: Փորթուագլ մէջ 3 արքեպիսկոպոս և 14 եպիսկոպոս կայ, և Լապտնա պատրիարք մը կը նասարի:

Տերութեան կառավարութիւնը սահմանադրական միասնական մեռթիւն է, որ թագաւորութեան առջ զարէն ՚ի վեր նցնալէն եղած է. 1824ին եղած սահմանադրութեամբ իշխանութիւնը թագաւորին ու խորհրդարաններուն սրուեցաւ: Փորթուագլ տէլութեան վեց գաւառները 44 մաս կը բաժնուին, որոնց ի թէնը ուժաբար կ'ըսէն: բայց խորհրդարաններուն պաշտոնը նայելով

Փորթօնգալը 12 գաւառ կը բաժնուի, ամսնք ալ նորէն 26 պլզ-տի գաւառներ, իւրաքանչիւր գաւառ ալ այլ և այլ բաժններ:

Փորթօնգալի երկրին մէջ ու թէ լ զինուորական բաժանմոնք կոյ: Օ օրաժողովը կամաւոր զինուորութեամբ և բռնի զինուորազութեամբ ե'ըլլայ: Տասը տարի է զինուորական ծառայութիւնը, բայց ով որ կամաւորապէս զըռւած է՝ ամսոր եօթը տարի ե'ըլլայ:

Կաւառողմիզը 47 կտոր նաև է, Պարագը 160.000.000 ֆրանքէն աւելի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՒՐԻ ԸՆՏՈՐԻ

Մյ Երկիրը Պազդից ու Ապանից մէջ կ'իյնայ. մայլուագազաքն է Խնաղողա, որ 2,000 բնակիւ անի: Մյ Երկայն կտորը 3 թիւրմեթը է, ամենէն լայն կտորն ալ զրեթէ նոյնափ. մակերեայը 297 բառակուսի բիւրմեթը. Երկիրը լւանաւ, և արօտնելը սպանչելի, Ա եց վիճակ անի և 34 գեղ. բոլոր բնակիչը 16.000 հոգի. ասոնք իրենց ապառատը մէյմը երկրագործութեամբ կը գանեն, մէյմըն ալ մարմարին քարեր կտրելով, երկրի թիւ հանգեց փոքրելով ու եղենի անտառներ սնելելով:

Խնաղողի Երկիրը Ուրգելի եպիսկոպոսներուն արուեցաւ, որ Ջուայի կոմներուն հետ ժառանգեցին նոյն հասարակասկետութիւնը: Հենրիկոս Դմագաւորած ժամանակը՝ Ջուայի կոմութիւնը Պազդից հայտնայի միացաւ և Պազդից մագանցւոց թագաւորները ինչուան 1790 նոյն կոմնութեան վայ ունեցած իրենց իւրաւոնքները պահեցին, բայց եւքը ան իրաւունքները կորունցուցին. ան ասենէն ի վեր աս երկիրը առանձին հասարակապէտութիւն մը զարձաւ՝ Պազդից և Ուրգելի եպիսկոպոսին պաշտպանութեամ զործովութիւն:

ները դարձընելու համար երկու դատաւոր կամ իշխան կայ, և զատկը ընտրողը 24 անդամնել ժողով մըն է . աս անդամներուն իշխանութիւնը ինչուան մահ է , և ժողովը դեռ հաւանութեամ հաւանութեամ ըլ ընտրուած էն :

ԹԱԳԱԾԵԱԲՐԱՒԹԻՒՆ ՄԵՇՔՆ ԲՐԱՏԱԿՈՑ

Դյ կղզիները որ արեմուեան երկայնութեան 0°ին 34°ին և 42°ին 50°ին , ու հիւսիսային լայնութեան 49°ին և 60°ին 55°ին մէջ կ'իշխան , (Կրիտանեան է կամ (Ճագաս-որոշութեան Ո) Եծին Կրիտանեայ կ'ըստին :

Դյ երկրին հիւսիսային և արեմուեան դին Դտլանտեան ովկիանուը պատաճ է , հարաւային դին նոյն ովկիանուը , Ո՞անիքայի ծովը և Վալէի նեղուցը , արեմելեան դին հիւսիսային ծովը , Դյ թագաւորութեան այլ և այլ մասերն են մեծ Ռիփտանիա , (որուն մէջն է բուն Դնդղիա , Ակովտիա և Վալէսի իշխանութիւնը , Խալանուա) , Հերբիդեան կղզիները , Արկադեան կըզգիները , Ը էթլընա կղզիները , և ուրիշ շատ մանր կղզիներ , ինչպէս են Աքայ , Ջափրի , Ուլլ , Խլա , Շ'եւրս , Վարսան , Ո՞ւկն , Խնկլըսի , Ուայթ , և Ուլլի կամ Որլինկեան կղզիները : Դաղղիոյ ծովեզերքներուն մօտ Շ'երսի (ԱԵսարիա) Ալանզի (Ատունիա) և (Օրինեի (Ոխտունա) կղզիները . Միջերկրական ծովուն մէջ Ո՞ալթայի կղզիներուն խումբը , և Լյապա գետին բերնին մօտ Հելվետիան կղզիներն ալ Ռիփտանիոյ թագաւորութեանը մասն են . աս զօրաւոր ու ընդարձակ տէրութիւնը ամէն աշխարհը երկիր ունի , ուստի բոլոր բնակչացը թիւն է գրեթէ 150,000,000 :

Դյուն Դնդղիան քառասուն կոմութիւն բաժնուած է , և անուննին ընդհանրապէս իրենց մէջ գտնուած զլիսաւոր տեղոյ մը անունէն առած են , Վալէսի իշխանութիւնը 12 կոմութիւն

բաժնուած է . Ակովովիսն 33 , իսկ Խալանտայի մէջ 32 կոմութիւն կայ , և անոնցմով ձեւացած են չորս մեծամեծ գաւառները , որ են Ուշբեր , Տիհնոն , Անոնք և Ուշնեցք :

Վարիտանիոյ արեմուեան ծովեղեղբները սաստիկ խորտութուած ու զառ 'ի վեր են . արեւելեան և հարաւային եղեղբները շատ ներս դուրս գացած և այնչափ զառ 'ի վեր չեն . բայց Խալանտայի ծովեղեղբները շատ աւելի խորտութուած են՝ քան թէ Բարիտանիայինները , և բոլոր աս եղեղբներուն վրայ շատ ծոցեր ու զլուխներ կան՝ որնոց վրայ խօսեցանք Խարուպայի ընդհանուր ստորագրութիւնն ընելու ատեն :

Վաեղեցիկ չէնպերը , աղէկ մշակած պարտէղներն ու գաշտերը , մարգագետիններ՝ որ մեծնողը տինաւութեամբը միշտ կանանչ կը մնան , զարդարուն բլուրները , և զանազան ճամբաներն ու ջրանցքները Անգղիոյ զուարժափի ու զանազանեալ տեսք մը կուտան , Խալեկի երկիրը աւելի լեռնոտ է , և շատ բանաստեղծական տեսարաններ ունի : Ակովովիոյ հարաւային կողմն ալ , որ Լուսնու կամ ցած երկիր կ'ըսուեն , բարերեր ու զուարժափի զաշտեր կան , ընդհանարառ հիւսիսային կողմը Հայութն կամ բարձր երկիր ըսուածները՝ լեռներով ձեւացած են , որնոց վրայ ամենուին ծառ չկայ , և ընդհանուրապէս տիսուր տեսք մը ունին , ու վրանին բան մը ըրուանիր : Խալանտայի մէջ ընդարձակ դաշտեր ու լեռներ շատ կան , բայց բարձր չեն . գետինը բարերեր է , բայց Բարիտանիոյ չափ աղէկ մշակուած չէ . երկրին ընդհանուր տեսքը տիսուր ու միակերպ է , բայց ուր որ լՃեր կը գտնուին՝ հռն գեղեցիկ ու զանազաննեալ տեսարաններ շատ կան :

Վարիտանիոյ մէջէն անցած գօտիին երկրաբանական կազմութիւնը այնչափ նման է Տալէի նեղուցէն անդին եղած գօտիին կազմութեանը , որ շատ հաւանական է ըսելը՝ թէ ան կըզգին ատեն մը ցամաքին հետ կպած է եղեր : Աս գօտիին , որուն խիստ բարձր սարը 1320 մետր է , կարծես թէ Արտեննեան լե-

բանց չետ նորէն կը միանայ և Քարիստանիան իրեք մաս կը բաժանէ . որով նայն երկրին ջրերն ալ իրեք կը բաժնուին . մէ կը դէպ'ի հարաւ , մէ կալը դէպ'ի արևելքը , երրորդն ալ դէպ'ի արևելնուոք :

Հարաւային զին վազած ջրերն մէծ գետ մը առաջ միար . իսկ արևելքան զին վազած ջրերով կը ձնեանայ նախ Ուամիզ գետաը , որ Խնդզից խիստ մէծ գետն է . ասոր աջ կողմի խառնուրդներն են . Քէմնէթ և Խախ . իսկ ձախ կողմիներն են՝ Լիէ , և ան գետը՝ որուն մէջ կը վազեն Ուելլնատ , Վին և մէծ Ուզ' որ Ուոյին մէջ կը թափի . գարձեալ Ուամիզին մէջ կը մանէ ձախ եղերքէն Հաղմովը , որ իրեն մէջ կ'առնէ Ուգրէնթ , Լայ , Ուզ և Տըրմինստ : Ուամիզ գետին հիւսիսային զին եղած խառնուրդներն են՝ Ուիշ , Ուելիք , Ուիւելա , որ իրեն մէջ կ'առնէ . Ուիշ վիովթ , Ուէյ և Ուիշ գետակները : Վրեւմուեան զին վազաղ ջրերէն առաջ գետած եկած գետերը շատ երեւելի չեն . զլաւաւորն է Ուիլըն , ետքը կուզան Տի , Ուլըսի , Ուխտը և Քլայտ : Խնդզից մէջ քիչ լիձ կայ , իսկ Խոռվախոյ մէջ շատ . երեւելներն են Լուսնաւ , Վայ Ուիշ , Կէս , և Քառամարթի :

Խովանասան լեռնատ երկիր է , բայց լերանց գօտիները շատ բարձր չեն ու լնդհանրասկս հիւսիսին դէպ'ի հարաւ . երկիցած են . ամենէն բարձր սաֆն է 1200 մէթը : Վայ լեռներէն առաջ եկած մէծ գետը Շէնին գետն է , ուսկից շատ լշէր կը ձևանան , Շէնինէն եսաքը կուզան Ուէքուովթը , Պարբոյ , Ուէնի , Պօյն և Ֆօյլ գետերը : Խովանասայի մէջ եղած բազմաթիւ լշէրէն յիշենք միայն Կիէկ , Վայնէ , Ուապէ , Քարիփակ , Քանն , Տէրկ և Քիւլ լառնի :

Քարիստանիան բարեխառնե գօտիին հիւսիսային կողմը կ'ինայ , և կլիման խիստ փոփոխական է . բայց հոն ձմեռը աւելի մեղմ է և ամսուր աւելի զող' քան թէ նոյն լսյնութեան աստիճաննն տակ եղած ուրիշ երկիրները : Զիւները բարձր լեռներուն վրայ ամիսներով կը կենան , և արևելքան ծովեզերեայ երկիրներուն

մէջ աւելի քիչ անձրև կուգայ՝ քան թէ արեմտեան ծովեզելք-
ներուն վրայ։ Հարաւային կողմը և հիւսիսային ցած երկիրները
խօնաւ են, բայց ընդհանրապէս մէջնորդար Վկովուայի մէջ ա-
ւելի քոր է քան թէ Վագդիոյ մէջ։

Խոշնասայի կիմման աւելի խօնաւ ու մեղմ է, և ձիւնը՝ լեռ-
ներու վրայ աւքիչ օր կը դիմանայ. սաստիկ տաքերը հոն քիչ կը
տևեն, բայց եղանակները խօսա խառնակ են, Վագդէս օր կը տևեն,
զիտեր են որ Խոշնասայի կիմման քանի մը հարիւր տարի կայ որ
առջնէն աւելի մեղմացեր է։

Ծրիտանիոյ հողին մէջ ամէն տեսակ ժայռեր կը գտնանուին.
գծաքարն ու հանգային ածուխը առ տէրութեան մեծ հարստու-
թիներն են գետնէ հանած վաճառքներուն կողմաննէ. հիւսիսային
արեմտեան կողմը և Վակլսի կղզին մէջ պղնձի ու ամսագի հան-
քեր կան. հիւսիսային և հարաւային գին երկըթի ու կապարի
զանազան հանքեր կան խիստ առատ, իսկ Վկովայից հիւսիսային
գինն քիչ մը անդիկ ու պղնձն կ'ելլէ. Ծրիտանիոյ մէջ նաև
գետնաքրու հանգային ջրեր շատ կան. ասոնց մէջ երկելներն
են Պալին ու Պիտոթըլն ջրերը։

Խորմասայի գետինը, որուն մէջն շատ մարմարիներ կ'եւ-
լին նաև խիստ աղիք տեսակներ, կ'երևաց թէ կրանիթի ժայ-
ռակու վրայ կ'եցած է. Իսա՞ի մարմարիննէն կ'ելլէ նաև զամ,
կիր, հանգային ածուխ, գծաքար, երկաթ, կապար, աղջաթ,
անսագ. Ո լիբոյի կոմսութեան մէջ ալ պղափի առուի մը ջուրը
ուկիի կտորուանքով խառն է. Խոշնասայի հիւսիսային դին պա-
զալը ահագին զանգուածներով կը գտնաւի, Վակլսի կոմսու-
թեան մէջ ալ սոսկալի կանարանեւ պատզալթէ շեղչեր կան:
Ծրիտանիոյ և Խոշնասայի մէջն տարին զրեթէ 225,000,000
ֆրանքի հանգային նիւթ կ'ելլէ։

Ծրիտանիան կղզիները ատեն մը ընդարձակ անտառներով
ծածկուած էին. ասոնց մնացորդը հիմա միայն Վկովուայ հիւսի-

սային գին կը տեմուի . ուրիշ տեղուանք մնար անտառներ միայն կը զանուին որ հազիւ թէ բնակչաց սիմոյիցը կը բաւեն :

Վրիտանից արևմտեան կողմը գեղեցիկ մարդագետիններով ծածկուած է , և միայն տեղ տեղ գետինը մշակած է . իսկ արևելեան կողմը մարգագետինները աւելի քիչ են , բայց յորեն ու գարեն շատ աւելի առատ է : Վրիտանից Երկիրը նաև համար , վարակ , շատ տեսակ ընդգեղեններ և քանի մը տեսակ պառազներ կը բերէ . բայց աս բաները հարացին կողմերը կը մշակեն , և քիչ անգամ աղեկ կը հասունան . իսկ խաղողը ամեննեին ընունիր ասերկիս մէջ :

Խալմատայի մէջ շատ ընդարձակ համաձախուու երկիրներ կան : Խնդղիան ինչ բերքեր որ կը բերէ՝ նոյնը նաև աս կղզին կ'ելլէ , բայց հոս երկրագործութիւնը ան աստիճան ծաղկած է . ժողովրդեան զվասար ուտելիքը գետանահնձորն է :

Երկրագործութիւնը Խնդղիոյ մէջ աւելի առաջ գնացած է քան թէ Պաղպիա . բերքերը աւելի առատ են և արօսները աւելի աղնիւ . ուստի ոչխարներն ու եղները հոն աւելի բազմաթիւ են՝ քան թէ Պաղպիոյ մէջ : Խնդանի կենդաննեաց մէջ ամենէն անուանն է ձին՝ իրեն գեղեցկութեանն ու թեթևեւութեանը համար . Խալմատայի մէջ ալ տեսակ մը ուժով ու միջահասակ ձի համար : Հաւու տեսակ կենդանիները , ծովային թռչունները և ձիները խիստ առատ են :

Խնդղիոյ մայրագալաքն է լ մնարա , աշխարհքիս մէջ ամեն վաճառաշահ և ամենէն բազմանմորդ քաղաքը . Ուսմիի եղերը ընդարձակ գաշտի մը մէջ լինուած է , և տեսքը չափեցուը միակերպութիւն մը ունի , թէպէտե հրապարակները կարգաւորեալ են , մամբաներէն շատերը խիստ աղուոր են , և մէջը փառաւոր շէնքեր կան որոնց մէջ ամենէն երեկէին է Ալբ-թօյն Պօղոսի եկեղեցին : Հ մատրայէն ետքը կուգան || Խնդղութը և իվրիուլ , որ ձեռագործներուն համար շատ անուանի են . առջի-

նին մէջ 180,000 բնակիչ կայ, իսկ երկրորդին մէջ 140,000: Պլըմինկէմ, որ գէնքերուն և զրամանոցին համար զվասար քա- զաքներէն մէկն է, «Բէնթըրալըրի», որուն արքեպիսկոպոսը Վա- զղիս եկեղեցւոյն գահերէցն է: Ոստըլըր, որուն մայր եկեղե- ցին անտուանի է. Պրիսթըր, խիստ բանուկ նաւահանգիստ. (Երև- ֆըրտ, Վագղիս խիստ գեղեղիկ քաղաքներէն մէկն է, և իրեն համալարանին համար երևելի: Փորթամըրթ, ծովային զվասար նաւակառոցն է. Ծլիմըրթ, 70,000 բնակիչ ունի, և զինուորա- կան նաւահանգիստ:

Աղլէսի երկրին զվասար քաղաքն է «Վեարմարթն», մեծ ու վաճառաշահ: Վկովակիս մայրաքաղաքն այլ լատինուրեկ է, իրեք բլուրներու վրայ շինած: աս քաղաքին նոր թաղերը միայն կանոնաւոր են, և անոնց մէջ երևելի հնութիւններ կան: Վէսկոյ՝ Վկովակիս ամենէն բազմամարդ քաղաքն է, և ձեռագործները շատ առաջ գնացած: Մայեանէն, նաւահանգստին համար երևելի է: Պլըր[Դ] (Ո)ւշյ գետին վրայ: Վալըրտին՝ հիւսիսային ծովուն վրայ նաւահանգիստ:

Խոլանտայի մայրաքաղաքն է Տըպլին, որ գեղեցիկ խորչի մը մէջ շինուած է, ու Վիֆիի գետը մէջէն կ'անցնի: քաղաքին նոր շինուած մասն մէջ են գեղեցիկ շէնքերը: Պէլֆասթ, հիւսիսային արևելեան դիմնաւահանգիստ է: Վ լուսնուտէրի, լու- շինած ու գեղեցիկ շէնքերով զարդարած քաղաք է: Վ իմերիք 60,000 բնակիչն աւելի ունի: և «Բաղաւէյ»՝ «Բանաւթ» զաւատին զլսաւոր քաղաքն է:

Պրիստանեան կղզիներուն մէջ շատ հնութիւններ կան ամէն ժամանակի մնացած: Պիկտացւոց և Հռովմայեցւոց շէնքերէն զատ, ու բաց ի այնպիսի շէնքերէ: որոնցմնվ յայտնի կը տեսնուի: Ապսոններուն հնա տիրած ըլլալը, հնաւուն ՋՎ, և ՋՎ՝ գարու շէնքեր շատ կան:

Վագղիսացւոց ձեռքն է նաև Շինապալթար քաղաքը, որ Վազո-

նից Վաստակուսիա գտաւասին մէջն է, և 15,000 բնակիչ ունի. ի ըեն զրիցը և մէջի շէնքերուն համար աշխարհքիս ամուս քաղաք ներէն մէկն է: Ո՞ւլթա կղզւյն մայրաքաղաքն է | ավարել:

| յօթնեատասներորդ գարէն 'ի վեր Վրիսանիոյ գէպ 'ի ամէն կողմը շնուած ձամբաներով, երկըթէ շաւիղներով, այլ և այլ ջրէրու ընթացքները իրարու հէտ միացընելով նաւարկութեան համար նոր նոր ջրանցքներ բանալով, երթեւեկութեան միջները շատցան, որով վաճառականութիւնն ու արուեստներն ալ խիստ ծաղկեցան: Ձեռագործները ան աստիճանն շատցած են, և շոգեշարժ գործիքները այնպիսի արագութիւնը կուտան աննոց՝ որ քիչ աստենի մէջ ու միայն երկին երթերը կը բանեցընեն, հասանեած գաղթականներուն ու շատ օսար երկիներուն առաջն նիւթերը կը գործէն: Կղզարեթ թագուհույն ժամանակէն 'ի վեր նազղացւոց վաճառականութիւնը քանի զնաց տալածուեցաւ բոլոր աշխարհքիս երեսը: Ըստէնաւերն ալ մեծ պատճառ եղան վաճառականութեան ընդարձակութեան:

Վկովախան Վնդղից հէտ միանալին յիսուն տարի վերջը սկսաւ վաճառականութեան և արուեստից ետեւ, ըլալ: Խոլան տայի մէջ ալ թէպէտն բամբակէ ու մետաքսէ գործուածներ շատ կը բանին, բայց հասարակ աշխառասորմները երկրագործութեամբ ու զնապանն արուեստներով իրենց ապրուսար լսու բականին չեն գտներ:

Վրիսանիոյ մէջ շատ երևելի մարդիկներ ելան՝ որնք արուեստից, գրականութեան և օւսնաց յառաջադիմութեանը մեծ պատճառ եղան: Վիստ շատ են ան տէսակ գլուխները՝ որոնց մէջ սկզբնական գիտութիւնները աղօց կը արվեցնեն, բայց առ կողմանէ Ոկոլսիան Վնդղայէն վեր է: Վնդղից մէջ երկու համարան կայ՝ խիստ հուշարձու, մէկը () ըստիորտ բարձրը,

մէկան ալ «Բէմպիճ»՝ Ակովիսից մէջ շրմա համալսարան կայ. Խափեմութիւն, Ալէսկոյ, Ալէնթ-Լնտրու. և Խաղբատին. իսկ Խալմասայի համալսարանն է Տըպին քաղաքը,

Ե՞սգիարէնը, որ գերմանական լեզուներէն առաջ եկած է, բորբ Խնդիրոց ու Շափանական կղզիներուն մեծ մասին մէջ տարածուած է. բայց Ակովիսից մէջ գէշ կերպավ կը հնչէն, և հնա այլ և այլ բարբառներ կամ նոյն երկրին հին լեզուէն մնացած, որ Ակովաց լեզուէն ու հետխային լեզուներէ ձևացած է. իսկ Խալմասայի մէջ Լայլ ըսուած լեզուն կը խօսուի՝ որ հին Ակովաց լեզուն է :

Շափանական կղզիներուն բնակչաց մեծ մասին կրօնը նորազննութիւն է, որ գլխաւոր երկու Ճիւղ կը բաժնուի. մէյմը եափսկոսպասկան, որ Ընդհանրապէս Խնդիրոց կրօնը կը սէպուի, մէյմըն ալ երիցական՝ որ Ակովիսից կրօնն է. Վաղինին գլուխն է թագաւորը. և երկու արքեպիսկոպոսութիւն և 25 եափսկոսպասութիւն կայ անոր մէջ Խրիցականաց կրօնքը եափսկոսպասաց իշխանութիւնը ընանչնար, և իրենց առաջնորդները տէրութեան թռչակովը կ'ապրին: Բայց նորազանդութեան ուրիշ Ճիւղերը խիստ բազմաթիւ են Շափանից մէջ, որնք հօս յիշելը աւելորդ է: Խալմասայի բնակչաց մեծ մասը հոռվմէ ական ուղղափառ են:

Ո՞ւծին Շափանից և Խալմասից թագաւորութեան կառավարութիւնը օրէնտրուական ու ժամանակական միասնականութիւն է. (Յթէնսպարական իշխանութիւնը թագաւորին և խորհրդարաններուն ձեռքն է. հասարակաց խորհրդարանը 658 անդամունի. ասոնց 471ը բռն Խնդիրայէն են, 29ը Լալեսի իշխանութեան, 53ը Ակովիսից, և 106ը Խալմասայէն: Վարձադրական իշխանութիւնը թագաւորին ձեռքն է, և խորհրդարաններուն մէջ եղած վշինները ինչուան որ ինքը հաստատէ՝ վաւեր չեն սեպուիր. և ինքը կընայ երկու խորհրդարաններուն անդամները շատցընել: Պտէնասկանները իրենց գործքերուն համար պատաս-

խանասուու են . և երկու մասնաւոր ժաղավար կայ՝ որոնցմէ մէկը բար-
լըր Հնդկաստանի վերաբերեալ զործողութիւնները կը հօգայ ,
մէկան ալ վաճառականութեան և արուեստներու վերաբերեալ
բաները . Վնդզիացւոց սահմանազրութիւնը՝ որուն մէջ ամէն
զգուշութիւն գրուած է՝ Հենրիկոս Ան սահմանազրութեանը և
1688ին հրատապակուած Վնդզիոյ իրաւունքներուն վրայ հա-
տացուած է : Տէրութեան ամէն կոմութիւններուն մէջ ըրտի
փոփոնորդ մը կայ , որ բարեկարգութեան զինուորներ ունի . իսկ
Խալանսայի մէջ Ճագաւորին կազմնել փոխազբայ կը հասոի :

Օ ջրը կամաւոր զինուորազրութեամբ միայն կը ժաղժուի .
բայց պատերազմի ժամանակ աւերութիւնը հրամանազրութ մը ծո-
վային զինուորութեան յարմար մարդկի կը համեէ : Վաղաքական
և զինուորական պաշտօնները սեպհական սուացուածք մը կը սե-
պուին , և մասնաւոր օրէնք մը կայ՝ որոյ ցամաքային զօրաց մէջ
զինուորական պատիւնները կը ծախսին : Վնդզիացւոց նաւատոր-
մին մէջ 163 եռակարգ , 117 երկարգեան և զրեթէ 324 հատ
ուրիշ պատերազմական նաւեր կան : Տէրութեան եկամուտը
1,585,000,000 ֆրանք է . պարագը 20,000,000,000էն աւելի :

Հոռվիմայեցիք աս երկրիս Բարետանիւ կ'ըսէին . բայց կ'երենայ
թէ աս անունը նոյն կղզույն միայն հարաւային կովմին կուտային ,
որ նաև Անդրէն կ'ըսուէր :

Երիտանացիթ Խեզտաց ազգէն առաջ եկած ժաղավարներ
էին որ Բարիունիոյ հարաւային կողմը կը բնակէին . Հոռվիմայե-
ցիք կամաց կամաց զանոնք նուաձեցին , և անոնց երկիրը հինգ
գտաւու բաժնեցին . առաջնուն Բարետանիւ , Երիբոր Բարետանիւ , Փա-
տէան-Ալեսորեան , Ունչ Խեւարեան և Ուաղնառինէան . աս գաւառնե-
րուն մէջ զանազան անուններով ժաղավարգներ կը բնակէին :

Երիտանիոյ հիւսիսային կողմը Խավէդոնիւ կ'ըսուէր , որ հե-
մակուան Ակովտիան է . առաջ Խեւարեցիք բնակեցան հոն , որ
Ալիմքրեան Վերսանիսնէն եկած էին . բայց Վիկտուացիք կամ Վա-

Եղմացիք շուտով քչեցին զանմաք . իսկ իրենք բարեարոս ժողովուրդներ էին՝ Աւզերէն առաջ եկած : Հռովմայեցիք ու երբեք կրցան զանմաք նուաձել . և անսնց պրշաւանացը գեմ զնելու համար՝ Շքրիմանս կայսր պարիսպ մը քաշել տուաւ թառիս գետին բերնին և Աղուէրի ծոցին մէջտեղը : Խաքը Աւպահիսիս Ոււելոս աւելի առաջ երթալով երկրորդ պարիսպ մըն ալ քաշել տուաւ Վալյոյ գետին բերնին և Ֆորթի կամ Աստիմպուրկի ծոցին մէջ տեղը . և ինչուան հման նոյն պարսպին մնացորդը կեցած է՝ որուն Արամ ամբարտակ կ'ըսէն :

Հինգերորդ դարուն մէջ Հռովմայեցիք Շքրիմանիսիէն քաշուեցան , և մէջի բնակիչները Պիկտացւոց յարձակմանպներէն ազատելու համար՝ Ապսոնները օգնութիւն կանցեցին , որ Վերամանից հիւսիսային կողմի բնիկ ժողովուրդներն էին : Ապսոնները Շքրիմանիս թշնամիաց ձեռքէն ազատելուն ետև՝ իրենք տիրեցին անոր , և հան էօնակեռունեաւ՝ անունով տէրութիւն մը կանգնեցին , որուն եօթը մասերն էին Վիճակ , Ալսուէս , Վալեւէս , Վարչակ , Անդակ , Անուէս , Վարչակուրքիս , Խաչէս և Ուերէ : Զօրս դար վերը Ապսոնիացւոց գաղթակամներէն Մնդղացի ըսուած ցեղին զիւսաւորը բոլոր աս մանր թագաւորութիւնները միացոց , և անունը զրաւ Վիճակ կամ իրենց լեզուովը Վիճակնոր , որ ետքը Մնդղացիք Վանակուրը ըրին , ուրիշ ազգերն ալ Վահերերը կամ Վահերէ անուանեցին . իսկ Ակովտիացիք իրենց երկրին անունը Անդակնոր զիւսին կամ Անդակիս :

Աններորդ և տասներորդ գարերուն մէջ , նաև մետասաներորդ դարուն մէջ ալ Տանիմագրացիք ստէպ Շքրիմանից վրայ կը յարձըկէին , որուն հարսաւին կողմը 1066ին՝ լորմանտից Վառմէմոս գուքուր նուաձեց , և ինք զինքը Մնդղացի թագաւոր անուանել տուաւ : 1154ին՝ լորմաննեան ցեղին տեղը Մնժուի կամ Փլամնթաժընէի ցեղը անցաւ , անոր ալ յաջորդեց 1485ին թառ-

տորեան ցեղը : Այս գարուն սկիզբները Խնդիվոյ թագաւորութիւնը Վթաւարձեւանց եղելին անցաւ, և նախ Հակոբ Օ թագաւորեց, որ Վկովտիայ թագաւոր էր, և անփայ երկու երկիրները իրեն օքէնէնելուն հասարակեցուց : 1649ին մեծ խռովութիւնը կատարուած կարուս Ի թագաւորը զինաստեցաւ, և թագաւորութիւնը վերնարավ տեղը հասարակապետութիւնն մը հասաստեցան : որուն զլուխն էր Կրտսուէլ տանըմէկ տարիէն վերջոն կարուս Ի թագաւորութիւնը մեծ էր թագաւորութիւնը մեռն էր գեցեց բայց իրեն բոնաւրական կերպն համար նոր խռովութիւն ելաւ, և Կարբէ գուքար այսինքն իրեն եղայրը իր տեղը թագաւոր գուցեցաւ : իրեք տարիէն վերջուն անոր տեղն ալ անցաւ իր փեսան Վատիկանու, որ (Օ) Պանծի և Հոգածաւայի Վահան էր :

Ու ծառաներորդ գարուն սկիզբները Անմատ թագավորչին
Վագդիան ու Խովտիան մէկ թագաւորութիւն ըլլաւ, և Կիով-
տիոյ խորհրդարանը վեցցուեցաւ. 1714ին Գևորգ Ե., Հաննավե-
րի կայարձնուիրը Վագդից թագաւոր եղաւ, որով սկսաւ Պրահ-
աստիք ցեղը: Գևորգ Եին թագաւորութեամ ժամանակը Գաղ-
ղայ և Վագդից մէջ նախանձ մը մօսաւ, որ Խրոպայի քաղաքա-
կանութեամբ վայ մեծ փոփոխութիւն բերաւ: Վա ու թե առա-
ներորդ գարուն վեցը Երը Վագդիացոց Վարիկայի մէջ ունեցած
գաղթականները ինքնազլուի եղան. բայց աս կորուստին վասար
շուտով լեցուեցաւ Երբոր հարաւային Վահայ մէջ Վագդիացիք
հարուսա Երիկիներու տիրեցին, և ուրիշ ազգաց շատ գաղթա-
կանները իրենց իշխանութեամբ տակ ձգեցին, ու այլ և այլ դաշ-
նաղութեամբ զանանք բռնըստին Վագդից հապատակ ըրին:

Խաղանտային ՀՀ բառապես կամ՝ Խենա կը սեն հինգըր. Երկրպահ
Խան, իսկ Մագդելայիք Ամելեսուս. Հազմայցիք ու Երեք տիրեցին
առ Երկրիս. Առաջ սկի թական ժաղավարդներ բնակեցան հն, որ
Ապանիսայէն կուգային, Ետքը ըրիստանեան զաղթ ակմաններ բնա-
կեցան, որ չուտով բացանացան ու Երկիրը այլ և այլ մանր տէ-

բութիւններ բաժնեցին, ու իրարու հետ կը պատերազմէին : Ու թերորդ դարուն մէջ Տամինարքացիք և 'Երվեկիացիք եկան հնա բնակութիւն հաստատեցին . իսկ Խնդղիացիք հարիւրաւոր տարիներու մէջ շատ անգամ առ երկրին վրայ յարձակելէն ետեւ՝ վերջապէս 1172ին նուածեցին զանիկայ . բայց երկար ժամանակ սպասարութիւններ չափակուցան մէջէն , և հազիւ 1804ին բարօրովին Խնդղիոյ հետ միացաւ . ան ատեն Շրիտաննեան կղզիները՝ Վիացեալ թագաւորութիւն Վեծին Շրիտանիոյ և Խումստիոյ ըստեցան :

Խումստայի խորհրդարաններ Խնդղիոյ հետ միացաւ . բայց Խնդղիացիք միշտ Խումստային իրեւ նուածած երկրի մը վրայ կը նայէին , և Խումստայի ուղղափառները ազգային գործողութեց և տէրութեան սպաշտոններուն մէջ չէին մօններ . բայց երկար ժամանակ սանցնելէն վերջը ()քանելին չանգովը իրենց քաղաքական իրաւունքները և ազատութիւնները ձեռք ձգեցին :

Գ Ե Բ Մ Ա Կ Ի Ա

Ճարտարագույն ան մասը որ ընդհանուր անուամբ Գերմանիա կը սուի , մէջը կը պարունակէ բուն Շամանաց աշխարհը , Շամարից կայսերութիւնը և Շրուստիոյ թագաւորութիւնը : Շա երկիրը արեւելեան երկայնութեան 3°ին 30°ին և 24°ին 20°ին , ու հիւսիսային լայնութեան 44°ին 20°ին և 54°ին 40°ին մէջ կ'ինայ . հիւսիսային դիէն սահմանն է հիւսիսային ծովը , Խամեր գետը և Պալթիկ ծովը . արեւմուեան դիէն՝ Հոլմանա , Պելշիա և Պաղպահա . հարաւելն՝ Օուիցերի , Ղամարտիա և Անետիկ , Շըրիական ծովը և Ասւա գետը՝ որով Վերմանիան Տանկաստանէն կը բաժնուի . իսկ արեւելեան դիէն Խուսաստան , Տաճկաստան և Եւհաստան :

Վերմանիոյ հարաւային կողմը լւոնտն է , հիւսիսային կող-

մը դաշտային, իսկ մէջտեղուանիքը բարերեթ հովիտներ ու անթիւ անտառներ ունի, Դպրութիւն մէջ եւլած խիստ բարձր լեռներն են՝ (Ճիզողի, Վաղարտըկի և Աթիրիոյ Ռազեանք ըսուածները. ասանց մէջէն ունանց բարձրութիւնը ծովուն երեսէն չափելով 2000 մէջըէն աւելի է. բայց (Ճիզողի և Վաղարտըկի լեռները միայն սառնապատ են: Վիճան խիստ փոփոխական է. հիւսային կողմը ընդհանրապէս ցուրտ ու խոնաւ է, բայց ամառը շատ տաք. Հարաւային դին գաշտերու և հովիտներու մէջ կիւման մեղմ է, բայց բարձրիկեկ տեղուանիքը ցուրտ:

Արտօսայի ջրերը երկու բաժնուց գիծը կամ լեռներու գոտին Գերմանիոյ մէջէն ալ կ'անցնի, և երկրին ջրերը գիւղ ՚ի հիւսիսային դին կը վազեն, ու Հիւսիսային ծովուն և Պալթիկ ծովուն մէջ կը թափին: Կը գոտին Ռազեան ու Պալգան լեռանց գոտիներուն մէկ մասին հետ Դանուուք գետին սահմանները կը ձեւացըն: աս գետը իր մէջը կ'ընդունի Կերմանիոյ Հարաւային կողմի ջրերն ու Վեծ ծովը կը թափի:

Հիւսիսային կողմի գետերն են՝ Հանոս, Լան, Վեցեր, Լապա, (Մեր և Վիսեմուլա. աս վերջննը կտրո մը տեղ Վերմանիոյ մէջէն կ'անցնի, և ուրիշ երեսէլի գետի մը հետ խառնուրդ չունի:

Հանոսին աղբերը Վրիզնի երկրին մէջ է, և բոլորին Կերմանիոյ գետ չէ. բայց աս երկրին մէջ ունեցած գիտաւոր խառնուրդներն են՝ ձախ գիւն (Վողելլա, իսկ աջ գիւն՝ Վեքար, Վայն, Լաչն և Լիփիկ: Լանը անուանի գետ մը չէ, և մէջը մեծ գետակներ չեն վազեր. Վէզէրը՝ Վէրա և Վուլոս գետերէն առաջ եւկած է. առոր մէջ կը վազեն ձախ գիւն Տիմել և Հունել, իսկ աջ գիւն Ռալեր՝ որ (Վէրին ջրերը իր մէջը կ'առնե: Վաղարտին աղբերը (Կիզէն-Կեպիրկի լեռներուն մէջն է. ձախ կողմէն ասոր մէջ վազած ջրերն են՝ (Վոլոսա, Վելըր, Վուլոս, և Վաալ որ Վալմերին ջրերը իր մէջ կ'առնե: իսկ աջ կողմէն

վազածներն են՝ Աւ Լուժէր, և Հաւէլ՝ որուն մէջ կը մտնեն
Ոփու և Լուսա:

Ո՞րպահից լեռներէն կը բխէ ()տէր գետը, որուն մէջ կը
վաղէ ձախ գիշէն՝ Իշխա, իսկ աջ գիշէն՝ Էց, որ Ա արթա վասակին
Տէս կը միանայ: Դանուքը՝ որ Ա օվկայէն ետքը Խըբակայի մեծ
գետն է, Աւաւ Խըտառ բառած լեռներէն կը բխէ, և 270 բիւր
մեծը տեղ վազելէն ետքը՝ Աւ ծովը կը թափի: Ի՞ զետիս մէջ
կը վազեն շատ երկորդական գետեր, որոնց զվասարները ձախ
զին աստիք են, Վալթմուշը՝ Ասագ, Ո՞րպաւա, Ա ասկ և Ջէշխ
համ Ովսաւ. իսկ աջ զին՝ Վլէր, Էջը, Եղեր, Ինն, Լաս,
Ո՞ուր, Տըրաւ և Այաւա:

Գերմանից մէջ շատ ըներ կամ, որոնց զվասարներն են
Խոստանգեան լիճ, Պալաթն, Վայսիտէլ, Ովոն, Ա ուրմ և
Մայլէր:

Հանգային ջրերն ալ խիստ առատ են. ասոնց մէջ անուանին
նելն են Վալթմուսկանայի, Պատենի, Վարլսպատի, Ռիդմանի,
Ուեփլցի, Աւլթերցի ջրերը:

Գերմանից երկին ու լեռներուն մէջ հանգային նիւթերու
խիստ մեծ հարստութիւնն կայ. և Ելած հանրերն են ոսկի, ար
ծալթ, կապար, անագ, երկալթ, սնդիկ, քոստալթ, մկնդեղ, ովիս
մութ, ծարիր և ածուխ. կը գտնուին նաև լեռն ըիւրեղ, ամեր
թուլ, տպազին, ակաս, մեղեսիկ, յասպիս, կաւ, կրանիթ և
զանազան մարմարին քարեր: Ը ատ լեռներու կողերուն վրայ
այնպիսի նիւթեր ալ կամ որ հրաբուխէ առաջ եկած կ'երեւան:

Գերմանից մեծ հարստութիւններէն մէկն ալ իրեն ան
տառներն են՝ որ երկրին մէկ մեծ մասը բռնած են. և անուանի
են Ոփէսարթի, ()տէնի, Ուուրինկիսյ, Պոչէմիոյ, Ա էսթէր-
վալսի և Ը վարցվալսի անտառները: Եշկիքը խիստ պարագա-
կ, և բարեխառն գօտիներուն ամէն տեսակ տունկերը կը բռւ-
ցին, բայց մորացորենն ու սոսուղները հարաւային կողմը միայն

առաջ կուգան, իսկ խաղողը 51° զուգահեռականէն անդին չը-
պտղաբերեր. երեւլ այդեստանները հաենոս, Ո՞այն, Ո՞ովէլ
և Դանուբ գետերուն եզերներուն վրայ են:

Վերմանից անտաներուն մէջ արջ, կինձ ու լուսանուն
շատ կը գտնուի. գայլերը քիչ են, իսկ աղուէն ու կղնաքիսը
օրէ օր քիչնալու վրայ են, Վերմանից ձիերը իրենց ուժին և
գեղեցկութեանը համար անուանի են: Տեղ տեղ ովհապներն ու
խոցերը բազմաթիւ են. բայց ամենէն անուանի են (Լուէմպուր
կի և Հովհայնի արծանները և ուրիշ մեծ կենդանիները:
Դաեւ որսի կենդանիներն ու ձիները խիստ առատ են Վերմա-
նից մէջ:

Վրուեստական բաները շատ ծաղկելու վրայ են, և ձեռա-
գործներն ու գործարանները խիստ բանուկ, մանաւանդ քանի մը
տէրութեանց մէջ: Հանքերը հանելուն կերպը և մետաղ զուելու-
հանարքները շատ կասարելագործածած են: Ո աճառականու-
թիւնն ալ շատ մեծցած է, բայց ալ աւելի կ'ընդարձակեր՝ թէ որ
Վերմանիսն զանազան տէրութիւններ բաժնուած ըլլար, որոնց-
մէ իւրաքանչիւրը իրեն շահուն հարկաւ աւելի ուշ կը գնէ: Ո
աթուուն գետակէն աւելի կայ՝ որոնց մէջ նաւարկութիւն կ'ը-
լուի. բայց ասմոցմէ առաջ եկած օգուտը խիստ մեծ ըլլար՝ ին-
շուան որ այլ և այլ ջրանցքներով առ գետակները իւրարու հետ
ըմբացուին: Խզած ջրանցքներն են: Քիչ քաղքին ջրանցքը, որով
Պալմիկ ծովը հիւսիսային ծովուն հետ կը միանայ. Ո պատե-
մունտի ջրանցքը, որով Վմկուրէ և Չուպէք քաղաքները իւրարու
հետ կը միանան. Շատուից տէրութեան մէջ ալ ջրանցքներ կամ՝
որ Խայսն () տէրին հետ կը միացընեն:

Վերմանից զբականութիւնը կամաց կամաց առաջ գնաց,
բայց ՈՒ գարուն կէսէն եաքը մանաւոր ջննդով գիտութեանց
ետեւ եղան, և ուսմունքը ընդհանրապէս բոլոր Վերմանիա տա-
րածուած է: Քսան հատ համալսարան կայ մէջը, շատ դպրու-

տուններ, ուստամբական ընկերութիւններ և հասարակաց գրատուններ։ Այ երկրիս մէջ զործածական լեզուներն են գերմաներէն ու սլավերէն . առջինը երկու տեսակ է, մէկը վերին՝ մէկալ տարրին . առ երկրորդն ալ շատ տեսակ քարբառներ կը բաժնուի :

Հռովմէական ուղղափառ կրօնը | դարուն ատենները մտաւ Գերմանիայ մէջ . բայց Ա.Օ. դարաւն սկիզբները ժողովողեան մէկ մասը | ութերի ազանդին հետեւեցաւ, մէկ մասն ալ Կալվինին . ուստի հիմա իրեք տեսակ գլխաւոր կրօն կայ մէջը, բայց որ և իցէ կրօնի ալ ազատութիւն տրուած է :

Հմերը Պետական ըսելով կը հասկընային բոլոր ան երկիրները՝ որոնց մէջ գերմաննական ցեղէ առաջ եկած ժողովուրդներ կը բնակէին, և ան Պետական հիմակուան Պերմանիայէն շատ աւելի ընդարձակ էր . բայց Մէծ Պետական կ'ըսէին ան մասին՝ որ Հռենոս, Պանուք և Ալիսթուլա գետերուն մէջ կ'ինայ . Պանուքին հարաւային կողմն էին Հռենուս, Ալիսթուլէտուս, Իուբիկաս, Պանուքաս և Ալիսթիէտ . իսկ Պանուքին և Ծնեսթերին մէջն էր Պատէտ : Բոլոր աս գաւառներուս մէջ բազմաթիւ ժողովուրդներ կը բնակէին՝ զանազան անուններով, և Հռովմայեցիք ոչ երբէք կրցան բոլորովին նուածել զանոնք :

Պերմանիայ վրայ այսլափ գիտելիք դնելէն ետե, հիմա առ երկրիս այլ և այլ մասերուն վրայ ալ համառօտ կերպով մը խօսինք :

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Մյբուր, Պերմաննական Պաշնակցութեան երկիրը արևելեան երկանութեան 3°էն 20'էն ինչուան 46° 52', ու հիւսիսային լայնութեան 44°էն 46'էն ինչուան 54° 40' կը տարածուի . հիւսիսային դիէն սահմանն է՝ Հիւսիսային ծովը, Տանիսնալքան ու

Պալթիկ ծով՝ արևմտաբեն Հոլմստա, Պելջիս և Վաղղիս՝ հաղաւէն Չափցերի, Լոմպարտիս և Ա էնետիկ, Պյորիսկան ծովը և Խրուաթից երկիրը՝ արևելքեն Խրուաթից երկիրը, Մանաստան, Կալցիս, Լ հաստան և Ծրուսիս։ Ի՞ ՞աշնակցութեան խօստ լցն կտորը 102 բիւրմեթը է, խակ երկայն կոռը 106։

Պերմանական դաշնակցութեան մէջ են առ, 36 տէրութիւն՝ որոնցմոլ կը ձեանաց բան Պերմանիստ, որ Պէստիոյ արժիգըք սութիւնը, Պոչէտիս, Մորաւիս, Ալեզիս, Աթիրիս, Լ իւրիկէ և Ժիրու, որ Պէստիոյ կայսերութեն մասն են. ասնց մակերեցից 1967,74 քառակուսի բիւրմեթը է, և մէջի բնակիչն է 41,344,642. որ, Պրանտեպուրկ, Փաներանիս, Ալեզիս, Ապօննիս, Ա եսթֆալիս և Հանտանեան գաւառները, որ Ծրուսիս տէրութեան ձեռքն են. ասնց մակերեցիցն է 4830,72 քառակուսի բիւրմեթը, խակ բնակիչը 10,908,010. որ, Հուշթայնի, Լ աւենգուրկի զքսութիւնները, որոնց մակերեւոյթը 96,61 քառակուսի բիւրմեթը է, և բնակիչը 474,276 հոգի. աս զքսութիւնները Տանիմաքբայի տէրութեան մասն են. և, Լ արքեմիպուրկի մեծ զքսութիւնը՝ որ Հուսնացի հետ միացած է, և 160,000 բնակիչ աւնի, տարածութիւնն ալ է 21,83 քառակուսի բիւրմեթը։

Պերմանական Վաշնակցութիւնը մասոր համար եղած է որ մէջի տէրութիւնները ապաշով կերպով հաստատ մասն՝ իրավունք մակախ. ուստի քաղաքական միութեամբ իրարու հետ զաշնազութիւնները ըրած են։ Մ'էկ հաստատուն ժողովը մը ունին որ Համաշխարհական ժողով կ'ըսուի. ասոր մէջ կը մօննեն բոլոր դաշնակց տէրութեանց գեսամները. և աս ժողովը Ջրանք-Փորթ առ Մ'այն քաղաքին մէջ կ'ըլլայ, և զաշնակցութեան թէ նելքին թէ արտաքին գործողութիւնները կը կարգաւորէ, Ի՞ ժողովին նախագահն է Պէստիոյ գեսամները. և թէ որ ժողովին մէջ

որուելու բան չգտնուի՝ ինչուան չորս ամիս միայն կընան ժողովը
ուշացընել :

Եղբար սովորական գործողութեանց վրայ պիտի ըլլայ ժո-
ղովը, ամէն գանակից մեծ տէրութիւնները մէյմէկ քուէ կու-
տան, իսկ պատիկ տէրութիւններին շատերը միատեղ մէկ քուէ
կուտան. ամաննէ որ այսպիսի ժամանակ զաշնակցաց ժողովը տաս-
նրէօթը քուէով կ'որոշուի. բայց թէ որ մեծ բանի մը վրայ է
իրապր, ինչպէս զլխառոր օրէնքներու վրայ, պատերազմ՝ բանալու
կամ հասպաղութիւն ընելու վրայ, ան ատեն որոշումը համաշ-
խարհական ժողովով կ'ըլլայ, և իւրաքանչիւր տէրութիւն իր մէ-
ծութեանը համեմատ որոշուած այսպիսի կամ այնպատ քուէ ու-
նի, որ ամէնքը մէկէն եօթամասուն քուէ կ'ըլլան. Ինդհանուք
համաշխարհական ժողովի ատեն Վաստրիան և Վրուսիան ըրա-
չորս քուէ կ'ունենան, Տանիմարքան ու Հոլմանտան իրեք իրեք:
բայց սովորական ժողովը մէջ մէյմէկ քուէ միայն կուտան: Ապ-
սոնից թագաւորներն ալ՝ որ Ապօռ-Լոթայի զբութիւնը ժա-
ռանգեցին՝ մէկ քուէ ձգելու իրաւունք ունին:

Ոթէ որ ժողովը պատերազմ՝ հրատարակելու ըլլայ, բոլոր
գանակից տէրութիւնները զօրք պիտի տան. Պանակցութեան
մանր տէրութիւնները ամէնքը մէկէն 121,826 զինուոր կուտան,
Վաստրիան 94,822, Վրուսիան 79,484, Տանիմարքան 3,600.
Հոլմանտան ալ 2,556 զինուոր կուտար՝ Պելշիայէն բաժնուելէն
առաջ՝ Պերմանական Պանակցութէ ամենով բանակը 302,288
հոգի է, ու տասը խումբ կամ ման կը բաժնուի. տասնըմէկե-
րորդ խումբ մըն ալ կայ պահէստ, Վրջի իրեք խումբը Վաստրիոյ
զօրքերն են, անկէ ետքի իրեք խումբն ալ Վրուսի զօրք, մէկաւ
խումբերը այլ և այլ պէտութեանց զզքքերով ձևացած են խառն.
Հոլմանտայի զօրքը ինսերորդ խումբ է, իսկ Տանիմարքայինը
տասներորդ, Վարդովը երբոր պատերազմը հարկաւոր հանչնայ,
ան ատեն ծափքը առաջաց կը հաջուէ, և իւրաքանչիւր տէրու-

թեան որշափ բան տալիքը կ'օրոշէ, և ամէն անգամ երբոր բոլոր
խումբերը ժողվել պէտք կ'ըլլայ՝ ընդհանուր սպարապէտ մը կ'ըն-
տրէ որ նոյն ժողովին պիտի հպատակի:

Դաշնակցութեան բերգագաղաքներն են | գուքսեմպուրիկ,
Լ անտառ և Մակնցա կամ Մոգունտիա. նաւատորմիզ չունի.
Դերմանական Դաշնակցութեան մէջ 48 մանր տէրութիւններ
կան, որ Դերմանից հին նիզակակցութն մնացած են. աս տէրու-
թիւնները որ երկրին մէջ որ կ'ինամ՝ ան տէրի իշխաննին ձեռքն
են, և մէջերնէն ունաց ընդարձակութիւնն ու եկամուտը ու-
րիւներէն շատ աւելի է:

Պատերայի թագաւորութիւնը 8 գաւառ կը բաժնուի. ա-
սոնցմէ մէկն է Հակնոսի գաւառը, որ մէկաններէն բոլորովնն
զատուած է. աս տէրութեան զինաւոր քաղաքներն են՝ Մինիք
կամ Մոնաքոյ, որ Դերմանից գեղեցիկ քաղաքներէն մէկն է.
Մէկուսթա կամ Մէկսպուրիկ, որ վաճառականութեանը և ձե-
ռագործներուն համար անտանի է. Մաշիսպանա, ուր ատենով
կ'ըլլար ընդհանուր ժողովը. Փասաւ, որ շատ հին քաղաք է.
Ենափախ, Պամիկրէ, Ալիրապուրի՝ որ պարսպաւոր բերդաբա-
զաք է. Վիկի, ասոր մայր եկեղեցւոյն մէջ շատ կայսերաց գերեզ-
մանները կան:

Համնովերի թագաւորութեան մէջ վեց կուսակալութիւն
և մէկ զինուորական գաւառակալութիւն կայ. աս տէրութիւնը
առաջ Մնդղիացոց ձեռքն էր, բայց Ակիտորիա թագուհին եր-
որ Իգիտանից վրայ թագաւորեց՝ բաժնուեցաւ. Մայրաքաղաքն
է Համնովեր, որուն մէջ քամի մը երմեց շնչքեր կան. Ետքը
կուզան Ամստէն՝ որ վաճառաշահ քաղաք է Տոլլար ծոյին վրայ
շննած. Ակըթինկ կամ Աթըթինկա՝ իր համալարանին համար
անուանի:

Ալպսոնից թագաւորութիւնը Յ նահանգ կը բաժնուի.
Տրեզուա կամ Տրեզոէն մայրագաղաքն է, ու երկու բաժնուած,

հին և նոր քաղաք . | Այժմ կամ | իմաստ , որուն մէջ համա-
լսարան մը և շատ գպրցներ կան . Պոյէն , որ շատ ձեռագործներ
ունի . Ը էմինից՝ ձեռագործներուն համար անուանի է :

| Երթեմպեկը և նահանգ կը բաժնուի . շատ բանուկ ա-
րուեստնոցներ ունի . զլսաւոր քաղաքներն են Ը թոթկարա-
և Ուլ:

Պատէնի մեծ դբութիւնն և նահանգ կը բաժնուի . մայ-
րաքաղաքն է Վարչուաչէ , որ կամնաւոր ձևով շնուած ըլսա-
լսն համար երևելի է . Վանչէյմ , որ աստեղաբաշխական գի-
տարան մը ունի . Պատէն , հանքային ջրերով անուանի է . Իս-
տանգիս կամ Վայքանցա , համանուն լճն եղբքը շնուած է .

Գերմանիայ երևելի քաղաքներուն կարգն են նաև . Պետմա ,
որ մեծ վաճառականութիւն ունի . Համգուրի , որ քանի որ ա-
զատ քաղաք եղաւ՝ մասնաւոր յառաջդիմութիւն ըրաւ արուես-
տից և ձեռագործներու մէջ . | ուղիք , որուն մէջ շատ արուես-
տանոցներ կան . Պրամկուրթ Վայն գետին վրայ , ուր կ'ըլլայ
Համաշխարհական ժողովը :

Գերմանական | աշնակցութեան մէջի ուրիշ մանր տէրու-
թեանց քաղաքներն են՝ Տարմթատ , որուն նոր կտորը սիրուն
շնուած է . Վակնցա կամ | Վորունտիա , ամուր քաղաք . Վաս-
սէլ վաճառականութիւնը քիչ ծաղկած . Պրունսուիք , վաճա-
ռաշահ քաղաք . | Խապատէն , զիգբը սիրուն . | Խա , համալսա-
րանին համար անուանի . | Էյմար , ուսումնարանները շատ ու
հաշակաւոր . Խոթա , ձեռագործներուն և վաճառականութեանը
համար երևելի . Տեթութ , որուն մէջ բարեբարներու ասթկազ
հաստատուած զպրոցներ և ուրիշ շէնքեր շատ կան . Ը վէրին ,
աղէկ շնուած քաղաք , արուեստաներն ալ առաջ գնացած . (Կուէն
պուրկ | էղեր գետին վրայ շնուած , որ հասարակաց օգտակար
շէնքեր շատ ունի :

| Կերմանական | աշնակցութե իւրաքանչիւր տէրութեանց

և քաղաքացյալ վրայ ուրիշ թնդակի որ կամ բռնը Վաշինգտոն գլուխեան մէջ կը տեսնուի :

Վերմանիոյ մէջ որչափ ժողովուրդներ որ կը բնակեին Անձն Կարոլոս զամբէնին ալ իր իշխանութեան տակն առաւ , և իրեն յաջորդները ինչուան 912 ան երկրին տիրեցին . անկէ ետքը անոնց յաջորդեցին Վասոնական ցեղի կայսրները . և Վթան կայսրը՝ որ անոնցմէ մէկն եր՝ Խտալոյ Ժագաւորութիւնը ձեռք ձգելով , Հոռվիճայ պատկերուն իշխանութիւնը քիչ մը ամփափեց . բայց Հենրիկոս Դ կայսեր ժամանակը ու անկէ ետքը՝ առաջ եւ կան Կուելֆեանց և Վիպելեանց պատերազմները : Խրկար ատեն անիշխանութիւն ըլլալն ետե , 1273ին ընտրուեցաւ Հոռվու փոս Հասպատուրիկան , որ Վասորիոյ ցեղին առաջն կայսրն եր . աս անիշխանութեան ժամանակը Ժագաւորեցին Փեդերիկոս Պարագարոսա , և Փեդերիկոս Դ : Կարոլոս Դ , տէրութեան եօթը մեծամեծ պաշտօնատէրներուն տուաւ կայսր ընտրելու իրաւունքը , որ մինչեւ ան ատենը տէրութեան մեծ իշխանները մէկտեղ գալու կ'ընարեին : Վլեւոտ Դ⁵ ժամանակը , 1438ին , կայսերութիւնը Վասորիոյ ցեղին ելաւ , բայց Վլեւոտ Դ⁶ ատենը նորէննոյն ցեղին գարձաւ : Վարսիմիլանու Վ⁷ , տէրութիւնը քիչ մը զօրացու և 10 նահանգ կամ ըրջանակ բաժնեց երկիրը . լուտերականութիւնը ասոր ժամանակը մօսաւ Վերմանիա , ուսկից մեծամեծ խոռովութիւններ առաջ եկան իրեն յաջորդին Կարոլու հինգերորդի ժամանակը : Փերախնանուսին և իր որդուցն Փերախնանուսու ՎՎ⁸ Ժագաւորութիւնը անուանի է անոյն որ Վերեանամեան պատերազմը 1648ին Վ Եսթֆակիոյ Հաշտութիւնը լընցաւ : Ուժեւտաներորդ գարուն մէջտեղուանքը Վասորիոյ և Բրուսիոյ կոինները և Երօմնամեան պատերազմը բացուեցաւ . 1797ին Քամիջյան Վարսիմիլի գահնալութեամբ քակուեցաւ աննիղակակցութիւնը որ Վասպիոյ գէմ ըլլեր էին , և Հաննասին ձախ կողմի գերմանական զաւառները Վասպիացւոց ձեռքը ան-

յան . ուրիշ երկու նիզակակցութիւններ ալ եղան , բայց առաջ չդնացին . միայն վերջին նիզակակցութեամբ ջնջուեցաւ Դերման նիսյ հին սահմանադրական իշխանութիւնը , և Հռենոսեան՝ կազակցութիւնը հաստատուեցաւ . Դափոլէնն աս նիզակակցութեան պաշտպան եղաւ , և երկրին զիսաւոր իշխանը կայսր Շառարից ըստեցաւ : Խակ 1814ին և 1815ին պատահած զիսպուած ներով Դաղդիսյ հետ միացած գաւառները նորին Դերմանից երկրին զարձան , և Ա Ենմայի ժողովն մէջ 1815ին յանիսի 8ին Դերմանական Դաշնակցութիւնը հաստատուեցաւ :

ԿԱՅԵՐՈՒԹԻՒՆ ԱՒՍՏՐԻԱՑ

Կայերութիւնը՝ հիւսիսային դին Ա խթուլա գետով , և Առուտէթ , Խիզէն-Լէպիրիէ ու Խոց-Լէպիրիէ լեռներով . Է հաստանէն , Շրուտային և Աքսանիային բաժնուած է . արևմտեան դին՝ Պիոչմերլալտ , Աաց և Խնն գետերով ու Ռուպեան և Ջնչասին լեռներով Պաւերային , Չուիցերիէն և Ապրանիայի թագաւորութենէն բաժնուած է . Հարաւային կողմէն է Դանուեր և Աաւա (որ Տաճկաստանէն կը զատէ) , Փոյ և Վզրիական ծովը . խեկ արեւելան դին Որոսաստանի և Տաճկաստանի կողմանէ ունեցած սահմաններն են՝ կէս մը Փոստ կուժէ լեռները , կէս մը՝ ալ Լարապաթ լեռները . Շատրիոյ երկիրը արեւելան երկայնութեան 6°ին 14°ին և 24°ին 20°ին , ու հիւսիսային լայնութեան 42°ին 10°ին և 51°ին 5°ին մէջ կ'ինայ . արևելքին արևմտաք խիստ երկայն կտորը 140 բիւրմեթը է , և հիւսիսէն հարստ ամենէն լայն կտորը 98 :

Դպ Երկրիս մակերեւութը 6689,73 քառակուսի բիւրմեթը է . բնակչաց թիւն է 35,140,260 , և տասուերկու մեծամեծ մասեր կը բաժնուի , որ ասոնք են . Ո՞եծ զքսութիւն Շատրիոյ , Ո՞ագաւորութիւն Պիոչմեթը , Տաճկաւորութիւն Դաղդանիոյ ,

Ժամագաւորութիւն կալիցից, Ժամագաւորութիւն Ուաճառաց, Ժամագաւորութիւն | Հարիկէի, Ողուափառ և Ալեզիա, զբութիւն Ութիրից, մեծ իշխանութիւն | Ժամանակլանից, կոմսութիւն Ժամագաւորութիւն | տմբարախոյ և Ա Ենետկոյ:

Վաստրից ձեռքը եղած երկիրներուն մէջ Վարիական ծովն եղեքքներուն վրայ | Ենետկոյ, Ժամանակլանից ծոցերը և Վաթթարախոյի գետաքերանները կան, նոյն ծովն մէջն են | Հարիկէի, Կապուաթի երկիրներուն և Վազմատից մօտ բազմութիւ կղզիները:

Վաստրից տէրութեան մէջն անցած լեռներու գոտիներուն պատճառաւ շատ հովաներ կը ձեանան. բայց բուն դաշտ ըստամծները Պոհէմից, Կալիցից, Լամբարտից և Ա Ենետկոյ, Ուաճառատանի և Ալաւունից մէջն են. աս դաշտերը ընդհանրապէս բարեբեր են, բայց ՚ի արևելեան կողմիններէն՝ որոնց մէջ ձախունախուտ տէղուանկու ու անապատ երկիրներ կան: Վիման խիստ փոփօխական է և օդը ընդհանրապէս յատակ, բայց ջրոտ ու խոնաւ երկիրներ ալ անի մէջը: Խաղզը, ձիթենին և բընճը միայն հարաւային կողմերը առաջ կուզան:

Կայսերութէ մայրաքաղաքն է Ա Ենետ. Երևելի են մէջի հասարակաց չէնքերը, և խիստ շատ արուեստանոյններ ու ձեռագործներ ունի: Վաստրից արդիգրսութեան ուրիշ երևելի քաղաքներն են՝ Վայշետա, Պատէն՝ որ ջրերուն համար անտանի է, և Վայցպուրկ՝ որ ամուր քաղաք է:

Պոհէմից քաղաքներն են՝ վրակա, որ ամուր և ընդարձակ քաղաք է. մէջը երևելի չէնքեր կան, շատ ձեռագործներ և համալսարան մը. Վարդապատ և Ժաւկից, որ հուակաւոր ջերմուկներ ունին:

Կապուաթներու երկիրն և Վազմատից քաղաքներն են՝ Վայամար կամ Չակիրապիտ, որ եսիսկապուանիստ քաղաք է, և հա-

մաղարան մը ունի . Քաղղաքնատ երեւելի բերդաբաղաքներէն մէկն է . Կարս կամ Օ ասղիա . Քաղղաքնատ որ Ազգիական ծովուն ծոցերէն մէկուն ծայրը շնչնած է . Ուսկուզա և Ոփաղաթ .

բայ :

Ալառնիոյ զմսաւոր քաղաքներն են՝ Խասէք, ամուր բերդ՝ Ամինախուտ և անառողջ երկրի մէջ շնչնած . Փոսէկա, Փեթ . բովատասին կամ Ուեթերվատայն՝ ամուր բերդաբաղաք է .

Կաղիցից զմսաւոր քաղաքներն են՝ Էմակրկ կամ Վակով, մեծ ու վաճառաշահ քաղաք, և Վ Ելիչքա՝ որ առաստաղահան . քերուն համար անուանի է :

Վաճառստանի երեւելի քաղաքներն են Պուտա կամ Պուտանին կամ () Փէն, աւրութեան իշխանները չու կընսատին, Փէջու, Վաճառստանի խիստ քաղաքնամրդ քաղաքն է . Փրեսպուրկ, հին մայրաբաղաքն է . Ուսպայ, անուանի է գինիներուն համար : Երեւելի են նաև Արտու-Արտայն և Ումբշվար բերդերը :

Ի երիկէի զմսաւոր քաղաքն է Վ ուպիանա կամ Վ այսպախ . և Ուրեսու , որ խիստ բանուկ նաւահանգիստ է :

Վնացած քաղաքներն են՝ Պրիւն, որ Աւոթերլիցէն քանի մը մղոն հեռու է . (Սլիւց, որ միջնաբերդ մը ունի . Ուրոխիստ՝ ամուր քաղաք Վարսաւոյ ու Վլէզիոյ մէջ՝ Կրաց, Վթերիցի մայրաբաղաքն է , հասարակաց շնչեր և շատ ձեռագործներ ունի . Քրաղէմպուրկ կամ Քրուժ . Քրանչթատ կամ Պրաշով, շատ վաճառաշահ ու հարուստ քաղաք . Հերմանցթատ կամ Վիպին՝ Ուրանակլանիոյ կամ Վասեալի մէջ՝ Վիպին քաղգին մօտերն են Վեռլա, Շնորհով ու Վղիսարեթուպօլս կամ Վաշգալով՝ Հայոց ազատ քաղաքները : Ուրողի քաղաքներն են՝ Վափրուք, պղտիկ ու խեղչ կերպով շնչնած . և Տրիգենսոն կամ Ուրէնթոյ՝ որ անուանի է հսու եղած վերջի ընդհանուր սուրբ ժողովն համար :

Զեռագործները ԱՊ գարուն վերջերը սկսան ծաղկել Աւու

արիսյ տէրութեան մէջ։ Օ անազան ջըսանցքնէրու պատճառաւ վաճառականութիւնը տէրութեան նէրսի Երկիրնէրուն մէջ շատ ծաղկած է, թէպէտե զանազան արգէլքնէր ալ շատ կան. նաև նապէս արտաքին վաճառականութիւնն ալ օտար ազգաց հետ շատ բանուկ է։

Ի չստրիոյ տէրութեան մէջն զլխաւոր կրօնը հոռվմէական դաւանութիւնն է, որ 15 արքեպիսկոպոս և 72 եպիսկոպոս ունի, բայց ուրիշ կրօննէրու ալ ազատութիւն է։

Կայսերական ժողով մը կայ որ ուսումնական բաներուն կը խառնուի. 6 համալսարան, մէկ ճեմարան և երկու բազմազուեստից գպրոց կայ։

Կառավարութիւնը միասգետական է, և կայսեր իշխանութիւնը բացարձակ է. բայց Մաճառաստանի ու Ժդանոսիլվանիոյ մէջ օրէնսդրական իշխանութիւնը կայսեր ու երկրին մեծերուն մէջ բաժնուած է։

Տէրութեան եկամուտը 440,000,000 ֆրանք է, իսկ պարտքը 1,700,000,000։

Արկիրը 15 մեծամեծ զինուորական նահանգ բաժնուած է. զօրաժողովը զինուորազրութեամբ և կամաւոր զինուորութեամբ կ'ըլլայ. զինուորական ծառայութիւնը տասուերկու տարի է; Կառասորմելին մէջ 3 եռակարգ, 8 երկիրագեան և 60 ալ մանր նաւեր կան։

Ի չստրիոյ կայսերութեան մէջ են ան երկիրնէրը՝ որոնց հոռվմայեցիք՝ լրբերի, Պահոննիս և Կառէն կ'ըսէին. Ո՞եծն կարուս ի ճանաւորին ասզիի երկիրնէրը առնելով՝ անունը լասմէրբայի զբաւ, ուսկից առաջ եկած է Մասպէտա անունը: 1153ին ի ճանաւորին երկու եղերքնէրուն վրայի երկիրնէրը իրարու հետ միացընելով Մաստրիոյ գքսութիւնը ձեւացաւ, որ Ոթիրիան և Վասնիան վրան աւելնալով շուտ ընդարձակեցաւ: Իսկ երկիրնէրը 1246ին Պահէմիոյ թագաւորին իշխանութեանը տակն ընկան,

բայց 1277ին պատերազմով նորէն Հապսագուրկեան Ոհուողմի կայսեր ձեռքը անցան, և իրմէ սկսաւ Շատարիոյ կայսերութիւնը։ Շատարիոյ հետ միացուցուց Պոչէմիան, որ ինչուան իր ատենը զատ թագաւորութիւն էր, ինչպէս նաև Մահառուսանը։

Շատարիոյ ձեռքը անցան 1362ին թիվով և անոր քովի երկինքութիւնը, քիչ մը վերջն ալ լ գումանն . 1527ին Ո՞րաւիան, Ալեգիան և Լուսացիան . բայց 1648ին հարկադրեցաւ որ Լուսացիան և Լորենան թագուած մակար գարուն վերջեն ալ Շատարիոյ ձեռքը անցան թիվանիվլամիան և Խրուաթներուն երկիրը . Կարուս Զ, Ապանիոյ թագաւորին ժառանգը 1712ին ձեռք ձգեց Պելշիան, Լոմպարտիան, Կափուլի թագաւորութիւնը և Ապատենիան՝ որ քիչ ատենէն Ալիկելց հետ փոխեցին . 1735ին Շատարիոյ հարկադրեցաւ որ Կափուլն և Ալիկելին Ապանիոյին Կալվանիայի գարձնէ . և ինքը Փարմայի, Փիառենայի ու Կուասթալպայի զատութիւններու առաւ, որ ինչուան 1748 իր ձեռքը մնացին, Լորենան կրուսնցոց 1735ին, և թիվաքանան ձեռք ձգեց . և 1742ին Կրուսիոյ տէրութիւնը Շատարիոյին Ալեգիային մեծ մաս առաւ . բայց երեսուն տարի ետքը Կալվանիան և Լոմպարտիան ձեռք ձգելով Շատարիան ընդարձակեցաւ . Քրանքիակոս Ի, որ 1804ին Շատարիոյ կայսր եղաւ, Կամիոյ-Գրոմիոյի գանձագրութեամբը Լոմպարտիան և Խոտին Կահանզները Կաղղիոյ թագուց, և անոր տեղը Ա Ենետիոյ երկիրները, Դաշնամարտիան և Խատրիան առաւ . բայց քիչ ատենէն աս երկիրները նորէն ձեռքէն ելան, 1815ին Ա Ենետիոյի ժողովով նորէն Շատարիոյ կայսեր ձեռքը անցան Լոմպարտիան և զրեթէ բոլոր ան երկիրները որ 1805ին և 1809ին կրուսնցուցեր էր . անսնցմէ զատ ձեռք ձգեց նաև Ա ալթելինյ, Ուակուզա, ու Փայ գետին ձախ կողմը եղած երկիրներուն մէկ մասը :

Հայուած է նոր ակադեմիան առաջ ցընածուն կը դիմած է, և նույնպէս Հայուած է մարտ, թիվ 17 առաջընդուն գով նույն օք ժնիւնը մ ան առաջ

ԹԱԶԱՎԱՐԱՐԱՆԹԻՒՅ ԲՐՈՒՍԻԱՑ

Իւրօնսոց երկիրը արևելքան երկայնութեան 3°ին 35'ին
և 20°ին 30'ին, ու հիւսիսային լայնութեան 49°ին 10'ին և 55°ին
50'ին մէջ կ'ինաց . Երկու գլխաւոր մաս ունի, արևելքան և աւ-
րեմտեան :

Առջի մասը երկրորդէն շատ մէծ է, և ասոր սահմանն է
հիւսիսէն Ո՞ւելմակուրկի դքսութիւնները և Պալմիկ ծովը .
արևելքէն Ո՞ւսասաւան և Լէչասաւան . հարաւէն Վէստրիան և
Ապանիսյ թագաւորութիւնը և դքսութիւնները . արևմտառքէն
Հանովլերի թագաւորութիւնը և Պլուսալիքի դքսութիւննե-
րը : Այս մասին մէջ են Պլանտեպուրկ, Շրուսիա, Փոներանիա,
Փողէն, Ապանիսա և Ուեզիա զաւանները : Վակերեցյթը
2312,52 քառակուսի բիւրմեթը է . ամենէն երկայն կոորդ 93
բիւրմեթը է, ամենէն լայն կոորդն ալ 67 :

Վէկալ մասը Հուենսաւան Ռուսիա, կամ մէծ դքսութիւն
Ատորին Հուենսափ կ'ըսուի . ասոր մէջ են Հուենսափ և Ո՞ւսթ-
ֆալիոյ գաւանները . հիւսիսէն սահմանն է Հանովլերի թագա-
ւորութիւնը . արևելքէն Վերմանսկան գաշնակից տէրութիւն-
ներէն շատերը . հարաւէն Վազղիան, և արևմուտքէն Հուն-
ստան և Պելշան ու Առեսեմպուրկի մէծ դքսութիւնը : Վակե-
րմեթին ընդարձակութիւնն է 447,15 քառակուսի բիւրմեթը .
Խիստ երկայն կոորդն է 40 բիւրմեթը, իսկ լայն կոորդն է 23 :
Ռուսիոյ թագաւորին ձեռքն է նաև՝ Ո՞ւօշաթելի իշխանութիւ-
նը, որ Օ՞սիցերիի նիշակակցութեան նահանգներէն մէկն է, և
մակերեցյթը 7,27 քառակուսի բիւրմեթը է :

Ռուսիոյ տէրութեան միայն արևելքան հիւսիսային զին
ծովով պատաժ է . ծովեզելքները ընդհանրապէս ցած և առա-
զուա են, և զրեթէ 80 բիւրմեթը երկայնութիւն ունին . նոյն

ծովեղերքին վրայ է Տամայիքի ծոցը . ցամաք էրկրէն նեղուցի պէս
լեզուներ երկրնցած են՝ որ տեղ տեղ ընդարձակ տարածութեամբ
ծովուն ջրերը ծովէն բաժնած են, և ասմոք կ'ըսուին Քուրիշ-
հափ, Փրիշ-հափ և Ոթեթիներ-հափ . Ոլովին, Ուզոսմ և
Ոխոկէն կղզիներն ալ Ոթրալսունսի նեղուցով վամերանիսյէն
բաժնուած են: Քրուսից առ ծովեղերեայ մասին կիման ընդ-
համբապէս բարեիսան ու առողջարար է . մէջը ընդարձակ դաշ-
տեր, շատ ըներ, ճահճճներ և անտառներ կամ . բայց գետինը
շատ տեղ բարուովին անբեր է, Ոիսայն Ոլեզից և Ոպասնից հա-
րաւային արևմտական կողմի երկրները լեռնոտ են:

Հաենսուեան Քրուսից մէջ շատ լեռներու գօտիներ երկրն-
ցած են, բայց այնչափ բարձր չեն. կիման մեղմ ու առողջարար
է, մէջն ալ շատ բարերեր դաշտեր ու գեղեցիկ անտառներ կամ:

Քրուսից մայրաբազպն է Պեռլին, որ ճամբաներուն կա-
նոնաւորութեանը և շէնքերուն փառաւորութեանը համար շատ
անուանի է: Պլեսլաւ, որ խիստ հին քաղաք է, և 90,000 բնա-
կիւ ունի . վերջը կուգան Քէնիկսպէրկ, վաճառաշահ քաղաք,
որ քանի մը գործարաններ և մէկ համալսարան մը ունի . Տանցիք,
Քրուսից գլխաւոր նաևահանգիստն է . Ուսուն, Ուսմուլա գե-
տին վրայ շինած . Փողին, Ութթա գետին վրայ . Ուփլիթ՝
Կեմեն գետին վրայ . Ոթեթին՝ խիստ վաճառաշահ քաղաք .
մնացած ամուռ քաղաքներն են Ոփանստաւ, Ումէլ, ՓրանքՓորթ
առ (Յուր գետով, Ուակտեպուրի և Լոքֆուրթ :

Ասորին Հաենսի մեծ գետութեանը զլիաւոր քաղաքներն
են՝ Ոիւնսթէր, որ Ու եսթ քաղլա գաւառին երեւելի քաղաքն է .
Քաղնիս կամ՝ Քէօն, մեծ վաճառականութիւն ունի . Վեռուիս-
կրանա, ուր մեծն կարուս իր աթոռը հաստատեց . Ու էզել Հը-
ռունսա գետին վրայ ամուռ քաղաք . Քվէւ կամ՝ Քվիլլա, զուար-
հալի ու բարերեր երկրի մը մէջ շինած . Տիւսաւլսորփ, Հաե-
նսունի վրայ գեղեցիկ քաղաք . Քոսլինց, Հաենսի և Ոողէլ

խառնուրդին մօստ ամնուր քաղաք . Ուշեւ կամ՝ Ուշեւ կամ՝ Տըեւիրի , Պերմանիոյ ամենէն հին քաղաքն է :

Ի՞րուսիոյ մէջ շատ համբային նիւթերու հարասութիւն կայ . լըերն ու գետերը խիստ ձկնաւեւ են . անապաներան մէջ վայրի կենդանիներ շատ կան , և ընտանի կենդանեացը մէջ առուանի է ձին՝ ուժին և կրակոսութեանը համար :

Չեռազործներն ու արուեստները խիստ առաջ զնացած են . ներքին վաճառականութիւնը շատ ծաղկած է , վասն զի ջրանցքներն ու գետերը շատ են . բայց համբաները՝ մանաւանդ քանի մը գաւառներու մէջ՝ այնչփ աղջկ չեն : Ի՞րուսիոյ մէջ ըստ գլուխոր կրօն կայ . և թէովկա տէրութեան կրօնը լուտերականութիւնն է . բայց ուրիշ կրօններու ալ ազատութիւն կայ . հռում մէական ուղղափառները երկու արքեպիսկոպոսութիւնն և վլցեափակոսութիւնն ունին :

Հասարակաց ուսման վրայ մեծ հոգ կը տանի տէրութիւնը . զրականութիւնը ծաղկելու չեւ է . եօթը համալսարան կայ , և շատ ուրիշ ուսումնական ընկերութիւններ : Կառավարութիւնը ազատ միապետական է . թէազաւորը 15 հոգւով ժողով մը ունի , և իւրաքանչիւր գաւառի մէջ մէյմէկ նախագահ իշխան կայ . բայց հիմա Ի՞րուսիոյ կառավարութիւնն ալ սահմանադրական ոճին մտենալու վրայ է :

Բայոր Ի՞րուսիոյ հսկատակները , 20 տարուլնէն ինչուան 50 տարեկան եղածները , պարտական են վնասոր լուսարու . և նախ բաւական ժամանակ զնուուրական ծառայութիւն ընկելն ետեւ . քաղաքացի զօրաց խումբին մէջ կը մտնեն որ լառավէնք կ'ըստի :

Օ խուրական ծառայութիւնը 5 տարի է զօրաց մէջ , իսկ 12 տարի է քաղաքացի զօրաց խումբին մէջ : Տէրութեան եկամուտը 192,000,000 ֆրանք է , իսկ պարտը 726,700,000 :

Ի՞րուսաց մմտնը Պարու կամ Ի՞րուաք ազգին անունն առաջ կռւգայ , որ Արմանացի ժողովուրդ մըն էր . Ո՞ւ դարուն

Տեւաննեան ասպէտները զի՞րումները նուաձեցին, և լորուսիոյ մէծ դժուարնեանը աիրեցին . իսկ ան մասը որ լորուսիոյ նուաձեցին լունի կ'ըսուեր՝ | եհաց իշխանութեանը տակն էր . ասպէտները վահու դարուն սկիզբները ուղեցին որ | եհաստանէն անկախ ըլլան , և Վահերս Պիանակեպուրեցին նոյն տէրութեան հետ զանազրութիւն մը ըրաւ , և արևելեան կ'րուսիոյ մէջ գըսութիւն մը կանգնեց՝ որդւոց որդի ժառանգութեամբ . Վահերտին յաջորդները աւարդուցած երկիրներն ընդարձակեցին՝ ուրիշ երկիրներ աւ ժառանգներով , գնելով և պատերազմով առնելով . Փառ զարունակութիւն մէջեց Պիեղերիկոս Պառվելմասին ձեռքով լուսափառ բոլորովին անկախ եղաւ ուրիշ տէրութիւններէ , և իրեն որդին 1701ին թագաւորի պատուանուն ստացաւ : Փեղերիկոս Բ. Ալեքսանդրին տիրեց , և զանազրութեամբ մը հաստատուեցաւ որ միշտ իրեն մնայ նոյն երկիրը . իրեն յաջորդը՝ ուրիշ տէրութեանց հետ Վաղղիոյ գէմմիացաւ , և | եհաստանին մէկ մասին տիրած ըլլալով՝ անոնց վնասը քաշեց : Խարը Վառվելման Վակրոր՝ Իւաղիսին գէմմ պատերազմ՝ հրատարակեց , նեղը մանելով լուսափառով արևմտեան զաւանները Վաղղիոյ թողուց . իսկ լուսաց | եհաստանին մասն ալ ամբողջ Ավասնիոյ գըսին թողուց՝ որ թագաւոր եղեք էր . բայց 1813ին եղած զանազրութիւններով բոլոր ան երկիրները իրեն դարձուեցան , բայց | եհաստանի մէկ կտորին , որուն տէղը Ավասնիոյ մէկ մասը և Ատորին Հռենոսի մէկ կտորը առաւ :

ԹԱՎԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՊԵՏԱՑԻՈՅ

ՊԵԼԱՏՈՅ սահմաններն են Վաղղիա , Հիւսիսային ծով , Ատորին նահանգները , և Ատորին Հռենոսի ու | Աւքսեմպարիկի մեծ գըսութիւնները . աս երկիրը արևելեան երկայնութեան 0°ին 10°ին և 3°ին 45°ին , ու հիւսիսային լայնութեան 49°ին 30°ին և 51°ին 30°ին մէջ կ'իջնայ . և եօթը զաւառ բաժնուած է :

Հիւսիսային կողմի գաւառներուն մէջ ընդարձակ դաշտեր կան . իսկ միջակ բարձրութեամբ լեռները հարսային գաւառներուն մէջն են՝ Վատենեան լեռանց գօտիին շաղունակութիւնն ըլլալով :

Վեճողջ Պեճից երկրը Հիւսիսային ծալան կողմն է . շատ գետեր ունի , և զլսաւորներն են լաքոյ և Անօզ , Զախ եղերքէն լաքոյին մէջ վազող զլսաւոր գետը լինն է . իսկ աջ եղերքէն վազողներն են՝ Տենտը և Ուոփելոր որ՝ Երթէս և Տիլէ գետերէն առաջ եկած է , և Տիլէին մէջ կը թափի Ան գետը , Անօզին մէջ կը վազէն Ասմար , Լէս և Ուրթա գետերուն ջրելը :

Երկրին կլիման խօնաւ է , օդը մեղմ , գետինը ընդհանրապէս բարեբեր ու աղեկ մշակուած . բերքն է ցորեն , վուշ , ծիսախոտ , և իւղային բոյսէր : Հանքերու կողմանէ հարուատ չէ Պեճ Ճիւն . ելած հանքերն են կապար , պղինձ , երկաթ , մարմարին , զծաքար , զանջ . բայց ամենէն երեւելի են ածխահանքերը՝ ուսկից շատ ածուխ կ'ելլէ : Հանքային ջրեր քիչ կան աս երկրին մէջ , և ամենէն անուանները Ափայի ջրէրն են :

Պեճից զլսաւոր քաղաքներն են՝ Պլուսուէլ կամ Պլուքուէլ որ տէրութեան մայրաքաղաքն է , Ան գետին վրայ շինած , և անուանի է գեղեցիկ շինքերուն ու զանազան ուսումնական տէրքերուն համար : Խովերսա , մեծ ու գեղեցիկ քաղաք , վաճառականութեանը և ամրութեանը համար երեւելի . ատենով Երասայի վաճառքներուն զլսաւոր համբարանոցը աս քաղաքն էր : Կանատ , եսիսկոսոսմնիստ քաղաք է , և համալսարան մը ունի , և Լիս ու Լաքոյ գետերուն խսանաւքին մօտ շինած է : Լիէժ , գործարաններուն ու ածուխի հանքերուն համար երեւելի է . Լուլին կամ Լուլսին , համալսարան մը ունի : Երեւելի են նաև Ասմուք , Անսա և Պլուք :

Զեսագործներն ու արուեստները երկայն առենք ՚ի վեր

խիստ ծաղկած են աս տէրութեան մէջ, որ շատ գործարաններ ունի. և զանազան համբաներու, ջրամցքներու և երկրթե շահներու պատճառաւ վաճառականութիւնը շատ բանուկ է:

Վմէն քաղաքներուն մէջ ընդհանրապէս գաղղթարէն կը խօս-
սուի. բայց արևմտեան կողմի գեղացիները փամանի լեզու կը
խօսին, իսկ արևելեան կողմինները վալոնի լեզու: Ուսմունքը շատ
առաջ գնացած է Պէջիային մէջ, և իրեք համապատան կայ:

Պրեմէ բարոր բնակիցքը հոռմէական ուղարկած էն, բայց
ամէն կը օնի ալ ազատութիւն կայ:

Լառավարութիւնը սահմանադրական և ժառանգական միա-
պետութիւն է. օրէնսդրական իշխանութիւնը Ժագաւորին ու-
երկու խորհրդարաններուն մէջ բաժնուած է, աս խորհրդարան-
ներէն առջնոր, այսինքն ծերտուցու 51 անդամունի, որ ութը տա-
րուան համար ընտրուած են կալուածներու անդ մարդկանց մէ-
ջէն՝ որոնք 2,000 ֆրանք տուրք կուտան. մէկան է հոռիրտուց ժո-
ղով որ 102 անդամունի՝ չըս չըս տարուան համար ընտրուած.
և ով որ տարիքը առած ու բարեկիրթ քաղաքացի է՝ կընայ աս
ժողովին անդամ ընտրուիլ:

Արարունդիւր գաւառի մէջ մէյմէկ գաւառակալ իշխան
կայ, և նուիրակաց ժողովը մը ունի. աս նուիրակները նոյն գաւա-
ռակն զանազան կուլերէն եկած են, և ասոնք Պաղպիոյ նահան-
գական ժողովներուն և ընդհանրութ ժողովներուն կարգովը կը-
վարուին: Պատաստանները ժագաւորին անունովը կը կորուին,
բայց զդատաւորները ժողովուրդը կ'ընտրէ: Խրկու գերազայն ա-
ռեան կայ, և Պէջիայից Պաղպիայուց օրէնքներովը կ'երթան,
բայց ի մէկ քանի տարրերութիւններէ:

Օ զրաժողովը զինուորազրութեամբ և կամաւոր զինուորու-
թեամբ կ'ըլլայ. զինուորական ծառայութիւնը վեց տարի է:
Կաւասորմիզը գրեթէ 46 կտոր սպանի նաւ է:

Պէջիոյ Ժագաւորութեան մէջն է հին Պէջիոյ կամ Պէլ-

Ճիշտ մէկ մասը, որ հոգենոս, Աէն և Աշառն զէտէլուն մէջաւեզը կ'ինար. աս թագաւորութեան ատեն մը հոգվայցիք տիրեցին, և չորս կտոր բաժնեցին, այսինքն առաջին և երկրորդ Վերմանիա, և առաջին ու երկրորդ Պիեծիա:

Պիեծիան մէծին Կարոլոսի ընդարձակ թագաւորութեանը մէկ մասն էր. իր յաջորդներուն ժամանակը Պաղպայէն բաժնեցաւ, ու այլ և այլ իշխաններու ձեռք անցնելին ետքը՝ Վէստրից Վաքսիմիլիանոս կայսեր իշխանութեան տակն ընկաւ, ու Վերմանիոյ կայսերութեան մասն եղաւ: Վագոլիկոս Վէստրից երկրին ափրեց, բայց Աւգրեքթի դաշնազրութեամբը նորին Վէստրից անցաւ:

Աւգրետամներորդ դարուն վերջերը երբոր Վէստրիան Պաղպայցոց գէմ պատերազմ հրասարակեց, Պաղպայցիք Պիեծիան մասն, տիրեցին անոր, ու Պաղպայցի հետ միացուցին, և ինչ շուան 1814 այնպէս մնաց. ան միջոցին Պիեծիան հողանտային հետ միացաւ, որով Ատորին Կահանգաց տէրութիւնը ձեւացաւ, և թագաւորութիւնը (Ճանճ-Կասաւ ըստած ցեղին արրուեցաւ:

Պիեծիացիք շատ ատենէ, ի վեր կը պախարակէին իրենց տէրութեան բռնաւորական կերպը. հողանտայցոց առաջին սէպուի լը չէին քաշեր, և կրօնասիրական հոգին ու քաղաքական կարգագործութիւնը նշնչելը կը ջանային. 1830ին օգոստոսի 25ին գէշերը Պիուսսելի մէջ ապատարութիւն մը եղաւ, մէկալ գաւառներուն մէջ ալ տարածուեցաւ, ու հողանտայցոց գունդերը Պիեծիայէն ելլելու ստիպուեցան: Վէստրիան ապատամբութեան ատենը որոշուեցաւ որ Պիեծիան ինքնազլուխ թագաւորութիւն ըլլայ, և Վէմուգի գուբը թագաւոր մնարուեցաւ. բայց անիկայ յանձն շառնելով անոր տէղը Լէտիվա Վաքսիա-Վագուրկին իշխանը թագաւոր եղաւ, և 1834ին յունիսի մէջ երգուբնացաւ որ սահմանադրական իշխանութիւնը յանձն առնու:

ԹԱՐԱՏՈՐՈՒԹԻՒՆ ՍՏՈՐԻՆ ԿԱԶԱԽՈՎՑ
ԿԱՄ ՀՈՎԱՆՏԻՈՅ

ԱՅՈՐԻՆ՝ Կաշանքաց թագաւորութիւնը արևելքան երկայ-
նութեան 1°ին և 4°ին 55°ին, ու հիւսիսային լայնութեան 50°ին
45°ին և 53°ին 30°ին մէջ կ'ինաց . չորս կողմի սահմաններն են,
հիւսիսային ծովը, հաննապեր, Մտօրին Հաւենսոփ մեծ զբառ-
թիւնը և Պելշիս : Այս տէրութեան ձեռքն է, Լուբսեմպուրկի
մեծ դքսութեան արևելքան մասը, որ Պելշիս՝ Կազղիաց և Մոռ-
ըին Հաւենսոփ մեծ դքսութեանը մէջ կ'ինաց :

Հոլմանտայի մէջ ընտարձակ գաշտեր խիստ շատ կան, որնց
մէջ զանազան թումբեր, գետեր, ջրանցքներ, փոսեր, ձահիճ-
ներ, ու հազիւ քանի մը մանր բլուրներ կան : Օտովլեզբաները
միակերպ ու ցած են, անանկ որ շատ անզամ ասատիկ մակընթա-
ցութիւն եղած ժամանակը ըլքն տակը կը ծածկուին, ան պատ-
ճառաւ տեղ տեղ շատ ծախքով բարձր ամբարտակներ շինուած
են ջրին գեմ:

Հոլմանտայի մէջ շատ ընթեր կան . ամենին անուանին Հարլե-
մի լըհն է՝ որ Հարլէմի ծով ալ կ'ըսաւի, իսկ երևելի ծոցերն են
Օտիտերզէ և Տօլլար : Խրկու հաս ալ կողմիներու խումբ կայ
Հոլմանտայի մօտ, որնց մէկը լ աքոյ, Մէօզ և Հաւենսո գետե-
րուն զանազան ձիւզերով ձեւացած է, մէկալը վերը ըսուած եր
կու ծոցերուն մէջ կ'ինաց : Հոլմանտայի մէջէն անցնող զիսաւոր
գետերն են Լարոյ, Մէօզ և Հաւենսո :

Լարոյն Հոլմանտա մանկէն ետքը երկու ձիւղ կը բաժնուի .
մէկը արևելքան, մէկալը արևեմունքան :

Մէօզ գետը, որուն մէջ կը վազեն Մուկը, Հաւենսոփն երկու
գլխաւոր ձիւզերը Ասաւ և Լէք, հիւսիսային ծովը կը թափի
իրեք բերնով, և շատ ձիւղեր ունի :

Հուենսուը Վելոր գաւառին մէջ մանելէն ետև երկու թե կը սամժնուի, որնց մէկն է Ա աալ որ Ո հօղ գետին հետ կը միանայ . խակ մէկալ թե զէպ'ի հիւսիս կ'երթայ, ուսկից առաջ կուզան մէյմը Խասէլ որ Օ ուխտերզէ ծոցը կը թափի, մէյմն ալ ուրիշ գետ մը՝ որուն ջրելը կէս մը Հնին Հուենսուին մէջ մանելով Հիւսիսային ծովը կը թափին, կէսն ալ Է Հքին հետ խառնուելով Ո հօղ գետին մէջ կը թափին :

Եղիպին կիման ցուրտ ու խոնաւ է, և այնչափ առողջարար չէ . գետինը տեղ տեղ ճախճախուտ՝ տեղ տեղ ալ աւազուտ է, և աւազի շեղքերով ծածկուած . և թէպէտ մշակութեան յարմար չէ, բայց խիստ աղէկ արօտներ ու ցամքած ճահճաներ ու նի, ուր կ'արտածին ձիեր, եղներ, և բազմաթիւ ու ազնիւ տէսակ ոչխարիներ :

Վախուոր քաղաքնելն էն Ա մագերտամ, որ տէրութէսն մայրաքաղաքն է . խիստ ծաղկած քաղաք է, 200,000 բնակիչն աւելի ունի . Հայոց տափազութիւնը նախ հն ծաղկեցաւ, Հայիա կամ Ա ա-Նէյ, երեկը է շէնքերուն և ուսումնական տեղերուն համար . Է յտա, 50,000 բնակիչ ունի ու անտանի համալսարան մը . Ո տէրելուամ, մեծ ու զեղեցիկ քաղաք . 72,000 բնակիչ ունի . Ո թէրէթ և Ա պոնինկէն, անուանի են իրենց համալսարաններով . Կ իմէկ, անուանի է 1679ին սաոր մէջ եղած դաշնագրութիւնը . Լ աքսեմբուրկ, Լ աւրոպայի ամուր քաղաքներին մէկն է :

Ջեռագործները շատ առաջ գնացած են . վաճառականութիւնն ալ թէպէտ առջնուն շատ վար է, բայց հիմն ալ խիստ ծաղկած է :

Ուստունքը շատ առաջ գնացած է Ո տորին Կ ահճանգաց մէջ . իրեք համալսարան ունի, իրեք աթենէսն, և ձեմարան մին ալ որ Լ ուղովիկոս Պ անափառթէն հիմնեց : Վ րականութիւնը, գիտութիւնները և արուեստները ստեն մը խիստ ծաղկած էին,

բայց հիմն այնչափ չեն : Հոլանտացոց լեզուն թանձրէ , ու գերմաներէնին հետ շատ նմանութիւն ունի : Ամէն տէսակ կրօնի ազատութիւն կայ աս երկրիս մէջ , բայց ժողովրեան մեծ մասը կալվինական է :

Խառավարութիւնը սահմանադրական ու ժառանգական որակ պետութիւն է : Ժառագործ տէրութեան գլուխն է . իր ձեռքն է գործազրական իշխանութիւնը . իսկ օրէնազրական իշխանութիւնը թագաւորին ու զինուոր ատենակալաց մէջ բաժնուած է . աս ատենակաները երկու խորհրդարան ունին : Իսկ խորհրդարանին անդամները թագաւորը կ'ընտրէ , և առնդ մշտնշենաւոր են . իսկ երկրորդին անդամները իրարանցիւր գաւառները կ'ընտրեն՝ իրեն՝ տարուան համար : Խրագանցիւր գաւառի մէջ մէկ գաւառակալ իշխան կայ . ամէն գաւառ այլ և այլ մաս բաժնուած է , և աս մասերը զանազան վիճակներ ու բաժիններ ունին : Դատաստանական վէճերը կորելու համար մասնաւոր գաւառատանադրաններ կան՝ որ Դատադիացոց օրէնքներով կ'երթան :

Օօրքը երկու կերպով կը ժողովուի . մէյլը կամուոր զինուորութեամբ , որ երեմն վարձով է և երեմն առանց վարձու . մէյլը ալ ըստ օրինաց զինուոր երթալավ . Օյնուորական ծառացութիւնը վեց տարի է : Դաւատորմիլն մէջ 9 եռակարգ նաւ , 22 երկկարգեան և 40 մանր նաւեր կան :

Հին ատեն Մտորին՝ Դահմագաց բնակիչներն էին Փրիսիաց ցիք ու Շատափացիք . աս երկիր առաջ Ո՞եծին Մարուսի տէրութեան մասն էր , և աքը Վելիմանից կայսերութեան հետ միացաւ : Կարուս Վին որդւոյն Փիլիպոս Վին բռնութիւններուն չգիմանալով Մտորին՝ Դահմագաց շատ գաւառները Մարանից դէմ ապատամեկցան . և աս գաւառները՝ որ եօթը հատ էին՝ Ո՞ գարուն իրարու հետ միացան ու Հոլանտացի կամ Ո՞իացեալ՝ Դահմագաց հասարակագետութիւնը հաստատեցին . որ

1648ին Միւնսթէրի գարնազութեամբը ճնշնազլուիս համացուեցաւ : Ի՞ս հասարակագետութիւնը խիստ զօրացաւ , ու ծովային ուժը շատ մեծցաւ . ուրիշ տէրութեամս հետ մէկուկղ Վաղղիոյ դէմ պատերազմեցաւ , ու Լուգովիկոս ԺԴՅԵՆ յաղթուեցաւ : Միգղիոյ ծովային ուժը սաստիսանալով , և Հովհաննան զմնազան պատերազմներու մէջ յաղթուելով շատ տկարացաւ , ու վերջի դարուն առենները Վաղղիացոց յարձակմանըներէն շատ նեղութիւն քաշեց . ան միջոցն Իսաբաւեան հասարակագութիւնն ըստ եցաւ . բայց 1806ին թագաւորութիւն մը եղաւ որ Լուգովիկոս Պիմափառթէին տրուեցաւ , և չըստ տարիէն վերջը Վաղղիոյ հետ միացաւ : 1814ին Հովհաննան ու Պեղիան իրարու հետ միացան , ու Աբրէն Կառանիան նախաւորութիւնն ըստ ելով () բանձւ Ասսափցէղին տրուեցաւ . բայց 1830ին նորին բաժնուեցան , և հիմա իրարմէ անկախ թագաւորութիւններ են :

Ն-Զ-Ա-Խ-Ա-Ց-Ո-Ւ-Թ-Ի-Ն- Ջ-Ա-Լ-Ի-Ց-Ե-Ր-Ա-Ց

Օ յիշեթիւն Արտապայի մէջտեղն է . չըստ զին առած են Վաղղիա , բուն Վերմանիա , Աւստրիա և Խոտալիա . արևելքան երկայնութեան 3°ին 38°ին և 8°ին 9°ին , ու հիւսիսային լայնութեան 45°ին 47°ին և 47°ին 50°ին մէջ կ'ինոյ : Հիւսիսէն սահմանն է Հակնոս գետը և Քոսովանցայի լիճը . արևելուաքին Տուպ գաւառը և Խուրա լեռան մէկ կտորը . հարաւէն Աւպեան լեռները և Շինեւրայի լիճը , արևելքէն Հակնոս գետը . Օսիցերիին խիստ երկայն կտորը արևելքէն արևմուտք՝ 34 թիւրմեթը է , և հիւսիսէն դէմ ՚ի հարաւ խիստ լայն տէղը 22 թիւրմեթը . մակերեսոյթը 385,60 քառակուսի բիւրմեթը է , և բնակչաց թիւն է 2,188,000 :

Վայեան լեռանց զօտիին ձիւնազատ անդունդներուն և բարձր գագաթներուն պատճառաւ , և հեղեղներուն , թառ ան-

տառներուն, այդիներուն, մշակած գաշտերուն, զանազան սպառներով ուղղուած մարդագետիններուն ու ընթերուն պատճառաւ, որոնց եղեցներուն վրայ սբանէլի տեսարաններ կան, Օ ուիցեցիններուն տեսարով Եւրոպայի ամէն կողմերէն գեղեցիկ ու փափօխ է: Եզերկրիս մէջ բարձր լեռներ շատ կան, և զինաւոր զօտինները երկու հատ են, որ Եցրաթ լեռով իրարու կալած են. առ զօտիններէն մէկն է Խուրան, որ Տարասային արեւմուտելէն գէպ ՚ի հիւսիսային արևելքը երկինցած է. գէպ ՚ի Օ ուիցերինն կողմը դարձած կողերը շատ զառ ՚ի վեր են, իսկ Գաղղիային գին զարձածները աստիճանաբար գարվար են: Խոկորդզն ալ Վալեան լերանց գօտին է, որուն շակութիւնը զրեթէ Ետրային պէս չիւսիսեն հարաւ, է, և գէպ ՚ի ամէն զին երկինցած ձիւզեր առնի. զինաւոր բարձր սարերն են, Ման-Մաող կամ Մանթէ-Մազա լեռը, Ջնասթէր-Արշուն, Խունե-Ջիսու, Մածն Մաւրը-Շեռն նարդոս, Աէն-Ալթար կամ Խուրք. Խոգաբառ, և Աէմիլին:

Համբային նիւթէր Օ ուիցերինն մէջէն շատ կ'ելլէն, որ են պրոֆիւր, մարմարին, ալպաստր, և շատ տեսակ մետաղներ. քանի մը գետակներու տակ ոսկիի փոշի կընստի, և շատ հովիտներու մէջ փայտաբար և թորագ ըստած վառելի նիւթէրը շատ կան. հանգային ջրեր ալ շատ կը զննուին:

Լեռներուն վրայ բարեխառն երկիրներու և հիւսիսային կողմի կենդամնիներ կը գտնուին. գաշտերուն մէջ շատ կովեր ու երներ կ'արածին, ընթերուն ու գետերուն մէջէն ալ աղնիւ ձկներ կ'ելլէն:

Բռուսականութեան կողմանէ Օ ուիցերինն եօթը մաս կը բաժնուի, որոնց մէջ Եւրոպայի ամէն տեսակ կլիմաները կան: Խրազոզը հովիտներուն մէջ և ընթերու ու գետերու եղեցներուն վրայ միայն առաջ կուգայ, իսկ արօանները ինչուան ձիւնապատ լեռներուն վրայ ալ կը բումին: Մշակած երկիրներուն բերքն է ցորեն, հանար, գարի, բրինձ, վարսակ, կանեփ և մնջացրեն.

բայց եղանակաց փոխառութեամբ համար հարե կը լսայ որ զրտէն ալ ցորեն և ուրիշ արմատիք բերել տան՝ ժողովրդեան ապրուստին համար :

Օ ուիցերիի լեռներէն կը բխեն հաենոս գետը որ Ամեն- կութարտոյ լերան արևելեան կողմէն կիջնայ . հառանոս, ո- րուն ակունքը կիմանէլ ու ֆուրտա լերանց վրայ է, և ուրիշ շատ գետակներ, որոնց երեկներն են՝ Վար, Խայս, Խմին, Տուր, Խնձ, Խիշակէն :

Վարերիս զանազան լճերուն զվարագներն են | եմանի կամ Շիներայի լճը, Խեօսաթէլի, Վորայի, Պիկնի, Խտանի, Խաւենայի, Ջուկի, Ջուրիքի, Քոսմանցայի և Խոկանայի լը- աշըլը :

Շիներան | Օ ուիցերիին երեկի քաղաքն է, և զիստ- թեանց վաճառականութեան ու ձեռագործներուն պատճառաւը ամենէն երեկի լի է: Խաքը կուզան Բասիլէա կամ Պալ որ զե- զեցիկ հովտի մը մէջ շմստած է, և համազարան մը ու գործա- ծարաններ ունի. Ջուրիք, ուսումնական տեղաւանք շատ ունի. Պիենա՞ Վար գետին վրայ խիստ վաճառաշահ քաղաք է. | Խո- չենա, ան քաղաքներէն մէկն է՝ ուր որ համաշարհչական ժո- ղովը կը լսայ. Խրիստորի, | զգանաս, և Ծափփուշ՝ հաենոսի անուանի ջրվէմին մօս :

Օ ուիցերիի մէկ մասը հառվմէական ուղղափառ է, մաս- ցածը նորազնոր: | Վարերիս մէջ ազգային լեզու չկայ. Հիւսի- սային ու արևելեան կողի բնակիները թանձր գերմաներէն մը կը խօսին. արևմտեան կողմի գործածական լեզուն գաղղլա- րէն է, իսկ հարաւային դին խառլերէն,

Հասարակ ժողովուրդը աս երկրիս մէջ աւելի զիստթիւն ունի քան թէ: Խորոպայի ուրիշ կողմերուն ռամիկը. բայց գեռ այնպիսի հին կարգեր կանաներ կան՝ որ հիմակառան քաղաքա- կանութեան յարմար չեն: | Օ ուիցերիի նիզակակցութիւնը քը-

ամսուերկու նահանգ բաժնուած է . . առ նահանգները իրարու չետ զաշնակից են՝ որպէս զի իրենց ազատութիւնը ապահով պաշեն, և ամէն նահանգ ուրիշներէն բոլորովին անկախ իր երիւ տէլն է :

Հասարակաց վերաբերեալ գործողութիւններուն վկայ նուի բախներու ժողովը կը մտածէ, որ քանաներկու հոգի են, ու ամէն տարի առ իրեք քաղաքներէն մէկուն մէջ կը ժողովին, այսինքն Պետական լուցենա և Հյուրիք : Խրկու տաղին մէյլը առ քաղաքներուն կարգը կը փոխուի, և ժողովը ուր օր կ'ըլլայ՝ ան նահանգ գին իշխանը ժողովին նախագահն է, և ան նախագահը լուսաբան կ'ըլլուի :

Օ ուիցերիին մէջ ամէն մարդ քսան տարեկան ըլլալուն պէս զինուոր կը տեսուի, և իրեն զէնքերն ու զգեստները ինքը կը հոգա : Պատերազմի ժամանակ ամէն նահանգ մէյմէկ զունդ կուտայ, և բոլոր բանակին թիւը կ'ըլլայ 33,758 հոգի . բայց առ թիւը կը կնապատիկ կ'աւելնայ՝ երրոր արտապայ կարգի զարաւողով կ'ընեն, և ամէնը մէկէն կ'ըլլայ ինչուան 200,000 : Կիզա կացութիւնը տարեկան սակ՝ այսինքն որոշուած գանձնանակ կամ տուրք մը անի, օրով զինուորաց, զպորոններու և ուրիշ հասարակաց ծափքերը կ'ըլլան : Հարկերը քսան տարուան համար որոշուած են, և իրագանցիւր նահանգ իր հարատութեանը համեմատ տուրք կուտայ :

Օ ուիցերիին մէկ մասն է շին հաւատութիւն, մէկալ մասն է հաւատութիւն, արեմուեան կողմը : Շին բնակիչները պատերազմաներ ժողովուրգներ ենն, որ Հոռվամեյեցացմէ յաղթուեցան ու անոնց նիզակակիցներուն կարգը անցան : Խտքը առ երկրիս վրայ վազեցին Վերմանացիք, Ա անտուպը և Պատրկինիոնք, և ութերորդ ու տասներորդ գարերուն մէջ երկրին բնակիչները հմաց, Ո ամառուաց և Վ քարեացւոց դէմ կեցան : Խրբոր հաղուլիսո հապուրկցին և իրեն որդին Վ լուերտ Վ սկսան բանութիւնները ընել

Նելուետիացւոց վրայ, քանի մը մեծաշօղի մարդիկ 1308ին խօսք զրին ու իրենց հայրենիքը բոլորովին ազատեցին. և առ իրեք նահանգները, Շահից, Ունիթերուարտ և Ուրի, նիզակակցութիւն մը ձեւացուցին. աս նիզակակցութիւնը երկար ատեն Խաչատրինց դէմ կեցաւ, ու կամաց կամաց անոնց հետ ուրիշ շատ գաւառներ ալ միացան. Ու շատասաներորդ գարուն սկիզբը Հելուետիան նիզակակցութիւնը տասուիրեք նահանգ ուներ, և Ու եսթ ֆալիոյ գաճապրութեամբ հաստատուեցաւ որ բոլորովին անկախ ըլլայ ան նիզակակցութիւնը:

Գաղղացիք 1798ին Օսւիցերիի տիրեցին, անտւնը զըին Հելուետիան հաստակ առէտառնելիան. բայց չորս տարիէն վերջը խըստ ուղիւթիւն մը ելաւ, և կ'ուզեին նորէն առջի կառավարութիւնը հաստատէլ. ան ատեն Գաղղացիք նորէն Օսւիցերի մասն. բայց Օսւիցերացիք 1803ին հրատարակուած զրով մը կրցան նիզակակցութիւն մը հաստատէլ 19 նահանգով, աս նիզակակցութեան միջնորդ կեցաւ Պանտիառթէ. և Օսւիցերին ան ատենէն ինչուան 1813 ուրիշ տէրութեանց հետ միաբանութիւն մը լունէր. բայց 1813էն ետքը Խաչատրիոյ զօրացը դէպ ՚ի Գաղղիս անցնելու ձամբայ տուաւ, անով Գաղղացիքովմէ ալ զատուեցաւ բոլորովին ու ինքնազգւսի եղաւ. և որչափ երկիրներ որ Գաղղացիք առեր էին՝ 1813էն նորէն նոյն նիզակակցութեան գարձուեցան, ու Ուշքս և Ուաւյա գաւառներուն մէկ մասն ալ անոր եղաւ. Խակ Ուալեզիոյ, Ուուզաթէլի իշխանութիւնը ու Ռինեւրոյի գաւառը ետքէն մասն նոր նիզակակցութեան մէջ, որով 22 գաւառները ձեւացան, ու Խւրսպայի տէրութիւնները ազատ ձանցան աս նիզակակցութիւնը ուրիշ տէրութեանց հետ կապ ունենալին.

Թ-Ա-Ֆ-Ա-Բ-Ա-Թ-Ի-Հ-Յ-Շ-Ո-Ւ-Ե-Տ-Ա-Ց-Ա-Ց

Ը ս ե տ ե և՝ Արդվեկիոյ թագաւորութիւնները Այսպիսու-
մենայ կամ Այսպիսում Աէքակալուն մէջ են՝ մէկ թագաւորի իշ-
խանութեան տակ. արևելեան երկայնութեան 2°ին 20°ին ու
28°ին 50°ին, և հիւսիսային լայնութեն 55°ին 20°ին և 71°ին 15°ին
մէջ կ'իշնան. Առ երկրիս սահմաններն են՝ Վառուցեալ ովկիանոս
արշային, Հիւսիսային ծով, Աքակերպար, Վաթթէկաթ, Վառուն,
Պալթիկ ծովը, Վանատի ջրանցքը, Պոթնիոյ ծոցը,
Ճառոնէա, Վուսնիոյ և Ճառնա, Առ երակղզւոյս ամեններն եր-
կայն կտորը՝ որ Ֆալսթերպայի և Հիւսիսային զլիոյն մէջ
կ'իշնայ՝ 192 բիւրմեթը է, իսկ լայն կտորը՝ 60° զուգահեռակա-
նին տակէն սկսեալ՝ 72 բիւրմեթը է:

Երոսպայի ընդհանուր ստորագրութիւնն ընկլու ժամանակ՝
աս թերակղզւոյս ծովեզերքներուն վրայ եղած ծոցերուն, խորշե-
րուն, հրուանդաններուն վրայ խօսեցամք. ինչպէս նաև Աքամն-
տինաւեան Վաղեանց գօտիին վրայ, որ նոյն երկրին մէջէն կ'անց-
նի ու Ը ուետը՝ Արդվեկիայէն կը բաժնէ. Ը ուետի տէրութեան
մէջ շատ կղղիներ կան՝ որոնց մէջ զլիաւորներն են Լովիտուն
կղղիները, (Լանտ և Վաթթանտ կղղիները, ու Աթոքհովի ար-
շիպէղագոսը:

Ը ուետի երևելը ըներն են՝ Ա էնէր, Ա էթէր, Աիլէան,
Լ ուլէա և Ճառոնէա. իսկ՝ Արդվեկիոյ մէջ զլիաւորներն են Լովիտուն
կղղիներն է:

Բարձր գաւառներու մէջ եղած սառնամնիքներէն և ընե-
րէն շատ գետեր առաջ կուգան, որոնց մէջ երևելիներն են Ը ուե-
տի մէջ Ճառոնէա, Վաթթաս, Լուլէա, Աիլտութ, Ճամէա, Մա-
տալ, Տալ որ Պոթնիոյ ծոցը կը ժափին, ու Վաթթ և Վոթթ.
իսկ՝ Արդվեկիոյ մէջ Ալոմէն և Ճառնա:

Աքանտինաւիսյ մէջ խիստ գեղեցիկ ու բնական տեսարանն ներ կան . գետինը պարարտ չէ , բայց հարաւային կողմերը բարեթեր ու զուարձնալի երկիրներ կան , որ զանազան գետերով ու վտակներով կ'ուռոգուին : Ավելան խիստ փոփոխական է , օդու ալ ընդհանրապէս առողջ . ձմեռը աւելի երկայն ու աստիճիկ է՝ Կորվեկիոյ մէջ քան մէկ Շուետի մէջ . ամառն ալ թէպէտ օրերը երկայն են , բայց բոլոր օրը նոյնակէս տաք չէ :

Դետնէն խիստ առատ հանքային նիւթեր կ'ելլէն , մանաւանդ երկալը . կը գանուեին նաև ուկիի , արծըթի և պղնձի հանքեր : Հարաւային կողմի լեռները անտառուտ են . բայց հերսուային դին՝ ցած բլուրներու վրայ ալ թոյս չգտնուիր :

Դարեխառն երկիրներու քանի մը տեսակ պատզ ծառերը աս թէրակղզւոց հարաւային դին առաջ կուգան . հոս մշակուած զիսաւոր բոյսերն են՝ կանեփ և գետնախնձոր . ցորենը աղէկ ըսմէնար , բայց գարին ու վարսակը աղէկ առաջ կուգան :

Եւրոպայի ուրիշ կողմերը ինչ ընտանի կենդանիներ որ կան՝ նաև Աքանտինաւիսյ մէջ կը գանուեին , բայց տեսակնին մանր է , և քանի որ դէպ 'ի հիւսիս երթառ՝ կենդանիներն ալ այնչափ կը քինան . Վափոնիոյ մէջ ան կենդաննեաց տեղը բռնովը ունենալ ըսուած ենիկն է , Վատառներուն մէջ վայրի կենդանիներ շատ կան . ծովեղերները , ըները և գետերը խիստ ձինաւէտ են :

Շուետի երկիրը իրեք մէծամեծ բաժանմունք ունի , որոնք 24 կուսակալութիւն բաժնուած են , ու Վափոնուին : Պանաւոր քաղաքներն են՝ Աթոքհոլմ , որ տէրութեան մայրաքաղաքն է , գեղեցիկ ու ընդարձակ , և հին շինքերուն և ուսումնական տեղերուն համար անուանի : Աթուէսորկ՝ ծովեղերեայ մէծ քաղաք . Աւխալս , որ աստեղաբաշխական գիտանոց և համալսարան մը ունի . Վարլսբրնա , ամեւը քաղաք և նաւահանգիստ . Վալմար , ամուր քաղաք , որ (Յլման կղզին գիմացը կ'ինայ)

Կորվեկիսն 17 գաւառ բաժնուած է : Շուետի թագաւոր

բութեան առ մասին մայրաքաղաքն է Վազիստիանիա , որ աղեկ կերպով շնուռած , ու խիստ գեղեցիկ զիրք ունի . ետքը կուդան Պէրկէն , և Տրնճէհէյմ :

Արկիսին կրօնքը ըստերականութիւն է . բայց ամէն կրօնի ալ ազատութիւն է . Վրովեկիոյ մէջ հինգ եպիսկոպոսութիւն կայ , իսկ Շուետի մէջ մէկ արքեպիսկոպոսութիւն և տասնը մէկ եպիսկոպոսութիւն :

Ոքանտինասիոյ բնակչաց լեզուն , բնապէս նաև Տանիմազքաց ցւոցը ան լեզուէն առաջ եկած է՝ որով զբուած են Ոքանտինասիոյ կրօնական երգերը ; Ուսմունքը ընդհանրապէս տարածուած է , և գիտութիւնները առաջ գնացած . իրեք համալսարան կայ , որնց երկուքը Շուետի մէջ են , մէկն ալ Վրովեկիոյ մէջ : Ձեռագործներն ու արտեսանները շատ ծաղկած չեն . բայց քանի մը տարիէ ՚ի վեր տէրութիւն մէծ ջանք ունի զանոնք ծաղկեցնելու :

Լառավարութիւնը օրէնսդրական միապետութիւն է . Երկու թագաւորութիւններն ալ առանձին սահմանադրութիւններ և իրարմէ անկախ ատեաններ ունին : Վարժապրական իշխանութիւնը թագաւորին ձեռքն է . ատեանները կամ ընդհանուր ժողովը (որուն Շուետի մէջ առաջարկած կ'ըսէն , իսկ Վրովեկիոյ մէջ սեղանէնէն) օրէնսդրական իշխանութիւն՝ և տուրքերը թագաւորին հետ օրուելու իրաւունք ունին : Շուետի ժողովին մէջ նույիրակները չորս աստիճանի են , այսինքն ազնուականք , եկեղեցականք , քաղաքացիք և գիւղականք . իրավամցիք կարգը առանձին կ'ըսէն իրենց օրուելունքները . իսկ Վրովեկիոյ ժողովին անդամներուն մէջ զանազանութիւն չկայ : Խոկու թագաւորութիւններն ալ մէրէկ զերացյն ատեան ունին , որ ամէն քաղաքական ու գատաստանական բաններուն ետքի վճիռը իրենք կուտան :

Տէրութեան պալատը զբեթէ 84,000,000 ֆրանք է , նաև ւաստակիզե 103 կտոր նաև , որնց մէջ 10 հատը եռակարգ է , և 13 երկիարգեան :

Ըուետի և՝ Արքվեպից Երկրներուն հիմն առեն Արքունիա
կամ Արքունու և Արքունուստիւն կ'ըսէին . առաջ Ջինները բնակեցան հոն , Եսքը Պարագիտ տիրեցին : Արքվեպիան առենով Արքունու կ'ըսուէը , և հիմն առեն մնար թագաւորութիւնները բաժնուած էր . 910ին Հարալս ան տէրութիւնները միացնելով մեծ թագաւորութիւն մը կամպնեց : Ըատ թագաւորներ ետեւետե յաջորդելուն վերը՝ Արքվեպիան Տանիմալքային հետ միացաւ , և Մարգարիտա թագուհին իրեն առ երկու թագաւորութեանցը հետնաւ Ըուետի թագաւորութիւն միացուց . առ բանս 1397ին Քարմարի զանագրութեամբն ալ հաստատուեցաւ : Ըուետները շատ անգամ Տանիմալքայւոց լուծը թօթվել ուղեցին՝ բայց չկրցան . ինչուան որ Կուսթաւու Ա ազա ելաւ , որ զերենք աղատեց և ինքը 1523ին թագաւորնատաւ : ԺՊ գարուն մէջ թագաւորեցին Կուսթաւ Ատոլֆ , Քրիստինէ , և Կարոլոս ԺՊ ետքն ալ Կարոլոս ԺՊ . 1809ին սաստիկ պատերազմներու սպանաւաւ Ըուետները Ջիննանտիան ու Ըուետի Փոմերանիան կորոնցուցին , և Կուսթաւ չորրորդը աթոռէն ձգելով Կարոլոս ԺՊ լնարեցին . ասիկայ մեռնելու ժամանակը թագաւորութիւնը Պետանատութ անունով գաղղիայի զօրավարին թողաւց , որ 1810ին թագաւորազուն ըստեցաւ , և հիմնակուան թագաւորը Ասկար՝ անոր որդին է : Արքվեպիան շատ հակառակութիւններէ ետեւ Տանիմալքայւոց ձեռքէն ելաւ , ու 1814ին բոլորովին Ըուետին հիմնեցած միացաւ . բայց անոր տէրը Ըուետը Պերմանիոյ մէջ ունեցած երկիրները թողուց :

ԹԱԳԳԱՆԻԱԲՐԱԴԹԻՒՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՅԻՆ

Տանիմալքայւոց թագաւորութիւնը հիւսիսային լայնութեն 53°ին 24°ին և 57°ին 45°ին , ու արևելեան լայնութեան 5°ին 40°ին և 10°ին 2°ին մէջ կ'ինայ . երկու մաս ունի , մէկը ցանկալքային՝

մէկն ալ կղզիները, որ հիւսիսային ծովուն, Պալթիկ ծովուն և Վաթթէկաթի ծոցին մէջ կ'ինան, Վերրէօ կամ Վերռէր ըստած կղզիներն ալ աս տէրութեան ձեռքն են :

Համալբային մասին սահմանն է՝ հիւսիսէն Ոքակերպակ, արևմտադէն հիւսիսային ծովը, արևելքին ու հարաւէն Վաթթէթէկաթի Պալթիկ ծովը, Վերրէմոլուրէկ, Լուպէքի և Համագուր կի երկինսերը, Համանովերի թագաւորութիւնը՝ որ Լուպա գետով Տանիմալբային կը բաժնուի . ասոր մէջն են Եղութանտթերակղզն, և Շէսպիկի, Հուշթայնի ու Լուպէքի զքսութիւնները :

Տանիմալբայի տէրութեան ձեռքը եղած կղզիներուն մէջ գլխաւորներն են Շէթլանտ, Լալանտ, Վալթէր, Ո՞ուն, Լանկէլանտ, Վիւմենտ, Վալէն և Պոռնչոլն :

Տանիմալբայի ծովեղերները՝ որոնց վրայ շատ ծոցեր կան՝ ընդհանրապէս ամէն տեղ ցած ըլլալով, շատ անդամ ջուրը կը կոխէ :

Ի՞ երկիրս մէջ լեռ չկոյ, հապա միայն բլուրներ կը գտնուին, գետինը հանդային նիւթերու կողմանէ հարուստ չէ, և մէջն ելած մետաղը միայն կառով լցուած երկաթ է . քանի մը հանդային ջրէր ալ կան :

Տանիմալբայի երկիրը ուսուողը միայն Լուպա գետն է, որ անմիջապէս քովէն կ'անցնի . բայց ուրիշ գետակներ ալ շատ կան մէջը, որոնց զվարարն է Կյտէր, որ Շէսպիկը Հուշթայնէն կը բաժնէ : Ճէրը խիստ շատ են, մանաւանդ Խութլանտինն մէջ, ուր նաև քանի մը ջրանցքներ կան, որոնց մէջ անուանիներն են (Կտէնզէ, Շթէքէնից և Շէսպիկ-Հուշթայնի ջրանցքները :

Տանիմալբային կլիման ան աստիճան ցուրտ չէ՝ որչափ որ կը կարծուի իրեն զիբին նայելով . թանձը ու խննաւ մէզերովը ցրտութեան սաստկութիւնը կը կոսրի, որ 3էն ինչուան 41° է տեղ տեղ, Դմառուան ջերմութիւնը երբեմն ինչուան 18° կ'եւ

է , և գիշերները միշտ ցուրտ կ'ըլլայ . կզգիներուն օղը բարեխառն է , և բայսերը հնա աղեկ առաջ կուգան :

Ուրդագետինները մընողրախն խնաւութեանը պատճառաւ իրենց կանաչութիւնը միշտ կը պահէն . անոնց մէջ շատ արջառներ ու ազնիւ տեսակ ձիւր կ'արածին . գետինը շատ բարեբեր չէ , բայց աղեկ մնակուած է , և մէջէն ելած արմադիքները բնակաց հարկաւոր եղածէն աւելի են :

Մտենով անտառները խիստ շատ էին , բայց հիմա քիչցած են . ան անտառները վերցնելով գազանի տեսակ կենդանիներն ալ Տանիմազբայէն ննջուեցան : Իս տէրութեան մեծ հարստութիւնը ընտանի կենդանիներն են . որոի կենդանիներն ալ առատ են , մանաւանդ լութեանտի ծովեզեցը , և երկրին չորս կոզմը պատաժ ծովեր շատ ձկնաւէտ են :

Վկասուր քաղաքներն են Քաղէնչակ կամ Քեսուպէն հան , որ տէրութեան մայրաքաղաքն է . Վմթոնա և Քիւ հողշմանի մէջ . առջնոր 27,000 բնակիչ ունի , երկրորդը 7000 . Լուսնոր , խիստ վաճառաշահ քաղաք է , և 7200 բնակիչ ունի . Ֆէնսապորկ , նաւահանգիստ է , և 16,000 բնակիչ ունի :

Չեռագործներն ու արտեստները գեռ ինչպէս որ պէտք է առաջ գնացած չեն , բայց վաճառականութիւնը խիստ մեծ է , և ասով է որ տէրութիւնը առաջ կ'երթաց :

Ուստինքը հասարակ ժողովրդեան մէջ աւելի տարածուած է համեմատութեամբ . Տանիմազբայ քան թէ Պաղպիա . և երկու համարաբան կայ որ ուսումնական բաներու ուշ կը գնեն , մէկը Քոփէնչակ , մէկալը Քիւ Տանիմազբայոց լեզուէն եաքը աւելի գործածական լեզուն գերմաններէնն է :

Ինդհանուր կրօնը լուտերականութիւն է . բայց տէրութիւնը օսար կրօններու ալ ամէն ազատութիւն տուած է : Տանիմազբային մէջ 7 եպիսկոպոսութիւն կա :

Լորկար ժամանակ առ երկրիս մեծերը ժողովրդեան ընտարս

թեամբը թագաւոր կ'ըլլացին, և ազգային ժողովավ մը իրենց իշխանութիւնը սամփոխուած էր. 1661ին առ ժողովը թագաւորին յանձնեց իրեն իրաւունքները, և անկէ ՚ի վեր տէրութեան կառավարութիւնը եղաւ ազատ միապետութիւն ժառանգական։ Պաշտօնելից առեանները այլ և այլ ժաղովներէ ձեւացած են, ուրով շատ անդամներ ու մէջմէկ նախագահ՝ ունին։ Տանիմարքան այլ և այլ գաւառներ բաժնուած է. և բուն Տանիմարքայի մէջ գաւառակալ կամ հոգաբարձու իշխաններուն ընելու գործողութիւնները թատաստանարդներուն գործողութիւններէն բաժնուած է. բայց գրասութիւններուն մէջ առ հոգաբարձու իշխանները միանգամայն քաղաքական և դատաստանական բաններու դատաւոր են։

Խրեք զինուորական գաւառ բաժնուած է տէրութիւնը, և եօթը ծովացին վլանակ, զօրաժողովը զինուորագրութեամբ կ'ըլլայ, և զինուորական ծառայութիւնը 8 տարի է։ ՚Մաւատորմզին մէջ 4 եռակարգ, 7 երկարգեան և 1/4 մանր նաւեր կան. տէրութեան պարուն է 280.000.000 ֆրանկ։

Տանիմարքան հին ատեն կիմբէան ՚Բէրսանչսոս կ'ըսուեր, և մէջը կը բնակեին Ավելիքացիք, որ ՚Եւրոպայի հարաւային կողմը այլ և այլ արշաւանքներ ընելէն ետքը՝ միջին գարու ատենները ՚Ենդզից տիրեցին։ Տանիմերորդ գարուն ատենը Տանիմարքայի մէջ որպահ որ պղտիկ թագաւորութիւններ կային՝ մէկսեղ միանալով մէկ թագաւորութիւն եղաւ. և ՚ՈՒ գարուն սկիզբները Տանիմարքայի թագաւորը ՚Ենդզից և ՚Երվեկինց վրայ թագաւորեց, բայց քիչ ատենն ան երկինները ինքնազմուխ եղան, ՚Բարձարի գաճնաղրութիւնը 1397ին հաստատուեցա որ ՚Ը աւագ, Տանիմարքան, ՚Երվեկինան և ՚Ալանտան ՚Երգագարիտան թագուհուն մեռքը մնան. 1448ին ՚Ը ուետը Տանիմարքացւոց լուծը թօթվեց, ՚Ննեւուաններորդ գարուն սկիզբները Տանիմարքայի թագաւորը չուզեց ՚Մատովէոնին դէմ պատերազմի ելլելու, և իր

Երկիրները ձեռքէ չհանեց . բայց 1814ին գաղնակից տէրութիւնները անոր ձեռքէն՝ լրպարհիան առին, և տէղը լաւեմպոր կի դքսութիւնը տուին :

ԿԱՅՍԵՐՈՒԹԻՒՆ Ա-Պ-Ա-Մ-Ա-Ց

Ուստի կայսերութիւնը աշխարհիս ամէն տէրութիւններն ընդարձակ է, Խորոպային արևելքան կողմը, Ասիս հիւսիսային և արևելքան կողմը, և Վարիկայի հիւսիսային արևելքան կողմը բռնած է . մենք հոս միայն եւրոպական մասին վրաց կը խօսինք, որ է Խորոպայի Ուստաստան և Լեհաստան :

Վարկիրը արևելքան երկայնութեան 15°ին 13°ին և 63°ին 20°ին, ու հիւսիսային լայնութեան 42°ին 20°ին և 76°ին 20°ին մէջ կ'ընայ : Հիւսիսէն սահմանն է արջային Ուսուցեալ ով կիւնոս, արևելքէն Կարա, Ալբալ լեռները, Ալբալ գետը և Կասպից ծովը . հարաւէն Ոււ ծովը, Կուպան, և Կովկաս լեռնաց մէկ մասը . արևելուտքէն Ուման և Ումանէա գետերը որ Ուստաստանը Հաւետէն կը բաժնէն, Պալթիկ ծովը, Վարուսիոյ տէրութիւնը, Էստրից կայսերութիւնը, Ողոսափան և Տաճկաստանը, ուստից կը մը կը բաժնուի Ուսութեան և Դանուբ գետերով : Վարկիրի խիստ լայն կտոր՝ արևելքէն արևելուտք 288 թիւրմեթը է, իսկ հիւսիսէն հարաւ խիստ երկայն կտորը 340 թիւրմեթը . մակերեսը թիւ 51728,97 քառակուսի թիւրմեթը է, և բնակչաց թիւն է 56,542,362 :

Վարկիրը բաժնուած է 46 կուսակալութիւն, 4 գառատ և մէկ մեծ զբանթիւն մը՝ որ 7 կուսակալութիւն ունի մէջը :

Ուստաստան աշագին ընդարձակութեամբ գալու մըն է, ուրուն մէջ տեղ տեղ բլուբներու գօտիներ երկրնցած են . մեծամեծ գետեր և անթիւ առուներ կ'անցնին, և երկրին արևելքան եղերքը բարձր լեռներ պատաժ են, Հիւսիսային կողմը, ուր հիւ-

սիսային հովերուն դէմ ամենելին արգելք մը չկայ, բայսերը ցըրտէն կը սառին. հիւսիսային արևմտեան կողմին ալ գետինը ընկարով, ձահճաներով և ժայռերով ծածկուած է, որով բերք չըերեր: Մէենէն աղէկ մշակուած և բազմամարդ են արևմտեան և մէջտեղի երկիրները. Հարաւային դին կլիման մեզմէ, և հօն զուարձափ ու բարեթեր տեղուանք կը գտնուին. արևելեան կողմը մը ահագին անտառներ կան, իսկ հարաւային արևելեան կողմը ընդարձակ աւազուտ երկիրներ:

Ուստաստանի ծովեղեցներուն վրայ հրուանդաններ և ծուցեր կը գտնուին՝ որոնց վրայ արդէն խօսած ենք. աս աէրութեան տակ եղած կզզիներէն զլիստրոները ասոնք են. արջային Ուսուցեալ Ովկիանոսին մէջ՝ Օ եմիւա, Ա պիկաց և Վալիույեւ. Պոմընեան և Յինընատեան ծոցին մէջ՝ Շանտի և Ագոյի արշակեղագոսները. Խ լոնիոց ծոցին բերանը՝ Խօզէլ և Տակոյ կղզիները. և Քանին, Շ եմնխոսպիռ ու Խփիմ թերակղզիները:

Խւրսայի Ուստաստանին սահմաններուն ծոյըը երկու մեծամեծ գօտիներ կան. մէյմը Ուղարկերանց գօտին՝ որ հիւսիսէն հարաւ երկիրնցած է, մէյմն ալ Խովիասու գօտին, որ առջնէն բարձր է, բայց անոր չափ երկայն չէ. Իսկ Ուալսայի Եռները, (Յ լնեց Եռները, որ Ուբանտինաւեան Շապեանց Ճիւղերն են, և Ո սրբայի Եռները այնչափ երեւէի չեն, մանաւանդ թէ Ճիւց խօսելով՝ բլուրներ են :

Ուստաստանի Ծրերը չորս զլիստրու մաս կը բաժնուին. Ուստինն մասը արջային Ուսուցեալ ովկիանոսը կը թափի, և ասկէ առաջ եկած գետերն են՝ Փեղորա, որ իր մէջը կ'առնէ Ուզա և Խմարա գետերը. Ուղեն, որուն մէջ կը վազեն աջ զիէն Փեղա, և ձախ զիէն Ուաքա. (Յսեկա, և Տվինա՝ որ Երուկ և Ուսխանա գետերուն միանալին առաջ եկած է, և աջ զիէն անոր մէջը կը վազեն Փինեկա, Ուլուկտու և Լուզա. իսկ ձախ զիէն՝ Ուակա, Ուեղեն, Տվինա և (Յսեկա՝ Պալթիկ ծովը կը թափին:

Երկրորդ մասին ջրերը Պալթիկ ծովը կը թափին, և ան ջրերէն շատ գետեր առաջ կուզան, որնց գլխաւորներն են՝ [թառն նէց, 'Եւա, Տունա կամ Տպինա, և 'Եմեն :

Երրորդ մասին ջրերը Ու ծովը կը թափին. անոնցմէ առաջ կուզան Փրութ, Տնեսմէք, Պակ, Տներեք կամ Պարիսմէքն, որուն մէջ կը վազեն աջ դիէն Տեսնա, իսկ ձախ դիէն Պերեղենա և Փրիփեց. երրորդ մասին ջրերէն առաջ կուզայ նաև Տոն կամ Տանայիս, որուն գլխաւոր խասնուրդներն են ձախ դին՝ Ու բանեժ, Քառիկ, Մետվետիցա, Հալլա, Ոոլ իսկ աջ դին՝ Տոն նէց և Լուսան :

Չորրորդ մասին ջրերը Կասպից ծովը կը վազեն. անոնցմէ առաջ եկած գետերն են՝ Ձերեք, Վուման, Ո ովկա և Ուրալ, Ո ովկան Խրտոպայի ամենէն մէջ գետն է, ձախ եզերէն ասոր մէջ վազած գլխաւոր գետերն են՝ Մոլոկա, Զենա, Վումաժըրումա, Ունեւա, Ո ե՛լլուկա, Քաման՝ որ Ո եաթքան իր մէջը կ'առնէ, Ումարա և Կրկից. իսկ աջ եզերէն վազածներն են (Ը)լա, որ Մուքուա և Մոչա գետակները իր մէջը կ'ընդունի, Մուրա և Ծմբեսքա : Ուստից հիւսիսային կողմը եղած զանազան լճերուն զմանորները ասոնք են. Ա ասոկա, (Ը)նեկա, Վալեն, Պելց, Ուեկց, Ո իկ և Չուտսքցէ կամ Փեյփուս. երեւելի են նաև Փինաքի կամ Փրիփեցի հաշիբները, որնց մէջէն կ'անցնի Փրիփեց գետը ու Տներերն մէջ կը վազէ :

'Եցն լայնութեան աստիճանին տակ՝ Ոսուսատանի մէջ շատ աւելի ցուրտ է օդը քան թէ Խրտոպայի ուրիշ մասերուն մէջ. և որչափ որ Ոսուսատանին արևելեան դին երթառ՝ ցուրտը այնափ կը սասականայ : Նիւսիսային կողմի ցրտութեանը երկրն ընակիները միայն կրնան դիմանալ. բայց Ոսմուեաներուն երկիւր Ո ափնիայէն աւելի ցուրտ է, թէ ափնու. Ո ափնիոյ շափ հիւսային դին չէ :

Հարսաւոյին երկիրներուն մէջ կլիման շատ գեղեցիկ է :

բայց օդը հոն այնշափ առողջարար չէ՝ որշափ ուրիշ կողմերը,

Երկիրը 60°էն վար՝ բարեբեր է. կեսը մշակուած է, և բը նաև ապահով աւելի բերք կը բերէ, մշակուած բցուելն են ցորեն, հաճար, վարսակ, գարի, և ցորեն և մորացրեն. քանի մը զաւաներու մէջ ալ կանեփ ու բամբակ, Պատողը բաւական առաջ է, բայց տեսակները այնշափ աղէկ չեն. իսկ խաղողը միայն քանի մը հարաւային գաւաներուն մէջ առաջ կուզայ: Այսուները քիչ են, բայց կիվնիոյ և Վաւրանտիոյ մէջ աւելի շատ կը գտնուին:

Ոտուաստանին ընդարձակութեանը պատճառաւ մէջը շատ տեսակ կենդանիներ կան. բայց որշափ որ հիւսիսային կողմը երածաւ՝ նոյն կենդանեաց տեսակները կը պատիկնան, և հոն տեղուանիքը ընտանի կենդանեաց տեղը բանողը եղնիկը կամ եղջերուն է: Երկրին մեծ հարստութեան պատճառ են մուշասկի մոլութ ունեցող կենդանիները. որսի կենդանիներն ու ձկներն ալ խիստ ասատ են:

Արևելքան երկիրներուն մէջ երկրնի, պղնձի, ոսկիի և արծաթի հանգեր կան. նաև ուրիշ նիւթեր ալ կ'ելլէն, ինչպէս ծարիք, վիճք, քսապալթ, կասպար, աղ, կրանիթ, մարմարիոն և ուրիշ հանգեր: Հանգային ջրեր ալ կը գտնուին:

Վախառոր քաղաքներն են Ժերասուրկ, որ կայսերութեան մայրաքաղաքն է՝ խոնաւ երկրի մէջ շնուած. 1721ին Ժագաւորական աթոռը հոս փոխարրուեցաւ. տեսրը փառաւոր է՝ մեծամեծ շէնքերուն, ընդարձակ ճամփաներուն և հրապարակներուն համար: Ուսպառա, որ առաջ փայտէ աներով շնուած քաղաք մըն էր, բայց այրելէն ետքը աւելի կանոնաւոր ձեռվ ու աղէկ ժնուացաւ. Ոիկա, խիստ վաճառաշահ քաղաք է. ()տեսսա, 50,000 բնակիչ ունի. Վժատերխան, որտես հնդկաստանի և Պարսկաստանի հետ ըրած վաճառականութիւնը խիստ մեծ է. Վիկել կը արգուլ, աղքեպիսկոպոսանիստ քաղաքներ են. Վլբանկիւլ,

Ոխոքերից վաճառքներուն համբարանոցն է . Ա ողոկտա , իրազան և Վալուկա , մեծամեծ գործարաններ ունին . (Օրենսդորփ , Պուշտարա երթալու կարառանները հստ կը ժողվին . Ժավեր , տէ բութեան գեղեցիկ և վաճառաշահ՝ քաղաքներէն մէկն է :

Երկրագործութիւնը քիչ առաջ գնացած է , և պատճառը ան կ'երենայ որ գեղացիները գերի ըլլալով իրենք երկիր չունին , ուստի անհոգութեամբ կ'ախտախին : Չեռագործները թէպէտ և շատ տեսակ են , բայց բնակչաց պիտոյքը չեն լցցներ , և ընդհանրապէս Երրորդի ուրիշ շատ տէրութիւններէն հասարակ են հստեղին գործուածները : « Երբին վաճառականութիւնը մեծամեծ գետերուն և շատ ջրանցքներուն պատճառաւ աղէկ առաջ գնացած է . նմանապէս օտարաց հետ ունեցած վաճառականութիւնը շատ մեծ է : Ոտուաստան 30 նաւահանգիստ ունի , որնց գիւղաւորներն են Փիեթրագորփ , Միկա , (Ստեռսա , Արքանկել և Վժժութիսան :

Ոտուափ երկրին մէջ շատ տեսակ լեզուներ և բարբառներ կը խօսուին , որոնց մէջ գիւղաւորներն են ուսուերէնն ու լեշերէնը :

Ոտուաստանի ժողովուրդը այլ և այլ ազգերէ բազկացած է , որուն մեծ մասը լաւեան ցեղն է , և քանի կ'երթայ աձելու վրայ է . բայց երկրին ընդարձակութեամնը և բերբին առատութեանը համեմատ չէ բազմութիւնը : Չորս կարգ կը բաժնուի ժողովուրդը . այսինքն ազնուականք , եկեղեցականք , քաղաքացիք , և գիւղականք կամ ծառայք :

Քաղաքականութիւնը թէպէտ շատ առաջ գնացած չէ , բայց մեծերը լաւ կը թուած են . 8 համալսարան կայ , շատ մեծամեծ գալորցներ , զանազան ուսումնական ընկերութիւններ , շատ զբանական և հարուստ թանգարաններ : Պիտութեանց յառաջադիմութեանը համար տէրութիւնը ուսումնականց շատ կերպով օգնած է ու միշտ կ'օգնէ :

Դնակլաց մեծ մասը յունագաւան է , բայց ուրիշ ամէն

աեսակ կրօններ ալ կը գտնուին Ոխուսատանի մէջ։ Կկեղեց ցականներուն զլնաւորներն են մետղապօխները, ալքեպիսկոս պրոները և եպիսկոպոնները։ Կ մետրապօլոսական աթոռ կայ, 11 արքեպիսկոպոսութիւն և 36 եպիսկոպոսութիւն։

Տէրութեան կառավարութիւնը ազատ միապետական է, և կայսեր իշխանութիւնը բացարձակ է, անոր համար նախակալ ամենայն Ոխուսաց կ'ըստի ։ Ժագաւորութիւնը ժառանգական է, և երթոր մանչ զաւակ զգանուի՝ ան ատեն աղջկանց կ'անցնի։ Ոխուսաց թագաւոր եզօղը պէտք է որ յունադաւան ըլլայ, և ուրիշ երկրի ալ միանգամյն թագաւոր սիստի ըլլայ։ Տէրութեան կառավարութեանը համար իրեք ժողովը կայ, ու, Ոտղու հայութական, որուն նախագահը կայսրն է։ աս ժողովին մէջ կ'որոշուին ամենայն հարկաւոր բանները՝ բաց յարտաքին գործոց, թշնամութիւն, որ զբեթէ թուրք գատասասանական բանները կ'որոշվ է, Ուտղութառուս, որ կայսեր անունով կրօնական բաններուն ուշ կը դնէ։

Պարծագրական իշխանութիւնը եօթը իշխանաց յանձնուած է, որոնցմով կը ձեւանայ Խմբանաւորաց առեւտեն, որ վերը յիշուած իրեք մեծ ժողովոց իշխանութեանը տակն է։ Խրագանցիւր կուսակալութեանց մէջ մէյմէկ կուսակալ ու զանազան ժողովներ կան։ աս կուսակալութիւնները շատը մէկտեղ առնելով մեծ մեծ կուսակալութիւններ ձեւացած են։

Համակին գերազանց սպազմակետը կայսրն է, և զօղքը արուեստաւորներէն և գեղազիներէն կ'առնուի։ Կափոնիացիք և ուրիշ քանիք մը ժողովուրդներ զինուորութենէ ազատ են։ Համագային և ծովային զօրաց թիւը՝ իրենց ընտանեացը հետ' 1,300,000 հոգիէն աւելի է։ Մաւասորմղնն մէջ 40 եռակարգ, 35 երկերագեան և 300էն աւելի պզորիկ նաւեր կան։ Եթենէն ամուր բերդաքաղաքներն են Վաննշնթատ, Կարվա, Ովհատ, Տունագորկ, Ովեապորկ և Մողենափ, զլնաւոր զինուորական

նաւաշամագլխատներն են . Քարմաշթառ , Մեւէլ . Ավեապորկ , Մեւասթոփոլ , Կիբոլայել ու Վժտերխան :

Տերութեան եկամուտը զրեթէ 500,000,000 ֆրանք է . իսկ պարտքը 1,440,000,000 :

Հինուրը Ահեմէտ ըսելով կը հասկընային ան երկիրները՝ որոնցմավ ձեւացած է Խուսի կայսերութիւնը , և վրան քիչ տեղեկութիւն ունէին : Արմատացի կամ Ասորայառ է Հաստամի մէկ մասին մէջ և Խուսաստամի հարաւային արևմտեան կողմը կը բնակէին . Ի դարուն ատենները ասոնք Ալտաւանք ըսուեցան . Արբեանէրը որ Աթանաղինաւեանց մէկ ցեղը կը սեպուին՝ Ի դարուն ժամանակները ինչուան Քիեվի և Կովկոզուտի հասարակապետութեան երկիրներուն տիրեցին . ան միջոցին անտեղուանքը Խուսիա կամ Խուսաստամ ըսուեցան , և հնա բնակող պատիկ ժողովուրդները Ու դարուն Ռիւրիկին ձեռքովը միացան ու մէկ ազգ եղան :

Վրիտիանէտութիւնը Ու դարուն մէջ մոտաւ Խուսաստամ . 1238ին Ժամաթանները տիրեցին Խուսիոյ , և ինչուան ՈՒ դարուն վերջները Խուսի Վին թագաւորութեան ժամանակը իրենց ձեռքը մնաց :

Հատ տարիներ խոռվութեամբ անցնելէն ետքը , ազնուականները զիւղաբաղաներէն և քաղաքներէն ժողվեցան , ու միաբան հաւանութեամբ 1613ին Խումնութեան ցեղին Վիբայէլ անոնավզմաւորը թագաւոր զրին . իսկ ԺՆ դարուն վերջն Պէտրոսի փառաւոր թագաւորութիւնը , և ինքը եղաւ Խուսաց մէջ առաջին քաղաքականութիւն մոցընողը . իրեն կինը Խատարինէ Ռ. իրեն յաջորդեց , և շատ խելքով Վ'եծին Պէտրոսի սկսած բանները առաջ տարաւ :

Խուսաց պատմութեան մէջ շատ անուանի են նաև Վաղիսարեթ և Կաստարինէ Վ. կայսրուհեաց թագաւորութիւնները . Կաստարինէ 1796ին մեռաւ , և թագաւորութիւնը իր որ

դւյն Պօղոսի թողուց, որ ուրիշ տէրութեանց հետ Պաղպես գէմ միացաւ : Ազեքսամնդր որդին իր տէղը յաջորդեց, և մեծ պատճառ եղաւ : Կափոլէնին կործանմանը՝ որ մեծ բանակով մը Առուստամնին վրայ քնացեր էր : Երբոր 1825ին Ազեքսամնդր մեռաւ, կայսերութիւնը անցաւ : Վիկողայոսի Ի, որ Պօղոս կայսեր ելրորդ որդին է :

ԹԱԳԻՄԱՌԻՑՈՒԹԻՒՆ ԱՀԱՍՍՏԱՆԻ

Ահաստան վերջին խոռոչութիւններուն պատճառաւ՝ աս երկրիս քաղաքական վիճակը հիմա շատ փոխուած ու փոխուելու վրայ է : բայց մենք ասկէ քանի մը տարի առաջ ունեցած վիճաւ կը ստորագրելով գոյք կ'ընդունի աս համառօտութեանս մէջ :

Ահաստան ընդարձակ դաշտի մը կը նմանի . միայն հարաւային կողմը լեռներ կան՝ որոնք Լարաքաթ լերանց կտորն են, և մէջերնէն քանի մը տէսակ մետաղ կ'ելլէ : Վաետնին վրայ տէղ տեղ բարերեր դաշտեր, անսպասներ, գեղեցիկ մարգագետիններ, խիստ աղէկ արօտներ, աւազի շեղջէր, մեծամեծ անտառներ և ընդարձակ ձաշիճներ կան :

Ամենաայնչափ աղէկ էլ սասատիկ հովերու, խոնաւութեան, ձաշիճներու և ընդարձակ անտառներու պատճառաւ աս երկրիս մէջ ձմեռը աւելի ցուրտ է՝ քան թէ նոյն լայնութեան տակ եղած Վերսանիոյ գւասառներուն մէջ : Առաներէն իջած ջրերը Պալթիկ ծովը կը թափին : ան ջրերէն առաջ եկած զլիսաւոր գետերն են՝ Վեմեն, Վարժա՞ որ ()տէր գետին մէջ կը վագէ, և Վիշու լա, որուն մէջ վազող մեծ ջրերն են՝ աջ գիէն Վեփը, Վիխուէր և Պուէ՞ որ իր մէջը կ'ընդունի Վարել գետակը, ան ալ Պոսպա գետակը . իսկ ձախ գիէն՝ Փելա և Պղուրա :

Ահաստանի զլիսաւոր քաղաքներն են՝ Վարշաա. կամ Վարսասիա, որ մայրաքաղաքն է : Քաղիւ և Վիսլին :

Երկրագործութիւնը եւս մնացած է , բայց ցողենը | Եհաստանին մեծ հարատութիւնն է : Վանի մը տարի կայ որ ձեռագործներն ու արուեստները բաւական զարգացան , և վաճառականութեան ու արուեստից վերաբերեալ շնչքեր շնչնուեցան : Ոսղովդեան մեծ մասը հոռվլէական ուղղափառ է :

| Եհաստան թէպէտ և Ոտոսաց իշխանութեանը տակն էր , և մէջը փոխաբքայ մը կը նստէր , բայց առանձին կառավարութիւն 33 անդամով ծերակոյտ մը , խորհրդարան մըն ալ ունէր 77ը նուիրակով՝ որոնք ազնուականաց և ժողովրդեան մէջէն ընտրուած էին : 1830ին եղած սպասամբութենէն ետեւ՝ աս թագաւորութիւնը բոլորովին Ոտոսաստանի մասն եղաւ , բայց մասնաւոր կարգեր ու օրէնքներ ունի : Երկրին հոգաբարձութիւնը մասնաւոր ժողովրի մը յանձնուած է որ ամէն բան կայսեր անտշովը կը գործէ , և մէկ կուսակալ մը կը նստի հնա : | Եհաստանի մէջ ուրիշ ժողովքներ ալ կան՝ ինչպէս են զաւառական ժողովքները , աշնուականաց ատեաններ , հասարակաց ատեաններ և այն : Վատասանները ստորին և վերին ատեաններու և գերազոյն ատենի մը մէջ կը կարուին . աս վերջի ատեանը | արշակ մէջ է , Տէրութե եկամուտն է 33,000.000 ֆրանք . իսկ պարագը 135,000,000 : Զօրքը 35,000 է , և բոլորովին Ոտոսաց բանակին հետ միացած է :

| Եհերը [Ծագաւուն մէջէրը սկսան ազգ ձեւանալ և ան միջոցին] Եհաց թագաւորութիւն սկսաւ . բայց բուն ԺՊ գարուն ատեններն է որ Պոլեսլաւ իրենց թագաւոր մասուանեցաւ , և շատ երկիրներու տիրելով՝ իր տէրութիւնը ընդարձակեց . թէպէտ իրեն յաջորդները կորալնցուցին ան երկիրները , բայց ՈԿԾն Վաղիմիք՝ և Խակելոնի ցեղէն անուանի թագաւորները նորին ընդարձակեցին | Եհաստանը . Քաղհաննես Ոսպեսպիին թագաւորութենէն ետքը նորէն ուժէ ընկաւ | Եհացոց տէրութիւնը , և 1772ին Ոտոսը , Պրուշը և Վաստիան | Եհաստանի մեծ մասին տիրեցին .

1793ին ալ նորեն ուրիշ մէկ մասին տիրեցին, և երկու տաղթեն վերջը երրորդ մասին ալ տիրեցին, ու լեհաց թագաւորութիւնը վերցուեցաւ : 1807ին՝ Կափոլչոն լարշաւի մեծ դըք տուժիւնը հաստատեց, և Ապօնոնից թագաւորին տուաւ . ետքը 1815ին լեհացի ժողովրին մէջ հաստատուեցաւ լեհաստանի հիմնկուան թագաւորութիւնը, որ Ոտոսաց կայսերութեամբ հետ միացաւ : 1830ին նոյեմբեր ամսուն մէջ լեհաց գէմուսաց գէմուսաց ելան . իրենց հետևեցան նաև քանի մը հինգաւառներ, և սաստիկ կոտրածներէ ետքը՝ Կիկողայոս կայսրը լեհաստանի մայրաքաղաքը բոլորվին նուաձեց :

ՀԱՍՏԱՐԱԿԱՊԵՏՈՎԻՒՆ ՔՐԵՔՈՎԱՌՈՅ

Այ հասարակապետովիւնը լեհաստանին հարաւային կողմը կ'ինար, և Կրաքովիա կամ Կրաքով քաղքեն զատ՝ լիսթուլա գետին եզերներուն վրայ ուրիշ երկիրներ ալ ուներ : Վասորիան, Պլուշը և Ուտուը 1815ին ազատ տէրութիւն մը անուանեցին ասիկայ և իրենց պաշտպանութեանը տակ առին, ու խոստացան որ միշտ անկախ պահպան : Այ հասարակապետովիւն մակերեւոյթը 12,67 քառակուսի քիւրմեթը էր, և 140,000 բը նակիչ ուներ :

Լքիերը գաւոսոյին է, բայց մէջը ասդիս անդին բլուրներ կան . շատ գետակներ ունի, որոնք լիսթուլա գետին մէջ կը վազեն . գետներն կ'եղիչ երկաթ, մարմարիսն, և հանքային ածուխ : Լքիերները աղէկ մշակուած են, կենդանիներն ալ բազմաթիւ :

Կրաքովիոյ հասարակապետովիւն մայրաքաղաքն էր Կրաքով, որ ատեն մը լեհաստանի ալ մայրաքաղաքն էր : Կառավարութիւնը հասարակապետական էր, օրէնսդրական իշխանութիւնը տասնըհինգ նուիրակաց ժողովրին յանձնուած էր . իսկ

գործադրական իշխանութիւնը ծերակոտին ձեռքն էր, որ տասուերկու անդամ և մէկ նախագահ՝ մը ուներ: Ի՞ս նախագահը միանգաւանյան հասարակապետութեան զլուխն էր, և իրեք տարուան համար ընտրուած կ'ըլլար: Իսայց անցեալ տարի (1846ին) որովհետեւ լ'է հացիք ընդ հանուր ապստամբութեամ խորհուրդ մը ունենալով՝ աս հասարակապետութեան մէջ սկսեր էին իրենց ուրք ելլելուն պատրաստութիւնները տեսմել, բանը գուրս ելլելով չկրցան խորհուրդնին կատարել իրեք մէծ տէրութիւնները աս հասարակապետութիւնն ալ վերուցին, ու Քաղաքովից երկիրը Վէստրիոյ կայսերութեան հետ միացաւ:

ՏԵՇԻԱԾՍԱՆ ԵՒԲՈՂԱՅ

ՂԷՐԻՊԱՅԻ ՏԵՇԻԱԾՍԱՆԻ արևելքան երկայնութե՛ 13°ին 25°ին և 27°ին 30°ին ու հիւսիսային լայնութե՛ 38°ին, 55°ին և 45°ին, 25°ին մէջ կ'ինայ. հիւսիսէն տաշմանն է՝ Վէստրիա, Ուկրաիա, Ուլահ Պուլասն և Ուստաստան. արևելքէն Ու ծով, Կաստանդնուպոլսոց նեղուցը և Վաշինգտոնուր. հարաւէն Ուարմարայի ծովը, Չանադ գալչուի նեղուցը, Վաշինգտոնուր և Հյունաստանը. արևմտաքէն Հյունիական ծովը, (Օ)թրանթի ջրանցքը, Վաշինգտուն ծովը և Վէստրիան: Ուակերեւութին լայնն է 3788, 67 քառակուսի բիւրմեթը, և բնակչաց թիւը զրեթէ 9,800,000 է:

(Սամանեան տէրութեան տակի կղղիներն են՝ թասաս կամ թաշող, Ամսնթրակէ կամ Վեմչնոտրէք, Դմովոյ, Լ'էմիսոս կամ Վլիմի՛ որ Վաշինգտոնին մէջ կ'ինան, և Վետէ կամ Վիրիտ. ասոր մէկ ծայրէն մէկալը կրային լեռներու գօտի մը երկնցած է, և աս գօտիին մէջտեղն է Փակիլորիթի ըստուած բարձր լեռը՝ որուն հին ատեն Վայ կ'ըսէին: Ի՞ս կղղիիս մէջ արմափները աղէկ առաջ լեն գար, գլխաւոր բերքերն են տեսակ տեսակ պտուղ-

ներ, գինի և ձեթ մայրաբաղաքն է՝ Վանստիա, որ 15,000 բնակիչ ունի:

Խրոպական Տաճկաստանին երկիրը ընդհանրապէս լեռնատ է, և մէջը խիստ գեղեցիկ հովիսներ ու պարարտ և բարեբեր դաշտեր կան, որոնց մէջէն շատ գետեր կ'անցնին: Վիսման այնչափ տաք չէ, որչափ որ կը կարծուի երկրին գիրքին նայելով, որ տեղ տեղ լեռներով պատաժ է:

Պալզան լեռանց գօտին, որուն հենչու կ'ըսէին հին առենը, Տաճկաստանի մէջէն կ'անցնի՝ արևմուտքէն արևելք, և Վիսմարեան լեռանց հետ միանալով՝ Լուսեանց գօտիին հետ կը կացի: Ես երկու գօտիները հարաւէն Վանտուքին սահմաններն են: Վայն գետին գլխաւոր խառնուրդներն են (Յամա, Վիստ, Վաքէր և Վաւա, որ իր մէջը կ'ընդունի Ա Հրաբիցա, Պամնա, Տըրին և ուրիշ մասն գետեր):

Նելլենական Լուսեանց վրայէն և Պալզան լեռանց վրայէն իջած ջրերը Լուսկեղագոտին մէջ կը թափին: աս ջրերէն առաջ եկած մեծկակ գետերն են՝ Վարիցա, որուն հարաւային արևմուտեան կողմը կ'ինսայ հետփոթ-Հաղլ լեռը: Պարասու, Ոթրիմն, Ա արտսար, Ինձէ՛ Պարասու, և Աիծիվրի, որուն Պինչու կ'ըսէին հիները, որ Տեմպէի հովոտին մէջէն կ'անցնի: Իսկ Լուսիական և Հանիական ծովերուն մէջ վազող գետերէն յիշենք միայն Վարենստէ, Տըրինց և Ա ցուցա:

Եռաներուն մէջ հանքային նիւթեր շատ կան, բայց բնակիչները ինչուան հիմա ետեւէ չեն եղած. և թէպէտ երկրագործութիւնը շատ ետ մնացած է, բայց երկիրը առաստ ցորեն, մնացած ցորեն, բրինձ, խաղող, բամբակ, նարինջ և ուրիշ բերքեր կը բերէ: Վանի մը գաւառներու մէջ գեղեցիկ մարգեր ու տեսակ մը վազուկ ու զօրաւոր ձի կը գտնուի: Երկիրներ ալ կան որ ընդարձակ անտառներով ծածկուած են, և անոնց մէջ արջեր, եղջերուներ, գայլեր և կինձեր կը բնակին:

(Կամանցոց մայրաքաղաքն է կաստանդնուպոլիս կամ Առաջ Պատմութեան կ'ըստէր . Նաւահանգիստը շատ ընդարձակ ու ասպահով է , բայց քաղաքին չին ճամփաները նեղ ու գեշ կերպով շինուած են , և հիմն լայնցընելու ետեկ են . առ քաղաքը իր զբեցը գեղեցիկութեանը կողմանէ աշխարհքիս առաջն քաղաքը կը նայ սեպուիլ Արիւ Երկելի քաղաքներն են՝ Արքանուպօլիս կամ Խալինէ , որ 100,000 բնակիչ ունի . Ու եսա զոնիկէ կամ Աբրամիկ , ամուր և վահառաշահ քաղաք , որ 70,000 բնակիչ ունի : Պէլիրատ , Կանութին վրայ շինուած ամուր քաղաք . Խանեա , Աբրամոլու , որ նաւահանգիստ է Զանագ գալէսիի նեղուցին վրայ : Ըստմաս կամ Ըստմի , ամուր քաղաք :

Վարուեաներն ու ձեռագործները առաջ գնացած չեն , թէ պէտե զործելու հարկաւոր նիւթե երը առաստ կը զանուեին : Ա աճաւ ասկանութիւնը բաւական ծաղիսած է . բայց վաճառականութիւնը գարձնաղները ըստ մեծի մասին Քոյնք , Հայք , Հըւայք և Վապանիայիք են :

Վնակաց մեծ մասը մահմետական է : Կատավարութիւնը աղատ միապետական է , և թագաւորը բոլոր Տամկաստանի տէր ու միանգամայն հաւատոյ դրսւի է :

Խրոպական Տամկաստանին մեջ են չին ատենի Կառագ մէկ մասը . Անտառէա , Անտառէէ , Անտառէնէ , Անտառէնէն և Անտառէնէն : Այս երկիրները մեծն Ամերիկանդր իր իշխանութեանը տակ ձգեց , որ եաքը Հռովմայեցւոց կայսերաց ձեռքը անցան , եաքը Քունաց , անոնցմէ ալ եաքը (Կամանցիք տիրեցին , 1453ին Կաստանդնուպօլիսը առին , բոլոր Խրոպական իրենց յաղթութիւններովը գոլացուցին , և ինչուան Ա եննա հասան , որ անցուշո իրենց ձեռքը կ'ինսպր թէ որ | է հայ թագաւորը Քոյնք համնես Առպեսիք Ա եննացուց օգնութիւն շհամներ :

ԽԸՆԱՎԱՐԱՐԻ ԹԻՎԻՆ ՎՐԱՀԱՅՑ ԿԱԾՈ ՎԱՐԱՐԻ ԲԻՑ

Վա երկիրը արևելքան երկայնութեան 20°ին 15°ին և 25°ին
50°ին, ու հիւսիսային լայնութե՛ 43°ին 35°ին և 45°ին և 40°ին տակ
կ'իջնայ . և չորս կողմի սահմաններն են Պատրիա, Վալուակիա,
Տաճկաստան և Աբրիլիա . ամենէն երկայն կոտրը 45 քիւրմեթք
է , և ամենէն լայն կտորը 22 : Ա ալաքիան երկու մաս կը բաժ-
նուի, որ են՝ Վեծ և Փաքը Ա ալաքիան արևե-
լքան դին կ'իջնայ , և մէջը 13 գաւառ կայ . իսկ փոքր Ա ալաքից
մէջ 3 գաւառ կայ . աս գաւառներն ալ այլ և այլ վիճակներ կը
բաժնուին :

Ա ալաքիոյ հիւսիսային կողմը լեռնոտ է , իսկ հարաւային
կողմը գաշտային , և տեղ տեղ բարեբեր հովիսներ կան : Վա եր-
կրիս մէջէն շատ գետեր կ'անցնին՝ որոնք Դամուբին մէջ կը վա-
զեն , և զիվաւորներն են Քիլէ , Ալութա , Առձիւ և Խայու-
նիցա , Արօտներուն մէջ եղջերաւոր և ասրաբեր կենզանիներ
կը ճարակին բազմութեամբ , և ձիերուն տեսակը ազնիւ է :

Ա ալաքիոյ մայրաքաղաքն է Պուբլիկաթ կամ Պուբլիկ . ետ-
քը կուգան Խրկից , Խապային որ Դամուբ գետին վրայ ամուր
քաղաքներ են . Քրայուլա , որ 8000 բնակիչ ունի , և Ջոբշան ,
որ 6000 բնակիչ ունի :

Արկագործութիւնը , ձեռագործներն ու վաճառականու-
թիւնը քիչ առաջ զնացած են : Դնակըսց լեզուն խառնուրդ
մընէ լսանիներէնի և լսարիկեցւոց լեզուին . կրօնինին ըստ մեծի
մասին յունադաւան է :

Ա ալաքիան հին Դակիոյ մասն է . 1829ին Առասաց և ()ս-
մանցւոց հաւանութեամբը ինքնազըսի եղաւ , բայց հարկատու-
է Տաճկին :

ԻՇԽԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ՄԱՐՏՅԱՆԻՑ

ՄԱՐՏՅԱՆԻՑ սահմաններն են Արուսիա, Վաստիա, Տաճկաստան և Ալաբիա. առ Երկիրը արևելքան Երկայնութեան 22°ին 50°ին և 20°ին, և Հիւսիսային լայնութեան 45°ին 20°ին և 48°ին 20°ին մէջ կ'իջնայ, և 13 պղտի գաւառներ ունի՝ պրանի 64 վիճակ կը բաժնուին:

ՄՊՄՊԱՒԻՍ մէջէն կ'անցնին Ժրութ և Ակրեթ գետերը որ Պանուրին մէջ կը թափին: Ժրութը ՄՊՄՊԱՒԻՍ ՄԽՈՍԱՍԱՏԱՆէն կը բաժնէ. իսկ Ակրեթին մէջ կը մանեն ՄՊՄՊԱՒԱ և Պիոթրիցա, որ ՄՊՄՊԱՒԻՍ զլեաւոր գետերն են:

Գլխաւոր քաղաքներն են Խաչ, որ մայրաքաղաքն է, Խաչաց՝ Պանուր գետին վրայ վաճառաշահ՝ քաղաք. Պիոթրուշն և Ոտոման:

Երկիրը բարեքեր է, բայց Երկրագործութիւնը երեսէ թողած. ձեռագործներն ու արուեստներն ալ քիչ առաջ զնացած են: ՄՊՄՊԱՒԻՍ, որ Պուդուն ալ կ'ըսուի, ինչուան 1829 Տաճկաստանի մասն էր, բայց անկէ ետքը Պարան և ՄԽՈՍԱՍԱ տէլութեան հաւատութեամբը ինքնազլուխ եղաւ:

ԻՇԽԱԿԱՆՈՒԹԻՒՆ. ՄԵՐՎԱՆԻՑ

ՄԵՐՎԱՆԻԿ կամ Ալրֆի Երկիրը արևելքան Երկայնութեան 16°ին 50°ին և 20°ին 20°ին, և Հիւսիսային լայնութեան 43°ին և 45°ին մէջ կ'իջնայ. իրեն սահմաններն են Վաստիա, Տաճկաստան և Ալաբիա. 17 նահանգ կամ գաւառ բաժնուած է՝ որ գարձեալ մասն մասեր կը բաժնուին:

Երկիրը ընդհանրապէս լեռնոտ է, բայց Հիւսիսային կողմէ տեղ տեղ գաշտեր ունի. մէջէն անցած գետերն են Պանուր,

Առաւ, և Տօվին՝ որ Աերվիան Ռէստրիպյէն և Տաճկաստամէն կը բաժնէ . Ո՞րաւա գետն ալ Դշանութին մէջ կը թափի : Շատ անտառնէր ու անգործ դաշտեր կան . բայց երկիրը գրեթէ ամէն տեղ պարարտ է, թէպէտ և երկրագործութիւնը քիչ առաջ գնացած :

(Ճ) Կուտէտև Աերվիայ մայրաքաղաքը Աեմենարէն է, բայց Պիել կրատ քաղաքը աւելի վեր է՝ վաճառաշահ և բազմամարդ ըլլաւ լուն համար . աս քաղը բերդապահ զօրքը օսմանցիք էն :

Աերվիացիք կամ Ալբաֆերը յունադաւան էն . իրենց լեզուն սլաւեան լեզուէն ելած է, և առուերէնին հետ շատ նմանութիւն ունի :

Աերվիան առաջ Տաճկաստամի նահանգ էր, բայց հիմնամնկախ է, և մէջը որդուց որդի ժառանգութեամբ իշխան մը կը նստի : (Յունազրական իշխանութիւնը ծերակուտին յանձնուած է, որուն մէջ կը մանեն չորս ատենականներ, և ամէն ըրած որոշ մունքնին իրենց իշխանը պիտի հաստատէ :

ԹԵՎԳԵԼԻ-ՈՐՈՒԹ-ԻՒՆ ՑՈՒԷԱՍՏԱՆԻ

ՑՅՈՒՆԱՍՏԱՆԻ Թագաւորութեան մէջ էն բուն ՑՅՈՒՆԱՍՏԱՆ, Ո՞րաւ և կղզիները . աս երկիրը արևելքան երկայնութեան 18°ին 20°ին և 24°ին 10°ին, ու հիւսիսային լայնութեան 36°ին 10°ին և 39°ին 20°ին տակ կ'ինաց : Ռմեւմուտքէն և հաղաւէն սահմանը ՑՅՈՒՆԻԿԱԿԱՆ ծովը և Ալբաւէի ծովն է . արևելքէն Ալբաշիպեղագոսը, և հիւսիսէն Տաճկաստանը . բայց Տաճկաստանէն ան գծին ուղղութեամբը բաժնուած է՝ որ Ալբայի ծոցէն ինչ ուուան լողի ծոցը կ'երկլնայ : Ո՞ակերեւութին տարածութիւնն է 489,42 քառակուսի բիւրմէթը, և բնակչաց թիւն է զրեթէ 950,000 հոգի :

Արկիրը լեռնոտ է . ծռվեղերքներուն վեայ շատ տեղ հախ-

Ասիսուտ է, և ծոցերուն ու խորշերուն բավկութեամբ պատճառ ուստ չըունաստամին ձեւը խիստ անկանոն է: Վա տէրութեան տակ եղած կղզիներն են լ ցրիսող կամ կեկրոփոնթէ, արևելեան կողմի կղզիները, և կիւկաղացայք ըստած մանր կղզիները:

Նելլենսական լերանց զօտին չըունաստամի մէջնէն կ'անցնի, և նոյն երկրին ջրերը երկու մաս կը բաժնէ, ասոնց մէկը Վաշի պէղագոս կը թափի, մէկան ալ չընխական ծովը: Վաջի մասին գետերն են՝ Խըլլադա, և Ո'աւրոփոթամոս, որուն կէտէս կ'ըսէին հիները: Խըլլորդ մասին գետերն են Ջիխուարիս, Վափրոփոթամոս՝ որուն հին աստեն Վաշելսոս կ'ըսէին, Վավէսոս կամ Ուսուֆիս, և Խըլլոտաս:

Չըունաստամի կղիման ընդհանրապէս մէղմէ է, բայց երկրին այլ և այլ զրիցը պատճառաւ կը փոփոխի. ամառուան ջերմութինը շատ անզամ անտանելի է, ձմեռն ալ ձիւնով ծածկուած լեռներուն վրայ երթեմն մառախուղ կը պատէ, որ ինչուան գաշտերը կ'իջնայ:

Գետնին տակը կանանց սորդիւր, մարմարին, և ինչպէս որ հաւանական կ'երենայ՝ ուրիշ շատ հանգեր կան, և եռներուն վրայ մեծամեծ այրեր կը գտնուին, ինչպէս են Վաստիարոսի, Պաղեկանզրի, Տրոփինիոսի ու Արքիկեան այրերը: Վամսիքնեն են են գարի, մարացորեն, բրինձ, ծխախոտ, ձիթենի, խաղող, նարինջ, կիտրոն, թուզ, աշխիւ սպոռողներ և ամէն տեսակ ընդեղէններ: Շատ տէղուանք գեղեցիկ մարգեր կը գտնուին՝ ուր արջառները բազմութեամբ կը հարսկին. անտառներ ալ կան՝ որոնց մէջ արջեր, կինձեր, եղջերուներ ու վայրի այծեր կը բնակին: Բնակչաց մեծ վաստակներէն մէկն ալ ձկնորսութիւնն է:

Վախառը քաղաքներն են՝ Վաթէնք, որ տէրութեան մայրաքաղաքն է. և եփանթոյ կամ յանէսպախթի, ամուր քաղաք և նառահանգիստ. Ովկիլա, որ հին Ովկիլ քաղաքն է, Ովկիփոթցա՝ Ո'որայի մէջտեղը. Կաւկիլա՝ ամուր քաղաք. Կորնթոս՝ իրեք

պարիսարով պատաժ . || Կոփթրա , որ Ապարայի աւերակներուն մօտ է . || Ռուեմպասիա կամ || Վալվազիա , որ գինիի վաճառականութիւնութիւն ունի :

Եղանականի բուն բնակչաց մեծ մասը () սմանցոց իշխանութեանը տակն է . ասոնք մեքենական արուեստներու ետևէ ամեննեին չեն ըլլար , և ամէն վաճառք գրահն բերել կուտան . լեզունին հին յունարենէն առաջ եկած է , բայց անկէ շատ տարբերութիւն ունի :

Կառավարութիւնը սահմանադրական միապետութիւն է , որ ժառանգութեամբ որդւոց որդիի պիտի անցնի : Տէրութիւնը այլ և այլ կուսակալութիւններ կամ նահանգներ բաժնուած է , և աննահանգները եպաշտուաթիւններ կամ պղտի գաւառներ զատուած են :

Օ ջրաժողովը կամուոր զինուորութեամբ և զինուորազրութեամբ կ'ըլլայ . զինուորական ծառայութիւնը ըստ տարիի է : Տէրութեան պարտը զրեթէ 165,000,000 ֆրանք է . նաւատորմիւրը 30 կոտր նաև :

Հին ատեն Քունաստանի մասն էին || Էտանանիա , Լատուա , Փուլիս , Շիռլիտ և || Մարտիչ . || Պրային կամ Պիւդուննեան մասերն էին || Ճայիտ , Լուս , Մատարէ , Մադուս , || Եսուէնիտ և || ահնինիա : Հին բնակիչները բարբարոս ժողովուրդներ էին , որ Լագիսպոսէ գալթականներ հն զարով օրէ ըստ օրէ քաղաքականութեամբ զարգացման :

Քունաստանի մէջ շատ մանք տէրութիւններ կային , որոնք ամէն բանի մէջ կը ջննային իրարմէ վեր ըլլալու . մէջելնէն շատ երևելի մարդիկ ելան , և այնձափ ծաղկեցուցին նոյն երկիրները՝ որուն նմանը ինչուան ան ատեն չեր եղած :

Վակեսանզրի ինքնակալութիւնը բաժնուելէն ետքը , Քունաստան քանի գնաց տկարացաւ , և ազատութիւնը կորսընցըլները՝ լով Հռովմայեցոց իշխանութեանը տակ ընկաւ , ետքը Քունաց

կայսերութեանը, վերջն ալ | ատինացւոց կայսերութեան մասն եղաւ, և զանազան ազգաց ձեռք անցնելէն ետեւ՝ վերջապէս (ԵՎ) դարուն () սմանցիք բոլորովին տիրեցին աս երկրիս, ու միայն քանի մը ժողովուրդներ ազատ մնացին: Քյոնք իրենց ազատութիւնը ձեռք բերելու համար՝ 1821ին մեծ ապստամբութիւն հանեցին ու եւրոպական տէրութիւններէն օգնութիւն ուղեցին. բայց աս բանիս միայն մասնաւոր տէրութիւններ շարժեցան, և վեց տարուան մէջ եղած պատերազմներովը Քունաստան անապատ դարձաւ: Այս երջապէս 1827ին Խնդգիացիք, Գաղղիացիք, և Ախուսը մէջ մտան, ու երբոք () սմանցիք յանձն չառին զինազադագրուան լնելու, իրեք տէրութեանց նաւերը մէկտեղ՝ Վաւարինի պատերազմն մէջ () սմանցւոց նաւատօրմիղը այրեցին, և Եղիպատոսի զօրաց գունդը Խորայէն գուրս ելաւ: Վռջի բերան Քունաստանի կառավարութիւնը նախագահի մը ու ծերակուտի մը յանձնուեցաւ. բայց 1830ին Խնդգիացիք, Գաղղիացիք և Ախուսները որոշեցին որ Քունաստանի կառավարութիւնը սահմանադրական միապէտութիւն ըլլայ ժառանգական, և թագաւոր ընտրեցին Պաւելայի թագաւորին երկրորդ որդին Աթան. որ ինչուան որ քան տարեկան եղաւ՝ խնամակալաց ձեռքին տակն էր:

ՀԱՍՏԱՏԱԿԱՄՊԵՏՈՒԹԻՒՆ ՅՈՒՆԻՍԿՈՅ ԿՐԱԶԵՍՑ

ՅՈՒՆԻՍԿՈՅ կամ Խօթն կղզեաց հասարակապետութեան կղզներն են Քոնֆիական ծովուն մէջ՝ Քորֆու (Իոնիերա), Փափշա (Փափշա), Ամնթա Խաւերա (Լէտիադիա), Ալէաքի (Ալակի), Քեֆալոնիա (Իոնիադնիա), Օ անթա (Օ անթենոս) . իսկ Քունաստանի ծովեղերքներուն մօտ՝ Հերիկօ (Իոնիերա) Խորայի հարաւային զին, և ուրիշ մանր կղզներ:

Խ հ հասարակապետութեան մակերեսոյթն է 25,92 քառակուսի քիւրմեթը, և 200,000 քնակիչ ունի: Խայլաքաղաքն է

Վարչու, որ նոյն անունով կղզին մէջն է . գրեթէ 16,000 բը-նակիչ և մէկ համալսարան մը ունի . Ետքը կուգայ՝ Օ անթա, որ 19,000 բնակիչ ունի, և հասարակապետութեան խիստ գեղեցիկ ու վաճառաշահաց քաղաքն է :

Մը կղզիները ընդհանրապէս լեռնոտ են, կղման մեղմ: բայց քամիներ կ'ելլէն՝ որ յանկարծական փոփոխութիւններ կը պատճառեն . բերքերը լուրուային հարաւային կողմի բերքերն են . արօտներ քիչ կը գտնուին, և ան պատճառաւ արջառներն ալ սակաւաթիւ են :

Մը կղզիներուն ատենով Ա ենետկեցիք տիրեցին, 1797ին Վաղղիացիք առին, ետքն ալ Ուուները, և երկու տարիեւն վերջը նորէն () սմանցիք . բայց Ովկլիթի գաճնաղբութեամբը նորէն Վաղղիացոց ձեռքը անցան ինչուան 1814: Մը միջոցին աս կղզիները հասարակապետութիւն մը ձեւացան Խնդղիոյ պաշպանութեանը տակ, որով նաև նոյն տէրութեան երկիր կրնան սեպուիլ. վասն զի բոլը բերդերը Խնդղիացոց ձեռքն են, և շման իրենց տէրութեան կողմանէ իշխան մը կընատի: Մը իշխանն է բանակին հրամայողը, և օրէնտղրական ատեանը ժողվողը, որուն մէջ քառասուն նուիրակ կայ այլ և այլ կղզիներէն եկած . ամէն կըղղվի մէջ փոխանորդ նուիրակի մը կայ: Երկրին հոգաբարձութիւնը ձերակուտին յանձնուած է . աս ժողովքին անդամներն են՝ նախագահ մը և ատենադպիր մը՝ որոնք իշխանը կ'ընտրէ, հինգ ալ ուրիշ անդամներ՝ որոնք օրէնտղրական ատեանը կ'ընտրէ: Վաստատանական բաներու համար Վարչուի մէջ գերագոյն ատեան մը կայ, որ միանգամայն Եօմն կղզեաց համար վերին ատեան է: Մը կղզիներէն իւրաքանչյւրը հոգաբարձուաց ժողովքը ու առանձին զատաստանարաններ ունի: Հյոնիական կըղղեաց հասարակապետութիւնը զանազան երկիրգեան նաւեր, և 1,200 զինուոր ունի:

Ա Ս Ի Ա

ԲԱԴԱՏԱՄԱՅԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ.

Ա Ս Ի Ա Վարչութիւն ցամաքին ամենէն ընդարձակ, ամենէն բազմա-
մարգ և ամենէն առելի բարեթեր մասն է, արևելքան երկայնու-
թեան 23°ին 30°ին, ու արևմտեան երկայնութեան 172°ին, և
հիմասիսային լայնութեան 1°ին 10°ին ու 78°ին 20°ին մէջ կ'ինայ,
հիմասիսէն սահմանն է արվային Ապոռոցեալ Ավելիանոսը, ա-
րևելքէն Պիհրինկայ նեղուցն ու ծովը, Մեծ Ավելիանոսը և Չի-
նաց ծովը. հարաւէն Հնդկաց ծովը արևմտաքէն Շաբարից ծո-
ցը, Խիւզի պարանոցը և Խարոպան, ուսկից բաժնուած է Ավիան
ան սահմաններով՝ ինչ որ Խարոպան ստորագրելու ատեն զուր-
գեցինք :

Ասից ամենէն երկայն կտորը Պատկեւլ Անտէպի հըտան-
գանէն ինըուան Արևելքան հըտանդանը, 1100 բիւրմեթը է.
իսկ ամենէն լայն կտորը, որ Ատմանիայի և Ավելրովաթոնոյ
հըտանդաններուն մէջ կ'ինայ՝ 850 բիւրմեթը է : Աակերկու-
թին շաբին է 423866 քառակուսի բիւրմեթը, բնակչաց թիւն է
406,865,000 հազի :

Աախ Ասից ծովեղեղքները ստորագրենք, և սկսինք արվային
Ապոռոցեալ Ավելիանոսի եղեղքէն՝ կէտ անջատման դնելով՝ Քա-
րսի գետաբերանը :

Հիւսիսային ծովեզերբներուն վրայ են Քարայի, (Յակի, Յազովագյա, Լահակը, Յայմար, Խաթանդա և Շառնաբացա ծոցերը, Աւելերովսթոչնոյ կամ Հիւսիսային արևելքան հրուսանդանը, ու Փրէօպրաժենար, Ավքայէվ, Ավեաթյ, Քէլսաքոյ և Ամեւելքան հրուսանդանները, Առուցեալ Ովկիսանուն մէջ են նաև Ռոջոց կղզները և Կրտ Ովկերփա կղզները:

Պէհինկայ նեղուցին անցնելով՝ Մեծ Ովկիսանուր կը մըտ նենք, և նախ գիմանին կ'ելեն Մեծիմէնի ծոցը, Չուխովթ պօյ հրուսանդանը, Խնասիրի ծոցը, որուն ծայրը կ'ինան Կուշիքի և (Յամենի խորշերը, Աւութորպացա ծոցը, Չ ոփաթքա հրուսանդանէն անցնելով՝ Վասիշաթքա թերակղզուցն ծայրը եղած ընդարձակ ծովը կը մանենք, որուն մէջն են Փենովնաբայս, Խճիկինպայս ծոցերը, (Յիսթպայ ու Աղաղլեսն ծովերը, Յամթանի Մարտանած ծովերը, Աղաղլեսն երկրին մէջ կ'ինայ, և Կափերուզի նեղուցը Ճափինի ծովը կը հանէ, Վարէայի նեղուցէն անցնելով՝ կը մանենք Վարէայի ծովը, որուն հիւսիսային ծայրն է Պակին ծովը, և Փեշէլի ու Լեաթնիկի ծոցերը. Ֆարեհնի նեղուցով Ջնաց ծովէն բաժնուած է, Վարէայի ծովը սրուն եղերբներուն վրայ են Շարլովթայի սայրը, և Վանթնի հրուսանդանը՝ Ջնաց ծովւն մէջ են Ֆորմնապայի ու Հայնանի նեղուցները, Յանկինի և Ախամի ծոցերը, և Վամորչ սարը:

Առուցեալ Ովկիսանուն մէջ Մսից բազմնթիւ կղզներէն մէկ քանին յիշենք հօս, որ են Ախամու, Վարիկիւան կղզները, Աղաղլեսն կամ Չոքա, Ճափինի կղզները, որոնց մէջ զլիաւորներն են Խատոց կամ Մացմայ, Կիֆոն, Վիւսի և Ակաքի, Լիեռ-Վիկու կղզները, Այորմնազա և Հայնան:

Հիմա Ասմանիսայի գլուէն պարտելով՝ Աղաղլեսնի նեղուցն անցնինք, Հնդկաց ծովւն եղերբներուն վրայ կը գտնենք Մաթափինի ծոցը, Վանգէսի գետաբերանները՝ Պենկալայի:

Ժողին մէջ՝ 'Եկեղայիւ զրուխը, Փայքի նեղուցը՝ Հնդկաստանի
և Մէլսան կղզւցն մէջ, Ո՞ւնարի ծոցը, Վամբինի պլուխը,
Վամպայա ծոցը, որ Վիւշի ծոցէն բաժնուած է Կույերա թէ-
րակղզւով: Հիւրմիւզի նեղուցէն Պարաից ծոցը կը մանենք,
և Վարիոյ ծովեղերներուն վրայ կը տեսնենք Ո՞ւսանունն,
Ո՞ւսուիւլիամէ զլուխները, Ամսկա, Վառքիա-Ո՞ւրիա և
Ջարթաք խորչերը . իսկ Պատիւլ-Ո՞ւնատէպի նեղուցէն Վա-
րիոյ ծոցը կամ Լարմիր ծովը կը մանենք, օրուն վերի կողմը կ'ից-
նան ՈՒւեզի և Վագապայի ծոցերը, Հնդկաց ծովուն մէջ ամենէն
զլիաւորը Ուշան կղզնն է . հոս կը յիշենք նաև Ո՞ւրկի կղզե-
ները, Վասանան, 'Կիբոսար, և Վաբետիվեան ու Ո՞ւլոխվեան
կղզիները:

Վարիոյ կողմը եղած Ո՞ւթերկրական ծովուն եղերներուն
վրայ են Վաքանարիթթա կամ Վիւշիր Խաբէնուկիրիչ, Ուս-
թալիա, Ուարի, Հասանգալէսի, Պալամ, Ուքալս 'Կովա,
Օմիւանիոյ՝ Զանատերի և Լարէմիթի ծոցերը, և Վելի-
տոնիա կամ Ուցյէրձին պուրնու, Վիրիոյ, Վապորա, Պլանիքի և
Պապա պուրնու զլուխները . նաև Կիբոս, Ծենետոս, Ո՞ւերկի-
նէ, Վիսոս, Ումսոս կղզները . իսկ Ո՞ւրմանպայի ծովուն մէջն է՝
Վարմարա կղզնն, ուսկից ամուսած է նաև նոյն ծովուն անունը:

Վարիոյ մէջն անցած լեռներու գոտին անտէզի ջրերը սրբ
զլիաւոր մաս կը բաժնեն . ասոնցմէ առջինը գէպ 'ի արջացին Ուս-
ուոցեալ Ովկիսանաը կը վազէ . երկրորդը գէպ 'ի Ո՞ւէծ Ովկիս-
նու, երրորդը գէպ 'ի Հնդկաց ծովը և Ո՞ւթերկրական ծովը, և
չորրորդը գէպ 'ի Ո՞ւ ծովն ու Կասպից ծովը:

Վարիոյ մենք աս ընդարձակ երկրին բազմնթիւ լեռներուն
զիքքը և անհանդր գետերուն ընթացքը ստորագրելու ընդարձակ
աշխարհագրութեան կը պահենք:

Վարիոյ երկրաբանական կազմուածքին մէջ ամէն տէսակ
հող կը գանուի, այսինքն կը անիթիթի ժոյուեր, կը ակէ առաջ եկած

նիւթեր, ջրերու ողողմամբ ձեւայած զանգուածներ, մարած հրաբուխներ և առ ՚ի շեղ հողերու կարգեր,

Վցիս գրեթէ բոլոր դաշտավայրները բարձր են, ասոնցմէ տմանք աւազուտ սնապատճերով ու անբեր երկիրներով ձեւայած են, և անոնց մէջ առուներ և գետակներ կը գտնուին: «Քանայի սնապատը՝ որ բոլոր արևելեան դին բռնած է, աւազի ընդարձակ դաշտ մըն է, և մէջը քանի մը մանր ընելուն զատ ուրիշ բան չկայ: Լրուելի են նաև Վարիս, Պարսից ու Վրալի սնապատճերը, որոնց մէջ տեղ տեղ ովախներ կան: Վցիս մէջ անսպատի պէս ամսայի տեղուանք շատ կը գտնուին:

Վցիս դաշտերուն բարձրութենէն է, որ յանկարծ յանկարծ սաստիկ ցուրտը սաստիկ տաքի կը փոխաւի, անով կանոնաւոր հովէր կ'ելլէն, որ Վցիս մէջտեղուանքը կը բանին: Հիւսիսային կողմի լեները և Վցիս մէջտեղի գօտիները հիւսիսային քամիներուն գէմը կ'ինան, բայց Հիւսալսյալերանց խիստ բարձր սարերը միայն կրնան ան հովերը արդիւել: իսկ հարաւային լեռներուն ստորոտը եղած երկիրներու մէջ երբեմն այնպէս սաստիկ է տաքրութիւնը՝ որ ըստ ինքեան ան տեղւոյն լայնութեան աստիճանին տակը պիտի ըլլար: բայց աս բանիս պատճառը Վցիսի կէի կրակած դաշտերուն վրային վաղը քամիներն են: Վցիսիներուն տարբերութեանցը պատճառաւա՝ աշխարհակիրները շատ գօտիներ բաժնեցին Վցիսն, և իւրաքանչիւր գօտինն բերքը իրար մէ տարբեր է:

Վցիս ան մասին մէջ որ 35° զուգաչեռականներէն վար կ'ինայ, երկու եղանակ միայն կայ: շատ երկիրներուն մէջ վեց ամիս միակերպ անձըւ կուգայ, որ նոյն միջոցին ուրիշ տեղուանք վերջի աստիճանի ցանքութիւն կ'ըլլա, վեց ամիս ալ երկինքը միշտ պայծ առ կը մնայ, Վցիս գօտինն զվասաւոր բերքերն են խաչուէ, քորոյ, լեզակ, չափարի եղէք և կինամնն: Խակ 35° ու 50° զուգաչեռականաց տակը կլիման բարեխառն է՝ երկրին բարձրու-

թեանը պատճառաւ . ցուրտը իմաստ ասատիկ է , բարձր դաշտու-
վայրներու վրայ , ուր ամառ ձմեռ միշտ ձիւն և սառոցց կ'ըլլայ .
բայց յած գաշտանվայրներու մէջ օզը մեղմէ , և երկիրը բարեբեր .
հնան տեղաւանքը ձմեռը շատ կարճ է , և ամսուր իմաստ տար . բեր
քըն է զանազան արմաիք , բրինձ , բամբակ , ու նաև ձիթապտուղ
և ազնիւ ստուղներ : Խն երկիրները՝ որ 50° զուգաչեռականէն
խնայուն 62° զուգաչեռականն տակ տարածուած են , ցուրտը եր-
թարով կը սաստիմանյայ , գետերը վեց ամիս սառած կը մնան , և
ամսուր ծովեցերներն ու անբեր դաշտերը մառախուզով կը ծած-
կուին : Խակ 62° զուգաչեռականէն անդին եղած երկիրներուն
մէջ ցրութիւնը չափազանց է , անանկ որ շատ անգամ մնդիկը
կէս մը կը սասի , գետերը ինը ամիսէն աւելի սառած կը մնան .
մժնուզրուր սոմառը քիչ մը ժամանակ մէզով թանձրացած կ'ըլ-
լայ , և երկիրը մանր բայսերէն և ցած թափերէն զատ բան չը-
րեր : Ազգիներուն մէջ ցուրտը աւելի քիչ է զէպ 'ի հիւսիս եր-
թարով , և սաքութիւնը աւելի մեղմէ զէպ 'ի հարաւ երթալով
քան թէ : Կիսոյ ցամաքին վրայ :

Եցիս մէջ մշակուած բայսերն են՝ ամէն տեսակ արմանիք ,
ընդէղէններ ու լըրուպայի պտղաբեր ծառերէն շատերը : Տեսակ
տեսակ կենդանիները խիստ բազմաթիւ են , և հարաւային կող-
մերը կը գանսուին կապիկ , փիղ , մնդեղջիւր , առիւծ , վազը , յու-
վազ և ըսկալ հիւսիսային կողմերը՝ կինապիս , արիս և սամցը .
Խակ ուղան ու տաճիկ ուղանը բեր կը եւ տալու կը գործածուին , և
խնայուն 55° զուգաչեռականն տակ եղած երկիրներու մէջ կը
գանսուին . Հայսատանի , Պարսկաստանի ու Արարիոյ ձիերուն
տեսակներն ալ խիստ անուանի են . միով բանիւ , ամէն տեսակ
սողուն , թռչուն և ձիներ լցուն են Կիսոյ մէջ , գետնեն ալ հան-
քային հարուստ նիւթեր կ'ելին , որոնց մէջ զվասւորներն են
աղամանդ , յակինթ , շափիւզա և ուրիշ ծանրագին քարեր , ու-
կի , արծաթ , պղինձ , մնդիկ , անագ և երկաթ :

Վահոյ արեւմտեան երկիրներուն կէսին բնակիները ճերմակ են, կէսինն ալ պղնձագոյն՝ քանի մը մնաեր ալ կամ՝ որ ան երկոց ցեղերուն խանութքէն առաջ եկած են: Վնասանն և՝ կիքոսար կղզներուն մէջ, ինչպէս նաև Ուշան կղզոյն բնակիները սե են, և նոյն ցեղն առաջ եկած բնակիներ՝ աս կղզներուս մօտ եղած ցամաք երկիրն մէջն ալ կը դանուին, այսինքն Վահոյ հաւառաւ ային կողմը:

Վահոյ մէջ շատ տեսակ լեզուներ կը խօսուին, ամենէն աւել լի ասպածուածներն են՝ թուքերէնը, արաքերէնն ու պարսկերէնը, շատ ժողովարդներ մնանաւոր լեզուներ անին՝ որ Հնդկաց սամարբիթ լեզուին մէյմէկ հիւրէրն են. կան նաև այնպիսի ժողովարդներ՝ որ իրենց լեզուն արիշ լեզուէ առած չեն, մասյի լեզուն միայն Վալաքքայի թերակղզոյն և Ջրորմազ կղզոյն մէջ կը խօսուի:

Վահոյ մէջ ամէն տեսակ կրօններ ելած են, բայց աս իրեք կրօնները, այսինքն՝ քրիստոնէութիւնը, մահմետականութիւնը, և հրեութիւնը չորս գին ասպածուած են: Պիրահմայի և Պուտայի աղանդներուն ալ հետեւողներ շատ կան:

Հին մատենագիրներէն ումանք լիւդիոյ մէկ մասին Վահոյ կ'ըսէին, և Քյոնք Վահոյ անունը նախ փաքը Վահոյ միայն տուին, ետքն ալ արեւեան երկիրներուն:

Վակքասնողի յաղթութիւններովը, և վաճառականութեան համար եղած երթևեկութիւններով, Վահոյ քանի մը կողմերը աւելի ծանօթացան հիներուն: Օ՞Դ և Օ՞Ր, զարերուն մէջ խաչակրաց և քարոզիներու ճամփորդութիւններովը լուրսագլուք աւելի ծանօթութիւններ առին Վահոյ վրայ, և հետագայ երկու գարերուն մէջ աս ծանօթութիւնները աւելի շատցան: վերջապէս ՈՒ, դարուն մէջ երբոր Հնդկաց ծովէն Վահա երթալու ճամբան գտնուեցաւ, Վահոյ խիստ հետաւոր կողմերն ալ լուրսագւոց աւելի ծանօթ եղան:

Փորթուգալիք ու Հոլանտացիք Ապիսյ մէջ բնակութիւն
չաստատելին ետքը անթիւ երուպացի ճանապարհորդներ սկսան
Ապիսյ այլ և այլ կողմերը ստորագրել բայց որովհետեւ աշխար-
հիս առ մասին բնակչաց խիստ շատ սովորութիւններն ու լեզու-
ները իրենց անձանոթ էին, անոր համար կրնանք համարձակ ը-
սել թէ նաև ինչուան հիմա մէկ երուպացի աշխարհագիր մը չկայ
որ Ապիսյ վրայ ամբողջ ու անսխալ տեղեկութիւններ տուած
ըլլայ :

Խակ մէնք որ մինչեւ հոս Ապիսյ վրայ ընդհանուր կերպով մը
խօսեցանք, հիմա առ երկրին մէջ եղած զանազան տէրութիւն-
ներուն վրայ մէյմէկ համառօտ տեղեկութիւն տալով զո՞ւ ըլլանք :

ՏԱՅԻՆԱՑՄԱՆ ԱՅԻՌՅ

Այսուհետու արևելքան երկայնութեան 23°ին
44°ին և 46°ին 50°ին, ու հիւսիսային լայնութեան 29°ին 40°ին և
42°ին 10°ին մէջ կ'ընայ, վեց մեծամեծ աշխարհներ ունի .
Փառ Ապիսյ, Հայոստան, Շեշտէ, Երաժ Արտիք, Վիճակիստան, և
Արտէք կամ Շամ: Այս երկրիս սահմաններն են՝ Ուստաստան,
Պարսկաստան, Պարսից ծոցը, Արքերկահան ծովը,
Արշակեղագոս, Չանագ գալէսիի նեղուցը, Արամարացի ծովը,
Կաստանդնուպոլաց նեղուցը և Ան ծովը, Ամենէն երկայն կտորը՝
Պարսից ծոցէն ինչուան Չանագ գալէսիի նեղուցը 240 րիւր-
մեթը է, և հիւսիսէն հարաւ ունեցած լայնքը 120: Ապիսյ Տաճ-
կաստանին տակ եղած բազմաթիւ կղզիներուն գլխաւորներն են
Մարմարա, Խչխանաց կղզիները, Արշակեղագոսին արևելքան
կողմը եղած կղզիները, Ափիսո կղզիները և Վիսլու:

Ապիսյ Տաճկաստանը լեռնատ է, և լեռներու երկու դօսի
կայ մէջը, մէկը Հայաստանին՝ մէկան՝ ալ Ալիքիս կամ Պա-

բանանին մէջ՝ ազնիւ ցարենով կամ պարագա արօտով ծածկուած գեղեցիկ զաշոսալսյրներ, և անտառներ շատ կը գտնուին : Ալե-ման ընդհանրապէս մեզը՝ և օդը յստակ, լեռները ջերմութե-ու մը կը կառըեն, բայց հարաւային ծալեցերներուն վրայ խիստ սասափկ է առաւթիւնը, իսկ հիւսիսային կողմը մթնոլորտը մա-ռախուղով թանձրացած :

Դմենէն առաստ հանքերն են երկաթն ու պղինձը, և հաւա-նական է թէ լեռներուն մէջ ուրիշ շատ հանքեր ալ գտնուին : Վանի մը տեղուանք հրաբուխէ վազած նիւթ երու նշաններ կան, ուրնաև գետնաշաղթներ կը պատահին . տեղ տեղ ալ կարային և ծծմբային ջրեր կը բիւեն : Խոյսերը խիստ առաստ են, թէպէտ և երկարդործութիւնը ինչուան մօտ տարիներս զրեթէ երեսէ, ձը-գուած էր : Ո այրի կենդանիներն ու թաշունները խիստ բազմա-թիւ են, և ընտանի կենդանինեաց մէջ անուանի են ձիերը, միայն թէ լու չեն պահուիր տեսակները :

Չեռագործները բաւական առաջ գնացած են . իսկ հիմա-կուան վաճառականութիւնը ամեննեին համեմատութիւն չունի հին առեն առ երկիրներուն մէջ եղած վաճառականութէան հէտ :

Վիրոյ Տաճկաստանին զիսաւոր քաղաքներն են՝ Օմիւռ-նա, որ շատ բանուկ նաւահանգիստ, և Փաքը Վիրոյ ամենէն վաճառաշահ քաղաքն է . Պրուսս, որուն բնակին է 100,000 . Լարին կամ Լյազիւրիւր, իսիստ վաճառաշահ քաղաք է, և 70,000 բնակիւ ունի . Պաղստատ, ատենով ամիրապէտներուն մայրաքա-ղաքն էր . Պատրա և Մուսուլ, վաճառաշահ քաղաքներ են . Հոռոտոս, նոյն անունով կզգւոյն մայրաքաղաքն է . Հալէպ, Վ-քեա, Պամիսկոս, կամ Շամ, Խաֆա կամ Քոսպէ և Խոռ-սաղէմ, Վորուց երկիրն գլխաւոր քաղաքներն են :

Պղսաւոր կրօնքն է մահմետականութիւն . բայց նաև շատ բրիտաննեայք կան՝ հայոց և Քունաց գաւանանցով :

(Կաննցւոց Վպիսյ մէջ ունեցած երկիրները հին ատենի խիստ անուանի տեղուանքն են, այսինքն Փոքր Աստ, Հայոստոն, Վարչեստոն, Շաբելոն, Ո՞ւշագետոն, Փիտիկին, Պաշետոն կամ Հետքեստոն և Վարչեստոն։ Փոքր Վպիան տասուիրեք զաւառ բաժնուած էր, Շաբելանիս, կապարագնիս, կարիս, կիւլիս, կազմուիս, կ չիս, կ չուտիս, Ո՞ւշագետոն, Պաշետոն, Փիտիկին, Պամագետոն, Փակւուիս, Պիտիս և Շաբելանիս և Վարչեստոն։ Բազը աս երկիրները զատ զատ թագաւորութեան և նախ Պարսից տերութեանը տակ ընկամ, Ետքն ալ մեծին Վաճքանզիրի ։ Վաճխարչակալին մաշուլնեն ետև նորէն բան բամնուեցան ան երկիրները, և Ետքը Հոռվմայեցւոց ձեռքը անցան . անննցմէ վերջն ալ Վարաբացւոց . բայց Ետքը Ձառքբերը տիրեցին՝ որ Ձառքբաստանէն եկած էին : Ձեւպէտև Ո՞ղովներուն ձեռքէն ան Ձառքբերուն ուժը տկարացաւ, բայց Ձ՞Դ դարան սկիզբը նորէն զօրացան, և անննցմէ (Կաննցւոց տերութիւնը քանի գնանի գնաց Վպիսյ մէջ տարածուեցաւ :

Հսոս կընացինք Հայաստանին վրայ աւելի ընդարձակ տեղեւ կութիւն տալ, բայց աս՝ Կախաշաւիրին մէջ ըսնուած ոռչէն զուրս չելլելու համար՝ բայն Վաճխարչազրութեան կը թողովնք աս հարկաւոր աճխաստանքը :

ԱՐԱԲԻԱ

Վա երկրիս սաշմաններն են՝ Խգիստոս, Տաճկաստան Լէ սից, Վարաբիս ծոցը, Հնդկաց ծովը, Կամկնի ծովը, Պարսից ծոցը, արևելքան երկայնութեան 30°ին 20°ին և 37°ին 50°ին, ու չիւսիսային լայնութեան 12°ին 40°ին և 33°ին 55°ին տակ կ'իշնայ, Հիւսիսէն դէս ՚ի հարաւ երկայնութիւնն է 250 բիւրմեթը, և ՈՒւեզի պարանոցէն ինչուան ՈՒասիւլ-Ղամթ հրուան դանը ունեցած լայնութիւնն է 285 բիւրմեթը :

Վարաբիս հիւսիսային արևելուեան դիեն կ'անցնին ։ իբանան

Երանց ձիւղերը . և աս Երկրին մէջտեղը լնդարձակ բարձրաւանդակ մը կայ՝ որուն վրայ անբեր գաշտալայրներ ու անտպատներ կան, բայց տեղ տեղ բարերեր Երկիրներ ալ կը գտնուին : Ամենէն գեղեցիկ ու բարերեր Երկիրները ծովեղեթներուն վրայ են, որոնց բերքն է հալուէ, անուշաչոս խէժ, բաշտամ, խունկ և խաշուէ : Արաբից մէջ ամենէնին լիճ՝ չկայ, և իրեն զիսաւոր գետերն ալ ամառուան մէջ կը ցանքին :

Արաբից թէրակղզն իրեք մաս կը բաժնուի, այսինքն Արաբական Արաբիտ, Արաբար Արաբիտ և Արաբակի Արաբիտ . մէջը վեց չառ մեծ նաշանգ կայ, Արանտ, Արանազ, Արմէն, Արտրամանթ, Արօմէն և Արհազազ : Վախատը քաղաքներն են՝ Արքքէ, որ Արհազ մերին ծնած տեղն է . Արտինէ, որուն մզկիթը երևելի է . Արքա, շաս վաճառաշահ քաղաք է . Արանա, Արիոց գեղեցիկ քաղաքներէն մէկն է . Արկամթ, Արաբից ամենէն վաճառաշահ քաղաքն է :

Արաբացիք Երկու զիսաւոր խումբ կը բաժնուին . Ետեղակալ կամ հաստատուն բնակութիւն ունեցող, և աստանդական կամ վրանաբնակ Արաբացիք՝ որ պէտէհէ ալ Կ'ըսուին : Իրենց կրօնն է մահմետականութիւն : Արաբից մէջ շատ մանր իշխանութիւններ կան, որ մէյմէկ պղտիկ տէրութիւններու կը նմանին . ասոնց մէջ գլխաւորներն են՝ Աշխենի և Աշկամաթի տէրութիւնները : Ամէն թափառական ցեղերը մէյմէկ էդրէ կամ շեխի կը հնազանդին, որոնք իրենց ազնուականացը մէջէն լուտուած են :

Հին ատեն Արաբից բնակիչները մանր ժողովուրզներ բաժնուած էին . և ասոնց մէջ Երեւելի էին Արտիանացիք, Իսմայելցիք և Արբանիաց : Արհազն և իրեն յաջորդները շատ աշխարհականութիւններ ըրին Ասից, Ամբիկէի ու Արտոպացի մէջ վերջ () ամանցիք Արաբից մէկ մասին տիրեցին . Երար Արհապինները ուր Ելամ () ամանցոց իշխանութիւնը քիչ մը հնա

նուազեցաւ, բայց ինչուան հիմայ ալ նոր երկրին մէկ մասը իւրենց ձեռքն է:

ԹԱՐՄԱԿԱՐՈՒԹԻՒՆ ՊԱՐՄԻՑ

ՊԱՐՄԻՑԱՍՏԱՆ. Խրան կամ՝ ՎՃԵՔԱՊԱՆ ալ կ'ըստեի տաճկեւրէն. արևելքան երկայնութեան 42°ին և 58°ին 50°ին, ու հիւսացային լայնութեան 23°ին 40°ին և 40°ին մէջ կ'ընայ. ըստ գիշէն սահմաններն են Ուտսաստան, Լասալից ծովը, Ուտըքաստան, Վֆղանստան, Վելուճիստան, Հիւրովիզի նեղացը, Պարսից ծոյը և Տաճկաստան Վցից:

Ի՞ս երկրին մէջ մեծ զօտի մը կայ՝ որ ինչուան Վֆղանստան երկրնցած է, և ջրերը երկու մաս կը բաժնուին. ասոնց մէկ մասը Լասալից ծովը կը վազէ, մէկան ալ Պարսից ծոյը և Խօմէնի ծովը: Հիւսիսացին կողմերը ընդարձակ աւազուտ դաշտեր կան՝ ազով խառնուած. իսկ հարաւային գին շատ բարեբեր է: Պարսկաստանի մէջէն ամեններն մեծ գետ չափ չափնիր, և լճերուն մէջ ամենէն մեծը Որմեայ ծովակն է:

Լասալից ծալսն եզերները ցուրտ ու խոնաւ են, իսկ Պարսից ծոյին եզերը ամառը խիստ տաք կ'ըլլայ. Պարսկաստանին մնացած աեղերուն կիման մեղմ ու զուարձնալի է:

Հանքային նիւթերուն մէջ ամենէն առատը աղն է, կը զըստ նուին նաև ոսկիի, արծաթի, պղնձի, երկրթի և զինկի հանքեր, Խնտանի կինդանեաց մէջ զլիսաւորը ձին է, որուն տեսակը խիստ աղնիւ է. անսապաստներուն մէջն ալ շատ զարգաններ կը զտնուին:

Պարսկաստանի մայրագաղաքն է Ջանշահան. իսկ ամենէն մեծ քաղաքը Վապահանն է, որ 200,000 բնակիչ ունի. Եսքը կուգան Դրաբէժ, ուր մեծ վաճառականութիւն կ'ըլլայ. Ավրամանշահ, բերդագաղաք է, և Ը իրազ՝ խիստ վաճառաշահ:

Պաղաքական խոռովութեանց և պատերազմներու ուստանա-

ուաւ երկրագործութիւնը շատ ընկած է . արուեստական բաներն ալ աստենով ծաղկած էին , բայց հիմա միայն մեծերը ետեւ կ'ըւլ լսն . իսկ վաճառականութիւնը զբեթէ բոլըսավին հայոց ձեռքն է :

Ինակիչները երկու մաս կը բաժնուին . առաջին մասը ոչ երբեք իր տեղը կը փոխէ , քաղաքներու մէջ կը բնակի ու արտերը կը մշակէ . իսկ երկրորդը միշտ տեղէ տեղ կը փոփոխի , և շատ ցեղ կը բաժնուի :

Պարսից լեզուն իր գեղեցիութեանը համար արևելեան լեզուաց մէջ առաջններէն մէկն է . կրօնը մաշմետական է , և Ամենի աղամաղին կը հետեւին . բայց նաև Աւոր կամ Շաբահ անունով կրակապաշներ կը գտնուին տեղ տեղ :

Պարսից թագաւորին կամ շահին իշխանութիւնը ազատ միապետական է . բայց շատ նախարարներ կամ ցեղապետներ թագաւորին անկախ են , և միայն ան ատեն կը հնազանդին շահին՝ երբու տէրութիւնը մեծ վտանգի մը մէջ է :

Հիմակուան Պարսկաստանը այլ և այլ հին ատենի գաւառներէ ձեւացած է , որ են լլարաց կամ լլեռաց աշխարհ , Ծաղ Պարսկարն , Արքան , Արքան , և Պարսկաստանի տակն է նաև լլեռաց երկրին մէկ մասը . Պարսկաստանը լլարաց իշխանութեան տակն ընկաւին ընտան վեցերորդ գար Վրիստոսէ առաջ , թէպէտեւ իրեն առանձին թագաւորներ ալ ուներ . ան միջոցին ելաւ Խիւրոս , ու Պարսկաստանի տէրութիւնը շատ զօրացուց . բայց լլեքսանդր Վրիստոսէ 330 տարի առաջ տիրեց ան երկրին . Հարիւր տարի անցնելին ետեւ Պարսկարները Իւսկարիսայէն եկան Պարսկաստանին տիրեցին , և Հռովմայեցւոց զէմ պատերազմները ըրին : Խօթներորդ գարուն լլարացիք առին Պարսկաստանը , և Ոչ գարուն սկիզբները լլողով թագաւորներուն տակն ընկաւ : Իւսհմաղ գուլի խանը , որ Կատրշահ ալ կ'ըսուէր , 1731ին Ավֆեանց ցեղէն թագաւորութիւնը յափշուակեց , և իրեն աշխարհակալութիւնները ինըուան Հնդկաստան տարածեց . իր մահուընէն ետքը

ինչուան ԱՊ՝ գարուն վերջերը Պարսկաստան զբեթէ միտ շփութեան մէջ էր քաղաքական պատերազմներու պատճառաւ։ Ֆեթհ Ռազ խանը նուամեց ան գաւառները՝ որ իդեն իշխանութիւնը շենք ուզեր ձանշնալ նաև Խորասանին մէկ մասը նորէն առաւ։ բայց Խուսաց գէմ ըրած վերջի պատերազմին մէջ Հայաստանին մէկ մասը կորսցնցուց։

ԱՅՂԱՋՆՍՏԱՆ

Այղաջնստանը արևելեան երկայնութեան 57°ին 20°ին և 60°ին 45°ին, ու հիւսիսային լայնութեան 27°ին 40°ին և 37°ին 10°ին տակ կ'իշնայ, և չափ գիշեն սահմաններն են՝ Ձառըքաստան, Պարսկաստան, Վելուճիստան և Լահորի Ձագաւորութիւնը։ Երկրիս մէջ են Քաղաքներ, Գաննտահարի և Ուջեսթանի կամ Վագաստանի Ձագաւորութիւնները։

Աֆղանստանի մէջէն անցած լեռները կ'երթան Հինասուքիւն հին հետ կը միանան։ մէջերին ամենէն բարձր սարերը հիւսիսային գին կ'իշնան, և շատին զագալթը մշտնջենաւոր ձիւնով պատած է։ Պահաւոր գետերն են Քաղաքւ, Քաշգար և Հելմինա։ Օ անազնն կողմերուն զրիցը համեմատ կլիման ալ կը փոխուի, և մէջը չափազանց ցուրտ ու տաք տեղուանք կան։ Վետաինը աղեղ մշակած է, և զրեթէ ամէն տեղ տարին երկու անգամ հաւանձք կ'ընեն։

Ինակիները Ձէպէտե մասնաւոր կերպով երկրագործութեան ետևէ կ'ըլլան, բայց նաև արտեստները ձեռքիւ չեն թուր, և քանի մը քաղաքներ կան որ լաւ ձեռագործներ ունին։ Տէրութեան մէջ տարածեալ կըօնն է մահմետականութիւն։

Քաղաքուի և Գաննտահարի Ձագաւորութիւնները այլ այլ գաւառներ բաժնուած են, որոնց մէջ մէյմէկ կուսակալ կը նստի։ Վաղաւոր քաղաքներն են՝ Քաղաքւ, որ 60,000 բնակիչ

ունի . Դանատահար , վաճառականութեանը և ձեռագործներուն համար շատ երեկի է , և 100,000 բնակիչ ունի :

Ուիխներու երկիրը ատենավ շատ բարերեր էր . բայց Պելումատանին աւազները հնա կողմելն ետև բոլորովն անքեր անապատ դարձաւ : Դվինաւոր քաղաքն է **Ճ'ելալապատ** :

Իտենավ Պֆղանստանը Պարսից տէրութեան մէկ մասն էր . հաւանական կարծեօք հայաստանի Պցուանից աշխարհէն գաղթական մը հնա գնացեր է միջն դարուց ատենաներն ու իրենց առջի հայրենեաց անունովը ան երկիրն ալ Պֆղանստան ըստեր է :

ՊԵԼԱԼԻՃԻՍՏԱՆ

Այ երկրիս չորս կողմել առած են Պֆղանստան , Պարսկաստան , Աշորի թագաւորութիւնը , Անսա և Լումէնի ծովը . արևելան երկայնութեան 55°ին և 67°ին , ու հիւսիսային լայնութեան 24°ին 50°ին և 30°ին 40°ին տակ կ'ինայ : Պելումատանի գաւառներն են Վիւհիսթան , Պարսաւան , Իրանաւատ , Ճ'ալաւան , Վ'երքան և Լուս :

Այ երկրիս մէջ անքեր անապատներ , աւազուտ մէծ գառտեր և բարերեր հովիաներ կան : Էրանց գօտիներուն վրայ հրաբուխ նշաններ կը տեսնուին , և շատ հանգային նիւթեր կ'ելն . աս լեռներէն առաջ կուգան քանի մը գետեր , որ ամառը զրեթէ ամէնքն ալ կը ցանքին :

Բնակիները երկու գլխաւոր ժողովուրդ կը բաժնուին , Պելումի և Պիրահուի , որ իրարմէ իրենց սովորութիւններով և լեզուալը կը տարբերին . բայց ընդհանրապէս իրարու նըման աստանդական կեանք մը կ'սանցընեն , և մաշմէտական են : Այ ժողովարգները ցեղ ցեղ բաժնուած են , և ամէն ցեղ իրեն համար զիսաւոր մը կամ սէրտար մը կ'ընալու , և աս սէրտարները

ՎՀՀամերի խանին կը հնազանդին . վասն զի անիկայ կը սեպուի
ՊԵԼՈՅՆԻՍՏԱՆԻ Թագաւորը , և ժառանգութեամբ օրդւոց օրդին
կ'անցնի իր իշխանութիւնը : ՎՀՀամերը՝ խանին նստած քաղաքն
է , որ 20,000 բնակիչ ունի . անկէ ետքը անուանի են Խոնտաւա
և ՎՀՀՀ քաղաքները :

ՊԵԼՈՅՆԻՍՏԱՆ հին ատեն զրեթէ միշտ Պարսից իշխանու-
թեամնը տակ եղած էր . ՎՀՀիր խանը որ ՌՊ դարուն կէսէն
վերջը թագաւորեց՝ իրեն երկիրները ընդարձակեց , և զօրաւոր
թագաւորութիւն մը ձեացոց :

ԹԱՐԳԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՀԵՐԱՑՄԻ

ՀԵՐԱՑՄԻ ԵՐԿԻՐԸ նաև արևելեան Խորսան կ'ըստի . իրեն
սահմաններն են Վֆղանատան , Պարսկաստան և Ջամաթարստան
կամ Ջառլբաստան . արևելեան երկայնութեան 59°ին և 63°ին ,
ու հիսոխային լայնութեան 32°ին և 36°ին մէջ կ'ընայ :

Վս երկրիս արևելեան դիէն ինչուան արևելուեան դին Հին-
տուքիւն լերանց գօտին երկնցած է : Վլխան փոփոխական է ,
բայց ընդհանրապէս բարեխան . գետինը բարեթէր , երկրագոր
ծութիւնը առաջ գնացած , կենդանիները բազմաթիւ , և ձիե-
րուն տեսակը խիստ ազնիւ . շատ ձեռագործներ ունի , և վաճա-
ռականութիւնը մեծ է :

Հերացմի թագաւորութեանը մէջ կ'ինայ հիներուն Բատ-
որիս լայն աշխարհին մէկ կառը , որ ինչուան Ռիջ դարուն
սկիզբները Վֆղանատանի մասն էր , և թէպէտ հինայ ալ Պար-
սից հարկատու է , բայց կրնայ անկախ լառիլ : Վս աերութեան
մայրաքաղաքն է Հերացմ :

ԹՐԱՒՐՔԱՍՏԱՆ

թառերքաստան, Խաչադշախ թառերաց երբեք ալ կ'ըսուի, և արևելեան երկայնութեան 48°ին 30°ին ու 76°ին ու հիւսացին լայնութեան 35°ին և 54°ին մէջ կ'լինայ. իր սահմաններն են՝ Արտօպայի Խուսաստան, Արակերիս, Ջինու տէրութիւնը, Աֆղանստան, Պարսկաստան և Վասաից ծովը:

Այս երկրին հիւսիսային կողմը աշազին ընդարձակութեամբ անապատներ ըռնած են, լասալից ծովան եղեքներուն վրայ ալ առաջուտ անրեր երկիներ շատ կան: Հարաւային գին մեծ Պաւիսարային մէջ շատ մշակած դաշտեր ու պարարտ արօսներ կան. իսկ լեռներուն կողերը մեծամեծ անտառներով ծածկուած են: Խուլքաստանի հիւսիսային կողմերը ձմեռը խիստ սասատիկ է. բայց հարաւային գին օգը բարեխան է, և հին խաղողն ու Արտօպայի սորիշ պատուղները աղեկ առաջ կուգան:

Հարաւային կողմի լեռները հանգային նիւթերու կողմանէ շատ հարուստ են. մէջենէն կ'ելլէ տակի, արծաթ ու ծանրագին քարեր: Բնակիները խիստ շատ ոցխար, ձի, և ուրիշ կենդանիներ կը մնացաննեն. Ետքը իրենց երկրէն գուրս ծախելով մեծ առատուր կ'ընեն:

Թառըքաստանի մէջ բնակող զբեթէ բոլոր ժողովուրդները հայիւ են. երեւլի քաղաքներ քիչ կան մէջը. Պաւիսարայի խանին մայրաքաղաքն է՝ Պաւիսարա, որ զբեթէ 100,000 բնակիւնունի. Ետքը անուանի են Մարզանդ, Խորենս և Խիվա: Կալխաւոր կրօնքը մահմետականութիւն է:

Թառըքաստանի մէջ զանազան պատի ժողովուրդներ կը ըլնակին, և երկիրը այլ և այլ գաւառներ կը բաժնուի, որ խաներու իշխանութեան տակն են. ասոնց մէջ ամենէն զօրաւորներն են Պաւիսարայի, Խիվայի և Խորենսի խաները:

Ուալթ արներուն կամ՝ Ուուլքերուն անունը, որ Եւրոպացիք ԺԿՆ դարուն սկսան լսել, խիստ մեծցաւ ԺԿՆ և ԺԵ՛ դարերուն մէջ, և եղբօր Ճի՞նկիզիսան աս ժողովրդեան վրայ տիրեց, զանոնիք իր բանակին մէջ զինուոր ըրաւ։ Ի՞ս աշխարհակալին յաջորդները ինչուան 1505 Ուուլքաստանի վրայ իշխեցին ։ անեւ եռեւ Խւզիկը ըստեած Ուալթարաց ցեղին անցաւ Թագաւորութիւնը։

ՀԱՅԻԿԱՍՏԱՆ

ԲԱՐԵՒ ՀԱՆգկաստանը նաև Այսեմբէան Աէրականէ Հայկաց կամ Հայտիաց աշխարհ յայսկոյս Գանձեսի կ'ըստեի ։ արևելքան երկայնութեան 64°ին 33°ին և 91°ին ու հիւսիսային լայնութեան 7°ին 56°ին և 35°ին 30°ին մէջ կ'ինայ։ Ի՞ս Ընդգրածակ երկրին չըստ կողմը ըստած են Պիլուճհաստան, Վիֆլանստան, Ջինու կայսերութիւնը, Պիրմանի տէրութիւնը, Պինկալայի ծոցը, Հանգկաց ծովը և Խամբնի ծովը։ Հանգկաստանի իշխանութեան տակ եղած կղզիներուն մէջ գլխաւորներն են՝ Ակյլան ու Խաբէտիւն և Վալտիվեան կղզիները։

Հանգկաստանը Վ'սից հարաւային կողմը կ'ինայ ։ աս Երկրիս մէջէն շատ գեղեցիկ գետեր կ'անցնին։ Հիմալայա լեռանց ստորոտին տակ Վանիլիի անսպասին մօտ՝ շատ հովիաններ և դաշտավայրներ կան, որ Պամպէսի ջրերովը կը պարագասանամ։ Տէքանի երկիրն ալ քարերեր է, և ամէն զին ծաղկած քաղաքներ կը գտնուին։

Ի՞ս Երկրիս կլիման խիստ փոփոխական է, զինաւոր հովերն են հոտածն ըստեածները։ Հարաւային արևմտեան քամիները, որ մայիս ամսէն ինչուան հոկտեմբեր կը փչէն, անդադար արևմտեան ծովեղեղներուն վրայ անձրև կը բերեն։ իսկ տարւոյն մնացած ատենը հիւսիսային արևելքան մուսանները կը փչէն, ու արևե-

լեսն ծովեղերքներուն վրայ անձրևային եղանակները կը սկսին :

Հանգեցը խիստ առաստ և կենդանիները բազմաթիւ ու բազմատեսակ են . գետինը ընդհանրապէս խիստ բարեբեր է , բայց ընակիչները կցածանուն լափ վասակ հանելու հոգ չեն ըներ :

Հնդկաստանի մէջ շատ երեւլի քաղաքներ կան , որոնց մէջ ջեն զիսաւորները կը սեպուին կամ Վալքութեա , որ Վայոյ գեղեցիկ քաղաքներն մէկն է . Տաքքա , Վանդէսի մէկ ճիւղն վրայ շնած . Պէտարէս , որ 630,000 բնակիչ ունի . Տէլ-հի , Վաղոններու հին մայրաքաղաքն է . Վասուլիփաթան , նաւահանգիստ է . Վատրաս , արեւելան կողմը շատ վաճառաշահ քաղաքն է . Խոլքոնտա , Խոլքոնտի թագաւորութեան հին մայրաքաղաքն է . Վահոր , Վաթմանտու և Վիզափուր :

Վրուեսաներն ու ձեռագործները շատ ետ մնացած չեն , և զրաեցոց հետ ունեցած վաճառականութիւնը քանի կ'երթայ կը տարածուի . բայց Հնդկաստանի մէջ մասմաներուն գեշութեանը սպառշառու վաճառականութիւնը պիտի ծաղկեալ չ' որչափ որ կրնար ըլլալ :

Վալխաւոր երկու տեսակ չեզու կը խօսուի Հնդկաստանի մէջ , սահսրբին և հարիերն , որ շատ բարեառներ կը բաժնախն : Վնակւաց մէծ մասին կրօնիք պրահմականութիւն է . բայց նաև սպուտականութեան , մահմետականութեան և սէիրներու աղանդին հետևոններ շատ կան : Ծառապյութեան համար գերի առնելու սովորութիւնը Հնդկաստանցոց մէջ ինչուան հիմն կայ : Վրտօնութիւն ունեցող վերի աստիճանի ժողալուրդը կրնայ զետութեանց եւելէ ինսալ . բայց մշակութիւնը և ուսմունքները այնպէս ծաղկած չեն՝ ինչպէս առենով :

Հնդկաստանը հինգ կտոր կը բաժնուի . Վահորի թագաւորութիւն , Վէփալի թագաւորութիւն , Վինտի թագաւորութիւն , Վինափի իշխանութիւնները , և Վնդփփացոց իշխանութեան տակ եղած , ու հարկատու կամ նիզակակից երկիրները : Վրանչնաւ

կամ իշխանները՝ որ մէյմէկ մէծամեծ երկիրներու վրայ կը թա-
գաւորեն՝ բոլորովին ազատ միասկատական իշխանութիւն ունին :
Հնդկաստանի ընկերութիւնը Խնդղից թագաւորին չետ մէկ-
տեղ կ'իշել ; Խնդղիացւոց Հնդկաստանի մէջ ունեցած երկիրնե-
րուն վրայ ; Իս ընկերութիւնը սահմանեալ ժամանակով իշխա-
նութիւն մը ունի , որ ատեն ատեն Խնդղից խորհրդարաննեն պի-
տի հաստատուի , և ամէն քաղաքապետներն ու ուրիշ պաշտօ-
նատէրները նոյն խորհրդարաննեն սրբածխանատու են :

Խնդուան մեծին Խճեսանդրի աշխարհակալութեանց ժա-
մանակը Հնդկաստան ծանօթ չեր Խրոսացւոց + ան միջոցին
շատ մանր թագաւորութիւններ բաժնուած եր , ու մէջը բազմա-
թիւ ժողովուրդներ կը բնակէին : Վրիսառոսի թուականէն երկու
դար առաջ Պարթևներն ու Ակիւթացիք Հնդկաստանի հիւսի-
սային կողմը վագեցին , և ութերորդ դարուն սկիզբները Խաչ-
մետի չետևողները հմա բնակութիւն հաստատեցին : 1525ին Հնդ-
կաստան Խողով թագաւորներուն իշխանութեանը տակ ընկաւ .
ան թագաւորներէն Խէրէնե- Օխա անունով մէկը իր տէրութիւ-
նը շատ զօրացւոց ու անուանի ըրաւ + բայց իրէն յաջորդներուն
ժամանակը ներքին խոռոչութիւններու պատճառաւ՝ զբուանց
ալ զօրաւոր թշնամիներու յարձակելով աս տէրութիւնս սկը-
սաւ իյնաւ . վերջապէս Խնդղիացիք բոլորովին կործանեցին անի-
կայ , և հիմա Խողով ընդարձակ թագաւորութիւնը զրեթէ ամ-
բողջ վաճառականներու ընկերութեան մը ձեռքն է որ 1791ին
հաստատուեցաւ . և ըստեցաւ Խնդղիացիք հանդիպութիւն որ Հնդկաս-
տանի վաճառականութեանը համար մասնաւոր ազատութեան
զիր առաւ Խշխարեթ թագուհիէն : Վակ Տանիմազքացիք ,
Վազղիացիք և Փորթուգալցիք Հնդկաստանի մէջ մէյմէկ կը-
տոր տէղ ունին :

ՀԱՐԴԻՑ-ՉԲՈ

Այս երկիրը նաև թագավորություն արևելքան հարդայ և հարդաց աշխարհ յանձնոց Դաստիարակ կը ըստու ասահմաններն են Հընդակասան, Զինու կայսերութիւնը, Զինու ծավը, Վալաքացի նեղուցը և Պիենկապայի ծոցը. արևելքան երկայնութեան 88°ին և 107°ին 45°ին, ու հիւսիսացին լցոնութեան 4°ին 17°ին և 28°ին մէջ կ'ինայի: Մաստանն է Կիբուգար կղզիները, Վիւտուար կրպազին, Կալէսի իշխանի կղզին և Վերկիի Վաշիպեղազուր Հընդակառ-կառ-Զինու մէկ մասն են:

Այս երկիրս տեսքը ամեննեին միամկերպութիւն չունի: Վիրամանի տէրութեան մէջ թէպէտև հախանախուտ տէղաւանք շատ կամ, բայց բարերեր դաշտավայրներ և զուարձալի հովիսներ ալ շատ ունի: Վալաքացի թէրակղզին լւանուտ է. Վիստի տէրութեան մէջտէղն ալ ընդարձակ հովիտ մը կայ. Կնասի թագաւորութեան արևմտուան կողմը անգործ և ամայի երկիրներ բրանած են, իսկ արևելքան գին խիստ բարերեր ու զանազան զետերով պարարտացած տէղուանք շատ կամ: Վիստն խիստ փափախական է, ցած երկիրները տաք ու խոնաւ են, բարձրկեկ հովիսներուն մէջ օղը մէղմ' է, իսկ լեռներուն վրայ ցուրտ:

Այս երկիրը շատ հարուստ է հանքային նիւթերու կողմաններ, գետինը ընդհանրապէս պտղաքեր է, և անտառներուն մէջ ազնիւ փայտեր կամ. նաև կենդանիներուն տէսակները բազմաթիւ են:

Հնդկա-Զինու մէջ սյլ և այլ տէրութիւններ կամ, որնոյ զինաւոր քաղաքներն են Պամիու, խիստ վաճառաշահ. Փէկու, որ առենով արևելքի խիստ երևելի քաղաքներէն մէկն էր. Վալաքաքա, որ 12,000 բնակիչ ունի, և Վնդղիացոց ձեռքն է, ինչ-

պէս նաև Մարթապատմն , և Հոգէ ող Վոլոնտենի հին մայրաբազարն է :

Հաղկառակնենու մէջ հինգ մեծաւոնք տէրութիւններ կան .
Մինասի և Պիրմանի թագաւորութիւնները , Վալսպաքա թե-
րակղզին , Խամի թագաւորութիւնը և Վագղիացոց իշխանու-
թեան տակ մոտած երկիրները ; Այս զամազան բաժանմունքներուն
կառավարութիւնները ինքնիշխան տէրերու ձեռք է ; Ամէն մարդ
20 տարուցնէ վեր իրեք տարի թագաւորին ծառայելէն ետև՝ մէկ
տարի մըն ալ իր կողմանէ թագաւորին համար պիտի ծառայէ .
միայն կարգացողներն ու քաղաքական պաշտօնատէրները աս բա-
նէս ազատ են : Վճնամի թագաւորութիւնը ատենավ Ունիքի-
նի և Քողմաննի թագաւորներուն ձեռքն էր . բայց 1774ին խը-
ռովութիւն մը ելլելով անոնք աս թագաւորութենէն զրկու-
ցան , և 1790ին իրենց սերտանդներէն մէկը նորէն նոյն տէ-
րութիւնը ձեռք ձգեց : Պիրմանի թագաւորութիւնը Փէկուի
թագաւորներուն ձեռքն էր . Ժ.Օ. դարուն մէջերը Պիրմանները
իրենց երկիրը ազատեցին . և թէպէտ 1752ին Փէկուի թագա-
ւորները գարձեալ ալիրեցին աս երկիս , բայց մէկ Պիրման
մը նորէն ձեռք բերաւ տէրութիւնը , և իրեն յաջորդները ին-
չուան վերջերս նոյն ընդարձակութեան մէջ պահէր էին իրենց
երկիրը . քիչ ատեն է որ Շաբան , Վարթապան , Ժաւայ , Վէ ,
Ժէնասակիրիմ կամ Վերկի գաւառները , և Վերկի արքակեղա-
զուր Վագղիացոց տայռ հարկադրեցան : Վալսպաքի թերա-
կղզին , որուն մէջ ատենավ մասնաւոր թագաւորներ կը նատէին ,
չետքշէտէ Պիամացոց , Փորթաւացացոց , Նումանացոց , վերջն
ալ Վագղիացոց ձեռքը անցաւ , որ ինչուան հիմն անոր մէծ մա-
սին կը տիրէն : 1568ին Փէկուի թագաւորները Պիամացոց վրայ
յարձեկեցան . ան ատենէն ի վեր Պիամացիք հէտ զշէտէ շատ
արեմնեան գաւառներ կարսնցուցին :

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԶԻՎՅ

¶ ¶ Ընդպատճակ երկիրը արեւելքան երկայնութեան 69°ին և 142°ին 30°ին, ու հիւսիսային ըստութեան 48°ին 10°ին և 56°ին 12°ին մէջ կ'ինայ. չորս կողմէն սահմաններն են՝ Ափերիա, Ձառքբաստան, Վթզանասան, Հնդկաստան, Հնդկա—Չին, և զանազան ծովեր՝ որ Վեծ Վիկիամասին կտորներն են; Վրեեւ-քէն արևմտաք 550 ըիւրեւթը տարածութիւն ունի, իսկ հիւսիսին հարաւ 400; Վեջը ու Ծը մեծամեծ քաժանմունքներ կան. բուն Չին, Տիբեթայի թագավորութիւն, Վողով Վանլու, Վոն-զար, Փագը Պուխարա, Ձմիկէթ և Պութան. ասոնցմէ զատնակ. ի իշտու Քիշտու թագավորութիւնը, որ ի իշտու Քիշտու կրող զիներն են:

Ամսաց տէրութէենը տակ եղած զլիսաւոր կղզիներն են
Հայնան, ինչպահ կամ Ֆարմազ, և ինտրաքայ կամ Արա-
լեան, որուն մէկ կտորը Շափանի հիշանութէեն տակն է:

Ղինու երկիրը ծովեզելքներէն սկսեալ ստահճանաբար կը բարձրանայ ինչուան ամ լեռներուն քով՝ որ Վախոյ մէջտեղի բարձրաւանդակին ըստ դիմ պատաժ են : Այս լեռներուն կողեւը շատ բարեեր են , և վրանին զանազան ջրանցքներ ու բազմաթիւ գետակներ կան : Ղինու արևմտեամ դիմ ամբել լեռներ կան , հիւսիսային աղեւելեամ դիմ ալ այնպիսի տեղուանք կը գտնուին՝ որ գրեթէ բոլորվին անբեր են : Քորէան լեռնոտ երկիր է , բայց պտղաբեր ու շատ աղել մէակուած . նմանապէս Վանշու Ուաթարաց երկիրն հողը խփան բարեեր է : Ուաթարատան ու Վաղովէ երկիրը Վախոյ մէջտեղուանգը կ'ինան , ու շատ ընդարձակ անսապատճեր ունին , որոնց մէջ քանի մը ուղարիսէն զատ ու ըիշ բան տեսնուիր . բայց տեղ տեղ ալ երկիրը բարեեր է :

Ովագելթը՝ որ Ամնու հարաւային զին կ'ինայ, բարձր լեռներով
ծածկուած է:

Ամնու երկրին ընդարձակութեանը պատճառաւա՝ մէջը ամէն
տեսակ կլիմայ կը գտնուի, սառուցեալ գօտիի կլիմայէն ինչուան
այրեցած գտիինը: Այս երկրին մէջ շատ հանգեր, տեսակ տեսակ
բազմաթիւ կենդանիներ, թաշուններ, և այնպիսի ձկներ կամ՝ որ
Խրոսայի ծովերան մէջ մէն գտնուիր: Շառուց կողմանէ ալ շատ
հարուստ է Ամնաց երկիրը. և թէպէտ Ամնացիք մեծ ջանքով
ամէն տեսակ բոյս ու Խրոսայի արմանիք կը մշակին, բոյց մաս-
նաւոր կերպով բընճար մշակելու ետեւէ կ'ըլլան, որ իրենց գլխա-
ւոր ապրուստն է:

Շառն Ամնու մէջ քաղաքները անուն չունին. բայց մենք հոս
ան քաղաքները կը յիշենք՝ որոնց Խրոսացիք Փէքին, ‘Վանքին
և Վանմթն կ'ըսեն: Փէքինը Ամնու մայրաքաղաքն է: Վան-
չուի երկրին մէջն է Ալաղաւան, Աւա-Կյոմթոյ, և Վարեային
մայրաքաղաքն է Հան-Վան-Ջինկ. Ովագելթի մայրաքաղաքն է
Խաչոս:

Ամնու ամենէն անուանի չէնքն է մեծ պարիսպը, որուն եր-
կայսութիւնը 220 ընթացիք է, բարձրութիւնը ընդհանրապէս
7էն ինչուան 8 մէթը, իսկ լայնը այնապի որ վրայէն չորս կամ
չինք ձիսուոր քովէ քով կընան անցնիլ: Ուրիշ օգտակար շի-
նուաճքներն են նաև հանգիստները և ջրանցքները՝ որ վաճա-
ռականութեան մէծ դիւրութիւն կուտան:

Ամնաց ձեռագործները շատ մեծի մասին ժողովրդեան հար-
կաւոր կամ հանգիստ աօքելու բաներ են: (Կտարաց հետ ըրած
վաճառականութիւննին թէպէտ շատ մեծ է, բայց ալշութեան
ներքին վաճառականութեանը չ'ամսնիր:

Ուամնաքը և զբականութիւնը Ամնաց մէջ վերին Վախոյ
ուրիշ ամէն ժողովրդոց զբականութենէն վեր է: Ժողովուրդը
հանգալուսարարոյ և աշխատասեր է, և քաղաքականութեան մէջ

բաւական առաջ գնացած, թնակեց մեծ մասը Պիտոսյի աղանդէն են. շատն ալ լրճիուկիսի և լուսոսի աղանդները ունին, որ առ իրեքն ալ կռապաշտութիւն է:

Չինաց կայսեր իշխանութիւնը անմիջապէս միայն բուն Չինու վրայ կը բանի. Քարէան մասնաւոր թագաւորի իշխանութեան տակ է. թիսկեթի մէջ լամա ըստած քրմանդեռ կը նատի, մէկալ գաւառները խաներու ձեռք են, բայց ամէնքն ալ հարկառու են Չինու կայսեր: թագաւորութիւնը որդւոց որդի ժառանգութեամբ մանչէրուն միայն կ'անցնի. բայց միշտ անդրանիկը չթագաւորեր: Ամէն աստիճանի մարդիկ կրնան պաշտօնի համեմել և կայսեր իշխանութիւնը սատվ միայն ըափառը ըստած կը սեպուի որ մեծամեծներէն քանի մը դասեր իրաւունք ունին կայսեր ներկայանալու իրեւ. նուիրակ ժողովրդեան կողմանէ: Տերութեան զործողութիւնները վեց թագաւորական ժողովներու վրայ բաժնուած է. գաւառներու հոգաբարձութիւնն ալ զատ պաշտօնատերներու յանձնուած, որ մէկմէկէ անկախ են:

Չինու հաւանական պատմութիւնը «Վրիհասոսի թաւականէն 2200 տարի առաջ կը սկսի. Չին կամ Աննէայի անունը, որ Շ'նաս ալ ըստած է մեր լեզուին մէջ, աղջաատչմի մը անունէն առաջ եկած է, որ Քիհատոս 250 տարի առաջ կը թագաւորեր: Քանառուերկու ցեղ հետ գհետէ: Չինու աթուը յաջորդեցին. բայց ամէնքն ալ նոյնպէս զօրսուոր չեղան, և տէրութիւնը կամաց կամաց ընդարձակեցաւ: Ոչ գարուն սկիզբները Ունիու ըստած թաթաթալները իրենց զլանաւորներէն մէ կը Չինու թագաւոր դրին, որ հիմակուան թագաւորող ցեղին առաջին կայսրը եղաւ:

ԹԱՐԱՊԻՐՈՒԹԻՒՆ ՃԱՓՈՒՄ

Ի՞ս տէրութիւնը Չինու արևելքան դին եղած կղզներով ձեացած է. արևելքան երկայնութեան 127°ին և 144°ին 50°ին,

ու հիւսիսային լայնութեան 30°ին և 48°ին 50°ին մէջ կ'ինայ :

Աղաղեանին հարաւային կտորն ալ աս տէրութեան մասն է :

Դ'ափոնի կղզիները մեծ գօտիի մը շտկութեամբ իրարու հետ միացած են . աս գօտին հիւսիսային արևելքէն գէտ ՚ի հարաւային արևմուտք կ'երկընայ : Ծառով ստեղ կ'ալէկոծի և կուզայ ծովեղերքներուն կը զարնուի՝ ուր որ քարաժայուեր և ծանա ծաղուտներ կան : Այս կղզիներուն մէջ լեռներ շատ կան, և դրեւթէ բոլորն ալ հրաբուխի լեռներ են . ասնց շատերուն զտղաթը մշտնջենաւոր ձիւն պատած է, և ամենէն բարձր լեռն է : Ծուզին՝ ՚իիՓոն կղզին մէջ : Վետնաշրժ շատ կը պատահի Դ'ափոնի մէջ, և ջերմ ու ծծմբային ջրերու աղբխրները խիստ շատ են : Ավանն շատ փոփոխական է : ծովուն վրայէն փշած քամիներով ամսուուն տաքութիւնը կը չափաւորուի . բայց նոյն լայնութեան տակ՝ Դ'ափոնի մէջ աւելի ցուրտ կ'ըլլայ ձմեռը՝ քան թէ Ռոբոյ ուրիշ ծովեղերքները, Անձրեային եղանակներու ժամանակը անձրեւ հեղեղի պէս կուզայ :

Հաստ մանր գետեր կան Դ'ափոնի երկիրը . հողը սինվափ բարեբեր չէ, բայց ընակաց ճարտարութեամբը խիստ պտղաբեր եղեր է : Հանդային նիւթերու մեծ հարստութիւն կայ Դ'ափոնի մէջ, շատ կղզիներէն ոսկի ու արծաթ կ'ելլէ . վայրի կենդանիներ խիստ քիչ կը զանուին . ուրիշ կենդանիներն ալ բազմաթիւ չեն, բայց մնաւակայ ծովերը խիստ ձկնաւէս են :

Գլխաւոր քաղաքներն են՝ ՚իիՓոն կղզին մէջ՝ Շատոյ, որ Ռոբոյ խիստ մեծ և գեղեցիկ քաղաքներէն մէկն է . Ո՞իաքոյ որ 530,000 բնակիչ ունի, և () օսքա՛ որուն բնակչացը թիւն է 150,000 : ՚իիսիր կղզին մէջ՝ ՚յանկասափի, որ խիստ վաճառ ռաշահ քաղաք է, և օտար աղցերը միայն աս քաղաքս կընան վաճառականութեան համար . Ամսիա՛ յախճառակիին համար անուանի է :

Դ'արտարութեան կողմանէ, Դ'ափոնցիք խիստ զարմանալի

Են . պահնչելի է իրենց գործած դիսպակը , մետաքսը և բամբակը .
յախճապահնին ալ խիստ յարգի է : Վերքին վաճառականու .
թիւնը շատ ծաղկած է , և միայն Չինաց ու Հոլանտացոց հրա .
ման կայ տէրութեան մէջ վաճառականութիւն ընելու :

Ճափանի լեզուն Վայոյ ուրիշ լեզուներուն հետ քիչ նմա .
նութիւն ունի : Վայնէն աւելի տարածուած կրօննէրն են Վին .
թոյի և Պուտտայի կոստաշտութիւնները . բայց նաև Ինսփու .
կիսակի հետեւողներ ու աստեղասպաններ ալ կան ,

Ճափանի օրինաւոր թագաւորը կամ կայսրը Տայբեէ կ'ըսուի ,
որ միանգամայն քրմապես է . բայց բուն երկրին իշխող թագա .
ւորն է Վայոպայ կամ Վէռէռան , որ բանակին զօրավարն է , և բո .
լորովին իր ձեռքն է քաղաքական իշխանութիւնը , ու Խոյոյ կը
նստի . իսկ Տայիրին Վինաքոյ կը կենայ՝ փառաւոր պալատի մը
մէջ փակուած : Լառավարութիւնը ազատ միապետութիւն է
ժառանգական . տէրութեան մէժամեծները գայիք կ'ըսուին ,
ասոնց իշխանութիւնը որդւոց որդի կ'երթայ , և եկամուանին ի .
րենց սեպչական վիճակներէն կամ գաւառներէն կուգայ : ()
ընքնները խիստ են . զրուն ներս մարդ մանելու հրաման չկայ ,
Ճափոնցիք ալ ներսէն դուրս չեն կրնար ելեւ . բնակչաց մէջ եօ .
թը աստիճան կայ , որ են արքայազունք , ազնուականք , քուրսք ,
զինուորականք , վաճառականք և արուեստաւորք , երկրագործք ,
գերիք :

Ճափանի երկիրը նախ Վարկոս Փողոյ անունով վենետ .
կեցի ճանապարհորդը Խարսացւոց ճանցուց . 1542ին Փողթու .
գացիք հնա գնացին ու բնակութիւն հաստատեցին . բայց թէ
իրենք և թէ քարոզիները տէրութենէն քշուեցան , անոնց տեղը
Հոլանտացիք գնացին , և **Ճ**ափանացւոց հետ վաճառականու .
թիւնը առաջ տանելու համար՝ ամենայն խոնարհական կերպեր
յանձն առին :

ԱԹԵՍՏԱՏԱՆ ԱՍԻԱՅ

ՈՐԴՈՒՄԸՑ Ղոփոյ մէջ ունեցած երկիրներն են Ակեբիս, և Կովկաս լեռանց հարաւային կողմերը, Վիակերիային սահմաններն են Խրտոսայի Ոտուսատան, արջային Ոտուցեալ Վվիսամոս, Պէտքմակայ նեղուցը և ծովը, (Կ)տոթպի ծովը, Ջն և Ժաթարատան: Այս երկիրը արևելեան երկայնութեան 56°ին 20'ին և արևմտեան երկայնութեան 172°ին 28'ին, ու հիւսիսային լայնութեան 47°ին 30'ին և 78°ին 30'ին մէջ կ'ինայ . արևելքէ արևմտութ ունեցած տարածութիւնն է 650 բիւրմեթը, իսկ հիւսիսէն հարաւ 320 . զրս կուսակալութիւն, երկու նահանգ ու երկու գաւառ. կը բաժնուի:

Վիակերիայ մաս սեպուած կղզներուն զլխաղըներն են Վիպերեան կղզները, Վինտովկ կղզները և Քորիլեան կղզները: Ոտուսատանի առ մասը զրեթէ բոլը՝ Ղոփոյ հիւսիսային դին կ'ինայ. մէջը ընդարձակ ձահիճներ, թաւ անտառներ, ահազին տարածութեամբ անայի անապատներ, մեծառեծ գետեր ու լճեր կան: Այսիոյ մէջտեղի լեռները հարաւային տափ հովերուն արգելք կ'ըլլան. որով նոյն աստիճանի տակ Վիակերիան Խրտոսայէն աւելի ցուրտ կ'ըլլայ. իսկ հիւսիսային կողմին ցատութեանը միայն քանի մը տեղացի ժողովուրդներ կընան զիմանալ: Խղանակները շուտ շուտ կը փոփոխին, և սաստիկ ցրտեն ետե անտառնելի տաքութիւն մը կը տիրէ:

Վիակերիան հանքային նիւթերու կողմաննէ հարուստ երկիրներէն մէկն է. ցորենը բաւական առատ, շատ կենդանիներ ալ ունի որոնց մորթերը խիստ ազնիւ են:

Զեւագործները քանի մը տեսակ բաներ են, և աւելի հանքերը փորելու արուեստ առաջ գնացած է. վահառականութիւնն ալ բաւական ծաղկած է:

Գլխաւոր քաղաքներն են թագուցք, որ արևմտեան Ախոյեցիոյ մայրաքաղաքն է, և 20,000 բնակիչ ունի . Երբութապ, արևելեան Ախոյեցիոյ մայրաքաղաքն է, և բնակաց թիւն է 15,000 . Ճամկը, մեծամեծաց գլխաւոր քաղաքն է : (Ճամկապ, նպասհանդիսատ է . Քովկան և Երզինապ, արձաթի հանքերուն համար երեկի են .

Լամպի կրօնը, տարբասպացութիւնը և մահմէտականաթիւնը սմենը սմենէն աւելի տարածուած կրօնիներն են Ախոյեցիոյ բը նակացը մէջ, ան բնակիներն ալ զանազմէ ժաղովարդներ են, և շատերը առարջի տեղ մորթէ կուտան Ուուսի տէրութեան . զինուորութենէ ալ ազատ են :

Ախոյեցիան Հունաց և Հռոմեաց ցանծանոթ էր : Ուունելը առջի անգամ (Ա. Հ. Պարուն վերջը պն կողմերը արշաւեցն, բայց Ա. Հ. Պարուն կէսէն ետքը նուածեցն ան երկիրը . և Ախոյեցիոյ գլխաւոր կտորին առջի տիրողը Նրման անտառով կարգմ իսպափն մը եղաւ . իրմէ ետքը Ուուները կամաց կամաց զէպ ՚ի արևելեան կողմը գնացին : Ախոյեցիան հիմն պատրամքի տեղ է, և հօն քշուողները հանքերու մէջ կը բանին :

Լովիսաւ, հարաւային կողմի գաւառները արևելեան երակայնութեան 37°ին 55°ին և 48°ին 10°ին, ու հիւափային լսյնութեան 38°ին 28°ին և 43°ին 30°ին մէջ կ'կնան, և իրենց սահմաններն են՝ Խրասպի Ուուսաստան, Կասպից ծովը, Պարսկաստան, Տամկաստան Իրայ և Ա. Տու ծով : Իս երկիններու հիւնապային զին բարձր լեռներ կան, որնց գաղաթները միշտ հիւնապատ են . բայց կիմնան ընդհանրասիւս մեզմէ է, ու տեղ զուարձապի հովիսներ ալ կան :

Լովիսաւ գաւառներուն գլխաւոր քաղաքներն են՝ Տիֆլիս կամ (Ճիֆլից, որ Ա քասափնի մայրաքաղաքն էր . Խրեւան, որուն բնակին է 16,000 :

Ուուսի Իրական մասին մէջն են Ա քասափն, Կողբիսի մէկ

մասը, Ազուանից երկիրը և Հայաստանի մէկ մասը : Ա բաստան
երկար ժամանակ առանձին թագաւորներ ունենալէն ետեւ՝ Պար-
սից ձեռքը անցաւ . բայց ԺԻ՞ դարուն վերջերը զարձեաւ նոր
թագաւորութի մը ձեւացաւ՝ որուն տիրեցին Ուումները : 1813էն
՚ի վեր Ըլրուանի գաւառը Ուուաց ձեռքը անցաւ , ինչպէս նաև
Պարսից ու ()ամանցւոց գէմ եղած սպառերազմներէն ետքը Ե-
րեանի ու Այլբարստայ գաւառը և Ա բաստանի մէկ մասը :

ОУЧЕНИЕ

ԵՐԵՎԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Ուն Ավելիանուն մէջ և բախո հարաւային արեւելքան
զին եղած կղզները ամէնը մէկն Ավելիան կամ՝ Կառավարին ու-
խորհ Կ'ըստելին . աս աշխարհքը մէջմը 91° Փարիզու արեւելքան
զին մէջմը ալ 110° Փարիզու արեւմուեան զին անցած միջօ-
րեականներուն մէջ է , և ան զուգահեռականներուն մէջ տարու-
ծուած է՝ որոնց մէկը 33° հասարակածէն հետու է դէպ ՚ի հե-
տին , մէկան ալ 56° հետու է դէպ ՚ի հարաւ .

Վայսպէտիս աս մասնին մակերեսոյ [թը զբեթէ 105,277 քա.
ռահուսի բիւրսեթը է, ու ընակչացը [թիւն է 20,300,000, Երեք
մեծամեծ քաշամանակը ունի. մէջմը արեւորտան կամ
Մայուսնա, որ նաև Վայսպէղագոս Մախոյ կը բառի. և կղզիներու
բազմութեամբ ձեացած է, որոնք մեծ ընդարձակութիւն ունին,
բայց մէջերնին նաև մասն կղզիներ կը զանալին. Երկրորդ՝ Քջն
կամ Վուրբաւասես կամ Վուրբաւնա, որ ընդարձակ ցա-
մաք մըն է, և ըստ զին զանազան մեծութեամբ ու ձեռով կղզի-
ներ կան. Երբարդ՝ արեւորտան կամ Ուլինենա, որ արևե-
լեան զին կ'ինայ, և անթիւ կղզիներէ բաշխացած է, որոնց շա-
տը մէկտեղ եկած ու արշափեղագոտներ ձեացած են:

Ավկիանիոյ մէջ լեռներու երկայն գօտիներ կը տեսնուին, որոց մէջ ամենէն երևելին անիկայ է որ կը կարծուի թէ Ո՞ւ լաքայի գօտիին շարունակութիւնն է, և Ո՞ւծ Ավկիանոսին ու հնգաց ծովուն յատակները երկու բաժնելով՝ որ հողանոսային մէջէն կ'անցնի, ուր նոյն գօտիին կապոյտ լերինք կ'ըսեն . աս լեռներէն մէկուն բարձրութիւնը 2000 մետր է:

Ավկիանիոյ օգը ընդհանրապէս մեղմէ, և հասարակածին տակի երկիրներուն մէջ լեռները և ծովուն վրայէն փաշ մեղմ քամիները օդին տաքութիւնը կը զովացընեն: Հովերուն և ջրերուն ընթացքէն՝ մօնուղարտին և ծովուն ընդհանուր շարժմանէն ալ արևելքէ արևմտաքը է . բայց արևմտեան Ավկիանիային մէջ իրեք հակառակ հովեր կը բանին . Փիլապիկան և Ո՞ղուքեան կղզիներուն հովերը կանոնաւոր են. իսկ Պորնէոյ և Ուումատրա կղզիներուն ան մասներուն մէջ որ հասարակածին հիւսիսային դին կ'ընան՝ մուսսն ըսուած կանոնաւոր քամիները կը բանին՝ որ Խօմենի ծովուն վրայէն կը փէն . մէկալ մասները, ինչպէս նաև Ուումատ կղզիներուն մէկ մասին մէջ, առջններուն հակառակ մասսններ կը բանին: Փողինեզիայի մէջ ալ թէ ծովուն և թէ ցանաքին վրայէն միակերպ մեղմ ու զով քամիներ կը փէն:

Ավկիանոսի գրեթէ ամէն կղզիները հրաբութիներէ տառաջ եկած են, և աշխարհիս առ մասին մէջ վառ ու մարած հրաբուխ ներ շատ կը գտնուին: Հանգային նիւթերու կողմանէ միայն Վշիական կղզիները հարուստ կ'երեւան: Պորնէոյէն գոհար կ'ելլիք, և աս կղզւոյս մէջ, ինչպէս նաև Ուումատրայի մէջ, ոսկիի, պղնձի և երկաթի հանգեր կան. իսկ Պանքա կղզւոյն մէջ խիստ առատ անագ կը գտնուի:

Վշիական Վշիակեղակոսին մէջ Վշիոյ ամէն տեսակ բցուելը կը գտնուին, թող ան տեսակ բոյսերն որ աս կղզիներուս միայն սեփական են: Փողինեզիային ամէն կողմը արմաւենի, հացածառ և գետնախնձօր շատ կայ: Երդ հումանոսի բցուերը մասնաւոր:

յատկութիւններ ունին . ծառերուն տեղիները չըր , կարծր և նուրբ են . պտուղներն ալ կաշիի պէս կարծր են , և փայտային մասունք շատ ունին , ուստի շատը չեն ալ ուստուիր :

Այսից հարաւային կողմի ամէն ըրբոտանիներն ալ Ովկիանիային մէջ կը գտնուին : Կոր Հովանտային ըրբոտանիները իւրենց ձեւն և մասնաւոր յատկութիւններուն համար երեւելի են : Բայ երկրիս թռչուններն ալ մասնաւոր յատկութիւններ ունին , և շատ տեսակ վխասակար սողուններ կան :

Ուեւէտ և Ովկիանիոյ մէջ մարդկանց ցեղերը բազմաթիւ են , բայց ամէնքը մէկէն կինանք երկու գլխաւոր ցեղի վերածել : Առջի ցեղին մարդիկիլ միջահասակ և պղնձագոյն են , մազերնին շխտակ և անդամնին համեմատ , ասոնք Ո՞ւլոյեցի կ'ըսուին : Երկորդ ցեղին գոյնը սե է , մազերնին գռաւդ , և կազմուածքնին տձեւ . ասոնք են Ովկիանիոյ Ալեքը : Մալայեցիք Առիական կղզեաց մեծ մասին մէջ , Փողինեղայի և Աւատրալիայի մէջ տարածուած են . իսկ Աւերը Ովկիանիոյ մնացած մասին մէջ :

Աշխարհիս աս մասին մէջ ամենէն աւելի տարածեալ կրօններն են՝ քրիստոնէութիւն , մայմանտականութիւն , պուտասականութիւն , պրահմականութիւն , պատապական աղջուապետական անդամակցութիւններ , և շատ տեսակ կռասպութիւններ :

Ովկիանիոյ մէջ ամէն տեսակ կառավարութիւն կայ , ցեղասպետութիւններէ սկսեալ (որ նոյն ցեղերուն մէջ ամէն սուն մէկ զլխաւոր մը ունի՝ ինքնիշխան) ինչուան աղջուապետական նկատակակցութիւններ , և ազատ միասպետական թագաւորութիւններ :

Արուեստից և ձեռագործաց կողմանէ մեծ տարբերութիւն կայ Ովկիանիայի երկու ցեղերուն մէջ : Աւերը իսխատ հարկաւոր ու հասարակ արուեստաներն ալ չեն գիտեր , իսկ Մալայեցիք քաղաքականութեան մէջ բաւական առաջ գնացած են , և երկրագործութեան , նաւարկութեան , ձեռորսութեան , ու նաև համերեր

փորելու ետևէ կ'ըլլան : Ա ամառականութիւնը աւելի լավական կղղեաց մէջ ծաղկած է :

Ովկիանիսիայի բնակիչները գլխաւոր չորս տեսակ են , և առանձառաւ աշխարհագիրները չորս մեծամեծ կտոր կը բաժնեցիա , աշխարհին աս մասը . արևելքան Ովկիանիսիա կամ Շողինեցիա , հարաւային Ովկիանիսիա կամ Մելքոնեցիա , արևմտեան Ովկիանիսիա :

Խրոպացի ազգերէն Ենցդղայցիք , Սպանիացիք , Հոլանդացիք և Փորթուգալցիք են միայն որ Ովկիանիսիա մէջ գաղթական ներ ունին . բայց Հոլանտացւոց ձեռքն են Ովկիանիսիա իստ հարուստ և բազմամիրգ տեղուանիք :

Հիները Ովկիանիսիային վրայ ամենեւին տեղեկութիւն չունեին , միայն թերեւս Ուումատորա կղղներ գիտեին : Փորթուգալցիք առջինը եղան որ 1510ին Վրիական կղղները ուոք կոխեցին . Հոլանտացիք 1605ին՝ որ Հոլանտան զաման , և շատ համապարհող ներու ան կողմերը երթալով՝ Ովկիանիսիա ուրիշ կղղները յայտնուեցին :

ՄԱԼԵՋԻԱ ԿԱՄ ՄԵԼԱՅԱՍՏԱՆ

ՄԱԼԵՋԻԱ ԿԱՄ ՄԵԼԱՅԱՍՏԱՆ մակերեսով 18,434 քառակուսի քիւրմելը է . բնակիչն է 18,300,000, Այս երկիրը ձեացած է Ուուտ , Պիոներ , Զելեպեան , Մոլուքեան և Փիլիպիպեան կղղներով , և արևելքան երկայնութեան 91°ին և 132°ին , ու հիւսիսային լայնութեան 20°ին , և հարաւային լայնութեան 16°ին մէջ կ'իմայ :

Ուուտի կղղներուն մէջ ամենէն երկելիներն են Ուումատրա և Ճաւա , Ուումատրան երկու մաս կը բաժնուի . մէկը անկախ , որուն մէջ շատ մանր տէրութիւններ կան , և զիսաւորներն են Մաշմալի և Ուիամի թագաւորութիւնները և Պաթերուն երկիրը . մէկան ալ Հոլանտացւոց իշխանութեանը տակ , որ ձեա-

ցած է Փաստանկիր և Ո՞նանկապոյի տէրութիւններով, Փալէմնաւնի Ծաղաւորութեամբը և Ամդըրններուն Երկիրավը :

Պօրնէց աշխարհքիս խիստ մեծ կղզիներէն մէկն է, և մէջը անկախ տէրութիւններ կան, որոնց գլխաւորներն են Պօրնէցի և Փաստիր Թագաւորութիւնները, և Հոլմանտացւոց ձեռքն եւ զած տէրութիւնները, այսինքն Ոռնթինաքի, Սուքաթանա, Ամանց և Պանտէրմասին Թագաւորութիւնները :

Հոլմանտացի նաև Հէլէպէան կղզիներուն հիւսիսացին ու հարաւային գլն Երկիրներ ունին. Խոկ կղզւոյն մնացած կտորը շատ տէրութիւններ բաժնուած է, որոնք իրարու զաշնակից են,

Ո՞ղուքէան կղզւաց արշիպէղագոսին մէջ իրեք խումբ կըղ-զեաց կայ, որ են Կիլոլց, Ուրամ և Պանտա: Ոխիլսպէան կըղ-զեաց արշիպէղագոսին մէջ Լուսնն կղզին մէկ մասը անկախ է, մէկաւ մասը Ապանիացւոց ձեռքն է. մայրուաշաղաքն է Ո՞ա-նիլիս: Կրյոն արշիպէղագոսին մէջն է նաև Ո՞ինտանայ կղզին, որ Լուսնին պէս Երկու մաս կը բաժնուի:

ԱՆՍՏՐԱԴԱ

Ո՞գաւանդութ աս մասը արևելքան Երկայնութեան 110°ին և արևմեան Երկայնութեան 177°ին, և հիւսիսացին լայնութե 1°ին ու հարաւային լայնութեան 55°ին մէջ կիցնայ. մակե-րեսոյթն է 85,994 քառակուսի քիւրմեթը, և 1,130,000 քնակիչ ունի: Ի՞ստրալիային մէջն է Կոր Հոլմանտա, Կոր Կուինէա կամ Փափուից Երկիրը, Տէմէն կղզին, Կոր Վալեստանիա, Կոր Օէ-լանտա, Կոր Կուանտա և Լուիզիանտա, Հոնվակալի կղզիք, Կոր Շրիտանիս, Վաշիպէղագոս գշնոյին Շարլոթթայ, Սոլոմոնի կղզիք, Ամանմա-կղզիք, Ամանթա Քրուզ, և Կոր Հերքիտեանկը:

Կոր Հոլմանտան իրեն մեծութեանը համար զատ ցամակ Երկիր մը կինայ սեպուիլ. աս կղզւոյն ներսերը գեռ անծանօթ են .

առենքնէն ծանուցեալ մասը հարաւային արևելեան ժողեզելքն է ,
ուր Վնգղիացիք քաղաքներ շնուցին , որոնց դժուաւոն է Ոիս
նէյ , և Վնգղիային ծանր յամցաւոները Պաթանի Պէյ կը բաւէն :
Երբ Հովանտային արևելեան մասը՝ Իր Կալէս հարաւային կ'ը-
սուի , մասցած ծովեզելքները զամազան մասեր բաժնուած էն :
Կապցոյ լեռները Վնգղիացոց բնակած երկիրներուն արևմտեան
դին կ'ընան :

Տեմէն կղզին Պատի նեղուցով՝ Իր Հովանտային բաժնուած
է , և ինչպէս Իր Հովանտային մէջ՝ ասանկ ալ Տեմէնին մէջ
գաղթականներու երկիրներ ու նաև ինքնազլուխ տեղուանք կան :

Եր Օելմատան երկու կղզին ձևացած է , որոնք Վուքի
նեղուցովը իրարմէ բաժնուած են :

ՓՈՎԱՆԵԶՒԱ

ՓՈՎԱՆԵԶՒԱ, որ Բաղմակղզիք ըսել է , Ովկիանիայի եր-
րորդ մասն է , և թէպէտ ամենէն աւելի տարածեալ Է կղզիները
իրարմէ շատ բաց ըլլալով , բայց երկիրներուն մակերևոյթը քիչ
է : Ովկիանիոյ աս կտորը արեւելեան երկայնութեան 126°ին ու
արևմտեան երկայնութեան 111°ին , և հիւսիսային լայնութեան
35°ին ու հարաւային լայնութեան 40°ին մէջ կ'ինայ , ու անթիւ
կղզիներով ձևացած է , որոնց շատը խումբ խումբ մէկտեղ ժող-
ված են . ասոնց մէջ երեւելիներն են Վակելանեան , Քարող-
նեան կամ՝ Իր Փիլիպպեան , Վնսոնեան կղզիները . Վաղակաց
կամ՝ Վարիանեան կղզիք , Վիւկըրաեան կղզիք , Ջիզի կղզիք ,
Երտորդաց կղզիք , Բարեկամաց կղզիք , Պագք , Ունսոուիչ , ու
Վաղքիզեան կամ՝ Վնչնուանա կղզիները :

Փողնեղիային մակերևոյթը զրեթէ 849 քառակուսի սիւր
մէթը է . և 4,100,000 բնակիչ ունի :

Ա Փ Ռ Ի Ա Ե
Ա Խ Տ Հ Ե Ա Ո Ւ Թ Ա Տ Ո Ր Ե Փ Բ Ո Ւ Թ Ի Ե

ԲԵՐԴԱՇԱՏԻՐ ՍՑՈՐԵՓՐՈՒԹԻՒՆ

Այս հայության մասին մաս կազմված մեջացած ձեր վեպը
այս տարի, ովհետեւ այս դաշտապահությունը ունեցած պահանջման
առաջակա առաջ գումարականը՝ և մասաւորականը՝ այս մասնաւորական
առաջ ա դիմում ու այս մասը պահանջանալ ու պահ հայությունը

Ա Փ Բ Ի Կ Ե Ա մ մ ֆ օ ր է ա կ ա մ ն ե ր ո ւ ն մ է ջ կ' ի յ ն ա յ ս ո ր ո ն ց մ է կ ը
Փ ա ր ի զ ո ւ մ ի ջ օ ր է ի ն ա ր ե մ ո ւ ե ա ն ի կ ո ղ մ է ն կ' ա ն ց ն ի 49° 50' հ ե ռ ա ւ
ս ո ր ու թ ե ա ս մ բ , մ է կ ա ն ա լ ա ր ե կ լ ե ա ն ի կ ո ղ մ է ն կ' ա ն ց ն ի 49° 5' հ ե
ռ ա ւ ո ր ու թ ե ա ս մ բ . և ա ն զ ո ւ գ ա յ ե ռ ա ս կ ա ն զ ծ ե ր ո ւ ն մ է ջ ս տ ա ր ա
ծ ո ւ ա ծ է , ո ր ո ն ց մ է կ ը հ ա ս ա ր ա կ ա ծ է ն 37° 25' հ ե ռ ո ւ է դ է ս պ 'ի
հ ի ւ ս ի ս , մ է կ ա ն ա լ 34° 50' հ ե ռ ո ւ է դ է ս պ 'ի հ ա ր ա ւ : Ա շ խ ա ր հ
ք ի ս ա ս մ ա ս ը հ ի ն ց ա ս ա մ պ ի ն հ ե ռ Ո կ ւ է զ ի պ ա ր ա ն ց ո վ մ ի ս յ ն կ ը
պ ա ծ է , և ի ր ե ն ս ա հ մ ա ն ն է հ ի ւ ս ի ս է ն Շ ի ւ պ ա լ թ ա ր ի ն ե ղ ո ւ յ ն
ու Ո կ ի ջ ե ր կ ր ա կ ա ն ծ ո վ ը , ա ր ե կ լ ե ն Ա ս ի ա ն , Ա ր ա ք ի ց ծ ո վ ը ,
Պ ա ս գ ի ւ լ Ո ա ն տ է ս ի ն ե ղ ո ւ յ ը , Ա ս ի ն ի ծ ո վ ը և Հ ն դ կ ա ց ծ ո վ ը .
հ ա ր ա ւ է ն Ո ւ է ծ Ո կ ի ս ի ս ո ւ ը և Լ է ս տ ր ա լ ի ա ն , ա ր ե կ մ ո ւ տ ք է ն Ա ս
լ ա ն տ է ս ա ն Ո կ ի ս ի ս ո ւ ը : Ա ժ ր ի կ է ի ն հ ի ւ ս ի ս է ն հ ա ր ա ւ ո ւ ն ե ց ա ծ
տ ա ր ա ծ ու թ ի ւ ն ն է 825 բ ի ւ ր մ ե թ ը , ի ս կ ա ր ե կ լ ե ն ա ր ե մ ո ւ տ ք
760 . մ ա կ ե ր ե ռ ո ւ թ ի ն չ ա փ ը 270,307 ք ա ռ ա կ ո ւ ս ի բ ի ւ ր մ ե թ ը է ,
բ ն ա կ է ա ց ը թ ի ն ա լ հ ա ւ ա ն ա կ ա ն հ ա շ ո ւ ո վ զ ր ե թ է 60,000,000 :

Ա ժ ր ի կ է ի ց ա մ ա ք ը ա ր ե է ն ս յ ր ա ծ ը ն դ ա ր ձ ա կ ա ն ա ս ա ս ո ի մ ը
կ ը ս ա ն ն ի թ է ս պ է ս մ է ջ ը տ ե զ տ ե զ պ ա ր ա ր տ ե ր կ ի ն ս ե ր և բ ա ր ե
բ ե ր ծ ո վ է զ ե ր ե ա յ տ ե ղ ո ւ ա ն ք ա լ ո ւ մ զ ր ե թ է 60,000,000 :

Ա ժ ր ի կ է ի ծ ո վ է զ ե ր ե ա յ տ ե ղ ո ւ ա ն ք ա լ ո ւ մ զ ր ե թ է 3410 բ ի ւ ր
մ ե թ ը է . բ ա յ ց շ ա տ ն ե ր ս զ ո ւ ր ս մ ո ւ ա ծ է լ ա ծ տ ե ղ ո ւ ա ն ք ո ւ ն ի ն ,

որոնցմով կը ձեւանան մեծամեծ ծոցերը, ինչպէս աշխարհքիս ուրիշ մասներուն լրաց գին կը տեսնենք:

Ոիւէզի պարանոցէն սկսած՝ թէ որ Ռժբիկէի ան ծովեղերքներէն անցնինք՝ որ Վիջերկրական ծովը պատաժ է, կը տեսնենք՝ Եւ շոսի բերանները, ՎշՎիջինքի ծոցը, Ասասիւլիաթ հրուանդանը, Ոիրթի ու Տապէսի ծոցերը և Բարեյուսոյ զլուիր. Ետքը Շինուաթարի նեղուցէն անցնելով արևմտեան ծովեղերքներուն դիմացէն որ երթանք, շատ հրուանդաններ կը տեսնենք, որոնց զըլիսաւորնեն են՝ Կալարի գլուխ և Վարմաւենեաց զլուխ. անկէ ալ Կուինէայի ծոցը կը մտնենք՝ որուն մէջն են Պիւինկէ և Պիան Փրայի սարերը. Վերծը կուգայ Վափէզ Վոնսավլորի հրուանդանը. անկէց ինչուան Բարեյուսոյ զլուիր ծովեղերքներուն վրայ զիտելու արժանի ուրիշ տեղ չենք տեսներ. իսկ արևելքան ծովեղերքներուն վրայ են Ո. Վարենստիոս, Վարքեզի խորչը, Վողամվիքի ջրանցքը՝ որ Վատակասկար կղզին Ռժբիկէէն կը բաժնէ, Կուարտաֆուի հրուանդանը, Վտենի ծոցը, Պատիւլ-Վանտէսի նեղուցը և Վարքիոյ ծոցը՝ որ Կարմիր ծով ալ կը սուխ:

Ռժբիկէի կղզիներուն մէջ երեւելիներն են Վոքովարա և Օանվիսար, Վմիրաննթէս կղզիները, Վահէ կղզիները, Վատակասկար, Պուրպոն և Վաղղիսյ կղզին՝ Հնդկաց ծովուն մէջ, Վուրբ Հեղինէ, Համբարձման կղզին, Վուրբ Ումլաս, Ֆերնանտյ-Փայ կղզիները, Վալարի Վալսյ կղզիները, Վանարեւան կղզիները, Վսորեան կղզիները՝ Վտանտեան Վլիմիանոսին մէջ, և Շերափի կղզին՝ Վիջերկրական ծովուն մէջ:

Ռժբիկէի լեռանց գօտիներուն զբիցը վրայ ունեցած ծանօթութիւննիս խիստ քիչ է. ուստի հոս մէյմը ծովեղերքներուն վրայ երկընցած գօտիները յիշենք, մէյմն ալ անոնք՝ որոնց վրայ կտոր մը աւել տեղեկութիւն ունինք:

Հեւսիսային դին Վտան լեռանց գօտին արևելքէ արևմտւոր

Երկընցած է : « Եղաս գետին արևմուեան եզերքին վրայ երկընցած գօտին հետխային կոլմն են լուգատուէմ լեռները . իսկ հարաւային զին են Շնչպէլիւլ կամ լուսի լեռները , որ Վ.ոնկ լեռներուն հետ լուսանը կուխնէայէն՝ և մէջտեղը եղած ընդարձակ անճանօթ երկրէն կը բաժնեն : Խակ լուփաթա լերանց գօտին Այշանի ծովէզերէն ինչուան բարեյուց զլուխը երկընցած է :

Վշրիկէի մէջ մեծամեծ գետեր կան , բայց վրանին կատաւալ աեղեկութիւն մը չունինք . հոս խիստ մեծերէն մէկ քանին յիշենք :

Կեղասը մեացած է Պահը-իւլ-Վցրէք գետով որ Վժով պիսյէն կուզայ , և Պահը-իւլ-Վցրէք գետով որ լուսի լեռներէն կիշնայ : « Եղասը Վուպիյ և Վզիպտոսի մէջէն կանցնի , ու զանազան բերաններով Վիճերկրական ծովը կը թափի : Վուարս կամ « Եփեր զեսը , որ նաև Տիազասա կ'ըսուի , Վ.ոնկ լեռներէն կիշնայ , ու կուխնէայի ծոցը կը թափի : Վուանտեան Ովկիանոսին մէջ վազող գետերուն զվասազներն են Աենեկալ , Կամզիա , Վուանիկը կամ « Օ այդրէ , Վ.էնզա , Վ.աթումզելա և (Օսանիոյ : Խակ Հնդկաց ծովը վազողներուն մէջ երևելիներն են . Օ եպէ կամ « Բիսպէր , Վոփիիհէ և Օ ամպէզ :

Պահաւոր Ծերն են Չատ , Առուանի մէջ , Լառուիէ , Պէրպէրանի մէջ , և Տեմփէա՝ Վժովպիյ մէջ :

Վշրիկէի խիստ մեծ անսապատն է Ասելս , Վուլս լերանց հարաւային զին . անկէ ետքը անտանի են Պարգա և Վասաւան անսապատները : Վանց մէջ կը զսնուին գետեր՝ որ երկայն աեղ չեն վազեր , Ճախճախսուտ տեղուանք և ովասիներ , աս ովասիները կը փանասային՝ թէ որ ըրերը անոնց քովին ցած երկիրներուն մէջ չժողովուէին , կամ թէ աւազներու մէջէն ջրերու ականք ըսլիւէին :

Վշրիկէի մեծ մասը այլեցած գօտին տակ կ'իշնայ . նաև

մէջտեղի անսպասներէն այնպիսի տոսկալի տաքութիւն կ'ելլէ որ
բարեխառն գօտիին տակ իշնող երկիրներն ալ կ'այրին բայց քա-
նի մը տեղուանք գետինը բարձր ըլլալով, և անձրեներուն ու հո-
վերուն պատճառուա՛ մէնողորտին տաքութիւնը կը չափաւորուի :
Վնձրեային եղանակներու ատեն ջրերը բարձր տեղուանք կը ժող-
վուին, և անոնցմէ շատ գետեր առաջ կուզան, որ անցած տե-
ղերնին ողողելով գետինը կը պարարտացընեն :

Դիրիկէն հանքային նիւթերու և ծանրագին մետաղներու
կողմանէ հարուստ է . բայց ինչուան հիմա ինչպէս որ պէտք է
աս հարստութիւնները փողելու հանելու ետևէ չեն եղած :

Լեռներուն շատը մէծամեծ անսատներով ծածկուած են,
և գետեղեղներուն վայ բոյերը շատ աղէկ կ'ուռանանան . Պէր-
պէրիստանի մէջ և Դիրիկէի հիւսիսային կողմերը խալզող ա-
ռաջ կուզայ . և ցորենը, բրինձը, դարին, գետնախմանորը, անա-
նաը, չպարի եղէզը և ծիսախորը խիստ առատ են : Իսկ մէ-
ծամեծ ծառերուն մէջ երեւլիներն են՝ սպասար ծառը, բորոյի
ծառը, արմաւենին, կասիսի ծառը, թամրչինստի ծառը, թը-
զէնին և պանանի ծառը :

Գազաններուն մէջ անուանի են առիւծը, ընճաւիծը, յո-
վազը, բորենին և չազալը : Այսայի և Լյուստոսի կենդանինե-
րը շատ յարգի են իրենց տեսքին համար, ինչպէս են փիղ, ուն-
գեղներ, ձիազետի, ուղու, ցուլ, ընճուղու և շատ տեսակ կա-
պիկներ : Ուստչաններուն մէջ երեւելի են ջայլամ, փարաւանի հաւ,
քաջաշաւ և թութակ, Ղիշատիւ թռչունները աւելի շատ են,
նմանապիս մարգախ և ուղիւ անհամար միջաններ, որ շատ տե-
զուանք անսպաս կը դարձնան : Դիրիկէի մէջ նաև կոկորդիլու-
ներ ու աշաւոր օձեր շատ կը գտնուին . գետերուն մէջը ձկները
խիստ առատ են :

Դիրիկէցւոց մէջ արուեստներն ու ձեռագործները խիստ
քիւ առաջ գնացած են . զլնաւոր հարստարութիւննին դիսակ

գոզձել կաշի կոնկել, և փայտէ ու մետաղէ բաներ չինելէ : Ա աշ-
ճառականութիւնը հին առեն շատ ծաղկած էր, թէպէտ և եր-
կրէ երկիր երթեւեկութիւն ընելը շատ գժուար էր, բայց հիմա-
կուանը քիչ է :

Վ շրիկէի հարաւային և արեւմուեան կողմէը իրեք տեսուկ
մարդիկ կը բնակին, որ Վ շրիկէի բնիկ ժողովուրդներ են . () .
թէնթացիք, Քամքրաստանցիք և բուն Վեերը : Վաւրիստանա-
ցիք կամ Վաւրիսները, Պէրպէրները կամ Պարսպարըները՝ որ
Վ շրիկէի հիւսիսային կողմը կը բնակին, () ըփախները, Եշտով-
ուացիք կամ Խասիկները ու Կատացիք առաջ եկած են խիստ
հին ափրիկէցի ազգերէն օտար ժողովուրդներու հետ խասնուած :

Վ շրիկէի բնակլաց մեծ մասին կրօնէքը մաշմէտականութիւն
և տարրապաշտութիւն է . իսկ քրիստոնեութիւնը Եղիսաբոփ,
Կուպիսիք ու Եշտովիսի մէջ միայն տարածուած է : Պարծա-
ճական լեզուն արաբացւոց լեզուն է . իսկ պէրպէրի լեզուն, և
փուլ ու եռլով ըսուած լեզուները մէյմէկ անկատար ու խեղչ
բարբառներ են : Վ շրիկէին մէջ ամէն տեսակ կառավարութիւն
կայ :

Հիները Վ շրիկէի հարաւային դին միայն զիտէին, որուն
Հոյները Ի չէիս կ'ըսէին, և Հուպինյեցիք Խասիսից մօտ եղած
ծովեղերքները Վ ժէիէն անուանեցին : Հին առենէ ՚ի վեր թէ
փիւսիկէցի հաւորդները և թէ հիւսիսկուանները շատ կերպով
ջանացին Վ շրիկէի ամէն կողմը տեսնելու քննելու, բայց ին-
չուան հիմա մեծ մասը բոլորպին անծանօթ մնաց : ՈՒ, դա-
րան Փօրթուգացիք Բարեյտոսոյ զլուխը գտնան ու արեւմուեան
ծառեղերքին մէկ մասը ճանցան . Վ նպղիացիք Եղիսաբէթ թա-
գուհոյն ժամանակը սկսան գէալ՚ի Վ շրիկէ ճամբորդութիւնել:
Պաղղիացիք 1626ին Վենեկալին մէջ բնակութիւն հաստառե-
ցին . 1625ին ալ Հումանտացիք քաղաք մը շինեցին, և անունը
զրին Քամփ կամ Վլուխու, Վ՛ առենէն շատ ճանապարհորդներ

նոր տեղուանք գտնելու մօքալ Վֆրիկեն ներսէրը սկսան երթալ բայց շատը օդին գեշութենէն վաստեցան մեռան , շատն աւ կատաղի բնակիներուն ձեռքէն սպանուեցան : Ու երջի տարիներս Վֆրիկե զնացող համապարհորդներուն մէջ երևելի եղան Քայլի և Տիւվիլ գաղղիացիները :

Վֆրիկեն վրայ աս ընդհանուր տեղեկութիւնը տալին ետե , համաստ կերպով խօսինք անոր այլ և այլ մասանցը վրայ :

ԵԹՈՎԳԻՒՆ ԿԱՄ ՀԱՊԱՇՍԱՆ

Եթովգիւն Փարիզու միջորէականին արեւելեան զին եղած երկայնութեան 33°ին 43'ին և 40°ին 35'ին , ու հիւսիսային լայնութեան 9°ին 50'ին և 16°ին 35'ին մէջ կ'ինաց . Վս երկրիս սահմաններն են Լարմիր ծովը , Կուափա , և միջին Վֆրիկե . մէջը շատ մանր տերութիւններ կան , որնց երեւելնիներն են Ովկիպէ և Լինսար կամ Վժհարս :

Եթովգիւն ընդարձակ և բարձրկեկ երկիր մըն է . մէջը շատ լեռներ կան , որոնց դեպ ՚ի հիւսիսային արեւմուեան զին եղած կողերը շատ զարգիլեր ու խօստաբորտ չեն . իսկ դեպ ՚ի հիւսիսային արեւելեան զին և միջին Վֆրիկե նայողները սաստիկ խորտաբորտ են : Ըստ գետեր կան մէջը , և զինաւոր ընելին են Օսման կամ Տէմպէա , և Վալանչի : Վս երկրիս մայրաբազարն է Լինսար :

Հապէշները Լշգիստացւոց գաղլմականներուն չետ խօսնուած բուն Եթովգիւն ցեղը մը առաջ եկած են , և քաղաքականութեան առաջնուն սկզբունքները Լշգիստունն առած են . կրնցնին քըլիսաննեւը իւն է : Եթովգիւն , որոն տակին է , սառըն Լշգիստոսի մէջ՝ նաև Նին Եթովգիւնոյ մէկ մասը , Քրիստոնէ առաջ երկար ժամանակ առանձին թագաւոր ունեցաւ . Էօթն ներորդ գարուն մէջ Հապէշներան երկրին Պարիկները ափե-

ցին, զանոնք աւետը ()սմանցիք հալածէցին, բայց լիժովզիայի ներսէրը չկըցան նուածել: Փորթուգալիք ԺՆԵ դարուն առ երկրիս մէջ մօսան:

ՆՈՒՊԻԱՆ

ՆՈՒՊԻԱՆ սահմաններն են Խզիպսոս, Արարից ծոցը, Խ-
թովիտ, Քորտոֆիան և Լիբիոյ մեծ անսպատու: Այս երկիրը
արևմտեան երկայնութեան 25°ին 32°ին ու 36°ին 55°ին, և հիւ-
սիսային լայնութեան 10°ին 36°ին ու 24°ին 10°ին մէջ կ'ինայ:

Այս երկիրու կ'էլլէ՝ Կեղասը, որ Պահը-իւլ չափատու Պահը-
իւլ ցըկը գետերուն միանալով կը ձևանայ. առ երկրիս մէջն է
նաև Ուերակ կղզին, որ մեծ թէ երակղզի մըն է, և սահմանն է
Վեղոսը, Պահը-իւլ ցըկը, Պահը-իւլ չափարա: Վեղոս գե-
տը, բնշփռ նաև Պահը-իւլ ցըկը, տեղ տեղ լւաներու մէջն
կ'անցնին, տեղ տեղ ալ զեղեցին դաշտավայրներու մէջն: առ
դաշտերուն մէջ ժողովուած կը բնակին բազմութիւն մարդկան,
ուր նաև շատ քաղաքներ ու գեղեր կը գտնուին. իսկ Վրապից
մնացած կտորը ընդհանրապէս անբեր ու անապատ է:

Դմուշը տարբութիւնը խիստ սասափիք է, տեղ տեղ կլիման
խիստ առաջշաբար է, տեղ տեղ ալ երկիրը խոնաւ է և օգը
վնասակար:

Վեղոսին աջ եղերը աւելի բարեկեր է քան թէ ձախ կազ-
մինը. բայց ձախ եղերին վայ եղած աւերակներէն կ'իմացուի
թէ հին առեն ասար հակառակին է եղեր:

Վրապիցին մէջ առկի սրպելու զահար, կրամիթ և քուար-
ցի հանքեր կը գտնուին: Վերբերուն մէջ օգտակարներն են ցո-
րեն, բըինձ, առաստալ փայտը և շաբարի եղեցը. կաստղի զազմո-
ները խիստ բազմութիւն են, իսկ բնասանի կենդանիաց մէջ երեկը
է ձին՝ տեսակին ազնուութեանը համար:

‘Եռապիոյ գլխաւոր քաղաքն է Մենասար՝ Պահը-իւլ-Վազեք զետին վրայ : ’Եռապիային բնակիները երկրին ընդարձակութեանը նայելով քիւոր են . մեծ մասը Վարդացի են՝ այլ տէրութիւններ ձեւացած , Վմենէն սարածեալ կրօնիքը մահմէտականութիւն է :

‘Եռապիան վերին Երկիւսոսի և չին Եշթալպիոյ մէկ մասով ձեւացած է . Վարդացիք Վարիստոսի Յուականէն քիւ մը առաջ չ'ան եկան բնակեցան , և Յէպէտ () տմանցոց կուսականները շատ ջանացին որ չիմակուսն չ'ան բնակող մանր ժողովուրդները նուած ան , բայց չկրցան :

ԵԳԻՊՏՈՍ

ԵԳԻՊՏՈՍԻ արևելքան երկայնութեան 21°ին 33°ին ու 33°ին 25°ին ; և հիւսիսային լայնութեան 23°ին 24°ին ու 31°ին 36°ին մէջ կ'իջայ : Վո երկրիս սահմաններն են Վիթերկրական ծովը , Պարգայիութեան լիբիոյ անապանները , Եռափիա , Վարդիա և Վիւեզի ծոցերը , Երգիւսոս չին ստենէն ՚ի վեր բնական կերպով իրեք բաժնուած է . Ա չ'է ին Երգիւսոս կամ Ասդիք , Ա չ'է ին Երգիւսոս կամ Ա սանիսէն , և Ա սորդին Երգիւսոս կամ Պահրէյէ : Վահանաններուն ամէն մէկը այլ և այլ զաւաններ բաժնուած է :

‘Եկաս գետին երկու կողմը լեռներու երկու գօտի կայ , ու րոնք բորբովին անգործ ու անբայս են : Վարելքան կողմի գօտին Վարդացոց լերինք կ'ըստի , իսկ արևեմունքն գօտիին չ'իները լիբէական լըրինք կ'ըստին . երրորդ գօտի մըն ալ զուզահեռական գծով Վարդիոյ ծոցին երկրքին վրայ երկնացած է : ’Եկասու Երգիւսոսի մէկ ծայրէն ննաւան մէկայլ կ'երթայ : Վո զետին վերի կողմը խիստնեղ է , բայց Պահրէին անդին քանի կ'երթայ կը լայնայ , ետքը երկու ձիւղ կը բաժնուի , և Վիթերկրականին ծովելզերքին քով չիներուն Տէլլու ըստ կղզին կը ձեւացընէ :

“Եղան գետը աստեն աստեն կը բարձրանայ և կը զեղանի , ու ձգած նիւթերովը հարիւր տարուան մէջ Եղիսպտօսին յաստակը զրեթէ 126 հազարամելթը կը բարձրանայ : Ի՞ս զեղանելուն պատհաուը Եթովովիոյ մէջ եկած անձրեներն են . ամառնային արևադարձին կը սկսին ջրերը բարձրանալ , ինչուան աշնանային գիշերահաւասարը բարձրանալու հետ կ'ըլլան , և բոլոր Եղիսպտօսի գաշտերը կը կոփէն . աշանը անցնելուն պէս՝ ջրերն ալ կը սկսին քաշուիլ : Ծրերուն աս կերով զեղանիլու ու սաստիկ կերպով երկիրները ուոզելը՝ անձրեներու տեղը կը բանէ , և բայսերուն համար բաւական կ'ըլլայ . բայց բոյսերը ուոզելու համար ուրիշ ջրանցքներ ալ շնուռած են , և Եղանին այլ և այլ կողմերէն ջրերը անձնոց մէջ կը լեցուին : Ուժամեծ ջրանցքներուն ծախքը տերութիւնը կը հոգայ , իսկ երկրորդական ջրանցքներունը քաղաքները :

Եղիսպտօսի մէջ “Եղանին արևելքան և արևմուեան կողմը անբեր և աւազուտ անսպասներ են , միայն մէջերնին տեղ տեղ ովասիներ կան : Տեղմային , Վիշերկրական ծովուն և Արարից ծոցին մէջտեղուանքը եղած երկիրները տեղ տեղ մշակուած են , մնացած կտորները Ախեղի պարանոցին անսպասներն են : Եղիսպտօսի մէջտեղուանքը զատավալյներ կան՝ որ “Եղանի ջրերուն պատճառաւատ շատ բարեբեր են : Վայլ և այլ եղանակներուն համեմատ Եղիսպտօսի տեսքն ալ կը փոխուի . զարնան կէսերը բերքերը ժողված ըլլալով՝ ուրիշ բան տունուիր բայց եթէ չըստ դին խորունկ փոսեր ու մոխտագյն փոշուով ծածկուած երկիր մը . աշնանային զիշերահաւասարին՝ գետինը կարմիր կամ գեղնագոյն ջրով ծածկուած կ'ըլլայ . ջրերը քաշուելէն ետքը ուեւ ու շաղախոտ հողէն զատ ուրիշ բան չտեսնուիր . իսկ ձմեռը Եղիսպտօսի տեսքը սքանչելի է . այնպէս կը ծաղին զաշտերը որ չըստ կողմի եղած անբեր երկիրներուն պակասուիր բոլորովիլն կը գոցէն :

Եղիսպտօսի մէջ շատ հանքեր չկան . Ուութին մօտ պղինձ և

երկութ կ'ելլէ , ու Ա Ե լին Երգիստոսի մէջ կըսամիթի և պարփիւրի քաղաշաններ կը գտնուին : Վայուերը շատ տեսակ են Երգիստոսի մէջ , կենդամնիներուն կողմաննէ ալ անուանի է , ձին և ուղար :

Երգիստոսի զվասաւոր քաղաքներն են Գյահիրէ , Կեզամին աջ Եզերքը շնուռած . Ճ'եղէ՝ Գյահիրէին դիմացն է , Կեզամին ձախ Եզերքը՝ հոչակաւոր բուրգերուն մօտ . Վզեքսամնզիա , Երգիստոսի Խերպատ երթառու վաճառքները համ կը բերուին . բընակչաց թիւն է 23,000 : Ովելիս կամ Ոսպէլը թա , բանուկնաւահանգիստ է . Տամիաթ , 20,000 բնակիչ ունի . Ովելի , Վարժոյ ծոցին հիւսիսային արևելուան ծայրն է : Ճ'եղմէ , Ա Երին Երգիստոսի մայլաքաղաքն է . Գյու չէ հիր , Վարժոյ ծոցին վրայ նաւահանգիստ է :

Երգիստոսի բնակիչներն են արաբացի , երգիստացի , զիտի , յոյն , գաղղլացի , հրեայ և հայ , ամեննէն աւելի տարածեալ կրօնքն է մահմետականութիւնը :

Յնակչաց ձեռագործները՝ միայն մարդկային կենաց խիստ հարկաւոր բաներն են . բայց քաղաքներու մէջ քանի մը գործարաններ ալ կը գտնուին , մանաւանդ երեսուն տարիէ մը ՚ի վեր :

Երգիստոս () սմաննեան տէրութեան գաւառներէն մէկը կը սեպուի : Հիմնկուան կուսակալը ՈՎէ՛հէմիշտ Ոմի փաշան Երգիստոսի բարեկարգութեան եռեկէ է , և ուսմունքներն ու արուեստները օրէ օր կը ծաղկեցնէ : Օ օրքը 40,000 է , իսկ նաև սաստիղը 50 կոտր նաւ՝ այլ և այլ մեծութեամբ :

Երգիստոսի մէջ զանուած անթիւ զարմանալի հնութիւններէն ալ յայտնի կ'երենայ՝ թէ աս երկրին առջի բնակիչները հին առենի կիրթ ու քաղաքական ազգերէն են Եղեր , Վա երկիրը Երկար ժամանակ առանձին թագաւորներ ունեցաւ , և իրեն Փարաւան անունով թագաւորներուն ասենը շատ զօրացաւ . Ետքը հետ ոչ հետ , տիրեցին Երգիստոսին Պարսիկներն ու մէջն Վա

վեքսաննպր . և Ացեքսանը լիր յաջորդներուն ատենը մասնաւոր թագաւորութիւնն մը ձեւացաւ, որ վերջը Հասկմայեցոց տէրութեան հետ միացաւ : Խօթներորդ դարուն մէջ Ուահմետի յաջորդները ափրեցին . 1250ին Ուեմբլիները առին, ու հան թագաւորութիւնն մը կանգնեցին՝ որ Շ.Օ. գարուն Ուուլքան Ուլիմ Ռ. կործանեց : 1798ին Դասղդիացիք Խզիպսոսի ափրեցին, բայց քանի մը տարիին հարկավորեցան որ թողուն . վերջապէս Ուեչէմիշտ Ու փառն Խզիպսոսի իշխանութիւնը ճեռք ճգեց, և Ուեմբլիները ջարգելով Երկիրը խաղաղացուց :

լ զ է Ա ն ա լ լ ե ռ ս ն է ք ր տ ւ ն , կ ր ւ ի ն է ա յ ի , Ս խ մ ա վ է պ ա ս ի ո յ , () մ է ն ։
Ե ա ց ւ ո ց ե ր լ լ ի լ ի ն , չ չ ա ֆ լ ը ս ս տ ա ն ի , Ո յ ո լ ա ս մ ի լ ի ն , Չ ա ն կ է պ ա ր ի և
Ռ յ ա յ ա ն ի մ է ջ տ ե ց լ ը լ ն գ ա ր ձ ա կ է ր կ ի ր մ ը կ ա յ ՝ ո ր ե ր կ ա ր ժ ա մ ն ա կ
բ ո լ ը ր ա լ ի ն ա ն ծ ա ն ս օ թ մ ն ա յ , ո ւ Տ ի ւ լ ի լ ի ն ն ո ր հ ա ն ս ա վ ա ր հ օ ր դ ու -
թ է ե ա մ ը Ռ յ ա յ ա ն ի լ ի ն ա ս ի ն վ ր ա յ ո ւ ն է ց ա ծ տ է լ ի ւ ն ն ի ս
շ ա ս ա ւ ե ր ց ա ւ :

Վարեկան ծովագելքը էն առաջ էրթալով էրկիրը նախ անողք զայի կերպավ կը բարձրանայ, եսքը զանազան լւսներու միւղեր կ'երթան մէկ զլատաւոր կետի մը վրայ կը միանան, ծովուն երեսէն 4600 մեթը բարձրութէամք : Վարդիկէի աս մասին մէջն է Քառափառայի լիճը, որուն չփս զին հրաբուխի լւսներ կան . և թէակտ աս լւսները տիսուր տեսք մը ունին, բայց երկիրն մէկաւ մասերը շատ զեղեցիկ էն : Տասէրը շատ տեսակ են ու առաս բերը կը բերեն, գեանէն ալ շատ համբարին նիւթէր կ'ելլին :

¶ կողմի բնակչները տպեց, անդութ՝ տպեց ու բարեպահ և մարդակեր են. միանգամայն պատերազմաներ ըլքառվ՝ մշտերնին անդադար կը կառւին. Արմակնին թանձր տարրապաշտութեան մեկ տեսամբն է:

ՊԵՐՊԱՐՏԱՍՏԱՆ

ՊԵՐՊԱՐՏԱՍՏԱՆ, արևելքան երկայնութեան 22°ին 30°ին, և արևմտեան երկայնութեան 14°ին, ու հիւսիսային լայնութեան 23°ին 30°ին, և 37°ին 20°ին մէջ կ'ինայ. իր սահմաններն են՝ Միջերկրական ծովը, Ղրղիպաս, Ամազոն, և Վալդամստեան Ալկիանսով :

Վալաս լեռները՝ որ աս երկրիս մէջ են՝ երկու գլխաւոր գոտիներով ձեւացած են. Մած Վալաս, որ բնաւուան՝ Քապէսի ծոյր կ'երթայ. և Փոքր Վալաս, որ Միջերկրական ծովան աւելի մօտ է, և Ռիսպալթարի նեղուցին ու Պան զվային միջուեղը սուրածուած է: Մած գոտիներուն վրայէն իջած ջրերը զանազան փառելու մէջ կը ժաղվին. ան փառերուն տակը ջրի ընթացքներ կան, որոնց կէսը Միջերկրական ծովը կամ Վալամստեան Ավլիանսով կը թափի, կէմն ալ հարաւային զին Ծերու և անսալպատի աւազներուն մէջ կը կորսուի: Վալաս լեռներով Պերպերիստանը երկու մաս կը բաժնուի. և աս մասերը կլիմացով ու տեսքով ըստորովնն իրարմէ կը տարբերին. վան զի հիւսիսային զին օգը բարեխաւան ու զետինը բարեբեր է, իսկ հարաւային զին՝ Պիլատ-իւլՌիտ կամ Վալամստեան աշխարհ ըստուած երկրին մէջ ընդարձակ ու անբեր զաշտապահութեան կամ համարական աշխարհ է:

Պերպերիստանի կլիման տաք է. հողը ընդհանրապէս թեթև ու աւազուտ, և ուր որ բաւական ջուր կը դանուի՝ չմն նաև բարեբեր է: Վատազի գավաններն ու սովունները խիստ շատ են, և ըստանի կենդանիները զի թեթև է: Ղրղուպայի մէջ զանուածներուն հետ նոյն են. իսկ հանգային նիւթ երաւ կողման, երկիրը հազուստ է:

Բնակիչները իրեք գլխաւոր գաս կը բաժնուին. Վարպայիք, Պերպերը կամ Պարպարը, և Մաւրիստանայիք կամ Պուղիք.

Վարպետացիք սաստանդական ու վրանաբնակ էն, Պէրպէրները զանազան ցեղեր կը բաժնուին, և կէս մը լեռներու վրայ, կէս մըն ալ անսալատին մէջ կը բնակին, Ուարփանացիք քաղաքներու և մշակած գաշտավայրներու մէջ կը բնակին, Աս իրեք տեսակ ժողովուրդներէն զատ կը գտնուին նաև. (Սամանցիք ու Հոքեայք:

Պէրպէրիստանը Վարփանուէ շատ տարի տառաջ ծանօթ էր. Կարգեդանը կործանելէն ետև՝ Հոռվմայեցիք այլ և այլ ժողովուրդներու հետ մէջերնին բաժնեցին Պէրպէրիստանը. բայց ետքը միայն իրենք տիրեցին ան երկըին, և չորս կտոր ըլլին, բռն Ռժբէնէ, Ալ-բէնէ կամ Ալ-բատակէլէ, Ուարփանուէն, և Ալ-միրէն: Ա անտանելը Եր գարուն տիրեցին Պէրպէրիստանին. և Ծէպէտ վեցերորդ գարուն Հոռվմայեցիք նորէն առին, բայց Եզ գարուն վերջերը մահմետական ժողովուրդներ զիրենք զարձեալ հալածեցին անկից: Ուարակինուները սկսան տկարանալ, և մինակ թշնամեաց դէմ գնել չկարենալով. (Սամանցիները կանչեցին. անսնք եկան Պէրպէրիստանի ծովեղերը տէրութիւններ հաստատեցին, ու երկար ատեն Խրոպացւոց մեջ վնաներ կը հաշցլնէին:

Պէրպէրիստանի մէջ էն Շէզայիրի, Ուարփանուլուսի, Ժառնուզի տէրութիւնները, Ուարփանուլուսի, և Վէյտի Հէշամի պատիք տէրութիւնը:

Շէզայիրի սահմանն էն Ուարփանուլուսի, Ուարփանուլուսի ծովը, Վիջերկրական ծովը, Ժառնուզ և Վաշը: Իս տէրութիւնը՝ Երաժիշտին, և Ուարփանունին մէկ մեծ մասովը ձեւացած է, և վեց գաւառ կը բաժնուի: Վախառոր քաղաքներն էն՝ Շէզայիրի կամ Վաշըի, որ Վաշիկէնի հիւսիսային ծովեղերըն է. Աստանդինա, որ 15,000 բնակիչ ունի. (Ճան կամ Վաշըն, որուն բնակիչն է 6,000, և Պան որ նաև սահմանպիստ է:

Շէզայիրի իշխանը ատենով (Սամանցւոց թագաւորին հըսպասակ էր, և Տայէ կը ստուեր, զինքը ընտրովը զօրքն էր: Եշ ու-

բովշետե. **Ճէզայիցոց** ծովային աւազակները անդադար |, և բովացւոց նուերուն վրայ կը յարձըլիին ու զանմիք կը կողապտեին, եւրոպական տէրութիւնները աս բանիս դիմացը ուրիշ կերպով չէին կը նար առնել՝ բայց եթէ երեեմն երբեմն անոնց մայլաքաղաքին չետ պատերազմելով՝ բայց 1830ին երբար Ճէզայիցիցի Պաղպիացւոց տէրութեանը դէմ'նախասարհնիք մը ըրին, Պաղպիացւոց զօրքը Միքրիկէ անցաւ ու **Ճէզայիրին** սփրեց, և անկէ՛ իվեր աս պիտանի երկիրը Պաղպիացւոց ձեռքը մնաց.

Ո՞արոքի թագաւորութիւնը, որ Ո՞երաքէ՛ ալ կ'ըսուի, սահման ունի Պտղանտեան Ովկիանոսը, Ո՞իջերկրական ծովը, **Ճէզայիը** և Ալաջրան: Ի՞ս թագաւորութիւնը չինդ զաւառ կը բաժնուի. գլխաւոր քաղաքներն են՝ Ո՞արոք կամ Ո՞երաքէ՛ բարեքեր գաշտավայրի մը մէջ շինած. Ֆէս, հարուստ և բազմամորդ քաղաք. Ո՞երինէզ, 60,000 բնակիչ ունի. Ո՞ուէյրահ կամ Ո՞ոկասոր, տէրութեան գլխաւոր նուահանգիստն է:

Ո՞արոքի կառավարութիւնը ազատ միապետական է. զօրքը կէս մը Ո՞ուէլն են, կէս մըն ալ Ո՞աւրիստանացիք:

Ո՞արոքի տէրութեան հարաւային կողմն է Ո՞էյսի-Հէշամիկ կամ ազատ Ո՞աւրիստանացւոց պղտիկ տէրութիւնը, որ 1810ին կանգնեցաւ, և Ո՞ուզի երկրին մէկ մասին մէջն է. մայրաքաղաքն է Ժաւալն:

Ո՞արապուլուսին սահմանն է Ո՞իջերկրական ծովը, իրիոյ մեծ անապատը, Ալաջրա, և Ժաւալնուզը Ո՞այրաքաղաքն է Ժաւապուլուս կամ Տրապոլիս՝ ուր կը նասի Պէլ, և իրեն նաւահանգստին և վաճառականութեանը համար անուանի է. երեւելի է նաև Ո՞ուրզուք, որ Պէղզանի երկրին մէջ խիստ վաճառաշահ քաղաք է. Պէնգազի, որ խիստ բանուկ նուահանգիստ ունի:

Ժաւանուզի սահմաններն են Ո՞իջերկրական ծովը, **Ճէզայիր**, Ժարապուլուս և Ալաջրա, Պէրապէրիստանի տէրութիւններուն մէջ ամենէն պղտիկը, ամենէն աղէկ մշակուածը, և ուրիշ եր-

կիրճներուն համեմատութեամբ ամենէն բազմամարդզը թխունուզն
է : Ի՞ստերութեան մայրագաղաքն է թխունուզ, որ Կարբեդմնի ա-
ւելակներէն քիչ մը հեռու շնչած է . նաևահանգիսար խիստ
մեծ է :

ՈՒՆՉՐԱՆ

Ունչրան, որ անապատ ըսել է , աշխարհիս ամենէն մեծ ա-
նապասն է : Ի՞ստերիրը արևելքան երկայնութեան 25°ին 30°ին,
և արևմտեան երկայնութեան 19°ին 15°ին, ու հիւսիսային լայ-
նութեան 13°ին 50°ին և 33°ին 40°ին մէջ կ'ընաց . իրեն սահ-
մաններն են ընդհանրապէս Պէտրովիստան, Վալանտեան Վի-
կիանոս, Ունեկամալիս, Վուտան, Խզիպտոս և Վուպիս : Վիրի-
կէի աս մասը տեղէ տեղ շարժող աւազով ծածկուած է . ասդիս
անդին քանի մը ժայռուտ բլուրներ, ու նաև բարեբեր ովասիններ
կան . Ուհարային ներսէրը մանր գետեր կը գտնուին՝ որ ովասիս-
ները կ'ոռոգէն և աւազներուն մէջ կը կարտուին . ունմէք ալ Վա-
լանտեան Վիկիանոսը կը թափին : Ուհարային արևելքան կողմը
շատ լճեր կը գտնուին՝ որոնց ջրերը ազի են :

Ույլենի գաղաններուն բազմութեամիը և աշազին օձերուն
պատճառաւ աւելի սոսկալի են ան աշաւոր անապատին անդնակ
կողմէրը . և աս անապատիս մէջ գտնուած օգտակար կենդա-
նին ուղան է :

Ուվասիններուն մէջ երեկոներն են թխուաթ, որուն մայ-
րագաղաքն է Վկապլի . Վսպէն, որուն մէջն են Վկատէս և Վսու-
տա քաղաքները :

Ուհարայի բնակինները 1,000,000ի շափ կը սեպաւին, և են
Վարաբացի, Պէտրէր ու Ուստիտանացի ցեղեր . կրօնինին ալ
մաշմետականութիւն է :

ՍՈՒՏԵՎՆ ԿԱՄ ԿՇԿՐԻՏԵՎ

ՍՈՒՏԵՎՆ արևելքան երկայնութեան 30°ին 30°ին, և առևմտեան երկայնութեան 13°ին, ու հիւսիսային լայնութեան 6°ին 20°ին ու 22°ին մէջ կ'իշնայ . չորս դիէն սահմաններն են Ասհրա, Անեկամալիա, Լուինէա, Կրտպիա և Միջն Շիրիկէ, ուսկց լուսնի լուսներով բաժնուած է Սուտանն:

Դր երկրիս մէջ քանի մը աւագուտ անսապատներ, շատ լուսներու գտնիներ և գետեր կան . գետերուն մէջ գլխաւորն է Կիրկեր կամ Տիալիսա . իսկ երեւելի լջերն են՝ Չատ, Նեյմատ, Ջուի և Ջիթրէ:

Գրեթէ ինը ամիս տաքութիւնը իխտս սսատիկ է . գետինը ընդհանրապէս բարերեր է . անձնապային եղանակներուն՝ որ յուժնուան հոկտեմբեր կ'երթայ՝ ամէն տեղ բցսերով ծածկուած է :

Սուտանի մէջ քանի մը տեղուանք ուկիի և պանձի հանքեր կան . բայց հանքային նիւթերու կողմանէ երկրին մեծ հարատութիւնը երկաթն է : Ուզուերը, ձիերը, էշերը, կովերն ու ոչխարները իխտս բազմութիւն են . նաև կատաղի գաղտններ ու սողուններ շատ կան :

Գլխաւոր բազափներն են՝ Ձունկուքթու, որ Վշիրիկէի մեծ բազափներէն մէկն է . Անկոյ և Պոռնու, որ երկուքն աշ 30,000 բնակիչ ունին . «Քաշնաշ», խիստ վաճառաշաշ քաղաք է . և Վնկոռնու, որ 50,000 բնակիչ ունի,

Վնակիները մաշմետական են, և մէջերնէն քանի մը ժողովուրդներ ճարտարակիտն են . երկերը շատ տեղութիւններ բաժնուած է , որնց մէջ ամենէն զօրաւորը Վյէլլան ըսուած գաւառնն է : Սուտանը հիներուն՝ Լեռնուգոյն Լընչպէտ ըսուած երկրին մէկ մասն է :

Ա Ե Ր Ա Կ Ա Մ Պ Ի Ւ

Ա Ե Ր Ա Կ Ա Մ Պ Ի Ւ արևմտեան երկայնութեան 8°ին 20°ին և 19°ին 45°ին, ու հիւսիսային լայնութեան 10°ին 28°ին և 18°ին 20°ին մէջ կ'ընաց . իբ սահմաններն են Աահրա , Ատլանտեան Ովկիանոս , Լուինէա և Աուստրան :

Դավեզերքները ընդհանրապէս ցած են, և հարաւային եղերքը անթիւ կզգներ կան՝ ցամաքին մօտ : Աենեկամզիային ներս սերը զանազան գաշտավայրներ ու բլուրներ կան, և ամենէն բարձր լեռները հարաւային դին կ'ընան . ան լեռներէն առաջ կուգան Ոփոյ Արանտէ , Աենեկալ և Աամզիա զետերը . աս երկու կերպինները իրարու հետ միանալով Աենեկամզիա գետը կը ձևացնեն :

Ա Ե Ր Ա Կ Ա Մ Պ Ի Ո յ տաքութիւնը աշխարհիս ամէն կողմերու տաքութենէն աւելի է . բայց զիշերները սաստիկ զով ըլլալով , և յուլիսէն ինցուան հոկտեմբեր եկած անձրւեներով աս ջերմութիւնը կը բարեխանի : Աամզուքի մէջ ոսկիի հանքեր կան . բցուերը կարգէ զուրս կը մեծնան . կատաղի գաղաններ , ահազին մէծութեամբ օձեր ու ժունաւոր միջատներն ալ խիստ բազմաթիւ են :

Վ ա կ ր ի ս քաղաքներուն մէջ երեւելի է Աուրբ . Վ ու զ ո վ ի կոմ՝ որ ամբուած է , և Վաղղիացոյ գաղջականներուն մայրքաղաքն է . 5,600 բնակիչ ունի :

Վ ա կ ր ի ս քաղաքի , Վաղղիացիք և Փորթուգալիք Ա Ե Ր Ա Կ Ա Մ Պ Ի Ո յ մէջ երկիրներ ունին . մնացած կտորը շատ տէրութիւններ բաժնուած է , որ Աեւերուն ու Վաւրիսուացոյ ձեռքն են . սասնց դաւանած կրօնքը մահմերականութիւն է :

ԿԱՌԵՔՆԵՐԸ

Ա Պ Ի Տ Բ Ն Ե Ա Ա արևեմուկան երկայնութեան 46°ին 55°ին, և արևելքան երկայնութեան 19°ին, ու հիւսիսային լայնութեան 11°ին 40°ին և հարաւային լայնութեան 18°ին 45°ին մէջ կ'ինայ. իր սահմաններն են Վաղանտեան Ովկիանոս, Ունեկամփիա, Ուտան, Ովկին Մցրիկէ և Չինակապատիա. Երկու մաս կը բաժնուի, Ու երին կամ հիւսիսային կախնեա, և Ոտորին կամ հաւասարին կախնեա:

Հիւսիսային կախնեային մէջէն շատ գետեր կ'անցնին որ Վաղանտեան Ովկիանոսը կը թափին. աս գետերու մէջ զիսաւորն է՝ կիկեր: Ծովեզերեայ տեղաւանքը ցած, խճան ու վատառողջ են. երկիրը սաստիկ տաք է. բայց մէջի կանոնաւոր անձրեներուն՝ միրիկներուն և որոստներներուն պատճառաւ տաքութիւնը ատեն ատեն կը բարեխսառնի: Դեւնին տակը ոսկիի հանքեր կան. Ընդհանրապես հողը բարեքեր է, ու բայց ըրը առատ և յուռթի են: Վատաներուն մէջ շատ գազաններ ու աշազին օձեր կան: Բնակչաց մեծ մասը ու ժողովուրդներ են՝ շատը տարրապաշտ: Կուինեայի այլ և այլ քաղաքներուն մէջէն յիշենք Ք. Ա. մազի, Վաղոմէյ, Ուուրը Վ. Հ. որդ, որ Հովանտացից գաղթականներուն զիսաւոր տեղերն են: Ք. օրդ զլուին ալ Վաղ զիսաւոր գաղթականներուն զիսաւոր տեղն է:

Լշկար ատեն կուինեային ծովեզերեայ տեղաւանքը միայն ծամութ էին Լշկարացւոց. ուստի ան տեղերը այլ և այլ մաս բաժնեցին, ու հնա ծախուած վաճառքներուն համեմատ անուններ զրին անոնց: Կուինեայի մէջ զիսաւոր տերութիւններն են Վաղանթի, Ջահոմէյ, Ունին, և Վայու:

Հիւսիսային կախնեան 1471ին Փորթուգալցիք գտան, և Ժ. Պ. դարուն մէջ մեծ վաճառականութիւն ըրին հնա: բայց

Ժ. Պ. Դարսուն Հոլմանտացիք զամոնկ հալած էցին, և հիմա Վաղ-
դիացւոց հետ մէկտեղ նոյն երկրին մէջ վաճառականութիւն
կ'ընեն : Խւրոսացիք Արտինէ այժմ մէջ շատ տեղեր ջննեցին, բայց
հիմա գրեթե և բոլորն ալ կործանած կամ երեսի վրայ ձգուած են :

Հարսաւային Արտինէ այժի ծովեզերքները տեղ տեղ բարձր,
տեղ տեղ տափակ ու ճախճախուած են, և սաստիկ տաք կ'ըլլան .
իսկ երկրին ներսէրը օգը բարեխառն ու առողջարար է : Տաք է .
զանակներուն մէջ գետինը գիշերուան ցօղերով պարագան կ'ըլլայ .
ան տաքերէն ետքը անընդհատ անձնեներ կուզան : Վա երկրին
մէջէն շատ գետեր կ'անցնին, որոնց գլխաւորներն են՝ Ասյիր և
Վայունզա, և սամց մէջ անմիտ գետակներ կը մտնեն :

Գետնին տակը ոսկիի, արծըթի, երկաթի և ուրիշ շատ
տեսակ մետաղներու հանգեր կամ . բայսերը խիստ աղէկ կ'ուռնաւ .
նաև, ու շատ տեսակ են . կատաղի գագաններն ու սողոններն ալ
բազմաթիւ են :

Դշմասար քաղաքներն են՝ Ան-Արմատոր՝ Վանկոյի մայ-
րաքաղաքը, որ 24,000 բնակիչ ունի . Լանկոյ կամ Առացի,
նաև աշակիսան է, ու 15,000 բնակիչ ունի . Լանսաս, և Ան-
Ջելիսի աև Պէնիլալ՝ նաև աշակիսան :

Հարսաւային Արտինէ ան շատ երկիրներ կամ Ճապաւորու-
թիւններ կը բամենուի, և բնակիններուն մէծ մասը Ու են ու
տաղբասարու : Հարսաւային Արտինէ ան 1487ին Փորթուգացիք
գտան, և Վնկոլայի, Պէնիլալայի ու Վանկոյի տիրեցին :

ՀԱՐՍԱՎԱՅԻՆ ԱՌԲԻՒՆԻ

Վա մասին մէջ կ'իյնան ան երկիրները՝ որոնց սահմանն է
Հարսաւային Արտինէ ան, Վանկոյի միջին մասը, և արևելքան ձու-
մեղերը :

Վամբասատանին սահմաններն են՝ Վազանգիքի գտաւոը,

Նողեաց Ովկիանոս, Ռարեյուսաց զվեցն դաղթականաց երկիրը
և (Եթենթացւոց աշխարհքը, Ի՞ս երկրիս այլ և այլ մասերն են
բռն Պաֆրաստան, Պիթուանա, և Պարրոլու . Ո՞նոնինթա-
փան ալ Վաֆրաստանի մէկ կոտրը կընայ սէպուիլ,

Ի՞ս ընդարձակ երկրիս մէջ շատ լեճներ, խոր հովիտներ և
հովիտներուն մէծաեղը մեծամեծ դաշտավայրներ կը գտնուին .
գետինը պարագտ է, մանաւանդ գետեզերքները, և ընդհանրապէս
բոյերը շատ աղեկ առաջ կուզան : Վաֆրաստանցիք ցեղ ցեղ
կըբաժնուին . Տարտարամիտ, խիստ սրտոտ ու խաղաղասէր մաղ-
դիկ են . Երկրագործութեան ետևէ կըլլան, ու ձիեր և եզներ
կը մեծցընեն : Հաստատուն բնակութիւն ունեցող Վաֆրա-
ստանցիք վլխաւոր իշխանի մը կը հնազանցին . իսկ մէկաւ ցեղերը
զատ զատ զլխաներ ունին :

Ո՞նոնինթափան ատենով մեծ տէրութիւն էր, բայց ներքին
պատերազմներու պատճառաւ մանր իշխանութիւններ բաժնուե-
ցաւ, որնց թագաւորները միշտ իրարու դէմ պատերազմէւու-
չետ են :

Դիմկէպատիսն Ութինէայի հարաւային կողմը և (Եթեն-
թացւոց երկրին հիւսիսային արևմտեան կողմը կիսայ . սաիկայ
աշխարհքիս ըոր ու անսպատ մասերէն մէկն է, Ի՞ւացուտ և ժայ-
ռուտ ծովեզերքներուն վրայ քանի մը խորշեր կամ՝ բաւական լայ-
նութեամբ . իսկ երկրին ներսի կողմերուն վրայ շատ ծանօթու-
թիւն չունինք :

(Եթենթացւոց երկրին սահմաններն են՝ Վարեյուսոց գոլ-
խոյն երկիրը, Վարանտեան Ովկիանոսը, Վաֆրաստան, և Չիմ-
պեսպատիս : Կառվեզերքները ցած են, երկրին ներսերը ըոր ու
աւազուտ է, իսկ արևմտեան դիմ ընդպարձակ դաշտավայրներ կան :
Վնդհանրապէս (Եթենթացւոց երկրին ամէն կողմը անտառներ
շատ կան, և խոնաւ տեղուանք բոյսերը աղեկ կ'ուռչանան : ()-
Եթենթացւոց զլխաւոր աշխատութիւնն է պղնձի հանքեր փորել .

իրենք զանազան մանր ժողովուրդներ են, անոնք ալ նորէն այլ և այլ ցեղեր կը բաժնուին :

Դարեյուսոյ գլխոյն գաղթականաց երկիրը հարաւային լայնութեան 29°ին 50'ին և 34°ին 50'ին ու արևելքան երկայնութեան 15°ին 15'ին և 26°ին մէջ կ'ինայ . սահմաններն են «Բաֆրաստան» , ()թենթացոց աշխարհը , Վտանտեան Ավելիանուն ու Հնդկաց Ավելիանուը . աս երկիրը եօթը պղտի գաւառ կը բաժնուի . և թէսպէտ տեղ տեղ անբեր լեռներով ծածկուած է , բայց ուրիշ կողմերը անձրեսերու և աղբիւրներու պատճառաւ պաշարեր են : Խնդարձակ զաշտերուն միակերպութիւնը կը կուրուի ասդիս անդին եղած անբեր բլուրներով : Աքանէլի արօններ ալ կը գտնուին՝ որպէս մէջ կենդանիներ կը հարակին : Ավման բարեխանն է , բայց ամսուուն մէջ հարաւային արևելքան զիւն չըր ու վնասակար քամի մը կը փէլ :

Դաւսոց և կենդանեաց կողմաննէ հարուստ է աս երկիրը . զլսաւոր վաճառքն է զինի և օդի . հանքերը քիւ են :

Դարեյուսոյ երկրին բնակիները կէս մը Ճերմակ՝ կէս մը ալ Ան . Ճերմակ ժողովուրդը ձեացած է Հոլմատացիներով , և Հոլմատացոց , Ռորթուգացոց , փախտական Դարդիացոց և Վաղողիացոց սերուներով : Խնակչաց մէծ մասը նորաշանդ են , բայց ամէն տեսակ կրօնքի ազատութիւն կայ :

Դարեյուսոյ գլուխը 1483ին Ռորթուգից դժուար է անական և Հոլմատացի 1600ին հմտ բնակութիւն հաստատեցին : Ենգիացիք ԺԱՀ գարուն վերջերը տիրեցին ան երկրին , բայց Վաղողինի հատութեամբը նորէն Հոլմատացոց գարձուցին . 1806ին գարձեալ իրենք տիրեցին , և 1814ին եղած դաշնազրութեամբը , հաստատեցաւ որ Վաղողիացոց ձեռքը մնաց :

ԱՐԵՏԵԿԵԱՆ ՏԱՐՎԱԶԵՐՔ

¶Φθηγιτι· αριεκτικών διηγέρεινερων ηρωας εν τη μαρτυρίᾳ του πολεμού την ιστορία την οποίαν έχει γράψει ο Ιωάννης Λαζαρίδης στην Αθήνα την περίοδο της Επανάστασης της Ελλάδας.

Այսանը կուտարտափուի հրուանդպանին և Տօնաւորին մէջ
կ'իյնայ. Հիւսիսային կողմը լեռնուտ է, իսկ հարաւային կողմը՝
տափարակ ու աւազուտ: Այ երկիրս երևելք քաղաք մը չունի:
Ծառվեցերեայ տեղուանիքը մահմետական Վարացիք կը քնակին,
իսկ ներսերը Աւերը որ տարրապաշտ են, և իբէնց զվարուոր գործն
է պարորգութիւն ու արջաններ պահել:

Ողամակիքի երկիրը եօթը կուսակալութիւն կը բաժնու .
սահմաններն են՝ Զանիէպար, Վաֆրաստան, Հնդկաց Ավելիա-
նոս և միջնին Միջիկէ : Ի՞ս երկիրը ընդհանրապէս բարեբեր է, և
մէջը ընդգրածակ անտառներ ու սակիի հանգեր կան, Վախուոր
քաղաքներն են՝ Ողամակիք, Անձն, և Առքարա:

Ո՞ղամակիքի երկիրը Փոթոթուզալցոց գալցամանի մը Ճեռքն
է, և զիրենք կառավարող իշխանը ընտէհանուը Ծովակալի պատուա-
նուն ունի . բայց նոյն երկիրն մէջ ընակող ուրիշ Ծովովուրիննե-
րէն շատը իրենց համար առանձին չէիր ու նաև օրէնքները ու-
նին :

|| Առանձիւ երկիրը || Առակատքոսյէն ու Այսանի ծովեզելքէն
ինցուան Ատէնի ծոցը կ'երթայ. Երկրցիք վաճառականութեան
և հաւորդութեան ետեկ են. զիմանոր քաղաքն է Պիրսէրա :

Օ անկէպար՝ որ Այսմին և Ո՞ղամզիքի մէջ կ'իշնայ, աս չինդ ակըռութիւններով ձևացած է . Ո՞ւ ակատորսոյ, Ո՞ւ ելնոտա, Ո՞ւ ոմնազա, Վիլաս, և Ո՞ւ աշկաժի երկիրները : Օ անկէպարը ցած ու խոնաւ երկիր մըն է . միայն Ո՞ւ ելնոտայի թագաւորութիւնը անուանի է՝ բարեբերութեանը համար : Վկիսաւոր քաղաքներն են՝ Ո՞ւ ակատորսոյ, Ո՞ւ ելնոտա և Վիլոսա . բնակիչները կէս մը բարեացի են, կէս մընալ խեղչ՝ ՈՒեր՝ որ զանազան ցեղեր կը բաժնուին :

ԱՓԲԻԿԵՐԻ ԿՐԱԶԲՆԵՐԸ

Ա ֆրակէր կզզիներուն մէջ ամենէն անուանին Ո՞ւ ատակասկանն է, որ Ո՞ւ զամզիքի նեղացող ցամաքէն բաժնուած է . աս կզզւցս մէկ ծայրէն մէկալը լեռներու գօտի մը երկընցած է, որ ջրերը գէպ 'ի երկու դին կը բաժնէ : Վետանին բարձրութեանը պատճառաւ եղանակներն ալ շատ կը տարբերին . բայց շատ տեղ խոնաւ ու վատառողջ է : Հողը խիստ բարեբեր է, և մէջը շատ հանբային նիւթեր կան, բայց կենդանիներուն տէսակները շատ չեն : Վկիսաւոր քաղաքներն են՝ Ո՞ւ զամնկայ, որ 20,000 բնակիչ ունի, և թատանթաւաւ՝ որ նաւահանգիստ է : Վկիսաւոր մասկերնեցն է 5773 քառակուսի բներմէթը, և բնակչաց թիւն է զրեցէ 4,000,000, որ զանազան ժողովուրդներ են և զատ զատ տէրութիւններ բաժնաած են կզզին :

Պարսիկներն ու Արաբացիք շատ ժամանակէ 'ի մէր Ո՞ւ ատակասկար կզզին գիտեին, և Արանդիպէ կ'ըսէին անոր . 1506ին Փարթուգալիք գտան, և 1642էն 'ի մէր Պարտիացիք շատ անզամ ջամացին որ չոն բնակութիւն հաստատեն, Ամբիկէ ուրիշ երեւելի կզզիներն են Համբարձման կզզի, Ո՞ւրբ Հեղինէ, Վաղղիոյ կզզի, Խոտրիկէղ կզզի, և ՈՒյլէլեան կզզիները՝ որ Ասդ-

ղիացւոց ձեռքն են . Վասրեան կղզիները , Ուատերեան կղզիները ,
Առըք Ուստիթէոս և Կալարի զմբոյ կղզիները՝ որ Փորթուգալ-
ցոց ձեռքն են . Վանարեան կղզիները Ապանխացւոց ձեռքն են .
Պիուրան կղզին Կաղղիացւոց իշխանութեանը տակ է , և Վա-
մորին կղզիները , որոնց մէջ մէյմէկ սուլդան կամ իշխան կընատի :

C U B E P E N C

РУССКОЕ ПОДРОБНОЕ ПОСЛОВИЧЕСТВО

¶ Հայություն առ մասով Ուղարկվու միջօրեւ ականին արևելուեան
դին եղած երկանութեան 22°ին և 170°ին 40°ին ու ան զուգա-
հուական գծերուն մէջ տարածուած է՝ որնց մէկը հասարակա-
ծէն 80° հեռու է գեպ՝ ի հիւսիս, մէկանը այլ 55° 33' հեռու է
գեպ՝ ի հարաւ:

Հերսիսէն սահմանն է՝ լըջային Ասուցեալ Ովկիանոսը,
արևմուտքէն Մեծ Ովկիանոսը, Պեհրնկայ Տովշ ու Նեղուցը.
Տարաւէն Հակաբջային Ասուցեալ Ովկիանոսը, արևելքէն Լու-
րսնտեան Ովկիանոսը :

Ամերիկային մասկերեցիթը 412,283 քառակուսի բիւլմեթը
է . բնակչացը թիւն է 39,000,000 :

Ի՞ս երլըիս մէջ հին ատէն անուանի եղած ազգերուն ու քաղաքներուն վրայ խօսելու բան ըստինք, Մ' ջը այնպէս ընդ-արձակ անապատներ և աւազի գաշուեր չեն գտնուիր. բնակիներն են երոպական ազգեր, նաև դեռ բարեարոս մնացած ժողովարդներ, և քանի մը երևելի քաղաքներ ունին, Կետնին բարերերութիւնը մէծ է, և մէջէն մեծամեծ գետեր կ' անցնին. Նաև աչազին անտառներ, լեռներու գոտիներ, հրաբուխներ, զանաբին ներսէրը ծովեր, բնաբանակ լեկը, յաց երկիներ և

զուարձալի հովիտներ շատ կամ. բջուերը նաև առանց մշակելու աղջկ առաջ կուգան, և տեսակին խփատ խոչըր է:

Դմբրիկան երկու մեծամեծ թերակղղներէ ձևացած է, որոնք Փանամայի սպարանոցովն իրարու հետ միացած են. առ թե բակղղներէն մէկը Հիւսիսային Դմբրիկա կ'ըսուի, մէկալը Հարաւային Դմբրիկա. Հոս երկուքին ստորագրութիւնը զատ զատ ընենք համառօս ոճով:

Հիւսիսային Դմբրիկան արևեմուեան երկայնութեան 22°ին և 170°ին 40°ին, ու հիւսիսային լայնութեան 8°ին 12°ին և 80°ին մէջ կ'ինայ. խիստ երկայն կտորը 750 բիւրմեթը է, և 52° զուգաչեռականին տակ ունեցած լայնքն է 500 բիւրմեթը:

Հիւսիսային Դմբրիկց հիւսիսային դին են Պաֆֆինի և Հուտասոնի խորձերը կամ ծոցերը. խսկ նոյն կողմի զլուկմները կամ հրուանդաններն են՝ Լասպուրն, Պառիս Հիւսիսայ, Պաթուրութ, Չըրչիլ Ալաբին կամ Վալերէն, Գերուել Հերետիք և Պիքրէյ. գլխաւոր կղղիներն ալ են՝ Պանքի կղղիները, Հիւսիսային Տիւեան, Հիւսիսային Վերդիիա, Վարմալրունտ, Ալեւ. Համիթնա, Վելլիւ և Շիյյան:

Դաշտանու Ովկիանոսին եզերներուն վրայ են՝ Պուրք Աւրենտիսի ծոցը, Վերսիկցի ծոցը և Դնելիւեան կղղեաց ծովը:

Դաշտանու Ովկիանոսի կղղիներէն որոնք որ Հիւսիսային Դմբրիկց մաս կը սեւուեն՝ գլխաւորները ասոնք են. արշապեղագոս Երկրի կամ Առքը Աւրենտիսոս, Պերմնուտեան կղղիները, Պահամայի կղղեաց, Պահամայի կամ Լոքայեան կղղեաց արշապեղագոսը, Փողը Դնելիւեան կղղիք, կամ Կղղիք Հողմոց. Պահամայի կղղեաց խումբերով, և մեծ ու փարք Վնժիլեանց խումբերով Վուլումպեան արշապեղագոսը կը ձևանայ, որ աշխարհին ամենէն մեծ ու բազմամարդ արջիաեղագոսներէն մէկն է, Հիւսիսային Դմբրիկց հիւսիսային արևելքեան եզերներուն վրայ կ'ինայ Պէհրին.

կայ ծովը , Վասիլաթքայի խորշը , Չուխոթպայա ծոյը , Վաղե-
Փորնից ծոյը , Ուհուանթէփէք , Փանսէքա , Փափակայոյ և
Կիբոյա ծոյէը , Մեծ Ավելանտսին մէջ հիւսիսային Վամբիկոյ
գլխաւոր կղզներն են՝ Վամբոթեան արշապեղագուը , Փրիակիլով
կղզները , Բուռատրա և Անդովը կղզները , և Մեւիլամի-
մետոյ կղզները :

Խակ Վամբիկոյ աս մասին Ձերակղզներն են՝ Մելիլ , Երբ
Ակովիա , Ջլըրիտա , Խուքաթան , ԲաղիՓորնիա , Վաշքա և
Չուհաբ :

Հիւսիսային Վամբիկոյ լեռները կրնան երկու մեծամեծ
խումբեր բաժնուիլ , որոնց մէկը Մաքենզիի , Աննիփէկ Ծին և
Միհասիփիին արևեմուեան կողմը կ'ինայ . Երկուորդը Միացեալ
Եահանգայ արևելեան կողմը :

Հիւսիսային Վամբիկոյ բազմաթիւ գետերուն գլխաւոր-
ներն են՝ Մաքենզի , աս գետով շատ ըերբու ջրերը Վա-
ռուցեալ Ավելանտսուը կը թափին . Սորբիլ , Եւլսն և Հէյիլ , որ
Հուտանի ծովը կը թափին . Սուրբ Լաւրենտիոս , որ շատ մէ-
ծամեծ Ծերու ջրերը իր մէջը ընդունելին ետեւ . Սուրբ Լաւրեն-
տիոսի ծոյը կը թափի . Հուտանի Մալանտեան Ավելանտուը կը վա-
զը . Միհասիփի , և Խիոյ տէլ Երբտ կամ Խիոյ Պրաւոյ , Մեք-
սիկոյի ծոյը կը մօնեն :

Մը երկրիս հիւսիսային կողմը շատ ըեր կան , որոնց մէկ-
քանին անձուային եղանակներու ատեն կը գեղանին . ամենէն ե-
րեւելիներն են՝ Աերն լիճ , Միհիկան , Հուրոն , Խրիէ , (Յոթա-
րիոյ , Աննիփէկ , Գերեաց լիճ , Մեծ Վալ , Մափեսպալ , Խակ
հարաւային կողմը եղած ըերն են՝ Բափալա , Փանքաթթուն և
Կիբարակուա :

Հիւսիսային Վամբիկոյ մէջ շատ հրաբուխներ կան , որոնց
մէջ անսուանիներն են՝ Սուրբ Խղիա , Վաշքա Ձերակղզիին հրա-
բուխը , Խուսի Վամբիկոյին մէջ Վամբոթեան կղզեաց հրաբու-

Խոը, Քաղմացի, (Ծրբապայտի, Ժամեպայտի կամ Միտքաթէփէ) մը Տրաբունները, և Ալեքսիկոյի մէջ Քարուլցի հրաբուխը. Վկուայի, Ավանասայի, Կուաթեմալայի, Փաբայայի հրաբուխները. միջն Վմերիկոյ մէջ Ազգանաւորյի հրաբուխը, ու Կանաւեան կղզեաց մէջ Առը Ա իշենցիոսի հրաբուխը:

Հարաւային լուերիկան արևմտեան երկայնութեան 37°ին և 85°ին, ու հեւսխային լայնութեան 12°ին 30°ին, և հարաւային լայնութեան 55°ին 35°ին մէջ կ'իսայ ։ ըստ դիեն սահմաններն են՝ Փանամայի պարանոցը, Լուգիեան ծովը, Մալաստեան Վլիկիանոսը, Հակարդային Ասուցեալ Վլիկիանոսը և Ուշ Վլիկիանոսը, ամենէն երկայն կտորը 750 բիւրմեթք է, և հասարակածին հարաւային կողմը 6° չեռու եղած զուգաչեռականին տակ ունեցած լիներ 525 բիւրմեթք է։

Ասմթիւնան ծովուն եզերքներուն վայ կըտեմնենք Հւիսի-
սային Տարիէնի ծոցը, Ո՞ազգաղլենաւոյն խորըը, Ո՞արագայի-
պոյի ծոցը, և Փարակուանան թէրակղզին, Հողմոց կղզիները,
Փանանայի ծոցը՝ որ Ոմերիկայի ցամաքին և Երրորդութէան
կղզոյն մէջ կ'ինայ, և Ինքան Ո իշապի ըսուած նեղուցու Վա-
թիւնան ծովուն հէտ Հաղորդակցութիւն ունի, Ուորք Եթեաս-
տինառ և Արքուն հի Կասարցինէ կղզիները, Ո՞ակելլամինէնեղուցը,
որ Ոմերիկայի ցամաքին ու Ո՞ակելլամինի արջիակեղագոսին մէջ
կ'ինայ, ասոնց մէջի կղզիներէն մէծը Երկիր Հոյը ըսուածն է,
Ո՞ակելլամին նեղուցին արեւելքան գին կըտեմնենք Ո՞ալուինեան
կամ Փարելէնա կղզիները:

Հոգին հրաւանդանին անցնելով, որ լմբերիկայի հարաւայն ծայրը կ'ընաց, ու գետի հիմսին երթալով կը տեսնենք Ամարէտա և Տիտա արշխակագործ, Փեռասի ծոցը և Ովքէս Անթէւս և երակղզին ։ Ա երջը կը գտնենք լու Զօնս արժիպեղագործ, Կրասցը էքսպի ծոցը, Ջմլէտ կղզին, Փումս կղզին, Քաջը խորչը, Քարրին և Տիտա հրաւանդանը, Փամանանի ծոցը, և Քուպա կղզին:

Վային Վմերիկոյ մասն են . այսինքն Առողքը Պօղոս , Ֆերնանտոյ Նորմանեա , Խրբորդութիւն , Ք.ոլմագոս , Ո՞եծ կղզի՝ Վտլանտեան Ովկիանտոսին մէջ . Հիւսիսային Վհորդիա , Ունտուիչի արժիպե- ղագոս , Որկագեան կղզիք , Հարաւային՝ Վոր Շ էլլունա , և Խո- կիր Խրբորդութեան՝ Հակարջային Ովկիանտոսին մէջ . Իրան- Ֆերնանտեզ կղզիները , Ուորք Փելքոսի կղզիները և Քաղա- փակոսի արշիպեղագոսը՝ մեծ Ովկիանտոսին մէջ :

Հարաւային Վմերիկայի լեռները կրնան իրեք խումբ բաժ- նուիլ Վմենէն երեւելին Վնտեան լերանց խումբն է , որուն զիւա- ւոր գօտին Փարայի ծոցէն բնալսան Փրովարտի հրուանդանը կ'երկլնայ . Երկրորդ խումբին մէջն են ան լեռները որ գաշտա- վայրներով , հովիտներով ու անտառներով իրարմէ բաժնուած են , և Վտլանտեան Ովկիանտոսին , (Յունորին , Ոիսյ Կեկոյին ու Վարանեօնի կամ Վմազնաց գետին մէջտեղը եղած ծովե- զերքին վրայ երկլնցած են : Խրբորդը ան լեռներով կը ձեանայ՝ որոնք Վտլանտեան Ովկիանտոսին , Վմազնաց գետին և Փարա- փուային մէջտեղի ծովեզերքներուն վրայ տարածուած են :

Վայ լեռներէն և ասանց զանազան ճիւղերէն շատ գետեր ա- ռաջ կուգան . Վնտեան լերանց արևեմուեան դիեն իջնորդները շատ մէծ չեն , վասն զի Վնտեանց գօտին մեծ Ովկիանտոսի ծովեզեր- քէն շատ չեռու չէ : Վնթիւնեան ծովը վաղող գետերուն մէջ մեծն է Ոիսյ Վակոսալէնա : Հարաւային Վմերիկայի խիստ մեծ գետերը Վտլանտեան Ովկիանտոսին կողմը կ'ենան և ան ծովը կը թափին . ան գետերուն մէջ ալ երեւելիներն են (Յունոր , Վարանեօն կամ Վմազնաց գետ , որ աշխարհիս մէջ ա- մենէն մեծն է . Ուսցանեթին , Փարմայիամա , Ո . Ջրանցնկոս , Ոիսյ տէ լս Փլամա , Փարանա և Արտկուայ , Ուլսաւյ , Ոիսյ Ք.ոլմագոս և Ոիսյ Կեկոյ :

Հարաւային Վմերիկոյ լները՝ Հիւսիսային Վմերիկոյ լնե-

բան շափ բազմաթիւ և ընդգրածակ չեն. ամենէն երեկոյն թվաքառական է, որուն չըստ գին պատահ են բարձր լուսներ, և ծովու հետ հաղորդակցութիւն չունի. ետքը կուզան Մարաքայինը, Պիւրակերոյ, թվաքարիկուա Ըները, և Վաւրի թմբը՝ որ բարձր լուսան մը ծայրն է, ու կ'երենաց թէ Կոր Մարտնեօն գետը ասկից կը բխէ:

Վայ երկիխ ընդգրածակ դաշտավայրները Վանդնաց գետին և Ովոյ-ուշ-լու-կլամային եղեցներն են:

Վայերիկայի առ մասին մէջ զտնուած հրաբուխներուն զըլիսաւորնեն են Վայերիսանա, Վայերիսափոխ, Փիշնիքա և Անհկուայ, Վայամիկայի մէջ. Վայերիփա և Վեհանա՝ Փերուի մէջ. Վայերօքյ, Ջիլմն, Վայիփիափոյ, Վայիլին մէջ:

Վայերիկային քանի մը երկիխները այրեցած գօտիներուն տակ իջնալով պէտք էր որ տաք ըլլային, բայց անտեղի լեռները երբեմն ձիւնով կը ծածկուին. ընդհակառակին մօտակայ երկիրներուն մէջ ծերմութիւնը անտանելի է: Վայէն տեղ նոյն լայնութեան տակ Վայերիկային ողը աւելի ցուրտ է՝ քան թէ հին ցամաքին վրայ: Վայերիկայի ան երկիխները՝ որ հասարակածէն 50° հեռու հիւսիսային և հարաւային զուգահեռականներուն տակը կ'իջնան՝ ցուրտ են, և հոն տեղուանիքը Խըրտպայի ցորեն չմօսակարիք: Խակ այրեցած գօտիխն բարձր գաւառներուն, և երկու բարեխսան գօտեաց գաշտավայրներուն մէջ՝ Խըրտպայի արմատիքներն ու պատվները առաջ կուզան, և սյրեցած գօտիխն տաք կողմերը տեսակ տեսակ բրոնզով ծածկուած են. բայց հասարակածին տակ եղող ծովեղերեայ երկիխները ընդհանրապես վատառողջ են:

Հանքային նիւթերու կոզմաննէ Վայերիկան աշխարհիս ամէն մասերէն աւելի հարուստ է. իրեն արծաթի հանքերուն պէս արծաթի հանքեր մէկ տեղ մը չգտնուիք, և քիչ տեղ կայ որ սակի հանքերը Վայերիկայի սակէ հանքերուն հաւասարին: Խակ-

խիստ առաստ են երկաթը, փլամբինը, պղինձը, կապարը, անազը, մողիկը, հանգային ածուխը, աղը, ծծումբը և մարմարինը. իսկ ժանրագին քարերուն մէջ գլխաւորներն են ազամնագ, զոլորուխ և տպագլուն:

Դեմինը ընդհանրապէս բարեբեր է, բայց ծովեզեղքներուն մօտ տեղաւանքը միայն աղեկ մշակուած են. Հիւսիսային Վահրիկայի մէջ աչագին ընդարձակութեամբ դաշտավայրներ կան, որ դաշտը ու մեծամեծ բցցերով ծածկուած են. առ դաշտերը սահման կ'ըսուին. իսկ հարաւային Վահրիկայի հիւսիսային կողմը այսպիսի գաշտերը չ'անոն կ'ըսուին. ասոնք տարբուան մէջ վեց ամիս կարծես թէ աւազի ծով կը նամակին, մնացած վեց ամիսն ալ դաշտը բցցերով կը ծածկուին. հարաւային կողմի միակերպ ընդարձակ մակ մարգագետինները ֆանտա կը կուռին:

Հիւսիսային Վահրիկայի անտառներուն մէջ շատ մեծամեծ ծառեր կան՝ որ տեսակով հին ցամաքի ծառերէն կը տարբերին, բայց անոնց անտառները ունին: Վոյն անտառներուն մէջ նաև այն պիսի ծառեր կամ՝ որ ուրիշ աեղ չեն գտնուիր: Վահրեցած գօտիին անտառներուն մէջ կը գտնուին արմանենի, քաքաց, աքաժու կամ մաշն, բամբակենի և քորոցի ծառ. նոյն գօտիին տակը կը գտնուին նաև նարնջենի, կիտրոնենի, խաչուեկի ծառ, շաքարի եղիգ, լեղակ, ակաս, փիման, պանանի ծառ, և այլն. ասոնցմէ զատ կը բռնմին նաև վանիլիս, կինաման, մեխակ, հնդկային ընկոյզ. քինայի ծառն ալ հասորակածին մօտ մնանաւոր գօտիի մը տակ առաջ կուգա:

Լշուսապայի ընտանի կենացանիները Վահրիկա տարուելով մէկ քանի տեսակները բազմացան, բայց վայրենացան. գիշակեր գազամները, որոնց մէջ երեւելի են արջը, զայլը, աղուէսը և լուսանունը անդենակ տեղաւանքը շատ կը գտնուին. ուրիշ կենացանիներն են՝ հիւսիսային զին՝ եղերու, վայրի եղ, ջըռուն, աքիս, կզնաքիս, բեշկ մնեց, և տաք գտաւաներուն մէջ՝ լսնն, այծեսն:

կոսպիկ և այլն, Տեսակ տեսակ թռչուններէն ոմանք իրենց փայլուն փետուրներուն և գյոներուն գեղեցկութեանը համար շատ անուանի են, և շատ կը գտնուին բովարի, քանառոր, թռչնաձանձ, թռչութակ: Վայրիկային այլ և այլ կողմերը սողունները բազմաթիւ են, և ասոնց մէջ ամենէն սոսկալին բոժօժաւոր օճն է. գետերուն ու ձաշիշներուն մէջ կոկորդիլս շատ կայ: | Ճերը, գետերն ու ծովերը խիստ ձկնաւէտ են:

Վայրիկայի բնակիչները ընդհանրապէս երկու կը բաժնուին, մէյլը տեղացի՝ մէյմըն ալ դրսէցի. դրսէցիները՝ որ Վայրիկային զրեթէ ամէն կողմերը կը գտնուին՝ բոլոր բնակչաց ջրս մասին մէկն են, և ասոնք են Խըրոպացիք կամ Խըրոպացոց սերունդ, Հնդիկք, Վայրիկեցիք, և ուրիշ ժողովրդոց հետ խառնուած Ճեր մակ ու սե Վայրիկացիք:

Վտեհնով Վայրիկային մէջ ամէն տեսակ կառավարութիւն կը գտնուէր. հիմակուան անկախ ազգերը հասարակասպէտութիւններ հաստատած են:

Խըրոպացիք Վայրիկայի մէջ բնակութիւն հաստատելէն ետեւ, իրենց երկրին սովորութիւնները՝ լեզուն և կրօնքը հնու ալ մոցուցին. ուստի ամենէն աւելի տարածեալ լեզուներն են Ապանիացոցը, Վնդիացոցը և Փորթուգացոցը. իսկ տեղացի ազգերուն լեզուները շատ տեսակ են, որ իրարու հետ ալ խիստ քիչ նմանութիւն ունին: Վայրիկայի բնակչաց մեծ մասին կրօնքը քըրիստոնէթիւն է. և թէպէտ շատ վայրէնի ժողովուրդներ տարրապաշատ են, և սոսկալ մարդագոյնէր կ'ընեն, բայց միտ գերազցն էակ մը կը ձանշնան: Հոսովմէական կրօնքը աւելի տարածուած է Պրազիլի մէջ, Ապանիոյ հին Վայրիկան ձեւացընող գաւառներու մէջ, Հայիթէի կղզին մէջ, և անդղիական Վայրիկային ու ՈՒիսցեալ՝ Աաշանգաց քանի մը կողմերը: Աորազնութիւնը տարածուած է ՈՒիսցեալ՝ Աաշանգաց մէջ, և Վնդիացոցը, Տանիմաբրացոցը, Հուանտապացոց և Ծուեսաց ու-

Նեցած երկիրներուն մէջ, Մէրիկայի Առաստանին բնակիչները յունադանական են. իսկ Հոքաները խիստ քիչ են:

¶մերիկայի բուն ժողովութքներուն արուեստներն ու ձեռաւ-
գործները խիստ խեղճ՝ բաներ էին, և քանի մը ապօռ ժողո-
վուրդներ հազիւ թէ իրենց անակներն ու նաւակները շնուել զի-
տէին. բայց Խրոսապահի իրենց ձեռագործները հոն ալ մնցուցին,
և հիմա շատ տէրութիւններու մէջ այնպիսի գործարաններ ու
ձեռագործներ կան՝ որ Խրոսապահներուն կը հասնին. տապագու-
թիւնը ¶մերիկայի ամէն կողմէը տարածուած է, և քաղաքա-
կանութիւնը շատ առաջ գնացած :

Աբանտինսաւիացիք կը գարուն ատենները Վմերիկայի երկիրը տեսան, ինչպէս նաև Ճենովացի նաւորդները լիդ գարուն. բայց Վմերիկան բուն վեց գարուն մէջ գանուեցաւ: 1492ին Քրիստովիոր Քողմանոս գտաւ Ամս Արլիստորը, Քուապան, և Հայիթին. հետեւալ տարին նորէն Ճամբորգութիւն մը ընելով ուրիշ շատ կղզիներ գտաւ, որ Հնդկաստանի մաս կարծեց, և անոր համար Վրեմտեան Հնդկաստան անուանեց զամանք. ասոր համար է որ Վմերիկայի քանի մը ժողովուրդները Հնդիկ կամ Հնդկաստանցի կ'ըսուին. վերջապէս 1498ին Քողմանոս Վմերիկայի ցամանքը գտաւ, որ վերջը Վմերիկոս Ա եսփուչի իտալացին իր անունը գրաւ վրան՝ ըսելով թէ նախ ես տեսայ ան երկիրը: Կնիէ ետքը հարստութիւն գտնելու համար եղած ձանապարհորդութիւններով, և հաւատքը տարածելու համար քարոզաց ըրած աշխատանիբներով Կրոյ ցամաքին զանազան կողմերն ալ հանցըւ եցան: Կա հիմն Վմերիկային ամէն կողմերուն վրայ ալ սոյզ տեղեկութիւններ տրուած են անհամար գրքերու մէջ:

Ալ մասց որ մենք հսկ համառօտ ռձնվ մը Վիթբիկայի տէրու-
թիւններուն վրայ ալ խօսինք. և նախ Նիւսիսային Վիթբիկայի
մէջ եղածներուն վրայ :

Մ Տ Ա Ց Ե Ա Լ Ն Ա Հ Ա Վ Ա Գ Ի Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Այս բանը նաև՝ կիշտուցութեան վագագութեան
Արեւելոյ կամ պարզ կերպով Ուստի և կահանգի կը տուի . արեւ-
մտեան երկայնութեան 69° ին 18° ին ու 427° ին , և հիւսիսային
լայնութեան 25° ին և 53° ին 40° ին մէջ կ'իյնայ . չորս կողմէն սահ-
մաններն են՝ որ Ծափանիա , Ծոլանտեան Ովկիանոս , Պահա-
մայի ջրանցքը , Ուեքսիկոյի ծոցը , Ուեքսասի երկիրը , Ուեքսիկոյի
Կիզակակցութիւնը և Ուեծ Ովկիանոսը :

Այս երկիրը ոռոգող գետերը կէս մը Առւրբ և աւրենատիոսի
ծոցը կը վազեն՝ Ծոլանտեան Ովկիանոսին մէջ , կէս մըն ալ Ուեք-
սիկոյի ծոցը կամ Ուեծ Ովկիանոսը : Ծոլանտեան Ովկիանոսին
ու Ծալեկանիայի մէջ ընկած գաւառները ընդհանրապէս բազ-
մանարդ ու աղէկ մշակուած են : Ոխիսիփիին ու Ծագառաժ
լեռներուն մէջ ընկած երկրին մակերեւոյթը միակերպ բարձր
խոտով ծածկուած է , ասդիս անզին ալ քանի մը բլուրներ կան :

Ոխացեալ՝ Կահանգաց ընդարձակութեանը պատճառաւ՝
զըսեթէ ամէն տեսսակ կլիմաներ կը գտնուին մէջը . հարսւային
կողմէրը արևադարձներուն տակի երկիրներուն չափ տաքութիւն
կ'ըլլայ , և երբեմն դաշտավայրներու մէջ ջերմութեան տատիճա-
նը Եղիսաբոսի ջերմութեանը կը համնի . հիւսիսային զին ձմեռը
խիստ տաստիկ է , բայց ամառուան մէջ հինգ վեց շաբաթ չատ
տաք կ'ըլլայ . մէջակեղին երկիրներուն ձմեռն ալ խիստ տաստիկ
է , բայց տասնըհինգ քսան օր կը տեղ է :

Այս երկիրը շատ ոսկի չըերեր , բայց անոր տեղը առաստ պը-
ղինձ , երկաթ , կապար , մարմարիններ , գաճ՝ և հանքային ածուխ
ունի : Գրեթէ բոլոր Ոխացեալ՝ Կահանգաց մէջ արմակները
բաւական կը մեծնան , և ընդեղէնները աղէկ առաջ կուգան :

Անդամնեաց տեսակիւրն ալ բոյսերուն պէս բազմաթիւ են, և անուանի են կովկելն ու ձիերը:

Դշնաւոր քաղաքներն են՝ Աղջիկթնն, որ տէրութեան երկելք քաղաքն է՝ Քորսնղիայի մէջ Փօթոնակ գետին վրայ չի նած: Ոիլարեղիփիա, մեծ ու գեղեցիկ քաղաք է, և 168,000 բը նակիչ ունի: Լոր Լորք, Ոիհացեալ՝ Կահանգաց գլխաւոր նաւաշանգիստն ու վաճառաշահ տեղն է, 270,000 բնակիչ ունի: Պալթիմօր, խիստ բանուկ նաւաշանգիստն է, Պութոն, վաճառականութիւնը խիստ մեծ է: Լոր (Շոլէան, Ոիհացեալ՝ Կահանգաց մեծ քաղաքներէն մէկն է, 60,000 բնակիչ ունի, որոնց մեծ մասը Պաղցիացւոց սերունդ է:

Հնակեաց զինուար զսազմաքը երկրագործութիւն է, որ իիստ ծաղկելու վրայ է. ձեռագործներն ու վաճառականութիւնը շատ առաջ գնացած են. և որովհետեւ բուն Ոիհացեալ՝ Կահանգաց մէջէն շատ բերքեր կ'ելլէն՝ շատ զործարաններ բացուած են, և ամէն տեսակ ձեռագործներ շատցած: Ա անստակիանութեան ծաղկելուն ամենէն մեծ պատճառներն են գետերը, և մանաւանդ ջրանցքներն ու երկաթուղիները:

Ո՞իհացեալ՝ Կահանգաց մէջ զրէթէ: Լորոպայի ամէն կրօնք ները կը գտնաւին. բայց աւելի տարածուածն է նորսուանդութիւնը իրեն զանազան ձիւղերովը: Ուստինքը այնպէս տարածուած է: ամէն աստիճանի մարդկանց մէջ՝ որ իիստ գժուարաւ կը գըտնուի կարգաւ ու զրել չգիտոց մարդ: Ո՞էկ զնուորական ձեմարան ու 43 վարժարան կայ. զինուար վարժարաններուն մէջ բժշկական ձեմարաններ կը գտնուին, և իւրաքանչիւր զաւաներու մէջ շատ ուսումնական ընկերութիւններ:

Հնակիչները իրեք դաս կը բաժնուին. Լորոպացիք, Վշիրիկեցիք, և տեղացի Ամերիկացիք. աս վերջնները քաղաքականութենէ դեռ կը խորշին, ու անսապատներու և անտառներու մէջ քաշուած կը բնակին:

Ո՞հացեալ՝ Կահանգաց մէջ 13 գաւառ կայ, որոնք աստեսով
Հիւսիսային Վմբըրիկայի Վագղիացի գաղթականաց երկիրներն
են: Վս գաւառներն են՝ Քամաստային մէկ մասը, Լուիզիանա՝
որ 1803ին Գաղղիայի տէրութիւնը ծախուց: և ան երկիրներուն
մէկ քանի կտորները՝ Վեքսիկացւոց և Վլորիտացւոց ձեռքն
են: Վս զանազան գաւառները հիմա 24 պետութիւն, 5 ազատ
երկիրներ և մէկ դաշնակից պաղտիկ գաւառ մը բաժնուած են: աս
գաւառնեն մէջն է՝ Կուպակակցութեան մայրաքաղաքը: Վս տէրու-
թիւնները այլ և այլ կոմութիւններ կը բարենուին, բայ ՚ի Լուի-
զիանայէն՝ որ ժողովրդապետութիւններ կը բաժնուի, և հարա-
ւային՝ Քարողնայէն՝ որ այլ և այլ վլճնակներ կը բաժնուի: Վս
տէրութիւնները մէյմէկ հասարակապետութիւններ են, և իրար
մէ կախմունք չունին: կառավարողներն ալ ընտրուած իշխաններ
և օրէնսդրական ժողովն է՝ որ երկու խորհրդարան ունի, և ա-
նանց անդամները ժողովը կ'ընտրի:

Վս տէրութիւնները 1787ին Փիլադեղինց մէջ եղած սահ-
մանազրութեամբ իրարու հետ միսցան, և անկէ ետքը օրէնս-
դրական իշխանութիւնը մեծ ժողովքի մը յանձնուեցաւ որ Վո-
շինկը մի մէջ կը կենայ: Վս ժողովը ծերակոյտ մը ունի, ո-
րուն անդամները վեց տարուան համար ընտրուած են, և իւ-
րաքանչիւր տէրութիւններէն երկերկու հոգի հոն կը մօննեն.
մէյմըն ալ նուիրակաց խորհրդարան մը, որուն անդամները երկու-
տարին մէյմըն ժողովուրդը կ'ընտրէ՝ 40,000 մարդու մէջն մէկ
հոգի: իսկ գործադրական իշխանութիւնը նախագահի մը և նա-
խագահի փոխանորդի մը յանձնուած է, որոնք չորս տարին մէյ-
մը կ'ընտրուին: ծերակուաթին ու նուիրակոյց թուովը ընտրովա-
կան ժողով մը կայ: և անիկայ կ'ընտրէ զիրենք ու մեծ ժողով-
քին կը իրկէ: Կահագահը սիտի ըլլայ քաղաքայի, Ո՞հացեալ
Կահանգաց մէջ ծնած, 35 տարի կան, և 14 տարի նոյն երկրին
մէջ կեցած: Կահագահը փոխանորդը, որ ծերակուաթին զըւին

է, քուէ ձգելու իրաւունքը չունի՝ բայց եթէ երբոր կարծիքները տարածայն ըլլան։ Ո՞ւծ ժողովը գոնէ տարին մէջմը կը ժողվուի, և ան անդամները որ ստակ տալէն ազատ կ'ըլլան՝ ամենեին տէրութեան պաշտօններուն մէջ չեն կընար մոնել։ Դաստատանական բաները յանձնուած են Գերագոյն ատենի մը, որ Առինկթոն քաղաքին մէջ կը կենայ, և ստորին աստեաններու՝ որնց անդամները հաստատուն են և սահմանուած թռչակ ունին։

Երկիր մը ԱՌիացեալ՝ Դաշնանգաց հետ չկընար միանալ՝ ինչ չուան որ 60,000 ժողովուրդ չունենայ։

ԱՌիացեալ՝ Դաշնանգները երկու զինուորական նաշանգ կը բաժնուին, արեմուեան մասին ընդհանուոր իշխանը լուիլիլ քաղաքը կը նստի, իսկ արեւելեան մասինը՝ Իշխափապետի կղզին մէջ, ընդհանուոր սպասապետը Առինկթոնի մէջ կը նստի։ Դաւասորմղն մէջ 23 եռակարգ, 11 երկկարգեան և 32 մանր նաւելու կան։

ԱՌիացեալ՝ Դաշնանգ երկիրը շատ գաղթականներու մէջ բաժնուած էր, որ իրարու հետ անդագար կը պատերազմէին, և Փ.Օ. գարուն մէջ սոսկալի պատերազմներ ըլլին հմ Գարդղաւցիք Անդղաւց հետ ։ Անդղաւցիք շատ զօրացած ըլլարը՝ ուղեցին ծանր տուրքեր զնել։ անով բոլոր ժողովուրդը ուոք ելաւ, շատ պատերազմներէն վերջը 1783ին Անդղաւն հարկադրուեցաւ որ անկէ ետև իր զաղը ականները իրմէն անկախ ճամփնայ, Գարդականաց տասուիրէք գաւանները մէկտեղ միանալով հասարաւ կապետութիւնը հաստատեցին, որ քանի զնաց ընդարձակեցաւ։

ՄԻԱՑԵԱՆ ԿԱՌԱՑԱԳԻ ՄԵՐՍՄԻԱՑԻ

ԱՌԵՐԱԿԿՈՅԵ Ակակակալցութիւնը արեմուեան երկայնութեան 89ին 5ին և 126ին 40ին, ու Շիւխասային ըստութեան

15°ին 45°ին և 42°ին մէջ կ'ինայ . սահմաններն են՝ հիւսիսային Վմերիկայի Վիացեալ՝ լահանգները , թմբասափ երկիրը , ՎԿք-սիկոյի ծոցը , Վնժիլեամ ծովը , Հանտուրաս , միջն Վմերիկայի Վիացեալ՝ լահանգները և Վեծ Ովկիանոսը , Ծաղկեզերքներուն տարածութիւնը 1000 թիւրմեթը է :

Վս երկրիս մէջն լեռներու գօտի մը կ'անցնի որ Վպատաժ լեռներուն շարունակութիւնն է , և հիւսիսային արևելքներէն դէպ 'ի հարաւային արեւելք կ'երկլնայ , ու երկրին ջրերը երկու գլխաւոր մաս կը բաժնէ , որոնցմէ մէկը Վեծ Ովկիանոս կը թափի , մէկան ալ Վեքսիկոյի ծոցը . աս ծոցին մէջ կը վազէ Ովկիանութիւնը , որ Վեքսիկոյի ամենէն մէծ գետն է :

Վեքսիկոյի ծոցին մէջ աշնանային գիշերահաւասարէն ինչ շուան զարուն հիւսիսային արևելտեան քամիներ կը վւէն՝ որ մարտ ամսուն մէջ խիստ սաստիկ կ'ըլլան . և Վեծ Ովկիանոսին ծովեղբներուն վրայ յուլիսի և օգոստոսի մէջ մեծամեծ միրիկներ կը պատահին . ինըուան 28° զուգահեռականին տակը ինը ամիս ցամակութիւն կ'ըլլայ , մնացած իրեք ամիսներուն մէջ անձրեկուգայ :

Լեռներուն մէջ առաս ոսկի ու արծաթ կայ . կը գտնուի նաև երկաթ , կապար և պղինձ : Բուռսական բերքերն են ցորեն , մօրացորեն , վանիլիա , որդան կարմիր , շաբար , քաքաօ , բամբակ , լեզակ , ծխախոտ և մահոն . Ձիերուն , կովերուն , ովխարներուն և խոլերուն բազմութիւնը խիստ շատ է . ձիերը թէպէտ և պղտիկ , բայց շատ վառվըռուն են :

Գիգիաւոր քաղաքներն են՝ Վեքսիկոյ , որ Վմերիկայի մեծ ու գեղեցիկ քաղաքներէն մէկն է . Փիեւալա , 70,000 բնակիւ ունի . Կուանաքսուաթոյ , անուանի է հանքերուն համար , և 60,000 բնակիւ ունի . Կուատալաքսարա . Քէրեթարոյ՝ Վեքսիկոյի գեցիկ քաղաքներէն մէկն է , և 30,000 բնակիւ ունի :

Կրկրագործութիւնը ետ մնացած է , թէպէտ շատ տարիէ

՚ի վեր ծաղկեցընելու ետևէ են . ձեռագործներն ալ Ապանիացւոց ժամանակը երեսէ ձգուած էին , բայց հիմա երթալով կը ծաղկին : Եբքին վաճառականութիւնը աւելի առաջ երթալու համար նոր ճամբաներ շինելու հարկաւորութիւն կայ . իսկ արտաքին վաճառականութիւնը օր ըստ օրէ լնդարձակելու վրայ է , և աս բանիս մէկ պատճառն ալ ան է օր երկրին զիբքը վաճառականութեան յարմար է : Ո՞եքսիկոյի մէջ միայն ուղղափառ կրօնքի թյլտուութիւն կայ : Ապանիացիք իրենց ատենը շատ անչող էին ուսմունքը ծաղկեցընելու , օր հիմա մեծ յառաջադիմութեան մէջ է , և Ո՞եքսիկոյի մէջ շատ ուսումնական տեղուանք կան : ՚, աւատորմիզ 1 եռակարգ , 2 երկարգեան ու 12 պատիկ նաւեր են :

Ո՞եքսիկոն ատենով՝ ՚, օր Ապանիա կ'ըսուէր , և տասնըշինդ զաւառ կը բաժնուէր . հիմակուան՝ ՚, իզակակցութիւնը ձևացած է մէկ զախակից պղտիկ զաւառով մը՝ օրուն մէջն է նիզակակցութեան մայրաքաղաքը , տասնուինը տէրութիւններով չորս ազատ երկիրներով :

Ո՞եշտասաներորդ դարուն մէջ Ֆեռնամուոյ ՚, օրթէզ նաւապետը գտաւ . Ո՞եքսիկոն , և սպանիացի փոխարքաներ կառավարեցին ան երկիրը . 1810ին ապստամբաց խումբ մը ելաւ՝ որ Ո՞եքսիկոն Ապանիայէն անկախ կ'ուզէին ընել . ար ապստամբութիւնը թէպէտ զսպուեցաւ , բայց վերջապէս 1829ին Ապանիան նորէն նուաճել ուզելով աս երկիրը՝ բոլորովին ձեռքէ հանեց :

ԴԱՇՆԱՑԻՒՅՑ ՀԱՍԱՐԱՎԱԼԱՊԵՏԱՌՈՒԹՅՈՒՆ

ՄԻԶԱԿՆ ԱՄԵՐԻԿԱՅՑ

Ո՞յ հասարակապետութիւնը նաև Ո՞իացեալ՝ ՚, ահանգը Ո՞իիլին Ռմերիկոյ՝ կամ Հասարակապետութիւն Կուաթեմալյոյ կ'ըսուի , և արևմտեան երկայնութեան 84°ին 45°ին ու 96°ին

10'ին, և չիւսիացին լայնութեան 8'ին 4'ին և 17'ին 43'ին մէջ՝ կ'ինայ. ըստ դիէն սահմաններն են՝ Մեքսիկայի Միացեալ Դաշնութերը, Հանուտուրաս, Միթիլէան ծովը, Վաղոմակիա և Մեծ Ովկիանոսը. Ծովեզերբներուն տարածութիւնը գրեթէ 220 բիւրմեթը է: Այս հասարակաբետութեան մէջէն մէկ լերանց գօտի մը կ'անցնի՝ որուն վրայ շատ հրաբուխներ կան:

Խուաթեմալայի երկրին մէջէն շատ առուներ կ'անցնին, որ մէկմէկ ճեղեղ կը գտնան անձրեալյին եղանակներու առեն, աս անձրենները յունիսէն ինչուան հոկտեմբեր կը տեսն: Վակելէան ծովեզերբներուն օգը առողջարար է, բայց Մեծ Ովկիանոսին եղերբներուն կիման տաք ու խոնան է. գաջոտավայրներուն տաքութիւնը այրեցած գօտիին տաքութեանը կը համնի, բայց բարձր երկիրներու մէջ օգը բարեխառն է:

Իսյութը կազմանէն ներսիրը խիստ բարեբեր է գետինը, նաեւ կենդանիները բազմաթիւ են, և բայ ՚ի ան տեսակ կենդանիներէն որ աշխարհիս ուրիշ կողմերն ալ կը գտնուին՝ մասնաւոր տեսակ կենդանիներ ալ ունի: Դեմոնէն կ'ելլեն ոսկի, արծաթ, կասպար, երկաթ, վլիք, մնզիկ, ծծումբ և գոհաններ. Խոկեփ քաղաքն է Խուաթեմալա, ուր կը կենայ գիշաւոր ժողովը. Ան Վարչատոր, ասոր վաճառականութիւնը բանուկ է, և 30,000 քառակիւ ունի: Է մոտ, 38,000. Վամայակուա, 48,000.

Չեռագործները ետ մնացած են, բայց վաճառականութիւնը օրէ օր ծաղկելու հետ է:

Խուաթեմալայի մէջ ուղափառ կրօնքը միայն թոյլ տրուածէ. և մէկ արքեպիսկոպոսութիւն ու տասուիրեք եպիսկոպոսութիւն կայ. տէրութիւնը ամէն ջանք կ'ընէ ուսմունքը տարածելու համար, և երկու համալսարան հաստատած է:

Խուաթեմալային մէջ հինգ տէրութիւն կայ, որ այլ և այլ գաւառներ ու մէկ պղտիկ գաւառ մը բաժնուած են. աս պղտի-

կին մէջն է հասարակապետութեան մայրագաղաքը . 1524ին առ երկրիս մէծ մասին Ապանիացիք տիրեցին , և ինչուան 1820 ձեռնուշին մնաց , բայց անկէ էտեւ գաղթականները ապատամբելով անկախ եղան : Այս երկիրը նախ ՈՒիացեալ՝ Կահանգաց հետ միացաւ , բայց 1823ին զատ հասարակապետութիւն ձեւացաւ , և հետեւալ տարին ազգային ժողովը հաստատուած սահմանադրութեամբ՝ ծերակոյտ մը , նուիրակաց խորհրդարան մը և նաև խագահ մը զրուեցաւ , որուն յանձնուեցաւ զործադրական իշխանութիւնը : Վմէն տէրութիւն 15,000 մարդու զլուխ մէկ քուէ մը կուտայ , և ան քուէներով կ'ընտրուին Կիզակակցութեան մէծամեծ իշխանաւորները :

Կիզակակուայի տէրութեան հիւսիսային դին , և Հոնուուրասի արևելքան դին ընդարձակ երկիր մը կայ , որ շատ ծանօթքէ , և ինչուան Անջիլւան ծովը կը հանի : Այս երկրիս մէջ ՈՒսուքիցայիք կը բնակին : Այս ընդարձակ երկիրը թաւ մատաններով ծածկուած է , որոնց մէջ խիստ աղէկ մահոն ծառեր կը գտնուին . Անգղիացիք զանմար կորելու համար ծովեզերեայ տէղուանք շէնքեր շնորհին , բայց վերջը երեսի վրայ ձգեցին :

ԵՐԿԻՐ ԹԵՇՔՈՎԱՆԻ

Եթեքուանը սրեւմուեան երկայնութեան 95^o/ն 45^o/ն և 104^o/ն 40^o/ն , հիւսիսային լայնութեան 27^o/ն 30^o/ն և 34^o/ն 45^o/ն մէջ կ'ինայ . սահմաններն են՝ Վմերիկայի Անգղիա , ՈՒկրանիյի ծոցն ու ՈՒիացեալ՝ Կահանգանքը :

Այս երկրիս ներսի կողմերը բարձր լոռներ չկան , բայց գետինը քիւ մը խորտութորտ է և ծովելքներէն անդին քանի կ'երթայ կը բարձրանայ : Վետակները բազմաթիւ ըլլալով վահառականութիւնը կը գերացնեն : ասոնց մէջ զիստաւորներն են ՈՒիոյ Պրաւոյ , ՈՒիոյ Վարդատոյ , և Ուապին :

Ավեման լնող հանրապէս առողջապար է : Իներքն է բամբակի , շաբարի եղէգ , մնացորեն , ցորեն , ծխախոտ , որդան կարմիր և լեզակ : Քանի մը տեղուանքէն երկաթ կ'ելլէ , և չիմա ուրիշ մետաղներու հանքեր ալ գտնուեցան : Կրկագործութիւնը և վաճառականութիւնը օրէ օր ծաղկելու չետ են :

Մասսավութենէն առաջ՝ օրով Վելքսիկոն Ապանիայի տէրութենէն բաժնուեցաւ , Ձեքսասը Ապան-Առելզ-Ոսթոսի գաւառին մասն էր . 1836ին բողոքմին անկափ եղան Ձեքսացիք , և այսօրուան օր Ձեքսափ երկիրը առանձին հասարակապետութիւն է , օրուն զլախոր նախագահաչ մըն է : Վայսանները Ռուժին քաղաքը կը կ'ենան , և երկիրը 27 կոմութիւն բաժնուած է :

ՀԱՅՈՒԹԻԿԱՑՑՈՒՏԱՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ

Հայութիւն կղզին ատենավ Ուորը Դամբինիկոս կամ Ապան-Տումինկը կ'ըսուելու . ասիկայ ուրիշ քանի մը մօտ կղզիներով մէկ տեղ Հայիթիի հասարակապետութիւնը կը ձևացընէ . մէկ եղերքը Վալյանուեան Վիլիանասը պատաժ է , մէկան ալ Վայդիւեան ծովը . արևմտեան երկայնութեան 70°ին 40°ին և 76°ին 54°ին . ու հիւսիսային լայնութեան 17°ին 46°ին ու 19°ին 56°ին մէջ կ'ինայ :

Վակղզին բարձր լեռներով ծածկուած է . որոնցում չ'ինչ մեծ գետեր առաջ կու գան , Դաշտավայրներուն մէջ տարք խիստ սասարկի է . ծովեղերներուն օղը աւելի մեզմ է , և զիշեները շատ զուլ . հովիաներուն օղը ցուրտ է , իսկ լեռներուն ծայրը անտանելի է ցրտութիւնը : Երկիրը շատ բարեբեր է , և բոյսերուն առատութեանը համար անուանի է . լեռներուն մէջ ալ ծանրադին մետաղներ կը գտնուին :

Վահասարակապետութեն զլախոր քաղաքներն են Փարթ-օ-Պրէնս , որ կղզւոյն խիստ ծաղկած քաղաքն է . Քամի կամ

Հրուանելքան, որ 10,000 բնակիչ ունի. Ուոլք Վասիլիիկոս, Ապանիացոց մասին հին մայրաքաղաքն էր, և 12,000 բնակիչ ունի:

Չեռագործները շատ առաջ գնացին, վաճառականութիւնն ալ օրէ օր ծաղկելու վրայ է, և քաղաքականութիւնն մէջ էն: Վէելի տարածուած լեզուն գաղղիարէն է, և թէպէտ տէրութեան կրօնքը ուղղափառ ուղղութիւն կայ:

Կառավարութեան կերպը հասարակապետական է, օրէնսդրական իշխանութիւնը ծերակուտի մը և նույիրակաց խորհրդարանի մը յանձնուած է, իսկ գործադրական իշխանութիւնը նախագահի մը ձեռքն է, և ծերակոյսը կ'ընտրէ զանիկայ. անոր իշխանութիւնը ինչուան մահը կը տեէ:

Հասարակապետութեան երկիրը 6 նաշանգ բաժնուած է, և 26 զինուորական գաւառ: Հայիթի կղզին 1492ին Վրիստա- փոր Վոլոմոս գտաւ, և անունը Ովհանիոլա զրաւ. ԺԱ, դա- րուն Գաղղիայէն գաղթական մը զնայ հոն. ասանկով կղզին երկու մաս բաժնուեցաւ. արևելեան մասին Գաղղիացիք տիրեցին, և արևմտեան մասին Ուպանիացիք. 1791ին Գաղղիացոց մասին մէջ ասպատամբութիւն ելաւ. Ճերմակ բնակիչները հալածուեցան, իսկ սեւերը անկախ եղան, ու Հայիթիի հասարակա- պետութիւնը կանգնեցին, որ 1821ին Ապանիացոց մասին հետ միանալով մէծցաւ, և 1825ին հին գաղթականաց սուբքերու ազատութիւն չորչեղով Գաղղիայ հետ ալ բարեկամացաւ:

ԹԱԳԱՎԱՐԻՈՒԹԻՒՆ. ՊՐԵՄԻՆԻ

ՎԱ ընդարձակ աէրութիւնը արևմտեան երկայնութեան 37°ին 10°ին և 74°ին 42°ին, ու հիւսիսային լայնութեան 4°ին 15°ին և հարաւային լայնութեան 33°ին 45°ին մէջ կ'իշնայ. և ըրս զիւէն սահմաններն են՝ Վոլոմովիա, Կույանս, Վալմանստեան ՈՒ-

կիանոսը, Ուրուկուսյի հասպակապետութիւնը, Փարակուսյի երկիրը, Ովոյ տէ լա վլամայի Կիզակակցութիւնը, և Պող-վլոյ ու Փերուի հասպակապետութիւնները, Պլազիլի ծովեցերքներուն տարածութիւնը 700 բիւրմեթրէն առկիլ է:

Պլազիլի մէջէն անցած էւսներուն երկու կողերէն շատ գետեր առաջ կուգան, և ամէնս ալ Վալդանտեան Ովկիանոսը կը թափին. Հիւսխային արևելեան կողերէն իջած ջրերը գրեթէ բռոլոն ալ Վամազունեաց գետը կը վազէն. որ թէպէտ շատ ընդարձակ է, բայց խորունկ տեղաւանք խիստ քիչ ունի:

Ամիանս բարեխան է, օգը յստակ և ընդհանրապէս առողջարար. Օ անազան երկիրներուն համեմատ՝ անձրեային եղանակներն ալ կը փոխուին. բայց ներսի երկիրներուն մէջ սովորաբար հոկտեմբերէն ինչուան մարտ կուգան անձրեաները:

Դեւինը հազուսատ է հանքային նիւթերու կողմանէ և բարեբեր, օգտակար բոյսերն ալ խիստ առատ են: Հին ցամազբին գրեթէ ամէն տեսակ ընաանի կենդանիներէն Պլազիլ անցուցին:

Իս տէրութեան երևելի քաղցմէրն են՝ Ովոյ Լամեյրոյ կամ Ովոյ-Լամեյրոյ, որ մայրաբարձրէն է. Ոմն-Ուլվատոր կամ Պահիա, անուանի է վաճառականութեանը համար. Փերամակուք, որուն բնակից 60,000 է:

Պլազիլոց զիսաւոր պատեսան է համբ փորել. Երկրագործութիւնը երեսէ ձգած է, և ներքին վաճառականութիւնը շատ ծաղկած չէ՝ համեաներուն գէշութեանը պատշառաւ, անսնի որ բեռները տեղէ տեղ տանելու համար ջրիներ կը գործածէն:

Իոլը Պլազիլի բնակիչքը ուղղափառ են. մէկ զիսաւոր աղքեպիսկոպոսութիւն ու վեց եպիսկոպոսութիւն կայ: Օ անազան բնակիչներն են՝ Փորթուգալցիք կամ իրենց սերունդները, Վարիեցի սեւեր ու տեղացի ժողովուրդներ:

Պլազիլի թագաւորութիւնը սահմանադրական միապետութիւն է, և թագաւորը իշխան պատուանունը ունի: (Պէնսազրա-

կան իշխանութիւնը մէկրը ծերպակուտին յանձնուած է՝ որոնց իշխանութեան ժամանակը որպէս ալ է, մէջմըն ալ նուիրակաց խորհրդագրանին, որնք երկու տարուան համար ընտրուած են։ Դաստանանները կտրելու համար երկու թագաւորական տակեան կայ. մէկը Պաշիս կը կենայ, մէկան ալ ՈՎից-Խանէլլըց։ Երաւանորմիզը 3 եռակարգ, 8 երկկարգեան և 40 մանը նաւեր են։ Պլազիլի կայսերութիւնը ատեն մը Շորիշ ու զալցւոց գաղթական ներուն հարուստ երկին էր, հիմա տաճերութը զաւառ կը բաժնուի, աննացմէ ալ շատը նորէն մանը զաւառներ կը բաժնուին։

Այս երկիրը Ժ.Օ. գարան սկիզբները Փորթուզացիք շըտան. երբոր 1808ին վարիչ ու զալցւոց պալատականները այլ և այլ պատճառներով ստիպուեցան որ Խորուան թողան, ՈՎից-Խանէլլըց գնացին, և հնա ինչուան 1821 կեցան. երկրորդ տարին Պլազիլը անկախի թագաւորութիւն ձեւացաւ, որոն թագաւոր ընտրուեցաւ. Տնի Շիետոց, Այսիկայ 1824ին երգմանմբ յանձն առաւ քաղաքացւոց զբած սահմանադրութիւնը, ու եօթը սարին վերջը ստիպուեցան որ թագաւորութիւնը թողան և Խորուաց պա քաջուի. բայց թագաւորական իրաւունքը իրէն որդւցն թուաց:

ԳՈՒՐՈՒԹՅԱՆ

ՎՊԱ.ՈՄՊԻԼԱՆ արևմտեան երկայնութեան 61°ին 10'ին և 85°ին և հիւսիսային լայնութեան 12°ին 30'ին ու հարաւային լայնութեան 6°ին 26°ին մէջ կ'լինայ. չորս կողմէն սահմաններն են՝ ՈՎիջն Լմերկայի, Կիբակակցութիւնը, Վուլիւան ծովը, Վոլոնտեան Ովկիանուը, Վոգվական Կայսարա, Պլազիլ, Փեռու և ՈՎեծ Ովկիանոս։

Այս երկրին մէջ կյանող Վանեան լեռանց կտորին վրայ շատ հրաբուխներ կը գտնուին՝ որ խիստ բարձր են։ Վլխաւոր զետէրը Վանեծիւան ծովը և Վոլոնտեան Ովկիանուը կը թափին։

Վաղումնիսային մէջ երկու կլիմայ կայ իրարմէ տաղըեր . դաշտավայրներու կլիման արևադարձներու կլիմային պէս է , և տարին երկու եղանակ կը բաժնուի , վեց ամիս անձրեային եղանակ , վեց ամիս ալ չոր եղանակ : | Եռներուն վրայ չորս եղանակ կայ , երկուքը անձրեային՝ որ զիշերահաւասարներուն կը սկսին , երկուքն ալ չոր՝ որ արևադարձներուն կը սկսին :

Երկիրը հանքային նիւթերու կողմանէ հարաստ է . մէջէն կ'ելքն ոսկի , արծաթ , փլաթին և պղնձ . բյուերը շատ տեսակ են , ու յւրոպայի արմատիքները բարձրկեկ զաւառներու մէջ աղէկ առաջ կուգան . նաև հին ցամաքին ընտանի կենդանիները Վաղումնիսային մէջ բնիկ կենդաննեաց պէս կրցան դիմանալ :

Մշ երկրիս մեծ վաճառքը բուսական բերքերն են .

Վմերիկայի աս մասին մէջ ուղղափառ կրօնքի միայն թուլառութիւն է . և երկու արքեպիսկոպոսութիւն ու ութը եպիսկոպոսութիւն կայ :

Վաղումնիսայի հիւսիսային ծովեզելքները Վրիստափոր Վաղումնիսայի գտաւ . Ժ.Օ. գարուն վերջերը բոլոր ան երկրին Ապանիսացիք տիրեցին , և շատ գժուարութեամբ ինչուան Ժ.Պ. գարուն վերջերը պահեցին . բայց վերջապէս 1808ին երկրցիք ոտք ելան , մէջերնէն իշխաններ ընտրեցին ու ժողովքներ սահմանեցին , որոնք քիչ ատենի մէջ ցիրուցան եղան : 1819ին Պոլիվար նորիէն զանոնք մէկ ըրաւ : | որ Արանատայի փոխարքայութիւնը Վարաքասի կամ Ա Ենեցուելայի մայրաքաղաքին հետ միացաւ , անանկով ձեւացաւ Վաղումնիսայի հասարակապետութիւնը : Երկու տարիիէն վերջը ընդհանուր ժողովքով մը սահմանադրութիւն մը հաստատուեցաւ , և անոր ուժով գործադրական իշխանութիւնը նախագահի մը յանձնուեցաւ , իսկ օրէնսդրական իշխանութիւնը մեծ ժողովքի մը տրուեցաւ , որ ծերակրյտ և իշխանաւորաց խորհրդարան մը ունի : Դն տասուեր կու գաւառները՝ որոնցմով ձեւացած էր Վաղումնիսայի հասարա-

կապետութիւնը , 1831ին իրարմէ բաժնուեցան , ու մէկմէկէ սնկախ իրեք նոր հասարակապէտութիւն եղան , պյախնքն Կ, որ Աբովյանի հասարակագութեառանքնեւն , որուն քաղաքն է Անթառ-ֆէտէ Պոկոմա . Ա Էնեցուելայի հասարակագութեառանքն , որուն մայրաքաղաքն է Վարաքաս . և Հասարակածի հասարակագութեառանքն , որուն մայրաքաղաքն է Վասիթոյ կամ Վիթոյ :

ՀԱՍՏԱՐԱԿԵՑՈՒԹԻՒՆ ԳԻՒՅԻ

ՎԻՄԻՆ կամ Չիլմն արեմուեան երկայնութեան 71°ին 40°ին և 76°ին 10°ին , ու հարաւային լայնութեան 24°ին 25°ին 43°ին 40°ին մէջ կ'ինայ . ըրա դիէն սահմաններն են Պոլիվիոյ հասարակապէտութիւնը , Փլաթայի ՈՒիացեալ գաւառները , Փաթակոնիա և ՈՒեծ Ովկիանոս : Այս երկրիս երկայնութիւնը զրեթէ 200 բիւրմեթր է , իսկ միջին լայնութիւնը 20 բիւրմեթր . աս հասարակապէտութեան մասն է նաև Չիլոէ ըսուած մեծ կղզին :

Վետինը՝ ծովեզերքէն ինչուան Խնտեան լեռները կը բարձրանայ . աս լեռներան զրիցը պատճառաւ անոնցմէ առաջ եկած գետերը խիստ նեղ են , և ամէնքն ալ մեծ Ովկիանոս կը թափին : Ավման բարեխառն է , մանաւանդ ծովեզերքներուն մօտ . սաստիկ անձրեները ապրիլ ու օգոստոս ամիսներուն մէջ կուզան :

Լեռներուն մէջ ծանրագին մետաղներ կան , բայց իրեք դարեւ ի վեր քիցան . գետինը խիստ բարերեր է և զանազան բցուերով ծածկուած . կենդանեաց տեսակները շատ չեն . սողուն քիչ կայ , ու Խըրոպայի ընտանի կենդանիները աս երկրիս մէջ աղեկ կը գիմանան :

Հասարակապէտութէ մայրաքաղաքն է Անթիակց կամ Ո . Քակոր . Ա ալիարացյզ , զուարձալի քաղաք , որ 20,000 բը-

նակիւ ունի , վաճառականութեանը համար երեւլի է . Ա ալտի-
վիա , ամուր քաղաք է , ու բանուկ նաւահամսդիստ ունի :

Արկրագործութիւնը ետ միացած է Վիլիի մէջ , ձեռա-
գործներն ալ քիւ ծաղկած են :

Ապանիացի բնակիչները տեղացւոց հետ խառնուելով՝ նոր
տեսակ ցեղ մը եղած են , և ժողովրդեան մեծ մասը ան ցեղէն է :

Վիլիի բնակչաց կրօնքն է ուղղափառութիւն , և Ամսթիա-
կոյին մէջ մէկ եպիսկոպոսարան մը կայ :

Վիլին հիմա ութը գաւառ կը բաժնուի . աս երկրիս Յ.Օ.
դարուն մէջ Ապանիացիք տիրեցին , և Փերուի փոխարքայու-
թեանը հետ միացուցին : 1810ին Վիլիի գաղթականները ու-
ղեցին անկախ ըլլալ . 1823ին նոր սահմանադրութիւն մը ելաւ ,
անով՝ Վիլին հասարակապետութիւն մը ձեւացաւ : Պարծազրա-
կան իշխանութիւնը չորս տարուան համար ընտրուած նախագա-
հի մը յանձնուած է . իսկ օրէնսդրական իշխանութիւնը վեց
տարուան համար ընտրուած ծերակուտի մը , և ութը տարուան
համար ընտրուած նուիրակաց խորհրդարանի մը . աս նուիրակնե-
րուն թիւը յիսունեն ինցուան երկու հարիւր կընայ ըլլալ :

ՀԱՍՏԱՐԱԿԱԾՊԵՏՈՒԹԻՒՆ ՓԵՐՈՒԻ

Փերուի հասարակապետութիւնը արեւմտեան երկայնու-
թեան 64°ին 40°ին և 83°ին 45°ին , և հարաւային լայնութեան
3°ին 22°ին և 21°ին 30°ին մէջ կ'լինայ . սահմաններն են՝ Հասա-
րակածի հասարակապետութիւնը , Պարագիլ , Պոլիվիոյ հասարա-
կապետութիւնը և մէծ Ովկիանոս :

Աս երկրիս ան մասը որ Անտեան լերանց արեւմտեան դին
կ'լինայ՝ միայն մէկ քանի մանր գետեր ունի . Հողը աւաղախան է
և գրեթէ անբեր . իսկ ան մասը որ նոյն լերանց արեւմտեան դին
կ'լինայ՝ Ամազոնաց գետին հետ միացած է , և մշակած ան-

տառներ ու գաշտեր ունի , ուր որ ջրերը կոխելով՝ գետինը շատ կը պարաբռացնեն :

Ամերիկայի առ մասին մէջ կ'իսնայ Ձկիթիքաքա լիճը , որ Ովկիանոսէն 3800 մետր բարձր է : Ից լճին մէջ քամի մը կը ը զնինը կան , և հոս կը վաղեն շատ գետակներ , որոնցմէ գլխաւոր ներն են Հիլէա և Տէղակուատէրոյ . բայց թէ աս լճին ջրերը ուսկից դուրս կ'ելլն՝ յայսնի չէ :

Համբային նիւթերու կողմանէ շատ հարուստ է Փերուն . քանի մը գաւառները մեծ ջանքով մշակուած են , և առաստ բերք կը բերեն . կենդանիներուն մէջ անուանի են ոչխարները , որ իսխտ աղնիւ բուրդ կուտան :

Կլիմաւոր քաղաքներն են | իմա , գեղեցիկ ու ընդարձակ , որ Փերուի մայրաքաղաքն է . | Բուզբոյ , | նքա լուսած ժողովը գեան հին մայրաքաղաքն էր , 46,000 բնակիչ ունի . Կուամանկա , գեղեցիկ քաղաք է , և 26,000 բնակիչ ունի :

Փերուի մէջ քիչ գործարան կայ . ներքին ու արտաքին վահառականութիւնը շատ կը ծաղկէր՝ թէ որ համբաները աւելի աղէկ ըլլային :

Երկրին կրօնքը ուղղափառութիւն է . մէջը մէկ արքեպիսկոպոսարան և չորս եպիսկոպոսարան կայ :

Կառաւորմիջը եօթը կտոր նաև է . ասոնցմէ մէկ մը եռակարգեան :

Փերուին մէջ եօթը նահանգ կայ , որ այլ և այլ գաւառներ կը բաժնուին , և ուրիշ երկիր մըն ալ կայ՝ որուն մէջ ազատ հնդիկները կը բնակին : Ից երկիրը Ճավա գարուն մէջ քաղաքականութեամբ ծաղկեցաւ . Ճավա գարուն Ապանիացիք հոն մոսան , և անոր տիրեցին , ու Փերուի փոխազգայութիւնը հաստատեցին . աս փոխազգայութեան մէկ մասն ալ | Երին Փերուն էր . | Քբոր Կաղզիացիք Ապանիա արշաւեցին , Փերուցիք ալ ուղեցին Ապանիացւոց դէմ զլուխ քաշել . բայց ասոնք հազիւ թէ 1824ին

կրցան անկախ ճնշոցուիլ: Երկու տարի վերջը նոր խռովութիւն մը եղելով երկերը երկու բաժնուեցաւ, որով ձեւացան բան փերուի հասարակապետութիւնը, և Ա Երին Փերուի կամ՝ Պողլիլոյ հասարակապետութիւնը: Փերուի հասարակապետութեան կառավարութիւնը հիմա սահմանադրասկան է, և նախազահի մը ու մեծ ժողովի մը յանձնուած է՝ որ երկու խորհրդարան ունի:

ՀԱՅՈ ԱՐՄԱԿԱՎԻՑՑՑՈՒԹԻՒՆ ՊՈՂԵՎԻՇՈՅՑ

ԿԱՅՈ ՎԵՐԲԵՆ ՓԵՐՈՒԹԵ

Այ հասարակապետութիւնը արեւմուեան երկայնութեան 60°ին 73°ին 5°ին ու հարաւային լայնութեան 10°ին 10°ին 25°ին 45°ին մէջ կ'ընայ, սահմաններն են՝ Փերու, Պրաղլ, Փլաթա, Վիլլ և Ուեծ Ովկիանոս:

Այ Երկրիս արեւմուեան մասը Վատեան գօտիին Վարդիին ըստած լեռները բռնած են, որ երկու ձիւղ կը բաժնուին . ասոց մէջն են Վարդիկայի խիստ բարձր լեռները: Ա Երին Փերուին ան մասը՝ որ աս լեռներուն և Ուեծ Ովկիանոսին մէջտեղը կ'ընայ, քանի մը գետակներ միայն ունի. իսկ Վատեան լեռանց արեւելեան կողմի գետերը Վալանտեան Ովկիանոսը կը վազեն: Ա Երին Փերուի հիւսիսային և արեւելեան զին ընդպարձակ ճախճախուա գաշտավայներ կը գտնուին. իսկ հարաւային արեւմուեան կողմը Վալանտեան արագանցի աւազուա մասավարու բռնած է:

Այ հասարակապետութեան այլ և այլ կողմերուն կիման ները իրարնէ տարբեր են, լեռներուն օդը ցուրտ է, և գաշտերուն տաքութիւնը նեղացուցիլ, բայց տեղ տեղ բազմաթիւ գետերու պատճառաւ տաքութեամ ուժը կոտրած է:

Ա Երին Փերուի մէջ սակիի, արծաթի, Երկաթի և պղնձի ճանքեր կան. բայց շատ առատ են, և արջառները բազմաթիւ:

Հասարակապետութեան մայրաքաղաքն է Փլաթա, որ նաև
Վրաքաբաս կ'ըսուի. Փոթոսի, արծաթի հանքերուն համար ա-
նուանի է. • Փաղ-տէ-լաքուցց, որուն մէջ ոսկիի հանքեր կան:

Դնակիները տեղ տեղ աշխատանէր են, քանի մը գործա-
րաններ և մէկ քանի տեսակ բանքակի ձեռագործներ ունին:
Խրօնքը ուղղափառ է, և ժողովուրդը բուն Փերուցց պէս զրո-
դա կը բաժնուի: Պողիլից հասարակապետութեան մէջ վեց
նաշանգ կայ, որնք ոյլ և այլ գաւառներ կը բաժնուին. բայց
Ուարիխա և Վապիխա անունով երկու գտառ ալ կայ, որ բոլո-
րովին անկախ են մէկաղ վեց նաշանգներէն:

Ա երին Փերուին մէջ մէկ արքեպիսկոպոսարան և երկու ե-
պիսկոպոսարան կայ:

Այ երկիրը Փերուի փոխարքայութենէն 1778ին բաժնուե-
ցաւ, և Պուենո Վայէսին չետ միացաւ. իսկ 1825ին բոլորովին
ինքնազլուի եղաւ:

Ա. Զ. Ա. Ա. Յ. Ա. Թ. Ի. Հ. Ա. Փ. Ա. Թ. Ա. Յ. Ա. Յ.

Վայ Երակաց առ մասը նուև Վայ Հանք Հասարակապետութեան
կ'ըսուի, (որովհետեւ գլուխ արծաթը ըսել է,) և արևմանեան եր-
կայնութեան 56°ին 30'ին և 72°ին 28'ին, ու հարաւային լայնու-
թեան 21°ին 30'ին և 41°ին 55'ին մէջ կ'իջնայ. չորս կողմէն սաշ-
մաննեն են Պողիլից հասարակապետութիւնը, Պարզիլ, Փա-
րակուայ, Վայանտեան Ովկիանոսը, Փաթակոնիա և Վիլի:

Այ երկիրս մէջ կ'իջնան Վատեան լեռները, և Պարզիլ
լեռներուն մէկ քանի չիւզերը, զրեթէ բոլոր գետերը Վայան-
տեան Ովկիանոսը կը թափին, և ասանց մէջ ամենէն անուանին
է Ովկի տէլս Փլաթա:

Վատեան լեռանց մօտ երկիրներուն տեսքն ու կլիման իրար-
մէ շատ տարբեր է, և լեռանց զբուխը միշտ ձմեռուան պէս ցուրտ

է . իսկ լեռներէն վար հովիտներուն մէջ բարեխառն ու մէզմ է օդը . Խրկին մէջտեղուանքը ընդգարծակ դաշտավայրներ կան , ուր որ միշտ տաք կ'ըլլայ . իսկ հարաւային զին ժամանակ երկիրները տարածուած են , որնց հողը աղի է . աս երկիրներուն մէջ շատ ընթեր կան , որ յորդ անձրևներով կը լցուին , ու ամառուան մէջ ցամքելով այնպիսի աղ մը կը թողուն որ Խրբուայի աղէն ազնիւ է :

Լեռներուն մէջ ուկիի , արծաթի , պղնձի և ուրիշ մետաղներու հանքեր կան :

Այս նիզակակցութեան ամէն կողմերը բարեբեր են , մանաւանդ ուր որ մշակութիւն ալ եղած է :

Տէրութեան մայրագաղաքն է Պուէնոս Վ. յլէս . եաբը Վենտոզա , վաճառականութեանը համար անուանի , որ 16.000 բնակիչ ունի . Վան-Խուան տէ Ջրանվերա , որուն վաճառքը զինի և ողի է , և 10,000 բնակիչ ունի . Վ. որտովլա , եպիսկոպոսանիստ քաղաք է , և 12,000 բնակիչ ունի :

Վաց ՚ի ուղղափառութենէն ուրիշ կրօնիքի թոյսուութիւն չկայ աս երկիրն մէջ : Ոտղովուրողը ուսման ետևէ է , և տէրութիւնը այլ և այլ զպլոցներ հիմնած է գաւառներուն մէջ . մայրագաղաքին մէջն ալ համալսարան մը ու շատ ուսումնական ընկերութիւններ կան :

Այս նիզակակցութիւնը տամնըորս տէրութիւններով ձեւած է . և կառավարութիւնը աշխարհաժողովի մը յանձնուած է՝ որ Պուէնոս Վ. յլէս կը կենայ , և անդամները զանազան գաւառներէ եկած նուիրակներ են . 150.000 մարդու գլուխ մէկ նուիրակ կ'իյնա :

Ապանիսայիք 1515ին տիրեցին Պուէնոս Վ. յլէսին , և առ երկիրս էր ան փոխարքայութեան մէկ մեծ մասը՝ որ նոյն երկիրն անուամբը Պուէնոս Վ. յլէսի փոխարքայութիւնը ըստեցաւ : 1810ին Պուէնոս Վ. յլէսի գաւառը ուղեց անկախ ըլլալ . երկրորդուա-

ըին նոյն փոխարքայութեան մէկալ գաւառներն ալ աս բանիս
միացան , և վերջապէս աս ոտք ելած գաւառները հասարակապէ-
տութիւն մը հաստատեցին՝ հասարակապէտութիւն աղծաթի
անունով . բայց կառավարութեան ոճը շատ կերպ փոխուեցաւ .
նախ գերազոյն աստեան մըն էր երկիրը կառավարողը , ետքը ե-
ռապէտութիւն եղաւ , վերջն ալ կամաց կամաց հասարակապէ-
տութիւն ձեւցաւ :

ԽԾԽԱՆԱԳԵՏՈՒԹԻՒՆ ՓԱՐԱԿՈՒՄՑ

Վայ երկիրը արևմտեան երկայնութեան 55° ին և 60° ին $50'$,
ու հարաւային լայնութեան 20° ին 30° ին և 27° ին 30° ին մէջ կ'յ-
նայ . սահմաններն են Պլազիլ , Պոլիլիոյ հասարակապէտութիւ-
նը և Փլաթա :

Վայ երկիրիս լեռներէն անուսանի գետ մը առաջ չկար . կի-
ման բարեխառն է , բայց քանի մը տեղ խոնաւ ու ցուրտ : Վայ-
րեային եղանակներուն՝ գետերը կը գեղանին , որով հողը խիստ
բարեբեր կ'ըլլայ : Վառական բերքերուն առատութեանը և ձիե-
րուն ու արջառներուն բազմութեանը պատճառաւ վաճառակա-
նութիւնը բաւական ծաղկած է :

Փարակուայի զիսաւոր կառավարողը մինչև 'ի մահ' ըն-
տրուած իշխանապէտ մըն է : Վայ երկիրը ութը նահանգ և քսան
և ութը գաւառ կը բաժնուի :

Փարակուայը 1526ին գտնուեցաւ , և Փլաթայի փոխար-
քայութեան մաս սեպուեցաւ : Վանակինները որ ՝ Բլէու կ'ըսուին ,
և Վայրիկա ծնած Խրոպացիք են , հասարակապէտութիւն մը
հաստատեցին , որուն զլուխ դրուեցան երկու հիւպատոս՝ մէկ
տարուան համար ընտրուած . բայց երբոր տարին լընցաւ , երկու
հիւպատոսներէն մէկը ինքզինքը իրեք տարուան համար հիւպա-
տոս անուսանեց , ետքն ալ մինչև մահը : 1826ին Փարակուայը՝ որ

ինչուան ան ատեն Ապամիոյ իշխանութեանը տակ սեպուած էր՝ բոլորովին անկախ եղաւ :

ՀԱՅԱՐԱԿԱՎՈՒԹԻՒՆ ՈՒՐՈՒԿՈՒՑՈՒՅՑԻ

Այ երկիրը արևմտեան երկայնութեան 55° ին 30° ին և 60° ին 36° ին, ու հարաային լայնութեան 30° ին 40° ին և 35° ին մէջ կ'իւնաց . իրեն սահմաններն են Պլազիլ, Դալանտեան Ավկիանոս և Փլաթայի Կիզակակցութիւնը :

Երեւելի քաղաքն է Վանթէվիտեոյ : Արծիք մը կայ թէ աս քաղթին քովերը գտնուեը է Պաղաէստ գերեզմանը :

Արուկուայի հասարակապետութիւնը ատենով Պուէնոս Վայրէսի փոխարքայութեան մասն էր, և Վայրէլան Պահպատ կ'ըսուեր . վերջը Ժարթուգալիք տիրեցին ու Պլազիլի թագաւորութեան հետ միացուցին . բայց 1818ին աս երկիրը անկախ եղաւ, և հասարակապետութիւն մը ձեւացաւ՝ Վայրէլան Հայութանիւն կամ՝ Լոռ Վայրէլան Տէրութիւն Ուրուկուայի անունով :

ԱԶԱՏ ԵՐԿԻՄՆԵՐ

Այ անունով շատ ժողովուրդներ կ'իմանանք, որ ընդարձակ անսապատճերու մէջ ցրուած կը բնակին, և Վմբրիկայի տէրութիւնները ան երկիրները իրեւ իրենց սեպհական կը համարին : Այ ժողովուրդներուն մէջ զիսաւորներն են Վակոնքինք, Վաւքանք, Վմաշք, Լուբիմացիք և այլն : Վանց երկիրներէն միայն Փալթակոնիային ստորագրութիւնը չենք ըրած՝ որ Հարաւային Վմբրիկայի ծայրը կ'ինայ, և ինչուան հիմա ուրիշ տէրութեանց իշխանութեանը տակ ընկած չէ :

Փաթակոնիան, որուն մէկ մասն է Վակելլանի արշակեզագուը, արևմտեան երկայնութեան 65° ին 15° ին և 78° ին 6° ին, ու

Հարաւային լայնութեան 39°ին և 55°ին 35°ին մէջ կ'ինայ . սահմաններն են Վիլի, Փլաթայի նիզակակցութիւնը, Վալանտեան Ովկիանոսը և Ո՞եծ Ովկիանոս :

Ենտեան լերանց ան կտորը որ Փաթակոնիոյ մէջէն կ'անցնի՝ միշտ ձիւնով պատած է, և վրան քանի մը հրաբուխներ կան : Ե՞ս լեռներուն մէկ կողմը գէպ 'ի Ո՞եծ Ովկիանոս կը նայի . վրայէն շատ մանր գետեր կ'իջնան , ու ամէնն ալ նոյն Ովկիանոսը կը թափն . իսկ մէկալ կողմը գէպ 'ի Վալանտեան ովկիանոս կը նայի , և վրայէն քանի մը գետեր կ'իջնան , որնց մէջ երեւելիներն են Ոփոյ տէ լու « Քոմարոնէս և Խալէկոս :

Ամիան ընդհանրապէս գէշ է . լեռներուն մէջ անձրեսու է , ուրիշ տեղուանիքը չըր ու զով :

Փաթակոնիոյ ներսէրը՝ ուր որ վայրենի ժողովուրդներ կը բնակին . զրեթէ անձանօթ է . իսկ ծանօթ տեղերուն մէջ հիւսիսային դին՝ գեղեցիկ անտառներ կան , և Ենտեան լերանց արեւելեան դին՝ բցակրով ու թուփերով ծածկուած ընդարձակ հովիսներ կան . աս հովիսներուն մէջ այծելն ու եղջերաւոր կենդանիք խումբ կ'արածին :

Փաթակոնացիք ընդհանրապէս բարձրահասակ են , հովիւ ու վրամաքնակ : Հարաւային կողմի ընսակիները բոլորովին վայրենի են , իսկ հիւսիսայինները քիչ մը քաղաքականութիւն սորված են իրենց մօտ եղած սպանիացի բնակիներէն :

Փաթակոնիան 1519ին Ապամիացիք գտան . և թէպէտ Պուէսոս Վայրէսի կառավարութիւնը բոլորեց որ աս երկիրը իրեն կ'ինայ , բայց ինչուան հիմա անկախ մնաց :

ԱՆԳՈՎԱՑԻՈՑ ԵՐԿԻՐՆԵՐ

Այերտական մէջ Ենդղիացոց ունեցած ամենէն ընդարձակ երկիրը՝ լոր Վրիտանիա ըսուածն է . աս երկիրը քանի մը

կղզիներով արևմտեան երկայնութեան 34°ին և 141°ին 40°ին, ու հիստիային լայնութեան 41°ին 45°ին և 80°ին տակ կ'լինայ. չըստ կողմէն սահմաններն են՝ Առուցեալ Ովկիանոս Շաքային, Պաֆֆինի խորը, Տէվիսի նեղացը, Լուլանտեան Ովկիանուը, Ուխացեալ՝ Կահանգները, Ուծ Ովկիանուը և Առուսի Վմերի կան:

Նոր Շաքիանիոյ մէջ լեռներու այլ և այլ ձիւզեր կան, որոնցմէ շատ գետեր, առուներ և լճեր առաջ կուգանի Ռուերին արևելեան դին ընդարձակ գաղտավայր մըն է՝ ընդհանրապէս շատ բարեբեր, իսկ արևմտեան դին կ'լինան Մաստաժ լեռները, որոնց մէջտեղանիքը աներեր հովիսներ կը գտնուին: Նոր Շաքիանիոյ մէջ աղին մորթ ունեցող կենդանիներ շատ կան:

Դամսաւոր քաղաքներն են՝ Քէպէք, որ Քանատասի մայրաքաղաքն է, և 30,000 բնակիչ ունի. Ումորեալ որ 40,000 բնակիչ ունի. Հէլիֆէքս՝ Նոր Խալվիսից գլխաւոր քաղաքն է, և 18,000 բնակիչ ունի:

Նոր Շաքիանիոյ մէջ ցրուած տեղացիներուն շատը գեռ անկախ են. ասոնք հաստատուն բնակութիւն ըսնին, և զլսաւոր գործքելնին որսորդութիւն ու ձկնորսութիւն է. իսկ մնացած մասը Խւրոսակիք ու աննոց սերունդներն են:

Վնդղեացոց ուրիշ երկիրներն են՝ Վնդղեական Խոյանա ըստած գաղթականաց երկիրը՝ որ խիստ ծաղկած է. առաջ Հուլանտացոց ձեռքն էր, բայց 1814ին ձեռքելնեն ելաւ. իրեք մաս կը բաժնուի. զլսաւոր քաղաքն է Ումապոք որ 10,000 բնակիչ ունի. Ուերսուտեան կղզիները, Խամայիքս, Լուքայեան կղզիները, Հոնտուրասի՝ գաղթականաց երկիրը. և Փարը Մնթելեանց արշակագուստն մէջ Մնթիկոս, Սուրբ Վարդապետիկոս, Ուուրբ Կոմինիկոս, Ուբուհի Լուչիա, Ուուրբ Ալինցիկոս, Ուակոյ, Խշրորդութիւն, և այլն:

ՏԵՐԿԻՄԱՐՔԱՑԻՈՑ ԵՐԿԻՄՆԵՐ

ՏԵՐԿԻՄԱՐՔԱՑԻՈՑ ԵՐԿԻՄՆԵՐՆ ԵՆ՝ ԱՎՈԷՆԼԱՄԱՏԻԱ, որ ԺԱՊՈՆԻ ԽՍԱՆՄԱՏԱԳԻ ՄԸ ԳՈՄԱՆ. ԱՅ ԵՐԿԻՄԸ ԱՐԵԱՄՄԵԱՆ ԵՐԿՎԱՅՆՈՒԹԵԱՆ 22°ԻՆ և 78°ԻՆ մէջ կ'ինայ, և ՖԻՐԱՆԿԻ ՀՐՈւանդանը՝ որ ԱՎՈԷՆԼԱՄԱՏԻՈՅ ՀԱՐԱՍԱՅԻՆ ՏԱՐՅՆ է՝ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՅՆՈՒԹԵԱՆ 59°ԻՆ 50°ԻՆ ՄԱՏԱԿԸ կ'ինայ: ԱՎՈԷՆԼԱՄԱՏԻՈՅ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀԱՄԱՆԸ ՈՐՈՇ ԾԳԻՄՈՑՆԵՐ, բայց մէկալ ՍԱՀԱՄԱՆՆԵՐՆ ԵՆ՝ ՊԱՓՓԻՆԻ ԽՈՐ-Չ, Տէվիսի նեղուցը, Խուճանտեան ովկիանոսը և ՈՒԵԾ ովկիանոս:

(Կ) ԽՈՎՔԵՂԵՐՔՆԵՐՈՒՆ վրայ ցըցուած ժայռեր ու սառուցի կտոր-ներ կան. ան լեռներու գօտին որ ԱՎՈԷՆԼԱՄԱՏԻՈՅ մէջէն կ'անցնի՝ վրան աշագին սառուցիներ ու սոսկալի անդունդներ ունի: Այ լեռ-ներէն ամեննեխն մէծ գետ մը չիշնար: Զմեռը զրեթէ ութը ա-միս է. ամառը միշտ կարձ է, ու ոչ երբեք սաստիկ տաք. անձ-ը հեները երկար չեն տեսեր, բայց փոթորիկները խիստ սաստիկ են: Լ եռներուն մէջ շատ շանքեր կամ, բայց շանքային ածուխ կը հանեն: Ըսդեղէնները ինչուան 63° զուգահեռականին տակը առաջ կուգան, և կենդաննեաց մէջէն մէրմակ արջ, եղջերու, ա-զուէս ու նապաստակ շատ կը գտնուին:

Տէղացիները ինքնազլուխ լաքիմացիք են, և զլխաւոր դործ-քերնին ձկնորսութիւն է. աս ժողովրդէւսն մէկ մասը քրիստո-նէտութիւնը ընդունած և քանի մը օգտակար արուեստներ սոր-ված է:

Խալմաստան ալ Տանիմաղբայի տէրութեանն է, և մէջը շատ հրաբուխի լեռներ կամ՝ որոնց մէջ ամեննէն անուանին Հեքլան է. աս հրաբուխուը ՈՎԿԻԱՆՈՍԻՆ երեսէն 1013 մէթը բարձրու-թիւն ունի:

Այ կղզին մէջ զանազան շանքեր եւ տաք ջրի աղբիւրներ խիստ շատ կամ, բայց բայսերու կողմաննէ բարեբեր չէ: Ավելան

ընդհանրապէս ցուրտ է . բնակլայ կրօնն է նորազանդութիւն , և կղզւոյն մայրաքաղաքն է Մհեմեափէ , որ 800 բնակիչ ունի ,

Տանիմագրացւոց ուրիշ երկիրներն են՝ Առըբ Խաչ , Առըբ Խոռվան և Առըբ . Քովշաննես կղզիները , որ Խնձիւեան կղզիներն են ,

ՍՊԱՆԻԱՑԻՈՒՑ ԵՐԿԻՐՆԵՐ

Եթենուա . Ապանիացիք Վամբիկայի մէջ ընդարձակ երկիրներ ունենին , բայց հիմա անսնցմէ միայն Վառապա ու Փորթշոյ-Խիքոյ երկիրները մնացած են ձեռուընին :

Վառապան 1492ին Վարիանափոր Վոլոմնոս գտած է . աս կղզւոյն ըրս զին պատճառ են՝ Վերսիկոյի ծոցը , Խնձիւեան ծովը և Վալմանտեան ովկիանոսը . մէջտեղը լեռներու գտնի մը երկիրնցած է . Տովեզերքներուն վրայ ցած ու խոնաւ հովիսներ կան , և գետինը ընդհանրապէս խիստ բարեբեր է :

Հաւանա , խիստ ամուր քաղաք է , որ 112,000 բնակիչ ունի , և գաւառակալ իշխանութ հան կը նատի :

Փորթշոյ-Խիքոյ Վալմանտեան ովկիանոսին ու Խնձիւեան ծովուն մէջ կ'ընայ . Խիստ բարեբեր է , և շատ վաճառք կը խաւրէ ուրիշ տեղ . Վայրաքաղաքն է Խան-Խանան տէ Փորթշոյ-Խիքոյ . աս քաղաքը իրեն վաճառականութեամբ համար երևելի է , և 30,000 բնակիչ ունի :

Գ. Ա. Զ. Ա. Ց. Յ. Ա. Բ. Հ. Գ. Բ. Ո. Խ. Թ. Բ. Ի. Կ.

Գաւագաւական Խույանային սահմաններն են՝ Հովհաննացւոց Առյանան , Վրագիւ և Վալմանտեան Ովկիանոսը . Վա երկրիս հողը բարեբեր է , բայց անգործ մնացած ըլլալովը՝ անսպասներէ զատ ուրիշ բան չտեսնուիր մէջը . քանի մը վայրենի ժողովարդներ ալ կը բնակին . գաղթականաց զիւսաւոր քաղաքն է Վայեն նաև , որ 3000 բնակիչ ունի :

Դազգվացոց ուրիշ երկիրներն են՝ Մարմարիկներ, որուն գլխաւոր քաղաքն է Ժու-Մայալ 7000 բնակիչ ունի. Կուաստա-լուփիս, և Առոք Մարտինոս կղզւոյն հիւսիսային կտորը, նաև Առոք. Գետրոս ու Միքելոն կղզները՝ որ Կոկիր ըստած կղզին հարաւային գին կ'ընան :

ՀՈՎԱՆՏԱՑԻԱՑ ԵՐԿԻՐՆԵՐ

ԵՊԵՑԱՆԱՑԻ մէջ Հովանտացոց ոնեցած մասը ամենէն հարուստ ու ամենէն ծաղկածն է. իրեն սահմաններն են՝ Կողդիկան Լոյանա, Պլազիլ, Դազգվական Լոյանա և Կոլանտեսն ովկիանոս : Հովանտացոց Լոյանային մէջ իրեք մեծ գետեր ու շատ ջրանցքներ կան : Մայրաքաղաքն է Ժարամարփաց, որ 18,000 բնակիչ ունի. ասիկայ հարաւային Կմերիկոյ գեղեցիկ քաղաքներն մէկն է :

Կմերիկայի մէջ Հովանտացոց ոնեցած ուրիշ երկիրներն են՝ Ապաս, Առոք Երստաքէռո կղզները, և Կոմիլեան կղզեաց Մեծ արշակեղագոսին մէջ՝ Առոք Մարտինոս կղզւոյն հարաւային ծայրը, և Քուրասասոյ կղզին՝ Քովանիկայի ծովեղերքներուն մօս :

ԲԱՒՄԱՑ ԵՐԿԻՐՆԵՐ

ԱՊԵՍԱՑ Կմերիկան արևմտեան երկայնութեան 132°ին 50°ին և 171°ին, ու հիւսիսային լայնութեան 34°ին 50°ին և 70°ին 50°ին մէջ կ'ընայ. իրեն սահմաններն են Ապուցեալ Ովկիանոս Արծացին, Կոր Կրիտանիս, Մեծ Ովկիանոս, Պեհրին կայ ծովուն նեղացը: Առոսի Կմերիկային մէջ են Կալէսի իշխանին, Կորքի գքուն, Գեղորդ Թագաւորին և Կշեռթեան ըստած արշակեղագոսները, Շառվակալի կղզին, Քոստեալք, Փրիպիլով, և այլն:



Ոտուաց Վամբիկսյին հարաւային գին բռնած են Վավիանէնեան լեռները, որ միշտ ձիւնապատ են:

Վամբիկը ամսայի անապատ կը նախանի, և աօձիր ու եղենի անտառներով որ բլուրները ծածկած են՝ աւելի տիտր տեսք մը կ'առնէ: Ոտուափ երկիրներուն գինաւոր քաղաքն է՝ Վամբիկը կել Վիթքա կղզին՝ մէջ:

Ոտուաց Վամբիկսյին իշխանութիւնը վաճառականաց ընկերութեան մը ձեռքն է, որոնք բացարձակ արտօնութիւն ունին մորթի վաճառականութիւններու, չառվեցերները բնակող մանր ժողովորդներէն մէկ քանին Ոտուաներուն հպատակ են, մէկալնոնք բոլորովին անկախ: Վրիկին ներսերը բոլորովին անձանութ է Ոտուաց:

Ոտուաց տէրութիւնը 1808էն՝ ի վեր՝ Վամբիկովնիայի մէջ գաղթականաց երկիր մը ունեցաւ: աս գաղթականաց պղտի երկիրը՝ որ Պատեկա կ'ըսուի, այսպիսի տեղ մըն է որ Վամբիկացիք իրենց սեպհական ստացուածքը կը սեպէն: մէջի գաղթականներն են երեսունի չափ Վամբապայիք ու 300 Վամբապներ:

ՀԱՄԵՏՏԻ ԵՐԿՈՒՄՆԵՐ

Վամբիկսյի մէջ Ոտուաց Վամբիկովնիայի կը զգին զատ ուրիշ երկիր չունին, ան ալ Վամբիկացոյմէ անցաւիրենց:

Վամբիկն մէջ երկրագործութիւնը առաջ գնացած ըլլալուն համար՝ շատ շահաւետ է, բայց ծովային պատերազմը զադրելէն՝ ի վեր վաճառականութիւնը շատ նուազեցաւ: Վամբիկը քաղաքն է Ոտուաթափա, որ աղուոր շինած է, ու 40,000 բնակիչ ունի:



